ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1536 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 13 ՅՈՒՆՈՒԱՐ 2005 ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե: Դհկ. عدد رقم ١٥٣٦ — الخميس ١٣ يناير ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ՀՀ Արտաքին Նախարար Վարդան Օսկանեան Մամլոյ Ասուլիսով Մը Ամփոփեց Հայաստանի 2004 Թուականի Դիւանագիտական Տարուայ Արդիւնքները

ՏԱՐԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԴԱՐՁԱԻ ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ ՀԵՏ ՈՐԱԿԱԿԱՆ ՆՈՐ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ - ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՊԻՏԻ ԶԱՐԳԱՆԱՆ ՌԱՁՄԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐՁԵՐՈՒ ՄԷՋ

Հայաստանի Արտաքին Նախարար Վարդան Օսկանեան, 12 Յունուարին սարքուած մամլոյ ասուլիսով մը ամփոփեց 2004 թուականի դիւանագիտական տարուայ արդիւնքները եւ մէկ առ մէկ բացատրութիւններ տուաւ արտաքին քաղաքականութեան մարզի մասին:

Նախարարը լուսարձակի տակ առաւ այնպիսի կարեւոր հարցեր, որոնք յառաջիկայ տարիներուն երկրի արտաքին քաղաքականութեան առանցքը պիտի կազմեն եւ կերպով մը ուղենիշ պիտի հանդիսանան երկրի յետագայ զարգացման համար, մանաւանդ եւրոպական ուղղութեան ծիրէն ներս:

Վարդան Օսկանեան նախ կանգ առաւ Եւրոմիութեան հետ յարաբերութիւններու վրայ եւ դիտել տուաւ որ 2004 թուականը նշանակալից դարձաւ Եւրոմիութեան հետ որակական նոր յարաբերութիւններու հաստատումով, մասնաւորաբար, Եւրոմիութեան Յունիսեան գերաստիճանի որոշումով Հայաստան, Հարաւային Կովկասի երկիրներու հետ միասին, ընդգրկուեցաւ «Եւրոպական դրացութեան քաղաքականութեան» ծրագրի մէջ, ինչ որ անկիւնադարձային քայլ մըն էր եւրոպական ընտանիքի համարկումի ճամբուն վրայ:

Գալով Հայաստան-Եւրոխորհուրդ յարաբերութիւններուն, Վարդան Օսկանեան նշեց որ անցեալ տարի Հայաստան յաղթահարեց Եւրոխորհուրդին անդամակցութեամբ ստանձնած պարտաւորութիւնները կատարելու դժուարին փուլ մը, որ իր աւարտին պիտի հասնի սահմանադրական բարեփոխումներու թղթածրարի եւ ատոր հետ կապուած կարգ մը օրէնքներու վաւերացումով:

Խօսելով հայ-ռուսական յարաբերութիւններու մասին, Նախարար Ոսկանեան ընդգծեց որ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները 2004ի ընթացքին շարունակեցին մնալ Հայաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթ կարեւորութիւն ներկայացնող նիւթերու շարքին: Այդ է զարգանալ եւ խորանալ ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական եւ մարդասիրական ոլորտներու մէջ:

Նախարար Օսկանեան նշեց որ Հայաստան-Ռուսաստան տնտեսական համագործակցութեան արդի օրակարգի հիմնական հարցերու կարգին են Ռուսաստանին Հայաստանի պարտքի դիմաց փոխանցուած գործարաններու լիարժէք հզօրութեամբ բանեցնելու հարցը, երկու երկիրներու միջեւ բեռնափոխադրումներու ծաւալներու աճի ապահովումը, եւլն:

Անդրադառնալով ԱՄՆի հետ համագործակցութեան, Վարդան Օսկանեան ընդգծեց որ ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները կը զարգանան մանաւանդ ռազմաքաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներու մէջ: Նախարարը յատուկ կարեւորութեամբ ընդգծեց իր ունեցած հանդիպումները ԱՄՆի Արտաքին Նախարար Փաուէլի, Պաշտպանութեան եւ Արտաքին Նախարարութիւններու բարձրաստիճան պաշտօնեաներու հետ:

Ըստ Վարդան Օսկանեանի, քաղաքական երկխօսութիւնն ու ստորագրուած համաձայնագրերը իրենց ցպաստը բերին 2005ին ԱՄՆի կողմէ Հայաստանին տրամադրուող մարդասիրական եւ թէքնիք օժանդակութեան: Բացի ատկէ, Նախարարի համաձայն, անցեալ տարի եւս շարունակուեցաւ ռազմական մարզի մէջ ԱՄՆի կողմէ Հայաստանին տրամադրուող աջակցութիւնը:

Ներկայացնելով Ղարաբաղեան հարցը, Վարդան Օսկանեան ծանրացաւ մասնաւորաբար Փրակի մէջ կայացած հանդիպումներու վրայ, նշելով որ անոնց շնորհիւ ձեւաւորուած է հարցերու թղթածրար մը, որ ըստ էութեան, հիմ կը հանդիսանայ երկու Նախագահներու բանակցութիւններու համար: Միաժամանակ, ըստ իրեն, «Փրակի բանակցութիւններու առաջին փուլի ընթացքին ուրուագծուեցան հաւասարակաց կարգ մը հարցեր, որոնք դրական կարելի է նկատել: Սակայն բանակցութիւններու երկրորդ հանգրուանին վրայ յայտնի դարձաւ որ հասարակաց եզրերը այնքան ալ մեծ թիւ չեն կազմեր: Ներկայիս կողմերը թեւակոխած են աւելի լուրջ փուլէ մը ներս»:

Նախարարի կարծիքով, ներկայ պահուն բանակցութիւններու սեղանին վրայ դրուած են բոլոր տարրերը, որոնք կ'առնչուին Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ լուծման, բայց տակաւին յայտնի չէ թէ ինչ յարաբերակցութեամբ պիտի քննարկուին անոնք:

Վարդան Օսկանեան խօսելով պետական յեղաշրջումի փորձի մասնակցութեան մեղադրանքով Կիեւի մէջ ձերբակալուած հայ օդաչուներու մասին, նշեց որ ՀՀ Արտաքին Նախարարութիւնը կապ կը պահպանէ Կիեւի իշխանութիւններու հետ: Ինչպէս ծանօթ է, վեց հայ օդաչուներէն հինգը դատապարտուած էին 14ական տարուայ, իսկ օդանաւի հրամանատարը՝ 24 տարուայ բանտարկութեան:

Վարդան Օսկանեան յայտնեց որ Փետրուարին պիտի այցելէ Կիեւ, սակայն չճշդեց թէ հայ օդաչուներու հարցը լուծելու յատկապէս ինչ տարբերակներ պիտի քննարկուին Կիեւի իշխանութիւններու հետ:

Արտաքին Նախարարութեան վերջին հաղորդումներու համաձայն, հայկական կողմը կը պատրաստուի արտաքսումի մասին համաձայնագիր մը ստորագրել Կիեւի իշխանութիւններու հետ, որպէսզի կարելի ըլլայ հայ օդաչուները Հայաստան վերադարձնել:

Օսկանեան Եւ Մամէտեարով Քննեցին Լեռնային Ղարաբաղի Հարցը

ՀՀ եւ Ադրպէյճանի Արտ. Նախարարներ՝ Օսկանեան եւ Մամէտեարով

Փրակայի մէջ, Յունուար 11-ին, տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործոց նախարարներ Վարդան Օսկանեանի եւ Էլմար Մամէտեարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահներու մասնակցութեամբ:

Ըստ ՀՀ արտաքին գործոց նախարարութեան, որոշ ընդմիջումէ յետոյ այս մակարդակով առաջին հանդիպումն էր, ուր արտաքին գործոց նախարարները, յենելով Փրակայի նախորդ փուլի ընթացքին ձեռք բերուած որոշ ընդհանուր մօտեցումներու վրայ, քննեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման հնարաւորութիւնները:

Օսկանեան յայտարարեց, որ տակաւին կանուխ է վստահաբար յայտարարել, թէ այս տարի կարելի է անկիւնադարձ ակնկալել հակամարտութեան լուծման մէջ:

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒՈՐԱԿԵՆՆԵՐ ԻՐԱՔ ԿԸ ՄԵԿՆԻՆ ՅՈՒՆՈՒԱՐԻՆ

PanARMENIAN.Net/ Դեկտեմբեր 25-ի երեկոյեան ժամը 10-ին Հայաստանի խորհրդարանի փակ նիստի ընթացքին ընդունուած է որոշում հայ զինուորական մասնագէտներուն Իրաք ուղարկելու մասին: Կողմ քուէարկած է 91, դէմ՝ 23 եւ ձեռնպահ՝ մէկ պատգամաւոր: Դէմ քուէարկած են ընդդիմադիր «Արդարութիւն» դաշինքը եւ իշխանամէտ «Դաշնակցութիւն» կուսակցութիւնը: Մնացած խմբակցութիւնները, մասնաւորապէս, «Ազգային միաբանութիւն» ընդդիմադիր կուսակցութիւնը քուէարկած են «Իրաք կայունացման ուժերի կազմում բազմազգ ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգաւորման մասին» փոխըմբռնման յուշագրին Հայաստանի միանալու օգտին:

Այսպիսով՝ Իրաք կը մեկնին 46 հայ մասնագէտներ՝ մէկ ընդհանուր հրամանատար, կապի մէկ սպայ լեհական բաժանունքի չտարին հետ, դասակի մէկ հրամանատար, երեք բժիշկ (սրտաբան, թերապիստ, հոգեբոյժ), տասը սակրաւոր, երեսուն վարորդ: Հայաստանի պիւտճէէն պիտի վճարուի աշխատավարձ՝ 600 հազար տոլարի սահմանին մէջ, իսկ մնացած ծախսերը պիտի հոգայ ԱՄՆ հրամանատարութիւնը:

Միեւնոյն ժամանակ, հասարակական կարծիքի ուսումնասիրութեան Vox-populi կեդրոնի հարցման համաձայն՝ հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիներուն միայն 6 տոկոսն է որ դրական վերաբերում ունի հայ մասնագէտներու Իրաք ուղարկելուն, հարցման մասնակիցներէն 60 տոկոսը բացասական վերաբերած է հարցի նման լուծմանը, իսկ 24 տոկոսի համար ամէն ինչ միեւնոյն է: Այսուհանդերձ, Հայաստանի պաշտպանութեան նախարարի խօսքերով՝ արդէն Յունուարին հայ զինուորական մասնագէտները արդէն կարող են մեկնել Իրաք: Բոլոր մեկնող մասնագէտները կամաւորներ են: Այս առընչութեամբ հասարակութեան հիմնական մտավախութիւնները կապուած են այն հանգամանքի հետ, որ արաբական երկիրներու մէջ բնակող հայկական սփիւռքը կարող է վտանգի ենթարկուիլ իսլամական ծայրայեղականներու կողմէ:

ԵՐՈՒՍԱՂԷՄ

ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԷՆ ՄԻՆ ԴԱՐՁԵԱԼ ԱՆԱՐԳՈՒԵՑԱԻ ՀՐԵԱՅ ԵՃԻՎԱՅԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՄԸ ԿՈՂՄԷ

Երբ 6 Յունուարին ամբողջ հայութիւնը աշխարհի բոլոր ծագերուն մէջ կը տօնէր Ս. Ծնունդը, Երուսաղէմի հայերը կը տօնէին Ս. Յովհաննէսին եւ Դաւիթ թագաւորին տօնը: Այդ օր, Հ. Աւետիս Իփրաճեան գնաց Ս. Աստուածածին եկեղեցի, եկեղեցական արարողութիւնը կատարելու համար:

Արարողութենէն ետք, ան վերադարձաւ Ս. Յովհաննու վանք, մասնակցելու համար Ս. պատարագին: «Երբ ես կեցած էի վանքի գլխաւոր դրան առջեւ, հրեայ եշիվայական ուսանող մը եկաւ եւ թքեց վրաս», ըսաւ Հայր Սուրբը, որ առանց բռնութեան, փորձած էր համոզել եշիվայական ուսանողը, որ իրեն հետ ոստիկանատուն երթայ եւ խաղաղօրէն լուծեն այս հարցը: «Իրեն ըսի, որ ներողութիւն պէտք է խնդրէ կատարածին համար եւ ինձի հետ ոստիկանատուն երթայ, բայց ընդհակառակը, ան շարունակեց անիծել զիս», ըսաւ Հ. Աւետիս զայրացած, հեռաձայնային խօսակցութեան ընթացքին:

➡ 2

Վարդան Օսկանեան Եգիպտոս Պիտի Այցելէ

Եգիպտական լրատուամիջոցները կը յայտնեն թէ ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեան, ընդառաջելով Եգիպտոսի արտաքին գործոց նախարարին հրաւէրը, Գահիրէ պիտի ժամանէ 18 Յունուար 2005-ին:

Շնորհաւորական Ուղերձ՝ Մահմուտ Ապասին

ՀՀ Նախագահ Ռոպերթ Քոչարեան այսօր շնորհաւորական ուղերձ յղած է Պաղեստինի Ազգային Իչխանութեան նորընտիր նախագահ Մահմուտ Ապասին:

ՀՀ նախագահը քաջառողջութիւն եւ բեղմնաւոր գործունէութիւն մաղթած է նորընտիր նախագահին եւ վստահութիւն յայտնած է, որ ստացած վստահութեան քուէն կարեւորագոյն գրաւականը կը հանդիսանայ իր պաշտօնավարման ընթացքին տարածաշրջանի խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործին:

Շնորհաւորական Ուղերձ՝ Վիկտոր Եուչչենքոյին

Նախագահ Քոչարեան շնորհաւորական ուղերձ յղած է Վիկտոր Եուչչենքոյին Ուքրանիոյ նախագահի պաշտօնի ընտրուելու կապակցութեամբ:

ՀՀ նախագահի ուղերձին մէջ մասնաւորապէս վստահութիւն յայտնած է, որ հայ եւ ուքրանիացի ժողովուրդներու միջեւ պատմականօրէն ձեւաւորուած փոխյարաբերութիւնները Ուքրանիայի նորընտիր նախագահի ակտիւ մասնակցութեան շնորհիւ կը չարունակեն ապագային եւս յաջողութեամբ զարգանալ եւ խորանալ ի բարօրութիւն երկու երկիրներուն:

Սերկէյ Իվանով.- «Հայաստանը Ռուսաստանի Մերձաւոր Դաշնակիցներէն է»

«Հայաստանը Ռուսաստանի մերձաւոր դաշնակիցներէն է»,- յայտարարած է Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարար Սերկէյ Իվանովը Ուաշինկթընի ՌԴ դեսպանատանը կայացած մամլոյ ասուլիսի ընթացքին պատասխանելով Թուրքիոյ հետ չփումներու համատեքստում Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններու մասին հարցին:

Նախարարը նաեւ նշած է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը հաւաքական Անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ են:

«Հայաստանի մէջ տեղակայուած է ռուսական խոշոր ռազմակայան: Մենք չատ սերտ տնտեսական եւ մշակութային կապեր ունենք»,- ըսած է Իվանովը, միեւնոյն ժամանակ նշելով, որ Հայաստանը ինքնիշխան պետութիւն է եւ ինքնուրոյն որոշումներ կը կայացնէ:

ՈՒՐՈՒԿՈՒԵՅ

Ս.Դ.Հ.Կ.-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԵՐԳԵՐՈՒ ԵՕԹՆԵՐՈՐԴ ՓԱՌԱՏՕՆԸ

Ուրուկուահայոց վերջին չրջանի պատմութեան մէջ, մեծ խանդավառութիւն ձգած է Ս.Դ.Հ.Կ-ի կազմակերպած երգերու փառատօնը, որ այս տարի իր եօթերորդ ներկայացումն էր:

Սակայն այս տարուայ փառատօնը մշակութային գեղեցիկ հանդէս մը ըլլալու կողքին ունէր նաեւ վսեմ նպատակ մը, որն էր մարդասիրութիւն, որովհետեւ այս տարուայ փառատօնի ամբողջ հասոյթը յատկացուեցաւ Հարաւային Ամերիկայի Թիւ Մէկ հայ երգիչ Արթուրօ Գույումճեանի անհրաժեշտ՝ երիկամային վիրաբուժական գործողութեան ծախսերուն:

23 Նոյեմբեր, գարնանային գեղեցիկ գիշեր մը, կանուխէն հայ - ոչ հայ մշակութասէր բազմութիւնը չրջապատած էր Մոնթեվիտեոյի կեդրոնի վրայ գտնուող Ուրուկուայի ամենա-արդիական սրահ «Zitarrosa» Սիդառոսան վայելելու սոյն համերգը:

Ճիշդ յայտարարուած ժամուն սկսաւ համերգը, հոն ներկայ էր Ուրուկուահայոց Թեմի բարեջան առաջնորդ Տ. Յակոբ Արք. Գելլենտճեանը, Ռատիօ Արմենեայի Տնօրէնուհի Ազնուափայլ Տիկին Արաքսի Ռուբէնեանը, Ս.Դ.Հ.Կ-ի վարչական կազմը, քոյր կազմակերպութիւններու ներկայացուցիչներ - 450 հանդիսականներ:

Երեկոյի հանդիսավար՝ Օր. Մարիանա Գարամանուկեան, իր գեղեցիկ ոճով սկիզբ տուաւ փառատօնին, յիչելով Հնչակեան Քսաններէն՝ Երուանդ Թուխուդեանին որն իր մահկանացուն կնքած պահուն կախաղանի վրայ հայերէն երգած է:

Առաջին հերթին բեմ հրաւիրուեցաւ Ուրուկուահայոց չատ սիրուած *Երեւան 50* նուագախումբը որն իր 10 տաղանդաւոր անդամներով կատարեց հայրենասիրական երգեր, լսելով ներկաներու ծափահարութիւնները:

Ապա բեմ հրաւիրուեցաւ հանդիսութեան անակնկալներէն մէկը, Ս.Դ.Հ.Կ-ի Երիտասարդներէն Կարինէ Իչլանեանը, որ Մայր Հայաստանին նուիրուած իր երկու երգերը հմայեց ներկաները: Ապա ելոյթ ունեցաւ, Հայաստանի մէջ ծնած, երիտասարդ Հրանդ Իսակուլեանն որն իր տհոլով հրամցուց հայկական ժողովրդական պարերու փունջ մը գրաւելով ներկաներու ուշադրութիւնը:

Համերգին իր մասնակցութիւնն ունեցաւ նաեւ Ուրուկուայի Հեռատեսիլի Երգերու մրցանակ Casting ծրագրի դափնեկիր՝ Մարսելօ Սարգիսեան եւ դաշնակահար Ալպարօ Յակոբեանի ընկերակցութեամբ իր երգած երեք մեղեդիները կանարդեցին ժողովուրդը:

Անկէ ետք բեմ եկան Արժանթինահայոց սիրուած *Նոր Արաքս* նուագախումբի անդամները որոնք առանց վարանելու ինքնակամ եկած էին իրենց մասնակցութիւնը բերելու սոյն մարդասիրական եւ մշակութային ձեռնարկին, նուագելով հայկական հիանալի երաժշտութիւններ:

Ապա բեմ հրաւիրուեցաւ Հարաւային Ամերիկայի հայ երգի արքայ Արթուրօ Գույումճեանը որ դարձեալ յուզեց հանդիսականները երգելով թէ «Նոր Արաքս» թէ «Երեւան 50» նուագախումբերու ընկերակցութեամբ:

Պահ մը կանգ առաւ համերգը լսելու Ուրուկուայի ՍԴՀԿ-ի խօսքը, որ տուաւ Վարիչ Մարմնի Փոխ-ատենապետ Ընկ. Տանիէլ Մանուէլեանը: 3

ՀԱՑ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԷՆ ՄԻՆ ԴԱՐՋԵԱԼ ...

1 Երբ այս միջադէպը տեղի կ'ունենար հայր Աւետիսին եւ եշիվայական ուսանողին միջեւ, եշիվայական չորս ուսանողներ փոխադրող ինքնաշարժ մը կանգ առաւ հոն: Ինքնաշարժին մէջ գտնուող ուսանողները անմիջապէս դուրս եկան, «օգնելու» հայմար եշիվայական ուսանողին:

«Յանկարծ անոնցմէ մին յարձակեցաւ վրաս եւ ես դարձեալ որեւէ բիրտ փոխադարձութիւն չունեցայ», ըսաւ Հայր Աւետիս:

Արտաքին Նախարարութեան ներկայացուցիչներէն մին, որ պատահաբար հոն կը գտնուէր, ընկերակցութեամբ եւրոպական դիւանագէտներու եւ իսրայէլեան ապահովական ուժերու, անմիջապէս հասաւ Հայր Սուրբի օգնութեան: «Յետոյ ան փորձեց զսպել եշիվայական ուսանողները, բայց ինք եւս անարգուեցաւ:

Հետեւաբար, իսրայէլեան ապահովական ուժերը միջամտեցին եւ զսպեցին եշիվայական ուսանողները»:

Ոստիկանութեան ժամանումէն ետք, եշիվայական չորս ուսանողները ձերբակալուեցան եւ առաջնորդուեցան մօտակայ ոստիկանատունը: Հայր Աւետիս եւս գնաց հոն, կատարուածին մասին բողոք ներկայացնելու համար:

Սուրբ երկրի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Պատրիարքարանի էքումէնիք եւ արտաքին յարաբերութեանց պատասխանատուն՝ Արիս Արք. Շիրվանեան եւս միջամտեց: Ան ոստիկանատուն հասնելէ անմիջապէս ետք, կապ հաստատեց Մորտեխայ Լեւիի հետ, որ Երուսաղէմի քաղաքապետ Եուրի Լուփոլիանսքիի նոր նշանակուած խորհրդատուն է՝ քրիստոնեական հարցերով:

Այս երկրորդ անարգանքն է, որ կը կատարուի հայ կղերականի մը հանդէպ, վերջին երեք ամիսներու ընթացքին: Հոկտեմբեր 2004ին, Երուսաղէմի հայոց Պատրիարքական Փոխանորդ Նուրհան Արք. Մանուկեան նմանօրինակ անարգանքի ենթարկուած էր եշիվայական ուսանողի մը կողմէ, եկեղեցական թափօրի ընթացքին:

ԳԱՀԻՐԷ

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԼԱՆՋԱԽԱՉ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔ ՏԷՐ ՉԵՆՈՆ ՔԱՀԱՆԱՅ ԲԱՐՍԵՂԵԱՆԻՆ

Ինչպէս անցեալ թիւով տեղեկացուցած էինք, Չորեքչաբթի 5 Յունուար 2005-ին՝ Ս. Մննդեան Ճրագալոյցի Պատարագի ընթացքին, ընթերցուեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի Օրհնութեան ու Գնահատանքի գիրը եւ ձեռամբ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ՝ Հոգչ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի, Գահիրէի Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տ. Չենոն Քհնյ. Բարսեղեանին չնորհուեցաւ Լանջախաչ կրելու իրաւունք:



Տ. Չենոն Քհնյ. Բարսեղեան

«Ջահակիր» եւ իր չրջանակը կը չնորհաւորէ Արժ. Տ. Չենոն Քհնյ. Բարսեղեանին, մաղթելով քաջառողջութիւն եւ բեղուն գործունէութիւն համայնքէս ներս:

ԳԻՐ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԳՆԱՀԱՏԱՆԱՑ ԱՌ ՍԻՐԵՑԵԱԼ ՈՐԴԻՆ ՄԵՐ ԵՒ ՀԱՐԱՉԱՏ ՉԱՒԱԿՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ ՍՐԲՈՅ ԷՋՄԻԱԾՆԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ՏԷՐ ՉԵՆՈՆ ՔԱՀԱՆԱՅ ԲԱՐՍԵՂԵԱՆ ՈՐ Ի ԳԱՀԻՐԷ, ԵԳԻՊՏՈՍ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք յղում Ձեզ՝ Առաքելական մեր Սուրբ եկեղեցու սիրելի զաւակիդ եւ նախանձախնդիր սպասաւորիդ:

Միրելի Տէր Հայր,

Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդի պաշտօնակատար Հոգեշնորհ Տ. Աշոտ Վարդապետ Մնացականեանից գոհունակութեամբ տեղեկացանք, որ Դուք տիրախնամ Թեմում ծառայում էք պատասխանատուութեան բարձր գիտակցումով, խղճի մտոք եւ նուիրումով՝ Ձեր կեանքով ու գործերով բարի օրինակ դառնալով հաւատաւոր Ձեր հօտի համար: Հայրապետիս համար անկեղծ ուրախութիւն է, որ մեր հոգեւորականաց բարեջան սպասաւորութեամբ Եգիպտահայ թեմում աշխոյժ է ազգայինեկեղեցական կեանքը եւ զօրաւոր հայորդեաց որդիական սէրն ու նուիրումը հանդէպ Մայր եկեղեցին եւ լուսոյ խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Ձեր ծառայութեանց ու վաստակի բարձր գնահատանքով, սիրով ընդառաջ բարեջան Ձեր Առաջնորդի ազնիւ խնդրանքին, Հայրապետական Օրհնութեան այսու Գրով շնորհում ենք Ձեզ

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԼԱՆՋԱԽԱՉ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔ

Վստահ ենք, որ Դուք առաւել խանդավառութեամբ ու եռանդով շարունակելու էք անմնացորդ սպասաւորութիւն մատուցել հաւատաւոր մեր ժողովրդին ի շինութիւն Եգիպտոսի Հայոց Թեմի եւ ի պայծառութիւն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցւոյ:

Մեր սրտաբուխ աղօթքն է, որ Բարին Աստուած Իր հովանաւոր Աջը զօրավիգ ու մարտակից դարձնի Ձեզ պարգեւելով քաջառողջ երկար կեանք, բարի գործերով եւ մնայուն ձեռքբերումներով լեցուն ծառայութիւն:

«Օրինակ լինիջիր հաւատացելոց բանիւք, գնացիւք, սիրով, հաւատովք, սրբութեամբ» / Ա. Տիմ. Դ 12/:

Օրհնութեամբ

ԳԱՐԵԳԻՆ Բ.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՍԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Գիրս Օրհնութեան ի 14-ն Դեկտեմբեր
յամի Տեառն 2004 եւ ի թուին հայոց ՌՆԾԳ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 513

ԼԻԲԱՆԱՆ

ԴԱՄԱՍԿՈՍԻ ԵՒ ՊԷՅՐՈՒԹԻ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՄՈՅԹԸ ՀՄԱՅԵՑ ՆԵՐԿԱՆԵՐԸ

Ժամանակաւոր ընդմիջումէ մը ետք, Նոր Սերունդ Մշակութային Միութեան պատանեկան պարախումբը կը վերադառնայ բեմ: Արդարեւ, Նոր Սերունդի «Արեգ» մանկապատանեկան պարախումբը, գործակցաբար Դամասկոսի Ն.Ս.Մ.Մ.-ի «Մեղրի» համոյթին, 17, 18 եւ 19 Դեկտեմբեր 2004-ին, Էյրեֆիէի «Մոնօ» սրահին մէջ լիբանանահայութեան ներկայացուց հայկական պարարուեստի գեղեցիկ երեկոներ:

Շաբաթ, 18 Դեկտեմբեր 2004-ի երեկոյեան ժամը 8:30-ին, Էյրեֆիէի «Մոնօ» հանդիսասրահին մէջ տեղի ունեցաւ միացեալ պարախումբերու «Կալա» երեկոն, պետական երեսփոխան Տիար Միչէլ Ֆարաոնի հովանաւորութեամբ, ի ներկայութեան պետական երեսփոխաններ՝ Տէր եւ Տիկ. Եղիկ Ճէրէհեանի, Տէր եւ Տիկ. Մեթր Սերժ Թուրսարգիսեանի եւ Տէր եւ Տիկ. Ժան Օղասապեանի, Լիբանանի բարեջան Առաջնորդ Գեղամ Եպս. Խաչերեանի, Դամասկոսի թեմի Առաջնորդ Արմաչ Վրդ. Նալպանտեանի, Կաթողիկէ համայնքի տեղապահ Գեր. Վարդան Աչգարեանի, Ս.Դ.Հ. Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան ատենապետ Տէր եւ Տիկ. Տիրան Ակինեանի, Լիբանանի մօտ Հայաստան Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Տէր եւ Տիկ. Արեգ Յովհաննիսեանի, Ս.Դ.Հ. Կուսակցութեան Լիբանանի Շրջանի ղեկավարութեան, ինչպէս նաեւ քոյր կազմակերպութիւններու, միութիւններու եւ մամուլի ներակայացուցիչներու:

Համոյթը սկսաւ Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներով, որմէ ետք Ն.Ս.Մ. Միութեան ատենապետուհի Ընկ.հի Անի Եփրեմեան արաբերէն լեզուով բարի գալուստ մաղթեց ներկաներուն, յատուկ չնորհակալութիւն յայտնելով երեսփոխան Միչէլ Ֆարաոնին՝ սիրայօժարօրէն սոյն համոյթին հովանաւորութիւնը ստանձնելուն: Երիտասարդներու, պատանիներու եւ փոքրերու երեք սերունդներ իրերայաջորդ ելոյթներով ներկաներուն հրամցուցին հայկական պարերու հարուստ աւանդը: Զգեստներու ճաշակաւոր փայլքը կը չողչողար ներկաներուն ժպտուն դէմքերուն վրայ, մինչ պարմանուհիները իրենց գրաւիչ նաղանքով եւ համաչափ պարերով մեզ փոխադրեցին դէպի հայրենի լեռները: Զգալի էր զոյգ միութիւններու պարուսոյցներուն՝ Օրդ. Մարիժան Ատուբեան (Պէյրութ) եւ Տիար Պետրոս Կարապետեան (Դամասկոս) գնահատելի աչխատանքը փոքրերուն եւ պարման-պարմանուհիներուն, յատկապէս համաչափութեան զետնի վրայ: 18 յաջորդական պարեր եւ պարային նկարներ հմայեցին ներկաները, որոնք իւրաքանչիւր պարէ ետք բարձր ծափողջոյններով կ'արտայայտէին իրենց խանդավառութիւնը: Ելոյթը հասած էր իր աւարտին:

Յանուն Նոր Սերունդ Մշակութային Միութեան երեսփոխան Միչէլ Ֆարաոնին յանձնուեցաւ յիչատակի նուէր մը՝ առ ի երախտագիտութիւն: Երեսփոխան Ֆարաոն, չնորհակալական իր խօսքին մէջ բարձր գնահատեց Նոր Սերունդ Մշակութային Միութեան նախաձեռնութիւնը եւ բաղդատական մը կատարելով արաբական մշակոյթի հետ, զանոնք նկատեց իբրեւ քոյր մշակոյթներ: Այս առիթով, Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը իր չնորհակալական խօսքը ունի լոնտոնաբնակ Տէր եւ Տիկ. Նորայր եւ Իվոն Թորիկեաններուն՝ իրենց անգնահատելի եւ սիրայօժար ծառայութեան համար: Եւ առ ի երախտագիտութիւն լոնտոնաբնակ Թորիկեան ամոլին, Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը պարախումբի համոյթները կը նուիրէ Շաքէ Կ. Տօնիկեանի յիչատակին:

Նոր Սերունդ Մշակութային Միութեան Դամասկոսի եւ Պէյրութի միացեալ ելոյթներուն առթիւ կը չնորհաւորենք զոյգ միութիւններու վարչութիւնները, գեղարուեստական ղեկավարները, զոյգ համոյթներու անդամները, թեքնիք պատասխանատուները, օժանդակները եւ գործակիցները, ինչպէս նաեւ այն բոլոր ազգայիններն ու բարեկամները, որոնք սատարեցին ելոյթներու յաջողութեան:

«ԱՐԱՐԱՏ»

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ ԳՈՒՅԵ ԱՋԱԿՑԻ ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻՆ

PanARMENIAN.Net.- Նոր ընդդիմադիր դաչինքի ստեղծումը, որուն մասին խօսակցութիւններ կ'ընթանան արդէն մէկ ամիսէ ի վեր, կը ձգձգուի, խանգարիչ հանգամանքներէն է նաեւ նոր դաչինքի ենթադրուող առաջնորդներէն մեկուն՝ նախկին արտգործնախարար Րաֆֆի Յովհաննիսեանի բացակայութիւնը Հայաստանէն: Վերջինս սովորոյթի համաձայն ամանօրեայ տօներն կ'ացընէ ԱՄՆ-ի մէջ: Այս մասին կը տեղեկացնէ «Հայկական ժամանակ» թերթը:

Միեւնոյն ժամանակ, թերթը կը գրէ, նոր քաղաքական դաչինքի ձեւաւորման մասին կը յայտարարուի այս տարուայ Յունուարի վերջ: Թերթի տուեալներով՝ Հայաստանի նախկին վարչապետ Արմէն Սարգսեանը, որուն որոչակիօրէն կ'աջակցին բնակչութիւնը եւ քանի մը քաղաքական չրջանակներ Հայաստան եւ Արեւմուտքի մէջ, դաչինքի ձեւաւորումէն յետոյ կրնայ ըլլալ որ յայտարարէ իր աջակցութիւնը դաչինքին հետ:

«Հայկական ժամանակի» կարծիքով՝ այն բանից յետոյ, երբ «Հանրապետութիւն» կուսակցութեան առաջնորդ՝ Հայաստանի մէկ այլ նախկին վարչապետ Արամ Սարգսեանը կը մասնակցի նոր դաչինքի ձեւաւորմանը, այդ ժամանակ ներկայիս «Արդարութիւն» ընդդիմադիր դաչինքն ըստ էութեան կը դադարի գոյութիւն ունենալ: Յիշեցնենք, ենթադրուող նոր ընդդիմութիւնը հանդէս կու գայ արեւմտամէտ ղիրքորոշումներով արտաքին քաղաքականութեամբ:

ՅՈՎՍԷՓ ՆԱԼՊԱՆՏԵԱՆԻ «ԼՈՅՍ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՒ ՀԱՏՈՐԸ

Քանի մը ամիս առաջ Մաչտոց Գոլէճը գինեձօնով մը ողջունեց, երիտասարդ գրականագէտ Յովսէփ Նալպանտեանի ուսանելի, գործնական եւ օգտակար գիտելիքներու չտեմարան եղող այս Հատորը: Սակայն լաւ կ'ըլլայ որ ատենը անգամ մը անդրադարձուի այս Հատորի մասին, տրուած ըլլալով անոր առատահոս բովանդակութեան այժմէական կարեւորութիւնը թէ՛ միտքը հարստացնելու, թէ՛ տքնաջան հեղինակը քաջալերելու եւ թէ «Լոյս»ին ներկայութիւնը յարատեւօրէն յիշեցնելով՝ հայ գիրին, հայ հեղինակին բարոյապէս թէ նիւթապէս սատարելու անհրաժեշտութիւնը:

Իր 492 մեծածաւալ էջերով (8.5x11") «Լոյս»ը իսկապէս որ պատկառելի Հատոր մըն է, զանազան բաժիններու մէջ գունաւոր գեղեցիկ էջերով: Հալէպ ծնած, Երեւան իր ուսումը կատարելագործած, սփիւռքի եւ յատկապէս Ամերիկայի մէջ կրթական ու հասարակական ասպարէզին նուիրուած Յովսէփ Նալպանտեանը, տարիներու ընթացքին միս-մինակը իրագործելով «Լոյս» 1-2-3 եւ չարքի վերջին այս 4-րդ Հատորը, արժանի է գնահատանքի ու քաջալերանքի: Հեղինակը իր այս պահանջկոտ, դժուար այլ պատուաբեր իրագործումին մէջ ունի սակայն երախտիքի հասցէներ: Անոնք են՝ Տոքթ. Միսաք Էքմէքճեան (կողքի/չապիկի նկարներու ձեւաւորում), դոկտորներ Հրանդ Ադէմեան եւ Մինաս Գոճայեան (խմբագիր եւ վերստուգիչ սրբագրողներ), որոնք ամէն ճիգ թափած են որ Հատորը լոյս տեսնէ նուազագոյն տառասրխալներով կամ վրէպներով: Իսկ համակարգչային տողաչարումն ու էջադրումը կատարած է նոյն ինքն Հեղինակը:

«Լոյս» թիւ 4-ը իր պատմական, մշակութային, գիտական, արուեստի, կրօնական, տնտեսական, զինուորական, մարզական համաշխարհային եւ հայկական թուականներու, իրադարձութիւններու, դէմքերու եւ կեանքի չատ ու չատ մարզերուն նուիրուած ստուար էջերով եւ արձանագրութիւններով, իսկապէս որ գլխապտոյտ պատճառող իրագործում մըն է: Յայտնի է որ Նալպանտեան անհաչուելի անքուն գիչերներու, անչափելի պրպտումներու եւ ուսումնասիրութիւններու, անխոնջ աշխատանքի, անտեղիտալի կամքի, բայց մանաւանդ անհուն սիրոյ ու անսպառ խանդավառութեան թեւերուն նստած, սաւառնած է ու ջոկած մարդը, ազգերը ներչնչող, քաղաքակիրթ աշխարհը կազմաւորող գիւտերուն, իրագործումներուն ծննդեան թուականներուն եւ անոնց հեղինակներուն անունները, կենսագրական գիծերը իրենց նկարներով: Այսպէս, հարիւրաւոր նկարներ, խորհրդանիչներ, դրօշներ ու արուեստի գործերու նկարներ կը տողացեն «Լոյս» թիւ 4-ի մէջ:

Առանձին էջերու մէջ կը փայլատեն իմաստուն խօսքեր, որոնք հոգիին լիցքաւորում, սրտին հաճոյք ու մտքին թռիչք կը պարգեւեն: Այնքան չատ են անոնք, այնքան դիպուկ ու գեղեցիկ, որ Հատորը ունենալով ու կարդալով միայն կարելի է ամբողջականօրէն ըմբռչխնել անոր հարուստ բովանդակութիւնը:

Յովսէփ Նալպանտեանի «Լոյս» թիւ 4-ը իրաւամբ համայնագիտարան մըն է մարդկային իմացական ու նիւթական նուաճումներուն ու գիտելիքներուն: Կարդացողը, տեղեկանալով այնտեղ մատուցուած անսպառ տեղեկութիւններուն, ինքզինք լաւ կը ղգայ, ինք իր աչքին կը մեծնայ՝ կեանքի ու աշխարհի մասին էական ու գործնական գիտելիքներու եւ տուեալներու ամբարումով:

Տարուան վրայ 365 օր լարող, աշխատանքի մղող չնորհակալ (ու միգուցէ՝ ապերախտ) նախաձեռնութիւն ու իրագործում մըն է «Լոյս» թիւ 4-ը: Տօնական սա օրերու սեմին, անիկա լաւագոյն նուէրը կրնայ ըլլալ բոլոր անոնց, որոնք սովորական հաճոյքներէ վեր՝ մտքի ու հոգիի անունդին պահանջքն ու ծարաւը կը ղգան:

Իմաստուն մարդիկ կ'ըսեն, թէ տեսածդ ու լսածդ կ'անցնին ու կը մոռցուին, միմիայն խորապէս ղգացածդ է, որ անջնջելիօրէն կը դրոչմուի ու կը մնայ քեզի հետ, հարստացնելով ներաչխարհդ: Յովսէփ Նալպանտեանի «Լոյս»ը ունի այս լուսասփիւռ ու լուսաչող առաքինութիւնը, որուն համար չնորհաւորելի է ան:

Որպէս եզրակացութիւն յայտնենք, որ հեղինակը թէ՛ ինք իր եւ թէ՛ նուիրատուներու թէ հովանաւորներու միջոցաւ վերջին հինգ տարիներուն Միացեալ Նահանգներու, Գանատայի, Ֆրանսայի, Յունաստանի, Լիբանանի, Սուրիոյ եւ սփիւռքի այլ գաղութներու հայկական վարժարաններուն ու մչակութային հաստատութիւններուն տրամադրած է 4870 օրինակ «Լոյս»ներ, ինչ որ պատկառելի թիւ մըն է՝ սփիւռքեան չափանիչներով:

Անկասկած, բարենիչ մըն ալ այս մեկը:

Ընթերցող, վասն անձիդ եւ հայ գիր ու գրականութեան փառաւորումին, ունեցիր «Լոյս» մը տանդ սեղանին վրայ, դիմելով հայ գրավաճառներուն կամ հեղինակին, որուն հասցէն է՝

Hovsep Nalbandian
P.O.Box 4276
Valley Village, CA 91617
Tel. : (818) 763-3610

«ՆՈՐ ԿԵԱՆՔ» *Գրեց՝ ՍԱՐԳԻՍ ՄԱՃԱՌԵԱՆ*

«Ջահակիր» սրտագին կը շնորհաւորէ երիտասարդ մանկավարժ ու հեղինակ Յովսէփ Նալպանտեանը՝ մաղթելով վերանորոգ կորով եւ յարատեւութիւն:

ՀԱՅԿԱԿԱՆ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 90 ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ՝ «ԿՈՄԻՏԱՍ» ՀԻՄՆԱՐԿԸ ՀԻՆԳ ՀԱՐԻՒՐ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԿԸ ՆՈՒԻՐԷ ՔՈՆԿՐԷՍԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ

Հայկական Ցեղասպանութեան 90ամեակի նախօրեակին եւ նկատի ունենալով Հայկական Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին քննարկումը 109-րդ Քոնկրէսին կողմէ, «Կոմիտաս» հիմնարկը իր հրատարակած վերջին հատորէն՝ «ԱՄՆի պաշտօնական արխիւները Հայկական Ցեղասպանութեան Մասին 1915-1917», 500 օրինակ նուիրած է ԱՄՆի Քոնկրէսի անդամներուն:

Այս քայլը առնուած է առատաձեռն նուիրատուի մը առաջարկով եւ իրականացած՝ Քոնկրէսի հայկական հարցերու համախմբումին եւ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբին կողմէ:

«Այս հատորին հրատարակութեամբ՝ Կոմիտաս հիմնարկը անգամ մը եւս կարեւոր աղբիւր մը կը տրամադրէ բոլոր անոնց, որոնք կ'աշխատին յաղթահարել թուրք կառավարութեան ամօթալի 4

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 90-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ «ԱՐԱՐԱՏ»-Ի ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆՔԸ

Այս տարի, 2005, Մեծ Եղեռնի 90-ամեակն է, որուն ոգեկոչումը պիտի կատարուի արժանավայել միջոցառումներով:

«Արարատ» Մեծ Եղեռնի ոգեկոչման իր մասնակցութիւնը կ'ուզէ բերել անոր ուսումնասիրման նուիրուած պատմական նոր երկասիրութիւններով, իբր յաւելում Մեծ Եղեռնի պատմագրական գրականութեան:

«Արարատ» այս առիթով բացուած կը յայտարարէ պատմագրական մրցանք մը, որուն կրնան մասնակցիլ Հայրենիքէն թէ Սփիւռքէն մտաւորականներ եւ պատմաբաններ, հետեւեալ պայմաններով.-

Ա. Անտիպ գրութիւնները (նախընտրաբար համակարգիչի վրայ չարուած) «Արարատ»-ի խմբագրութեան Հասնելու են մինչեւ 31 Յունուար, 2005:

Բ. Ուսումնասիրական աշխատանքի համար ծաւալ նախատեսուած չորս պրակ (22 սմ. եւ 15 սմ.):

Գ. Ուղղարկուած գրութիւնները չեն վերադարձուիր:

Դ. Ուսումնասիրութեան համար նախատեսուած են հետեւեալ ոլորտները.-

1. Ցեղասպանութեան ծրագրումը եւ գործադրութիւնը:

2. Ինքնապաչտպանական կռիւներէն,- ուսումնասիրողին կողմէ նախասիրաբար,- մէկուն պատմական եւ փաստագրական արժեւորումը:

3. Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հոլովոյթը:

4. Ցեղասպանութեան մարդկային իրաւանց անկիւնէն մօտեցումը՝ ՄԱԿ-ի սկզբունքներու լոյսին տակ:

5. 20-րդ դարու ցեղասպանութիւնները՝ հայկականին հետ բաղդատական զուգահեռով:

6. Ցեղասպանութեան իրաւական հիմքին վրայ Հայկական Դատի հետապնդման համահայկական կարելիութիւններու պատկերացումը՝ առաջարկներու նոր բանաձեւումով:

7. Իթթիհատ կուսակցութեան գաղափարախօսութիւնը:

Ծանօթ. Լաւագոյն երկու ուսումնասիրութիւնները հրատարակուելէ բացի, անոնց հեղինակները նիւթական պարգեւներ պիտի ստանան:

Յանձնախումբին կազմը՝

Դոկտ. Ջաւէն Մսըրլեան, Պրն. Ժիրայր Դանիէլեան, Դոկտ. Երուանդ Քասունի

Հասցէ՝ Ararad Daily Newspaper
P.O.Box 175275 Mar Mikhael
Beirut-Lebanon
E-mail : ararad@terra.net.lb

«ԱՐԱՐԱՏ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Աղեքսանդրիոյ Պատկ. Թեմական մասնակի ընտրութիւնը տեղի պիտի ունենայ Կիրակի, 10 Ապրիլ 2005-ին: Առ այդ, ընտրութեան մասնակցելու իրաւունք ունեցողներու ուչադրութեան կը յանձնենք հետեւեալները:

Ա- Աղեքսաղրիոյ Թեմական մասնակի ընտրութիւնը տեղի պիտի ունենայ Կիրակի, 10 Ապրիլ 2005-ին, առաւօտեան ժամը 9-էն մինչեւ երեկոյեան ժամը 5, որմէ ետք ներկայացողները կը մերժուին քուէարկել:

Բ- Համաձայն եգիպտահայոց կազմական կանոնագրին - յօդուած 11,՝ընտրելի են Եգիպտոսի Արաբ. Հանրապետութեան հպատակ եւ 30 տարիքը բոլորած ազգայինները, որոնց անունները քուէարկելու իրաւունք ունեցողներու ցանկերու մէջ կ'երեւին:

Գ- Ընտրութեան օրը անձնական հպատակութեամբ քուէարկող ամէն ազգային պարտի ի ձեռին ունենալ հպատակութեան վկայագրին կամ ինքնութեան քարթին ընագիրը (Պըթաքա Շախսիէ կամ Աաիլիա) որպէսզի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր ընտրութեան քարթը եւ քուէարկէ:

Դ- Իրենց հօր հպատակութեան վկայագրով ընտրելու իրաւունք ունեցող ամէն ազգային պէտք է միասին բերէ իր ինքնութեան քարթին (Պըթաքա Շախսիէ կամ Աաիլիա) ընագիրը, որպէսզի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր ընտրութեան քարթը եւ քուէարկէ:

Ե- Հպատակութեան քարթի կամ ինքնութեան քարթի լուսատիպ պատճէններով ներկայացողները պիտի չկարենան մուտք գործել Առաջնորդարանի բակէն ներս, ուստի պիտի կորսնցնեն իրենց ընտրելու իրաւունքը:

Զ- Պահանջուած ընտրելիներուն 12 թիւէն աւելի անուն պարունակող քուէաթուղթէն կը ջնջուին աւելորդ անունները եւ պահանջուած թուին առնչութեամբ վաւերական կը նկատուի քուէաթուղթը ըստ կարգի:

Է- Ընտրող ազգայինը ընտրութեան օրը ընտրական յատուկ տոմարի մը մէջ ստորագրելէ վերջ կը ստանայ իր ընտրական պաչտօնական քարթը, իսկ առանձնասենեակը մտնելէ առաջ իրեն կը տրուի մասնաւորաբար կնքուած պահարան մը, որուն մէջ ազատօրէն կը դնէ իր քուէն, ապա կը դիմէ դէպի քուէատուփ:

Ը- Մէկէ աւելի քուէաթուղթ պարունակող պահարաններու քուէները բոլորովին չեղեալ կը համարուին:

Թ- Ամէն ստորագրուած քուէաթուղթ չեղեալ կը համարուի:

ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Աղեքսանդրիոյ մեր համայնքի եգիպտահպատակ անդամանդամուհիներուն, ներկայիս կը տեղեկացնենք թէ ըստ Եգիպտահայոց կազմական Կանոնագրի 23-րդ յօդուածին, Թեմական ժողովին մասնակի ընտրութիւնը պիտի կատարուի Կիրակի, 10 Ապրիլ 2005-ին:

Ուստի բոլոր անոնք, մանչ կամ աղջիկ, որոնք 21 տարեկանը լրացուցած են, պարտին ներկայանալ Ազգային Առաջնորդարան, իրենց հետ ունենալով Պըթաա Շախսիյէ, նոր ինքնութեան քարթը կամ հօր հպատակութեան թուղթը եւ փոքր լուսանկար, մինչեւ յառաջիկայ Յունուար ամսու 15-ին, իրենց անունը արձանագրել տալու համար Կանոնագրի 10-12 յօդուածներու տրամադրութեան:

Կը տեղեկացնենք նաեւ թէ Աղեքսանդրիոյ մէջ համայնքին եգիպտահպատակ հայ կիները արտօնուած են քուէարկելու, ուրեմն ընտրելու եւ ընտրուելու Թեմական ժողովի անդամ, եթէ վերջացուցած են 30 տարեկանը:

ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ

ԾԻԾԵՌՆԱԿ



ԵՌԱՄՍԵԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ *ՋԱՀԱԿԻՐ* ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ

Ե. ՏԱՐԻ, ԹԻՒ 1 (17)

ՅՈՒՆՈՒԱՐ 2005

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ.-

«Համբարձում Լիմոնճեանի աշխատութիւնները՝ Մերկեր Մելիքի թարգմանութեամբ եւ ծանօթագրութեամբ»

«Ձեռագիր մը Ա. Յովհաննէսեանէ»

«Պատառիկներ՝ Գաբրիէլ Երանեանի Հայ Արդի Ձայնագրութեան դասագիրքէն»

«*Գրիգոր Լուսաւորիչ* օփերայի Ա. արարը»

Ընդամէնը՝ 132 էջ

2

Ս.Դ.Հ.Կ.-Ի ԿԱՋՄԱԿԵՐՊԱԾ ԵՐԳԵՐՈՒ ԵՕԹՆԵՐՈՐԴ ՓԱՌԱՏՕՆԸ

Ան մեծ զգացումով եւ յուզումով չնորհակալութիւն յայտնեց ելոյթ ունեցողներուն, ներկաներուն եւ բոլոր անոնց որոնք իրենց կարելին ըրած էին սոյն փառատօնի յաջողութեան, խոստանալով մնալ հաւատարիմ բոլոր այն հնչակեաններուն որոնք իրենց կեանքը զոհած էին Հայրենիքին եւ հայ ժողովուրդին համար:

Պէտք է նչել որ հանգանակուեցաւ 1350 ամերիկեան տոլար որ յատկացուեցաւ նչուած մարդասիրական նպատակին:

Հարկ է նչել նաեւ, որ համերգի տեսաերիզը սփռուեցաւ TV CIUDAD հեռուստակայանով, հայ երգը հասցնելով հազարաւոր ուրուկուայցի հեռուստադիտողներուն:

ՇՈՂԻԿ ԿԻԶԻՐԵԱՆ

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ

2005 Տարւոյ «ԵՐԵՒԱՆ» Պատի Օրացոյցը

(63-ՐԴ ՏԱՐԻ)

ՀԱՅ ԳԻՐԵՐՈՒ 1600-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

Նկարազարդուած

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՃԵԱՆԻ

«ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ»

Գեղատիպ Գունաւոր Նկարով

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՆՈՒՊԱՐ ՏՊԱԳՐԱՏԱՆ»

Ունենալու համար դիմել

Գահիրէ՝ Հեռ. 4530327 եւ 7940949 թիւերուն

Աղեքսանդրիա՝ Ընկեր Վրէժ Սէֆէրեանի հեռ. 3924073

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ ՆՈՒԷՐ ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐՈՒՆ

Այն ազգայինները, որոնք կը փափաքին Նոր Տարուան առթիւ «Ջահակիր» նուիրել Հայաստանի կամ արտասահմանի իրենց ազգականներուն եւ բարեկամներուն, կրնան հեռաձայնել թերթիս վարչութեան (հեռ. 4530327) ամէն օր կ. ա. ժամը 10-էն 5 (ի բացառեալ Ուրբաթ օրերէն): Իսկ Աղեքսանդրիոյ մէջ, ընկ. Վրէժ Սէֆէրեանի:

Տարեկան բաժանորդագրութեան սակն է 90 Ե.Ո. (օդային փոստով):

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ

ԿԻՐԱԿԻ, 16 ՅՈՒՆՈՒԱՐ 2005 ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 7:00-ԻՆ

«ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ» ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

ՀՈԳՇ. Տ. ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ

ԵԼՈՅԹ Կ'ՈՒՆԵՆԱՅ

ԳԱՀԻՐԷԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

«ԱՐԱՔՍ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ

ԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ

ԵՒ

ՆՈՐՈԳ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

ՂԵԿԱՎԱՐ՝ **ՄԻՀՐԱՆ ՂԱԶԷԼԵԱՆ**

ՆՈՒԱԳԱԿՑՈՂ՝ **ԻՐԻՆԱ ԱԲԳԱՐԵԱՆ**

ՍԻՐԱԼԻՐ ՀՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Հ.Ք.Ը.ՄԻՈՒԹԻՒՆ – Գահիրէ

ՍԱԹԵՆԻԿ Ճ. ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

(Առողջապահական Հոգատարութեան Ծրագիր)

Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութիւնը կը տեղեկացնէ Աղեքսանդրիոյ եւ Գահիրէի հայութեան, թէ Միութեանս «Սաթենիկ Ճ. Չագըր» Հիմնադրամի Առողջապահական Հոգատարութեան Ծրագրին 2005 տարեշրջանի անդամագրուիլ փափաքողները պարտին իրենց դիմումնագրերը ներկայացնել յատուկ հարցաթերթիկներու վրայ մինչեւ 15 Յունուար 2005.

ԳԱՀԻՐԷԻ մէջ

15, Էմմատ Էլ Տին փողոց, Ա. յարկ Հեռ. 5931555

Ուրբաթ օրերը առաւօտեան ժամը 10-էն յ.մ. ժամը 3

ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ Կեդրոնը

26, Մուրատ Բէկ փողոց – Հելիոպոլիս Հեռ. 2916444 - 4151127

Առաւօտեան ժամը 10-էն յ.մ. 2, բացի Կիրակի եւ արձակուրդի օրերէն:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ Գրասենեակը

19, Օմար Լոթֆի փողոց - Ա. յարկ

Կամաս-ի (Համալսարանի) կայարան Հեռ. 5920469

Երկուշաբթիէն Հինգշաբթի յ.մ. ժամը 6-9

ԾԱՆՕԹ.- Ա) Նոր դիմումնագրերուն համար կը խնդրուի ներկայացնել ինքնութեան թուղթին պատճէնը, 2 նկար եւ հայ համայնքին պատկանելու վաստաթուղթ:

Բ) Նորոգութեան համար դիմողներէն կը խնդրուի ներկայացնել 1 նկար եւ 2004-ի ծրագրին մասնակցութեան քարտին պատճէնը: Հայ համայնքի մէջ մկրտուած չեղողներէն, որոնք ամուսնացած են հայ համայնքի պատկանող անձի մը հետ հայկական եկեղեցիի մէջ, պարտին ներկայացնել իրենց նախկին համայնքէն հրաժարած ըլլալու պաշտօնական վկայագիր մը, միաժամանակ վճարելով Ե. Ո. 120 մասնակցութեան սակը:

ՀԲԸՄ-ը ինքզինքին կը վերապահէ, բոլոր կարգի դիմումներուն ընդունումը կամ մերժումը:

ԳԱՀԻՐԷԻ ՀԲԸՄ-Ի ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Առ ի գնահատութիւն թերթիս տարած ազգօգուտ գործունէութեան, Նոր տարւոյ եւ Ս. Ծննդեան տօներուն առթիւ, շնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները.

Տէր եւ Տիկին Բենեամին Վարդուկեան	25
Օր. Անահիտ Խաչերեան	25

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց չատ սիրելի եղբօր-կնոջ եւ հօրեղբօր-կնոջ՝ Ողբ. Վիքթորիա (Էլէն) Գավուքճեանի (Ծնեալ Ազրապեան), մահուան եւ քառասունքին տխուր առթիւ, Քաւուքճեան ընտանիք կը նուիրէ.-

Ս. Պօղոս Պետրոս Եկեղեցիին	100
Շաթպիի Ս. Գէորգ Մատրան	100
Պօղոսեան Ազգային Վարժարանին	100
Հ.Մ.Ը.Մ.-ԿԱՄՔ Մարզական ակումբին	100
Յառաջդիմասէր Մշակութային Միութեան	100
Հ.Մ.Ը.Մ. ԱՐԱՐԱՏ Մարզական ակումբին	100
Յուսաբեր Մշակութային Միութեան	100
«Յուսաբեր»ին	100
«Արեւ»ին	100
«Ջահակիր»ին	100

(Բոլոր նուիրատուութիւնները ստանալ Աղեքսանդրիոյ Առաջնորդարանէն)

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Առ ի քաջալերանք Շարժումիս կազմակերպած «Կաղանդ Պապայի» տօնակատարութեան, Կիրակի 26 Դեկտ. 2004-ին, չնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները.-

Տէր եւ Տիկին Վրէժ Սէֆէրեան	50
Տէր եւ Տիկին Դանիէլ Ճոճոեան	50
Տէր եւ Տիկին Վահան Կորտեան	50
Տիկին Ալիս Մազլումեան	50
Տոքթ. եւ Տիկին Կարպիս Թօսունեան	50
Տէր եւ Տիկին Արթօ Թօսունեան	50
Փոքրիկներ Նաթալի Սէֆէրեան եւ Մելանի Խայեաթ	50
Փոքրիկներ Արչակ եւ Խաչիկ Փափազեաններ	50
Փոքրիկներ Նաթալի, Մելանի եւ Պերճ Թօփալեաններ	50

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 90 ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ՝ «ԿՈՄԻՏԱՍ» ՀԻՄՆԱՐԿԸ ՀԻՆԳ ՀԱՐԻՒՐ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԿԸ ՆՈՒԻՐԷ ՔՈՆԿՐԷՍԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ

3

արշաւը, որ կը միտի ԱՄՆ-ը մեղսակից դարձնել Հայկական Ցեղասպանութեան ուրացման իր քաղաքականութեան», կ'ըսէ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակի վարիչ Արամ Համբարեան:

Ան կ'աւելցնէ նաեւ, թէ հատորին մէջ մէկտեղուած են ընդարձակ ու հետաքրքրական վկայութիւններ Հայկական Ցեղասպանութեան գծով ԱՄՆի անդրադարձին մասին, իբրեւ կարեւոր փաստաթուղթ մը հայոց պատմութեան մէջ, որ Թուրքիան չի կրնար ջնջել:

Հատորին մասին յաւելեալ տեղեկութիւններու համար կրնաք դիմել gomidas@garodbooks.com հասցէին:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութեան եւ Պօղոսեան Ազգային վարժարանի Հոգաբարձութեան տնօրինմամբ յառաջիկայ Կիրակի, 16 Յունուար 2005 առաւօտեան Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ մէջ յաւարտ Ս. Պատարագի, Հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Պատկ. Թեմական ժողովի Փոխ-Ատենապետ եւ Պօղոսեան Ազգային վարժարանի վաստակաչատ նախկին Տնօրէնն՝

ՈՂԲ. ՄԱՆՈՒԿ ԳԱԼՓԱՔՃԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ եւ անոր հոգւոյն ի հանգիստ:

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն եւ Պօղոսեան Ազգային վարժարանի նախկին սան սանուհիներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակնօրեայ Դասընթացքներու Մանուկները եւ Պատանիները

Սիրով կը հրաւիրեն բոլորին

Երեքշաբթի, 25 Յունուար 2005-ի երեկոյեան ժամը 7-ին

«Պըլըքտանեան» Հանդիսասրահին մէջ

Մասնակցելու

«ՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԶԸ»

Ներկայացումին

Հովանաւորութեամբ՝

ՀՈԳՇ. Տ. ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Կազմակերպութեամբ՝

ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ

Խմբավարութեամբ՝

ՏԻԿԻՆ ԳՈՀԱՐ ՂԱԶԷԼԵԱՆԻ

ՁԵԿՈՅՑ

Յաւէտ ողբացեալ Տէր եւ Տիկ. Բարսեղ Ներսէսեան, իրենց վաղամեռիկ եւ միամօր զաւկին, Ողբ. Մատթէոս Ներսէսեանի քաղցր յիշատակին հաստատած էին Հիմնադրամ մը:

Ներկայիս գոհունակութեամբ կը տեղեկացնենք թէ, ըստ սոյն Հիմնադրամի կանոնագրին, ընթացիկ տարւոյս տոկոսային եկամուտները պիտի բաշխուին հետեւեալ կերպով:

Եկեղեցւոյ Պայծառութեան	306
Հայ Աղքատախնամ Ընկերակցութեան	306
Գալուստեան Ազգային Վարժարանին	306
Նուպարեան Ազգային Վարժարանին	306
Այծեմնիկ Հանգստեան Տան	306
Հայ Կարիքի Խաչին	306
Ազգային Առաջնորդարանին	204
Ընդհանուր գումար Ե.Ո.	2040

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Կիրակի 23 Յունուար 2005

ԳՈՒՐՊԱՆ ՊԱՅՐԱՄԻ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՒԱՔՈՅԹ ԵՒ ՃԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

* * *

Կիրակի 6 Փետրուար 2005

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ԱՌԹԻՒ ՃԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Մանրամասնութիւնները յաջորդիւ

Կը խնդրուի նկատի ունենալ եւ չխաչաձեւել

ՏԻԿՆԱՆՑ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Յայտնում ենք, որ 2005թ. Փետրուարի 25-28-ը Մաղկաձորում տեղի կ'ունենայ «Կամուրջ 2005» պիզնէս ֆորումը, որը կազմակերպիչն է «ՄԱՍՏԵՐ» միջազգային ինտեգրման աջակցութեան կեդրոնը Հայաստանի արտաքին գործերի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարութիւնների, ինչպէս նաեւ ՀՀ կեդրոնական պանքի աջակցութեամբ:

Միջոցառման վերաբերեալ յաւելեալ տեղեկութիւններ եւ մանրամասներ ստանալու համար դիմել Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւն:

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	558.00
21 կարատ՝ կրամը		69.75
18 կարատ՝ կրամը		59.75

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

٨.٥ دار الكتب - رقم إيداع - دار شوشة للطباعة

ՁԱԿԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1537 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 27 ՅՈՒՆՈՒԱՐ 2005 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 50 Ե: Դհկ. عدد رقم ١٥٣٧ — الخميس ٢٧ يناير ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆԻ ԵԳԻՊՏՈՍ ԱՅՑԵԼՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Նախարար Վ. Օսկանեան եւ գլխաւոր քարտուղար Ամր Մուսա՝ Յուշագիրներ կը փոխանցեն:

2005թ. Յունուարի 18-ին երկօրեայ պաշտօնական այցով Գահիրէ ժամանեց Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանի գլխաւորած պատուիրակութիւնը:

Յունուարի 19-ին կայացաւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանեանի եւ Արաբական պետութիւնների լիկայի գլխաւոր քարտուղար Ամր Մուսայի հանդիպումը, որի ընթացքում կարծիքներ փոխանակեցին միջազգային իրավիճակի, ինչպէս նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերեալ: Նախարար Օսկանեանը եւ գլխաւոր քարտուղար Ամր Մուսան մասնաւորապէս քննարկեցին Իրաքում կայանալիք ընտրութիւնների եւ պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման հետ կապուած հարցեր: Նախարար Օսկանեանը Լիկայի գլխաւոր քարտուղարին ներկայացրեց ԼՂ հակամարտութեան կարգաւորման ներկայ ընթացքը եւ ՀՀ յարաբերութիւնները հարեւան պետութիւնների հետ:

Հանդիպումից անմիջապէս յետոյ ՀՀ արտգործնախարարը եւ Արաբական պետութիւնների գլխաւոր քարտուղարը ստորագրեցին Փոխըմբռնման յուշագիր Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան եւ Արաբական պետութիւնների լիկայի գլխաւոր քարտուղարութեան միջեւ: Յուշագիրը նախատեսում է կողմերի միջեւ քաղաքական երկխօսութեան եւ միջազգային կազմակերպութիւններում համագործակցութեան զարգացում: Այդ նպատակով Հայաստանի արտգործ նախարարութեան եւ Լիկայի միջեւ պարբերաբար կ'անցկացուեն քաղաքական խորհրդակցութիւններ, ինչպէս նաեւ ՀՀ արտգործնախարարի եւ Լիկայի գլխաւոր քարտուղարի հանդիպումներ:

Եգիպտոսի նախարար Ահմէտ Ապուլ Ղէյդ, ՀՀ նախարար Վ. Օսկանեան եւ ՀՀ դեսպան Ռ. Կարապետեան:

Բացի քաղաքական ոլորտից, ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը եւ Արաբական պետութիւնների լիկան կը զարգացընեն նաեւ համագործակցութիւնը մշակոյթի, գիտութեան եւ այլ բնագաւառներում:

Այցելութեան ընթացքում տեղի ունեցան նախարար Օսկանեանի հանդիպումները նաեւ Եգիպտոսի արտգործնախարար Ահմէտ Ապուլ Ղէյդի եւ միջազգային համագործակցութեան նախարար, Հայ-եգիպտական միջկառավարական յանձնաժողովի նախագահ Ֆայզա Ապուլ Նակայի հետ:

3

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԱՆ ԻՐԱՔ

Իրաք մեկնող Հայ զինուորները շուրջպար կը կատարեն «Զուարթնոց» օդանաւակայանէն ներս:

Յունուար 18-ին Երեւանի «Զուարթնոց» օդանաւակայանէն Իրաք մեկնեցաւ Հայ բանակայիններու ջոկատը՝ օգնելու համար Իրաքի մէջ խաղաղութեան հաստատման գործին:

Առաւօտեան կանուխ օդանաւակայանը լեցուած էր երիտասարդ զինուրականներու տատիկ-պապիկներով ու հարազատներով, որոնք արցունքոտ աչքերով, եկած էին ուղեւորելու Հայ զինուորները:

Զիրենք փոխադրող ամերիկեան օդանաւը սպասելու միջոցին Հայ զինուորները սկսան չուրջպար պարել՝ բարձրացնելու համար իրենց եւ ներկաներու տրամադրութիւնը:

Հոն էր նաեւ Զինուած ուժերու Հոգեւոր առաջնորդ Արսէն Աբեղայ Սանոսեան որ, Իրաք խումբը ուղարկելը նկատեց վտանգաւոր, բայց «դրական ու բացասական կողմերը հաշուարկուած են»,- ըսաւ ան:

Օդակայան եկած էր նաեւ Միացեալ Նահանգներու դեսպան Ճոն Էվընզ, որ լրագրողներուն ըսաւ,- «Իրաքի մէջ իրավիճակը բաւական ծանր է, եւ այնտեղ խումբ ուղարկելու որոշումը հեշտ որոշում չէր»:

Դեսպանը աւելցուց որ ԱՄՆ-ի կառավարութիւնը կ'ողջունէ ոչ մարտական ստորաբաժանումը Իրաք ուղարկելու եւ անոնց արժէքաւոր հմտութիւնները Իրաքի մէջ կայունութեան ու ժողովրդավարութեան հաստատման կարեւոր առաքելութեան ծառայեցնելու ՀՀ իշխանութիւններու որոշումը:

Պաշտպանութեան նախարար Սերժ Սարգսեան իր ուղերձի խօսքին մէջ ըսաւ որ, պատերազմ տեսած Հայ մարդը աւելի լաւ կը զգայ պատերազմող ժողովուրդի վիճակը. «Մեր առաքելութիւնը նուիրուած է մարդկային կեանքեր փրկելու գործին: Հայ ժողովուրդը իր օրհասական պահերուն բազմիցս տեսած է միջազգային հանրութեան օգնութիւնը: Այսօր մեր հերթն է ձեռք մեկնելու պատերազմի կործանիչ արհաւիրքի մէջ յայտնուած իրաքցի ժողովրդին: Վստահ եմ, որ նման օգնութեան ցուցաբերումը արժանավայել է Հայ զինուորականին:

Բոլորիս երազանքն է իհարկէ, որ աչխարհի ոչ մի անկիւնում նման առաքելութիւնների անհրաժեշտութիւն չլինի»:

Սերժ Սարգսեանը Իրաք մեկնող 46 զինուորներուն վստահեցուց, որ իրենք անգնահատելի ծառայութիւն կը մատուցեն ոչ միայն Իրաքի բարեկամ ժողովուրդին, այլեւ մեր Հայրենիքին՝ Հայրենի զինուած ուժերու հզօրացման, ամրապնդման եւ միջազգային վարկի բարձրացման:

ԱՄՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԼՂ-Ի ՀԱՐՑՈՎ ՉԷ ՓՈԽՈՒԱԾ

Ջորեքշաբթի, Յունուար 19ին, Հայաստանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպանատունը հրապարակեց Ուաչինկթընի տեղեկագրութիւնը՝ էլիզապէթ Ճոնսի յայտարարութեան վերաբերեալ: «ԱՄՆ քաղաքականութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան առնչութեամբ չի փոխուել: Միացեալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպէս անկախ պետականութիւն, իսկ Լեռնային Ղարաբաղի ղեկավարութիւնը չի ընդունւում միջազգայնօրէն կամ էլ Միացեալ Նահանգների կողմից: Միացեալ Նահանգները պաշտպանում է Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը եւ կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը որոշուելու է կողմերի միջեւ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի միջոցով: Միացեալ Նահանգները Մինսկի խմբի միջոցով չարունակում է օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը: Մեզ յուսադրում են Հայաստանի եւ Ատրպէյճանի արտգործնախարարների միջեւ ընթացող չարունակական բանակցութիւնները:

«Moscow Times»ի մէջ բերուած մեկնաբանութեամբ պետքարտուղարի տեղակալ Ճոնսը կը շեշտադրէ հակամարտութիւններու կարգաւորման եւ հակամարտութիւններու վայրերու մէջ թափանցիկութեան մեծացումին եւ օրէնքի գերակայութեան հաստատման հարցով Միացեալ Նահանգներու եւ Ռուսիոյ համատեղ աշխատելու անհրաժեշտութիւնը: Մենք կը գիտակցենք, որ իւրաքանչիւր հակամարտութիւն պայմանաւորուած է առանձին ու բացառիկ հանգամանքներով», ըսուեցաւ ամերիկեան յայտարարութեան մէջ:

ԲՈՂՈՔԻ ՁՈՅՆ

Նոյն օրը, չուրջ 30 երիտասարդական-ուսանողական կազմակերպութիւններու նախաձեռնութեամբ, «Ազատութեան» հրապարակէն դէպի Հայաստանի մէջ ԱՄՆ դեսպանատուն տեղի ունեցաւ խաղաղ

2

ՊՈՒՇ ԵՒ ՊՈՒՏԻՆ ՊԻՏԻ ՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները Փետրուարին պիտի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը: ԱՄՆ նախագահ Ճորճ Պուշը, Եւրոպա կատարելիք իր այցելութեան ժամանակ Սլովաքիայի մայրաքաղաք Բրատիսլաւայի մէջ հանդիպում մը պիտի ունենայ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ռուսաստանի չահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարաւային Օսեթիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ»,- անդրադառնալով երկու նախագահներուն փետրուարեան հանդիպմանը՝ ըսած է ԱՄՆ պետքարտուղարի օգնական էլիզապէթ Ճոնսը: Ան յայտարարած է, որ Պուշին կ'անհանգստացնէ այն հանգամանքը, որ Ռուսաստանը բաւական ճնշում չի գործադրէր Մերձդնեստրի, Հարաւային Օսեթիայի, Աբխազիայի եւ Ղարաբաղի հարցերը լուծելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌԱԻ

«Արցախ» Հայրենակցական Միութեան անդամները պատրաստում են մի նամակ, որով պահանջելու են Հայաստանում ԱՄՆ դեսպանին պարզաբանել, թէ ինչ տարօրինակ յայտարարութիւններ է ԼՂՀ վերաբերեալ արել ԱՄՆ պետքարտուղարի օգնական էլիզապէթ Ճոնսը: Աժ պատգամաւոր Համլէտ Յարութիւնեանը, որն խորհրդարանում Յունուար 18-ին լրագրողներին ներկայացրեց դժգոհութեան առիթը եւ հետագայ քայլերը, հանդէս էր գալիս ոչ որպէս Աժ պատգամաւոր կամ Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան անդամ, այլ «Արցախ» Հայրենակցական Միութեան նախագահ:

*Տեղեկացնենք, որ դժգոհութիւն է առաջացրել պետքարտուղարի օգնականի հետեւեալ յայտարարութիւնը. «Հենց Ռուսաստանի չահերից է բխում, որպէսզի Մերձդնեստրը, Աբխազիան, Հարաւային Օսեթիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, որ կոռումպացուած, այնտեղ իշխող **քրէական** անձնատողականները հեռացուեն իշխանութիւնից»:*

«Արցախ» Հայրենակցական միութեան անդամները եւ մասնաւորապէս Համլետ Յարութիւնեանը համոզուած են, որ տիկին Ճոնսը «թացը չորի հետ խառնել» է, աղաւաղել է փաստերը, ինչը կը վնասի ԼՂՀ հակամարտութեան կարգաւորման հետագայ ընթացքին:

2

Եգիպտոսին Մէջ «Ջաման»ի Թղթակցին Հարցազրոյցը՝ ՀՀ Արտաքին Նախարարին Հետ

«ԿԸ ՅՈՒՍԱՆՔ ՈՐ ՍԱՀՄԱՆԸ ՄՕՏ ՕՐԷՆ ԿԸ ԲԱՑՈՒԻ - ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՋՈՀԵՐՈՒ ԶԱԻԱԿՆԵՐՆ ԵՆ»

«Ջաման»ի թղթակից Ծոմպալի Էօճալ Եգիպտոսի մէջ հարցազրոյց մը ունեցած է Հայաստանի Արտաքին Նախարար Վարդան Օսկանեանի հետ: Խիստ հետաքրքրական հարցազրոյց մըն է, որու ընթացքին, Նախարար Օսկանեան շատ յստակ գաղափարներ կը պարզէ Կարսի համաձայնագիրը ճանչնալու, Թուրքիոյ եւ Հայաստանի յարաբերութիւնները բնականոն դարձնելու, Ղարաբաղեան հարցը լուծելու, ցեղասպանութիւնը ճանչնալու նիւթերու շուրջ:

Առաջին հարցումը կը վերաբերի Կարսի համաձայնագրին: Թուրքիոյ Վարչապետ Էրտողան անցեալները ըսած էր որ Հայաստան կը մերժէ ճանչնալ Կարսի համաձայնագիրը, մինչդեռ Հայաստանի Արտաքին Նախարարը զարմանքով կը դիմաւորէ այդ պնդումը եւ կ'ըսէ որ Հայաստանի ո՛չ մէկ պաշտօնավար իր բերնէն այդպիսի բան մը հանած է, թէ Հայաստան շարունակութիւնն է Խորհրդային Միութեան եւ թէ Խորհրդային Միութեան շրջանին կնքուած բոլոր համաձայնութիւնները Հայաստանի կողմէ ընդունելի են, որքան ատեն որ անոնց տեղ նոր համաձայնութիւն մը չի կնքուիր:

Գալով այն հարցումին թէ Թուրքիա կրնա՞յ միջնորդի դեր կատարել Ղարաբաղեան հարցի մէջ, Վարդան Օսկանեան կը յիշեցնէ թէ Ղարաբաղի հարցը միայն Ատրպէյճանի հողամասերը բռնագրաւելու հարց չէ, այլ քաղաքական կարգավիճակի հարց է եւ կախեալ է հողային ազդակներէ տարբեր բազմաթիւ ազդակներէ եւս: Ղարաբաղը պատմական տեսակէտէ հայկական հողամաս է, հոգ չէ թէ Խորհրդային շրջանին այդ հողամասը դրուեցաւ Ատրպէյճանի հսկակշռին տակ: Իսկ Թուրքիա չի՛ կրնար միջնորդի դեր կատարել, որովհետեւ այս երկիրը բացէ ի բաց կը յայտարարէ, թէ ինքը կողմ է Ղարաբաղեան խնդրին մէջ: Եթէ Թուրքիա Հայաստանի հետ բնականոն յարաբերութիւններ հաստատէ, այնուհետեւ շատ կարեւոր դեր կրնայ կատարել որպէս միջնորդ:

Թուրք թղթակիցը կը հարցնէ նաեւ թէ Օսկանեան ի՞նչ կը մտածէ ցեղասպանութեան պնդումներու հարցի շուրջ, հայերու նպատակը հողային հատուցում պահանջե՞լ է:

Այս հարցումին որպէս պատասխան, Օսկանեան կը յանձնարարէ նայիլ քարտէսին: Թուրքիոյ աշխարհագրութիւնը, տնտեսութիւնն ու բնակչութիւնը մէջտեղն են: Իսկ Հայաստան փոքրիկ եւ աղքատիկ երկիր է: Արտաքին քաղաքականութեան մէջ Հայաստան հողային պահանջատիրութեան կամ հատուցման ակնկալութիւն չունի, միայն կը ջանայ ապահովել որ ցեղասպանութիւնը միջազգային հաւրութեան եւ Թուրքիոյ կողմէ ճանաչում գտնէ: 1915ին կատարուածը բացայայտ ցեղասպանութիւն է: Թուրքերը այս նիւթի շուրջ տարբեր կերպ կը մտածեն: Թողունք որ ամէն մարդ այս նիւթի շուրջ ազատօրէն կարենայ վիճաբանի: Պէտք չէ մտահոգուիլ, երբ հայերու կողմէ այս հարցը միջազգային հրապարակ հանուի: Թուրքերն ալ կրնան լոպիի նմանօրինակ աշխատանք տանիլ: Բայց Հայաստան ցեղասպանութեան ճանաչումը երբեք նախապայման չնկատեց Թուրքիոյ հետ յարաբերութիւնները բարելաւելու հարցի մէջ: Այս հարցը պէտք է լուծուի երկխօսութեամբ: Բայց դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելը նախապայման մըն է մեր միջեւ: Եթէ յարաբերութիւններ պիտի չունենանք, ի՛նչպէս պիտի լուծենք մեր հարցերը:

Ուրիշ հարց մըն ալ հետեւեալն է. Օսկանեան կը մտածէ՞ արդեօք թէ Թուրքիա Եւրոմիութեան անդամակցելու համար պիտի ընդունի Հայաստանի պնդումները:

Հայաստանի Արտաքին Նախարարը կը պատասխանէ որ ցեղասպանութիւնը եւ սահմաններու բացումը երկու տարբեր հարցեր են: Առաջինը՝ նախապայման չէ, չի խանգարեր յարաբերութիւնները, բայց երկրորդը՝ նախապայման է: Ո՛չ մէկը կրնայ պնդել թէ երկու երկիրներ կրնան բնական յարաբերութիւններ ունենալ, եթէ իրենց միջեւ սահմանները փակ են: Ահա թէ ինչու Հայաստան սահմաններու հարցը Եւրոմիութեան օրակարգին կը բերէ: Թուրքիա կրնայ 10-15 տարի վերջ Եւրոմիութեան անդամակցիլ, բայց Հայաստան այսքան երկար պիտի չսպասէ: Կը հաւատանք որ սահմանները աւելի առաջ պիտի բացուին, կ'ըսէ Օսկանեան:

Գալով այն հարցումին թէ Թուրքիոյ հայերը ցեղասպանութեան հարցին մէջ տարբեր կերպ կը մտածեն Սփիւռքի հայերէ, Օսկանեան ընդհանրապէս կը յիշեցնէ թէ Սփիւռքահայերը այս խնդրին մէջ բնականաբար աւելի եռանդուն աշխատանք կը տանին, որովհետեւ անոնք ցեղասպանութեան զոհերու զաւակներն են: Բայց Հայաստանն ալ տարբեր չի մտածեր այս խնդրին մէջ:

Ցեղասպանութեան հարցը այլեւս պատմաբաններու պարզաբանումին յանձնելի հարց ալ չէ, կ'ըսէ Նախարար Օսկանեան: Պատմաբաններն ու ակադեմականները այս նիւթի շուրջ իրենց վերջին խօսքը արտասանած են եւ բանակցութեանց սեղաններու վրայ այսուհետեւ ո՛չ մէկը իր կարծիքը կը փոխէ: Այս կէտի մէջ թուրք կառավարութիւնը շարժման պէտք է անցնի: Ինչո՞ւ վախնալ այսպիսի բանավէճէ մը, աշխարհի վրայ կան բազմաթիւ երկիրներ, որոնք ապրած են նմանօրինակ հարցեր, սակայն կրցած են իրարու հետ պահել բնականոն յարաբերութիւններ:

(ՄԱՐՄԱՐԱ)

ԱՄՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԼՂ-Ի ՀԱՐՑՈՎ ՉԷ ՓՈԽՈՒԱԾ

1

ցոյց, որուն կը մասնակցէին չուրջ 500 երիտասարդներ՝ կուսակցութիւններու երիտասարդական թեւերէն, երիտասարդական կազմակերպութիւններէ եւ համալսարաններէ:

Դեսպանատան առջեւ ելոյթ ունեցան կազմակերպիչներու ներկայացուցիչները, իսկ աւարտին, անոնք հրապարակեցին միացեալ յայտարարութիւն մը, ուր ըսուած է, թէ «Հայ երիտասարդութիւնը խորապէս անհանգստացած է ԱՄՆի պետքարտուղարի տեղակալ էլիոթ Ջէյ Ճոնդրի անպատասխանատու յայտարարութեամբ» եւ անընդունելի կը համարեն Ճոնդրի այն միտքը, որ կասկածի տակ կը դնէ ԼՂՀի մէջ ժողովրդավարական հաստատութիւններու գոյութիւնը եւ յիշեցում կը կատարուի անոր, որ ԼՂՀն անկախութիւնը հռչակած է՝ առանց խախտելու միջազգային օրէնքը՝ հիմնուելով ազգերու ինքնորոշման իրաւունքի վրայ:

Հայ երիտասարդները իրենց կոչը եզրափակեցին ըսելով, որ տրամադիր են «իրենց սուգ միջոցներով տիկին Ճոնդրին հրաւիրելու ԼՂՀ՝ սեփական աչքերով տեսնելու եւ համոզուելու, որ ԼՂՀը կայացած պետութիւն է, որտեղ ժողովրդավարական բարեփոխումները անշրջելի են եւ ժողովրդավարական գործընթացները այստեղ չատ աւելի հեռու են գնացել, քան Ատրպէյճանում»:

ԳԱՀԻՐԷ

Առաջնորդական Տեղապահ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի Այցը Եթովպիա

Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ՝ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեան անցեալ 13էն 23 Յունուար 2005-ի օրերուն, Եթովպիոյ Հայ Համայնքի Գործադիր Խորհուրդին հրաւէրով, Հովուական այցելութեամբ Եթովպիա մեկնեցաւ:

Այցելութեան ընթացքին Հայր Սուրբը տեսակցութիւն ունեցած է Եթովպիոյ Պատրիարք Նորին Սրբութիւն Ապպա Փաուլոսին հետ: Իսկ Յունուար 16-ին Տեղապահ Հայր Սուրբը մասնակցած է Ատիս Ապապայի Հայ Առաքելական Ս. Գէորգ Եկեղեցւոյ օծման 70-ամեակին նուիրուած Հանդիսութեան: Իր այցելութեան չրջանին Հայր Սուրբը հանդիպումներ ունեցած է Եթովպիոյ Հայ Համայնքին հետ:

Ամսոյս 23-ին Տեղապահ Հայր Սուրբը վերադարձաւ Գահիրէ:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԾԱԽՍԵՐՈՒ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է ԱՊՀ-ՈՒՄ

Ռազմական ծախսերի մակարդակով ԱՊՀ երկրների չարքում Հայաստանը երկրորդն է. ռազմական նպատակներով այս տարի ծախսուելու է կանխատեսուող համախառն ներքին արդիւնքի 3,6 տոկոսը կամ բացարձակ թուով՝ 127 միլիոն տոլար: Նախորդ տարուայ համեմատ Հայաստան իր ռազմական ծախսերն աւելացրել է աւելի քան 35 տոկոսով, քանի որ նրա հետ չյայտարարուած պատերազմի մէջ գտնուող Ատրպէյճանը եւս աննախադէպ չափերով՝ չուրջ 36 տոկոսով աւելացրել է ռազմական ոլորտի ֆինանսաւորումը:

Փորձագէտները նկատում են, որ վերջին երեք տարիներին Ատրպէյճանը ամէն տարի գրեթէ կրկնապատկել է իր ռազմական ծախսերը: Անչուշտ ռազմական ծախսերի աւելացումն արւում է ի հաչիւ նաւթի վաճառքի, աւելի ստոյգ՝ միջազգային չուկաներում նաւթի գների անչեղ աճի: Պաշտպանական կարիքների համար Ատրպէյճանը պատրաստւում է 2005 թուականին ծախսել մօտ 245 միլիոն տոլար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԱՅՐԱՑԱԾ Է ԱՄՆ-Ի..

1

Պարոն Յարութիւնեանը հաստատած է, որ պետքարտուղարի օգնականը յայտարարութիւն է արել սեփական նախաձեռնութեամբ կամ այդ սադրանքը տարածել են ԱՄՆ-ի թշնամիները:

Իր համոզմունքը հիմնաւորելու նպատակով՝ Համլետ Յարութիւնեանը նչում է, որ «Միացեալ Նահանգները մի քանի տարի չարունակ սոցիալական իրավիճակի բարելաւման նպատակով ուղղակի օգնութիւն է ցոյց տալիս Ղարաբաղին»:

Իսկ դինուած խմբաւորումների մեղադրանքի առումով Համլետ Յարութիւնեանը փորձեց պարզաբանել, որ նմանօրինակ բան Ղարաբաղում ընդհանրապէս գոյութիւն չունի. «ԼՂՀ-ում վաղուց արդէն անցել են այդ էդապը եւ այդ Հանրապետութիւնը եթէ առաջ չէ, ապա ետ էլ չէ իր դեմոկրատական կառուցուածքով, իր սկզբունքներով, կոռուպցիայի չափով այլ յետ-խորհրդարային հանրապետութիւններից»:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Կիրակի 26 Դեկտեմբեր 2004 Ս. Պօղոս եւ Ս. Պետրոս Առաքեալներու եւ Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյ անուանակոչութեան տօներուն ուրախ առթիւ մատուցուեցաւ Ս. եւ Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր եգիպտահայոց թեմի բարեխնամ Առաջնորդական տեղապահ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեան, չրջապատուած Աղեքսանդրիոյ հոգեւոր հովիւ Արժ. Տէր Գրիգոր Քհնյ. Մուրատեանէ, սարկաւագաց եւ դպրաց դասէն, մասնակցութեամբ «Լուսաւորիչ» երգչախումբին, երգեհոնահարութեամբ Պր. Կարի Պօհճալեանի եւ ղեկավարութեամբ Պր. Դանիէլ Աղնաւուրեանի:

Ներկայ էին Ազգային Իչխանութեան անդամները, Պօղոսեան Ազգ. վարժարանի տնօրէնուհին, ուսուցչական կազմը, աչակերտութիւն եւ հաւատացեալներու հոծ բազմութիւն մը:

Հոգչ. Հայր Սուրբը յաւուր պատշաճի քարող մը խօսեցաւ բացատրելով օրուան տօնին իմաստը: Յաւարտ Ս. եւ Անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն սղզային մեծ բարերար Պօղոս Պէյ Եուսուֆեանի հոգւոյն ի հանգիստ ինչպէս նաեւ եգիպտահայ թեմին երախտաչատ եւ հոգեկոյս Առաջնորդ Տէր Գաբրիել Եպս. Մարաչեիի խնկելի յիչատակին:

Ապա եկեղեցական եւ դպրաց դասը թափօրով առաջնորդուեցան բարերարին զամբարանը, ուր կատարուեցաւ գերեզմանի օրհնութիւնը եւ ծաղկեպսակ մը զետեղուեցաւ Պօղոսեան Ազգ. վարժարանին կողմէ:

Աչակերտներ Սարգիս Մուրատեան եւ Արչակ Փափազեան արտասանեցին Յովհ. Շիրազի «Խաչքարերը»: Իսկ ուղերձով հանդէս եկաւ վարժարանի աւարտական բարձրագոյն դասարանի աչակերտուհի Յասմիկ Հալաճեանը, որ յաւ առոգանութեամբ կարդաց ուղերձ մը ձօնուած մեծ բարերարին անմահ յիչատակին:

Ապա ներկաները բարձրացան Ազգային Առաջնորդարանի դահլիճը, ուր եւս Հոգչ. Հայր Սուրբը իր խօսքը ուղղեց ներկայ հասարակութեան եւ իր հայրական բարեմաղթութիւնները յայտնեց նոր տարուայ առթիւ որ քանի օրեր ետք պիտի դիմաւորէինք:

Խօսք առաւ Պատ. Քաղաքական ժողովի ատենադպիր Տոքթ. Արմէն Քավուքճեանը որ յատկանչական նկատեց այս տարուայ տօնակատարութիւնը, որ կը զուգադիպի Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյ հիմնադրութեան 120-ամեակին եւ ազգային մեծ բարերար Պօղոս Պէյ Եուսուֆեանի մահուան 160-ամեակին: Ան ներկաներուն յայտնեց նաեւ թէ մեր եկեղեցին, մեր վարժարանը եւ Առաջնորդարանը կը գոյատեւեն չնորհիւ մեծ բարերարին կալուածներու առատաձեռն նուիրատուութեան, ինչպէս զանազան ազգային բարերարներու նուիրատուութեանց եւ իրարայաջորդ ազգային իչխանութիւններու անսոնչ աչխատանքներուն:

Ապա տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն եւ ներկաները մեկնեցան գոհ տրամադրութեամբ, միչտ վառ պահելով յիչատակը մեծ բարերար Պօղոս Պէյ Եուսուֆեանի:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱՒԱՆՑ ՀՍԿԻՉ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԶԵԿՈՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

2003-Ի ԿԵՂԾՈՒԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ՍԿՍԱԾ ԲՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ

Անցեալ չաբաթ հրապարակուեցաւ իրաւապաչտպան՝ «Մարդկային Իրաւանց Հսկիչ» (Human Rights Watch) կազմակերպութեան տարեկան զեկոյցը աչխարհի տարբեր երկիրներու մէջ մարդկային իրաւունքներու վիճակին վերաբերեալ:

Զեկոյցին մէջ Հայաստանի մասին տրուած գնահատականները բաւական խիստ են յայտնելով որ, մարդու իրաւունքներու վիճակը չէ բարելաւուած անցեալ տարուան ընթացքին: Ըստ զեկոյցի Հայաստանի քաղաքական կեանքը նախկինի նման կը չրջի 2003 թուականի կեղծուած նախագահական ընտրութիւններու չուրջ:

Զեկոյցը կ'անդրադառնայ Ռոպերթ Քոչարեանի հրաժարականը պահանջող կոչերուն ու այս կապակցութեամբ կը յայտնէ թէ, կառավարութիւնը բռնութիւններու դիմեց բողոքի ցոյցերը ցրուելու ժամանակ, խուզարկութիւններ կատարեց ընդդիմադիր կազմակերպութիւններու գրասենեակներէն ներս, ձերբակալեց ընդդիմութեան առաջնորդները եւ կողմնակիցները եւ նոյնիսկ յարձակումներ սարքեց լրագրողներու դէմ:

«Թէեւ միջազգային հանրութիւնը բարենպաստ կարծիք ունի Հայաստանի մասին՝ նկատի առնելով 2004 թուականին իրականացուած տնտեսական բարեփոխումները, իչխանութիւնները չեն բարելաւած մարդու իրաւունքներու պաչտպանութեան վիճակը», - ըսուած է Human Rights Watch-ի զեկոյցին մէջ:

Զեկոյցի հեղինակները կը գրեն, որ 2004 թուականի Մայիսին Ռոպերթ Քոչարեան ստորագրեց նոր օրէնք հանրահաւաքներու եւ ցոյցերու մասին, որ երկրի խորհրդարանին կողմէ ընդունուեցաւ հակառակ այն բանի, որ Եւրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն քննադատած էին օրէնքի նախագիծը՝ փաստելով, որ այն չի համապատասխաներ մարդու իրաւունքներու եւրոպական չափանիչներուն:

Որպէս անցեալ տարուայ ամենա-ազազակող խախտում, զեկոյցի հեղինակները կը խօսին Ապրիլ 12-ի ցոյցի բռնի ուժի կիրառմամբ ցրումի մասին: «Անվտանգութեան ուժերը հաւաքուածներու դէմ օգտագործեցին ջրհնետ մեքենաներ, իսկ այնուհետեւ ծեծեցին ցուցարարներուն մահակներով, ցնցում յառաջացնող էլեկտրադազանակներով եւ ազմուկ յառաջացնող նռնակներ նետեցին անոնց վրայ»:

«Երբ ընդդիմութիւնը Մարտին սկսաւ բողոքի ցոյցերու չարքը, իչխանութիւնները դիմեցին իրենց կողմէ չատոնց կիրառուող մարտավարութեան՝ սկսան ձերբակալել հանրահաւաքներու հաւանական մասնակիցներուն», - կը չարունակեն զեկոյցի հեղինակները: - «Մարտէն մինչեւ Յունիսը ոստիկանութիւնը ձերբակալած է մի քանի հարիւր մարդ: Դատավարութիւնները չեն համապատասխանած հիմնարար չափանիչներուն՝ ներառեալ փաստաբան ունենալու եւ իր օգտին ապացոյցներ ներկայացնելու իրաւունքը»:

Human Rights Watch-ի մասնագէտներու համաձայն, Մարտ 30-ին իչխանութիւնները ուժեղացուցին ճնչումը քաղաքական ընդդիմութեան նկատմամբ՝ քրէական գործ յարուցելով ընդդիմադիր դաչինքի եւ անոր կողմնակիցներուն դէմ. - «Դատախազները ընդդիմութեան

3

ՀՌՈՄ-ՎԱՏԻԿԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆԱՐԵԿԱՑԻԻ ՄԱՍԻՆ ԵՒ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ԱՐՁԱՆԻ ՁԵՏԵՂՈՒՄ

Յունուար 19-ին Հռոմի մէջ Հայ Կաթողիկէ պատրիարքութեան կազմակերպութեամբ սկսաւ «Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ աստուածաբանը եւ ներհայեցողը» թեմայով միջազգային գիտաժողովը, որուն կը մասնակցին հայ եւ օտարազգի հոգեւորական եւ աշխարհական աստուածաբաններ, պատմաբաններ, համալսարանի դասախօսներ եւ նարեկագէտներ:

Հայր Մեսրոպ Վրդ. Թօփալեան անդրադարձաւ Ս. Գրիգոր Նարեկացիին նուիրուած միջազգային գիտաժողովին՝ նշելով, որ անոր կազմակերպիչը Հայ Կաթողիկէ պատրիարքութիւնն է: Հայ Կաթողիկէ պատրիարքին եւ Սինհոդոսական Հայրերուն իղձը եղած է Ս. Գրիգոր Նարեկացին հռչակել տալ «Վարդապետ եկեղեցւոյ»: Անոնք երկար տարիներէ ի վեր բարոյական, նիւթական եւ յարաբերական աշխատանք կը տանէին, որ յաջողցնեն այս հռչակումը Յովհաննէս Պօղոս Բ. Պապին կողմէ:

«Ս. Գրիգոր Նարեկացիի «Վարդապետ եկեղեցւոյ» հռչակումը միջազգային տարողութիւն եւ կշիռ պիտի ունենայ, որովհետեւ այսպէսով ան աւելի պիտի ծանօթացուի օտար ժողովուրդներուն», ըսաւ Մեսրոպ Վրդ. Թօփալեան՝ չեշտելով, որ այս մէկը ընելու համար պէտք է յատուկ աշխատանք թափել Ս. Գրիգոր Նարեկացիի 42 գործերը օտար լեզուներու եւ ի մասնաւորի յատիներէնի թարգմանելու տեսակէտէն: Մեսրոպ Վրդ. Թօփալեան նշեց, որ Ս. Գրիգոր Նարեկացիի նուիրուած միջազգային գիտաժողովին կազմակերպիչներուն մտահոգութեան առարկան դարձած էր օտարազգի մասնագէտները խօսեցնել Նարեկացիի մասին, ասոր համար ալ ջանք թափուեցաւ օտար հրջանակները ներգրաւելու անոր մէջ: Հաստատելով, որ գիտաժողովին ընթացքին ներկայացուելիք նիւթերը մէկը միւսէն աւելի հետաքրքրական կը թուին ըլլալ, Մեսրոպ Վրդ. Թօփալեան թուեց իրենց կարեւորութեան տեսակէտէն յատկանշուող հետեւեալ դասախօսութիւնները՝ «Գրիգոր Նարեկացիին քրիստոսաբանութիւնը» (դասախօս՝ Իկոր Տորֆման-Լազարեւ), «Նարեկին այժմէականութիւնը» (դասախօս՝ Հ. Անդրանիկ Վրդ. Կոանեան), «Ս. Գրիգոր Նարեկացիին եկեղեցաբանութիւնը» (դասախօս՝ Ժան – Փիեռ Մահէ) եւ այլն: Մեսրոպ Վրդ. Թօփալեան դիտել տուաւ նաեւ, որ գիտաժողովին աւարտին ներկայացուած դասախօսութիւնները պիտի հրապարակուին առանձին հատորով:

Նշենք թէ նախքան այս ձեռնարկը, Յունուար 19-ին, Հայ Կաթողիկէ Համայնքի Ներսէս Պետրոս ԺԹ. պատրիարքին կողմէ Վատիկանի Ս. Պետրոս տաճարին մէջ մատուցուեցաւ Սուրբ պատարագ մը, որմէ ետք, Հռոմի Յովհաննէս Պօղոս Բ. Պապը օրհնեց տաճարին արտաքին պատին վրայ զետեղուած Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի արձանը:

Յատուկ մամլոյ ասուլիսի մը ընթացքին, Ջմմառու միաբանութեան պատրիարքական փոխանորդ Հ. Գէորգ Թ. Ծ. Վրդ. Եղիայեան, յայտնած էր թէ, Հայ Կաթողիկէ եկեղեցին իր կրօնաւորական միաբա-



նութիւններով, հաստատութիւններով եւ հաւատացեալներով, ինչպէս նաեւ համայն հայութիւնը եւ հայոց աշխարհը, հայ ժողովուրդի հաւատքի հայր Ս. Գրիգոր Լուսաւորիչի մարմարեայ արձանին Հռոմի Ս. Պետրոս տաճարին արտաքին խորչներէն մէկուն մէջ դետեղումով եւ Ս. Գրիգոր Նարեկացիին նուիրուած միջազգային գիտաժողովին կազմակերպութեամբ պիտի ապրին մեծ իրադարձութիւններ:

Ս. Գրիգոր Լուսաւորիչի արձանին Յովհ. Պօղոս Բ. Պապի կողմէ օրհնութեան իրադարձութեան մասին անդրադառնալով, Հ. Վարդան Վրդ. Գաղանճեանը՝ յայտնած էր, որ Հայաստանի մէջ քրիստոնէութեան պետական կրօն հռչակման 1700ամեակին առիթով աշխարհասփիւռ հայ ժողովուրդը իր վկայութեան թարմութիւնը նորոգեց Աստուծոյ, որուն խօսքը Հայաստան հասցուցած էին Թադէոս եւ Բարթողիմէոս առաքեալները, ապա՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ: Վարդան Վրդ. Գաղանճեան նչած էր, որ Յովհաննէս Պօղոս Բ. պապը 1700ամեակի առիթով 2001 թուականին յանձն առած էր ճամբորդութիւն մը դէպի Հայաստան, ուր աղօթեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ նորակառոյց եկեղեցւոյ եւ Խոր Վիրապի մէջ: Ս. Գրիգոր Լուսաւորիչի աճիւններուն կարեւոր մէկ մասը, յայտնեց Վարդան Վրդ. Գաղանճեան, կը գտնուին Իտալիոյ Նափոլի քաղաքին մէջ. 2000 թուականին Յովհաննէս Պօղոս Բ. պապը Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսին յանձնած էր Ս. Գրիգոր Լուսաւորիչի աճիւններէն մասունք մը:

Վարդան Վրդ. Գաղանճեան նչեց, որ այս եւ ուրիշ իրադարձութիւններէ խանդավառուած Հայ Կաթողիկէ Ներսէս Պետրոս ԺԹ. պատրիարքը Յովհաննէս Պօղոս Բ. պապէն խնդրած էր թոյլատրել, որ Վատիկանի Ս. Պետրոս տաճարի արտաքին պատի խորչերէն մէկուն մէջ դետեղուի Ս. Գրիգոր Լուսաւորիչի արձանը: Հաւանութենէն ետք, արձանի պատրաստութեան աշխատանքը յանձնուեցաւ երեք հայ արուեստագէտներու: Վատիկանի կողմէ նչանակուեցաւ յատուկ յանձնախումբ մը, որ ուսումնասիրելէ ետք վերյիչեալ արուեստագէտներուն գործերը, որոչեց աշխատանքը յանձնել նախկին լիբանանահայ, իսկ ներկայիս ֆրանսաբնակ արուեստագէտ Խաչիկ Գաղանճեանին: Վարդան Վրդ. Գաղանճեան յայտնեց, որ երկու տարուան աշխատանքէ մը ետք, այսօր արձանը արդէն զետեղուած է իր տեղը. անոր բարձրութիւնը 5,70 մեթր է, իսկ ծանրութիւնը՝ 26 թոն: Յունուար 19-ին այս առիթով մատուցուած Ս. պատարագին առիթով, հայկական դանազան գաղութներէ Վատիկան ժամանած էին հաւատացեալներ: Յատուկ հրաւէրներ ուղարկուած էին Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներուն, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահներուն:

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱՒԱՆՑ ՀՍԿԻՉ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՁԵԿՈՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

մի քանի առաջնորդներուն մեղադրեցին իշխանութիւնը զանթելու հրապարակային կոչեր հնչեցընելու եւ իշխանութեան ներկայացուցիչներուն հրապարակաւ վիրաւորելու համար եւ մի քանի ամիս պահեցին մեկուսարանի մէջ»:

Human Rights Watch-ի զեկոյցը առանձին կ'անդրադառնայ Հայաստանեան լրատուամիջոցներու վիճակին, - «Թէեւ Հայաստանի մէջ կայ բաւական անկախ եւ ընդդիմադիր տպագիր մամուլ, իշխանութիւնները կը շարունակեն սահմանափակել լրատուամիջոցներու լիակատար ազատութիւնը: Ապրիլի 5-ին ամբողջ երկրէն ներդադրեցուեցաւ «էն-Տէ-Վէ» ռուսաստանեան հեռուստակայանի հեռարձակումը այն բանէն յետոյ, երբ հեռուստակայանը ցոյց տուաւ ընդդիմութեան հանրահաւաքները»:

«Հոկտեմբերին «կեդրոն» մասնաւոր հեռուստակայանը դադրեցուց «Ազատութիւն» ռատիոկայանի տեղեկատուական-վերլուծական հեռուստահաղորդումը՝ առաջին ծրագիրը եթեր հեռարձակուելէ երեք օր ետք:

Ինչ կը վերաբերի Ղարաբաղեան հարցին, Human Rights Watch-ի Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի գործադիր տնօրէն Ռէյչըլ Տէնբըր «Ազատութիւն» ռատիոկայանին ուղղած ըսելով. - «Ռոպերթ Քոչարեան եւ Իլհամ Ալիեւ վարպետօրէն կ'օգտագործեն հակամարտութիւնը իրենց քաղաքական թերացումներէն մարդոց ուշադրութիւնը չեղելու համար:

Ինչ կը վերաբերի Ատրպէյճանին, Հոն եւս մարդու իրաւունքներու վիճակը համեմատուած է Հայաստանի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆ

ԳՐԵՐԻ ԳԻՒՏԻ 1600-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ ՅՈԲԵԼԵԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Յունուար 18-ին կառավարութիւնում տեղի է ունեցել Մեսրոպեան գրերի գիւտի 1600-ամեակին նուիրուած Յոբելեանական յանձնաժողովի նիստ, որը վարել է յանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարեանը:

Ըստ լրամշակուած ծրագրի, յոբելեանական միջոցառումները կը մեկնարկեն Մայիս-Յունիսին՝ ամմունքի հանրապետական փառատօնի, դպրոցներում եւ բուհերում յոբելեանին նուիրուած բաց դասերի, շարադրութիւնների մրցոյթների, ուսանողական-գիտական նստաշրջանների, Արցախում Ամարասի դպրոցի հիմնադրման եւ Մեսրոպեան գրերի գիւտի 1600-ամեակին նուիրուած գիտական ու մշակութային միջոցառումների, ինչպէս նաեւ «Տեղեկատուական տեխնոլոգիաները եւ հայոց գրերը» էլեկտրոնային կոնֆերանսի կազմակերպմամբ:

Օգոստոսին Արտաշատում կ'անցկացուի քանդակի հանրապետական սիմպոզիում: Գրերի գիւտի 1600-ամեակին նուիրուած հայագիտական միջազգային գիտաժողովը տեղի կ'ունենայ Սեպտեմբերին: Հոկտեմբերին կը կայանայ Մեսրոպ Մաշտոցի հայրենիք վերադարձը պատկերող «Գրոց Երթ» թատերականացուած ներկայացումը, Օշականում կը նշուի Թարգմանչաց տօնը, Ալ.Սպենդիարեանի անուան օփերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի կ'ունենայ հանդիսաւոր երեկոյ:

ՀԱՂՈՐԴԱԲՈՒԹԻՒՆ

Մեսրոպեան գրերի գիւտի 1600ամեակի կապակցութեամբ Հայաստանի կառավարութիւնը նախատեսում է անցկացնել հետեւեալ միջոցառումները:

Սեպտեմբերին կը կայանայ հայագիտական միջազգային գիտաժողովի եւ հանդիսաւոր երեկոյ:

Գիտաժողովի շրջանակներում կը կազմակերպուի Հայ գրքի համահայկական ցուցահանդես. տպագրութեան սկզբից մինչեւ մեր օրերը:

Հոկտեմբեր ամսին անցկացուելու են «Ազգային ճակատագիրը եւ գրականութիւնը» թեմայով գիտա-ստեղծագործական կոնֆերանս եւ Թարգմանչաց տօն:

Վերոյիշեալ երկու միջոցառումներին կարող են մասնակցել օտարազգի հայ գրողներ, ինչպէս նաեւ հայ եւ օտարազգի թարգմանիչներ:

Դեսպանութիւնն այս կապակցութեամբ խնդրում է հայտերն ու առաջարկութիւնները ներկայացնել մինչեւ Փետրուարի 7-ը:

Յուցահանդէսին մասնակցելու համար սփիւռքում հրատարակուած հայ գրքերի օրինակները (առանց հրատարակման ժամկէտների սահմանափակման) պէտք է առաքել մինչեւ Օգոստոսի 1-ը:

Յուցահանդէսին կարող են մասնակցել նաեւ գրահրատարակիչներ:

Լրացուցիչ մանրամասների համար դիմել դեսպանութիւն:

ԵՒՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆԻ ԵԳԻՊՏՈՍ ԱՅՑԵԼՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Երկու երկրների արտգործնախարարները հանդիպման ընթացքում գոհունակութիւն յայտնեցին Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ առկայ յարաբերութիւնների, մասնաւորապէս միջազգային կազմակերպութիւններում համագործակցութեան բարձր մակարդակից: Նրանք քննարկեցին նաեւ երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Նախարար Օսկանեանը իր գործընկերոջը փոխանցեց ՀՀ նախագահ Ռոպերթ Քոչարեանի ուղերձը Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուպարաքին:

Եգիպտոսի միջազգային համագործակցութեան նախարար Ֆայզա Ապուլ Նակայի հետ հանդիպման ընթացքում քննարկուեցին Հայ-եգիպտական միջկառավարական յանձնաժողովի հերթական չորրորդ նիստի գումարմանն առնչուող հարցեր, ինչպէս նաեւ երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցութեան խորացման հեռանկարները:

Այցելութեան ընթացքում կայացաւ նաեւ նախարար Օսկանեանի հանդիպումը դեսպանութեան «Բարեկամների խորհրդի» եւ «Մարի-Նուպար» յանձնախմբի անդամների հետ:

Ընթրիքի սեղանի չուրջ նախարարը պատասխանեց ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի եւ մեկնարանութիւններ տուեց Եգիպտոս իր այցելութեան վերաբերեալ:

Նախարարը մեծապէս կարեւորեց ՀՀ արտգործնախարարութեան եւ Լիկայի գլխաւոր քարտուղարութեան միջեւ Փոխըմբռնման յուշագրի ստորագրումը՝ այն համարելով պատմական իրադարձութիւն, ինչպէս նաեւ Հայ եւ արաբ ժողովուրդների միջեւ դարաւոր բարեկամական կապերի ու ՀՀ կողմից իրականացուող արաբական քաղաքականութեան տրամաբանական արդիւնք:

Այցելութեան ընթացքում նախարարը հարցազրոյցներ տուեց նաեւ եգիպտական տարբեր լրատուամիջոցների:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԻ ՌՈՒՍ ՀԱՍԱՆԱԽԱԳԱՀԸ ԿԸ ՅԱՅՏԱՐԱՐԷ ...

Հանդիպման աւարտին Օսկանեան խուսափեցաւ յատուկ արդիւնքի մասին խօսելէ ու բաւարարուեցաւ ըսելով,-«Շատ կը փափաքէի յայտնել որ ամբողջական համաձայնութիւն գոյացաւ հարցի լուծման սկզբունքներուն շուրջ, սակայն տակաւին հոն չենք հասած:

Ընդհանուր չրջագիծ մը կայ որոնք կը քննարկուին կողմերուն միջեւ, սակայն այս հանդիպումը ցոյց տուաւ թէ, անոնք կը կարօտին յաւելեալ յստակացումներու»:

«Ազատութիւն» ռատիոկայանի հարցումներուն պատասխանելով, Օսկանեան չուզեց մանրամասնութիւններու անցնիլ ու բաւարարուեցաւ ըսելով թէ տակաւին չատ բան կայ ընելիք, երկու կողմերուն համար ընդունելի համաձայնութեան մը հասնելու համար:

Եուրի Մերզլեաքովի յայտարարութենէն անկախ, Հայաստանեան եւ ատրպէյճանական մամուլին մէջ եւս կը գրուի այն մասին, որ Օսկանեան եւ Մամատեարով ժամանակ մը իվեր կը քննարկեն դարաբաղեան հարցի լուծման փուլային տարբերակ մը՝ տասնամեակի մը վրայ երկարող:

Ատրպէյճանցի պաշտօնական չրջանակներու համաձայն եւս, Հայաստան այլեւս չի պնդեր, որ դարաբաղեան տագնապը պէտք է լուծուի փաթեթային եղանակով:

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՆՇԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

ԴՈԿՏ. ՏԻԳՐԱՆ Ժ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Ընդ

ՏՕՔԹ. ՕՐ. ՇՈՂԻԿ Ց. ԿԱՆԻՄԵԱՆԻ

Գահիրէ, Ալեքսանդրիա Շաբաթ 22 Յունուար 2005

Այս ուրախ առթիւ «Ջահակիր»ի խմբագրութիւնը իր ջերմագին շնորհաւորութիւնները կը յայտնէ խօսեցեալ զոյգին եւ իրենց ծնողաց՝ Տէր եւ Տիկին Ժիլպէռ Յովակիմեաններուն եւ Տէր եւ Տիկին Յակոբ Կանիմեաններուն ու բոլոր պարագաներուն:

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ տեղեկացանք, թէ մեր բարեկամներէն՝ Դոկտ. եւ Տիկին Ժորժ Սիմոնեաններ անցեալ Ուրբաթ 21 Յունուար 2005-ին, բախտաւորուած են երկրորդ դստրիկով մը, զոր անուանակոչած են Անճելինա:

Խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ նորածին դստրիկին ծնողքը, մեծ ծնողները՝ Տէր եւ Տիկին Նուպար Սիմոնեաններուն եւ Տիկին Տօրէթ Խորասանճեանին եւ մեծ մեծմօր Տիկին Տիգրանուհի Սիմոնեանին, ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաներուն, մաղթելով նորածին մանկան երջանիկ եւ քաջառողջ կեանք:

ՀԱՅ ԳԵՂ. ՄԻՈՒԹԻՒՆ ԿՈԿԱՆԵԱՆ ՍՐԱՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

Հինգշաբթի 3 Փետրուար 2005, երեկոյեան ժամը 9-ին

«Թէքէեան Սրահ»ին մէջ

ՈԳԵԿՈՉՈՒՄ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

Հովանաւորութեամբ

ՀՈԳՇ. Տ. ՎԱՐԴԱՊԵՏ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

Առաջնորդական Տեղապահ Եգիպտահայոց

Օրուան խորհուրդը կը ներկայացնէ

ՕՐ. ՍԻԼՎԱ ՂԱԶԷԼԵԱՆ

Պատչաճ յայտագիր

Երաժշտութիւն – Ընթերցում

Հանդիսութեան աւարտին տեղի պիտի ունենայ յատուկ

Հայկական խնճոյք – Պատուասիրութիւն

Միրայիր հրաւէր հայ հասարակութեան

ՀԱԼԲՄ-ՆՈՒՊԱՐ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Կիրակի 6 Փետրուար 2005

կէսօրուան ժամը 12.00էն սկսեալ

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ԱՌԹԻԻ ՃԱՇԿԵՐՈՅԹ

Ճաշացուցակ՝ Քանելոնի սբաննախով

Մածունով քուպեպա եւ Անուշեղէն

Պատրաստութեամբ Տիկին Անի Կորտեանի

Միութեանս Տիկնանց Յանձնախումբին:

Արձանագրութեան համար դիմել հետեւեալ

հեռաձայնի թիւերուն՝ 3920237-5432290 4809619-5836552:

ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ընտրական իրաւունք ունեցող Գահիրէաբնակ եւ Գահիրէի չրջանին պատկանող վայրերուն մէջ բնակող մեր ազգայիններուն ուշադրութեան կը յանձնենք հետեւեալ կէտերը.-

1.- Գահիրէի Թեմական մասնակի ընտրութիւնները - 12 հոգի - տեղի պիտի ունենան, Կիրակի 20 Փետրուար 2005-ին: Քուէարկութիւնը պիտի սկսի առաւօտեան ժամը 8-ին եւ վերջանայ երեկոյեան ժամը 5-ին:

2.- Ընտրող ազգայինները իրենց քուէները կրնան տալ ընտրելու իրաւունք ունեցող ազգայիններու միայն, պայմանաւ, որ անոնք 30 տարիին լրացուցած անձեր ըլլան:

3.- Պիտի ընտրուին միայն 12 անձեր, որոնց անունները եւ մականունները պէտք է գրուած ըլլան քուէաթուղթին վրայ ու անպայման ներփակուած Առաջնորդարանի կնիքով փոքր պահարանին մէջ եւ գոցուած:

4.- Ընտրութեան օրը, ամէն ազգային պարտի ի ձեռին ունենալ անձնական հպատակութեան կամ հօր հպատակութեան, անցագրին կամ ինքնութեան թուղթին- «պըթաքա չախսիա, այիլիյա կամ գաումիա» - ԲՆԱԳԻՐԸ, որպէսզի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր թիւը եւ ընտրական քատրը ապա քուէարկէ:

5.- Հպատակութեան, անցագրի կամ ինքնութեան քարտի լուսատիպ պատճէններով ներկայացողները պիտի չկարենան մուտք գործել Առաջնորդարանի բակէն ներս, ուստի պիտի կորսնցնեն ընտրելու իրենց իրաւունքը:

6.- Պահանջուած ընտրելիներուն (12) թիւէն աւելի անունները պարունակող քուէաթուղթէն կը ջնջուին աւելորդ անունները եւ պահանջուած թիւին արընչութեամբ վաւերական կը նկատուի քուէաթուղթը ըստ կարգի (Կաղմ. կանոնագիր Յօդ. 17): Իսկ մէկէ աւելի քուէաթուղթ պարունակող պահարանները ամբողջութեամբ - նաեւ ստորագրուած քուէաթուղթերը չեղեալ կը համարուին եւ կը ջնջուին:

7.- Ընտրութեան օրը, ընտրող ազգայինը, ընտրական տոմարին մէջ իր ստորագրութիւնը դնելէ վերջ պիտի մտնէ փոքրիկ առանձնասենեակը, ուր ինք, բացարձակ առանձնութեան մէջ, պիտի գտնէ կնքուած պահարան եւ պարապ քուէաթուղթ, ազատօրէն տալու համար իր քուէն:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

«ՋԱՀԱԿԻՐ» ԻՆ

Ողբ. Իվէթ Երամեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան, ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք կը նուիրեն 25

ՍՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆԵՐ

Իրեն չատ սիրելի եւ անմոռանալի ամուսնոյն՝ Ողբ. Մանուկ Գալփաքճեանի մահուան եւ քառասունքին տխուր առթիւ եւ անոր անթառամ յիշատակին, Տիկին Անահիտ Գալփաքճեան կը նուիրէ.

«Տիգրան Երկաթ» Հայ Մչակաթային Միութեան 200

Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյ պայծառութեան 100

Պօղոսեան Ազգ. վարժարանին 100

Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին (Աղեքս.) 100

Հայ Գեղարուեստասիրաց Միութեան 100

«Արեւ»ին 100

«Յուսաբեր»ին 100

«Ջահակիր»ին 100

Յառաջդիմասէր Մչակութային Միութեան 50

«Հ.Մ.Ը.Մ.- Կամք»ին 50

Իրենց թանկագին եղբօր՝ Ողբ. Մանուկ Գալփաքճեանի մահուան եւ քառասունքին տխուր առթիւ եւ անոր քաղցր յիշատակին, Տէր եւ Տիկին Հայկ եւ Սոնիա Մանուկեան եւ զաւակունք (Գանատա) կը նուիրեն.

Պօղոս Պետրոս եկեղեցւոյ պայծառութեան 100

Աղեքս. Հայ Աւետարանական եկեղեցւոյ 100

Պօղոսեան Ազգ. վարժարանին 100

«Տիգրան Երկաթ» Հայ Մչակութային Միութեան 100

Հ.Բ.Ը.Միութեան (Աղեքս.) 100

Յառաջդիմասէր Մչակ. Միութեան 100

Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին (Աղեքս.) 100

«Արեւ»ին 100

«Յուսաբեր»ին 100

«Ջահակիր»ին 100

Իրենց չատ սիրելի Ողբ. Մանուկ Գալփաքճեանի դառնակսկիծ մահուան եւ քառասունքին տխուր առթիւ եւ անոր խնկելի յիշատակին Տէր եւ Տիկին Զաւէն Զայլաքեան (Գանատա) կը նուիրեն.

Պօղոսեան Ազգ. վարժարանին 200

«Տիգրան Երկաթ» Հայ Մչակութային Միութեան 200

«Արեւ»ին 100

«Ջահակիր»ին 100

Իրենց չատ սիրելի զարմիկին Ողբ. Մանուկ Գալփաքճեանի դառնակսկիծ մահուան եւ քառասունքին առթիւ Տէր եւ Տիկին Ամր եւ Լիոսի Սաֆուաթ (Զորլեան) կը նուիրեն.

Աղեքս Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի Սկաուտական Շարժումին 100

Իրենց չատ սիրելի զարմիկին Ողբ. Մանուկ Գալփաքճեանի դառնակսկիծ մահուան եւ քառասունքին առթիւ Տէր եւ Տիկին Սարգիս Թօսունեան կը նուիրեն.

Տիգրան Երկաթին 100

Աղեքս. Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին 100

Իրենց չատ սիրելի զարմիկին Ողբ. Մանուկ Գալփաքճեանի դառնակսկիծ մահուան եւ քառասունքին առթիւ Տոքթ. եւ Տիկին Կարպիս Թօսունեան կը նուիրեն.

Տիգրան Երկաթին 100

Աղեքս. Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին 100

(Բոլոր նուիրատուութիւնները ստանալ Աղեքս. Ազգ. Առաջնորդարանէն)

ՀԱԼԲՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

Տէր եւ Տիկին Կարօ եւ Ռիթա Թօսունեաններու առջինեկ զաւակով մը՝ Արիի, բախտաւորուելնուն ուրախ առթիւ, կը չնորհաւորեն ու կը նուիրեն.

Տիկին Սօնա Գուրթնուլեան 150

Տիկին Սիլվա Մանճլըլըքեան եւ դուստրը Նորա 150

Տոքթ. եւ Տիկին Կարպիս Թօսունեան 100

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ի ԳԻՏՈՒԹԻՒՆ ՄԵՐ ԲԱՐԵՊԱՇՏ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Ս/Թ ՅՈՒՆՈՒԱՐ 30-ԻՆ ԿԻՐԱԿԻ ՅԱՒԱՐՏ

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՕՆ

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀՈԳԵԼՈՅՍ ԱՌԱՋՆՈՐԴԻ

Տ. ՉԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

ՄԱՀՈՒԱՆ Ա. ՏԱՐԵԼԻՑԻ ԿՊՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ:

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՊԻՏԻ ԿԱՏԱՐՈՒԻ

ՆԱԵՒ ՀՈԳԵԼՈՅՍ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՇԻՐԻՄԻՆ ԱՌՋԵՒ:

ԿԸ ՀՐԱՒԻՐԵՔ ՄԵՐ ՀԱՒԱՏԱՒՈՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐՈՒՆ

ՆԵՐԿԱՅ ԳՏՆՈՒԵԼՈՒ ՍՈՅՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Աղեքսանդրիոյ Ազգային Իչխանութեան եւ

Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ Հոգաբարձութեան տնօրինմամբ

ԿԻՐԱԿԻ 30 ՅՈՒՆՈՒԱՐ 2005-ԻՆ

Ս.Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ մէջ յաւարտ Ս. եւ Անմահ Պատարագի

Հոգեհանգստեան Մասնաւոր Պաշտօն պիտի կատարուի

Եգիպտոսի Հայոց Թեմի Հոգելոյս Առաջնորդ

ԳԵՐԾ. Տ. ՉԱՒԷՆ ԱՐՔԵՊՍԿ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Վախճանման Ա. Տարելիցի տխուր առթիւ

Հոգւոյն ի Հանգիստ

Հոգելոյս Սրբազան Հօր յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ սոյն արարողութեանը իրենց որդիական աղօթքը բարձրացնելու առ Մարդասէրն Աստուած:

ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 3 Փետրուար 2005

ՏՕՆ Է ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՁՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱՋԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱԻԱՐԱՅՐԻ

Նոյն օրը

ՏՕՆ Է ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Այս առթիւ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ պիտի մատուցուի Հանդիսաւոր Ս. Պատարագ

ՊԻՏԻ ՊԱՏԱՐԱԳԻ ԵՒ ՔԱՐՈԶԻ՝

ՀՈԳՇ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ

Եկեղեցական արարողութեանց պիտի մասնակցին Ազգային Վարժարաններու աչակերտները եւ Ս. Խորանէն պիտի կատարուին ընթերցումներ:

Սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը 8.30-ին:

Ս. Պատարագ առաւօտեան ժամը 10.00-ին:

Ժողովուրդի երթ ու դարձը դիւրացնելու համար պիտի տրամադրուի յատուկ ինքնաչարժի սպասարկութիւն:

Կը հրաւիրենք մեր հաւատացեալ ժողովուրդը ներկայ գտնուելու կրօնական սոյն հանդիսութիւններուն փառաւորելու համար Սրբոց Վարդանանցի պանծալի յիշատակը:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Աղեքսանդրահայ մեր բարեպաշտ ժողովրդեան, կը ծանուցանենք, թէ Հինգշաբթի, 3 Փետրուար 2005-ին,

ՏՕՆ Է ՀԱՋԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՏՕՆ Է ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՁՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ Որք կատարեցան ի Մեծի Պատերազմին 451-ին:

Նաեւ

ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆՆ Է ՆՈՐԻՆ ՎԵՀԱՓԱՌՈՒԹԻՒՆ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Այս առթիւ տեղւոյս Ս. Պօղոս - Պետրոս Եկեղեցւոյ մէջ պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ

Որմէ յետոյ Պօղոսեան Ազգային Վարժարանի Աշակերտներուն կողմէ պիտի կարդացուին

ՎԱՐԴԱՆԻ ՃԱՌԸ ԵՒ ՏԻԿՆԱՅՔ ՓԱՓԿԱՍՈՒՆՔԸ

Ապա տեղի կ'ունենայ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ

Յաւարտ Ս. Պատարագի պիտի կատարուի Հոգեհանգստեան մասնաւոր պաշտօն

ՎԱՍՆ ՀԱՄՕՐԷՆ ՆՆՋԵՑԵԼՈՑՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ

Կը հրաւիրենք հաւատացեալ ժողովուրդը ներկայ գտնուելու սոյն արարողութեանց:

Սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը 8.30-ին:

Ս. Պատարագ առաւօտեան ժամը 10.00-ին:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ առաւօտեան ժամը 12.00-ին:

ԾԱՆՕԹ:- Սովորականին նման ինքնաչարժի սպասարկութիւնը ապահովուած է:

Ս. ՊՕՂՈՍ - ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԵՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	576.00
21 կարատ՝ կրամը		72.75
18 կարատ՝ կրամը		61.70

4, Ջողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՁԱԿԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1538 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 10 ՓԵՏՐՈՒԱՐ 2005

ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե։ Դհկ.

عدد رقم ١٥٣٨ ــ الخميس ١٠ فبراير ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ԿՈՉ ԳԱՀԻՐԷԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ

«ԱՐԵՒ»-ի «ՅՈՒՍԱԲԵՐ»-ի եւ «ՋԱՀԱԿԻՐ»-ի շրջանակներուն միջեւ 30 տարուայ եւ մինչեւ օրս իրար հասկացողութեամբ շարունակուող համագործակցութիւնը, յետ այսու եւս համայնքին ծառայելու նուիրական պարտականութեան գիտակցութեամբ, որոշուած է շարունակել, միշտ ի մտի ունենալով ազգային եւ համայնքին շահերը:

Հետեւաբար, յառաջիկայ 20 Փետրուար 2005-ի Գահիրէի Թեմական Մասնակի ընտրութիւններուն, համագործակցական ցանկով կը ներկայանանք եւ վստահ ենք, որ քուէարկող հասարակութիւնը իր քուէները պիտի տայ մեր ցանկին, այն հաստատ համոզումով, որ յառաջիկայ Թեմական Ժողովը, համալրուած նոր ուժերով, իր բոլոր կարելիութիւնները ի սպաս պիտի դնէ մեր թեմի բարօրութեան եւ յառաջդիմութեան:

Մեր ներկայացուցած ընտրելիներու ցանկին, իւրաքանչիւր մէկ անձին, մօտէն ծանօթ են բոլորը:

Ուրեմն սիրելի հայրենակիցնե՛ր, կատարեցէք ազգային քաղաքացիական Ձեր պարտականութիւնը, Կիրակի 20 Փետրուար 2005-ին, քուէատուփ ներկայանալով եւ գիտակցօրէն ու համոզումով Ձեր քուէները տուէ՛ք Համագործակցական Ցանկին:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ՑԱՆԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

1.- ԲԼԱՏԵԱՆ ՎԱՀԷ, ԼԵՒՈՆ ԱՐԹԻՆ ՖԱՐԱԿ ՎՐԷԺ
2.- ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ ՆՈՐԻՍ-ՖՐԷՏԻ, ԱՐՇԱԿ
3.- ԵԱՆԸԳԵԱՆ ՍԱՐԳԻՍ, ԳՐԻԳՈՐ
4.- ԵՐՋՆԿԱՑԵԱՆ ԳԷՈՐԳ-ՎԱԶԳԷՆ, ԱՆԴՐԱՆԻԿ
5.- ԹԷՐԶԵԱՆ ՊԵՐՃ, ՏԻԳՐԱՆ
6.- ԿԱՊԷՅԵԱՆ ՇԱՆԹ, ԱՐԹԻՆ
7.- ՄԱԶԼՈՒՄԵԱՆ ԱՐՍԷՆ, ԳԷՈՐԳ ԳԵՂԱՄ
8.- ՄԵՍՐՈՊԵԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ, ՍԱՐԳԻՍ
9.- ՊԱԼԱԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ, ՆՈՒՊԱՐ
10.- ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՕՆՆԻԿ, ԱՐԹՕ
11.- ՍԻՄՈՆԵԱՆ ՆՈՒՊԱՐ, ՊՕՂՈՍ
12.- ՏԷՕՎԼԷԹԵԱՆ ՆՈՐԱՅՐ, ՊԵՏՐՈՍ

«ԱՐԵՒ»-Ի, «ՅՈՒՍԱԲԵՐ»-Ի ԵՒ «ՋԱՀԱԿԻՐ»-Ի
Միասնական Ճակատ

ԱՐՑԱԽ

«ՀԱՅԱՍՏԱՆ ԱՏՐՊԷՅՃԱՆԷՆ ԳՐԱՒՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՈՒՆԻ»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար էլմար Մամէտեարով Փետրուար 2ին յայտարարեց, թէ հաւանական է, որ հայերու կողմէ «գրաւուած շրջաններու» մէկ մասը այս տարի վերադարձուի Ատրպէյճանին:

Այս առթիւ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանէսեան յայտնեց, որ Հայաստան Ատրպէյճանէն գրաւուած տարածքներ չունի, եւ առհասարակ Ատրպէյճանէն ոչ ոք տարածքներ գրաւած է, ուստի Հայաստան չի կրնար զիջիլ այն տարածքները, որոնք ինք չէ գրաւած եւ որոնց նկատմամբ ինք ներկայ դրութեամբ վերահսկողութիւն չունի:

«ԼՂՀի շուրջ նախկինում Ատրպէյճանին պատկանած տարածքները ազատագրուել են ԼՂՀ պաշտպանութեան բանակի կողմից զարաբաղա-ատրպէյճանական զինուած դիմակայութեան ընթացքում, եւ մեր տարածքների ճակատագիրը կարող է որոշել ԼՂՀ ժողովուրդը միայն բացառապէս հանրաքուէի միջոցով», եզրափակեց Վ. Աթանէսեան:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական յարբերութիւնների բաժինը տեղեկացնում է, որ սոյն թուականի Փետրուարի 13-15-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակուած պատուիրակութիւնը, որի անդամներն են Կեդրոնական Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Մեսրոպ Արք. Գրիգորեանը և Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ Եպիսկոպոս Պետրոսեանը, այցելելու է Ղպտի Ուղղափառ Եկեղեցու գահակալ Նորին Սրբութիւն Շենուտա Գ. Պատրիարքին:

Իսկ Փետրուարի 15-17-ը՝ Յունաստանի Հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Ոսկան Արք. Գալիփակեանը և Եզնիկ Սրբազանը այցելելու են Ասորի Ուղղափառ Եկեղեցու գահակալ Նորին Սրբութիւն Զաքքա Ա. Պատրիարքին:

Հանդիպումների ընթացքում քննարկուելու են Հին Արեւելեան Եկեղեցիների ընտանիքին յուզող հարցեր:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Միջ-եկեղեցական Յարաբերութիւնների Բաժին

ԹՈՒՐՔԻԱ

ԿՈՆՏՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ՄԵՆՔ ՅՈՅՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԸ ԳՏՆԵՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ»

ԱՄՆ յոյսով է, որ Հայաստանն ու Թուրքիան կը գտնեն յարաբերութիւններ հաստատելու ուղիներ: Այդ մասին Թուրքական մամուլին տուած հարցազրոյցում յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնտոլիզա Ռայսը: Նրա խօսքերով, ԱՄՆ-ն գիտակցում է երկու երկրների միջեւ առկայ ծանր պատմական գործօնը: «Սակայն մենք յոյսով ենք, որ ելնելով ժողովրդավարական եւ տնտեսական զարգացումից եւ կայունութեան հաստատման անհրաժեշտութիւնից, երկու երկիրները կը կարողանան յաղթահարել խոչընդոտները»,-յայտարարել է նա:

Խօսելով Եւրամիութեանը Թուրքիայի անդամակցութեան հեռանկարի մասին՝ Կոնտոլիզա Ռայսը նշել է, որ ԱՄՆ-ն հանդէս է գալիս Եւրամիութեան, պաշտօնական Անքարայի անդամակցութեան օգտին:

ԷՋՄԻԱԾԻՆ

ՀՐԱՊԱՐԱԿՈՒԵՑԱՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՆԴԱԿԸ՝ ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1600-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ

Յունուար 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնէն ներս հանդիսաւոր տութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցուեցաւ Սուրբ-Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Կիւրեղ Արք. Վարդանեան:

Սուրբ Պատարագի աւարտին մեծ հանդիսաւորութեամբ «Էջ Միածինի Հօրէ» չարականի երգեցողութեան ներքոյ Ս. Խորան բարձրացուեցաւ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը՝ նուիրուած Հայոց գիրերու գիւտի 1600-ամեակին, որ ընթերցեց Մայր Աթոռի դիւանապետ Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրեան: Կոնդակին մէջ յատկապէս կ'ըսուէր-.

«...Սահակ-Մեսրոպեան դպրոցի օրհնեալ սերունդը կերտեց 5-րդ դարը Հայոց պատմութեան՝ մտքի ու հոգու զարթօնքով պայծառ ու հանճարագործ, նուիրումով ու հաւատարմութեամբ յաղթական-նահատակութեամբ լուսազգեստ: Հոգով կրթածը հոգի կրթեց: Մեր պատմութեան հետագայ բոլոր դարերն առաջնորդեց Հայ մշակոյթի ոսկեհունձքի սերունդը՝ Քրիստոսասէր ու հայրենապաշտ, աղնուահոգի, լուսաւոր մտաւորական այն սերունդը, որը փորձութեան ժամին չվարանեց կեանքով պաշտպանել հաւատն ու հայրենիքն: Հայրեր ու որդիներ, ովքեր անցողիկի մէջ յաւիտենականի ճանաչումով, մեր Տիրոջ սրբազնասուրբ անունը իրենց չուրթերին, անցան ճանապարհը Աւարայրից-Նուարսակ:

«...Մաշտոցեան գրով անմահացել է մեծասքանչ հայոց լեզուն,ու ոսկեհունդ արմատի ցցարձր բարձրացել է կանաչազարդ ծառը հայ մշակոյթի, որոնցով ընդմիշտ մէկ ու միասնական է աշխարհասփիւռ ազգս հայոց, իր քրիստոնէական ինքնութեամբ, իր հաւատաւոր, ստեղծող ու առաջադիմութեան ձգտող հոգեւոր ներաշխարհով:

«...Սիրելի ժողովուրդ հայոց, սրտիդ սեղմած պահպանիր Մաշտոցեան գիրը մեր հարազատ, եւ միշտ նուիրական պիտի մնան մեր Հայրենիքն ու Սուրբ Եկեղեցին:

«...Սիրիր մեր մայրենին, ու պիտի գովերգուեն փառքերը նախնեաց, չնորհը ծաղկի, տեսիլքը աղնիւ ու մաքուր եւ ձգտումը վսեմ՝ ↳ 2

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԷՆ ՀԱՒԱՍԱՐ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱՏՐՊԷՅՃԱՆԻՆ

Սպիտակ Տունը Առաջին Անգամ Ըլլալով Կը Նչէ Լեռնային Ղարաբաղի Մարդասիրական Օժանդակութիւնը

Շրջանի մէջ կայունութեան ու խաղաղութեան նպաստող ողջունելի քայլով մը Պուշի վարչակազմը 2006 թուականի տարեկան պիւտճէին մէջ զինուորական օժանդակութեան հաւասար բաժին հանած է Ատրպէյճանին եւ Հայաստանին: Այս առաջարկը կատարուած է ի տարբերութիւն անցեալ տարուան անհաւասար առաջարկ ներկայացնելու կեցուածքին, որ խիստ քննադատութեան արժանացաւ, եւ որ հետագային Քոնկրէսին կողմէ սրբագրուեցաւ: Նչենք, թէ անցեալ տարի Պուշի վարչակազմը Հայաստանի գումարէն չորս անգամ աւելի զինուորական յատկացում կ'առաջարկէր Ատրպէյճանին:

Պիւտճէի նախագիծով կ'առաջարուի Հայաստանին եւ Ատրպէյճանին տրամադրել 5-ական միլիոն տոլարի ռազմական օժանդակութիւն, եւս 750 հազար տոլար Միջազգային ռազմական կրթութեան եւ ուսումնավարժանքի համար: 2006 թուականի տարեկան պիւտճէին մէջ Սպիտակ Տունը կ'առաջարկէ 55 միլիոն տոլար Հայաստանին, որ 7 միլիոնով աւելի նուազ է անցեալ տարուան առաջարկէն եւ 20 միլիոնով նուազ՝ քան այն ինչ Քոնկրէսը որոշած էր 2005 տարուան համար: Ատրպէյճանի եւ Վրաստանի համար կ'առաջարկուի 35 միլիոն եւ 67 միլիոն տոլարի օժանդակութիւն: Նախկին սովետական հանրապետութիւններուն համար պիւտճէն կը նախատեսէ 482 միլիոն տոլար, որ 74 միլիոն տոլարով նուազած է անցեալ տարուան համեմատ:

Առաջին անգամ ըլլալով պիւտճէն յատուկ նչում կը կատարէ Լեռնային Ղարաբաղին համար, ըսելով թէ Եւրասիոյ յատկացուած 48.5 միլիոն տոլարէն բաժին պիտի հանուի Լեռնային Ղարաբաղի մարդասիրական օգնութեան համար:

Նչենք, թէ Վերակոյտի եւ Ներկայացուցիչներու Տան արտաքին գործողութիւններու զոյգ ենթայանձնախումբերը ներկայիս կ'ուսումնասիրեն վարչակազմին կողմէ առաջարկուած պիւտճէն եւ անոնք պիտի ներկայացնեն 2006 թուականի արտաքին օժանդակութիւններու իրենց տարբերակները:

ՔՈՒԷՅԹԸ ՀԱՆԴԷՍԿՈՒ ԳԱՅ ՕԳՈՒՏ ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ

Քուէյթը հանդէս է գալիս օգուտ ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման եւ կը պաշտպանի այդ դիրքորոշումը միջազգային կառոյցներում, յայտարարել է Քուէյթի վարչապետ, գահաժառանգ արքայորդի, Շեյխ Սապահ էլ-Ահմատ Էս-Սապահը Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արթուր Բաղդասարեանի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում նչուել է, որ երկու երկրներն էլ հանդէս են գալիս տարածաշրջանում խաղաղութեան օգտին, չունեն եւ չեն ունեցել քաղաքական, տնտեսական կամ այլ տարաձայնութիւններ, իսկ դա լաւ հիմք է ինչպէս երկկողմ, այնպէս էլ միջազգային կառոյցներում յարաբերութիւնների զարգացման համար: Այդ առաջարկութիւնը պաշտպանուել է Քուէյթի վարչապետի կողմից:

Շեյխ Սապահ էլ-Ահմատ Էս-Սապահը ընդունել է Հայաստան պաշտօնական այցի հրաւէր, որի ժամկէտները կը ճշգրտուեն ապագայում:

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՆՇՈՒՄ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս Վարդանանց Հերոսամարտի յիշուած թուականին օրը՝ Հինգշաբթի 3 Փետրուար 2005-ի առաւօտեան, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Սուրբ եւ անմահ Պատարագ, որուն ընթացքին աւուր պատշաճի քարոզ մը խօսեցաւ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեան, ուր նշեց թէ այսօր ալ կը չարունակուի Վարդանանց պատերազմը, եւ Վարդանանց ոգին այսօր ալ կենդանի է դիմագրաւելու նոր մարտահրաւէրներ: Իսկ «Հայր Մեր»էն առաջ կատարուեցաւ Հայրապետական Մաղթանք, քանի որ նոյն կը տօնուի անուանակոչութիւնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսի:

Հետեւաբար աւանդութիւն դարձած է երեկոյեան, հանդիսութեան մը ներկայ գտնուիլ, կազմակերպութեամբ Հայ Գեղ. Միութեան, Կոկանեան Սրահի եւ Հայկական Ընթերցասրահի վարչութիւններուն, ուր նչուեցաւ «Վարդանանց» Ոգեկոչումը» Հ.Գ.Մ.-ի «Թէքէեան Սրահ»ին մէջ, հովանաւորութեամբ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի:


Օր. Սիլվա Ղազէեան

Ներկայ էին ՀՀ Դեսպանութենէն Բ. Քարտուղար՝ Պր. Մհեր Մկրտումեան, Պատկ. Թեմական ժողովի ատենապետ Պր. Անդրանիկ Մեսրոպեան եւ իր ազնիւ Տիկինը, Պատ. Քաղաքական ժողովի ատենապետ Պր. Պերճ Թէրզեան եւ իր ազնիւ Տիկինը, Կոկանեան Սրահի ցկեանս պատուոյ նախագահ Պր. Կարպիս Եաղըճեան եւ նոյն Սրահի ատենապետ Պր. Նուպար Սիմոնեան, Հայ Գեղ. Միութեան ատենապետ Պր. Գրիգոր Մարգարեան եւ Հայկական Ընթերցասրահի ատենապետ Պր. Մարտիկ Պալեան, յարգելի երեսփոխանները, Հայ մամուլի պատասխանատու խմբագիրներ եւ հայրենասէր ընտրանի հասարակութիւն մը: Իսկ Տ. Աշոտ Վրդ. Մնացականեան եւ Հոգեւոր Հովիւ Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան հասան հանդիսութիւնէն ետք, խնջոյքի պահուն, տրուած ըլլալով որ եկեղեցական կարեւոր ժողովի մը ներկայ գտնուած էին:

Հանդիսութիւնը սկսաւ Պր. Գրիգոր Մարգարեանի ընդունակ բացման խօսքով, որմէ ետք Թինա Մաղլումեան ընթերցեց Դերենիկ Տէմիրճեանի «Հողն հայրենիքի մնում է» հատուածը:

Ապա բեմ բարձրացաւ Նանար Գալընեան եւ դաչնակի վրայ նրբօրէն նուագեց երկու կտորներ: Որմէ ետք Գրիսթին Մանուկեան յատակօրէն կարդաց «Տիկնայք Փափասունք»էն հատուած մը: Ապա Գարոլին Շուշանեան բացայայտ առոգանութեամբ կարդաց Ժագ Յակոբեանի «Հայ եկեղեցին»: Իսկ Յակոբ Մաղլումեան վստահութեամբ դաչնակի վրայ ելոյթ ունեցաւ Արամ Խաչատրեանէն կտոր մը: Յայտագրին վերջին բաժինն էր Արփի Խաչերեանի ընթերցումը, զոր յստակ չնչառութեամբ ընթերցեց հատուած մը Վահան Թէքէեանի «Խորհուրդ Վարդանանց» քերթուածէն: Բոլոր ելոյթներուն ներկաները երկարատեւ ծափահարութիւններով իրենց գնահատանքը յայտնեցին:

Օրուան խորհուրդին մասին խօսելու հրաւիրուած էր Օր. Սիլվա Ղազէեան, որ վերջերս եկած է Մայր Հայրենիքէն եւ կը պաշտօնավարէ Գահիրէի Ազգ. Առաջնորդարանին մէջ:

Ան իր համապարփակ խօսքին մէջ յայտնեց, թէ Վարդան Մամիկոնեան որպէս հերոս զոհուեցաւ հոն՝ Աւարայրի դաշտին վրայ, վասն հաւատքի եւ վասն հայրենեաց: Ազնիւ բանախօսուհին հակիրճ ակնարկ մը նետեց Վարդանանց հերոսամարտի պատմութեան վրայ եւ ընդգծեց թէ պատերազմը վերջ գտաւ Վահան Մամիկոնեանի մղած պատերազմով, ուր Պարսիկները հարկադրուեցան հաշտութիւն կատարել հայերու հետ, որ ծանօթ է «Նուարսակի դաշինք»անունով՝ 484 թուին:

Ան չեչտր դրաւ Վարդանանց ոգիին վրայ եւ ըսաւ թէ «Անոնց ոգին մեզի ներչնչեց մարտունակութիւն եւ հայօրէն ապրելու ու գոյատեւելու պողպատեայ կամք, յանուն խղճի եւ հայրենքի»: Ապա աւելցուց. «Ահասիկ 1554 տարիներու հեռաւորութեամբ, կրկին ծնունդ առած է ներչնչումը Արցախեան ճակատումով: Հետեւաբար ճակատագրական զուգորդում մը կայ այս երկու իրադարձութիւններուն միջեւ, որ ամբողջ ժողովուրդի մը լինելիութեան հետ առընչուող են անոնք»:

Ապա ազնիւ բանախօսուհին եզրակացուց թէ. «Վարդանանց այս տօնին առթիւ, միախորհուրդ եւ անխառն զգացումներով յարգենք յիշատակը բոլոր մարտիրոսացող հայ ազատամարտիկի եւ ուխտենք մարտընչիլ Վարդանանց ոգիով, եւ անոնց սուրին եւ հաւատքին թելադրանքով չարունակենք մեր պահանջքի երթը, առաջնորդուած օրհնաբեր խաչով»: Իսկ ներկաները իրենց գնահատանքը յայտնեցին բուռն ծափահարութիւններով:

Պր. Գ. Մարգարեանի չնորհակալական խօսքերով վերջ գտաւ սոյն կոկիկ հանդիսութիւնը: Ապա ներկաները հրաւիրուեցան հայկական ճոխ խնջոյքի «հարիսայի» կերուխումով, պատրաստուած Հ.Գ.Մ.-ի Տիկիններուն կողմէ:

Ներկաները հրաժեչտ առին Վարդանանց անմեռ յիշատակը արծարծած ըլլալու գոհունակութեամբ:

Ա. Մ.

ՀՆԴԻԿՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՎԵԴԱ ՓՂԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԴԷՄ

Կիրակի, Յունուար 16-ին Հնդկաստանի Բանգալոր քաղաքում տեղի է ունեցել բողոքի ակցիա ի պաչտպանութիւն Վեդա փղի, որին իչխանութիւնները խոստացել էին Փետրուարին ուղարկել Հայաստան:

Հնդկական մամուլի փոխանցմամբ, «Մարդիկ յանուն կենդանիների» հասարակական կազմակերպութեան բողոքի ակցիային եւ ստորագրահաւաքին մասնակցել են տասնեակ մարդիկ, հիմնականում՝ երեխաներ:

4

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք թէ Գալուստեան Ազգային Վարժարանի երկարամեայ ուսուցիչ Պր. Նուպար Տընկճեան, մօտ երկու շաբաթ առաջ վախադրուած է «Իտալական հիւանդանոց», երիկամունքի անհանգստութեան պատճառաւ եւ ցարդ դարմանումի ենթարկուած է:

Շուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթենք Պր. Նուպար Տընկճեանին:

Նոյնպէս կը տեղեկանանք, թէ գաղութիս սիրուած մարզիկներէն՝ Տիար Արմէն Վարժապետեան, անցեալ շաբաթ քիթի վիրահատութեան մը ենթարկուած է «Էլ Հաեայ հիւանդանոց»ին մէջ: Ան այժմ դարմանումի շրջան մը կը բոլորէ իր տան մէջ:

Այս առթիւ, շուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի Արմէնին:

ՄԻՇԻԿԸՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԷՆ ՆԵՐՍ ՀԱՅԵՐԷՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՔ

Միչիկընի համալսարանի հայագիտական ամպիոնը վերջերս յատուկ մամլոյ հաղորդագրութեամբ մը տեղեկացուց թէ հայերէն լեզուի ամառնային դասընթացքը պիտի կատարուի Երեւանի մէջ, Յունիս 24էն Օգոստոս 22, 2005: Այս յայտագրի պատասխանատուութիւնը ստանձնած է Միչիկընի համալսարանի հայագիտական ամպիոնի պատասխանատու ղեկավար Գէորգ Պարտագճեան: Դիմումնագրերուն պայմանաժամն է Մարտ 15, 2005: Յաւելեալ տեղեկութիւններու համար, կարելի է կապ հաստատել ելեկրանամակով.- kbar@umich.edu կամ հեռաձայնով.734 763 7655:

Հայերէն լեզուի դասընթացքին կողքին, ուսանողներ պիտի ստանան մչակութային, արուեստի եւ հայոց պատմութեան մասին տեղեկութիւններ:

Արեւմտահայերէն եւ Արեւելահայերէն լեզուներով պիտի կատարուին դասաւանդութիւնները: Հիւսիսային Ամերիկայի համալսարանականներուն կողքին նաեւ Եւրոպայի զանազան քաղաքներու համալսարանականներ իրենց մասնակցութիւնը կը բերեն այս դասընթացքին: Կարգ մը համալսարաններ գրանցած են այս դասընթացքը իրենց սովորական յայտագրէն ներս:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳ. ԳՐԱԴԱՐԱՆԸ ԱՆՑԵԱԼ ՏԱՐԻ ՀԱՐՍՏԱՑԱԾ Է 30,797 ԳԻՐՔԵՐՈՎ

Հայաստանի ազգային գրադարանի տնօրէն Դաւիթ Սարգսեան ըսաւ թէ 2004ի ընթացքին, հաստատութիւնը հարստացած է 30,797 գիրքերով: Այս մասին յայտնեց գրադարանի տնօրէնը նչելով, որ այդ ամբողջ գրականութենէն, 2985ը գրադարանը ստացած է իբրեւ անվճար պարտադիր օրինակ, «Նուէր» աղբիւրէն 135 հայերէն, 26 ռուսերէն (տեղական) եւ 116 անուն օտար ամսագրեր, 94 անուն հայկական եւ սփիւռքահայ թերթեր:

Այսպէս, ընդհանուր հաչիւը հասաւ վեց միլիոն 314,911 գիրքի:

Բաժանորդագրութեամբ, գրադարանը ստացած է նաեւ 217 ռուսական ամսագրեր ու թերթեր, եւ միայն մէկ հայերէն թերթ:

4

ԳԱՀԻՐԷ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Կիրակի 30 Յունուար 2005-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ յաւարտ Ս. Պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն, Եգիպտոսի Հայոց Թեմի Հոգելոյս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Սրբազան Արքեսպիսկոպոս Չինչինեանի մահուան Ա. տարելիցին առթիւ:

Պատարագիչն էր Գահիրէի Հոգեւոր Հովիւ Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան, արարողութեան կը հանդիսապետէր Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեան, որ իր ոգեկոչման խօսքին մէջ բարձր գնահատեց Հոգելոյս Սրբազան Հօր կէսդարեայ նուիրումով լեցուն ծառայական կեանքը Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ եւ յատկապէս եգիպտահայ գաղութին:

Եկեղեցւոյ մէջ կատարուած հոգեհանգիստէն ետք, Հոգեւոր դասը՝ Ազգային Իշխանութեան անդամներու եւ ներկայ հաւատացեալ ժողովուրդին հետ միասին առաջնորդուեցան Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց գերեզմանատուն, ուր գերեզմանի օրհնութիւն կատարուեցաւ Հոգելոյս Սրբազան Հօր նորակերտ շիրիմին առջեւ:

Այնուհետեւ յանուն Ազգային Իշխանութեան խօսք առաւ Պատ. Քաղաքական Ժողովի Ատենապետ Տիար Պերճ Թէրզեան՝ անդրադառնալով Հոգելոյս Սրբազան Հօր կեանքին՝ մասնաւորաբար վերջին օրերուն: Յաւարտ արարողութեան ներկաներուն ցաւակցութիւնները ընդունեցին Առաջնորդական Տեղապահ Հայր Սուրբը. Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութիւններու ատենապետները եւ անդամներ. ինչպէս նաեւ Հ.Հ. Եգիպտոսի դեսպանութեան ներկայացուցիչը:

Խունկ եւ աղօթք Սրբազան Հօր հոգւոյն ի հանգիստ:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՕՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀՈԳԵԼՈՅՍ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՏԷՐ ՁԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ ՎԱԽՃԱՆՄԱՆ Ա. ՏԱՐԵԼԻՑԻՆ ՏԽՈՒՐ ԱՌԹԻՒ

Կիրակի, 30 Յունուար 2005-ին Ս. Պօղոս – Պետրոս եկեղեցւոյ մէջ յաւարտ Ս. եւ անմահ պատարագի Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Մուրատեանի հանդիսապետութեամբ, կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն, Եգիպտահայոց Թեմի Հոգելոյս Առաջնորդ Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանի վախճանման Ա. տարելիցին առթիւ ոգեկոչելու համար խնկելի յիշատակը բարի հովիւին որ յիսնամեայ ծառայութեամբ սպասարկեց հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցիին, եւ Եգիպտահայոց Թեմին:

Ներկայ էին Ազգային Իշխանութեան անդամները, մշակութային եւ մարզական միութեանց վարչութեան անդամները, ինչպէս նաեւ հաւատացեալ ժողովուրդ մը:

Արժ. Տէր հայրը իր քարոզին մէջ մատնանշեց Հոգելոյս Ս. Հօր ծառայասիրութեան եւ նուիրեալ սպասաւորի արժանիքները:

Հոգեհանգստեան պաշտօնի աւարտին հաւատացեալ ժողովուրդը բարձրացաւ Առաջնորդարանի դահլիճը ուր տեղի ունեցաւ հոգեսուրճի սպասարկութիւն:

Թող Տէրը լուսաւորէ Հոգելոյս Սրբազան Հօր Հոգին եւ հանգչեցնէ արդարներու օթեւաններուն մէջ:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԿՈՉ ԵՒ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՐԱՔ ԵՐԱԽՏԻՔԻ ՅՈՒԾԱՐՁԱՆ

Մեծ գոհունակութեամբ կը հաղորդենք որ Երեւանի քաղաքապետարանը, ի դէմս Հայաստանի Իշխանութիւններուն, հաստատած է վերջնական ճշգրիտ սահմանները Յուշարձանին յատկացուած նոր հողաշերտին, (700.0 Ք.Մ.) ոչ հեռու նախկինէն, Ծովակալ Իսակովի անուան պողոտայի վրայ, Երեւանի լճի մօտ:

Քաղաքապետարանը կը վերահաստատէ իր պատրաստակամութիւնը դիւրացնելու եւ աջակցելու շինարարութեան իրականացման ընթացքին:

Այսպէսով վերջ կը գտնեն անորոշութիւնները որոնք յառաջացած էին հողաշերտի մէկէ աւելի անգամներ տեղափոխումի, եւ վարչական ու այլ արգելքներու պատճառաւ:

2005 թուականը ըլլալով Մեծ Եղեռնի 90ամեակը, մեծ նշանակութիւն կ՚ունենայ եթէ այս տարի իսկ կառուցուի եւ հանդիսաւոր բացումը կատարուի այդ կոթողին, ներկայութեամբը արաբ եւ իսլամ հեղինակաւոր հրաւիրեալներու, յայտնելու համայն հայ ժողովուրդի, առանց խտրութեան, երախտագիտութիւնը հանդէպ արաբ ասպնջական ժողովուրդին: Ներկայիս, հասկնալի պատճառներով, այս բովանդակութեամբ կոթողի մը կառուցումը աւելի քան երբէք հրատապ է:

Կոչ կ՚ընենք բոլոր հայ համայնքներուն, կազմակերպութիւններուն, ազգայիններուն, որ թիկունք կանգնին այս ծրագրին բերելով իրենց նիւթական ներդրումը, որքան ալ որ ան ըլլայ համեստ, մասնակից ըլլալու այս վեհ ծրագրին:

Շինարարութիւնը կրնայ սկսիլ Մարտ ամսի վերջերը:

ՅՈՒԾԱՐՁԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐ

ՀՐԱՊԱՐԱԿՈՒԵՑԱՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՆԴԱԿԸ՝ ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1600-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ

1

Հայրենեաց կեանքում:

Կոնդակի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ կ՚ընէ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռներուն, թեմակալ առաջնորդներուն, ուխտապահ հոգեւորական դասին եւ համայն հաւատաւոր ժողովրդին՝ Հայաստանի եւ Սփիւռքի գաղթօջախներէն ներս 2005 թուականին համազգային հանդիսութեամբ ու չուքով տօնել Հայոց գիրերու գիւտի պանծալի յիշատակը:

«ՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԶԸ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ «ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀ»ԻՆ ՄԷՋ

Երեքշաբթի 25 Յունուար 2005-ի երեկոյեան, բազմաթիւ հանդիսականներու հետ առիթը ունեցանք ականատես ըլլալու Նուպարեան Ազգ. վարժարանի «Պըլըքտանեան հանդիսասրահ»ին մէջ, Կիրակնօրեայ դասընթացքներու սան-սանուհիներու «Մանուկի Երազը» աննախընթաց ներկայացումին, որուն կը հովանաւորէր Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեան եւ ներկայ էին Գահիրէի Պատ. Քաղաքական ժողովի ատենապետ Տիար Պերճ Թէրզեան եւ իր ազնիւ Տիկինը, ազգային կարգ մը երեսփոխաններ իրենց տիկիններով:

Երեկոյթը նուիրուած էր Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնին, կազմակերպութեամբ «Հայ Քրիստոնեայ Ընտանիքի անդամներուն» որ իր տեսակին մէջ եզակի եւ ինքնատիպ էր, մանկավարժական դաստիարակչական առումով, մատղաշ մանուկներու եւ պատանիներու հոգւոյն ու մտքին մէջ դրոշմելու մեթոտիկ տեսականութեամբ, ըմբռնել տալու Սուրբ Փրկչի ծնունդին ու յայտնութեան իմաստը:

Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեան, Տիկին Գոհար Ղազէլեան եւ ներկայացման բոլոր մասնակիցները:

«Մանուկի Երազը» ներկայացման հեղինակն ու խմբավարն էր Տիկին Գոհար Ղազէլեանը, որ յայտնի է երկար ժամանակ, շունչ եւ ջանք սպառած էր կարողանալու դեռատի մանկա-պատանեկան խումբի անդամներուն սորվեցնել իր մեթոտով Քրիստոնէական հաւատքի սկզբունքները եւ Յիսուսի հաւատքով ջահաւորել զանոնք:

Շատ պարզունակ բայց այնքան հոգեզմայլ էին հրեշտակազգեստ պատանուհիներու երգեցողա-երաժշտական ներդաշնակ ելոյթները, որոնք հիանալի պատկերացումը տուին Սուրբ Ծննդեան տօնի խորհուրդին, երեւակայական եղեւինի վրայ զետեղուած իւրաքանչիւր փայլփլուն զարդը, հմայք մը կ'ուզէր տալ կատարած իր դերին հերթականօրէն ներկայանալով մարդկութեան, ինչպէս արեգակը կը հաստատէր թէ նարնջագոյն իր ճառագայթարձակումներն են անհրաժեշտ աշխարհի մարդկութեան համար: Երկնագոյն ովկիանոսը մարմնաւորող զարդագունտը կը յոխորտար թէ ինք կենարար դեր ունի այս մոլորակին վրայ, մինչ հրագոյն փայլփլուն գունտիկը իր հերթին կը հպարտանար, ըսելով որ իր դերը աշխարհին ջերմութիւն պարգեւելն է: Ընդունելով հանդերձ վերոյիշեալներու հանգամանքները, ճշմարտութիւնը կը բացայայտէ որ իւրաքանչիւրը առանձինն տիեզերական գերբնական կարեւորութիւն ունին, բայց միասնութեամբ է որ կենսունակութիւն կ'ունենան աշխարհի վրայ ապրող բոլոր էակներուն համար:

Արարչային բնութեան պարգեւները Յիսուս Քրիստոսի ծնունդէն ետք կը ստանան հոգեկան եւ բարոյական արժէք ներկայացման բարւոցումմամբ: Կաղանդ պապան, ալեւոր կարմրազգեստ տարազով կը բնորոշէր Ամանորեան բարեացակամ անձը, որ տարին անգամ մը նուէրներ շալկած կ'այցելէ իրեն սպասող փոքրիկներու եւ չքաւոր ընտանիքներու բնակարանները, բաշխելու նուէրներ: Դարեր շարունակ Կաղանդ պապան դարձած է խորհրդանիշը բարեկամեցողութեան Սուրբ Փրկիչի ծնունդէն ետք եւ Ամանորի տօնածառին վրայ մինչեւ այսօր այդ տիպարը տեղ կը գտնէ այլ զարդերու կողքին, ամբողջացնելու համար Սուրբ Ծնունդի Խորհուրդը: Իսկ աւնոր գագաթին վրայ լուսափայլ աստղը, կը բնորոշէ Բեթլեհէմի երկնակամարին երեւցող ուղեցոյցը Արեւելքէն ճամբայ ելած մոգերուն ու բնիկ հովիւներուն դէպի Յիսուս մանուկի ծնունդավայր մսուրը:

Բոլորն ալ կը խոնարհին Աստուածորդիի մսուրին առջեւ: Մոգերը կ'երկրպագեն Անոր առջեւ եւ իրենց գանձերը բանալով ընծաներ կը մատուցեն՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս: Ասոնք կը յատկանշեն Աստուածորդիին մարդկութեան շնորհելիք յաւիտենական փրկութիւնը:

Փոքրիկներու խումբը իր դերակատարութեամբ փառաւորեց Քրիստոսի Սուրբ Ծննդեան խորհուրդը գեղարուեստական ճաշակով եւ վստահ ենք որ իրենք իրենց յիշողութեան մէջ պիտի պահեն Քրիստոսի քարոզչութիւնը եւ համզումով ալ դառնան Անոր արժանաւոր հետեւորդները:

Հանդիսականները վերանալով գողտրիկ ներկայացումէն, երկարատեւ ծափերով ողջունեցին դերակատարները:

Պատկերալից եւ իմաստաշատ է Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Աստուած մարդացաւ խոնարհագոյն խաւի ընտանիքէ մը, որով ցոյց կուտայ մարդկութեան խոնարհութեան արժանիքը: Բարի գործին ծառայելը մեծութիւն է, բայց չարին հանդէպ խիզախ կանգնիլը վեհութիւն է:

Խանդավառ ոլորտին փակման խօսքով հանդէս եկաւ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանը, որ իր գոհունակութիւնը յայտնեց Կիրակնօրեայ դասընթացքներու մանուկներու եւ պատանիներու ներկայացման մասին, ինչ որ Հայ Քրիստոնեայ Ընտանիքի անդամներու միամեայ աշխատանքին յաջող արդիւնքն էր: Շնորհաւորեց ներկայացումին հեղինակ եւ խմբավար Տիկին Գոհար Ղազէլեանի անձնուէր ջանքերը եւ ի վերջոյ հանդիսականներուն շնորհակալութիւն յայտնեց, իրենց ներայութեամբ քաջալերելնուն համար Կիրակնօրեայ դասընթացքներու սան-սանուհիները: Ապա պահպանիչով փակեց երեկոյթը:

Որմէ ետք ներկայ հանդիսականները հրաւիրուեցան պատրաստուած ընդունելութեան:

Յ.Տ.Պ.

ՀԲԸՄ-Ը Ափսոսանք Կը Յայտնէ, Որ Մեսրոպ Պատրիարքը Դատ Բացած Է

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Կեդրոնական Վարչութիւնը յայտարարութեամբ մը ափսոսանք կը յայտնէ այն կապակցութեամբ, որ Կ. Պոլսոյ Հայոց պատրիարք Մեսրոպ Արք. Մութաֆեան Մելգոնեան կրթական հաստատութեան հարցով դատ բացած է ՀԲԸՄ-ի դէմ: «Համոզուած ենք, որ Սրբազանը բաւարար չափով տեղեկութիւններ չունի Մելգոնեան կրթական հաստատութեան գծով ՀԲԸՄ-ի առած որոշումներուն մասին: ՀԲԸՄ-ը կը մնայ նուիրուած հայ ժողովրդին»,- ըսուած է ՀԲԸՄ Կեդրոնական Վարչութեան յայտարարութեան մէջ, որ հայ մամուլին յղուած է ՀԲԸՄ մամուլի գրասենեակին կողմէ:

Յայտարարութեան հեղինակները կը պնդեն, թէ «Մելգոնեան կրթական հաստատութիւնը փակելու որոշումը մանրակրկիտ կերպով քննուած է եւ ամբողջովին կը համապատասխանէ ՀԲԸՄ-ին տրուած նուիրատուութեան պայմաններուն»:

Նոյն յայտարարութեան մէջ, ՀԲԸՄ Կեդրոնական Վարչութիւնը կ'իմացնէ, թէ «հակառակ տարբեր պնդումներու, տարիներ շարունակ ՀԲԸՄ-ը Կոստանդնուպոլսոյ Հայոց պատրիարքարանին վճարած է ըստ Կարապետ Մելգոնեանի կտակին, իրեն հասանելիք բոլոր գումարները եւ չատ աւելի, ինչ որ ապացուցուած են ստացագիրներով եւ այլ փաստաթուղթերով»:

ՄԵԼԳՈՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՑՐԻՒ ՍԱՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ ՄԻՋԱՄՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Ն.Ա.Տ. Մեսրոպ Ս. Պատրիարք Հայրը 24 Յունուարի 2005ին, պատրիարքարանին մէջ ընդունեց Մելգոնեան Կտակի Հետապնդման Յանձնախումբի անդամները:

Յանձնախումբի անդամները, Արտաշէս Ջաուշեանի ատենապետութեամբ, չնորհակալութեամբ գնահատեցին Պատրիարք Հօր պատրաստակամութիւնը զբաղելու Մելգոնեան Կտակի վերաբերող հարցերուն հետ եւ ապահովելու, որ Մելգոնեան վաստակաւոր Կրթական Հաստատութիւնը չարունակէ իր պատմական գործունէութիւնը:

28 Դեկտ. 2004ին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը ընդունեց տեարք՝ Րաֆֆի Յնձալեանը (Լոս Անճելըսի Մելգոնեան Սանուց Միութեան ատենապետ), Մկրտիչ Կոճամանեանը (նոյն միութեան փոխ ատենապետ) եւ Մարք Մաք Քարլին (իրաւաբան), որոնք Պատրիարք Հօր տրամադրեցին Մելգոնեան Կտակի հիմնադրութեան փաստաթուղթի օրինակը (15 Դեկտեմբեր 1926ի փոփոխութիւններով հանդերձ):

1921ին, բնիկ կեսարացի հայազգի մեծահարուստ գործարար Կարապետ Մելգոնեանը, Պոլսոյ Հայոց Երանաչնորհ Զաւէն պատրիարքին նուիրաբերած է անշարժ գոյք եւ այլ միջոցներ, որով Երանաչնորհ Հոգեւոր պետը 1924ին հիմնած է որբանոց եւ ղպրոց՝ Կիպրոսի Նիկոսիա քաղաքին մէջ, զայն անուանելով Մելգոնեան Կրթական Հաստատութիւն (ՄԿՀ):

4

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Կիրակի 16 Յունուար 2005-ին տեղի ունեցաւ Գահիրէի Ազգային Առաջնորդարանի երգչախումբի անդրանիկ մենահամերգը, նուիրուած իր կազմաւորման առաջին տարեդարձին եւ նորոգ «Արաքս» անուանակոչութեան՝ հովանաւորութեամբ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի:

Համերգին ներկայ էին ՀՀ Արտակարգ եւ լիազօր դեսպան Տոքթ. Ռուբէն Կարապետեան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ՝ Հոգշ. Տ. Գաբրիէլ Աբեղայ Սարգիսեան եւ Հոգշ. Տ. Տաճատ Աբեղայ Յատուրեան, Գահիրէի Հոգեւոր Հովիւ Արժանապատիւ Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան, Պատկառելի Թեմական Ժողովի Ատենապետ՝ Տիար Անդրանիկ Մեսրոպեան, Պատուարժան Քաղաքական Ժողովի Ատենապետ՝ Տիար Պերճ Թէրզեան եւ ազգային իշխանութեանց ներկայացուցիչներ եւ արուեստասէր հոծ բազմութիւն մը:

Մօ.՝ Միհրան Ղազէլեան շրջապատուած «Արաքս» երգչախումբի անդամներով

Համերգը սկսաւ Արտեմի Այվազեանի «Արաքս Գետը» երգով, ապա երգչախումբի անդամներէն Նորա Քէօհնէլեան ընթերցեց երգչախումբի ղեկավարութեան ողջոյնի խօսքը, ներկայացնելով երգչախումբի ստեղծման եւ մէկ տարուան գործունէութեան պատմութիւնը:

Այնուհետեւ, երգչախումբը, որ բաղկացած է 20 երկսեռ անդամներէ, ղեկավարութեամբ՝ Մաեսթրօ Միհրան Ղազէլեանի եւ նուագակցութեամբ՝ Իրինա Աբգարեանի, ներկայացուց Ս. Ծննդեան պատչահ ծրագիր մը, հայ եւ օտար հոգեւոր, դասական եւ ժողովրդական

4

ՄԱՄԼՈՑ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ, ԹԻՒ 1

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔԸ ԵՒ ԴԱՍԸՆԹԱՑՔԻՆ ՔՍԱՆԱՄԵԱԿԸ

(ՕԳՈՍՏՈՍ 2005)

Վենետիկի Համալսարանի Հայ Լեզուի եւ Մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացքը, գործակցութեամբ Պո-Արաքս Ընկերակցութեան, տեղի պիտի ունենայ Օգոստոս 1-19: Քննութիւնները՝ Օգոստոս 20-ին:

Ժամանում՝ 30-31 Յուլիս, մեկնում՝ Օգոստոս 21-22: Դասընթացքը ունի երեք մակարդակ՝ բացարձակ սկսնակներէ մինչեւ յառաջադէմները:

Դասերը տեղի կ'ունենան Երկուշաբթիէն Ուրբաթ, օրը հինգ պահ՝ առաւօտեան: Դասերու ներկայութիւնը պարտադիր է: Մասնակցութեան համար պահանջուած նուազագոյն տարիքն է 18: Դիմումները պէտք է կատարել անձամբ եւ գրաւոր, նշելով միշտ հեռախօսի, հեռապատճէնի (ֆաքս) թիւ մը եւ ելեկտրոնային փոստի (e-mail) հասցէ մը: Դասընթացքին զուգահեռ տեղի պիտի ունենան մշակութային այլեւայլ ձեռնարկներ, յատկապէս դասընթացքի քսանամեակին նուիրուած, որոնց մասին առանձին հաղորդագրութեամբ պիտի տեղեկացուի:

Արձանագրութեան սակն է՝ 630 եուրօ կամ համապատասխան տարադրամով՝ ըստ օրուան սակին: Այս գումարին 400 եուրոյի բաժինը պէտք է վճարուի կանխաւ՝ մինչեւ Մարտ 31: Այս թուականէն վերջ այդ սակը 500 եուրոյի պիտի բարձրանայ: Արձանագրութեան մնացեալ մասը կը վճարուի անպայման մուտքի օրը: 10% զեղչ մը կը կատարուի անոնց որոնք նախապէս լաւ արդիւնքով մասնակցած են դասընթացքին, գոնէ երկու անգամ: Նոյն զեղչը կը կատարուի նաեւ միասին եկող մօտիկ ազգականներէն մէկուն (ծնողք, քոյր, եղբայր, կողակից): Արձանագրութեան սակը ոչ մէկ պարագայի կը փոխուի եւ կատարուած վճարումը որեւէ պատճառով ետ չի դարձուիր:

Ամէն չէք, որ պէտք է անպայման դրամատնային եւ միջազգային ըլլայ, պէտք է հասցէագրուի միայն՝ Associazione Padus-Araxes եւ ղրկուի՝ Assoc. Padus-Araxes - c/o Dip. Studi Eurasiatici - San Polo 2035-30125 Venezia (Italian): Ընդունելի չեն անձնական եւ փոստային չէքերը: Ամէն չէք պէտք է ունենայ դրամատան երաշխիքը եւ յենու բաժնեկից իտալական դրամատան մը: Կը խնդրուի չդիմել դրամատնային փոխանցումի (bank transfer), միջնորդչէքի բարձր սակերուն պատճառով: Ամէն պարագայի դրամատնային բոլոր ծախսերը դիմողին կը պատկանին:

Կ'ընձեռուի բնակութեան հնարաւորութիւն համալսարանական ուսանողատուն մը (Residenza Abazia)՝ պատմական Վենետիկի մէջ, օժտուած՝ խոհանոցային յարմարութիւններով: Յուլիս 30-Օգոստոս 22 ներառեալ, ամբողջ շրջանին համար, բնակութեան սակն է՝ 800 եուրօ առանձին սենեակի մէջ, 600 եուրօ երկու հոգիանոց սենեակի մէջ: Բնակութեան վճարը ենթակայ չէ օրական հաշուարկումի: Ճաշ մը կամ ընթրիք մը, Համալսարանի սեղանատան մէջ, պիտի արժէ 6,50 եուրօ:

Յաւելեալ տեղեկութիւններու համար հեռապատճէնել՝ +39.0414448 թիւին, կամ ելգիր մը ղրկել հետեւեալ հասցէին՝ daniela@padus-araxes.com:

Ի հարկին հեռաձայնել +39.347.4562981 թիւին՝ Երեքշաբթի, Չորեքշաբթի եւ Ուրբաթ իրիկունները ժամը 20-22 (Իտալիոյ ժամով): Լաւ ստուգել երկիրներու միջեւ ժամերու տարբերութիւնը: Բացակայութեան պարագային կրկին փորձել եւ յստակ ու հասկնալի լուր մը թողուլ ընկալուչին՝ նշելով անուն եւ հեռախօսի համար: Երբեք չհեռաձայնել Վենետիկի Համալսարանը:

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ տեղեկացանք թէ մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Ժոզէֆ եւ Սարի Տէր Գէորգեաններ բախտաւորուած են երկրորդ զաւակով մը, զոր անուանակոչած են Մանուէլ:

Այս ուրախ առիթով ջերմապէս կը շնորհաւորենք նորածինին ծնողքը եւ մեծ ծնողքը՝ Տիկին Ֆաուզէյան, ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաներուն, մաղթելով նորածին մանկան երջանիկ եւ քաջառողջ կեանք:

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՈՒԵԱԼՆԵՐ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՀԱՍԱՅՆՔԻՆ

2004 ՏԱՐԵԾՐՋԱՆԻ

2004-ին Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցած են

ՄԿՐՏՈՒԹԻՒՆ:		10
	7 Աղջիկ	
	3 Մանչ	
ՊՍԱԿԱԴՐՈՒԹԻՒՆ:		3
ԹԱՂՈՒՄ:		11
ԱՅՐ	ԿԻՆ	
-	-	1 - 50 տարեկան
2	9	50-էն վեր

ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՄԵԼԳՈՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՑՐԻՒ ՍԱՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ ՄԻՋԱՄՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

3

25 Դեկտեմբեր 1925ին, Ջաւէն պատրիարք Մելգոնեանի ամբողջ նուիրաբերութիւնը եւ ատկէ գոյացած միջոցները, ներառեալ՝ Նիկոսիա ստեղծուած ՄԿՀը փոխանցած է Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան (Հ.Բ.Ը.Մ.), այն համոզմամբ, որ Հ.Բ.Ը.Մ.ը կը կարողանար աւելի արդիւնաւէտ իրականացնել նուիրաբերութեան նպատակները եւ կառավարել ձեռնարկը: 15 Դեկտեմբերի 1926ին Հ.Բ.Ը.Մ.ի, Ջաւէն պատրիարքի եւ Կարապետ Մելգոնեանի միջեւ կնքուեցան Մելգոնեան Կտակի հիմնադրութեան փաստաթուղթի համապատասխան փոփոխութիւնները:

Համաձայն 15 Դեկտեմբերի 1926ի փոփոխութեան, Հ.Բ.Ը.Մ.ը պարտաւոր է պահպանել ՄԿՀն Նիկոսիա քաղաքին մէջ (Կիպրոս), Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան վճարել տարեկան հազար եգիպտական փաունտ նպաստ, Պոլսոյ Հայոց պատրիարքութեան վճարել տարեկան հազար եգիպտական փաունտ նպաստ, կառուցել մանկապարտէզ Աղեքսանդրիոյ Հայ Առաքելական եկեղեցւոյ թաղամասին մէջ, ինչպէս նաեւ Պոլսոյ Հայոց պատրիարքութեան վճարել տարեկան եւս հինգ հարիւր եգիպտական փաունտ օժանդակութիւն:

Աւելի քան 75 տարի, քանի դեռ Հ.Բ.Ը.Մ.ը կը կատարէր ՄԿՀը պահպանելու իր պարտականութիւնը, Պոլսոյ Հայոց պատրիարքութեան եւ Հ.Բ.Ը.Մ.ի յարաբերութիւնները եղած են բարեկամական: Այնուհանդերձ, 2004ի Մարտին, խախտելով Մելգոնեան Կտակի հիմնադրութեան փաստաթուղթը, Հ.Բ.Ը.Մ.ը պաշտօնապէս յայտարարեց, որ վերջնականապէս որոշած է փակել Կիպրոսի ՄԿՀն եւ մինչեւ 2005 ուսումնական տարւոյն վերջը (Յունիս) տեղափոխել ուսանողները այլ հաստատութիւններ: Հ.Բ.Ը.Մ.ը այս որոշումը ընդունած է առանց խորհրդակցելու Ն.Ա.Տ. Մեսրոպ պատրիարքի հետ:

Պատրիարք Հայրը յայտնեց Մելգոնեան Կտակի Հետապնդման Յանձնախումբի անդամներուն, որ Մելգոնեան Կտակի հիմնադրութեան փաստաթուղթի 1926ի փոփոխութեան մասին տեղեկացած է միայն 28 Դեկտեմբեր 2004ին, Լոս Անճելըսի Մելգոնեան սաներու միջոցով:

Պատրիարք Հայրը տեղեկացուց Մելգոնեան Կտակի Հետապնդման Յանձնախումբի անդամներուն, որ հայց յարուցած Լոս Անճելըսի առաջին ատեանի նահանգային դատարանին մօտ, Լոս Անճելըսի փաստաբան Մարք Մաքֆարլիի միջոցով:

Պատրիարք Հայրը բացատրեց նաեւ, որ պահանջած է դատարանէն՝ պահանջել Մելգոնեան Կտակի հաշուետուութիւն 1926էն ցայսօր ստացած նուիրաբերութիւններու օգտագործման վերաբերեալ, եւ Հ.Բ.Ը.Մ.էն պահանջել ուղղել հաւատարմագրային կառավարման պայմաններու խախտումները եւ փոխհատուցանել ատոնց պատճառով յառաջացած վնասները:

Մելգոնեան Կտակի Հետապնդման Յանձնախումբի անդամները իրենց աջակցութիւնը յայտնեցին Պատրիարք Հօր՝ դատարանի միջոցով Հ.Բ.Ը.Մ.ի պարտաւորութիւններու կատարման հասնելու գործին համար, չնորհակալութիւն յայտնելով Նորին Ամենապատուութեան՝ Մելգոնեան Կրթական Հաստատութեան փակումը կանխելու իր ջանքերուն համար:

Մելգոնեան Կտակի Հետապնդման Յանձնախումբը կազմուեցաւ 2005-ի Սուրբ Ծննդեան տօնէն յետոյ, եօթը անձերէ բաղկացած,բոլորն ալ Պոլիս բնակող Մելգոնեան սաներ են:

26 Յունուար 2005 **ԴԻՒԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ**

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Իրենց չատ սիրելի քրոջ եւ մօրաքրոջ՝ Ողբ. Շաքէ Գազանճեանի (ծնեալ Սմսարեան) մահուան տխուր առիթով (Սիտնէյ-Աւստրալիա), Տէր եւ Տիկին Հայկ Մինաքեան, Օր. Սոնա Մինաքեան եւ Տէր եւ Տիկին Բարունակ Մինաքեան կը նուիրեն 100

ՏՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց չատ սիրելի մեծ մօր Ողբ. Անահիտ Զէյճէյնեանի (Լոս Անճելըս) մահուան տխուր առիթու Տեարք Հարի եւ Ռաֆֆի Զէյճէյնեաններ կը նուիրեն.

Ս. Գրիգոր Լուսաւորիչ

Եկեղեցւոյ պայծառութեան	50
«Արեւ»ին	50
«Յուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

Իր սիրելի մօր Ողբ. Անահիտ Զէյճէյնեանի (Լոս Անճելըս) մահուան տխուր առիթու Տիկին Անի Զէյճէյնեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ պայծառութեան կը նուիրէ 100

(Բոլոր նուիրատուութիւնները ստանալ «Արեւ»էն)

Իր սիրելի եղբօր՝ Ողբ. Նուպար Կէրիկեանի մահուան Ա. տարելիցին առիթու, Տիար Մուչեղ Կէրիկեան կը նուիրէ.

Ս. Գրիգոր Լուսաւորիչ

Եկեղեցւոյ պայծառութեան	100
«Արեւ»ին	50
«Յուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

(Բոլոր նուիրատուութիւնները ստանալ «Ջահակիր»էն)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳ. ԳՐԱԴԱՐԱՆԸ ...

2

Անցեալ տարի գրադարան յաճախած 18,470 ընթերցողներու կէսէն աւելին ուսանողներ են, որոնց թիւը 2003ի համեմատ աւելցած է 3400ով:

Գրադարանի տնօրէնութիւնը նաեւ ծրագիր ներկայացուցած է վարչապետին, Ազգային ժողովի գիտութեան, կրթութեան, մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու յանձնաժողովին, UNDPI-ին, UNICEF-ին եւ այլ չահագրգիռ կազմակերպութիւններուն՝ հաչմանդամներուն ընթերցասրահ ստեղծելու համար: Ըստ գրադարանի տնօրէնին, գիրքի փոխանակման իբրեւ արդիւնք, անցեալ տարի գրադարանը արտասահմանէն ստացած է 12,805 միաւոր գրականութիւն:

Կամակերպուած են մշակութային բազմաթիւ ձեռնարկներ եւ զարգացած է գործակցութիւնը Իրանի, Լիբանանի, Ռուսիոյ եւ այլ երկիրներու գրադարաններու հետ:

ՀՆԴԻԿՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ...

2

Կազմակերպութեան ներկայացուցիչ Շաբաթ Բաբուն յայտնել է, թէ իրենք կապուել են Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրէնի հետ, որը հաստատել է, թէ 6-ամեայ Վեղայի համար չեն ստեղծուել համապատասխան պայմաններ: Բացի այդ, Բանգալորի չոգ եւ խոնաւ կլիմային սովոր կենդանին, հնդիկների կարծիքով, ուղղակի չի դիմանայ Երեւանի ցրտաչունչ ձմռանը:

Յիշեցնենք, որ Վեղա փղին Երեւանի կենդանաբանական այգուն նուիրելու մասին խոստում էր տուել Հնդկաստանի արդէն նախկին վարչապետ Ատալ Բեհարի Վաջպայը՝ անցեալ տարի Հայաստան կատարած իր այցի ընթացքում:

ԳԱՀԻՐԷ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն մեր բարեպաշտ ժողովուրդին ՍԵԾ ՊԱՀՈՑ շրջանէն՝ սկսեալ 17 Փետրուար-էն մինչեւ ԱՒԱԳ ՇԱԲԱԹ, ամէն Հինգշաբթի՝ Մերճաւեան Մատուրին մէջ եւ ամէն Ուրբաթ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5-ին տեղի պիտի ունենայ Խաղաղական Ժամու Եկեսցէի արարողութիւն:

Կը հրաւիրենք մեր հայորդիները ներկայ ըլլալու հոգեզմայլ եւ հոգեպարար այս արարողութիւններուն, որպէսզի աղօթքի միջոցով Աստուծոյ խաղաղութիւնը եւ սէրը միշտապէս բնակութիւն հաստատեն մեր հոգիներէն ներս:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Նկատելով որ Կիրակի, 20 Փետրուար 2005-ին Գահիրէի Թեմական մասնակի ընտրութիւնները -12 հոգի- պիտի կատարուին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պաշտամունք տեղի պիտի չունենայ:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԸՆԴՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ընտրական իրաւունք ունեցող Գահիրէաբնակ եւ Գահիրէի չրջանին պատկանող վայրերուն մէջ բնակող մեր ազգայիններուն ուչադրութեան կը յանձնենք հետեւեալ կէտերը.-

1.- Գահիրէի Թեմական մասնակի ընտրութիւնները - 12 հոգի - տեղի պիտի ունենան, Կիրակի 20 Փետրուար 2005-ին: Քուէարկութիւնը պիտի սկսի առաւօտեան ժամը 8-ին եւ վերջանայ երեկոյեան ժամը 5-ին:

2.- Ընտրող ազգայինները իրենց քուէները կրնան տալ ընտրելու իրաւունք ունեցող ազգայիններու միայն, պայմանաւ, որ անոնք 30 տարիին լրացուցած անձեր ըլլան:

3.- Պիտի ընտրուին միայն 12 անձեր, որոնց անունները եւ մականունները պէտք է գրուած ըլլան քուէաթուղթին վրայ ու անպայման ներփակուած Առաջնորդարանի կնիքով փոքր պահարանին մէջ եւ գոցուած:

4.- Ընտրութեան օրը, ամէն ազգային պարտի ի ձեռին ունենալ անձնական հպատակութեան կամ հօր հպատակութեան, անցագրին կամ ինքնութեան թուղթին- «պըթաքա չավսիա, այիլիյա կամ գաումիա» - ԲՆԱԳԻՐԸ, որպէսզի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր թիւը եւ ընտրական քարտը ապա քուէարկէ:

5.- Հպատակութեան, անցագրի կամ ինքնութեան քարտի լուսատիպ պատճէններով ներկայացողները պիտի չկարենան մուտք գործել Առաջնորդարանի բակէն ներս, ուստի պիտի կորսնցնեն ընտրելու իրենց իրաւունքը:

6.- Պահանջուած ընտրելիներուն (12) թիւէն աւելի անուններ պարունակող քուէաթուղթէն կը ջնջուին աւելորդ անունները եւ պահանջուած թիւին առընչութեամբ վաւերական կը նկատուի քուէաթուղթը ըստ կարգի (Կազմ. կանոնագիր Յօդ. 17): Իսկ մէկէ աւելի քուէաթուղթ պարունակող պահարանները ամբողջութեամբ - նաեւ ստորագրուած քուէաթուղթերը չեղեալ կը համարուին եւ կը ջնջուին:

7.- Ընտրութեան օրը, ընտրող ազգայինը, ընտրական տոմարին մէջ իր ստորագրութիւնը ղնելէ վերջ պիտի մտնէ փոքրիկ առանձնասենեակը, ուր ինք, բացարձակ առանձնութեան մէջ, պիտի գտնէ կնքուած պահարան եւ պարապ քուէաթուղթ, ազատօրէն տալու համար իր քուէն:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք «Յուսաբեր»ի 2005 տարւոյ պատի գունաւոր օրացոյցը: Նկարը նկարազարդուած է Արարատ լեռան գեղերիկ նկաարով, որուն վերը գրուած է «90 տարի ուրացում...», իսկ վարը՝ «24 Ապրիլ 1915», ամսական թերթիկներով: Նաեւ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ հայութեան բարեփոխուած հեռաձայնի տետրակը:

3

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

երգերէ կազմուած: Երգչախումբի անցնող տարուան տքնաջան աշխատանքին չնորհիւ գահիրէահայ հանդիսատեսը անգամ մը եւս ղարձաւ համայնքի իր իսկ անղամներուն կազմակերպած դասական երգի իսկական տօնի մը ականատեսը:

Երեք մենակատարներ՝ Տիկ. Գոհար Ղազէլեան, Տիկ. Սիլվա Թէրզիպաչեան եւ Տիար Սերժ Սէտէֆճեան ջերմ յուզականութեամբ ներկայացուցին քնարական սիրուած երգեր:

Համերգին ներկայ երաժշտասէր ունկնդիրը բարձր գնահատեց երգչախումբի անդրանիկ մենահամերգը:

Ի դիմաց Առաջնորդական Տեղապահ Հայր Սուրբի, (որ հովուական այցով Եթովպիա կը գտնուէր), Հոգեւոր Հովիւ Տ. Զենոն Քահանայի օրհնութեամբ եւ «Պահպանիչ»-ով աւարտեցաւ երգի երեկոյթը:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	575.00
21 կարատ՝ կրամը		71.90
18 կարատ՝ կրամը		61.60

4, Ջողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

دار شوشة للطباعة - رقم إيداع دار الكتب ٨٠٥

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1539 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 3 ՄԱՐՏ 2005 — ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե: Դհկ. — عدد رقم ١٥٣٩ — الخميس ٣ مارس ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

2005-Ը՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 90-ԱՄԵԱԿԻ ՏԱՐԻՆ

Ամէն տարուան ոգեկոչումէն տնարբեր տարողութեամբ եւ տարածքով Մեծ Եղեռնի ոգեկոչումները ոչ միայն պիտի ծառայեն վերարծարծելու նահատակներու արեան եռքը, այլեւ՝ քաղաքական սրութեամբ պահանջատիրական պայքարը: Մեր ուժը միասնական պայքարի մէջ է՝ համահայկական բովանդակութեամբ: Տարին համազգային ոգեկոչման տարի է՝ հայրենիքի մէջ թէ Սփիւռքի տարածքին: Ջիրար ամբողջացնող ձեռնարկներու նպատակային նոյնութեամբ: Թիրախին ուղղուած նպատակասլացութեամբ: Հայրենիք-Սփիւռք գործակցութեամբ հայ ժողովուրդի միահամուռ կամքը պիտի բացայայտուի ներքին թէ արտաքին ճակատներու վրայ:

Նախ առնենք ներքին ճակատը: Պահանջատիրական պայքարի տեսանկիւնէն թուլցող օղակներ կա՛ն, պիտի ընդունինք: Ահա թէ ինչո՛ւ, առաջին հերթին, պիտի ամրացնենք ներքին ճակատի օղակները՝ պահանջատիրական պայքարի զօրացումով եւ հայ մարդուն իր դատին հանդէպ հաւատքին հրահրումով: Ազգային արժէքներէ եւ իտէալներէ հեռացումն ու ուծացումը մտահոգութիւնն է արդի հայութեան: Այլասերիչ հովերն ու հոսանքները իրենց աւերները կը գործեն հայրենիքի սահմաններէն ներս՝ վնաս հասցնելով հնադարեան մեր արմատներուն հայեցիութեան, ազգայնականութեան: Հայրենական նորահաս սերունդին եւ երիտասարդութեան ազգային գետնի վրայ արձանագրած որեւէ նահանջ փլուզո՛ւմն է մեր երազի՛ն, անոր հասնելու ճանապարհներուն վրայ...: Այդ ճանապարհը երկարաշունչ է, բայց երազին բոցը վառ պահելը կը մնայ ազգային գերագոյն պարտականութիւն՝ ազատագրական պայքարի տենչավառութեամբ...: Արարատին հասնելու բոցավառ կարօտով: Բոցավառ կարօտը մշտարծարծ պահելը կախեալ ազգային, կրթական եւ մշակութային կառոյցները ամրապնդելու պետական գերազանցապէս հայակերտ քաղաքականութենէն...: Քաղաքականութիւն մը, որ հայ նոր սերունդին, ուսանողութեան հայոց պատմութիւնը,- իբր ազգային հպարտութեան աղբիւր,- փոխանցուի իր հարազատութեամբ եւ գիտականութեամբ, իսկ Հայ Դատի անցած պատմական հոլովոյթը՝ զերծ հատուածական մօտեցումներէ եւ գունաւորումներէ...: Հայագիտութեան տրուի անհրաժեշտ կարեւորութիւնը, որպէսզի զինուին անցեալի ժառանգութեան հիմունքներով, որպէսզի չազդուին եւ չմոլորին պատմաշինութեան նոր ուղղութիւններէն եւ թուրք պատմագրութեան նենգափոխութիւններէն: Չունենանք սերունդ մը, որ Երեւանի սրտին մէջ համարձակի յայտարարել. «Փառք Աստուծոյ. 2015ին էս անտէր Ծիծեռնակաբերդը չենք բարձրանայ, պատմութեան տուՓտա (յիմար - դատարկ) էջը փոխուի, մէկ դարը անցած կը լինի... սրա տեղը կաՓէ կը գնանք... Ըստ իս, եթէ այսպէս շարունակուի, մի քանի տարուց Ծիծեռնակաբերդ ոչ ոք չի բարձրանայ եւ Ծիծեռնակաբերդը կը դառնայ գազինոների եւ սրճարանների ազատ տեղ»:

Անհերթելի եւ անթոյլատրելի մեղանչում է հայ նահատակներու յիշատակին դէմ, Ծիծեռնակաբերդին սպառնացող անտիրութիւնը եւ հոն ամէն Ապրիլ 24-ի չբարձրանալու տրամադրութիւնը: Եւ որպէսզի Ծիծեռնակաբերդը խորհուրդի մը խորհրդանիշը չմնայ միայն, այլ հաւատքի եւ պահանջատիրութեան ամրակուռ բերդ՝ հարկ է ժողովուրդն ու մտաւորականութիւնը,- հակառակ տնտեսա-ընկերային դժուար պայմաններուն,- պահել դատ ունեցող ժողովուրդի մը իրաւատիրական դիրքերուն վրայ: 90-ամեակը Ազգային Ուխտի եւ Հայ Դատի հանդէպ հաւատքի վերանորոգման գօտեւնդիչ հանգրուան ըլլայ՝ պետական թէ ժողովրդական մակարդակներու վրայ: Պետութիւնը անզիջող քաղաքականութեամբ շարունակէ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղուածութիւնը, իսկ ժողովուրդը չնահանջէ պահանջատիրական դիրքերէն՝ ամբողջական եւ միացեալ Հայաստանի ապագայակերտ երազով...:

Ջարդուած ու կոտորակուած արեւմտահայութեան մնացորդացը, որ սփիւռքահայութեան իրերայաջորդ սերունդներն են, ենթակայ կը մնայ աշխարհա-քաղաքական եւ տեղայնական պայմաններու ապազգայնացնող ազդեցութեանց: Պահանջատիրական ոգին ջլատող ժխտական գործօնները կ՛անդրադառնան Հայ Դատի հետապնդման հեռանկարներուն վրայ: Հաւատքն ու ազգային տենչերը Սփիւռքի մաշեցնող պայմաններու տակ հետզհետէ նահանջ կ՛արձանագրեն, ինչ որ մեր ազգային երազներու իրականացման համար ցցուած խոչընդոտներ են: Խոչընդոտներ, որոնք ներքին ճակատի վրայ ազգային քաղաքականութեամբ հարթուելու են: Հարթումի ճամբան կ՛անցնի հայեցի դաստիարակութեան այժմէականացումէն, հայ ընտանիքներու ազգային արթնացումէն, երիտասարդական շարքերու գաղափարապաշտութենէն, նոր սերունդի քաղաքականացումէն: Քաղաքականցած երիտասարդութիւն մը, որ հաւատայ իր ժողովուրդին ազգային հետապնդման եւ անոր իրացման եւ իրականացման: Հայ Դատին իրացման եւ իրականացման համար կենսական է մեր երիտասարդ ուժերու համախմբումը՝ գաղափարական-քաղաքական նախասիրութիւններէ վեր տեսիլքին տրոփով...: Ներքին ճակատի վրայ առաջին պայքարը ուղղուած պիտի ըլլայ երիտասարդական շարքերու քաղքենիացման դէմ, որ հաճոյամոլութիւնը գերագոյն նպատակ դարձնելով ազգային նպատակները կը քողարկէ: Թուլամորթութեան դէմ, որ ազգային երազներէ պարպուած

↳ 2

ԱՄՆ Դեսպան՝ ՃԱՆ ԷՐԸՆԶԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ԲԱՅՑ ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆ

Անցեալ օրերուն, ամերիկահայ տարբեր համայնքներու հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ի մօտ ԱՄՆ դեսպան Ճան Էրընզ հայութեան համար ողջունելի յայտարարութիւն կատարած է Հայոց Ցեղասպանութեան կապակցութեամբ, ըսելով. «Այսօր ես զայն պիտի կոչեմ "Հայկական Ցեղասպանութիւն"»:

Յաջորդ օրերուն, ԱՄՆ Պետական բաժանմունքը կը յայտնէ, թէ դեսպանը գործածած է «ցեղասպանութիւն» բառը, որ կ'արտայայտէ Էրընզ անհատի, եւ ոչ թէ քաղաքական գործիչի տեսակէտը:

Դիւանագիտական աշխարհին մէջ կրնան սայթաքումներ պատահիլ, բայց Հայոց Ցեղասպանութեան հարցը, Միացեալ Նահանգներ-Թուրքիա յարաբերութիւններու ֆոնին վրայ, այն աննչան խնդիրը չէ, որուն գծով գերտերութեան մը դեսպան մը սխալմամբ բեկում մտցնէ տարիներէ ի վեր որդեգրուած քաղաքական գիծի մը մէջ:

ԳԱՀԻՐԷԻ ԹԵՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

Եգիպտահայ Կազմական Կանոնագրի տրամադրութիւններուն համաձայն, Կիրակի, 20 Փետրուար 2005-ին տեղի ունեցաւ Գահիրէի չրջանակի Թեմական Մասնակի ընտրութիւնները 12 անդամներու համար:

Նոյն օրը առաւօտեան, ի ներկայութեան պետական հսկիչներուն, ժամը 8-ին սկսաւ ընտրութիւնները: Ըստ Նոյեմբեր 2 ,2004-ի Թեմական Ժողովին Ընտրական Յանձնախումբի անդամ ընտրուեցան Տեարք Պետրոս Մովսէսեան եւ Նորայր Տէօվլէթեան: Նոյնպէս, ընտրութեան օրը, առաւօտեան ժամը 8.00-ին, ներկայ քուէարկողներու մեծամասնութեան ձայներով, Ընտրական Յանձնախումբի յաւելեալ անդամներ ընտրուեցան Տեարք Պերճ Թէրզեան եւ Պետրոս Մխտիկեան, եւ քուէներու ստուգիչ անդամներ ընտրուեցան Տեարք Աւետիս Գույումճեան եւ Սարգիս Մազմանեան:

Ընտրելու իրաւունք ունեցող երկսեռ քուէարկողներու 470-էն 183 ազգայիններ, առաւօտեան ժամը 8-էն մինչեւ յ.մ. ժամը 5 իրենց քուէներու թուղթերը, դահլիճին մէջ մեկուսի վայր մը առանձնանալէ ետք, ձգեցին քուէատուփերուն մէջ:

Երեկոյեան ժամը 5-էն ետք, ի ներկայութեան եգիպտահայ թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգշ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի, Ընտրական Յանձնախումբի անդամներու, պետական հսկիչներու եւ երեք եգիպտահայ մամուլի խմբագիրներուն, քուէատուփերու կնիքները քակուեցան եւ քուէներն ու քարտերը հաչուելով սկսաւ քուէներու արձանագրութիւնը: Արձանագրութեան մաս կազմեցին Տեարք Կարպիս Եազըճեան, Մարտիրոս Պալաեան եւ Սիմոն Ջամքէրթէնեան:

Քուէարկութեան արդիւնքը եղաւ «Արեւ»-ի, «Յուսաբեր»-ի եւ «Ջահակիր»-ի չրջանակներու ներկայացուցած համագործակցական ազգայիններու ամբողջական ցանկին յաջողութիւնը: Անոնք ստացան քուէներու առաւելագոյն ձայները, այսպէս՝.

Տեարք՝

ՄԵՍՐՈՊԵԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ, ՍԱՐԳԻՍ	169	ձայն
ՍԻՄՈՆԵԱՆ ՆՈՒՊԱՐ, ՊՕՂՈՍ	169	,,
ՊԱԼԱԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ, ՆՈՒՊԱՐ	169	,,
ԿԱՊԻՅԵԱՆ ՇԱՆԹ, ԱՐԹԻՆ	165	,,
ՊԸԼԸՔՋԱՆԵԱՆ ՕՆՆԻԿ, ԱՐԹՕ	165	,,
ՄԱԶԼՈՒՄԵԱՆ ԱՐՄԷՆ, ԳԷՈՐԳ	164	,,
ԵԱՆԸԳԵԱՆ ՍԱՐԳԻՍ, ԳՐԻԳՈՐ	163	,,
ԵՐԶՆԿԱՅԵԱՆ ԳԷՈՐԳ-ՎԱԶԳԷՆ, ԱՆԴՐԱՆԻԿ	162	,,
ՏԷՕՎԼԷԹԵԱՆ ՆՈՐԱՅՐ, ՊԵՏՐՈՍ	162	,,
ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ ՆՈՐԻՍ-ՖՐԷՏԻ, ԱՐՇԱԿ	161	,,
ԲԼԱՏԵԱՆ ՎԱՀԷ, ԼԵՒՈՆ ԱՐԹԻՆ	159	,,
ԹԷՐԶԵԱՆ ՊԵՐՃ, ՏԻԳՐԱՆ	157	,,

Բաց աստի եղան երեք հատ ճերմակ քուէներ: Ինչպէս նաեւ մինչեւ առաւելագոյնը վեց քուէներ ստացած զանազան ազգայիններ: Գիչերւան ժամը 9.30-ին Հայր Սուրբը յայտարարեց ընտրութեան արդիւնքը եւ ընտրութիւնները աւարտեցան:

Տրուած ըլլալով որ ազգայինէ մը բողոք ներկայացուած է, ընտրութեան օրինականութեան դէմ, նորընտիր թեմական ժողովը Հինգշաբթի 24 Փետրուար 2005-ի երեկոյեան, ըստ թեմի կազմական կանոնագրին, դռնփակ արտակարգ ժողով մը գումարեց, գլխաւորութեամբ Հոգշ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի եւ քննարկեց ներկայացուած բողոքը: Ցետ քննարկման, պատրաստուած է պատշաճ հերքում-պատասխան մը եւ ուղարկուած պատկան պետական մարմիններուն: Կը փափաքինք որ կառավարութեան վաւերացումը չուշանայ:

Կը չնորհաւորենք ընտրուած «Համագործակցական ճակատ»ի անդամները, մաղթելով արդիւնաբեր գործունէութիւն: Յոյսով ենք, անոնք համագործակցական ոգիով, չանք պիտի չխնայեն ի չահ համայնքիս յառաջդիմութեան:

«Ջ.»

ՊՈՒԹԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԸ ԺԱՄԱՆԷ ՄԱՐՏ 25-ԻՆ

Մարտ 25-ին Հայաստան պիտի ժամանէ Ռուսաստանի նախագահ Վ. Փութին: Ան պիտի մասնակցի Հայաստանի մէջ Ռուսաստանի Տարուայ միջոցառումներուն: 2005 տարւոյ ընթացքին նախատեսուած է չարք մը միջոցառումներ, մշակութային, առեւտրա-տնտեսական յարաբերութիւններու, կրթութեան, գիտութեան եւ տեղեկատուութեան ոլորտներէն ներս:

2006-ին Ռուսաստանի մէջ պիտի կազմակերպուի Հայաստանի Տարուայ միջոցառումներ:

ԹՈՒՐՔԻԱ ԿԸ ՊԱՀԱՆՋԷ ՓԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԹՈՄԱԿԱՅԱՆԸ

Թուրքիա պաշտօնական ուղերձ է յղած Եւրոպական Միութեան եւ Աթոմային Էներկիայի Միջազգային գործակալութեան, պահանջելով փակել Հայկական աթոմային էլեկտրակայանը:

Իր հերթին Եւրոպական Միութիւնը եւս Հայաստանէն պահանջած է փակել աթոմային էլեկտրակայանը: Հայաստանը յայտարարած է թէ քանի երկրի մէջ սպառուող էլեկտրաէներգիայի 30 տոկոսը կ'արտադրուի այդ կայանին մէջ, ուրեմն այն կը գործէ մինչեւ 2016 թուականը:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ

Նախագիծերը կ'առաջադրեն Վերցնել Երկքաղաքացիութեան Արգելքը

Փետրուար 11-ին, Հայաստանի խորհրդարանին մէջ սկսաւ սահմանադրական փոփոխութիւններու քննարկումը եւ խնդրոյ առարկայ բոլոր նախագիծերը կ'առաջադրեն հանել երկքաղաքացիութեան դէմ դրուած արգելքը:

Քննարկումներու առաջին նիստին, յանձնաժողովը անդրադարձաւ սահմանադրութեան երեք նախագիծերու առաջին գլուխներուն, որոնք կը վերաբերին սահմանադրական կարգի հիմքերուն:

Յանձնաժողովը առանձին-առանձին պիտի անդրադառնայ սահմանադրութեան բոլոր գլուխներուն, իսկ նախագիծերը պիտի ներկայացուին յաջորդաբար, ինչպէս որ յանձնաժողովը զանոնք ստացած է: Ներկայացուած են քաղաքական համախոհութեան, Արշակ Սադոյեանի եւ ՄԱԿ խմբակցութեան նախագիծերը:

Ի դէպ, համախոհութիւնը առաջարկած է սահմանադրութեան մէջ փոփոխութեան ենթարկել 97 յօդուածներ:

ՄԱԿ խմբակցութեան առաջարկած նախագիծի միայն առաջին գլուխն մէջ կայ 13 փոփոխութիւն:

Երեք նախագիծերու հասարակաց կէտը այն է, որ երեքն ալ կ'առաջադրեն գործող ահմանադրութենէն հանել երկքաղաքացիութիւնը արգիլող յօդուածը:

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՏԵՍԻԼԻ ԱՐԲԱՆԵԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՅԱՃԱԽԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՓՈԽՈՒԵՑԱՒ

Անոնք որոնք Արբանեակի անթէնով կը հետեւէին Հայաստանի Պետական Հեռատեսիլի ու Ջայնափիւռի հաղորդումներուն, անդրադարձած են որ քանի մը օրէ ի վեր այս հաղորդումները դադրած են: Շատեր կարծեցին որ խանգարում մը խնդրոյ առարկայ է եւ հաղորդումը շուտով պիտի վերսկսի: Բայց հարցն այն է որ հաղորդումներու յաճախականութիւնն (ֆրէքանս) ու տեղն է որ փոխուած է եւ այսուհետեւ դիտորդները պէտք է իրենց հեռատեսիլի գործիքը լարեն նոր յաճախականութեան համաձայն:

Հայաստանի Հեռատեսիլի հաղորդումները այլեւս կարելի է դիտել հետեւեալ յաճախականութեամբ. Հոթպըրտ Hotbird, յաճախականութիւն Frequency՝ 12577, հորիզոնական դիրք, սէմպոյլ ռէյթ Right՝ 27500:

Ապտուլլահ Կիւլի Յայտարարութիւնը «Հիւրրիյէթ» Թերթին

40 ՀԱԶԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ Կ'ԱՇԽԱՏԻՆ ԻՍԹԱՆՊՈՒԼԻ ՄԷՋ

Արտաքին Նախարար Ապտուլլահ Կիւլ երէկ Անգարայի մէջ հանդիպում մը ունեցաւ «Հիւրրիյէթ»էն Էրթուղրուլ Էօզքէօքի ու Սէտաթ Էրկինի հետ եւ խօսեցաւ Թուրք-Ամերիկեան յարաբերութիւններուն մասին:

Ապտուլլահ Կիւլ ցաւով յիշեց թէ ինք շատ կանուխէն ազդարարած էր ամերիկացիներուն, յայտնելով որ անոնց կարգ մը շարժումները կրնային վնաս պատճառել Թուրքիա-ԱՄՆ յարաբերութիւններուն: Բայց Թուրքիա ԱՄՆ-ի դաշնակիցն է: Կարգ մը անձերու յայտարարութիւնները անոնց անձնական կարծիքը կը ցոլացնեն եւ ամերիկացիները կը սխալին, երբ կը կարծեն թէ այդ խօսքերը Պետութեան տեսակէտներն են: Թուրքիա չի կրնար դիրք գրաւել Ամերիկայի նման երկրի մը դէմ, այդպիսի բան մը իր շահերուն ներհակ է:

Խօսակցութեան ընթացքին Կիւլ արտայայտուեր է Հայաստանէն Թուրքիա գալով այստեղ աշխատող հայաստանցիներուն մասին ալ: Կիւլ ըսեր է որ ըստ հասարակական կազմակերպութեան մը կատարած ստուգումին, Իսթանպուլի մէջ 40 հազար Հայաստանցիներ կը բնակին ու կ'աշխատին:

Անոնք մասնաւորաբար կ'աշխատին թէքնիք գործերու մէջ եւ շատ լաւ յարաբերութիւններ ունին տեղացի թուրքերուն հետ: Ատոր փոխարէն անոնք որոշ հեռաւորութիւն մը կը պահեն տեղացի հայերուն նկատմամբ:

«Հիւրրիյէթ» այսօր առաջին էջի գլխաւոր նիւթ դարձուցած է Նախարար Կիւլի այն յայտարարութիւնը թէ՝ 40 հազար Հայաստանցիներ կ'աշխատին Իսթանպուլի մէջ:

1 ՀՌԳԵԲԱՒՈՒԹԵԱՄԲ ՕԳՏԱԿԱՐՈՒԹԻՒՆ ՄԸ ՉՈՒՆԵՆԱԼԷ ԶԱՏ, ԻՐ ՇՐՋԱՊԱՏԻՆ ՎՐԱՅ ԺԽՏԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐԾ Կ'ՈՒՆԵՆԱՅ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹԵԱՄԲ: ՀԱՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԴԷՄ, ՈՐ ԴԱՐՁԵԼ ՊԱՐՏՈՒՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՈՒՐԻՉ ՄԷԿ ՑՈՒՑԱՆԻՇԸ Է, ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՈՉՆՉԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ Կ'ԱՌԱՋՆՈՐԴԷ, ՀԱՇՏՈՒԵԼՈՎ ԵՐԿԱՅ ԿԱՑՈՒԹԵԱՆ ՀԵՏ: ԱԶԳԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹԵՆԷՆ ԵՒ ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻԷՆ ԶՈՒՐԿ ՄԵՂԿԱՑՆՈՂ ԿՐԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ...:

Մեծ Եղեռնի 90-ամեակի տարիին նաեւ ներքին ճակատի վրայ սթափումի, վերարթնցումի, ուժերու լարման եւ հաւաքական պայքարի միասնութեան տարի մը պիտի ըլլայ՝ ջահը երիտասարդութեան փոխանցելու եւ Հայ Դատի շարունակականութիւնը ապահովելու եւ ամրացնելու ողջմտութեամբ: Առանց զայն տարուան մը շրջագիծէն ներս սահմանափակելու գոհացումով... եւ պարագայական-ընտրական դիրքորոշումներէ չազդուելու եւ վեր մնալու ազգայինի առաջնահերթութեան լայնամտութեամբ...:

Արտաքին ճակատի վրայ կայ մեր թշնամին՝ թուրքը, որ ամէն միջոցի կը դիմէ նախ ուրանալով Ցեղասպանութիւնը, նենգափոխելով պատմութիւնը, ջլատելով հայկական պահանջատիրութիւնը, դաւադրաբար ձեռնարկելով հայ-թուրք հաշտութեան եղանակին՝ հայութեան մէջ ճեղք առաջացնելու նենգամիտ միտումի յատուկ դիւանագիտութեամբ, Եւրոպական Միութեան մէջ մուտքով Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը խափանելու ծրագրով, Եւրոպայի դաշնակիցները բազմացնելու խորագէտ քաղաքականութեամբ:

Չտարուիլ եւ չխաբուիլ Օսմանեան Կայսրութեան ժառանգորդ թուրք ներկայ իշխանութիւններու թմրեցնող լոզունգներէն, որոնք չեն դադրած ճգտելէ փանթուրքիզմի ծրագիրը հետապնդելէ, որ ներկայ ազատագրուած եւ անկախացած Հայաստանն ալ,- իբր միակ սեպը այդ ծրագրի իրականացման դէմ,- կործանելը կը փայփայէ...: Հայութիւնը իր պահանջատիրական պայքարէն հեռացնելու ծառայող ողոքիչ լոզունգներ են թուրք ներկայ իշխանութիւններու կողմէ արձակուած. «Պատմութեան մէջ եղածները պատմութեան թողունք եւ մենք նոր աշխարհը կառուցանենք խաղաղութեան մթնոլորտի մէջ: Մենք բարեացակամ վերաբերում ունինք Հայաստանի նկատմամբ, օդային ճամբան բացած ենք, ցամաքային ճամբան ալ կը բանանք, բայց նոյն դրական մերձեցումը իրենցմէ ալ կը սպասենք»:

Դրական մերձեցման առաջին պայմանն ու պահանջքն է Ատրպէյճանի այսպէս ըսուած գրաւուած տարածքին՝ Լեռնային Ղարաբաղին վերադարձումը, որ հայ ժողովուրդի ազատագրական պայքարին տուած քաջամարտիկ նահատակներու արիւնով ազատագրուած եւ իր սեփական ինքնիշխանութիւնը հաստատած հայկական հողին տարածքն է...:

Մեծ Եղեռնի 90-ամեակի համազգային նախաձեռնութիւնները արտաքին ճակատի վրայ հիմնականօրէն պիտի ծառայեն Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ծաւալումին: Նոր բարեկամներ ապահովելու ծրագրուած եւ հետեւողական աշխատանքին: Թուրքիոյ՝ Եւրոպական Միութեան անդամակցութեան կարեւոր արգելքներէն գլխաւորագոյնը Հայկական Ցեղասպանութեան ճանաչման հարցն է:

Մեծ Եղեռնի 90-ամեակը եւ յաջորդող տարիները,- Հայաստանի քէ Սփիւռքի մէջ-, իրենց համար թիրախ պիտի ունենան փանթուրքիզմի ծրագրին խափանումը, որ այլապէս Հայ Դատին եւ արդի Հայաստանին քնաջնջումն է...: Պատմա-քաղաքական զգայնութեամբ իրատես մօտեցումներէ առաջնորդուող շրջանակներու կողմէ լսելի են այդ ոտնաձայները...:

24 Յունուար, 2005

ՊԷՊՕ ՍԻՄՈՆԵԱՆ

ՂԱՐԱԲԱՂԸ ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ՄԱՍ ՉԻ ԿԱԶՄԵՐ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՔԱՐՏԷՍԻՆ

Ատրպէյճանական «Զերքալօ» եւ «Ենի Ջաման» թերթերը անդրադարձած են Միացեալ Նահանգներու մէջ լոյս տեսած նոր քարտէսի մը, ուր Լեռնային Ղարաբաղը չէ ընդգրկուած Ատրպէյճանի հողային տարածութեան մէջ եւ նշուած է որպէս «վիճելի տարածք»: «Զերքալօ»ն կ'ըսէ թէ քարտէսը պատրաստած է ԱՄՆ-ի Ազգային Աշխարհագրական կեդրոնը:

Բացի Լեռնային Ղարաբաղէն, որպէս վիճելի տարածք բնորոշուած են նաեւ Յորդանան գետի արեւմտեան ափը, Հիւսիսային Կիպրոսը, Աբխազիան եւ Հարաւային Օսէթեան: 5 քիլոկրամ ծանրութեամբ քարտէսին գինը 165 տոլար է:

«Ենի Ջաման» օրաթերթը նաեւ կը նշէ որ ԱՄՆ-ը միակ երկիրն է որ Հայաստանէն յետոյ պետական մակարդակով ուղղակիօրէն կ'օգնէ Ղարաբաղի հայութեան:

2005-ին, ամերիկեան մարդասիրական օգնութիւնը Ղարաբաղին պիտի հասնի 3 միլիոն տոլարի:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԻՏԻ ՉՍՂԵՆՔ ՈՐԵՒԷ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ» - Ս. ԻՎԱՆՈՎ

«Հայաստանը Ինքնիշխան պետութիւն է եւ ան ինքնուրոյն կ'որոշէ ինչպէս գործել: Մենք Հայաստանը պիտի չհրենք որեւէ ուղղութեամբ», «Մետիամաքս» մէջբերած է Ռուսաստանի պաշտպանութեան նախարար՝ Սերգէյ Իվանովի խօսքերը: Ռուս նախարարը Ուաշինկթընի Ռուսաստանի դեսպանատան մէջ ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի արդիւնքներուն մասին խօսելով մամլոյ թղթակիցներուն, եւ պատասխանելով Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւններու մասին հարցումին, ըսած է թէ Հայաստանը Ռուսաստանի ամենագլխաւոր դաշնակիցներէն է:

«Մենք (2 երկիրները) մաս կը կազմենք հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան, Հայաստանի մէջ տեղակայուած է ռուսական մեծ ռազմակայան, սերտ տնտեսական եւ մշակութային կապեր ունինք», ըսած է Իվանով:

ԹՈՒՐՔԻՈՅ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ԿՈՂՄԷ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ԴԷՄ ԲԱՑՈՒԱԾ ԴԱՏԸ ԿԸ ՍԿՍԻ 15 ՄԱՐՏԻՆ

Նիւ Եորքի «Արմինիըն Ռիփորթըր» շաբաթաթերթը կը հաղորդէ թէ Մելգոնեան վարժարանի փակման արգելք ըլլալու նպատակով Թուրքիոյ Հայոց Պատրիարքին կողմէ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան դէմ բացուած դատին առաջին նիստը պիտի կայանայ 15 Մարտին: Բարեգործականի փաստաբանները պիտի ջանան որ այս դատը շրջանային դատարաններէն փոխադրուի դէպի Ֆէտէրալ Դատարան:

Փաստաբանական ընկերակցութիւններ ինչպէս Արթշիլէր, Պէրգօն, Նուսպաում, Ռուպին, Տըմէն, Պիչ-Ռոպինսըն, որոնք Բարեգործականի պաշտպանութիւնը պիտի ընեն, իբր գլխաւոր վկայ գործածել պիտի ուզեն Տիկ. Լուիզ Սիմոնը: Կը պնդուի թէ դատը պիտի տեւէ բաւական երկար, թերեւս քանի մը տարի:

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԳՐԻԳՈՐ ՓԻՏԷՃԵԱՆ ԵՒ ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻ՝ ԴԱՍԱԽՕՍԵՑԻՆ «ՍԻԱՄԱՆԹՕ» ԱԿԱԴԵՄԻԱՅԷՆ ՆԵՐՍ

Նիւ Եորքի «Սիամանթօ» ակադեմիայի աշակերտները վերջերս առիթը ունեցած են, երկու դասախօսութիւններու ներկայ ըլլալու:

Առաջին հերթին, երաժշտաբան Գրիգոր Փիտէճեան ներկայացուց Կոմիտաս Վարդապետի գործերը: Իր ծննդեան 135ին առթիւ, Փիտէճեան յայտնեց թէ Կոմիտաս Վարդապետ կրցած է փրկել հայկական հին երաժշտական գործերը, այցելելով բազմաթիւ գիւղեր եւ հաւաքելով մոռացութեան դատապարտուած երաժշտական գործեր:

Նորա Արմանի (ձախին) եւ «Սիամանթօ» ակադեմիայի տնօրէն Գրիգոր Լագիսեան

Ակադեմիայի դասախօսներէն էր նաեւ ծագումով եգիպտահայ դերասան Նորա Արմանի, որ արդի թատերգական աշխարհին հետ քայլ պահելով, իր իւրայատուկ տեղը ունի, սփիւռքահայ թատերական աշխարհէն ներս:

Ակադեմիայի տնօրէն Գրիգոր Լագիսեան, յաւելեալ տեղեկութիւնները փոխանցելով, կ'ըսէ թէ աշակերտները պիտի ընկերակցին Նիւ Եորքի «Համազգային»ի երգչախումբին, որ ելոյթ պիտի ունենայ Եղեռնի ինսնամեակի ձեռնարկներուն առթիւ: Ցառաջիկայ դասախօսական ձեռնարկներուն, հաւանաբար ներկայ ըլլան նաեւ աշակերտներ Փիլատելֆիայէն եւ Նիւ Ջըրզիի «Նարեկ» չաբաթօրեայ դպրոցէն:

Թեքսասի Կալվեսթըն Քաղաքը Հայոց Ցեղասպանութեան Յուշագիր Կ'ընդունի

Անցեալ չաբաթ, Թեքսաս նահանգի Կալվեսթըն քաղաքը յատուկ յուշագիր որդեգրեց եւ հրապարակեց Հայոց Ցեղասպանութեան 90-ամեակի առիթով: Այսպիսով Կալվեսթըն քաղաքին անունը կու գայ աւելնալու Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցած, կամ յուշագիր ընդունած նահանգներու եւ քաղաքներու բազմանուն ցանկին վրայ:

«Կալվեսթըն քաղաքի եւ Թեքսաս նահանգի հայութիւնը խորին չնորհակալութիւն կը յայտնէ քաղաքապետ Լիտա Անն Թոմասին այս յուշագիրին եւ Կալվեսթըն-Արմաւիր քոյր քաղաքներու ծրագրին ցուցաբերած աջակցութեան համար»,- ըսաւ Թեքսասի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Վաչէ Յովսէփեան: «Այս մէկը մեկնարկ է 90ամեակին նուիրուած Թեքսասի ձեռնարկներու չարքին: Մենք 3

«Պետական Վերաբնակեցում Չկայ» Կը Յայտարարէ Պեռնար Ֆասիէ

ԵԱՀԿ Մինսքի խումբի ֆրանսացի համանախագահ Պեռնար Ֆասիէ, խօսելով վերաբնակեցման հարցով Ղարաբաղ այցելած փաստահաւաք խումբի տուեալներուն մասին ըսաւ, թէ պետական միջոցներով վերաբնակեցման փաստեր չկան խնդրոյ առարկայ շրջաններուն մէջ:

«Ազատութիւն» կայանին տուած հարցազրոյցի մէջ, Ֆասիէ ըսաւ. «Իմ տպաւորութիւնն այնպիսին չէ, թէ գործ ունենք լայնածաւալ ծրագիրի հետ, որի նպատակն է բնակեցնել այդ տարածքները: Միակ բացառութիւնը Լաչինի շրջանն է, որին աջակցում եւ ֆինանսաւորում են: Շրջաններում տպաւորութիւնն այնպիսին է, որ վերաբնակիչների 80-90 տոկոսը եկել է այնտեղ սեփական ուժերով կամ ոչ կառավարական կազմակերպութիւնների ու հայկական Սփիւռքի աջակցութեամբ»:

Հանդիպումներէն ստացած Ֆասիէի տպաւորութիւնը այն է, որ վերաբնակողները կարելի է բաժնել երեք խումբի. ամենամեծ խումբը Հակամարտութեան սկզբնական շրջանին՝ 1988-ին Ատրպէյճանէն հեռացածներն են, երկրորդ խումբը երկրաշարժէն հարուածուած շրջաններու բնակիչներն են, իսկ երրորդը անոնք են, որոնք լքած 4

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ Հայոց Մեծ Եղեռնի 90-րդ տարելիցի կապակցութեամբ, Համահայկական երիտասարդական Հիմնադրամը նախաձեռնել է 2005թ. Ապրիլի 17-25-ը կազմակերպել ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ «ՅԻՇԱՏԱԿԻ ԵՐԹ ԴԷՊԻ ՏԷՐ-ԶՕՐ» (ՍԻՐԻԱ), որի ընթացքում Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի 18-30 տարեկան չուրջ 130 երիտասարդներ կը մեկնեն Սիրիա՝ Հալէպ, որտեղ էլ նրանց կը միանան Լիբանանից, Իրանից, ԱՄՆ-ից, Եւրոպայից ժամանած եւ տեղի հայ երիտասարդներ:

Ուխտաւորներն իրենց յարգանքի տուրքը կը մատուցեն նահատակներին՝ խոնարհուելով մեր նախնիների չիրիմներին եւ վերադառնալով Երեւան՝ իրենց հետ մասունքներ կը բերեն Տէր-Զօրի անապատից, որ կ'ամփոփուեն Ծիծեռնակաբերդի տարածքում:

Ուխտագնացութեանց մասնակցել ցանկացող երիտասարդները արձանագրութեան համար կարող են դիմել Համահայկական երիտասարդական հիմնադրամին հետեւեալ հասցէով.

Հայաստանի Հանրապետութիւն
Ք. Երեւան 375001. Նալբանդեան փ. 29
«Բազէ» Ուխտագնացութեան կազմկոմիտէ
Հեռ. (3471) 545801. Ֆաքս (3741) 545802
E-mail: baze2005@baze.am
URL: www.baze.am , www.all-armyouthfund.am

Լրացուցիչ մանրամասների համար կարող էք դիմել Եգիպտոսում Հայաստանի դեսպանութիւն:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՄՈՆԹՐԵԱԼ

ՏԵՐ ՎԱՐԴԱՆ Ա. ՔՀՆՅ. ՏԻՒՐԿԷՐԵԱՆԻ «ԱՏԵՆԱՊԵՏԸ» ԵՐԳԻԾԱԽԱՂԻ ԲԵՄԱԴՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Մոնթրէալի Պոլսահայ Մչակութային Միութեան «Մէկ» Յանձնախումբը երբ կ'որոշէր, քաղաքիս մէջ իր մշակութային եւ հասարակական գործունէութեամբ յայտնի Սարգիս Ղ. Սարգիսեանի 75 ամեակին առթիւ անոր նուիրուած յոբելինական հանդիսութիւն մը կազմակերպել, պատշաճ կը նկատուէր այդ առթիւ հինգ տարիներէ ի վեր գործող «21-րդ Դարու Աստղեր» անուանուող յոբելեարի կողմէ հիմնուած թատերախումբը հրաւիրել, բեմադրելու Տ. Վարդան Ա. Քհնյ. Տիւլկէրեանի «Ատենապետը» երգիծախաղը:

Արժանապատիւ հեղինակին հինգ թատերախաղերէն մին հանդիսացող սոյն նիւթը ունէր հետաքրքրական կառուցուածք: Կը ներկայացնէր հայ վարժարանի մը հոգաբարձութեան ատենապետութիւնը վարելու համար հրաւիրուած անձի մը չուրջ բոլորուած խայտաբղետ վարչականներ, որոնք զանազան ծեքծեքումներով պաշտամունքի առարկայ կը դարձնեն նորեկ ատենապետը, յուսալով օգտուիլ անոր հարստութենէն:

Ահա այս կարեւոր ժողովին կը ներկայանան այլեւայլ անձեր ինչպէս. մինչեւ գետին խոնարհող բարապանը, գրպանը ատրճանակով դպրոց եկող տնօրէնը, հայերէն լեզուի ուսուցիչ՝ ըմբոստ բանաստեղծը, գինով տնտեսը, գանգատի համար եկող մայրեր. այսպէս չարք մը այցելուներ իւրաքանչիւրը իրեն յատուկ գլխացաւերով:

Կը ստեղծուի խառնիճաղանճ որ կը փոխակերպուի պոռչտուքներու ի վերջոյ յանգելով կռիւի. որուն ընթացքին փառաբանուած ատենապետը ճարահատ, խոյս կուտայ ժողովասրահէն:

Ճարտար թատերագրին կողմէ սրատես աչքերով դիտուած ու երկնուած սոյն անձերու իւրայատուկ կերպարները հարազատօրէն կը մարմնաւորեն խումբի դերակատարները արհեստավարժ դերասաններու յար եւ նման:

Նիւթին մէջ զգալի կը դառնայ հայ վարժապետին նկատմամբ այդ օրերուն գոյութիւն ունեցող արհամարանքը, հոգաբարձուներու անճարակութիւնը, չուկայիկ մտայնութեամբ սնտուկի դատարկութեան մղձաւանջը:

Աւարտին՝ համայն հանդիսականներու յոտընկայս ծափերուն մէջ բեմ կը հրաւիրուի բեմադրիչ Յոբելեարը՝ Սարգիս Ղ. Սարգիսեան ու կ'ընդունուի չնորհաւորութիւնները: Նոյն պահուն յուզիչ կ'ըլլար տեսնել բեմի վրայ մի առ մի բոլոր դերակատարներու ունեցած ելոյթը, ուր անոնք կ'ուխտէին անսակարկ նուիրուիլ հայ բեմին:

Այժմ «Ատենապետը» երգիծախաղի բեմադրութեան մասնակցողներու անունները.- Հրաչ Շիթիլեան, Քամի Սարը Մանուկեան, Շահէ Թանաչեան, Դաւիթ Տէր Մարտիրոս, Զերալտ Արզումանեան, Ռա?ֆայէլ Խաչատուրեան, Լարա Ահէմեան, Ռուբէն Տօնիկեան, Դանիէլ Տէր Մարտիրոս, Ռաֆֆի Պալապանեան, Թամար Ահէմեան, Սարին Թովմասեան, Արմէն Ղազարեան, Թալին Նալպանտեան, Վազգէն Տէր Մարտիրոս, Թամար Թօչիկեան, Արլին եւ Ամալիա:

ՅՈԲԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

«Ատենապետը» երգիծախաղի բեմադրութեան յաջորդող Կիրակին՝ 28 Նոյեմբեր 2004, մեծ պատրաստութեամբ տեղի կ'ունենար Սարգիս Ղ. Սարգիսեանի Յոբելինական հանդիսութիւնը Պոլսահայ Մչակ. Միութեան «Արամ Խաչատուրեան» համերգասրահին մէջ:

Բազմաթիւ ընտրանի ներկաներու առջեւ Քրիստինէ Տրդատեան-Գույումճեանի գեղեցիկ հանդիսավարութեամբ կը գործադրուէր ճոխ յայտագիր մը:

Յոբելեարին ուղղուած գնահատանքի խօսքերով ելոյթներ կ'ունենային, գանատահայոց Առաջնորդ Գերչ. Տէր Բագրատ Եպս. Գալստանեանի քաղաքէն բացակայելուն՝ Սրբազան Հայրը փոխարինող հանդիսութեան նախագահ Հոգչ. Արարատ Ծ. Վրդ. Գալթագճեան, Տիար Լեւոն Բիւզանդեան (Պոլսահայ Մչակ. Միութիւն), Տիկ. Վարդուհի Պալեան (Ալեք Մանուկեան Վրժ.), Տիար Պերճ Քիւփէլեան (Հ.Բ.Ը. Միութիւն), Տիար Նուպար Մամուրեան (Թէքէեան Մչակ. Միութիւն եւ «Ապագայ» Շաբաթաթերթ, Տիկ. Սիպիլ Սարգիսեան (ընտանիքէն) եւ Դաւիթ. Յ. Էվերեկլեան – («Մէկ» Յանձնախումբ):

Կ'ասմունքէին՝ Տիկ. Մարօ Ճամպազեան-Փաչայեան (Իմ երգը), Բարչ. Օննիկ Սրկ. Գալուստեան (Մարդ էլ կայ, մարդ էլ), Տիկ. Բարսեղեան-Շաքարեան (Յաչուելարդար):

Կը մեներգէր՝ Արթօ Մուհենտիսեան (Հայաստան եւ Դաւիթ Բեկի արիան):

Հուսկ երկարատեւ ծափահարութենէն մէջ բեմ կը հրաւիրուէր Յոբելեարը եւ յուզումնաթաթախ Վ. Թէքէեանի «Հաչուելարդար» քերթուածը բնաբան առնելով իր իւրայատուկ մտերմիկ ոճով գոհունակութիւն կը յայտնէր բոլորին:

Տասնեակ տարիներով հայ մչակոյթին ու ժողովուրդին նուիրուած անխոնջ աշխատանքներուս հատուցումը, կ'ըսէր ան, ահաւասիկ կը ստանամ ձեր ներկայութեամբը՝ սոյն յոբելինական հանդիսութիւններուն մէջ: Ջերմօրէն կը յորդորէր հայ երիտասարդները հայ մչակոյթը սիրելու եւ անոր ծառայութեան նուիրուելու, որպէսզի օր մը իրենք եւս գնահատանքի արժանանան: Պիտի չզղջաք, կ'ըսէր անոնց:

Իր խօսքը կ'աւարտէր չնորհակալական արտայայտութիւններով ուղղուած կազմակերպիչ յանձնախումբի անդամներուն, աջակցող միութիւններուն, յայտագրին մասնակցողներուն եւ ամէն անոնց որոնք իրենց ներկայութեամբ եկած էին պատուելու զինքը:

Աւարտին Յոբելեարը կ'արժանանար յիչատակի ոսկեայ մետալի, Յուչատախտակներու, ծաղկեփունջերու:

Ճոխ ընդունելութիւնը տեղի կ'ունենար Միութեան մեծ սրահին մէջ, ուր չատեր չնորհաւորութիւններով չրջապատած կը մնային Յոբելեար Սարգիս Ղ. Սարգիսեանն ու իր ընտանիքը:

ԴԱՒԻԹ Յ. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

ՀԱՄԱՌՕՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐ ՍԱՐԳԻՍԵԱՆԻ

Մչոյ հայրենի սարերուն օդովը սնան Ղազարն ու Կարսի կոտորածներէն փրկուած որբուհի Աստղիկը 1928ին Աղեքսանդրիոյ մէջ ծնունդ կուտան Սարգիս Սարգիսեանի:

Պր. Սարգիս Ղ. Սարգիսեան

Յաճախած է Պօղոսեան վարժարան մինչեւ եօթերորդ դասարան, սակայն իր հօրը սրտի հիւանդութեան պատճառաւ, չէ չարունակած իր ուսումը ու նետուած է գործի ասպարէզ եւ 18 տարեկանին իր տանը առաջնորդը եղած է:

Ընտանեկան հայրենաչունչ մթնոլորտը, միանալով տեղւոյն Պօղոսեան Ազգ. վարժարանի ընտիր դաստիարակութեան, ունենալով հայրենասէր ուսուցիչներ, ինչպէս Պօյաճեան, Մահտէսեան, Սեֆերեան, Շէմս եւայլն, փոքրիկ Սարգիսի հոգւոյն մէջ կը դրոչմեն հայրենասիրութեան եւ հայ մչակոյթի սէրը:

Ս. Սարգիսեան 30 տարեկանին կ'ամուսնանայ Հերմին-Սիւզան Շահինեանի հետ, որ նոյնպէս ծնած է Աղեքսանդրիա: Անոնք աչխարհ բերած են երկու դստրիկներ՝ 1960-ին Սիպիլը եւ 1963-ին, Սիլվան:

Ս. Սարգիսեան 15 տարեկանին կը սկսի աչխատիլ, Standard Stationary հիմնարկին մօտ եւ հոն կրտսեր պաչտօնէն մինչեւ բարձրագոյն պաչտօնին տիրացած է: Թէեւ երբ հիմնարկը ազգայնացուեցաւ պաչտօնն ալ բարձրացաւ, սակայն 1965-ին ան կ'որոչէ ընտանեօք մեկնիլ Հայրենիք:

1965-ին Լենինական քաղաքի մէջ «Մանկական Աչխարհ» խանութին տնօրէնն կը կարգուի, որ ինքնասպասարկող առաջին խանութը կ'ըլլայ: Բայց 1975-ին կը փոխադրուին Մոնթրէալ, տրուած ըլլալով, որ իր տանը մէջ անբուժելի հիւանդութիւն մը գոյութիւն ունեցաւ:

Շնորհիւ Եգիպտոսին իրեն ծանօթ հրեայ պաչտօնեաներու, անմիջապէս գործի կը սկսի Mundi մակնիչի կաչիէ փոքր պիտոյքներ արտադրող գործարանին մէջ, որպէս վարիչ տնօրէն: Սակայն երբ գործարանին տէրը կը մեռնի, ինք ալ 67 տարեկանին կը ձգէ աչխատանքային կեանքը 1995-ին:

Պէտք է ըսենք թէ Սարգիս Ղ. Սարգիսեան հայրենասէր, եկեղեցասէր եւ մչակութասէր անձնաւորութիւն մըն է: Պատանեկութեան եղած է դպիր եւ ցարդ կը մնայ Ս. Էջմիածնի հաւատարիմ զաւակը:

Երիտասարդական տարիքէն միչտ հետաքրքրուած է պատանիներով ու երիտասարդներով: Աղեքսանդրիոյ «Տիգրան Երկաթ» միութեան մէջ «Սիպիլ» աղջկանց խումբի պատասխանատուներէն եղած է: Եւ վերջերս երիտասարդաց համար ոտանաւոր մը գրած է եւ Յակոբ Մելգոնեան եղանակաւորած է, ու անցեալ տարի Արմէն Քէպէքի վարժարանի ամավերջի հանդէսին երգուած է սքանչելիօրէն:

Առաջին անգամ 1943-ին Պօղոսեան Ազգ. վարժարանին մէջ խաղացած է Պարոնեանի «Կօչկակարը» կատակերգութեան գլխաւոր դերը: 1946-ին խաղացած է Բիւզանդ այժմ Վարդան Ա. Քհնյ. Տիւլկէրեանի «Ուսուցիչ»ը թատերգութեան գլխաւոր դերը: Ապա Պարոնեանի «Մեծապատիւ Մուրացկաններ»ու մէջ Արիսողոմ Աղան, Սմբատ Բիւրատի «Վարդանանք»ի Ղեւոնդ Երէց, Տոսթոյեւսքիի՝ «Ոճիր եւ Պատիժ»ի աչակերտը, Ա. Աբելեանի «Ղարաբաղի Մելիքներ»ու հաչտարար վարդապետի դերը:

Իր թատերական գործունէութեան պտուղը եղաւ հիմնել «21-րդ Դարու թատերական աստղեր» անունով թատերախումբը: Երեք թատրերգութիւններ ներկայացուցած են՝ Պարոնեանի «Մեծապատիւ Մուրացկաններ»ը, Սարուխանի «Մենք հայերէն չենք գիտեր» եւ Վարդան Քհնյ. Տիւլկէրեանի «Ատենապետը» հինգ ներկայացումներով:

Ան ունեցած է նաեւ ժողովրդական հարցազրոյցներ:

1975-ին երբ հաստատուած է Մոնթրէալ անդամ եղած է Հ.Բ.Ը.Մ.-ի: Առաջին պաչտօնը եղած է Արի – Արենուչներու Ծնողաց Յանձնախումբի ատենապետ: Նաեւ եղած է Միութեան «Նոր Այգ» ամսաթերթի խմբագրական կազմի անդամ, մչակութային յանձնախումբի անդամ եւ ատենապետ: Ապա իր աչխատանքը եղած է այլազան մչակութային ձեռնարկներու իրագործումը ինչպէս արտասանական մրցումներ, երաժչտական համերգներ: Մոնթրէալի Պոլսահայ Մչակութային Միութեան ծիրէն ներս գործող «Մէկ»ի յանձնախումբին մաս կազմած է 1997-ին, որպէս ատենադպիր ապա ստանձնած է ատենապետի պարտականութիւնը: Սոյն Միութեան գործունէութիւնը մեծապէս բազմացած է իր օրով հարցազրոյցներով, գրական երեկոներով, եւ մեծարանքի երեկոներով:

Հուսկ ուրեմն խմբագրութիւնս եւս կը չնորհաւորէ 75 գարուններու արդիւնաչատ վաստակով զարդարուն՝ Յոբելիար Սարգիս Ղ. Սարգիսեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ եւ քաջառողջութիւն:

Ա. Մ.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաչտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Առաջնորդական Տեղապահ Հոգեչնորհ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ Կրօնական ժողովի որոչումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պէտք է մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը

15 Ապրիլ 2005
20 Մայիս 2005
17 Յունիս 2005
22 Յուլիս 2005
19 Օգոստոս 2005
16 Սեպտեմբեր 2005
21 Հոկտեմբեր 2005
18 Նոյեմբեր 2005
16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպիւսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԳԱԼԻՖՈՐՆԻՈՅ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՆՈՐ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 90 ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ (ԼՈՍ ԱՆՃԵԼԷՍ, ԱՊՐԻԼ 1-3)

ԼՈՍ ԱՆՃԵԼԷՍ.- Գալիֆորնիոյ Համալսարանի UCLA հայոց արդի պատմութեան ամպիոնին կազմակերպած գիտաժողովներու չարքին թիւ 16-րդը տեղի պիտի ունենայ յառաջիկայ Ապրիլ 1-3-ին: Նիւթը պիտի ըլլայ ***«Ինչը տասնամեակ ետք՝ Հայկական Ցեղասպանութեան յարատեւ ժառանգութիւնը»***:

Հայ Կրթական Հիմնարկութեան անունը կրող ամպիոնին կազմակերպած այս գիտաժողովը կը հովանաւորեն նաեւ նոյն համալսարանի Միջազգային Հիմնարկը, Միջին Արեւելքի Ուսմանց Կեդրոնը եւ Եւրոպական ու Եւրասիական Ուսմանց Կեդրոնը: Առաջին անգամը չէ, որ ամպիոնի վարիչը՝ Փրոֆ. Ռիչըրտ Յովհաննէսեանը, կը կազմակերպէ Մեծ Եղեռնին նուիրուած գիտաժողով մը: Նախորդ երեք գիտաժողովներուն արդիւնքը եղած են մէկական հատորներ, որոնք արժէքաւոր ներդրում մըն են Ցեղասպանութեան պատմական, քաղաքական ու այլ խնդիրներու ուսումնասիրութեան մէջ:

Գիտաժողովին ընթացքին պիտի ցուցադրուին զանատահայ յայտնի լուսանկարիչ Հրայր Խաչերեանի Մեծ Եղեռնի յուչարձաններու նկարները:

Գիտաժողովին մուտքը ազատ է:

Յաւելեալ տեղեկութիւններու համար, կարելի է դիմել Փրոֆ. Յովհաննէսեանին) իմակ՝ Hovannis@history.ucla.edu, web site: www.uclaarmenian.org; հեռաձայն՝ 310-825-3375:

ՓՐՈՖ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆԻ ՆՈՐԱԳՈՅՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Փրոֆ. Վահագն Տատրեանի նորագոյն ուսումնասիրութիւնը՝ «Օրինակներ քսաներորդ դարու ցեղասպանութիւններէն. Հայկական, Հրէական եւ Ռուանտական պարագաները», անգլերէնով, հրատարակուեցաւ "Journal of Genocide Research"ին մէջ, թիւ 6, Դեկտեմբեր 2004: Սոյն տեղեկութիւնը կը տեղեկացնէ, «Զօրեան» (Գանատա) հիմնարկը: Նչենք թէ Տատրեան, ցեղասպանութեան ուսումնասիրութեան «Զօրեան» հիմնարկի տնօրէնն է: Այս հատորին մէջ մեծ բաժին մը եւ առաջին տեղը յատկացուած է Վահագն Տատրեանի վերոյիչեալ ուսումնասիրութեան: Այս ուսումնասիրութեամբ Փրոֆ. Տատրեան բաղդատական եղրերով կը ներկայացնէ Քսաներորդ դարուն տեղի ունեցած երեք ցեղասպանութիւնները:

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

2

Թեքսասի Կալվեսթընի Քաղաքը Հայոց ...

կը գիտակցին դաչնակցային մակարդակով Թեքսասի ունեցած քաղաքական կչիռքին եւ կը յուսանք այս իրազարձութեան վրայ կը կառուցենք նահանգի հայանպաստ դերակատարութիւնը»:

2001 թուականէն ի վեր Կալվեսթընն յատուկ յարաբերութիւններ ունի Հայաստանի հետ, մասնաւորաբար Արմաւիրի հետ քոյր քաղաքներ ծրագրի չրջանակին մէջ եւ չնորհիւ քաղաքի հայ համայնքի եւ հայկական կազմակերպութիւններու հիգերուն:

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՀԱՅ ԲԱՐԵՍԻՐԱՑ ՄԱՐՄԻՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՅԹ
ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ
Եգիպտոսի Հայոց Առաջնորդական Տեղապահ
ՀՈԳԾ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԺՈՐԺ ԼԷՅԼԷԿԵԱՆԻ
Կիրակի, 20 Մարտ 2005-ին կ.վ. ժամը 1:15-ին
TIKKA GRILL ճաշասրահին մէջ:

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութիւնը իր խորին շնորհակալութիւնները կը յայտնէ, գաղութիս սիրուած ու յարգուած տաղանդաւոր արձանագործ, Պր. Սարգիս Թօսունեանին իր նուիրած պրոնզի վրայ քանդակուած Եգիպտոսի Հայոց Հոգելոյս Առաջնորդ Տէր Զաւէն Ս. Արք. Զինչինեանի դիմանկարը:

Բարձրօրէն գնահատելով արուեստագէտին արժանիքները իրեն կը յայտնենք քաջառողջութեան եւ յաջողութեան մեր լաւագոյն մաղթանքները:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ
ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ
ԸՆԴՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Աղեքսանդրիոյ Պատկ. Թեմական մասնակի ընտրութիւնը տեղի պիտի ունենայ Կիրակի, 10 Ապրիլ 2005-ին: Առ այդ, ընտրութեան մասնակցելու իրաւունք ունեցողներու ուշադրութեան կը յանձնենք հետեւեալները:

Ա- Աղեքսադրիոյ Թեմական մասնակի ընտրութիւնը տեղի պիտի ունենայ Կիրակի, 10 Ապրիլ 2005-ին, առաւօտեան ժամը 9-էն մինչեւ երեկոյեան ժամը 5, որմէ ետք ներկայացողները կը մերժուին քուէարկել:

Բ- Համաձայն եգիպտահայոց կազմական կանոնագրին - յօդուած 11, ընտրելի են Եգիպտոսի Արաբ. Հանրապետութեան հպատակ եւ 30 տարիքը բոլորած ազգայինները, որոնց անունները քուէարկելու իրաւունք ունեցողներու ցանկերու մէջ կ'երեւին:

Գ- Ընտրութեան օրը անձնական հպատակութեամբ քուէարկող ամէն ազգային պարտի ի ձեռին ունենալ հպատակութեան վկայագրին կամ ինքնութեան քարթին բնագիրը (Պըթաքա Շախսիէ կամ Աաիլիա) որպէսզի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր ընտրութեան քարթը եւ քուէարկէ:

Դ- Իրենց հօր հպատակութեան վկայագրով ընտրելու իրաւունք ունեցող ամէն ազգային պէտք է միասին բերէ իր ինքնութեան քարթին (Պըթաքա Շախսիէ կամ Աաիլիա) բնագիրը, որպէսզի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր ընտրութեան քարթը եւ քուէարկէ:

Ե- Հպատակութեան քարթի կամ ինքնութեան քարթի լուսատիպ պատճէններով ներկայացողները պիտի չկարենան մուտք գործել Առաջնորդարանի բակէն ներս, ուստի պիտի կորսնցնեն իրենց ընտրելու իրաւունքը:

Զ- Պահանջուած ընտրելիներուն 12 թիւէն աւելի անուն պարունակող քուէաթուղթէն կը ջնջուին աւելորդ անունները եւ պահանջուած թուին առնչութեամբ վաւերական կը նկատուի քուէաթուղթը ըստ կարգի:

Է- Ընտրող ազգայինը ընտրութեան օրը ընտրական յատուկ տոմարի մը մէջ ստորագրելէ վերջ կը ստանայ իր ընտրական պաշտօնական քարթը, իսկ առանձնասենեակը մտնելէ առաջ իրեն կը տրուի մասնաւորաբար կնքուած պահարան մը, որուն մէջ ազատօրէն կը դնէ իր քուէն, ապա կը դիմէ դէպի քուէատուփ:

Ը- Մէկէ աւելի քուէաթուղթ պարունակող պահարաններու քուէները բոլորովին չեղեալ կը համարուին:

Թ- Ամէն ստորագրուած քուէաթուղթ չեղեալ կը համարուի:

ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Շաքէ Գազանճեանի (ծնեալ Սմսարեան) մահուան տրխուր առթիւ (Սիտնէյ-Աւստրալիա), Տէր եւ Տիկին Յակոբ եւ Անժէլ Գոլոյեան կը նուիրեն 50

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

Իր ծննդեան տարեդարձին ուրախ առթիւ, փոքրիկն Նաթալի Սէֆէրեան կը նուիրէ 100

ՍՏԱՑԱՆՔ

-Շնորհակալութեամբ ստացանք Պատրիարքարան Աղեքսանդրիոյ Կաթողիկէ Հայոց 2005 տարւոյ կրօնական պատի օրացոյցը, ամսական թերթիկներով, որուն կողքին վրայ գրուած է Հայ Գիրերու 1600-ամեակ: Իսկ Ապրիլ ամսուընէ առաջ էջ մը տրամադրած է Մեծ Եղեռնի 90-ամեակին եւ զետեղած է Սուրբ Գրիգոր Լուսաւորչի արձանի նկարը, Վատիկանի մէջ:

- ՕՐԱՑՈՅՑ 2005 -

Երուսաղէմ, հրամանաւ Պատրիարքի Առաք. Ս. Աթոռոյն, Երուսաղէմի Տեառն Թորգոմայ Սրբազան Արքեպիսկոպոսի: Տպարան Սրբոց Յակոբեանց:

- ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ «Կանոնադրութիւն Հայաստանեայց Եկեղեցւոյ» նախագիծի մասին, հեղինակ՝ Յակոբ Ներսոյեան: 55 էջ՝ Երուսաղէմ 2001:

- ՇԱՀԱՆ Ռ. ՊԷՐՊԷՐԵԱՆ, ԿԵԱՆՔԸ, ՆԱՄԱԿՆԵՐ: Պատրաստած է Զաքարիա Քհնյ. Սարիբէկեան:

63 էջ, Սրբոց Յակոբեանց Տպարան, Երուսաղէմ, 2001:

- ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ (Քերականական, ոճական մանրամասն բացատրութիւններով):

Եղիչէ Ագրք. Դուրեանի «ԸՆԹԱՑՔ Ի ԳՐՈՑ ԲԱՐԲԱՌ»-ի: Հեղինակ՝ Գէորգ Բաղդիչեան, 151 էջ, Սրբոց Յակոբեանց Տպարան, Երուսաղէմ, 2001:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ 25
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2005Թ.
ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՋԱՐ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՉԽԱՉԱՁԵՒԵԼ

Հ.Բ.Ը.Մ.ՒԹԻՒՆ - ԳԱՀԻՐԷ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
Կիրակի, 3 Ապրիլ 2005
Մանրամասնութիւնները յաջորդիւ
Կը խնդրուի ընկատի առնել եւ չխաչածելել

«Պետական Վերաբնակեցում Չկայ» Կը Յայտարարէ Պեռնար Ֆասիէ

2

են Հայաստանը տնտեսական պատճառներով: Կան նաեւ այնպիսիները, որոնց կեցութիւնը ժամանակաւոր է:

Անգամ մը եւս յիշեցնելով, որ վերաբնակեցումը պետական բնոյթ չի կրեր, Ֆասիէ յայտնեց, որ չատ մը չրջաններու մէջ ելեկտրականութիւն չկայ, եւ կը գերակշռէ աղքատութիւնը: «Ես չեմ կարող ասել, որ այդ մարդիկ ապրում են, նրանք գոյատեւում են կիսաքանդ պատերի մէջ, թիթեղեայ տանիքի ներքոյ», աւելցուց ֆրանսացի համանախագահը:

ՏԽՐՈՒՆԻ

Այրի Տիկին Անի Արթինեան եւ զաւակները՝ Դանիա եւ Վահէ, Տիկին Սիլվարդ Արթինեան, Տոքթ. եւ Տիկին Եուսրի եւ Նայիրի Կուտա, Տիկին Արաքսի Արթինեան (Գանատա), Տէր եւ Տիկին Գէորգ Արթինեան (Գանատա), Տէր եւ Տիկին Ֆրէտ Հարուն (Գանատա), Տէր եւ Տիկին Արա եւ Ռիթա Փափազեան (Գանատա), Տէր եւ Տիկին Յակոբ Տիչէքէնեան եւ դուստրը՝ Գարոլին, Տոքթ. Մինաս Խաչատուրեան, Տէր եւ Տիկին Վահրամ եւ Յասմիկ Վարդանեան եւ զաւակունք (Երեւան), Տոքթ. եւ Տիկին Ուիլիէմ Էլմասրի եւ զաւակունք (Գանատա), Տոքթ. եւ Տիկին Ֆիլիփ Էլմասրի, Տոքթ. եւ Տիկին Ճորճ Թոնամեան (Գանատա), Տոքթ. եւ Տիկին Ժիրայր Թոնամեան (Գանատա), Տէր եւ Տիկին Աբրահամ Յարութիւնեան (Աւստրալիա) ինչպէս նաեւ Պոհալեան, Փափազեան, Խաչերեան, Քէչիչեան (Լիբանան), Խաչատուրեան եւ Կիրիտլեան ընտանիքները եւ համայն սգակիր պարագաները կը ծանուցանեն դառնասկիծ մահը, իրենց չատ սիրելի ամուսնոյն, հօր, զաւկին, եղբօր եւ ազգականին Ողբ.՝

ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ (ԱՐԹՕ) ՎԱՀԷ ԱՐԹԻՆԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Չորեքչաբթի 2 Մարտ 2005-ի առաւօտեան. ժամը 10.00-ին, Alexandria Smouha Հիւանդանոցին մէջ յետ կարճատեւ հիւանդութեան:

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցաւ Հինգչաբթի 3 Մարտ 2005-ին, Ս. Պօղոս Պետրոս Եկեղեցւոյ մէջ, որմէ ետք հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ Շաթպիի Գերեզմանատան ընտանեկան դամբարանին մէջ:

Խմբագրութիւնս իր խորագոյց ցաւակցութիւնները կը յայտնէ Այրի Տիկին Անի Արթինեանին եւ զաւակներուն, ինչպէս նաեւ հանգուցեալին բոլոր սգակիր պարագաներուն:

ՄԱՀԱԶԴ

Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի Վարչութիւնը, Սկաուտական Վերին Մարմինը եւ Տիկնանց Յանձնախումբը ցաւ ի սիրտ կը գուժեն դառնակսկիծ մահը իրենց չատ սիրելի փոխ-ատենապետին՝

ՏՈՔԹ. ԱՐԹՕ ԱՐԹԻՆԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Չորեքչաբթի 2 Մարտ 2005-ի առաւօտեան, յետ կարճատեւ հիւանդութեան: Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցաւ այսօր՝ Հինգչաբթի 3 Մարտ 2005-ին կ.ե. ժամը 3-ին, քաղաքիս Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ մէջ:

Այս տխուր առթիւ քառասուն օր Միութեանս բոլոր ձեռնարկները ջնջուած են:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն մեր բարեպաշտ ժողովուրդին ՄԵԾ ՊԱՀՈՑ շրջանէն՝ սկսեալ 17 Փետրուար-էն մինչեւ ԱՒԱԳ ՇԱԲԱԹ, ամէն Հինգշաբթի՝ Սերճաճեան Մատուրին մէջ եւ ամէն Ուրբաթ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5-ին տեղի պիտի ունենայ Խաղաղական Ժամու Եկեսցէի արարողութիւն:

Կը հրաւիրենք մեր հայորդիներուն ներկայ ըլլալու հոգեզմայլ եւ հոգեպարար սոյն արարողութիւններուն, որպէսզի աղօթքի միջոցով Աստուծոյ խաղաղութիւնը եւ սէրը միշտապէս բնակութիւն հաստատեն մեր հոգիներէն ներս:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութիւնը իր խորին շնորհակալութիւնները կը յայտնէ, Տէր եւ Տիկին Սարգիս Վարձպետեանի Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ նուիրած բարձրախօսի սարքաւորման համար, ի յիշատակ իրենց սիրեցեալ ծնողաց Հրանդ եւ Սիրանուշ եւ եղբօր Յակոբ Վարձպետեաններու, ինչպէս նաեւ իրենց մօր ողբ. Հայկանուշ Զօլաքեանի յիշատակին:

Բարձրօրէն գնահատելով այս եկեղեցանուէր ինքնաբուխ Աստուածահաճոյ նուիրատուութիւնը, յաջողութեան եւ քաջառողջութեան մեր լաւագոյն մաղթանքները կը յայտնենք իրենց:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ
ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՒԱՔ

Նախաձեռնութեամբ Մոնրէալի Եգիպտահայերու ընկերակցութեան, Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային հաւաքը տեղի կ'ունենայ 1-5 Սեպտեմբեր 2005, Թորոնթօ- Գանատայի մէջ:

Այս առթիւ կազմակերպուած է հինգօրեայ յատուկ յայտագիր:

Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային 2005 հաւաքի Եգիպտոս ներկայացուցիչներն են Տեարք՝

Գրիգոր Մարգարեան Գահիրէ՝ Հեռ. 4031796,

Վահէ Պէնօհանեան Աղեքսանդրիա՝ Հեռ. 4331520:

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՑ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	566.00
21 կարատ՝ կրամը		70.75
18 կարատ՝ կրամը		60.65

4, Ջողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

٨٠٥ دار الكتب - رقم إيداع للطباعة

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع
TCHAHAKIR
Armenian Weekly
P.O.Box 2111 (Cairo),
Tel: 4530327, Fax:(202)4522282
E-mail:tchahagir@journalist.com.

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1540 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 17 ՄԱՐՏ 2005 | ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դիկ. | عدد رقم ١٥٤٠ — الخميس ١٧ مارس ٢٠٠٥

ՕՍԿԱՆԵԱՆ ԵԼՈՅԹ ՈՒՆԵՑԱԻ ՄԱԿԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՈՒ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեան Մարտ 15ին Ժընեւի մէջ մասնակցեցաւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու յանձնաժողովի 61րդ նստաշրջանի աշխատանքներուն:

Օսկանեան իր ելոյթի մէջ ըսաւ, թէ «հայերի համար մարդու իրաւունքների սկզբունքը, մարդու անքակտելի իրաւունքի հասկացութիւնը չատ նուրբ լարերի է դիպչում: Մենք անցեալ դարի մեծ մասն անց ենք կացրել մի վարչակարգի ներքոյ, որը չարունակում էր գոյատեւել զուտ մարդու իրաւունքների բացակայութեան պատճառով:

ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեան

Դրան անմիջականօրէն նախորդող ժամանակաշրջանում մենք տխուր պատիւն ունեցանք դարի առաջին ցեղասպանութեան զոհերը լինելու, եւ դարավերջին մենք դեռեւս չարունակում էինք պայքարել Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների ամրագրման համար»:

Այնուհետեւ Վ. Օսկանեան կեդրոնացաւ Հայկական ցեղասպանութեան եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցերու վրայ:

Անդրադառնալով պատմական բանավէճ սկսելու Թրքական ղեկավարութեան վերջերս կատարած կոչերուն՝ նախարար Օսկանեան վերահաստատեց Հայաստանի երկխօսութեան պատրաստակամութիւնը:

«Սակայն եկէք երկխօսութեան երկու տեսակները չշփոթենք մէկը միւսի հետ:

Մէկը բանավէճ է պատմութեան մասին, միւսը՝ քաղաքական քննարկում: Թուրքական իշխանութիւնների կողմից պարբերաբար հնչող կոչերը՝ պատմական բանավէճ սկսելու, պարզապէս միջոց է ճշմարտութեան ու միմեանց հետ հաչտուելու գործընթացը յետաձգելու համար»,- ընդգծեց ան:

Ղարաբաղի հայերու ինքնորոշման կապակցութեամբ նախարարը նշեց, թէ կարծես ճակատագիրի ծաղր է, որ անգամ այն պահուն, երբ հասարակութիւնները կը սորվին աջակցութիւն ցոյց տալ ընտանեկան բռնութիւններու զոհերուն, տակաւին չենք հասած այն հանգրուանին, որ նոյն աջակցութիւնը ցոյց տանք միջազգային կամ իշխանութիւններու բռնութիւններու զոհերուն: Լաւագոյնը, որ աշխարհը կ'ընէ, լռութեամբ դիտելն է՝ մինչ զոհերը կը փորձեն իրենք զիրենք պաշտպանել, եւ հթէ յանկարծ, հակառակ ամէն ինչի, անոնք յաջողին, աշխարհը արագօրէն ետ կը քաշուի՝ պետութեան ինքնիշխանութեան եւ ամբողջականութեան մասին բարձրագոչ թմրկահարումներ կատարելով, ըսաւ Օսկանեան:

Եզրափակելով իր նկատառումները՝ նախարարը նշեց, որ «մեզ համար մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ու պահպանումը վերացական սկզբունք չէ: Այն տարրերութիւնն է գոյատեւման ու ոչնչացման միջեւ»:

ԵՐԹ ԴԷՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ Ի ՅԻՇԱՏԱԿ ՍՈՒՄԿԱՅԻԹԻ ԶՈՀԵՐՈՒՆ

Փետրուար 28-ին, հազարաւոր մարդիկ քալեցին դէպի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, յարգանք մատուցանելու համար 1988-ի Սումկայիթի զոհերու յիշատակին: Անոնք հաւաքուած էին փաստելու համար որ կայ, կ'ապրի ու կը գործէ հայ ժողովուրդը եւ թէ թուրքերը պարտին պատասխան տալ իրենց գործած համամարդկային ոճիրներուն համար: Ներկաները նախ մէկ վայրկեան լռութեամբ յարգեցին ցեղասպանութեան ու ջարդերու, ահաբեկչութեան զոհ դարձած մեր նահատակներու յիշատակը, ապա հնչեց տէրունական աօթքն ու հայրապետական օրհնանքը:

Խօսք առաւ դերասան Սօս Սարգսեան, որ նշեց, «Յատկապէս երիտասարդութեանն եմ դիմում, եթէ ուզում ենք լինել, մնալ, եթէ ուզում ենք որ մեզ այլեւս չջարդեն, մենք պէտք է հասկանանք որ մենք ուրիշ ճակատագրի ծանր ճակատագրի տէր ժողովուրդ ենք, յիշենք թէ ով է մեր հարեւանը»: Անոր յաջորդեց Վլատիմիր Մովսիսեան, որ 1988 Փետրուար 29-ին առաջին փախստականներուն Հայաստան դիմաւորողն էր: Հայաստանի Գրողներու միութեան նախագահ՝ Լեւոն Անանեան հետեւեալը ըսաւ. «Միջնադարեան կացինը, փաստօրէն, իջաւ ոչ միայն հայ տեսակի, այլեւ հէնց նոյն եւրոպական համայնքի, նրա հռչակած ժողովրդավարութեան, համակեցութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան բարձրագոչ արժէքների վրայ, միջազգային հանրութիւնը չարունակում է որդեգրել երկակի չափորոշիչների անբարոյ քաղաքականութիւնը, որի արդարացումը սեփական նաւթահոտ շահն է»:

Զօրի Բալայեան ընդգծեց որ 1994-էն ասդին փոխուած է պատերազմի դաշտը, թշնամին այսօր նաւթային տոլարներու չնորհիւ կը կարողանայ աշխարհի տարածքին սուտեր սփռել, պատմութիւնը խեղաթիւրել:

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ. «ԿՈՂՄԵՐԻՑ ՈՉ ՄԷԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԱՆԱԼ ԱՄԷՆԸ՝ ՈՉԻՆՉ ՉՏԱԼՈՎ

«Կեանքը ցոյց տուեց, որ պատերազմում յաղթելը բաւական չէ, եւ չարունակուող փոխադարձ ատելութեան մթնոլորտում հարցի կարգաւորումը անհնար է», - յայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասեանը:

«Բանակցային գործընթացում կան հարցադրումային եւ իրական դիրքորոշումներ. պարզ է, որ ոչ մի կողմը չի կարող ստանալ ամէնը՝ չտալով ոչինչ: Այլ խօսքերով՝ անհրաժեշտ է խելամիտ փոխզիջում», - Արցախի պետական համալսարանում ունեցած իր ելոյթում նշել է Ղուկասեանը՝ աւելացնելով, թէ այսօր կողմերը պատրաստ չեն հակամարտութեան կարգաւորմանը:

«Զիջել կարելի է ընկերոջը, ընդդիմախօսին՝ ոչ թշնամուն», - ասել է ԼՂՀ նախագահը, որի կարծիքով. իրավիճակի կարգաւորման համար անհրաժեշտ է համապատասխան քարոզչութիւն եւ հասարակական կարծիքի նախապատրաստում:

«Մենք հասկանում ենք, որ ատրպէյճանցիները մեր հարեւաններն են, եւ մեր հիմնական նպատակը խաղաղութեան հաստատումն է:

Տարածաշրջանի զարգացումը հնարաւոր է միայն բոլոր հակամարտութիւնների կարգաւորման դէպքում, դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի բարի կամքը», - յայտարարել է Արկադի Ղուկասեանը:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻԻՆ

Մարտի 3-ին Եգիպտոսում ՀՀ Դեսպանութիւնում կայացաւ ընդունելութիւն Հայաստանում թեկնածուական թեզ պաշտպանած եւ գիտական վերապատրաստում անցած եգիպտացի չրջանաւարտների, Եգիպտոսի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում եւ կրթութեան ոլորտում աշխատող եգիպտահայ դասախօսների եւ գիտնականների համար:

Ընդունելութեանը ներկայ էին Եգիպտոսի Բարձրագոյն կրթութեան եւ Գիտական Հետազօտութիւնների Նախարար Ամր Սալաման, Գահիրէի Մենուֆէյայի եւ Մենիայի համալսարանների նախագահների տեղակալները, բարձրաստիճան պաշտօնեաներ Մանսուրայի եւ Աղեքսանտրիայի համալսարաններից, եգիպտացի դիւանագէտներ, Գահիրէի հայկական վարժարանների տնօրէնները եւ զանգուածային լրատուութեան ներկայացուցիչներ:

Ձախէն՝ Նախարար Ամր Սալամա եւ ՀՀ Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան

Ներկաներին ողջոյնի խօսքով դիմեցին Եգիպտոսում Հայաստանի Դեսպան Ռուբէն Կարապետեանը եւ Եգիպտոսի Բարձրագոյն Կրթութեան եւ Գիտական Հետազօտութիւնների Նախարար Ամր Սալաման:

Դեսպանն իր խօսքում նշեց, որ հպարտ է այն փաստով, որ Հայաստանում թեկնածուական թեզ պաշտպանած եւ գիտական հետազօտութիւններ իրականացրած եգիպտացի չրջանաւարտները ներկայումս դասաւանդում են Եգիպտոսի տարբեր համալսարաններում եւ իրենց նպաստը բերում Եգիպտոսի կրթութեան եւ գիտութեան զարգացմանը:

Նա տեղեկացրեց որ վերջին տարիներին Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում սովորող օտարերկրացիների թիւը երթալով աճում է, սակայն նրանց մէջ առ այժմ եգիպտացիներ չկան: Դեսպանը վստահութիւն յայտնեց որ համատեղ ջանքեր գործադրելով կարելի է պատկերը փոխել, եւ այդ գործում դրական դեր կարող են կատարել հայկական բուհերն աւարտած եգիպտացի չրջանաւարտները, ինչպէս նաեւ ոլորտում աշխատող եգիպտահայերը:

Դեսպանը տեղեկացրեց նաեւ որ առաջիկայում նախատեսւում է ստորագրել երկու երկրների կրթութեան նախարարութիւնների միջեւ համագործակցութեան գործնական ծրագիր, ինչը նոր հնարաւորութիւններ կ'ընձեռնի ոլորտում յարաբերութիւնները զարգացնելու համար:

Դեսպան Կարապետեանը ներկաներին փոխանցեց նաեւ ՀՀ կրթութեան եւ Գիտութեան Նախարար Սերգօ Երիցեանի եւ Երեւանի Պետական Համալսարանի Ռեկտոր Ռատիկ Մարտիրոսեանի ողջոյնի խօսքերը, որոնցում մասնաւորապէս յոյս էր յայտնւում որ ընդունելութեան մասնակիցները իրենց աջակցութիւնը կը բերեն հայ-եգիպտական կրթական եւ գիտական կապերի զարգացմանը:

2

ՔՈՉԱՐԵԱՆ-ԱԼԻԵԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԱՅԻՍԻՆ

Հայաստանի եւ Ատրպէյճանի Նախագահներու հերթական հանդիպումը կրնայ տեղի ունենալ Լեհաստանի մայրաքաղաք Վարշաւիոյ մէջ, ուր 16-17 Մայիսին նախատեսուած է Եւրոխորհուրդի անդամ երկիրներու նախագահներու գերաստիճանը:

Նախընթաց օր, դիւանագիտական վստահելի աղբիւրներ տեղեկացուցին, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի Նախագահներու նախատեսուող հանդիպման ընթացքին անհաւանական է որեւէ փաստաթուղթի ստորագրուիլը, քանի որ հակամարտութեան կողմերը տակաւին ակնյայտօրէն հեռու են լուծումէ:

Ըստ կարգ մը տեղեկութիւններու, 24 Փետրուարին, Պրաթիսլաւայի մէջ Ամերիկայի եւ Ռուսաստանի Նախագահներ Պուշ-Փութին հանդիպման ընթացքին քննարկուած է նաեւ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծման ուղղութեամբ յառաջ մղելու հարցը եւ համախոհութիւն կայացած է տարբերակի մը շուրջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՕՏ ԱՄՆ-Ի ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆԸ ԿԸ ՃԱՆՉՆԱՅ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի մօտ ԱՄՆի առաջին դեսպան, ներկայիս հանգուցեալ կոչուած Հէրի Կիլմորն ալ Օսմանեան Թուրքիոյ մէջ 1915-1920 թուականներուն հայերուն դէմ կատարուածը որակեց որպէս «Ցեղասպանութիւն»:

«Ազատութիւն» ձայնասփիւռին հետ կատարուած հեռաձայնային հարցազրոյցի ընթացքին, Կիլմոր ըսած է, թէ ՄԱԿի Ցեղասպանութեան Ուխտը, որեգրուած 1948ին, յետադարձ ուժ չունի, բայց թէ ինք կը լսէ Տէր Զօրի զոհերուն խօսող հոգիները:

Ան ըսած է թէ ոեւէ մէկը պիտի հասկնայ թէ ինչ պատահած է ևոնց ու ճշգրիտ անունը պիտի տայ պատահած դէպքին: Ան ըսած է նաեւ որ Ցեղասպանութեան Ուխտի վաւերացումէն ի վեր այլեւս գոյութիւն ունի ցեղասպանութեան հասկացողութիւն մը: Կիլմորի կարծիքով 1915-1920ին հայերու դէմ կատարուածը, մասնաւորաբար Արեւելեան Անատոլուի մէջ կատարուածը, կը յարմարի Ուխտի չափանիշներուն որպէսզի ընդունուի որպէս ցեղասպանութիւն:

ՊՈՒՇ ԴԷՄ Է ԳՈՆԿՐԷՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԻՆ

Նախագահ Ճորճ Պուշ յայտարարած է, թէ Սպիտակ Տունը, ինչպէս անցեալին, այս անգամ եւս դէմ Գոնկրէսի կողմէ Ապրիլ 24-ի Հայոց Ցեղասպանութեան 90-ամեակի կապակցութեամբ որեւէ որոշում ընդունումին: Միւս կողմէ սակայն Մ. Նահանգներ լուրջ անհանգստութիւն կը յայտնէ Թուրքիոյ այն հաստատումին, որ Ուաչինկթընը կը մեղադրէ Իրաքի մէջ ցեղասպանութիւն իրագործելու մէջ:

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԳԻՆԵՋՕՆ-ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ, ԳՐԱԳԷՏ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ԱՐՄԷՆ ՏԱՏՈՒՐԻ ԾՆՆԴԵԱՆ 85 ԵՒ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ 65-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

Կը տեղեկանանք թէ անցեալ Կիրակի 13 Մարտ 2005-ի երեկոյեան, Գալիֆորնիոյ մէջ՝ Պոլսահայ Միութեան Սրահին մէջ, տեղի ունեցած է Գինեձօն-Հանդիսութիւն մը, նախկին Եգիպտահայ, քերթիս աշխատակից, գրագէտ արձակագիր Արմէն Տատուրի ծննդեան 85-ամեակին, գրական գործունէութեան 65-ամեակին եւ «ՀԱՍԱՆՈՒԱԳ» Բ. հատորին հրատարակման առիթներով: Հեղինակն ու իր գործը ներկայացուցած է գրականագիտուհի Երեւանէն՝ Թամալա Մալխասեան:

Խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ մեր սիրելի բարեկամ՝ Պր. Արմէն Տատուրին, մաղթելով նորանոր յաջողութիւններ եւ քաջառողջութիւն:

Յաջորդիւ պիտի անդրադառնանք սոյն ձեռնարկին մասին:

ՀԱՅ ԳԵՂՈՒՀԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑԾԱՒ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԷՋ

Ձախէն՝ Լուսինէ Թովմասեան եւ Շերմինէ Շահրիվար

18-ամեայ Լուսինէ Թովմասեան չաբաթավերջին, Փարիզի մէջ կայացած Եւրոպայի գեղուհիի ընտրութեան, գրաւած է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Գերմանիոյ ներկայացուցիչ (ծնունդով իրանցի) Շերմինէ Շահրիվարին:

Լուսինէ Թովմասեան Հարաւային Կովկասի միակ ներկայացուցիչն էր մրցանքին, որուն կը մասնակցէին 35 երկիրներու գեղուհիներ: Դատական կազմին անդամ էր նաեւ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնաւուր: Լուսինէ Թովմասեան Երեւանի Լեզուաբանական համալսարանի ուսանողուհի է: Անոր աւագ քոյրը՝ Իրինա Հայաստանի 2001 տարուան գեղուհին էր:

2005-Ը՝ ԱՆԱՂԱՐՏ ՄԱՅՐԵՆԻԻ ՏԱՐԻ

2005-ը յայտարարուած է անաղարտ մայրենիի տարի: Խօսելով այս մասին, Հայաստանի լեզուի պետական տեսչութեան պետ Լ. Միրզոյեան յայտնեց, որ Մարտ 15-էն Ապրիլ 15, Հայաստանի բոլոր մարզերու մէջ կազմակերպուած է անաղարտ մայրենիի միամսեակ, որուն ընթացքին պիտի ուսումնասիրուին հրապարակային գրուածքները, գովազդային ցուցանակները ու պիտի սրբագրուին լեզուական աղաւաղումները:

Լ. Միրզոյեան տեղեկացուց նաեւ, որ մայրենի լեզուին լաւ չտիրապետող քաղաքացիներու համար տեսչութիւնը կազմակերպած է «Հայերէնը՝ ոչ հայախօսներուն» ծրագիրը:

Կառավարութեան աջակցութեամբ պիտի կազմակերպուին ձրի դասընթացքներ Վաղարշապատի, Աբովեանի, Հրազդանի եւ Երեւանի մէջ: Ան հաւաստիացուց, որ տեսչութեան լեզուական վերահսկողութեան բաժինը կ'ուսումնասիրէ լեզուի կիրարկումի ոլորտները՝ նշելով սակայն, որ մայրենի լեզուի առնչութեամբ գիտելիքները ստուգող չափորոշիչներ առայժմ մշակուած չեն:

Ըստ Լ. Միրզոյեանի, «Գովազդի մասին» օրէնքին մէջ, գովազդի լեզուին վերաբերող բաժիններու մէջ փոփոխութիւններու 3

1

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ողջոյնի իր խօսքում Նախարար Սալաման ընդգծեց նման միջոցառումների անցկացման կարեւորութիւնը եւ պատրաստակամութիւն յայտնեց ըստ ամենայնի օժանդակել ոլորտում բազմաբնոյթ համագործակցութեան խորացմանը: Նա նշեց որ իր հայ գործընկերոջ հրաւէրով նախատեսում է այցելել Հայաստան, որի ընթացքում կը ստորագրուի երկու նախարարութիւնների միջեւ համագործակցութեան գործնական ծրագիրը: Նա վստահութիւն յայտնեց որ այն որակական նոր լիցք կը հաղորդի կրթութեան եւ գիտութեան ոլորտում երկկողմ յարաբերութիւնների զարգացմանը:

Եգիպտացի չրջանաւարտների անունից ելոյթ ունեցաւ Մանսուրայի Համալսարանի Դոկտ. Մուսթաֆա Մուհամմէտ Սալեհը: Նա չնորհակալութիւն յայտնեց դեսպանին միջոցառման կազմակերպման համար եւ հաւաստիացրեց որ բոլոր ջանքերը կը գործադրեն դեսպանութեան նախաձեռնութիւններին աջակցելու համար: Նա բարձր գնահատեց Հայաստանի կրթութեան եւ գիտութեան մակարդակը, ինչը իրենց հնարաւորութիւն տուեց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կիրառել Եգիպտոսի համապատասխան հաստատութիւններում: Դրուագներ պատմելով Հայաստանում ապրած տարիներից, նա նշեց որ իրենցից չատերը Հայ Ժողովրդի հետ կիսեցին Հայաստանի անկախութեան առաջին տարիների տնտեսական դժուարութիւնները, որոնք սակայն հնարաւորութիւն տուեցին աւելի լաւ ծանօթանալ Հայ Ժողովրդի, Նրա անսահման բարութեան եւ հիւրասիրութեան հետ:

Ընդունելութեան աւարտին դեսպանը յուշամետալներ նուիրեց եգիպտացի չրջանաւարտներին:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՎՐԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐՈՒՆ ԴԷՄ ՆՈՐ ՈՏՆՁԳՈՒԹԻՒՆ

Հայց. Առաքելական եկեղեցւոյ վիրահայոց թեմը Երեքշաբթի օր հաղորդագրութիւն մը հրապարակած է մտահոգութիւն յայտնելով, որ Վրաստանի մէջ կը չարունակուին հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման քաղաքականութիւնը:

Ըստ հաղորդագրութեան, հայոց հոգեւոր արժէքներուն նկատմամբ բարբարոս վերաբերմունքին վերջին միջադէպը տեղի ունեցած է Կախէթի չրջանին մէջ, ուր Կրէմի եկեղեցական համալիրին մէջ ոչնչացուած են 14րդ դարու հայկական խաչքարները:

Կը հաղորդուի, որ վերանորոգութեան պատրուակով, Կրէմի եկեղեցական համալիրը ներկայիս փակ է այցելուներուն համար:

ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԸ ԱՅՍՕՒՀԵՏԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑԱՒ ՊԻՏԻ ԸԼԼԱՆ

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան բանբեր Նամըք Թան Ջորեքչաբթի, Մարտ 9-ին տրուած մամլոյ ասուլիսի ընթացքին յայտարարեց, որ Թուրքիա այսուհետեւ Հայաստանի հետ կապերը պիտի հաստատէ Թիֆլիսի մէջ գտնուող իր դեսպանատան միջոցով՝ փոխան Մոսկուայի դեսպանատան:

Թուրքիա, որ Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չունի, Մոսկուայի Թրքական դեսպանատան միջոցաւ էր, որ կը կատարէր Հայաստանի հետ անհրաժեշտ կարգ մը գործառնութիւնները, ինչպէս վիզայի հարցը, քաղաքագէտներու միջեւ ժամադրութիւններու ու նամակներ փոխանցելու հարցերը:

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւնը այս փոխադրութիւնը կը պատճառաբանէ, որ գործերը աւելի պիտի դիւրանան, Վրաստանի եւ Հայաստանի մօտիկութեան պատճառով:

Սակայն, չչուկներ կան այն մասին, թէ այս փոփոխութեան հիմնական պատճառը աչխարհագրական մօտիկութեան հետ կապ չունի : Թուրքիա այս փոփոխութիւնը ընելով կ'ուզէ պատգամ մը փոխանցել Ռուսիոյ, որ Հայաստանի հետ սերտ յարաբերութիւններ ունի, որոնք անհանգստութիւն կը պատճառեն Անգարայի:

Ռուսիոյ իչխանութիւնները հաղորդեցին, թէ «յարգանքով կը դիմաւորեն» Թուրքիոյ այս որոչումը:

Թան նոյն մամլոյ ասուլիսին ընթացքին նաեւ յայտնեց, որ բացի կառավարութեան եւ ընդդիմութեան տարած աչխատանքներէն, արտաքին գործոց նախարարութիւնը եւս ծրագիր մը կը պատրաստէ դէմ դնելու համար Հայկական Ցեղասպանութեան ճանաչումը ապահովելու աչխատանքներուն: Ան մերժեց մանրամասնութիւններ տալ այս մասին:

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան Երեքչաբթի 15 Փետրուար 2005-ի երեկոյեան ժամը 8-ին ընկերակցութեամբ Հ.Հ. դեսպանութեան Բ. Քարտուղար Պր. Մհեր Մկրտումեանի, Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանը այցելեցին եւ ընդունուեցան Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Մուրատեանի, Պատկ. Թեմական Ժողովի Ատենապետ Տիար Լեւոն Գաղթացեանի եւ Պատ. Քաղաքական Ժողովի Ատենապետ Տիար Վահէ Պէնօհանեանի կողմէ:

Պր. Դեսպանը նախ այցելեց Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցի եւ Արժ. Տէր Հայրը համառօտ բացատրութիւններ տալէ ետք եկեղեցւոյ պատմութեան մասին, հիւրերը ուղղուեցան Ազգային Առաջնորդարանի սրահը, ուր ներկայ էին համայնքիս Երեք յարանուանութեանց ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Աղեքսանդրիահայ մչակութային, բարեսիրական եւ մարզական միութեանց Ատենապետները, վարչութեան անդամները, Պօղոսեան Ազգային վարժարանի Տնօրէնուհին եւ զանազան հոգաբարձութեան անդամներ:

Յարգարժան Պատ. Քաղաքական Ժողովի Ատենադպիր Տոքթ. Արմէն Գավուքճեանի բարի գալստեան եւ ծանօթացման խօսքէն ետք, Պր. Դեսպանը խօսք առաւ եւ իր գոհունակութիւնը յայտնեց, որ Հայութիւնը նման բարեկարգ կառոյցներ հիմնած է ու կը պահէ զանոնք եգիպտոսի մէջ, ինչպէս նաեւ իր համոզումը յայտնեց որ համագործակցութեամբ հնարաւոր կ'ըլլայ յաղթահարել Հայաստանի եւ Հայ ժողովուրդի դիմագրաւած մարտահրաւէրները, եւ միասնական աչխատանքով կարելի կ'ըլլայ մեր գաղութին եւ հայրենիքի կապերը առաւել սերտացնել:

Ապա տեղի ունեցաւ պատչաճ ընդունելութիւն «Գինեձօն» եւ ներկաները մօտէն ծանօթացան Պր. Դեսպանին հետ ունենալով ջերմ զրոյցներ:

Երեկոյեան ժամը 11-ին վերջ գտաւ այս յիչատակելի երեկոն:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ
ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆՏԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՂԱՐԿԱԾ ՆՊԱՍՏԸ ԿԸ ՀԱՍՆԻ $400 ՄԻԼԻՈՆԻ

Միացեալ Հայկական Ֆոնտի 132-րդ թռիչքը Երեւան հասաւ Փետրուար 27-ին, փոխադրելով $3.2 միլիոն արժողութեամբ մարդասիրական օգնութիւն:

Այս թռիչքով, Միացեալ Ֆոնտը իր կողմէ տրամադրեց $2.6 միլիոն արժողութեամբ դեղորայք եւ բժչկական պիտոյքներ, որոնց մեծամասնութիւնը նուիրած էր Կաթողիկէ Բժչկական Առաքելութեան Վարչութիւնը (2.4 միլիոն արժողութեամբ) եւ AmeriCares կազմակերպութիւնը ($196.000):

Հետեւեալ կազմակերպութիւններն ու անհատները եւս ապրանքներ նուիրելով մասնակցեցան այս թռիչքին - Բժչկական Օգնութիւն Հայերուն կազմակերպութիւնը՝ $170.000 արժողութեամբ, Նորք Մարաչ Բժչկական Կեդրոնը՝ $101.000, Հայաստանի Ակնաբուժական Ծրագիրը՝ $31,000, Նիւ Ճըրզիէն Յարութ Շանթիկեան՝ 26,000, Իլինոյէն՝ Բժ. Սթիվըն Քաչեան՝ $23,000 եւ Հայկական Օգնութեան Ֆոնտը՝ $22,000:

Թռիչքին մասնակցեցան նաեւ Innotech Projects Inc. ընկերութիւնը՝ $19,000, Հայաստանի Ամերիկեան Համալսարանը՝ $17,000, Կլէնտէյլ Ղափան Քոր Քաղաքներու Ընկերակցութիւնը՝ $17,000, Հաւըրըտ Գարակէօզեանի Յիչատակի Ընկերութիւնը՝ $16,000, Սան Ֆրանսիսքոյի Շրջանի Հայաստանի Բարեկամները՝ $11,000 եւ Հայկական Աւետարանական Առաքելութիւնը՝ $11,000:

1989-էն ի վեր, Միացեալ Հայկական Ֆոնտը 132 թռիչքներով եւ 1,153 ծովային արկղներով $400 միլիոն արժողութեամբ մարդասիրական նպաստ ուղարկած է Հայաստան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐԻ 84%-Ը ՕՏԱՐ ԴՐԱՄԱՆԻՇ Է

Հայաստանի Կեդրոնական դրամատան վիճակագրական վարչութեան կողմէ կատարուած հետազօտութեան համաձայն, բնակչութեան մօտ գտնուող կանխիկ գումարի 84 տոկոսը օտար դրամանիշ է:

Վարչութեան պետ Յակոբ Ջօրեանի խօսքերով, 2004-ին չրջանառութեան մէջ գտնուող կանխիկ գումարը 2003-ի 571.9 միլիոն տոլարի համարժէք դրամանիշէն աւելցած է եւ կազմած է 913.5 միլիոն տոլարի համարժէք օտար դրամանիշ, որմէ 871 միլիոնը՝ տոլարով: Մնացեալը՝ եուրօ, ռուպլի եւայլն:

Ըստ ԿԴ վիճակագրական վարչութեան կատարած հետազօտութիւններու, բնակչութեան ապահով խաւը կը կազմէ հարցուածներու 4 տոկոսը, իսկ չատ աղքատները եւ աղքատները՝ բնակչութեան 55 տոկոսը կը կազմեն:

2004-ի Դեկտեմբերին, 2340 հոգիի հետ կատարուած հարցախոյզի արդիւնքով, անոնք 57 տոկոսը նախընտրած է խնայողութիւնները պահել տոլարով, 35 տոկոսը՝ դրամով, 6 տոկոսը եւ 2 տոկոսը, համապատասխանաբար եուրոյով եւ այլ օտար դրամանիշով:

Հ. Ջօրեանի խօսքերով, բնակչութեան մօտ կանխիկ գումարի միայն 17 տոկոսը դրամ է: Ապահով խաւը կը նախընտրէ դրամ չպահել: Միջին խաւի մօտ գտնուող գումարի միայն 7 տոկոսը դրամ է, իսկ աղքատներու եւ չատ աղքատներու մօտ, համապատասխանաբար 21 եւ 49 տոկոս:

Կանխիկ գումարներու 56 տոկոսը տոլար է իսկ 20 տոկոսը՝ եուրօ:

Անդրադառնալով արտասահմանէն ստացուող եկամուտներուն, Ջօրեան նչեց, որ 2004-ին միայն դրամատնային համակարգով երկիր մուտք գործած է 760 միլիոն տոլար, ինչ որ 26 տոկոսով աւելի է 2003-ի ցուցանիչէն: Գրեթէ նոյնքան գումար Հայաստան մուտք կը գործէ այլ եղանակներով:

Վարչութեան գնահատականներու համաձայն, նախորդ տարի արտասահմանէն ստացուած գումարները կազմած են չուրջ 1.4 միլիառ տոլար: Այդ գումարը կը ստանան հարցապնդուածներու չուրջ 40 տոկոսը:

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՉ Կ'ՈՒՂՂԷ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Կեդրոնական Վարչութիւնը միջազգային հարցերու կապուած իր քննարկումներու ծիրէն ներս, յատուկ յայտարարութիւն մը կատարեց Հայկական Ցեղասպանութեան 90-ամեակին առիթով, զոր միաձայնութեամբ ընդունուեցաւ շուրջ 300 ժողովականներու կողմէ:

Յայտարարութիւնը կ'ըսէ, «Այս տարի, 24 Ապրիլին պիտի նշուի 90-ամեակը Հայկական Ցեղասպանութեան, որուն ընթացքին մէկուկէս միլիոն հայեր ջարդուեցան Թուրքիոյ մէջ եւ մէկ միլիոն հայեր աքսորուեցան իրենց հայրենիքէն: Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը տարբեր առիթներով կոչ ուղղած է Հայկական Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման, ինչպէս նաեւ Թուրքիոյ կողմէ իր պատմութեան այս սեւ բաժնի նկատմամբ անհրաժեշտ վերաբերումը ունենալու գծով: Թուրքիոյ կողմէ իր պատմութիւնը արժեւորելու անհրաժեշտութիւնը վերջերս դարձեալ արձարծուեցաւ Եւրոպայի Եկեղեցիներու Խորհուրդին կողմէ, Թուրքիոյ եւ Եւրոպական Միութեան յարաբերութեանց ծիրէն ներս»:

Միջազգային հարցերու պատասխանատու յանձնախումբը Կեդրոնական Վարչութեան ճամբով Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ընդհանուր քարտուղարին կը յանձնարարէ, Խորհուրդի բոլոր անդամ եկեղեցիներուն թելադրել որ Ապրիլ 24-ը վերածեն Հայկական Ցեղասպանութեան Յիշատակութեան Օրուան: Ան նաեւ կը յանձնարարէ ընդհանուր քարտուղարութեան Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին կողմէ անհրաժեշտ քայլերուն դիմելու, Հայկական Ցեղասպանութեան 90-ամեակի նշման ուղղութեամբ:

Կեդրոնական Վարչութիւնը Միջազգային Ճգնաժամի Ատեանի գծով կատարած իր յայտարարութեան մէջ եւս յատուկ յիշատակութիւն կատարեց Հայկական Ցեղասպանութեան մասին՝ ըսելով. «20-րդ դարու պատմութիւնը լեցուն է բարբարոսային ոճրագործութիւններով: Արդարեւ, 20-րդ դարուն չորս ցեղասպանութիւններ պատահեցան, 90 տարիներ առաջ՝ Հայկական Ցեղասպանութիւնը, 60 տարիներ առաջ, հրէական Հոլոքոսթը, 30 տարիներ առաջ՝ սպանութիւնը անհրաժեշտ ճանաչում չգտաւ»: Ապա յայտարարութիւնը կոչ կ'ուղղէ «յստակ քննարկումի ենթարկելու անպատժելիութեան եւ հաշուետուութեան առնչուած հարցերը» կանխարգիլելու համար ցեղասպանութիւնները մարդկութեան դէմ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԳԵՐՄԱՆԻՈՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՄԷՋ ՅԻՇԱՏԱԿԵԼՈՒ ԿՈՉ

Գերմանական «Ֆրանքֆուրթըր Ալկեմայնէ Ցայթունկ» թերթը իր Փետրուար 24-ի թիւով առաջին էջի վրայ կը գրէր թէ, 90 տարի առաջ Իսթանպուլի Հայոց վերնախաւը երիտթուրքերու հրամանով սպաննուեցաւ՝ սկիզբ դնելով հալածանքներուն եւ տեղահանութիւններուն, որոնց մինչեւ 1916 թուականը զոհ գացին մօտ 1.5 միլիոն հայեր: Ապա թերթը կ'աւելցնէ թէ Քրիստոնեայ-Դեմոկրատական Քրիստոնեայ-Ընկերվարական Միութիւնը (CDU/CSU) հանդէս եկած է Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ հաշտութեան աջակցելու եւ գերմանական ռայխի մասնակցութեան չափը ճշդելու առաջարկութեամբ: Միութիւնը վերոյիշեալ յայտարարութիւնը կատարած է գերման խորհրդարանին Պունտեսթակի մէջ: Նաեւ, թերթը ներքին էջերուն մէջ կը լուսաբանէ հարցը «Ցեղասպանութիւնը խորհրդարանին մէջ.- Պունտեսթակը պէ՞տք է յարգէ հայոց զոհերու յիշատակը» վերնագրուած յօդուածին մէջ:

Վերոյիշեալ թերթը քանի մը օր ետք, իր Փետրուար 27-ի թիւով կը հաղորդէր թէ Հայոց ցեղասպանութեան նկատմամբ Պունտեսթակի մէջ կատարուած առաջարկութիւնը արժանացած է Թուրքիոյ սաստիկ քննադատութեան: Գերմանիոյ մօտ Թուրք դեսպանը Քրիստոնեայ-Դեմոկրատական Քրիստոնեայ – Ընկերվարական Միութիւնը որակած է որպէս խօսնակը «հայկական մոլեռանդ ազգայնականներու», որոնք ղէմ են Թուրքիոյ տարածքային ամբողջականութեան եւ ամբողջ աշխարհի մէջ կազմակերպուած ահաբեկչութիւն կը կիրարկեն:

ՋԱՒԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԷՆ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՆ ՃԱՆՉՆԱԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊՈՒԹԻՒՆԸ

Կիրակի, Մարտ 13-ին, 10 հազար հոգիի մասնակցութեամբ, Ախալքալաքի մէջ տեղի ունեցաւ հանրահաւաք «Միացեալ Ջաւախք» հասարակական միութեան նախաձեռնութեամբ: Հանրահաւաքին, ստորագրութիւններ հաւաքուեցան նախագահ Միխայէլ Սահակաշուիլի եւ Վրաստանի խորհրդարանին ուղղուած կոչի մը համար՝ 1915ի Հայոց ցեղասպանութիւնը Վրաստանի խորհրդարանի կողմէ ճանչնալու, Վրաստանի հայկական դպրոցներու մէջ Հայաստանի պատմութեան դասաւանդման արգելքը վերցնելու, հայկական դպրոցներու աշակերտներու համար դէպի Հայաստան ղբօսաշրջութիւններ կազմակերպելու արգելքը վերցնելու, Վրաստանի աղգային փոքրամասնութիւններու իրաւունքներու պաշտպանութեան մասին օրէնք ընդունելու, վարչական ծառայութիւններ մատուցելու (օրինակ, անձնագրային սեղան) լիազօրութիւնները Ախալքալաքին վերադարձնելու պահանջներով:

Յուցարարները նաեւ դէմ արտայայտուեցան Ախալքալաքէն ռուսական ռազմակայանը դուրս բերելուն, քանի որ անկայունութեան եւ տնտեսական բարեկեցութեան գործօն է տարածաշրջանի բնակիչներու համար:

2

2005-Ը՝ ԱՆԱՂԱՐՏ ՄԱՅՐԵՆԻԻ ՏԱՐԻ

Նախագիծը կառավարութեան պիտի ներկայացուի յառաջիկային, իսկ լեզուի մասին օրէնքի նոր նախագիծը՝ Յունիսի երրորդ տասնօրեակին: Կրթութեան եւ գիտութեան նախարարի յանձնարարութեամբ տպագրութեան կը պատրաստուի Հայերէնի բարձրագոյն խորհուրդի որոշումներու ժողովածուն, որ պիտի ընդգրկէ Հայաստանի եւ ԼՂՀ-ի լեզուի մասին օրէնքները, ինչպէս նաեւ ծանուցումներու (գովազդ), հեռահաղորդակցութեան, մամուլի օրէնքներու լեզուին վերաբերող բաժինները:

«Լեզուի պաշտպանութիւնն ազգային անվտանգութեան խնդիր է, եւ պէտք է հնարաւորինս չատ կողմեր ներգրաւուել մայրենին անաղարտ պահելու տարուայ միջոցառումներում»,- եղրափակեց լեզուի պետական տեսչութեան պետը:

ՅԱԿՈԲ ԵՒ ՎԱՆԻԱ ԷՔՍԷՐՃԵԱՆՆԵՐՈՒ ԴԱՌՆԱՂԷՏ ՄԱՀՈՒԱՆ Ա. ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՕՍՔ

Սիրելի սգակիցներ

Թէեւ ուշացումով, խնդրեմ ընդունեցէք մեր խորին շնորհակալութիւնները ձեր ազնիւ խօսքերուն, ցաւակցական հեռագիրներուն, ծաղկեպսակներուն եւ անճամբ ներկայութեան համար, սգալու անսպասելի եւ ցաւալի մահերը սիրելի զարմուհիիս եւ հօրեղբօրս՝ Վանիա եւ Յակոբ Էքսէրճեաններուն, որ տեղի ունեցաւ 16 Մարտ 2004-ին:

Ոչինչ կրնայ այս կորսուստին պատճառած ցաւը ամոքել: Միայն ընկերներու հետ կիսելով կարելի է թեթեւցնել անոր ազդեցութիւնը եւ օգնել սուգի այս արցունքները փոխարինել գեղեցիկ յիշատակներով: Չեզի կ'ուղարկեմ քանի մը նկարներ, յիշելու համար երջանիկ օրերը: Աստուած ձեր բոլորին եւ ձեր սիրելիներուն օգնէ եւ պահպանէ:

ՎԱՆԻԱ ԷՔՍԷՐՃԵԱՆ (1960–2004)

Վանիա Էքսէրճեան

Օգոստոս 17-ին 44 տարեկանը պիտի բոլորէր: Ան կեանք եւ ուրախութիւն բերաւ իր ծնողքին՝ որոնք երկար սպասեցին իր գալստեան: Թէեւ անոնց միակ զաւակն էր, ան երբեք մինակ չէր, քանի որ ունէր Նորան՝ իր զարմուհին եւ քոյրը, եւ Վազգէնը՝ իր զարմիկը եւ եղբայրը: Բայց նաեւ ունէր հարիւրաւոր բարեկամներ եւ իր արուեստին հազարաւոր համակիրներ: Ունէր չատ մը երեխաներ, որոնցմէ ոչ մէկը սակայն ծնած էր իրմէ: Մտային եւ ֆիզիքական խոչընդոտներ ունեցող երեխաներու դաստիարակութեան նուիրեց իր կարճ կեանքէն երկար տարիներ, զարգացնելով անոնց ներաչխարհը, անոնց հոգիներուն խորքերէն բացայայտելով գեղարուեստի եւ արուեստի լաւագոյն արտայայտութիւնները թատրոնի միջոցով, ասպարէզ մը՝ որ ինք չատ կը սիրէր եւ որուն մէջ գերազանց էր:

Անկախ իր անձնական տրամադրութենէն, կը չարունակէր իր չուրջ սփռել երջանկութիւն: Իրեն համար առաջնահերթութիւն մըն էր ուրիչներուն երջանկութիւնը, անոնց կեանքին մէջ ջերմութիւն թափանցելու մտահոգութիւնը, նոյնիսկ այն մարդոց՝ որոնք չէին սիրեր զինք, թէեւ դժուար է ընդունիլ այդպիսի մարդոց գոյութիւնը:

Սիրելի Վանիաս ոչ եւս է: Արդէն մէկ տարի է ան չկայ: Եւ առանց իր գոյութեան կեանքը խորապէս վչտալի է: Միակ մխիթարանքս զինք ճանչցած ըլլալու պարգեւն է: Հրաչալի զարմուհի մը, քոյր մը, ընկերուհի մը, եւ մանաւանդ՝ մտերիմ մը: Ինչպէ՞ս պատահեցաւ այս աղէտը: Ի՞նչ ունէր Աստուած իր միտքին մէջ: Սիրելի քոյրս եւ հօրեղբայրս այնքան հաչտ էին այս աչխարհի համար՝ որ Աստուած որոշեց չուտով իր մօտ կանչել զանոնք:

ՍԻՐԵԼԻ ՎԱՆԻԱՍ

Ինչպէս հազարաւոր լոյսի տարիներ հեռաւորութեան վրայ ճախրող տիեզերքի աստղերը՝ որոնք տակաւին կը չարունակեն փայլիլ իրենց յանգումէն ետք, նոյնպէս քու գեղեցիկ եւ ճառագայթող ժպիտդ յաւերժ պիտի մնան մեզի հետ: Քու սէրդ ընդմիչտ պիտի մնայ տիեզերքին մէջ:

Տուիր ու տուիր՝ առանց ակնկալելու որեւէ հատուցում: Սէրդ եւ գուրգուրանքդ յաղեցուցին չրջապատդ, երբեմն նոյնիսկ փոխարէնը ծարաւ ձգելով քեզի: Բայց բնաւ ալ հոգդ չէր, քանզի անչեղօրէն կ'ընթանայիր իրականացնել կեանքիդ նպատակը՝ հասնիլ, օգնել բոլորին: Ես եւս արժանի եղած եմ այս սիրոյն, որ, աւաղ, չկայ արդէն: Ոչ մէկ հեռաձայնային կապ այլեւս՝ մեր փոխադարձ տրամադրութիւնը բարձրացնելու: Ոչ մէկ այցելութիւն ղէպի Գահիրէ Նոր Տարուայ կամ Ծնունդի առիթով: Դեկտեմբեր 2003-ի մեր վերջին համատեղ Սուրբ Ծնունդը դրոչմըւած պիտի մնայ յիչողութեանս մէջ: Կախարդական էր ան: Ինչպէս միչտ կապուեցանք իրար հետ, բայց անգամ նոյնիսկ աւելի սերտօրէն: Կարծես ճակատագիրը անչչուկ կը պատրաստէր իր դաժան խաղը:

Չիմացանք որ մեր համատեղ մչակած ծրագիրները երբեք լոյս տեսնելու բախտը պիտի չունենային: Կ'ուզէի որ մեր ընտանիքին նուիրուած իմ ինքնակենսագրական չարժանկարին մէջ խաղայիր մեր մեծմօր դերը, քանզի չատ կը նմանէիր իր երիտասարդութեան: Կը պատրաստէինք նաեւ ներկայացնել երկու հոգինոց թատերգութիւն մը: Հապա ի՞նչ ըսել մեր կարճամեթրաժ չարժանկարին մասին՝ «Կախել» խորագիրով: Բոլորն ալ մէկ երկվայրկեանի մէջ անյայտացան: Մինակ կը զգամ եւ յաճախ մէջս ուժ չեմ գտներ չարունակելու ուղիս: Միակ բանը որ կը մղէ ինծի ընթանալ առաջ՝ քու քաջալերանքդ է, այն ժամանակ՝ երբ կասկածանքով եւ երկչոտութեամբ կը փորձէի որոնել իմ կեանքիս նպատակը: Քու ձայնդ տակաւին կը ղնգայ իմ ականջներուս մէջ՝ երբ դերասանական չարժումով կը կապկէիր ու կ'ըսէիր. «Ցուլը պէտք է կոտոչներէն բռնել եւ ղեկավարել»: Կ'ուզէիր որ բնաւ չվհատիմ: Ի՞նչ ուժով, ինչպէ՞ս:

Վերջին Ծնունդի նուէրդ՝ լուսամփոփը, որ չատ ծանր եւ մեծ ըլլալուն չկրցայ ճամբորդական ճամպրուկիս մէջ տեղաւորել, վերջապէս փոխադրեցի: Ան կը լուսաւորէ եւ կ'առաջնորդէ իմ ճանապարհս: Քու հոգիդ կը յայտնուի ամէն անգամ որ վառեմ զայն: Քու 43 տարիներդ հարստացուցին կեանքս: Այլեւս ո՞ւր պիտի գտնեմ այսպիսի քոյր մը: Այժմ այս բոլորը յիչատակ է լոկ:

Ամենուրեք կը զգամ քու ներկայութիւնդ, որ ինծի ուժ ու կորով կը պարգեւէ: Պիտի չարունակեմ ճանապարհս՝ քեզի համար, մեր երկուքին համար:

Կը յուսամ ինծի տեսնես վերէն: Գիտե՛մ որ կը տեսնես: Կը յիչե՞ս՝ խօսած էինք ասոր մասին:

Յոյսով եմ չեմ բռնած խելագարութեան ճամբան: Անընդհատ պէտք է յիչեցնեմ ինքզինքիս՝ թէ չունի՛մ այլընտրանք, թէ չե՛մ կրնար հրաժարիլ ինքս ինձմէ:

Պէ՞տք էր յարգէիր այս ժամադրութիւնը ճակատագիրին հետ: Զէի՞ր կրնար խաբել զայն Փարիզ երթալով, ինչպէս նախատեսուած էր ընել թատերախումբին հետ: Թերեւս ղեռ կրնաս... :

ՍԻՐԵԼԻ ՅԱԿՈԲ ՀՕԲԱՐՍ

Անկարելի էր երեւակայել թէ օր մը եթէ մահանայիր ի՞նչ պիտի պատահէր Վանիային: Ան չատ դժուար պիտի տանէր կորուստդ: Իսկ հակառակը երեւակայելն անգամ անկարելի էր: Շատ կապուած էիր իրարու: Կրնա՞յ ըլլալ արդեօք Աստուած ուզեց ձեր երկուքին ալ ղերծ պահել կորուստի փոխադարձ ցաւէն եւ որոչեց ձեզի միասին կանչել իր մօտ:

Կ'ըսեն՝ թէ հոգին աւելի դիւրին կը ճամբորդէ առանց մարմինին: Անհամբեր կը սպասեմ ձեզի՝ միանալու իրար հետ այս աչխարհին մէջ թէ միւս:

Ձեզ չատ սիրող՝

Նորա

Նորա Արմանի (Էքսէրճեան)
ղերասան/արտադրիչ
www.noraarmani.com

Վանիա Էքսէրճեանի տաղանդաւոր երեխաներուն հանդէպ ունեցած նուիրումը իրականացնելու համար, ինչպէս նաեւ անոր յիչատակը յարգելու եւ անմահ պահելու նպատակով պիտի հիմնուի կայք մը, որուն միջոցով կարելի պիտի ըլլայ օգնել կատարողական արուեստներու մէջ ընդունակութիւն ունեցող տաղանդաւոր երեխաներու: Ցաւելեալ տեղեկութիւններ ստանալու եւ մասնակցելու համար կրնաք գրել հետեւեալ ելեկտրահասցէին.

pemartgroup@yahoo.com

PEMART: 4 Stuyvesant Oval # 5C, NY NY 10009

«ՈՒԱՇԻՆԿԹՐՆ ՓՈՍԹ» ԹԵՐԹՆ ԱԼ ԹՈՒՐՔԻԱՆ ՏԵՍԱԻ ՈՐՊԷՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԿԻՐ

Հակառակ որ Պուշի կառավարութիւնը, ինչպէս ԱՄՆ-ի բոլոր նախորդ կառավարութիւնները կը մերժեն արտասանել հայկական ցեղասպանութիւն բառը, ԱՄՆ-ի զանազան շրջանակներէն կը բարձրանան ձայներ, որոնք անտես կ'առնեն ԱՄՆ-ի պաշտօնական այս կեցուածքը: Պիտի յիշուի որ անցեալները ԱՄՆ-ի Հայաստանի Դեսպան Էվանս պաշտօնապէս արտասանած էր «Ցեղասպանութիւն» բառը: Ան ըսած էր որ իր կարծիքով, այն ինչ որ պատահած էր 1915-ին, ցեղասպանութիւն էր: Դեսպանը յետոյ ստիպուեցաւ ըսել որ ասիկա իր անձնական կարծիքն էր եւ ԱՄՆ-ի իշխանութիւններու տեսակէտը չէր ցոյացներ, այնուհանդերձ արտայայտուած կարծիքը կարծիք է:

Հիմա Ամերիկեան նշանաւոր «Ուաշինկթըն Փոսթ» թերթն ալ հակասեց կառավարութեան կեցուածքին եւ Թուրքիան ցոյց տուաւ որպէս երկիր մը, ուր գործադրուած է հայկական ցեղասպանութիւնը: Ամերիկեան ազդեցիկ թերթին այս հրատարակութիւնը շատ լայն արձագանգ յառաջացուցած է Թուրքիոյ մէջ:

Ըստ «Ուաշինկթըն Փոսթ» թերթի, Թուրքիա մէկն է այն երկիրներէն, որոնք ցեղասպանութիւններու ու մարդկութեան դէմ յանցագործութիւններու երկիրներ են: Եւ թէ Թուրքիա այդ ցանկին առաջին գծին վրայ կուգայ: Թերթը իր այս վճիռը կը հիմնէ այն հաստատումին վրայ, թէ «1915-1918 թուականներուն Թուրքիոյ մէջ 1,5 միլիոն հայեր սպանուեցան»: Պատերազմական պայմաններու մէջ անմեղներու վրայ ալ զանգուածային սպանդներ գործադրուեցան այդ շրջաններուն:

Թերթը իր հաստատումները կը հիմնէ ԱՄՆ-ի մէջ հրէական ողջակիզման թանգարանի կից Խղճի Կոմիտէի կողմէ տրուած տեղեկութիւններու վրայ:

Այս տեղեկութիւններու լոյսին տակ ճշդուած են վերջին հարիւր տարիներու ընթացքին կայացած ցեղասպանութիւններու ու մարդկութեան դէմ ոճիրներու ցանկերը: Թուրքիոյ կողքին կը յիշուին Նացիները, որպէս հրէական ողջակիզման հեղինակներ, նաեւ Գամպոճիան, Պոսնիան ու Ռուանտան:

ՅԱՌԱՋԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՈՉ ԵԻՍ Է ՏԻԳՐԱՆ ՈՍԿՈՒՆԻՆ

Յաւով իմացանք ծանօթ հրապարակագիր եւ ազգային քաղաքական մեկնաբան Տիգրան Ոսկունիին մահը, որ տեղի ունեցած է Շաբաթ, 26 Փետրուար 2005-ին, յետ կարճատեւ հիւանդութեան:

Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ Չորեքշաբթի 2 Մարտ 2005-ին, Սան Ֆրանսիսքիոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ:

Այս տխուր առիթով խմբագրութիւնս ցաւակցութիւններ կը յայտնէ ողբացեալին անմիջական հարազատներուն եւ մասնաւորաբար «Նոր Կեանք» շաբաթաթերթին, որուն քաղաքական սիւնակին մնայուն մեկնաբանն էր ողբացեալը:

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

Խորունկ վշտով իմացանք թերթիս վաստակաշատ աշխատակիցներէն եւ խմբագրութեանս սիրելի բարեկամներէն նախկին եգիպտահայ՝ Տէր Վարդան Ա. Քհնյ. Տիւլկէրեանի դստեր Մարի Տարագճեան-Տիւլկէրեանի (ԱՄՆ) դառնաղետ մահը, որ պատահած է Կիրակի, 20 Փետրուար, առաւօտեան ժամը 6-ին:

Այս տխուր առիթով, խմբագրութիւնս կը յայտնէ իր անմնացորդ ցաւակցութիւնները մեր գրչեղբայր Հօր. Ա. Քհնյ. Տիւլկէրեանին, ինչպէս նաեւ հանգուցեալին ընտանեկան պարագաներուն, անոնց բոլորին մաղթելով ամենայն մխիթարութիւն:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ տեղեկացանք քէ մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Աշոտ եւ Լենա Նագաշեաններ (Երեւան), բախտաւորուած են անդրանիկ մանչ զաւակով մը զոր անուանակոչած են Արեգ:

Այս ուրախ առիթի ջերմօրէն կը շնորհաւորենք նորածին մանկան ծնողքը, մեծ ծնողները Տէր եւ Տիկին Հայկ եւ Այտա Նագաշեանները եւ Տէր եւ Տիկին Ֆելիքս եւ Սիւզան Գրիգորեանները եւ մեծ մեծմայրը Տիկին Զարուհի Զօրայեանը, մաղթելով նորածին մանկան երջանիկ եւ քաջառողջ կեանք:

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք հետեւեալ երաժշտական 15 հրատարակութիւնները, որոնց խմբագիրն է երաժշտագէտ՝ Հայկ Աւագեան.

ՏԻԳՐԱՆ ՁՈՒՀԱՃԵԱՆ

1.-«Ստեղծագործութիւններ դաշնակի համար», 246 էջ:
2.-«Մեներգներ եւ խմբերգներ դաշնակի նուագակցութեամբ», 94 էջ:
3.-«Ստեղծագործութիւններ նուագախումբի համար», 574 էջ:
4.-«Ստեղծագործութիւններ փողային նուագախումբի համար», 132 էջ:
5.-«Յաւերժ չարժում», դաշնակի եւ նուագախումբի համար, 66 էջ:

ԳՈՀԱՐԻԿ ՂԱԶԱՐՈՍԵԱՆ

1.-«Ստեղծագործութիւններ դաշնակի համար», 270 էջ:
2.-«Ստեղծագործութիւններ ջութակի եւ դաշնակի համար», 94 էջ:
3.-«Ստեղծագործութիւններ թաւջութակի եւ դաշնակի համար», 54 էջ:
4.-«Ստեղծագործութիւններ սրինգի եւ դաշնակի համար», 34 էջ:
5.-«Ստեղծագործութիւններ երգեհոնի համար», 38 էջ:
6.-«Ստեղծագործութիւններ լարային քառանուագի համար», 36 էջ:
7.-«Հայկական ծիսերգութիւն», դաշնակի, ջութակի եւ թաւջութակի համար, 20 էջ:
8.-«Ռոմանս. Կարօտի երգ», դաշնակի, սրինգի եւ ջութի համար, 16 էջ:
9.-«Ութ փոփոխակ Կոմիտաս Վարդապետի ժողովրդական եղանակի վրայ», սրինգի, 2 ջութակի, ջութի եւ թաւջութակի համար, 28 էջ:
10.-«Պատարագ. Նախաբան», օպուայի, 2 ջութակի, ջութի եւ թաւջութակի համար, 16 էջ:

Խմբագրութիւններուն մեծամասնութիւնը կատարուած է ըստ անտիպ ձեռագիրներու, որոնք կը տպագրուին առաջին անգամ:

Բոլոր հատորներն ալ լոյս տեսած են Գահիրէ, 2005 Փետրուար-Մարտին, մեկենասութեամբ Գահիրէի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան «Սաթենիկ Ճ. Զաքըր Հիմնադրամ»-ին, տպագրութեամբ Նուպար Տպագրատան:

Նշենք, որ Հ. Աւագեանի խմբագրութեամբ եւ Գահիրէի ՀԲԸՄ-ի մեկենասութեամբ նախապէս լոյս տեսած են երաժշտական բազմաթիւ հրատարակութիւններ: Ներկայ գիրքերը չարունակութիւնն են այս գործունէութեան: Մաղթենք՝ որ այս աշխատանքը կը չարունակուի:

ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաշտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ Կրօնական Ժողովի որոշումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պէտք է մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը

15 Ապրիլ 2005
20 Մայիս 2005
17 Յունիս 2005
22 Յուլիս 2005
19 Օգոստոս 2005
16 Սեպտեմբեր 2005
21 Հոկտեմբեր 2005
18 Նոյեմբեր 2005
16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպուսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաշտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ Կրօնական Ժողովի որոշումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պէտք է մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը

15 Ապրիլ 2005
20 Մայիս 2005
17 Յունիս 2005
22 Յուլիս 2005
19 Օգոստոս 2005
16 Սեպտեմբեր 2005
21 Հոկտեմբեր 2005
18 Նոյեմբեր 2005
16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպուսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

Իր ծննդեան տարեդարձին ուրախ առիթ, փոքրիկն Սերժ Թօսունեան կը նուիրէ 100

Իր չատ սիրելի եւ անմոռանալի մօր Ողբ. Սաթենիկ Վարձպետեանի մահուան Ա. տարելեցին առիթ Օր. Թագուհի Վարձպետեան կը նուիրէ 100

Իրենց չատ սիրելի եւ անմոռանալի բարեկամին Ողբ. Տոքթ. Յարութիւն (Արթօ) Արթինեանի վաղահաս մահուան տխուր առիթ եւ Անոր քաղցր յիշատակին, Տէր եւ Տիկին Էլիաս – Շուշան Գոսթանթին եւ դուստրը Գլոտին (Գանատա) կը նուիրեն 50

Տէր եւ Տիկին Նազարէթ Գարթալեան եւ դուստրը Մէրի կը նուիրեն 50

Իրենց չատ սիրելի անմոռանալի ազգականին Ողբ. Արթօ Արթինեանի մահուան տխուր առիթ Տէր եւ Տիկին Արա եւ Ռիթա Փափազեան կը նուիրեն 100

Ողբ. Տոքթ. Արթօ Արթինեանի մահուան տխուր առիթ վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր եւ Տիկին Վահան Կորտեան 100
Տիկին Շաքէ Եղուշեան 50

Ողբ. Ղազարոս Զօրլեանի մահուան տխուր առիթ վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր եւ Տիկին Վրէժ Սէֆէրեան 50
Տէր եւ Տիկին Դանիէլ Ճոճոեան 50
Տէր եւ Տիկին Պարգեւ Սարգիսեան 50
Տէր եւ Տիկին Արթօ Թոսունեան 50
Տէր եւ Տիկին Կարօ Թոսունեան 50

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Ողբ. Սարգիս Փափազեանի մահուան տխուր առիթ, վասն ցաւակցութեան Տիար Արմէն Տատուր եւ զաւակունք Արբակ եւ Աչոտ Տատուրեաններ կը նուիրեն.

«Արեւ»ին 50
«Այծեմնիկ» Հանգստ. Տան 50
«Ջահակիր»ին 50

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻՆ

Գալուստեանի հին չրջանաւարտ եւ նախկին ուսուցիչ Ողբ. Հայկ Ժամկոչեանի մահուան 6-րդ տարելիցին առիթով իր հարազատները՝ մանկապարտէզի երախաներուն Ս. Զատկուան ծրարի համար կը նուիրեն 200 Ե.Ո.:

ՍՐ. ՊՕՂՈՍ ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՑ ՊԱՏՐԱՐՈՒԹԵԱՆ

Իրենց չատ սիրելի եւ անմոռանալի զաւկին, ամուսնոյն, Հօր եւ եղբօր Ողբ. Յարութիւն (Արթօ) Արթինեանի կսկծալի մահուան տխուր առիթ եւ անոր անթառամ քաղցր յիշատակին, Արթինեան ընտանիք կը նուիրեն 300

Տիկին Արչալոյս Զիլինկիրեան 50

Ողբ. Մարի Կարապետ Քերամեանի մահուան տխուր առիթ եւ անոր քաղցր եւ խնկելի յիշատակին, Տիկին Հերմինէ (Միմիկ) Վարձպետեան կը նուիրէ 50

ՀԱՅ ԲԱՐԵՍԻՐԱՑ ՄԱՐՄԻՆ (ԱՂԵՔՍ.)

Ողբ. Սարգիս Ֆ. Փափազեանի քաղցր եւ անթառամ յիշատակին, մահուան տխուր առիթ վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր եւ Տիկին Միսաք Էյլէկեան եւ դուստրը Գարին 50

Տիկիններ Մարի եւ Հելէն Նշանեաններ 50

Հ.Բ.Ը.Մ.ՄԻՈՒԹԻՒՆ - Գահիրէ

ԳԱՀԻՐԷԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՓԵՐԱՅԻ ԵՒ ԳԱՀԻՐԷԻ Հ.Բ.Ը.Մ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Գեղարուեստական Ելոյթ Անգլերէն Լեզուով

«On The Couch With Nora Armani»

Հեղինակութիւն եւ Մեկնաբանութիւն՝

ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻ

Քեմադրութիւն՝

Ֆրանսուա Ըէրկուրլէյի

Կիրակի, 3 Ապրիլ 2005, երեկոյեան ժամը 8-ին

«ԿՈՒՄԿՈՒՐԵՅԱ» ԹԱՏԵՐԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

ՄԱՆՕԹ՝- Տոմսերը նախապէս ապահովելու համար դիմել Հ.Բ.Ը.Մ-ի՝ Հեռախօս 2916444:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԲԱՐԵՍԻՐԱՑ ՄԱՐՄԻՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՃԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՅԹ

ՀՈՎՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

Եգիպտոսի Հայոց Առաջնորդական Տեղապահ

ՀՈԳԵՇՆ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԺՈՐԺ ԼԷՅԼԷԿԵԱՆԻ

Կիրակի, 20 Մարտ 2005-ին կ.վ. ժամը 1:15-ին

TIKKA GRILL ճաշասրահին մէջ:

ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ Համահայկական երիտասարդական հիմնադրամը ս/թ Յուլիսի 15-ից Օգոստոսի 10-ը նախատեսում է անցկացնել ուսանողութեան եւ երիտասարդութեան «Բազէ» փառատօն:

Փառատօնի ընթացքում Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի 18-30 տարեկան երիտասարդներ միասին կ'անցկացնեն մարզական, մշակութային եւ այլ մրցութիւններով լի օրեր, ինչպէս նաեւ հայոց լեզուի եւ պատմութեան կարճատեւ դասընթացներ, կ'ունենան հետաքրքիր հանդիպումներ, կ'այցելեն Հայաստանի տեսարժան վայրեր:

Լրացուցիչ տեղեկութիւնների եւ մասնակցութեան պայմաններին ծանօթանալու համար դիմել Եգիպտոսում Հայաստանի դեսպանութիւն կամ Համահայկական երիտասարդական հիմադրամ հետեւեալ հասցեով.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ք. Երեւան 375001, Նալբանդեան փ. 29
Հեռ. (3471) 545801, Ֆաքս (3741) 545820
E-mail: baze2005@baze.am
URL: www.baze.am , www.all-armyouthfund.am

ԵԳԻՊՏՈՍԻՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՒԱՔ

Նախաձեռնութեամբ Մոնրէալի Եգիպտահայերու ընկերակցութեան, Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային հաւաքը տեղի կ'ունենայ 1-5 Սեպտեմբեր 2005, Թորոնթօ- Գանատայի մէջ:

Այս առթիւ կազմակերպուած է հինգօրեայ յատուկ յայտագիր:

Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային 2005 հաւաքի Եգիպտոս ներկայացուցիչներն են Տեարք՝

Գրիգոր Մարգարեան Գահիրէ՝ Հեռ. 4031796,
Վահէ Պէճօհանեան Աղեքսանդրիա՝ Հեռ. 4331520:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2005Թ.
ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՁԱՐ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՉԽԱՉԱՁԵՒԵԼ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	569.00
21 կարատ՝ կրամը		71.20
18 կարատ՝ կրամը		61.00

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1541 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 31 ՄԱՐՏ 2005 — ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դիկ. — عدد رقم ١٥٤١ الخميس ٣١ مارس ٢٠٠٥

ՔՈՉԱՐԵԱՆ ԵՒ ՓՈՒԹԻՆ ՄԱՄԼՈՅ ՄԻԱՅԵԱԼ ԱՍՈՒԼԻՍԻ ՄԸ ԸՆԹԱՑՔԻՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ՅԱՅՏՆԵՑԻՆ

Նախագահներ Ռոպերթ Քոչարեան եւ Վլատիմիր Փութին մամլոյ միացեալ ասուլիսի մը ընթացքին, ամփոփելով երկկողմանի հանդիպումներուն արդիւնքները, իրենց գոհունակութիւնը յայտնեցին հանդիպումներուն ժամանակ ձեռք բերուած համաձայնութիւններուն համար:

Քոչարեան ըսաւ, որ Փութինի հետ առանձնաղրոյցը չատ կառուցողական եղած է: Հանդիպման ընթացքին քննարկուած են երկկողմանի նշանակութեան քաղաքական, տնտեսական, ինչպէս նաեւ զինուորական հարցեր: Նաեւ քննարկուած էր Հայաստանի մէջ Ռուսիոյ տարուան կապակցութեամբ ծրագիրները, որպէսզի անոնք ըլլան ամբողջական եւ ներկայացնեն Ռուսիոյ ձեռքբերումները:

Նախագահ Քոչարեանի խօսքերով՝ Ռուսիոյ նախագահի հետ առանձնաղրոյցը չատ չինիչ եղած է, եւ քննուած են երկկողմանի նշանակութեան քաղաքական, տնտեսական, ինչպէս նաեւ ռազմատնտեսական հարցեր:

Քննուած են նաեւ Հայաստանի մէջ Ռուսիոյ տարուան կապակցութեամբ ծրագիրները, որպէսզի անոնք ամբողջութեամբ ներկայացնեն Ռուսիոյ իրագործումները: «Մասնաւորապէս՝ մենք քննարկել ենք ուժանիւթի ոլորտում համագործակցութեան խնդիրը. Ռուսաստանը ներկայացուած է մեր տնտեսութեան այս հատուածում: Մենք խօսել ենք նաեւ Հայաստանում ռուսական ներդրումների աշխուժացման մասին, եւ հայկական կողմը դա ողջունում է: Մենք կը ստեղծենք բոլոր պայմանները ռուսական պիղնէսի արդիւնաւէտ ներդրման համար», ըսաւ Քոչարեան:

Ան չեչտեց, որ հայ-ռուսական համագործակցութեան չատ լուրջ նեղրուժ կուտակուած է, որ կը վերաբերի ե՛ւ երկկողմանի քաղաքական յարաբերութիւններուն, ե՛ւ տնտեսական հարցերուն:

Ռուսիոյ նախագահ իր կարգին նոյնպէս նչեց, որ հանդիպումները եղած են օգտակար:

«Մենք գոհունակութեամբ նչեցինք, որ հայ-ռուսական յարաբերութիւնները կայուն զարգանում են բոլոր ուղղութիւններով՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ մշակութային, որի արդիւնքը Հայաստանում Ռուսաստանի տարուայ բացումն է», ըսաւ Փութին եւ նչեց, որ կողմերը համաձայնած են աչխուժացնել երկկողմանի տնտեսական յարաբերութիւնները, մասնաւորապէս ներդրումներու, ինչպէս նաեւ դրամատնային համակարգի մէջ: Ան խիստ կարեւոր նկատած է նաեւ երթեւեկի ենթակառոյցներու հարցը:

Արցախի առնչութեամբ Փութին ըսաւ, որ Ռուսիա պատրաստ է նպաստելու հիմնական խնդիրի լուծման՝ յոյս յայտնելով, որ յառաջիկային կը չարունակուին Ատրպէյճանի եւ Հայաստանի նախագահներուն հանդիպումները:

Քոչարեան եւ Փութին քննարկեցին նաեւ Ռուսիա - Ատրպէյճան յարաբերութիւնները ԱՊՀի չրջագիծին մէջ եւ յոյս յայտնեցին, որ այս կապակցութեամբ բոլոր խնդիրներուն լուծումը կը կատարուի:

Փութին հանդիպում ունեցաւ նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսին հետ:

Սուրբ Էջմիածինի մէջ, նախագահ Փութինը հիւրընկալեց Գարեգին Բ. կաթողիկոսը: Ան, ողջունելով բարձրաստիճան հիւրը, նչեց, որ Ռուսիոյ նախագահի այցը պիտի արձանագրուի Մայր աթոռի պատմութեան մէջ՝ իբրեւ հայ եւ ռուս ժողովուրդներու բարեկամութեան վկայութիւն: Կաթողիկոսը նչեց, որ պետութիւններու նախագահներու կողմէ երաչխաւորուող այդ բարեկամութեան ակունքներու մէջ կանգնած են եկեղեցիները: Էջմիածին այցի ընթացքին Ռուսիոյ նախագահը այցելեց Մայր աթոռի գանձարան եւ մոմ վառեց Մայր տաճարին մէջ:

Միւս կողմէ, Հայաստանի եւ Ռուսիոյ առաջին տիկինները՝ Պելլա Քոչարեան եւ Լիւտմիլա Փութին Երեւանի մէջ բացումը կատարեցին Հայաստանի մէջ Ռուսական Գիրքի Կեդրոնին եւ այցելեցին Գեղագիտական Ազգային Կեդրոնին: Փութին ստորագրեց «Հայաստանի մէջ Ռուսիոյ տարուան եւ Ռուսիոյ մէջ Հայաստանի տարուան կայացման մասին» հրամանագիր մը, ուր կ'ըսուի. «Ռուս-հայկական յարաբերութիւններու հետագայ զարգացման եւ երկկողմանի կապերու ընդլայնման նպատակով 2005-ին Հայաստանի մէջ կը կայանայ Ռուսիոյ տարի, իսկ 2006-ին Ռուսիոյ մէջ՝ Հայաստանի տարի»: Վերջապէս ընդառաջելով Փութինի հրաւէրին, նախագահ Քոչարեան Մայիս 8-ին Մոսկուայի մէջ պիտի մասնակցի Հայրենական Մեծ պատերազմի յաղթանակի վաթսունամեակի տօնակատարութեան:

ԱՐՑԱԽԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ՝ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԿԱՏԵՑ ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Մարտ 29-ին, Հայաստանի խորհրդարանին մէջ Արցախի հարցով կայացած ունկնդրութիւններու ընթացքին, Հայաստանի արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեան ներկայացուց երեք սկզբունքներ՝ Արցախի հարցի լուծման կապակցութեամբ:

Նախարար Օսկանեան ողջունելով նախաձեռնութիւնը, յայտնեց որ, այն հնարաւորութիւն է տալիս միասին քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի պատմութիւնը, նրա չուրջ զարգացումները, ներկայ իրավիճակն ու լուծման հեռանկարները: Կարծում եմ, որ այս գաղափարը ոչ միայն ղրական է, այլեւ ժամանակին ու տեղին: Այսպիսի համատեղ հասարակական քննարկումներն օգտակար են եւ լաւ հիմք են ծառայում նախաղրեալների ու հեռանկարների չուրջ առողջ քաղաքացիական բանավէճի համար՝ մտքում յստակօրէն ու մչտապէս ունենալով մի նպատակ. հասնել հակամարտութեան խաղաղ ու տեւական լուծման»:

Օսկանեան ներկայացուց հարցի քաղաքական զարգացումներու պատմականը եւ եղրափակեց ըսելով, որ Հայաստանի համար կան երեք հիմնական սկզբունքներ:

Օսկանեան եղրափակեց իր խօսքը յայտարարելով. «Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ատրպէյճանի ենթակայութեան տակ, Լեռնային Ղարաբաղը պէտք է աչխարհագրական կապ ունենայ Հայաստանի հետ, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութիւնը պէտք է երաչխաւորուած լինի: Այսօր մեզ համար խնդրի կարգաւորման հիմքը ԼՂ ժողովրդի ինքնորոչման իրաւունքի ամրագրումն է եւ դրա միջազգային ճանաչումը: Միայն Ատրպէյճանի կողմից այս փաստի ընդունումը եւ դրա փաստաթղթային ամրագրումը հնարաւոր կը դարձնի սկսելու խնդրի կարգաւորումը, այդ թւում նաեւ՝ հակամարտութեան հետեւանքների վերացումը»:

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչ Տիգրան Թորոսեան ներկայացուց իր կուսակցութեան դիրքորոշումը հիմնախնդիրի առնչութեամբ եւ յայտնեց, որ առաջնահերթը ԼՂ կարգավիճակի հարցն է՝ Արցախի անկախութիւնը:

ԼՂ հարցով Ռուսիոյ նախագահի լիազօր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսքի խումբի նախկին համանախագահ Վլատիմիր Քազիմիրով եւս դեկոյց ներկայացուց ունկնդրութեան ընթացքին: Ան անընդունելի համարեց «ազատագրուած տարածքներ» հասկացութեան գործածութիւնը:

«Աղերի-դարարաղեան հակամարտութիւն» ձեւակերպումը կարող էր յարմար լինել, սակայն պէտք է զբաղուել իրական քաղաքականութեամբ», ըսաւ Վլ. Քազիմիրով:

Իր խօսքերով, փաթեթային տարբերակը, իրագործելի ըլլալու պարագային, կրնայ խոչել լուծումը ըլլալ: Պէտք է կողմնորոշուիլ լուծման փուլային տարբերակի վրայ, բայց ոչ այն տարբերակի, որ կ'առաջարկէ Ատրպէյճանը:

Ռուս դիւանագէտը կարծիք յայտնեց, որ աւելի արդիւնաւէտ պիտի ըլլայ բազմափուլային տարբերակի մչակում, որ պիտի պարունակէ տարբեր փոքր փաթեթներ: Վլ. Քազիմիրով նկատեց, որ եթէ Հ. Ալիեւ փուլային տարբերակի մէջ «տարածքներու ազատման» տակ կը հասկնար ԼՂ սահմաններէն դուրս գտնուող հողերը, ապա Իլհամ Ալիեւը աւելի վտանգաւոր դիրքորոշում ունի հակամարտութեան լուծման առնչութեամբ, ան «տարածքներ» ըսելով կը հասկնայ նաեւ Արցախի տարածքը:

2

ՄԻԱՑ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԱԻԵԼԻ ՔԱՆ ԻՆՆԻՍՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԿԸ ԴԻՄԵՆ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՇԻ ՈՐՊԷՍԶԻ ՊԱՏՇԱՃՕՐԷՆ ՃԱՆՉՆԱՅ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ

Կը տեղեկանանք թէ աւելցած է թիւը այն քոնկրէսականներուն, որոնք նամակով մը նախագահ Պուչէն կը պահանջեն յարգել ընտրապայքարի ընթացքին իր կատարած խոստումը եւ Հայկական Ցեղասպանութիւնը պատչաճօրէն ճանչնալ իբրեւ «ցեղասպանութիւն»: Յարդ աւելի քան 90 քոնկրէսականներ ստորագրած են այս պահանջով Սպիտակ տուն յղուելիք նամակը:

Քոնկրէսի Հայկական հարցերու համախմբումի համանախագահներ Ֆրէնք Փալոնի եւ Ճօ Նոլընպըրգի նախաձեռնած այս նամակով, նախագահ Ճորճ Պուչին կոչ կ'ուղղեն միանալու Ներկայացուցիչներու տան անդամներուն, Ապրիլ 24ի ոգեկոչման առիթով կատարելիք իր յայտարարութեան մէջ «վերահաստատելու համար Հայկական Ցեղասպանութեան առնչուող Միացեալ Նահանգներու արձանագրութիւնները»:

Քոնկրէսական նամակին մէջ նախագահ Պուչին կ'ըսուի. «Ձեր յայտարարութեան մէջ, Հայ ժողովուրդին դէմ գործադրուած ահարկու բռնարարքները պատչաճօրէն իբրեւ "ցեղասպանութիւն" ճանչնալով՝ դուք պիտի պատուէք չատ մը ամերիկացիներ, որոնք օգտակար դարձան, որ սկիզբ առնէ ԱՄՆ-ի դիւանագիտական, քաղաքական եւ մարդասիրական աննախընթաց արչաւը, վերջ դնելու համար այս ոճիրին եւ պաչտպանելու համար վերապրողները»:

Մինչեւ Մարտ 25, սոյն նամակը ստորագրած է աւելի քան իննիսուն քոնկրէսականներ:

ՍՈՒՐԻՈՅ 12 ՑԵՂԱԽՈՒՄԲԵՐՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ Ծիծեռնակաբերդ

Սուրիոյ 12 ցեղախումբերու առաջնորդները, որոնք երկու օրէ ի վեր Հայաստան կը գտնուէին «Հայկական Ցեղասպանութեան» 90րդ տարելիցի ծիրէն ներս, 29 Մարտին այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ զետեղեցին Ցեղասպանութեան զոհերու յիշատակը յաւերժացնող յուշակոթողին:

Լրագրողներու հետ զրոյցի ընթացքին, Թայ ցեղախումբի առաջնորդ Մուհամմէտ Էլ Ֆարիֆ յայտնեց, որ Տէր Զօրի անապատէն շուրջ 70 քիլոմեթր հեռաւորութեան վրայ գտնուող բնակավայրերու մէջ ապրող արաբները, իրենց նախնիքը, պատսպարած եւ օգնութիւն ցուցաբերած են «թրքական կայսրութեան կողմէ դէպի անապատ քշուած ու մահուան դատապարտուած հայերուն»: Կարգ մը հայ աղջիկներ նոյնիսկ ամուսնացան արաբ երիտասարդներու հետ:

«Մենք հիմա նոյն արիւնը ունինք», ըսաւ ան՝ տեղե- 2

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԸ ՊԱՀԱՆՋԷ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԵՐԿԻՐՆԵՐԷՆ

Թուրքիայի արտգործ նախարար Ապտուլահ Կիւլը, դիմելով Հայոց ցեղասպանութիւնը ճանչած երկիրներուն, յայտարարած է. «Հաչուետու եղէք ձեր կատարածին համար, ապացուցէք այդ հաւաստիացումները»: Անոր խօսքերով, Թուրք եւ Հայ ժողովուրդները «հազար տարի կողք կողքի ապրած են» եւ այդ ընթացքին «լրացուցած են միմեանց մչակոյթն ու անվտանգութիւնը»; «Ցեղասպանութեան մասին պընդումները յօրինուածք են, յերիւրանք»,-ընդգծած է ան:

Ապտուլահ Կիւլը նչած է, որ «այն երկիրները, որոնք նման պնդումներով հանդէս կու գան Թուրքիայի դէմ, պարտաւոր են ապացուցել դրանք»: Ան նաեւ աւելցուցած է, թէ ինչպէս Թուրքիան է բացել իր արխիւները, այնպէս էլ՝ «մինչեւ վերջ պիտի բացուեն Լենինկրատի, Անգլիայի, Փարիզի եւ Հայաստանի արխիւները»:

ՋԱՀԱԿԻՐ

ԿԻՊՐՈՍ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու, Կիպրոսի հայ հասարակութեան կը յայտնենք, թէ Կիպրոսի տարածքին կեանքի կոչուած է Ս.Դ.Հնչակեան կուսակցութեան Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը:

Արդարեւ, կիպրահայ կեանքի խճանկարին վրայ կու գայ աւելնալու նոր մշակութային-քաղաքական կազմակերպութիւն մը, որ ընդհանրապէս հայ կեանքէն ներս կը գործէ 1887-էն ի վեր:

Պատմական հայուստ աւանդներ ունեցող, հայ ազգային-ազատագրական պայքարին մէջ անհամար նահատակներ ընծայաբերած, ընկերվարական գաղափարախօսութեամբ տոգորուած, մարդկային եւ ազգային իրաւունքներու համար անմնացորդ զոհաբերուած եւ խաղաղութեան ու հաւասարութեան ջերմ պաշտպանը հանդիսացած Ս.Դ.Հ.Կ.-ի Նոր Սերունդ Մշակութային Միութեան ծնունդը Կիպրոսէն ներս պատահականութենէ աւելի անհրաժեշտութիւն մըն է՝ նկատի առնելով հայ կեանքին պարզած բազմաթիւ անմխիթար երեսները՝ ազգայինէն մինչեւ քաղաքական, մշակութայինէն մինչեւ եկեղեցական ու կրթական:

Ս.Դ.Հ.Կ.-ի Նոր Սերունդ Մշակութային Միութեան Կիպրոսի միաւորը կը հետեւի կուսակցութեան ընդհանուր քաղաքական-գաղափարախօսական-մշակութային ուղղութեանց, պիտի գործէ Կիպրոսի մէջ եւ հետեւաբար եւրոպական շրջածիրէն ներս՝ իր մտահոգութեանց առաջնահերթութիւնները սեպելով՝

-Կիպրահայ կեանքը՝ բոլոր երեսակներով:
-Հայաստան-Կիպրոս յարաբերութիւնները:
-Հայաստան-Եւրոպա յարաբերութիւնները:
-Հայ կեանքի բոլոր բնագաւառները՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի:
-Լայն գործակցութիւն տեղական կազմակերպութեանց եւ Կիպրոսի եղբայրական ժողովուրդին հետ:
-Կիպրոսի հարցին արդար լուծում:

Վստահ ենք, թէ իր ծնունդէն ի վեր հայ ժողովուրդի կողքին կանգնած եւ հայ ազգային-մշակութային ինքնութեան կառչած մեր կազմակերպութիւնը ջերմ արձագանգ պիտի գտնէ կիպրահայ հասարակութեան մօտ, քանի ան իր պատմական առաքելութեամբ կ'արտայայտէ մեր ժողովուրդին շահերն ու բաղձանքները: Անկասկած, Ամբողջական Հայաստանը իր տեսլականը որդեգրած եւ ընկերվարութիւնը իր դաւանանքը ընդունած Ս.Դ.Հ.Կ-ի Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը նաեւ՝ իր խօսքն ու վճիռը ունի այս օրերուն՝ աշխարհի տարբեր ծագերուն եւ հետեւաբար նաեւ Կիպրոսի տարածքին:

Յուսանք, մեր երթը կ'ըլլայ անխափան եւ ճանապարհը մշտադալար:

Ն. Ս. Մ. Մ. ՀԻՄՆԱԴԻՐ ՍԱՐՄԻՆ

ՀԱԼԷՊ

ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ՝ «ԱՆԻ ՔԱՂԱՔԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԸՆԴՄԷՋԷՆ»

Հալէպի Սուրբ Խաչ եկեղեցւոյ «Արարատեան» սրահին մէջ, Թէքէեան Մշակութային Միութեան եւ Տլսրունի Ուսանողական Երիտասարդաց Միութեան կազմակերպութեամբ եւ Հայ Կաթողիկէներու Բերիոյ Թեմի առաջնորդ Պետրոս Արք. Մուրատեանի հովանաւորութեամբ տեղի ունեցան ղոյզ դասախօսութիւններ՝ «Անի քաղաքը պատմութեան ընդմէջէն» նիւթով:

Մարտ 11-ին տեղի ունեցած դասախօսութեան բացումը կատարեց Թէքէեան Մշակութային Միութեան տեղական վարչութեան ատենապետ Ժողէֆ Օհանեան, որ նշեց, թէ հայկական բոլոր միութիւնները ո՛չ միայն կը տանին հայապահպանման գործունէութիւն, այլ մանաւանդ նոր սերունդին կը փորձեն ծանօթացնել հայոց պատմութիւնը եւ հայկական ճարտարապետական կոթողներն ու պատմական քաղաքները: Օրուան դասախօսը՝ Մխաք Քէլէչեան, պատմական Անի քաղաքէն առաջին անգամ ըլլալով ցուցադրուող նկարներու սահիկներով ներկայացուց իր դասախօսութիւնը: «Հազարամեայ Անին տակաւին կ'ապրի ու կը չնչէ իր հոյակերտ եւ հայաոճ տաճարներով, եւ մարդիկ որքան ալ փորձեն խեղաթիւրել պատմութիւնը, սակայն բառերը կը մնան անմահ վկաներ, որոնք սուտ խօսիլ չեն գիտեր», ըսաւ ան:

Հ.Բ.Ը.Մ.ի «Լազար Նաճարեան» երկրորդական վարժարանին մէջ, Քէլէչեան ներկայացուց սահիկներով ցուցադրութիւն՝ «Դէպի Արարատ» նիւթով:

1 ՍՈՒՐԻՈՅ 12 ՑԵՂԱԽՈՒՄԲԵՐՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

կացնելով, որ այդ բոլորը ինք լսած է իր պապերէն: Ան նշեց, որ ինք կ'արտայայտէ իր աշիրէթի (ցեղախումբի), նաեւ արաբական միւս ցեղախումբերու տեսակէտները:

Նաուաֆ Էլ Պաշիրի խօսքերով, իրենց ցեղախումբին մէջ կ'ապրին շուրջ 100 ընտանիքներ, որոնք թրքական տեղահանութիւնը վերապրած հայերու սերունդներ են:

Նոյն օրը արաբ ցեղախումբերու առաջնորդները ընդունուեցան Վարչապետ Մարգարեանի կողմէ: Վկայակոչելով հայ-սուրիական աւանդական բարեկամական կապերը եւ յարաբերութիւնները, Վարչապետ Մարգարեան շնորհակալութիւն յայտնեց արաբ ժողովուրդին, Սուրիոյ ցեղախումբերու առաջնորդներուն՝ որոնք 1915ի Մեծ Եղեռնի օրհասական օրերուն իրենց բնօրրանէն տեղահանուած տասնեակ հազարաւոր հայերուն ապաստան տուած են: Վարչապետը ընդգծեց, որ այսօր, երբ ամբողջ հայութիւնը կը նշէ Ցեղասպանութեան 90րդ տարելիցը, հայ ժողովուրդը արժանին կը հատուցէ նաեւ բոլոր անոնց, որոնք իրենց ներդրումը ունեցան այդ մեծագոյն ոճիրը դատապարտելու աշխատանքին մէջ:

Պատուիրակութեան անդամներու խնդրանքով, վարչապետը ներկայացուց նաեւ Հայաստանի քաղաքական ու տնտեսական վիճակը, զարգացման հեռանկարները, յարաբերութիւնները դրացի երկիրներու հետ:

Անդրադառնալով տարածքաշրջանային խնդիրներուն, Մարգարեան կարեւոր նկատեց նաեւ Սուրիոյ եւ Լիբանանի միջեւ յարաբերութիւններու վերջնական լուծումը եւ Մերձաւոր Արեւելքի մէջ տեւական խաղաղութեան հաստատումը:

Շնորհակալութիւն յայտնելով Հայաստանի կառավարութեան եւ ժողովուրդին՝ ջերմ ընդունելութեան համար, Սուրիոյ ցեղախումբերու առաջնորդները, իրենց կարգին նշեցին, որ տասնամեակներ առաջ, սատարելով մեծ արհաւիրքի մէջ յայտնուած հայ ժողովուրդին, իրենց նախնիները ըրած են այն նուազագոյնը, ինչ կը թելադրէ մարդկային պարտքն ու խիղճը եւ ընդգծեցին, որ այսօր ալ հայերն ու արաբները Սուրիոյ մէջ կ'ապրին հաշտ ու համերաշխ:

ՌՈՒՍԻԱ ԿՐՆԱՅ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՈԱՋՄԱԿԱՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱԴՐԵԼ

«Ռուսաստանը մտադիր է Ախալքալաքում գտնուող իր ռազմակայանը տեղափոխել Հայաստան», կը հաղորդէ Մոսկուայի մէջ լոյս տեսնող «Քոմերսանտ» թերթը, իր Մարտ 25 թիւի համարով:

Վրաստանէն ռուսական ռազմակայաններու դուրս բերելու ամենահաւանական ժամկէտը, ըստ թերթի, 2007 է, որմէ յետոյ զօրքն ու զինամթերքը դուրս պիտի բերուին Ախալքալաքէն եւ տեղաւորուին Հայաստանի ռուսական 102րդ խարիսխի մէջ:

«Քոմերսանտ» կը նշէ, որ երեւան լիովին կ'աջակցի այս մտադրութեան՝ պայմանով, որ լուծուի Հայաստանի չրջափակման հարցը:

ԱՐՑԱԽԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ՝...

Աժ նախագահ Արթուր Բաղդասարեան իր խօսքի մէջ յայտնեց, որ խորհրդարանական քաղաքական ուժերու եւ հանրութեան լայն խաւերու տեսակէտներու համադրմամբ, հնարաւոր պիտի ըլլայ ներկայացնել հայկական կողմի մօտեցումները:

Խորհրդարանի արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեան ըսաւ, թէ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման նպատակը Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքի իրականացումն է՝ միջազգային ճանաչումով:

Ռուստամեան անընդունելի համարեց Արցախի ընդգրկումով Ատրպէյճանի հողային ամբողջականութեան սկզբունքը: Ատրպէյճան կորսնցուցած է բացառապէս Խ. Միութեան գոյութեամբ պայմանաւորուած իրաւունքները Արցախի տարածքի նկատմամբ՝ մարդու իրաւունքներու յարգման, ազգամիջեան համերաշխութեան ապահովման, տարածաշրջանային կայունութեան պահպանման սկզբունքով արդիւնաւէտ կառավարում իրականացնելու անընդունակութեան պատճառով եւ անհրաժեշտ է ամրագրել Հայաստանի՝ իբրեւ Արցախի անվտանգութեան եւ անկախութեան երաշխաւորի կարգավիճակը:

Ռուստամեան կոչ ուղղեց որ չփոթի մը գոյութիւն ունի որ յառաջացած է հակամարտութեան մէջ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տեղի ու դերի անյստակութեան պատճառով: «Պէտք է յստակ սահմանել, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտութեան հիմնական կողմ է: Հայաստանի դերը եղել եւ մնում է ապահովել անվտանգութիւնն ու անկախութիւնը: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի դեռեւս միջազգայնօրէն չճանաչուած լինելու պատճառով տարբեր միջազգային ատեաններում ներկայացնում եւ պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող ամբողջովին փոխարինել նրան», կարեւորեց Ռուստամեան:

«Հանրապետութիւն» կուսակցութեան խորհուրդի նախագահ, «Արդարութիւն» խմբակցութեան անդամ, Արցախեան ազատամարտի մասնակից Ալպերթ Բաղէեան իր դեկոյցի մէջ յայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բուն պատճառը անբնական կարգավիճակն էր Ատրպէյճանի կազմի մէջ:

Ըստ Բաղէեանի, տարածաշրջանի մէջ կայուն եւ երկարատեւ խաղաղութեան գլխաւոր նախապայման պէտք է ըլլայ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի ճանաչումը Ատրպէյճանի եւ միջազգային հանրութեան կողմէ:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Մարտի 26-ին, Եգիպտոսի այտգործնախարարութեան ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցութեան հիմնադրամի հրաւէրով Գահիրէ ժամանեցին 15 հայ դիւանագէտներ՝ վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով:

Մարտի 27-ին Եգիպտոսի ԱԳՆ դիւանագիտական ակադեմայում կայացաւ դասընթացների բացման պաշտօնական արարողութիւնը, որին ներկայ էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռուբէն Կարապետեանը, դիւանագիտական ակադեմիայի տնօրէն, դեսպան Հիշամ էլ Զիմաթին եւ Եգիպտոսի արտգործնախարարութեան ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցութեան հիմնադրամի տնօրէն, դեսպան Ալի Կալալ Պասիունին: Արարողութեանը մասնակցում էին նաեւ Եգիպտոսում Վրաստանի գործերի հաւատարմատար Բնժան Շոնիան եւ վրացի 20 դիւանագէտներ, որոնք նոյնպէս Գահիրէ են ժամանել վերապատրաստման նպատակով:

Դասընթացների մասնակից հայ եւ վրացի դիւանագէտներին ողջոյնի խօսքով դիմեցին դիւանագիտական ակադեմիայի եւ հիմնադրամի տնօրէնները, ինչպէս նաեւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանը եւ Վրաստանի հաւատարմատարը:

Նախորդ նման արարողութիւններից յիշեալ միջոցառումը տարբերւում էր նրանով, որ առաջին անգամ միջոցառմանը մասնակցում էր նաեւ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչ, յանճինս Տիկին Կասիա Ճղաղեանի:

Հանդիպման աւարտին Տիկին Ճղալեանը հանդէս եկաւ եգիպտահայ համայնքի մասին ելոյթով: Իր համառօտ ելոյթում Տիկին Ճղալեանը կարողացաւ ոչ միայն ներկայացնել համայնքի երկար դարերի պատմութիւնը, այլեւ այն մեծ դերը, որ ունեցել են եգիպտահայերը Եգիպտոսի քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային կեանքում:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊԱՏԱԼԵԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Միացեալ Նահանգներու մէջ, վերջերս հիմնուած է Յովհաննէս Պատալեան Երաժշտական Հիմնադրամ: Սոյն Հիմնադրամին առաքելութիւնն է վառ պահել երգչի երազը՝ փոխանցելով այն որպէս ժառանգութիւն՝ ապագայ սերունդներին: Մեծ վարպետի տենչն էր ... *լսել հայ երգը ամէն մի հայ օջախից, ուր էլ որ ապրում է հայը:* Նա ընդգրկեց այս երազը իր արուեստի մէջ, խօսքի մէջ եւ մասնաւորաբար իր գործի մէջ եւ որպէս ուսուցիչ հայ երգի հետ միասին ան ներշնչեց նոր սերունդներուն ազգային շնչով: Անոր համար հայ երգը այն սիւներէն մինն է, որի վրայ յաւերժապէս կանգնած է հայ մշակոյթը՝ հզօր եւ փառաւոր:

Հիմնադրամէն կարող են օգտուիլ ամենուրէք այն ուսանողները որոնք կը զբաղուին հայկական երաժշտութեամբ՝ ըլլալով այդ երաժշտական դպրոցի մէջ կամ անհատ ուսուցիչի մօտ: Իւրաքանչիւր թեկնածու նիւթական կարիքներու հետ միասին պէտք է նաեւ գնահատուի իր ուսուցիչի կամ դպրոցի վարչական կազմի կողմէն: Հիմնադրամը կ'օժանդակէ նաեւ երաժշտութեան ուսուցիչներուն ինչպէս նաեւ այն անձերուն եւ կազմակերպութիւններուն, որոնք կը ստեղծեն ժողովրդական երաժշտական գործիքներ, երաժշտութիւն եւ գիրքեր ուսանողներու համար:

2006Ի ԱՇԽԱՐՀԻ ՕՏՆԱԳՆԴԱԿԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ՉՈՒՄՆԵՐՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ՄՐՑԱՇԱՐՔԻ ԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Եւրոպայի գօտիէն ներս տեղի ունեցող 2006-ի Աչխարհի ոտնագնդակի զտումի մրցումներուն, անցեալ Շաբաթ օր տեղի ունեցան բազմաթիւ ճակատումներ՝ ութ խմբակներէն ներս:

Ա. խմբակէն ներս, Հայաստանի ազգային խումբը, Երեւանի մէջ յաջողեցաւ արձանագրել մրցաշարքի իր առաջին յաղթանակը, 2 - 1 արդիւնքով պարտութեան մատնելով իր հիւրը՝ Անտոռան: Իր կատարած նախորդ հինգ մրցումներէն միայն մէկ կէտ ապահոված Հայաստան, Ա. կիսախաղին տիրապետելով իր մրցակիցին վրայ, յաջողեցաւ միայն մէկ կոլ նշանակել, այդ ալ չնորհիւ՝ Արա Յակոբեանի (31րդ), որ պարտութեան մատնեց բերդապահ Քոլտօ Ալվարէսը: 56րդ վայրկեանին Ֆեռնանտօ Սիլվա նշանակեց հիւր կազմին կոլը պարտութեան մատնելով Հայաստանի բերդապահ Ռոման Պերեզովսքին:

75րդ վայրկեանին, միջնապահ Ռոմիկ Խաչատրեան որ մաս կը կազմէ Յունական Օ.Ֆ.Ի. Կրետէ խումբին, հեռուէն զօրաւոր ոմբային հարուած մը արձակելով մրցակից կազմին բերդէն ներս, նշանակեց Հայաստանի երկրորդ կոլը:

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք Հայաստան վերջին դիրքէն բարձրացաւ նախավերջին դիրք, իր ունեցած կոլէվըրէյճին չնորհիւ եւ գերազանցեց Ֆրանսայի եւ Սպանիոյ սահմաններուն միջեւ կորսուած այս փոքր երկիրը՝ Անտոռան: Նշենք, որ Հայաստանի կազմէն կը բացակայէին խմբապետ Յարութիւն Վարդանեան եւ Արթիւր Պետրոսեան: Երկուքն ալ վիրաւոր էին:

Հայաստանի ազգային խումբին ֆրանսացի մարզիչ Պեռնար Քազոնի թէեւ իր կազմին հետ արձանագրեց իր առաջին յաղթանակը:

6րդ խմբակէն ներս, Վարշաւայի մէջ, Լեհաստան 8 - 0 արդիւնքով ջախջախեց Ազրպէյճանը, որ կը գրաւէ վերջին դիրքը:

ԴԱՍԱԿՈՐՈՒՄ

Ակմբակ.	ՆՇԱՆԱԿԱԾ ԿՈԼ.	ՍՏԱՑԱԾ ԿՈԼ.	ԿԷՏ
Հոլանտա	12	3	13
Զելսիա	10	5	12
Ռումանիա	10	7	10
Ֆինլանտա	13	0	9
Մակեդոնիա	6	7	5
Հայաստան	4	13	4
Անտոռա	3	13	4

ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ

«THE ARMENIAN GENOCIDE AND HISTORICAL MEMORY»

Հեղինակ՝ Prof. Dr. VERJINE SVAZLIAN

Թարգմանած հայերէնէ՝ ՏԻԳՐԱՆ ԾՈՒԼԻԿԵԱՆ

Անցեալ տարի ուրախութեամբ ստացանք հայրենի ականաւոր մտաւորականուհի Փրոֆ. Դոկտ. Վերժինէ Սվազլեանի 2003 թուականին հրատարակուած ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատարակչութեան կողմէ «Հայոց ցեղասպանութիւնը եւ պատմական յիշողութիւնը» խորագրով հայերէն լեզուով ուսումնասիրութեան անգլերէնի թարգմանութիւնը վերոյիշեալ խորագրով, նախկին եգիպտահայ, հայրենադարձ մտաւորական Տիգրան Ծուլիկեանի (2004-ին):

Փրոֆ. Դոկտ. Վերժինէ Սվազլեան ծնած է Աղեքսանդրիա (Եգիպտոս) 1934 թուականին, դուստրը՝ Գառնիկ Սվազլեանի:

Գ. Սվազլեան ծնած է 1904-ին, Կեսարիա եւ Համիտեան կոտորածներէն խոյս տուած է իր ծնողաց հետ եւ ապաստանած Իզմիր քաղաքը, ուր ստացած է հայեցի կրթութիւնը Մեսրոպեան ազգային վարժարանին մէջ, ապա իր ուսումը շարունակած է տեղւոյն Վիեննայի Մխիթարեան կրթարանին մէջ, յետոյ կատարելագործած է իր ուսումը ֆրանսական ուսումնարանին մէջ:

Քեմալական թուրքերու 1922 թուականին Իզմիր քաղաքի հայ եւ յոյն ազգաբնակչութեան դէմ գործադրուած սանձարձակ կոտորածները, բնակարաններու թալանումին ու հրկիզումին ականատես պատանի Գառնիկի հոգւոյ վրայ մեծ ազդեցութիւն գործած են եւ սարսափով, այդ հալածանքներէն խոյս կուտայ Յունաստան, սակայն անտեղի պայմանները կը ստիպեն զինք հեռանալ եւ ի վերջոյ կը հանգրուանի Աղեքսանդրիա քաղաքը:

Տարագիրի տառապանքն ու թշուառութիւնը ճաշակած այս երիտասարդը սեփական ապրուստի միջոցները որոշ չափով ապահովելէ ետք, կը լուծուի համայնքային ազգային գործունէութեան եւ կ'աջակցի յօդուածագրութեամբ հայկական մամուլին:

1947-ին, բազմաթիւ եգիպտահայերու հետ ընտանեօք կը հայրենադարձէ, ուր կը մտնէ հայրենի ծառայութեան մէջ:

Դուստրը՝ Վերժինէն կ'ուսանի: 1956-ին «գերազանցութեամբ» կ'աւարտէ Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի Հայոց լեզուի եւ գրականութեան բաժինը: 1955 թուականէն սկսեալ աշխատած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի Մ. Աբեղեանի անուան Գրականութեան Ինստիտուտին մէջ: Թեկնածուական ուսումնառութեան ընթացքին, Մ. Աբեղեանի անուան Ինստիտուտի անհատական թոշակառու եղած է: 1961-ին աշխատած է ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ Ազգագրութեան Ինստիտուտին մէջ, իսկ 1996-ին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտուտին մէջ: 1965-ին պաշտպանած է թեկնածուական, ապա՝ 1995-ին դոկտորական թեզը:

Փրոֆ. Դոկտ. Վերժինէ Սվազլեան մասնակցած է Հայաստանի եւ միջազգային կարգ մը գիտաժողովներու, հանդէս եկած է բանագիտութեան, ժողովրդագիտութեան, ու Հայ Դատին առընչուող նիւթերով, ունի բազմաթիւ գիտական հրատարակութիւններ Հայաստանի եւ Սփիւռքի մէջ:

1955-էն սկսեալ անձնական նախաձեռնութեամբ գրի առած է եւ կորուստէ փրկած Արեւմտահայաստանէն, Կիլիկիայէն եւ Անատոլէն տարագրուած հայրենաղարձներու տարբեր բարբառներով ականատես վերապրողներու վկայութիւնները, պատմած յուշերը եւ պատմական բնոյթի երգերը 1915-22 երկարող տարիներուն կատարուած Հայոց ցեղասպանութեան կապակցութեամբ:

Այս հատորը ձօնուած է Հայոց ցեղասպանութեան 90-ամեակի ոգեկոչման, որ իր բովանդակութեամբ հայ թէ օտար ընթերցողները պիտի լուսաբանէ 1915-22 տարիներուն հայ ժողովուրդին դէմ գործուած, կանխամտածուած ու ծրագրուած Մեծ Եղեռնին Հայոց ցեղասպանութեան նպատակը, սլտայոյզ ու վայրագ իրարայաջորդ ոճրային արարքները, զորս արձանագրած է գեղարուեստական մշակումով եւ քննարկումներով մեկնաբանած է հմտօրէն հեղինակը:

Գիրքը կը պարփակէ ընտիր տպագրութեամբ 158 էջեր, ամփոփ նախաբանով ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ Դոկտ. Փրոֆ. Սարգիս Յարութիւնեանի: Անգլերէնի խմբագիրն է Արիս Կ. Սեւակի (ԱՄՆ), թրքերէնի խմբագիրը՝ Տիգրան Տէրողոսմիսճեան: Հրատարակութեան երաշխաւորն է Սբ. Մէրի հայ առաքելական եկեղեցւոյ հովիւ՝ Հայր Վռամանէս Գալայճեան:

Գրախօսականի սահմաններու մէջ մենք վեր կ'առնենք կարգ մը տրուած տուեալներ, գաղափար մը տալու ընթերցողին գիրքին արժէքին, տրուած վկայութիւններուն ականատես-վերապրողներու կողմէ, որոնք շատ կարեւոր տուեալներ են Հայոց ցեղասպանութեան կապակցութեամբ:

Յատկանշական է Արդուին ծնած 1910-ին Նեկտար Գասպարեանի կատարած վկայութիւնը. *«Ութսուն տարիէն աւելի անցեր է, բայց ես մինչեւ այսօր չեմ կրնար մոռնալ վաղամեռիկ սիրելի հայրս, մայրս, մօրեղբայրս, մեծմայրս, հարեւաններս, մեր բոլոր ազգականները, որոնք գազանաբար սպաննուեցան եւ մեզի քաղուցին անտէր ու անօգնական: Ամբողջ կեանքիս ընթացքին միշտ կը յիշեմ այդ սարսափելի տեսարանները, որոնք տեսած եմ աչքերուս եւ ես երբեք հանգիստ չեմ: Ես այնքան արցունք եմ թափեր»*: (Էջ 15):

Ուրիշ վկայութիւն մըն ալ, նոյնքան կարեւոր Հայոց ցեղասպանութեան կապակցութեամբ, վերապրող Վերժինէ Գասապեանի կողմէ, որ ծնած է Այնթապ 1912-ին. *«Թուրքերը սպաննեցին հայրս՝ Գրիգորը, մայրս՝ Տուտուն, եղբայրս՝ Յակոբը եւ քոյրս՝ Նուրիձան աչքիս առջեւ: Այս բոլորը տեսած եմ աչքերովս եւ չեմ կրնար մինչեւ այսօր այդ օրը մոռնալ...»* (Վերապրողը սկսաւ լալ եւ չկարողացաւ շարունակել պատմել իր յիշողութիւնը - Վ. Սվազլեանի սեփական արխիւէն - Անտիպ նիւթեր): (Էջ 15):

Բազմաթիւ պատմուածքներէն նմոյշներ են ասոնք, որոնք կը բնութագրեն ականատես – վերապրողներու վաւերական յուշերն ու պատմա-քաղաքական իրադարձութիւնները:

Ահա այստեղ վեր կ'առնենք Մալաթիա ծնած 1910-ին, ականատես վերապրող Վերժինէ Նաճառեանի հետեւեալ հաստատումը. *«... Մեր գերդաստանը շատ մեծ էր, էինք մօտ 150-200 հոգի: Մօրեղբայրներ, հօրաքոյրներ, հօրեղբայրներ ունէի: Անոնք բոլորն ալ Տէր-Զօրի ճամբուն վրայ կոտորուեցան: Միայն մնացինք երեքս, ես, մայրս եւ եղբայրս»*:

Ասոր հետ կայ ուրիշ մը՝ Հազարխան Թորոսեանի կողմէ պատմուած: Ականատես վերապրողը ծնած է Պալու, 1902-ին, որ ցաւումով կ'ըսէ. *«... Այնքան տարի անցած է, բայց մինչեւ հիմա գիշերները չեմ կրնար քնանալ, անցեալս աչքերուս առջեւ կուգայ, մեռածները եւ ողջերը կը հաշուեմ»* (Էջ 16):

«Սակայն ժողովուրդին պատմական յիշողութիւնը նաեւ յարատեւելու կարողութիւնը ունի: Թէեւ պատմական այդ իրադարձութիւններէն շուրջ 90 տարի անցեր է եւ հրաշքով փրկուած ականատես- վկաներէն շատ-շատերը արդէն չկան, սակայն աւագ սերունդի ներկայացուցիչներու պատմածները ընտանիքներու մէջ այնքա՜ն լսուեր են, այնքա՜ն կրկնուեր են, որ դարձեր են նաեւ յետագայ սերունդներու ժառանգութիւնը եւ բերնէ բերան անցնելով, կը շարունակեն յարատեւել նաեւ յետագայ սերունդներու յիշողութեան մէջ՝ արդէն իբրեւ պատմական զրոյցներ: Պատմական այդ զրոյցները մեծ մասամբ գրի առած եմ յաջողութեամբ յաջորդող սերունդներէն, իբրեւ վկայութիւն այն իրողութեան: Ժողովուրդի պատմական յիշողութիւնը բնաւ չի մեռնիր, այլ կը շարունակէ գոյատեւել նաեւ յետագայ սերունդներու յիշողութեան մէջ:

Յաջողութեամբ գրի առնել կարողացած եմ նաեւ Հայոց ցեղասպանութեան ականատես-վկաներու հաղորդած պատմական բնոյթի երգերն ու վիպերգները, որոնց խօսքերը գեղարուեստօրէն կը վերարտադրեն տուեալ ժամանակաշրջանի հասարակական կեանքի բազմազան երեւոյթները՝ երիտ-թուրքերու կառավարութեան կազմակերպած զօրահաւաքն ու զինահաւաքը, տեղահանութիւնն ու կոտորածները, ինչպէս նաեւ որդեկորոյս մայրերու, որբի եւ որբանոցի, հայրենասիրութեան ու հերոսամարտերու մասին փաստացի, յուզիչ ու տպաւորիչ դրուագներ: Այդ երգերը իրենց թեմատիկ ինքնատիպութեամբ ու գաղափարական բովանդակութեամբ ոչ միայն նորոյթ են հայ բանագիտութեան բնագաւառին մէջ, այլեւ անոնց շնորհիւ նորովի կ'ընկալուի պատմական տուեալ ժամանակաշրջանը՝ իր բնորոշ կողմերով: Հետեւաբար, յօրինելով արեւմտահայ հատուածի ժողովուրդին վիճակուած պատմական իրարայաջորդ իրադարձութիւններու անմիջական տպաւորութիւններու ներքեւ, այդ կարգի երգերն ալ յագեցած պատմականութեամբ եւ ունին վաւերական փաստաթուղթի արժէք», կը գրէ հեղինակը (էջ 19-20):

Հայոց ցեղասպանութեան հետ առնչութիւն ունեցող վերապրած ականատեսներէ արձանագրուած շատ մեծ թիւով պատմածներէն բացի, յարգելի հեղինակը գրի առած է հայոց ինքնապաշտպանութեան վերաբերող երգեր ալ, որոնք աշխարհի մարդասէր, արդարամիտ հանրութեան ցոյց կուտան նաեւ հայոց ազատատենչ ոգին, ազգասիրութիւնը եւ դիմադրական կորովը, մարտունակութիւնը համեմատաբար գերազանց ուժեղ բանակներու դիմադրութեան մէջ:

Վանի եւ Վասպուրականի 1915-ի ինքնապաշտպանութեան հերոսական դիմադրութեան նուիրուած հետեւեալ պատառիկը մէջբերած է հեղինակը, ականատես-վերապրող վանեցի Արծրուն Յարութիւնեանի (ծնած Վան 1907-ին) երգը. *«Ինքնապաշտպանութիւնը ծնունդ առաւ, երբ ժողովուրդին նկատմամբ բռնութիւն կը կատարուէր»* (էջ 44):

4

Իսրայէլեան Թերթի Մէջ Եոսպ Սարիտի Յօդուածը

«ԻՍՐԱՅԷԼ ՊԷՏՔ Է ՃԱՆՉՆԱՅ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ»

29 Մարտ 2005ին Իսրայէլի «Հաւարէթց» թերթը հրատարակած է հրեայ ծագումով՝ Եոսպ Սարիտի կողմէ վերի խորագրին ներքեւ ստորագրուած, հայերու համար անսովոր քնոյթով՝ հետաքրքրական յօդուածը, Հայկական Ցեղասպանութեան նիւթին մասին:

*

«24 Ապրիլին տարեդարձն է Հայկական Ցեղասպանութեան 90-ամեակին: Հայաստանի մայրաքաղաք Երեւանի մէջ այս առթիւ պիտի կազմակերպուի միջազգային համաժողով մը, թուրքերու կողմէ սպաննըւած աւելի քան մէկ միլիոն հայերու յիշատակին: Համաժողովին ե՛ս ալ հրաւիրուեցայ եւ որոշեցի մասնակցիլ: Այս ամիս պիտի կարդամ նաեւ Փրոֆ. Եայիր Այուրոնի կողմէ գրի առնուած *«Ուրացում.- Իսրայէլ եւ Հայկական Ցեղասպանութիւն»* խորագրեալ անգլերէնով հրատարակուած գիրքին եբրայերէնի թարգմանուած բնագիրը, որ դրական արժեւորումներու առարկայ դարձաւ մեծապէս, եւ որ իր բովանդակութեամբ մարդուս թէ՛ աչքը կը բանայ եւ թէ ստամոքսը կը խանգարէ:

Իսրայէլ մի՛շտ ուրացաւ Հայկական ցեղասպանութիւնը, հակառակ որ այս իրականութիւնը ճանաչում գտաւ բազմաթիւ երկիրներու կողմէ: Բացի ուրանալէ, զօրավիգ կանգնեցաւ անոնց, որոնք կ'ուրանային այս ցեղասպանութիւնը: Պաշտօնական գետնի վրայ, խուսափողական պատասխաններ տրուեցան այս նիւթին մասին: *«Իսկապէս ցեղասպանութիւն պատահա՞ծ է»* նախադասութիւնը շրջեցաւ բերնէ բերան: Շիմոն Փերեզի բերնին մէջ *«Այս նիւթը պատմաբաննե՛րուն գործն է»* ձեւով անգութ եւ տխմար խօսքը գնաց ու եկաւ:

Իսրայէլ իր այս դիրքաւորումին մէջ ունի երկու պատճառներ:

Առաջինը՝ Թուրքիոյ հետ ունեցած իր յարաբերութիւններուն կարեւորութիւնն է: Թուրքիա, չենք գիտեր ինչո՛ւ, ցեղասպանութեան նիւթին մասին ամէն պատասխանատուութիւն ուրանալով, պատմական այդ պատասխանատուութիւնը իր ուսերէն թօթափելու համար, ամբողջ աշխարհի տարածքին՝ ծանր ճնշում կը գործադրէ: Այս ճնշումը կ'ունենայ իր բարերար ազդեցութիւնը: Ո՛չ միայն Իսրայէլ, այլ ուրիշ երկիրներ ալ կը ստիպուին այս հաշուեյարդարին մասնակից դառնալ: Իսրայէլի երկրորդ մտահոգութիւնն այն է որ եթէ այլ երկրի մը ցեղասպանութիւնը ճանաչում գտնէ, հրեաներու ցեղասպանութիւնը միակը ըլլալու յատկանիշը պիտի կորսնցնէ:

Հինգ տարի առաջ, հայկական ցեղասպանութեան 85րդ տարեդարձին, որպէս Կրթութեան նախարար, ես հրաւիրուած էի Հին Երուսաղէմի հայկական եկեղեցին: Այդ օր ունեցայ հետեւեալ արտայայտութիւնը. *«Այսօր այստեղ կը գտնուիմ որպէս մարդ մը, հրեայ մը, իսրայէլցի մը, եւ Իսրայէլի Կրթութեան նախարար մը: Դուք ձեր այս յիշատակութեան օրերուն մէջ բաւական երկար ատենէ ի վեր առանձին մնացիք: Կ'անդրադառնամ թէ որքա՜ն կարեւոր է իմ այստեղ ներկայութիւնը: Այսօր առաջին անգամ, դուք առանձին չէք այստեղ»*:

Այդ օր իմ խօսակիցներուս յիշեցուցի ցեղասպանութեան գործադրուած շրջաններուն Թուրքիոյ հրեայ ծագումով ամերիկայի աւագ դեսպան՝ Հանրի Մորկընթաուի արտայայտութիւնը, թէ հայկական ցեղասպանութիւնը «Արդի պատմութեան մեծագոյն ցեղասպանութիւնն է»:

Այդ բարեսիրտ մարդը ինչպէ՞ս պիտի գիտնար թէ ինչե՞ր պիտի պատահին 20-րդ դարուն: Հրէական ցեղասպանութիւնը ո՞վ կրնար երեւակայել:

Երուսաղէմի մէջ իմ հայ խօսակիցներուս յիշեցուցի Ֆրանց Վէրֆէլի *«40 Օրեր Մուսա լերան մէջ»* անուն գիրքը, որ 1933ի գարնան Գերմանիոյ մէջ հրատարակուած, միլիոնաւոր մարդոց կողմէ կարդացուած եւ իմ երիտասարդութեանս շրջանին, զիս եւս խորապէս ցնցած էր:

Խօսակցութեանս վերջաւորութեան ըսի հետեւեալը. *«Մենք, հրեաներս, որպէս մահացու նողկանքի գլխաւոր զոհերը, կրկնակի զգայնութիւն պէտք է ցուցաբերենք ուրիշ զոհեալներու նկատմամբ եւ պէտք է մենք մեզ համահաւասար նկատենք իրենց: Անոնք, որոնք լուռ կը մնան, աչք կը փակեն, շահ ու վնասի հաշուեկշիռ կ'ընեն, միշտ օժանդակած են ո՛չ թէ սպաննուածներու, այլ ոճրագործներու: Մեր նոր պատմութեան մէջ կը փափաքիմ որ լայն տեղ յատկացուի ցեղասպանութեան եւ այս բաժնին մէջ ալ պէտք է բացայայտ կերպով խօսուի հայկական ցեղասպանութեան մասին: Ասիկա մեր կողմէ ձեզի եւ մեզի հանդէպ պարտականութիւն մրն է»*:

Իսրայէլի հայ համայնքն ու ամբողջ աշխարհ իմ այս յայտարարութիւնը լսեցին գոհունակութեամբ: Իսկ Թուրքիա փոթորիկ փրցուց, իմ մասիս գանգատ ներկայացուց եւ Իսրայէլի կառավարութենէն յայտարարութիւն պահանջեց: *«Իմ կառավարութիւնս»* նախ կմկմաց, որոշ անորոշ խօսքեր ըրաւ, յետոյ պատասխանատուութենէ ձերբազատ նկատեց զինքը եւ յայտնեց թէ ես իմ անձնական տեսակէտն է որ յայտնած էի:

Այլեւս կրնա՛մ խոստովանիլ: Իրաւունք ունէին իրենք: Բոլոր ուրացողները իրաւացի՛ էին: Իրապէս ալ ես ո՛չ ոքի հետ խորհրդակցած եւ ո՛չ մէկէ հրահանգ ստացած էի: Երբ պատասխանը ծանօթ էր սկիզբէն, երբ բարոյական դիրքաւորումի ու քաղաքական դիրքաւորումի միջեւ գոյութիւն ունեցող հակասութիւնը մէջտեղն էր, ես ի՛նչ պիտի հարցնէի:

Իսրայէլի Արտաքին Գործոց Նախարարութիւնը (նաեւ միւսները), միշտ իրենց շուքէն վախնալու հետեւանքով, ամէնքս մեղսակցութեան կը մղեն *«աշխարհի լուակեցութեան»* գուգահեռ: Անոնք այսպէս ընելով, մեր վրայ խաւար ստուեր մը կը թողուն: Աքսորական Թիպէթցիներու ղեկավարը՝ Տալայի Լամա երկու անգամ այցելեց այստեղ (Իսրայէլ), բայց *«պատասխանատուներ»* երկու անգամ ալ ազդարարեցին զիս, որպէսզի ես անոր հետ տեսութիւն չունենամ: Ըսին որ այս տեսակցութիւնը պատճառ կը դառնայ որ կառավարութիւնը Չինաստանի հետ Իսրայէլի յարաբերութիւններուն վրայ ստուեր թողու: Միեւնոյն բանը կ'ըսեն նաեւ Թուրքիոյ համար: Երկու պարագաներուն ալ ես այս ազդարարութիւնները խստիւ մերժեցի: Ես միշտ հաւատացած եմ որ ի վերջոյ բարոյական քաղաքականութիւնները են որ յաղթական դուրս կուգան, իսկ փտած քաղաքականութիւնները պարտութեամբ կը վերջանան:

Եւ ես, իմ այս խօսքերը պիտի կրկնե՛մ Հայաստանի մայրաքաղաքին մէջ:

Անշուշտ դարձեալ ի՛մ անունով խօսելով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՈՐՈՇԱԾ Է ՇՈՒՐՋ 300 ՀԱԶԱՐ ՏՈԼԱՐ ՅԱՏԿԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 90-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ

Հայաստանի կառավարութիւնը որոշած է պահեստային ֆոնտէն 130 մլն. 688 հազար դրամ (300 հազար տոլար) յատկացնել Հայոց ցեղասպանութեան 90-ամեակին նուիրուած միջոցառումներու անցկացման: Եւս մէկ որոշմամբ՝ ֆոնտէն 102 մլն. 935 հազար դրամ (աւելի քան 220 հազար տոլար) է յատկացուած Հայկական Գիրերու 1600-ամեակին նուիրուած միջոցառումներու անցկացման:

ՅԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Աղեքսանդրիոյ Հայ Բարեսիրաց Մարմնի Հոգաբարձութիւնը իր խորհին չնորհակալութիւնները կը յայտնէ, 20 Մարտ 2005 –ի, Մաղկազարդի տօնին առթիւ, «TIKKA GRILL» ճաշասրահին մէջ կազմակերպած տարեկան աւանդական ճաշկերոյթին առթիւ՝

- Եգիպտահայոց Առաջնորդական Տեղապահ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանին որ իր բարձր հովանաւորութիւնը չնորհեց.
- Տէր եւ Տիկին Ժորժ Լէյլէկեանի որ սիրով ընդունեցին օրուան նախագահութիւնը,
- Ինչպէս նաեւ այն բոլոր ազնիւ աղգայիններուն որոնք ընդառաջեցին մեր հրաւէրին եւ ներկայ գտնուեցան ճաշկերոյթին եւ իրենց նուիրատուութիւններով քաջալեր հանդիսացան ճաշկերոյթին յաջողութեան:

ՀԱՅ ԲԱՐԵՍԻՐԱՑ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ -(ԱՂԵՔՍ.)

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ տեղեկացանք թէ Աղեքսանդրիոյ մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Գէորգ եւ Մարօ Մազլումեաններ, Ծաղկազարդի օրը՝ Կիրակի 20 Մարտի առաւօտեան, բախտաւորուած են երրորդ զաւակով՝ դստրիկով մը, զոր անուանակոչած են Լիտիա:

Այս բարեբաստիկ առիթով կը չնորհաւորենք նորածինին ծնողքը եւ մեծ ծնողները՝ Տիկին Լուսին Մազլումեանն ու Տիկին Ալիս Մազլումեանը, մաղթելով նորածին դստրիկին առողջ եւ երկար կեանք:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ
ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Աղեքսանդրիոյ Պատկ. Թեմական մասնակի ընտրութիւնը տեղի պիտի ունենայ Կիրակի, 10 Ապրիլ 2005-ին: Առ այդ, ընտրութեան մասնակցելու իրաւունք ունեցողներու ուշադրութեան կը յանձնենք հետեւեալները:

Ա- Աղեքսանդրիոյ Թեմական մասնակի ընտրութիւնը տեղի պիտի ունենայ Կիրակի, 10 Ապրիլ 2005-ին, առաւօտեան ժամը 9-էն մինչեւ երեկոյեան ժամը 5, որմէ ետք ներկայացողները կը մերժուին քուէարկել:

Բ- Համաձայն եգիպտահայոց կաղմական կանոնագրին - յօդուած 11, ընտրելի են Եգիպտոսի Արաբ. Հանրապետութեան հպատակ եւ 30 տարիքը բոլորած ազգայինները, որոնց անունները քուէարկելու իրաւունք ունեցողներու ցանկերու մէջ կ'երեւին:

Գ- Ընտրութեան օրը անձնական հպատակութեամբ քուէարկող ամէն ազգային պարտի ի ձեռին ունենալ հպատակութեան վկայագրին կամ ինքնութեան քարթին բնագիրը (Պըթաքա Շախսիէ կամ Աաիլիա) որպէսզի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր ընտրութեան քարթը եւ քուէարկէ:

Դ- Իրենց հօր հպատակութեան վկայագրով ընտրելու իրաւունք ունեցող ամէն ազգային պէտք է միասին բերէ իր ինքնութեան քարթին (Պըթաքա Շախսիէ կամ Աաիլիա) բնագիրը, որպէսզի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր ընտրութեան քարթը եւ քուէարկէ:

Ե- Հպատակութեան քարթի կամ ինքնութեան քարթի լուսատիպ պատճէններով ներկայացողները պիտի չկարենան մուտք գործել Առաջնորդարանի բակէն ներս, ուստի պիտի կորսնցնեն իրենց ընտրելու իրաւունքը:

Զ- Պահանջուած ընտրելիներուն 12 թիւէն աւելի անուն պարունակող քուէաթուղթէն կը ջնջուին աւելորդ անունները եւ պահանջուած թուին առնչութեամբ վաւերական կը նկատուի քուէաթուղթը ըստ կարգի:

Է- Ընտրող ազգայինը ընտրութեան օրը ընտրական յատուկ տոմարի մը մէջ ստորագրելէ վերջ կը ստանայ իր ընտրական պաչտօնական քարթը, իսկ առանձնասենեակը մտնելէ առաջ իրեն կը տրուի մասնաւորաբար կնքուած պահարան մը, որուն մէջ աղատօրէն կը դնէ իր քուէն, ապա կը դիմէ դէպի քուէատուփ:

Ը- Մէկէ աւելի քուէաթուղթ պարունակող պահարաններու քուէները բոլորովին չեղեալ կը համարուին:

Թ- Ամէն ստորագրուած քուէաթուղթ չեղեալ կը համարուի:

ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ

3

«THE ARMENIAN GENOCIDE AND HISTORICAL MEMORY»

Բռնատիրութեան դէմ Արեւմտահայերու մղած մարտերու կապակցութեամբ բերուած է հետեւեալ տողերը ազգայնական շունչով երգէ մը, զոր գրի առած է հեղինակը.

Վան փոքրիկ քաղաք գաւառակներով,
Լեցուած դիակներ հարիւր հազարով,
Ներկուեցաւ դաշտը կարմիր արիւնով,
Չայն տուին ամպեր, երկինք ու աստղեր,
Այնպէս կը գոռան ու կը հրամայեն,
Որ Եւրոպան եւ Ամերիկան լսեն: (Էջ 45)

Քառասունհինգ տարիներու դժուարին, բայց համբերատար ու անխոնջ, յամառ ու տքնաջան աշխատանքի մը արդիւնքն է այս ուսումնասիրութիւնը, որ եզակի է իր տեսակին մէջ: Ունի ականատես վերապրողներու (147 հատ) լուսանկարներու բաժինը, ծննդավայրի անունով եւ թուականով:

Գնահատելի աշխատութիւն մըն է այսիկա: Կը շնորհաւորենք Փրոֆ. Դոկտ. Վեյժինէ Սվազլեանը ու կը մաղթենք իրեն երկարակեցութիւն, բեղնաւոր առաւել տարիներ, որպէսզի կարենայ հրապարակ բերել բովանդակալից ու արժէքաւոր նման ուսումնասիրութիւններ:

ՅՈՎՀ. ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

ՀԱՅԸՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

Միութեանս երկարամեայ վարչական, եւ Փոլս - ատենապետին Ողբ. Արթօ Արթինեանի դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները՝

Տէր եւ Տիկին Անդրանիկ Մեսրոպեան	100
Տէր եւ Տիկ. Նուպար Սիմոնեան	100
Տէր եւ Տիկին Հրաչ Սիմոնեան	100
Տէր եւ Տիկին Վրէժ Սէֆէրեան	100
Տիար Գէորգ Կարապետեան	100
Տէր եւ Տիկ. Ճէգի Կէվրէկեան	100
Տէր եւ Տիկ. Բարսեղ Գըզըլեան	100
Տէր եւ Տիկ. Պարգեւ Սարգիսեան	100
Տէր եւ Տիկ. Դանիէլ Ճոճոեան	100
Տէր եւ Տիկին Կարէն Ճոճոեան	100
Տէր եւ Տիկ. Արթօ Թօսունեան	100
Տէր եւ Տիկ. Կարօ Թօսունեան	100
Դոկտ. եւ Տիկ. Ժորժ Սիմոնեան	100
Տէր եւ Տիկ. Ռուբէն Սիմոնեան	100
Տէր եւ Տիկ. Սարգիս Գըզըլեան	100
Տէր եւ Տիկին Պետիկ Վարժապետեան (Գանատա)	100
Տէր եւ Տիկին Միսաք Լէյլէկեան եւ դուստրը Օր. Գարին	100
Տիկին Մարի Նչանեան եւ Հելէն Նչանեան (Կիպրոս)	100
Տէր եւ Տիկ. Մուշեղ Պասմաճեան	100
Տիկին Հերմինէ (Միմիկ) Վարժապետեան	100
Տոքթ. եւ Տիկ. Արամ Գալայճեան	100
Տէր եւ Տիկ. Սարգիս Թօսունեան	100
Տոքթ. եւ Տիկ. Կարապիս Թօսունեան	100
Տէր եւ Տիկ. Գէորգ Հալաճեան	100
Տէր եւ Տիկ. Արա եւ Ռիթա Փափազեան եւ զաւակունք Գարինա եւ Արամ (Գանատա)	100
Տէր եւ Տիկ. Վահան Կորտեան	100
Զարպհանէլեան ընտանիք	50
Տիկին Ալիս Ճամճեան	50
Տիկին Շաքէ Եղուչեան	50

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց սիրեցեալ եղբօր, հօրեղբօր եւ դստեր՝ Ողբ. Յակոբ Էքսէրճեանի եւ Վանիա Էքսէրճեան մահուան առաջին տարելիցին տխուր առթիւ Տէր եւ Տիկին Գէորգ Էքսէրճեան, Տիար Վարուժան Էքսէրճեան եւ զաւակները՝ Վազգէն եւ Տիկին Նորա Արմանի (ծնեալ Էքսէրճեան) կը նուիրեն.

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ պայծառութեան	100
«Արեւ»ին	100
«Յուսաբեր»ին	100
«Ջահակիր»ին	100
Գահիրէի Բարեսիրաց Միութեան	100
«Այծեմնիկ» Հանգստեան Տան	100
ՀՄԸՄ - ՆՈՒՊԱՐ-ին (Գահիրէ)	100

Իրենց չատ սիրելի ամուսնոյն, հօր եւ մեծ հօր՝ Ողբ. Վրէժ Քէօհնէլեանի մահուան Գ. տարելիցին առթիւ, Քէօհնէլեան ընտանիք կը նուիրէ.

«Յուսաբեր»ին	50
«Արեւ»ին	50
«Ջահակիր»ին	50
Հայ Կ. Խաչին	50
Հ.Մ.Ը.Մ. «Արարատ»ին	50
«Յուսաբեր» ակումբին (Հելիոպոլիս)	50
Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Հ.Մ.Ը.Մ. «Կամք»ին	50
«Յառաջդիմասէր»ին	50
«Վէթերաններ»ու ֆոնտին	50

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱԽՕՍԱԾ ԹՈՒԱԿԱՆ
ԿԻՐԱԿԻ, 22 ՄԱՅԻՍ 2005
ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ
կը խնդրուի նկատի ունենալ ու չխաչաձեւել
ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Անի Արթինեան եւ զաւակները՝ Դանիա եւ Վահէ, Տիկին Սիլվարդ Արթինեան, Տոքթ. եւ Տիկին Եուսրի եւ Նայիրի (Արթինեան) Կուտա եւ համայն սգակիր պարագաները կը ծանուցանեն, թէ յառաջիկայ Կիրակի 17 Ապրիլ 2005-ի առաւօտեան, Ս. Պօղոս Պետրոս Եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. պատարագի Հոգեհանգստեան պաչտօն պիտի կատարուի իրենց չատ սիրելի ամուսնոյն, հօր, զաւկին, եղբօր եւ աղգականին Ողբ.՝

ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ (ԱՐԹՕ) ՎԱՀԷ ԱՐԹԻՆԵԱՆԻ

մահուան քառասունքին տխուր առթիւ:

Հանգուցեալին յիչատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

Հ.Բ.Ը.Մ.ԻՒՈՒԹԻՒՆ - Գահիրէ
ԳԱՀԻՐԷԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՓԵՐԱՅԻ ԵՒ ԳԱՀԻՐԷԻ Հ.Բ.Ը.Մ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Գեղարուեստական Ելոյթ Անգլերէն Լեզուով

«On The Couch With Nora Armani»

Հեղինակութիւն եւ Մեկնաբանութիւն՝

ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻ

Բեմադրութիւն՝

Ֆրանսուա Քէրկուրլէյի

Կիրակի, 3 Ապրիլ 2005, երեկոյեան ժամը 8-ին

«ԿՈՒՄԿՈՒՐԷՅԱ» ԹԱՏԵՐԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

ՄԱՆՕԹ:- Տոմսերը նախապէս ապահովելու համար դիմել Հ.Բ.Ը.Մ-ի՝ Հեռախօս 2916444:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ Համահայկական երիտասարդական հիմնադրամը ս/թ Յուլիսի 15-ից Օգոստոսի 10-ը նախատեսում է անցկացնել ուսանողութեան եւ երիտասարդութեան «Բաղէ» փառատօն:

Փառատօնի ընթացքում Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի 18-30 տարեկան երիտասարդներ միասին կ'անցկացնեն մարզական, մչակութային եւ այլ մրցութիւններով լի օրեր, ինչպէս նաեւ հայոց լեզուի եւ պատմութեան կարճատեւ դասընթացներ կ'ունենան հետաքրքիր հանդիպումներ, կ'այցելեն Հայաստանի տեսարժան վայրեր:

Լրացուցիչ տեղեկութիւնների եւ մասնակցութեան պայմաններին ծանօթանալու համար դիմել Եգիպտոսում Հայաստանի դեսպանութիւն կամ Համահայկական երիտասարդական հիմադրամ հետեւեալ հասցէով.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ք. Երեւան 375001, Նալբանդեան փ. 29
Հեռ. (3471) 545801, Ֆաքս (3741) 545820
E-mail: baze2005@baze.am
URL: www.baze.am , www.all-armyouthfund.am

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱԺԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՒԱՔ

Նախաձեռնութեամբ Մոնրէալի Եգիպտահայերու ընկերակցութեան, Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային հաւաքը տեղի կ'ունենայ 1-5 Սեպտեմբեր 2005, Թորոնթօ- Գանատայի մէջ:

Այս առթիւ կազմակերպուած է հինգօրեայ յատուկ յայտագիր:

Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային 2005 հաւաքի Եգիպտոս ներկայացուցիչներն են Տեարք՝

Գրիգոր Մարգարեան Գահիրէ՝ Հեռ. 4031796,
Վահէ Պէճօհանեան Աղեքսանդրիա՝ Հեռ. 4331520:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2005Թ.
ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՁԱՐ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՉԽԱՉԱՁԵԼ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ

Ոսկեդրամը	Ե.Ո.	558.00
21 կարատ կրամը		69.80
18 կարատ կրամը		59.80

4, Ջողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

٨٠٥ دار الهلال - رقم الكتب

ՅԱՌԱՋԿՈՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo)

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1542 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 14 ԱՊՐԻԼ 2005 — ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դիկ. — عدد رقم ١٥٤٢ — الخميس ١٤ ابريل ٢٠٠٥

ՊԱՊԻՆ ՎԱԽՃԱՆՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ՝

Հայ Հոգեւոր եւ Քաղաքական Ղեկավարութիւնը Կը Ցաւակցի եւ Կը Մասնակցի Թաղման Արարողութեան

ՌՈՊԵՐԹ ՔՈՉԱՐԵԱՆ ԿԸ ՑԱՒԱԿՑԻ

ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակը տեղեկացուց, թէ Հռոմի պապին վախճանման առիթով՝ նախագահ Ռոբերթ Քոչարեան ցաւակցական ուղերձ յղած է Վատիկանի պետական քարտուղար, քարտինալ Անճելօ Սոտանոյի:

Նախագահին յղած ուղերձին մէջ կ'ըսուի. «Այսօր հայ ժողովուրդը ողջ քրիստոնեայ աշխարհի հետ սգում է համայն մարդկութեան մեծ համակրելիներից մէկին եւ պատկառանքին արժանացած նորին սրբութիւն Հռոմի պապ Յովհաննէս Պօղոս Բ.ի վախճանը:

«Յաւերժ կը մնայ նորին սրբութիւն Հռոմի պապ Յովհաննէս Պօղոս Բ.ի աստուածահաճոյ առաքելութիւնը եւ անմնացորդ նուիրումը՝ ի նպաստ համամարդկային արժէքների տարածման, ժողովուրդների միջեւ համերաշխութեան հաստատման, ինչպէս նաեւ խաղաղութեան ամրապնդման:

«Մեր սրտերում մշտապէս կենդանի կը մնայ նորին սրբութեան պայծառ յիշատակը: Երբեք չենք մոռանայ նորին սրբութեան օրհնութիւնը, մեր ժողովրդի հանդէպ ունեցած մեծ յարգանքն ու ջերմութիւնը, որը յատկապէս դրսեւորուեց Հայաստան կատարած պատմական այցի, ինչպէս նաեւ այս տարի Յունուարին, Վատիկանում մեր ունեցած վերջին հանդիպման ժամանակ»:

ՆԱԵԻ ԳԱՐԵԳԻՆ ԵԻ ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ

Յովհաննէս Պօղոս Բ. պապին վախճանման առիթով, Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսը ցաւակցական գիր յղեց Վատիկան, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոս՝ ժընեւէն յայտարարութիւն կատարելով, սգաց պապին վախճանումը:

Մայր Աթոռի մամլոյ դիւանը տեղեկացուց, թէ Գարեգին Բ. կաթողիկոս, Վատիկան յղած ցաւակցական գիրով, իր սրտակցութիւնը յայտնած է կաթոլիկէ Եկեղեցիի սգակիր հոգեւոր դասին եւ հաւատացեալներուն:

Ձախէն՝ ԱմերիկայիԱրեւելեան Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Թուրքիոյ Հայոց Պատրիարք՝ Ամեն. Տ. Մեսրոպ Պատրիարք Մութաֆեան, Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Ն.Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ., ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարեան, Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. եւ ՀՀ դեսպան Էտուարդ Նալպանտեան:

Ամենայն Հայոց Հայրապետին ցաւակցական գիրին մէջ, մասնաւորաբար կ'ըսուի. «Մենք ջերմութեամբ ենք յիշում մեր հանդիպումը նորին սրբութեան հետ, Վատիկանում, ինչպէս նաեւ նրա պատմական այցը Հայաստան 2001 թուականին:

«...Նորին սրբութեան կոչերը աղգերի միջեւ խաղաղութեան ու հաշտութեան հաստատման մշտապէս ամբօրէն խարսխուած են եղել նրա բարոյական համոզումներու եւ մարդկութեան հանդէպ սիրոյ վրայ: Վերջին տարիներին, նրա ջանքերի ու մեր երջանկայիշատակ նախորդների գործունէութեան չնորհիւ, եղբայրական սէրը եւ համագործակցութեան ոգին մեր երկու եկեղեցիների միջեւ մեծապէս ամրապնդուել են:

«Յովհաննէս Պօղոս Բ. պապը Հռոմի առաջին քահանայապետն էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաւէրով, եղբայրական այց կատարեց Հայաստան: Նա նաեւ կաթոլիկ եկեղեցու առաջին հովուապետն էր, որը ճանաչել էր 1915ի Հայոց Ցեղասպանութիւնը եւ դատապարտել

➥ 3

ՀԱՅԱՍՏԱՆ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ

Հայաստանի արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեան Ապրիլ 13-ին յայտարարեց, որ «մեզի համար Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը նաեւ անվտանգութեան նշանակութիւն ունի»:

«Նախ, իբրեւ հայ, մենք պարտաւոր ենք չմոռնալ մեր պատմութեան այս էջը, մենք պէտք է ամէն տարի մեր յարգանքի տուրքը մատուցենք մեր զոհերուն»,- ըսաւ ան եւ չեչտելով Ցեղասպանութեան ճանաչման անհրաժեշտութիւնը աւելցուց. «Այսօր, ունենալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, մենք կ'ապրինք այնպիսի երկրի մը դրացնութեամբ, որ ո՛չ միայն չ'ընդունիր, որ 20րդ դարուն փորձած է ամբողջ ժողովուրդ մը ոչնչացնել, այլ մեզ կը մեղադրէ»:

«Նման դրացնութեամբ մենք չենք կրնար անվտանգութեան որեւէ չօչափելի կացութեան մէջ ըլլալ: Հայաստանի համար անվտանգութեան լուրջ երաշխիքներ չեն կրնար ըլլալ, եթէ Թուրքիա չճանչնայ Ցեղասպանութեան փաստը: Մենք չենք կրնար անվտանգ ըլլալ դրացիի մը կողքին, որ այսօր դինուորական առումով հզօր պետութիւն է եւ Լեռնային Ղարաբաղի հարցով միակողմանի դիրքորոշում ունի չօգուտ Ատրպէյճանի»,- ըսաւ Վ. Օսկանեան:

Անդրադառնալով Թուրքիոյ Եւրոպական Միութեան անդամակցութեան, ան ըսաւ. «Երբ Թուրքիա կ'ուզէ անդամ դառնալ Եւրոպական Միութեան, Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը դուրս կու գայ մեր չրջանակէն եւ կը դառնայ համա-եւրոպական հարց: Մեր կողմէ այս հարցին աւելի յաճախակի բարձրացումը կ'օգնէ, որ Թուրքիա մինչեւ Եւրոպական Միութեան անդամագրուիլը պարտաւորուի ճանչնալ Հայկական Ցեղասպանութիւնը»:

«Թուրքիա իր պատմութիւնը վերանայելու փոխարէն կուչ կ'ուզէ այլ ժողովուրդներուն վերանայելու իրենց իսկ պատմութիւնը. ասիկա պումերէնկի նման պիտի հարուածէ դինը»,- եզրափակեց Վ. Օսկանեան:

Էրտողան Կը Մերժէ Ինճիրլիքի Օգտագործման Հարցը Կապել Հայկական Ցեղասպանութեան Ճանաչման

Մարոք այցելող Թուրքիոյ վարչապետ Ռէչէփ Թայիփ Էրտողան Հինգշաբթի, Մարտ 31-ին անհիմն համարեց այն պնդումները, թէ Թուրքիա Հայկական Ցեղասպանութեան ճանաչումը ապահովելու աշխատանքները ձախողութեան մատնելու նախապայմանը դրած է, փոխան հարաւային Թուրքիոյ մէջ գտնուող Ինճիրլիքի ռազմական խարիսխին ամբողջական օգտագործման իրաւունք ապահովելու Միացեալ Նահանգներու իշխանութեանց դիմումին:

Էրտողանի համաձայն, ամերիկեան Քոնկրէսը անցեալին ճանաչում չէ չնորհած Հայկական Ցեղասպանութեան «եւ կը կարծեմ, որ երբեք նման քայլ մը պիտի չառնէ»:

Էրտողան կրկնեց, թէ Թուրքիա չընդունիր այն պնդումները, թէ Հայկական Ցեղասպանութիւն տեղի ունեցած է, նման «ամբաստանութիւնները անընդունելի» որակելով:

Էրտողան յիշեցուց, որ Ամերիկա Թուրքիոյ դաշնակից պետութիւն մըն է եւ Թուրքիա պիտի աջակցի Ամերիկայի, սակայն աւելցուց, թէ կարելի չէ միշտ դրական պատասխաններ տալ ամերիկեան բոլոր դիմումներուն:

ՀՀ Անձնագրերու եւ Այցագրերու Վարչութեան Պետի Համաձայն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԷՏՔ Է ԸՆԴՈՒՆԻ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔԸ»

6 Ապրիլի, ՀՀ ոստիկանութեան անձնագրերու եւ այցագրերու (վիզա) վարչութեան պետ, փոխ-գնդապետ Ալվինա Զաքարեան հրապարակեց 2005ի առաջին եռամսեակի տուեալները եւ յայտարարեց որ Հայաստանի քաղաքացիները, որոնք կը գտնուին այլ երկիրներու մէջ, բազմաթիւ հարցեր լուծելու համար անհրաժեշտ է որ ունենան այդ երկրի քաղաքացիութիւնը: Այս առումով ճիշդ կ'ըլլայ Հայաստանի մէջ երկքաղաքացիութեան ներդրումը: Ալվինա Զաքարեան ըսաւ նաեւ, որ ինք այս եզրակացութեան յանգած է իր աշխատանքի բերումով: Ան աւելցուց որ նման քայլ մը կ'ունենայ իր դրական եւ ժխտական կողմերը, բայց դրականը գերակշիռ կ'ըլլայ. քանի որ Հայաստան եզակի է իր տարածուած Սփիւռքով եւ այն հայերը, որոնք այսօր կը ստանան յատուկ կարգավիճակ՝ տասը տարի ժամկէտով, անոնք հաւանական երկքաղաքացիութիւն ընդունողներ են:

2004ին յատուկ կարգավիճակ ստացած են 2838 հոգի, 2003ին՝ 2253 հոգի: Ըստ Ալվինա Զաքարեանի, կարելի է երկքաղաքացիութեան հարցը լուծել ո՛չ թէ օրէնքով, այլ միջպետական համաձայնագրով մը:

Նմանօրինակ գործելաձեւ կը կիրարկուի Ռուսաստանի եւ Իսրայէլի հետ:

Ինչ կը վերաբերի պետութեան նկատմամբ քաղաքացիի պարտականութիւններուն, ապա Ալվինա Զաքարեանի կարծիքով, ենթակաները պէտք է յարգեն իրենց պարտաւորութիւնները՝ սկզբնական քաղաքացիութեան երկրի նկատմամբ:

«Ցեղասպանութեան Թանգարանի Տնօրէն Լավրենտի Բարսեղեանի Յայտարարութիւնները «ԱՌԱԻԵԼ ԿԱՐԵԻՈՐ Է ԱՆԳԼԻՈՅ, ԱԻՍՏՐԻՈՅ ԵՒ ԳԵՐՄԱՆԻՈՅ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ»

Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիոյ Հայոց Ցեղասպանութեան» թանգարան-հիմնարկի տնօրէն Լավրենտի Բարսեղեան երէկ Երեւանի Տնտեսագիտական համալսարանի մէջ ուսանողներու հետ կայացած հանդիպման ընթացքին յայտարարութիւններ ըրաւ ցեղասպանութեան հարցի շուրջ: Ան ընդգծեց որ ներկայիս աշխարհի զանազան երկիրներուն մէջ կը բնակին ցեղասպանութիւնը վերապրած 20 հազար հայեր, որոնք ծնած են մինչեւ 1915ի թուականը:

Բացի ատկէ, աշխարհի բազմաթիւ երկիրներու մէջ կ'ապրին 9 միլիոն 540 հազար հայեր, որոնք տնտեսական ու քաղաքական մեծ ոյժ կը ներկայացնեն այդ երկիրներու մէջ եւ այդ երկիրներու մէջ բնակող հայութեան ջանքերով ու եռանդուն գործունէութեան շնորհիւ բազմաթիւ զանազան երկիրներու Խորհրդարաններ ճանչցած են հայոց ցեղասպանութիւնը:

Լավրենտի Բարսեղեանի խօսքերով, աշխարհի կողմէ Ցեղասպանութեան ճանաչման հարցը երկար տարիներ լռութեան մատնուած էր: 1965ին Ուրուկուէյ այն առաջին պետութիւնն էր որ պետականօրէն ճանչցաւ ցեղասպանութիւնը: Այդ օրէն ի վեր աշխարհի 15 երկիրներու Խորհրդարանները, ԱՄՆի 50 նահանգներէն 32ը, Ֆրանսայի 25 եւ Իտալիոյ 36 քաղաքներու քաղաքապետարանները ճանչցած ու դատապարտած են ցեղասպանութիւնը: Ակադեմիկոսի կարծիքով, հայոց ցեղասպանութեան

➥ 2

ԱՄՆ-ի ՄՕՏ ՀՀ ՆՈՐՈՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ԹԱԹՈՒԼ ՄԱՐԳԱՐԵԱՆ ԿԸ ԺԱՄԱՆԷ ՈՒԱՇԻՆԿԹԸՆ

ԱՄՆի մօտ ՀՀ նոր նշանակեալ դեսպան Թաթուլ Մարգարեան Ուաշինկթըն ժամանեց եւ Մարտ 31, 2005ին, ստանձնեց իր պաշտօնը, փոխարինելով նախկին դեսպան Արման Կիրակոսեանը: Նախքան դեսպան նշանակուիլը, Թ. Մարգարեան Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար էր:

Դեսպան Մարգարեան ունի ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւններու հարուստ փորձառութիւն, չորս տարի ծառայած ըլլալով Ուաշինկթընի Հայաստանի դեսպանատան մէջ: Մօտ օրէն ան ԱՄՆի նախագահ Ճորճ Պուշին պիտի ներկայացնէ իր հաւատարմագիրը:

Մարգարեան ունի ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի դիւանագիտական աստիճան: Կը տիրապետէ անգլերէն եւ ռուսերէն լեզուներուն:

Ապրիլ 5-ին, դեսպան

➥ 2

ԳԱՀԻՐԷ

ՓՈՒՉԻԿԵԱՆ ԵՐԲԵԱԿԻՆ ՇՔԵՂ ՀԱՄԵՐԳԸ «ՊԸԼԸՔՖՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀ»ԻՆ ՄԷՋ

Հայ Գեղարուեստասիրաց Միութիւնը, որ հիմնուած է 1920-ին, այս տարի յոբելինական ձեռնարկներով կ'ոգեկոչէ իր հիմնադրութեան 85-ամեակը: Հետեւաբար իր Յոբելինական Ջ. ձեռնարկը նուիրած էր Փուչիկեան երբեակին, որոնք Ս. Ջատկի օրը՝ Կիրակի 27 Մարտ 2005-ի երեկոյեան, չքեղ համերգ մը տալով մեծապէս հմայեցին ներկայ արուեստասէր հասարակութիւնը:

Փուչիկեան երբեակը կը գլխաւորէ բոլորիս ծանօթ տաղանդաւոր ջութակահարուհի՝ Տիկին Նայիրի Փուչիկեան-Քրէտեանը, իր հետ ունենալով իր երկու դստրիկները՝ Ռուպինան դաշնակահարուհի (17 տարեկան) եւ Հուրիկը՝ ջութակահարուհի (14 տարեկան), որոնք կարողացան խնամուած յայտագրով մը, կեդրոնացնել ունկնդիրին ուշադրութիւնը: Ուրեմն կը սկսէր յայտագիրը:

Առաջին առթիւ այդ երբեակը մուտք գործեց հաստատ քայլերով, Պոհուսլավ Մարթինիի երկու ջութակի եւ դաշնակի համար գրուած սոնաթը նուագելու: Իսկապէս որ անոնք սրտոտ նուագածութեամբ իրենց ընդօծին կարողութիւնները ցուցաբերելով, յաջողեցան բիւրեղեայ հնչականութիւն ցուցաբերել, խլելով ներկաներուն երկար ծափահարութիւնները:

Երկրորդ նուագածութիւնը կատարեց չնորհալի Հուրիկը, ջութակի վրայ մեղի հրամցնելով Պախի գեղեցիկ գործերէն մին. «Partita No.3 for unaccompanied violin, I. Prelude», ամենայն հարազատութեամբ: Ապա ան սկսաւ նուագել էտուար Լալոյէն, «Symphonie Espagnole, - I. First Movement», իր կողքին ունենալով ճարտար դաշնակահարուհի Էլէնա Մամաչվիլիի ներդաշնակ նուագածութիւնը, հոգեզմայլ վայելք մը ստեղծելով:

Զորրորդ գործը հայկական էր. Ալեքսանդր Յարութիւնեանի գլուխգործոցներէն՝ «Պոէմ-Սոնաթը» որ մեղի ներկայացուց Տիկին Նայիրի Փուչիկեանը, դաշնակի ընկերակցութեամբ Էլէնա Մամաչվիլիի: Մեծ թեքնիք պահանջող դժուար այս կտորը, արուեստագիտուհին նուագեց հնչիւններու ջինջ կատարողականութեամբ, մինչ ունկնդիրները կր հետեւէին լարուածութեամբ:

Առաջին բաժնի վերջին նուագածութիւնը կրկին պիտի ներկայացուէր Փուչիկեան երբեակին կողմէ: Վստահաբար անոնք արուեստագէտի արիւնը քաշած են իրենց ծնողքէն եւ մեծ ծնողներէն՝ Տէր եւ Տիկին Ալպէո (նախկին արուեստագէտ ջութակահար) եւ Լիզա Քրէտեաններուն, որ օժտուած է սոփրանօ անոյշ ձայնով: Այս անգամ Փուչիկեանները բեմ եկան հրամցնելու համար Փ. Սարազաթէի սիրալի գործերէն մին՝ «Navarra (Spanish Dance) Opus 33»ը: Այս յօրինուածը, որ վերին կեդրոնացում պահանջող գործ մըն է, անոնք նուագեցին հնչտալիօրէն, նուագողական բերկրանք պատճառելով եւ առինքնելով ներկայ հասարակութիւնը:

Կարճ դադարէ մը ետք, սկսաւ յայտագրի երկրորդ բաժինը, որ ամբողջութեամբ նուագուեցաւ Ֆ. Մենտելսոնի հմայիչ յօրինուածներէն՝ «Trio No.1 in D minor, op. 49. Molto allegro ed agitato, Andante con moto tranquillo. Scherzo: Leggiero e vivace. Finale: Allegro assai appassionato». Նայիրի Փուչիկեան (ջութակ), Մոհամմէտ Ապտ էլ Ֆաթթահ (թաւ ջութակ) եւ Էլէնա Մամաչվիլի (դաշնակ): Բնականաբար այս երբեակը ուրիչ էր, անոնք նուագեցին հմտութեամբ: Բոլորս ղմայլած էինք յատկապէս ջութակի ճկուն նուագելու ոճին, հանդէպ այս յօրինուածին: Մեկնաբանութիւնը համոզիչ էր, մերթ ուժեղ եւ մերթ մեղմ նուագելու անհատականութեամբ, անոնք կարողացած էին խոովել ներկաներուն հոգիները:

Տրուած ըլլալով որ յատկապէս Փուչիկեան երբեակը այդ գիչեր ստեղծած էին չէնչող մթնոլորտ, հոգեկան բաւարարութիւն պատճառելով ունկնդիր հասարակութեան, անոնց ալ որոտընդոստ ծափահարութիւնները չէին վերջանար:

Ջերմօրէն կը չնորհաւորենք պատուաբեր ջութակահարուհի Նայիրի Փուչիկեան – Քրէտեանն եւ իր ընտանի աղջիկները՝ դաշնակահարուհի Ռուպինան եւ ջութակահարուհի Հուրիկը, մաղթելով նորանոր յաջողութիւններ բոլորին, նոր բարձունքներ նուաճելու համար:

Յոյսով ենք որ սոյն երբեակին ելոյթները կրկին առիթը պիտի ունենանք վայելելու Եգիպտոսի մէջ:

Ա. Մ.

ՏԻՐԱՅՐ ՍՐԲԱԶԱՆ Ս. Փ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ՄԷՋ ԴԱՐՄԱՆՈՒՄԻ ՏԱԿ

Կը տեղեկանանք թէ շաքարախտի ու շագանակագեղձի աճահանգստութեան հետեւանքով Իսթանպուլ Ս. Փրկիչ Ազգային հիւանդանոցի մէջ դարմանումի տակ առնուած է Ռումանիոյ ու Պուլկարիոյ Առաջնորդ, սիրուած հոգեւորական Գերշն. Տ. Տիրայր Արք. Մարտիկեան:

Շուտափոյթ դարմանում ու ապաքինում կը մաղթենք Առաջնորդ Սրբազան Հօր:

ՀԱՐՑԱԽՈՅԶ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՆ ՇՈՒՐՋ

Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւններու Հայկական կեդրոնը (ՌԱՀՀԿ) հրապարակեց հարցախոյզի մը արդիւնքները Արցախի հարցին չուրջ: Հարցախոյզին մասնակցած են 1900 հոգի, իսկ փորձագիտական հարցախոյզին՝ 60 հոգի:

Փորձագէտներու եւ բնակչութեան մեծամասնութիւնը (համապատասխանաբար 71.1% եւ 61.9%) դժգոհ կամ չատ դժգոհ է Լեռնային Ղարաբաղի խնդիրի բանակցութիւններու ընթացքէն եւ փորձագէտներու եւ բնակչութեան մեծամասնութիւնը (83.3% եւ 51.5%) այս հարցով կը մեղադրէ Հայաստանի ղեկավարութիւնը:

Փորձագէտներու 75%ը եւ բնակչութեան 72.4%ը վստահ են, որ բանակցային գործընթացը պէտք ըլլայ նոակոդմանի՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ատրպէյճան: Բանակցութիւններու ներկայ դրութեան ոչ մէկ փորձագէտ համաձայն է, իսկ բնակչութեան միայն 6.9%ը գոհ է բանակցութիւններու ներկայ ձեւաչափէն:

Փորձագէտներու 63.4%ը կ'նկատէ, որ Լեռնային Ղարաբաղը պէտք է ըլլայ կա՛մ անկախ պետութիւն, կա՛մ Հայաստանի մէկ մասը: Նոյն տեսակէտը ունի բնակչութեան 84.3%ը:

1 ԱՄՆ-Ի ՄՕՏ ՀՀ ՆՈՐՈՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ

Թաթուլ Մարգարեան Ուաչինկթընի մէջ հանդիպում ունեցաւ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Քոնտոլիզա Ռայսի հետ:

Հանդիպման ընթացքին տեղի ունեցաւ միտքերու փոխանակում հայ-ամերիկեան յարաբերութիւններու, չրջանային զարգացումներու եւ խնդիրներու լուծման վերաբերեալ:

Մարգարեան չնորհակալութիւն յայտնեց Հայաստանի անկախութենէն ի վեր Միացեալ Նահանգներու կողմէ ցուցաբերուող չարունակական օգնութեան եւ չրջանային հիմնահարցերու լուծման գործին մէջ Միացեալ Նահանգներու կառուցողական քաղաքականութեան համար:

1 «ՅԵՂԱՍպԱՆՈՒԹԵԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆԻ ...

ճանաչումն ու դատապարտումը միջազգային հաւարութեան կողմէ, անհրաժեշտ է ո՛չ միայն հայ ժողովուրդին, այլ նաեւ ամբողջ մարդկութեան՝ յետագային հաւանական ոճրագործութիւններու առաջքը առնելու համար:

Լավրէնտի Բարսեղեան յայտարարեց նաեւ որ հայ ժողովուրդի համար առաւել կարեւոր է Անգլիոյ, Աւստրիոյ եւ Գերմանիոյ դիրքորոշումը՝ Յեղասպանութեան ճանաչման նկատմամբ, քանի որ այդ երեքը Ա. Աշխարհամարտի մասնակից պետութիւններ եղած են եւ փաստօրէն անոնց աչքերուն առջեւ է որ կատարուած է ցեղասպանութիւնը: «Չէ՞ որ Գերմանիա կրնար բռնել Թուրքիոյ ձեռքը եւ չարտօնել ոճրագործութիւնը»: Թանգարանի տնօրէնի համաձայն, Գերմանիա մեղսակից է ցեղասպանութեան:

ԳԱՀԻՐԷ

«ԹՐԱՒԷԼ ԹՈՒՏԵՅ» ԿԸ ԳՐԷ ԳԱՀԻՐԷԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԱՍԻՆ

Եգիպտական լրագրական աչխարհին մէջ հաստատուն ու ինքնավստահ քայլերով մուտք կը գործէ Օր. Մարալ Պալաեան: Լրագրութեան ուսանողուհի, ան արդէն մնայուն թղթակիցն է Գահիրէի մէջ լայն տարածում ունեցող անգլերէն «TRAVEL TODAY» հանդէսին, հանդէս մը՝ որ կը բաչխուի նաեւ զբօսաչրջիկներու չրջանակներու մէջ:





Նման կարեւոր հանդէսի մը մէջ, Մարալ Պալաեանի ստորագրութեամբ կը կարդանք յօդուած մը՝ նուիրուած Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին (Մարտ, 2005): Յօդուածագիրը, լրագրական վարժ գրիչով մը կու տայ եկեղեցիին պատմականը, կը խօսի անոր ճարտարապետութեան մասին, կը նկարագրէ անոր արտաքին տեսքը, ներքին զարդարանքները, անոր դիրքը եւ ոճը: Նոյնիսկ տեղ կը գտնէ յիչատակելու հայկական եղեռնին մասին:

Արժէ կարդալ յօդուածին ամբողջական բնագիրը, զոր կարելի է գտնել համացանցի հետեւեալ կայքին մէջ՝

www.traveltodayarabia.com

Հ. Ա.

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ

ԾԻԾԵՌՆԱԿ

ԵՌԱՄՍԵԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ *ՋԱՀԱԿԻՐ* ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ

Ե. ՏԱՐԻ, ԹԻՒ 2 (18)

ԱՊՐԻԼ 2005

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ.-

«Հայկ Սարգիսեան, խմբավար եւ երաժշտահաւան»

«Տիգրան Չուհաճեան երկիցս կը գնահատուի Գահիրէի մէջ»

«Սկաւառակներու եւ խտասալիկներու ծանօթագրութիւններ Արամ Խաչատրեանի մասին (Շար. 2)»

«Հայկ Սարգիսեանի եգիպտական երգերու չորս մշակումներ լարային քառանուագի համար»

«Արուս Հ. Ազատեան, Անցեալի էջերէն, Կոմիտաս Վարդապետ»

«Հայկ Պօյաճեանի երկու ձայնագրութիւններ»

Ընդամէնը՝ 72 էջ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ 2005թ. Ապրիլից Դեկտեմբեր ընկած ժամանակահատուածում Հայաստանի Հանրապետութեան Հանրային հեռուստատեսութեան կողմից կազմակերպւում է «Կռունկ» հայ Էստրատային երգի փառատօնը:

Ներկայումս Հանրային հեռուստատեսութիւնը նախատեսում է վերոնշեալ փառատօնին մասնակցելու-նպատակով հրաւիրել նաեւ հայ համայնքների 16-ից 30 տարեկան երգիչներ եւ երգչուհիներ:

Փառատօնն անցկացւում է փուլերով ամիսը մէկ անգամ, որի մասին նախօրոք յայտնւում է:

Լրացուցիչ տեղեկութիւնների համար դիմել Գահիրէում ՀՀ դեսպանութիւն:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Սեսրոպեան գրերի գիւտի 1600ամեակի կապակցութեամբ Հայաստանի կառավարութիւնը նախատեսում է անցկացնել հետեւեալ միջոցառումները:

Սեպտեմբերին կը կայանայ հայագիտական միջազգային գիտաժողովի եւ հանդիսաւոր երեկոյ:

Գիտաժողովի շրջանակներում կը կազմակերպուի Հայ գրքի համահայկական ցուցահանդէս. տպագրութեան սկզբից մինչեւ մեր օրերը:

Հոկտեմբեր ամսին անցկացուելու են «Ազգային ճակատագիրը եւ գրականութիւնը» թեմայով գիտա-ստեղծագործական գոնֆերանս եւ Թարգմանչաց տօն:

Վերոյիշեալ երկու միջոցառումներին կարող են մասնակցել օտարազգի հայ գրողներ, ինչպէս նաեւ հայ եւ օտարազգի թարգմանիչներ:

Յուցահանդէսին մասնակցելու համար սփիւռքում հրատարակուած հայ գրքերի օրինակները (առանց հրատարակման ժամկէտների սահմանափակման) պէտք է առաքել մինչեւ Օգոստոսի 1-ը:

Յուցահանդէսին կարող են մասնակցել նաեւ գրահրատարակիչներ:

Լրացուցիչ մանրամասների համար դիմել դեսպանութիւն:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2005թ.
ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՁԱՐ

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՉԽԱՉԱՉԵՒԵԼ

ՏԵՍԱԿԷՏ

ԵՐԹԱՍ ԲԱՐՈՎ՝ ԳԱՐՈԼ ՎՈԺԹԻԼԱ ԱՆՈՒՆ «ՄԱՐԴ»ՈՒՆ

Լեհ հոգեւորական Գարոլ Վոժթիլա երբ 27 տարի առաջ կը բարձրանար Հռոմի Քահանայապետի Աթոռին վրայ ու կը դառնար Կաթոլիկ աշխարհի նոր Պապը, ո՛չ մէկը կրնար երեւակայել անշուշտ թէ այս հոգեւորականը տարիներ վերջ որքան պիտի սիրուէր համայն աշխարհի կողմէ: Արդէն Կաթոլիկ աշխարհն ալ դժուար կրցած էր հաշտուիլ այն գաղափարին հետ թէ լեհացի մը կը բազմէր Վատիկանի Աթոռին վրայ եւ Պապ կը դառնար: Բայց տարիները տարբեր բան յուշեցին անուանապիկ:

Շաբաթ գիշեր, 2 Ապրիլին, երբ Թուրքիոյ ժամով 22.35ին կը հաղորդուէր անոր մահուան բօթը, միլիառաւոր մարդիկ իրենց գլուխը հակեցին ի յիշատակ մէկու մը, որ իր կեանքին մինչեւ վերջին ակնթարթը ապարէզ կարդաց մահուան ու ինքզինք պատարագեց աշխարհի խաղաղութեան ու սիրոյ համար:

Վերջին երեք-չորս տարիներու ընթացքին մարդիկ իրենց աչքերուն չէին հաւատար, երբ կը տեսնէին թէ Յովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետը ինչպէս անտես կ'առնէր զինքը հարուածող Փարքինսընն հիւանդութիւնը եւ իր այդ վիճակով կ'երթար մինչեւ աշխարհի ամէնէն հեռաւոր ափերը, որպէսզի այդ ափերուն վրայ ապրող մարդոց տանէր իր մարդկային սէրն ու միասնութիւնը: Ան 27 տարուան գահակալութեան ընթացքին գիտցաւ ներողութիւն խնդրել ուրիշներու անունով եւ ներել իր սեփական հալածողին: Հրեաներէն ներողութիւն խնդրեց նացիներու սպանդին համար, մահմետականներէն ներողութիւն խնդրեց խաչակիրներու շարժումին համար եւ ինք ալ անմիջապէս ներեց Մէհմէտ Ալի Աղճային, որ կրակած էր իր վրայ: Յովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետը մարդկօրէն իր բաժինը բերաւ աշխարհի վրայ միջ-կրօնական թշնամութիւններն ու քաղաքական անարեկչութիւնները բառնալու նպատակին, իր ձեռքէն եկածին չափ փակեց բոլոր այն անդունդները որոնք կային կրօնքներու ու ազգերու միջեւ: Իր գահակալութեան 25-ամեակին առթի Վատիկանի մէջ սարքեց երեք կրօնքներու եղբայրութեան նուիրուած անմոռանալի հաւաքոյթ մը, իր աջին նստեցնելով Հրէից ներկայացուցիչը, ձախին ալ՝ Հռոմի Իմամը:

Աշխարհի զանազան երկիրներու նուագածուներէն կազմուած նուագախումբին ու երգչախումբին նուագել տուաւ Կիսթավ Մահլէրի 2րդ Սեպհոնին, այդ անուանի գործը, որ կը կրէ «Յարութիւն Ու Վերակենդանացում» անունը: Համերգէն վերջ ողջունեց բոլոր կրօնքները եւ իբր վերջին պատգամ՝ ըսաւ. «Սէրը թող յաղթանակէ ամէն կողմ»:

Յովհաննէս Պօղոս Բ. Պապը շատ տարիներ առաջ հրաժարած էր իր Գարոլ անունէն, այլեւս ո՛չ մէկը անոր անունը կը յիշատակէր որպէս Գարոլ: Կաթոլիկ եկեղեցիին Քահանայապետն էր ան այլեւս եւ կը կոչուէր Յովհաննէս Պօղոս Բ.:

Բայց երէկ Հռոմի հրապարակներուն վրայ հարիւրաւոր հաւատացեալներ վերստաւորիւն մը կը կրէին իրենց ձեռքերուն մէջ. «Ատտիօ Գարոլ», երթաս բարով Գարոլ: Ի՞նչ կը նշանակէր ասիկա: Ասիկա ունէր երկու նշանակութիւն: Նախ թերեւս ներողութիւն կը խնդրուէր Պապէն, որ առաջին օրերուն վերապահութիւն ցոյց տրուած էր իր լեհական ծագումին նկատմամբ: Բայց երկրորդ իմաստը աւելի կարեւոր էր. հրաժեշտ կը տրուէր ո՛չ թէ պատկառազդու Քահանայապետին, այլ այն սիրելի ու մարդասէր «մարդ»ուն որ կը բնակէր Պապին մէջ եւ որուն անունն էր Գարոլ: Յովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետը, որմէ շուտով մըն ալ կը յամենայ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու Թուրքիոյ Հայոց Պատրիարքարանին մէջ, Հոգեւորական մը ըլլալէ առաջ «մարդ» մըն էր եւ մենք ալ սրտի վոլկումով է որ «Երթաս Բարով» կ'ըսենք այդ «մարդ»ուն՝ պատմութեան սա տխուր մէկ էջը արձանագրելու մեր պարտականութեան առընթեր:

04.04.2005

«ՄԱՐՄԱՐԱ»

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս Բ. Պապի վախճանման առիթով Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Աշոտ Վարդապետ Մնացականեան ցաւակցական նամակներ յղած է Եգիպտոսի մէջ Պապական Նուիրակ՝ Եպիսկոպոս Մարգօ Տինօ Պրոճիին, յատկապէս նշելով թէ. «Նորին Սրբութեան մահը մեծ կորուստ է ամբողջ քրիստոնէական աշխարհի համար, որովհետեւ ոչ միայն Կաթոլիկ աշխարհը Հովուապետ կորսնցուց, այլ աշխարհի դիւանագիտական եւ կրօնական շրջանակներէն հեռացաւ խաղաղութեան, համերաշխութեան եւ համագործակցութեան մեծ քարոզիչ մը»:

Նոյն բովանդակութեամբ նամակներ յղուած են նաեւ Ղպտի Կաթողիկէ Պատրիարք Անբա Ստեփանոս Բ-ին, եւ Կաթողիկէ Հայոց Թեմի Առաջնորդ Հայր Գրիգոր Օգոստինոս Սրբազան Արքեպիսկոպոս Գուսանին:

Այս առիթով Ապրիլի 6-ին Առաջնորդական Տեղապահ Հայր Սուրբը եւ Տիար Անդրանիկ Սեսլոպեան այցելեցին Եգիպտոսի մէջ Պապական Նուիրակին յայտնելով իրենց ցաւակցութիւնները եւ Յուշամատեանին մէջ ալբոմանագրութիւն թողեցին յանուն Եգիպտահայերու եւ Եգիպտոսի թեմին ենթակայ Հովուութիւններու:

Տեղեկացնենք նաեւ, որ Ուրբաթ 8 Ապրիլ 2005 Ժամը 6:30-ին Ս. Ժոզէֆ եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ Ս. Պատարագ եւ հոգեհանգիստ, նորոգ վախճանեալ Յովհաննէս Պօղոս Բ. Պապի հոգւոյն համար, որուն նաեւ ներկայ եղաւ Առաջնորդական Տեղապահ Հայր Սուրբը:

ՌԱՅՏ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԸ ՃԱՆԶՆԱՅ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

12 Ապրիլին Աւստրալիոյ Ռայտ քաղաքի խորհուրդը միաձայնութեամբ որդեգրեց Հայկական Ցեղասպանութիւնը ճանչցող եւ ոգեկոչող բանաձեւ մը: Բանաձեւին մէջ խորհուրդը կը ճանչնայ, որ այս տարի 1915-1922 տարիներուն Օսմանեան կայսրութեան կողմէ հայերուն դէմ կատարուած Ցեղասպանութեան 90-ամեակն է, կը միանայ Ռայտի Հայկական գաղութին՝ ոգեկոչելու 20րդ դարու առաջին ցեղասպանութեան զոհերուն յիշատակը, յուրաքանչիւր տարու ան 24 Ապրիլը Հայկական Ցեղասպանութեան յիշատակման օր կը հռչակէ, կը դատապարտէ Հայկական Ցեղասպանութիւնն ու այլ ցեղասպանութիւնները եւ կոչ կ'ուղղէ Աւստրալիոյ կառավարութեան, որ դատապարտէ Հայկական Ցեղասպանութիւնն ու մարդկութեան դէմ ոճիրներու ուրացման բոլոր փորձերը:

Բանաձեւը ներկայացուցած է խորհուրդի աւստրալիահայ անդամ Սարգիս Ետեկեան, որ այս առիթով գոհունակութիւն յայտնած է, թէ պատիւը ունեցած է իբրեւ խորհուրդի ծագումով հայ առաջին անդամը եւ Հայկական Ցեղասպանութենէն վերապրողի մը զաւակը այս բանաձեւը ներկայացնել:

Նշենք, որ 1997ին Աւստրալիոյ Նիւ Սաութ Ուէյլս նահանգի խորհրդարանը նոյնպէս ճանչցած էր Հայկական Ցեղասպանութիւնը:

ՌՈՒՍԻԱ

ԵՂԵՌՆԻ 90-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅՈՒՅԱՀԱՆԴԷՍ ՎՈՐՈՆԷԺԻ ՄԷՋ

Եղեռնի 90-ամեակը առիթ մըն է դարձեալ միջազգային ուշադրութեան յանձնել մեր բիւրաւոր զոհերուն յիշատակը, մեր ազգային պահանջքները եւ իրաւունքները: Այս ուղղութեամբ, «Ջահակիր»-ի բարեկամներէն Պր. Աշոտ Գրիգորեան մեզի կը տեղեկացնէ՝ թէ Ռուսաստանի Վորոնէժ քաղաքի հայերը եւս կ'ուննենան իրենց աչխոյժ մասնակցութիւնը, տեղւոյն Պետական Համալսարանին մէջ կազմակերպելով «Վրաժննուած Հայաստան» վերտառութեամբ յուշահանդէս մը, որուն բացումը կատարուեցաւ Մարտ 28-ին: Ի թիւս այլ հարենասէր ազգայիններու, յուշահանդէսի կազմակերպութեան մէջ իր գործուն մասնակցութիւնն ունեցած է նաեւ Պր. Գրիգորեան: Կը տեղեկանանք, որ յուշահանդէսը կազմուած է չորս բաժինէ՝ «Հին եւ միջնադարեան Հայաստանի պատմութիւն», «Հայկական ցեղասպանութիւնը եւ ռուսական ընկերութիւնը», «Հայ-ռուսական յարաբերութիւններ» եւ «Հայաստանը այսօր»: Յուշագրուած են հաղուագիւտ գիրքեր, մամուլի հատուածներ, Այվազովսքիի «Նոյը կ'իջնէ Արարատէն» նկարին վերարտադրութիւնը եւ լուսանկարներ: Բացման հանդիսութեան կը մասնակցին քաղաքի պաշտօնական, քաղաքական կարեւոր դէմքեր, ինչպէս նաեւ համալսարանի դասախօսներ, ուսանողներ եւ հայ համայնքի անդամներ:

Յուշահանդէսը կազմակերպուած է Վորոնէժի Հայ Երիտասարդական յանձնախումբին կողմէ եւ պիտի տեւէ մէկ ամիս:

ՊԱՊԻՆ ՎԱԽՃԱՆՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ ...

1

այդ ահաւոր ոճրագործութիւնը»:

Իբրեւ հոգեւոր պետ, ինչպէս նաեւ իբրեւ ատենապետ եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի, խօսելով Յովհաննէս Պօղոս Բ. պապին մասին, Արամ Ա. կաթողիկոս հետեւեալը ըսաւ. « որ ցաւով կ'ողբանք մահը Յովհաննէս Պօղոս Բ. պապին: Արդարեւ, սրբազան քահանայապետը ամբողջ 27 տարի եղաւ քաջ, նուիրեալ ու տեսլապաշտ հովուապետը Կաթողիկէ եկեղեցւոյ:

Վատիկանի Բ. ժողովի ոգիին ու տեսլականին հաւատարմութեամբ, ան Կաթողիկէ եկեղեցին առաջնորդեց դէպի վերանորոգում ու անոր առաքելութեան վերակենսաւորումը՝ ներկայ աշխարհի հրամայականներուն ու մարտահրաւէրներուն դիմաց:

«Յովհաննէս Պօղոս Բ. պապը խորապէս հաւատաց միջ-եկեղեցական ու միջ-կրօնական յարաբերութեանց կարեւորութեան եւ յատկանչական իրագործումներ կատարեց այս մարդէն ներս:

«Յովհաննէս Պօղոս Բ. պապը եղաւ արդարութեան, խաղաղութեան ու մարդկային իրաւանց քաջ առաքեալը, բռնութեամբ եւ անարդարութեամբ տիրապետուած ներկայ աշխարհին մէջ:

«Վստահ եմ, որ պատմութիւն կերտած Յովհաննէս Պօղոս Բ. պապը, որուն յաճախակի առիթներով հանդիպելու առիթը ունեցած եմ, եզակի դէմք մը պիտի մնայ քրիստոնէութեան պատմութեան մէջ»:

Նշենք, որ Կաթողիկոսները, Պոլսոյ Պատրիարքը եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարեան մասնակցեցան Պապի թաղման արարողութեան:

Ամերիկայի Արեւելեան Թեմէն Ներս

ՄԵԾԱՐՈՒԵՑԱՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԳԷՏ ՓՐՈՖ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Շաբաթ Ապրիլ 2, 2005, երեկոյեան ժամը 7:30-ին՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդարանի հովանաւորութեամբ եւ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի նախագահութեամբ մեծարանքի երեկոյ մը տեղի ունեցաւ Հայկ եւ Ալիս Գավուզճեան հանդիսարահին մէջ, ի պատիւ Հայկական Ցեղասպանութեան մասնագէտ Փրոֆ. Վահագն Տատրեանի՝ Մեծ Եղեռնի 90-ամեակին առիթով:

Յատկապէս կազմուած Յանձնախումբ մը, ատենապետութեամբ Տիար Հրանդ Կիւլեանի, ամէն ջանք ի գործ դրած էր որպէսզի այս երեկոյթը ըլլայ պատշաճ եւ յիշատակելի:

Հանդիսութեան բացման աղօթքը կատարեց Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան:

Օրուան հանդիսավարն էր բանաստեղծ, արձակագիր եւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման ի նպաստ գիրքեր հրատարակած, ինչպէս նաեւ Գոլկէյթ Համալսարանի դասախօս Փրոֆ. Փիթըր Պալաքեան:

Բարեգալստեան բաժակը առաջարկեց ծանօթ յօդուածագիր եւ քաղաքագէտ Տոքթ. Մուրատ Ածէմօղլու:

Հայ Ազգային Հիմնարկի տնօրէն Տիար Ռուբէն Ատալեան ներկայացուց Առաջնորդարանի, Հ.Ռ.Ը.Միութեան, Հայկական Համագումարի եւ Ջօրեան Հիմնարկի պատասխանատու անձնաւորութիւնները:

Այս առիթով պատրաստուած գրքոյկին մէջ տրուած էին Տոքթ. Վահագն Տատրեանի, հանդիսավարին եւ բանախօսներուն կենսագրականները:

Առաջին խօսողը եղաւ Նիւ Եորքի Գառնեկի Ընկերակցութեան նախագահ, բազմաթիւ մրցանակներու արժանացած եւ մօտ 56 պատուոյ աստիճաններու տիրացած, որոնց կարգին՝ 1998-ին՝ Նախագահ Գլինթընի կողմէ Ազգային Հին Դպրութեանց Մետալը, եւ 2004-ին Նախագահ Ճորճ Պուշի կողմէ Ազատութեան Մետալը, Տոքթ. Վարդան Գրիգորեան:

Երկրորդ խօսողն էր Մինիսոթա Համալսարանի Ողջակիզման եւ Ցեղասպանութեան Ուսմանց տնօրէն Տոքթ. Սթեֆըն Ֆայնբայն:

Երկու խօսողներն ալ ներբողը հիւսեցին օրուան մեծարեալին եւ գիտական բարձր մակարդակով անոր կատարած ուսումնասիրութիւններուն եւ հրատարակած գիրքերուն, որոնցմով կը փաստուէր հայկական ցեղասպանութեան անժխտելի իրականութիւնը:

Ջօրեան Հիմնարկի կողմէ պատրաստուած շարժապատկեր մը ցուցադրուեցաւ՝ նուիրուած Փրոֆ. Վահագն Տատրեանի կեանքին ու գործունէութեան:

Այս պահուն՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան Փրոֆ. Վահագն Տատրեանին ներկայացուց Lifetime Achivement Award-ը:

Առաջնորդ Սրբազան Հայրը Փրոֆ. Տատրեանին յանձնեց նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի կողմէ շնորհուած ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ -ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ շքանշանը եւ Հայրապետական Կոնդակը, ուր ի մէջ այլոց կ'ըսուէր. «... Յարգարժան Պրն. Տատրեան, մեծապէս գնահատելի է տարիների հասարակական եւ գրական Ձեր նշանակալի գործունէութիւնը, ինչպէս նաեւ՝ Հայոց Եղեռնի եւ ընդհանրապէս ողջ աշխարհում ցեղասպանութեան երեւոյթի դատապարտման կարեւոր ու անհրաժեշտ գործին բերած Ձեր զգալի ներդրումը»:

Այս առիթով ստացուած էին գնահատական բազմաթիւ նամակներ ու հեռագիրներ, որոնց կարգին ՀՀ արտաքին գործերու նախարար Տիար Վարդան Ոսկանեանի նամակը, զոր կարդաց Միացեալ Ազգերու Կազմակերպութեան մօտ ՀՀ մնայուն եւ լիազօր Դեսպան Տիար Արմէն Սարտիրոսեան: Նամակին մէջ կ'ըսուէր. «. . . Ճակատագիրը այնպէս է տնօրինել որ Ձեզ վիճակուել է զբաղուելու մեր ժողովրդի պատմութեան ամենամռայլ եւ ողբերգական էջի՝ ցեղասպանութեան գիտական ուսումնասիրութեամբ, եւ մշտապէս ապրելով այդ սարսափելի ոճրագործութեան տեսարանները ու մանրամասները, այդ ամէնը անցկացնելով Ձեր հոգու եւ մտքի տառապագին ապրումներով՝ Դուք այն բիւրեղացած տեսքով ներկայացրել էք մեր ժողովրդին եւ ողջ մարդկութեան»:

ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի նախագահ Ակադեմիկոս Ֆաուէյ Սարգսեան իր շնորհաւորական նամակով ի մէջ այլոց կ'ըսէր. «ՀՀ ԳԱԱ-ի անունից ջերմօրէն շնորհաւորում եմ Ձեզ՝ հայ ժողովրդի պանծալի զաւակին, մեծանուն գիտնականին եւ հայագիտութեան անխոնջ մշակին Ձեր մեծարման երեկոյի կապակցութեամբ»:

Փրոֆ. Վահագն Տատրեան իր խօսքին մէջ շնորհակալութիւն յայտնեց Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանին, Կազմակերպչիչ Յանձնախումբին, հանդիսավարին, երկու խօսողներու, շնորհաւորական եւ գնահատական նամակներ գրողներուն եւ ներկաներուն:

Իր փակման խօսքին մէջ Առաջնորդ Սրբազան Հայրը նախ շնորհակալութիւն յայտնեց Կազմակերպիչ Յանձնախումբին, օրուան յայտագիրին մասնակցողներուն եւ ներկաներուն: Ան ըսաւ. «Կը յուսանք որ այսօրուան մեծարանքը, փոքր ինչ չափով, ցոյց պիտի տայ Տոքթ. Տատրեանին որ իր կեանքի ընթացքին կատարած իրագործումները, պայքարն ու զոհողութիւնները նշանակալից տարբերութիւն մը ըրած են համայն աշխարհի եւ բազմաթիւ մարդոց կեանքին մէջ»:

Հանդիսութեան աւարտին՝ ներկաները մօտենալով մեծարեալին՝ իրենց գնահատութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեցին՝ անոր կատարած անգնահատելի աշխատանքին համար:

* * *

Այստեղ կ'արժէ յիշել որ Հրէական Ողջակիզման Միջազգային Գիտաժողովը, որ տեղի ունեցաւ Մարտ 5-8 օրերուն Ֆիլատելֆիոյ մէջ, ոգեկոչեց նաեւ Հայկական Ցեղասպանութեան 90-ամեակը, եւ այդ առիթով մեծարեց Փրոֆ. Վահագն Տատրեանը, որ օրուան ատենախօսներէն մէկն էր: Ելոյթ ունեցաւ նաեւ Փրոֆ. Փիթըր Պալաքեան, որ մանրամասնօրէն արժեւորեց Փրոֆ. Տատրեանի կատարած անգնահատելի աշխատանքը այս մարզին մէջ: Այս գիտաժողովին՝ Փրոֆ. Տատրեանի յանձնուեցաւ յուշատախտակ մը, որուն վրայ արձանագրուած էր. "Ողջակիզման մասնագէտներու տարեկան այս գիտաժողովի մասնակցիները, ոգեկոչելով Հայկական Ցեղասպանութեան 90-ամեակը՝ այսու կը պատուեն Փրոֆ. Վահագն Տատրեանը առ ի գնահատանք իր երկարամեայ նուաճումներուն":

ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՅԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՆՇԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

ՕՐ. ՆԵԼԼԻ ԷԼՄԱՃԵԱՆ

ԵՒ

ՊՐ. ՅԱԿՈԲ ԳՈՒԼՈՅԵԱՆ

ՀԱԼԷՊ-ԳԱՀԻՐԷ Կիրակի, 29 Մարտ 2005

Այս ուրախ առիթով կը չնորհաւորենք խօսեցեալ զոյգը եւ անոնց ծնողները՝ Տէր եւ Տիկ. Յովհաննէս Էլմաճեանները եւ Տէր եւ Տիկ. Տիգրան Գոյոյեանները, մաղթելով խօսեցեալ զոյգին երջանիկ կեանք:

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 90-ԱՄԵԱԿ

Սուրբ եւ Անմահ Պատարագ
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ
Կիրակի, 24 ԱՊՐԻԼ 2005
Երեկոյեան ժամը 7:00-ին
Յաւարտ Ս. Պատարագի

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍ

Հովանաւորութեամբ՝

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏԵՐՈՒՆ

Նախաձեռնութեամբ՝

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

Կազմակերպութեամբ՝

ԳԱՀԻՐԷԻ ԲՈԼՈՐ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Մասնակցութեամբ՝

Գահիրէի «ԱՐԱՒՍ» երգչախումբի

Ղեկավարութեամբ՝

Մօ. ՄԻՀՐԱՆ ՂԱԶԷԼԵԱՆ-ի

Ապա

Մոմավառութիւն եւ Հոգեհանգստեան պաշտօն

Եղեռնի զոհերուն ի յուշ կառուցուած խաչքարին առջեւ

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

24 ԱՊՐԻԼ 1915-Ի ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍ

Հովանաւորութեամբ՝

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏԵՐՈՒՆ

Նախաձեռնութեամբ՝

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

Մասնակցութեամբ՝

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Տեղի պիտի ունենայ
ԿԻՐԱԿԻ 24 ԱՊՐԻԼ 2005-ԻՆ
Ս. ՊՕՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ
Յաւարտ Ս. եւ Անմահ Պատարագի

ՕՐՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՕՐ՝

ՏՈՒՔԹ. ԱՐՄԷՆ ԳԱՎՈՒՒՃԵԱՆ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ՅԱՅՏԱԳԻՐ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ
«Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԻ
ԵՒ
ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆ
ՀՈԳԵՃԱՇ
ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ
«ՄԵԼԳՈՆԵԱՆ» ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ
ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՀՈԳԻՆԵՐՈՒՆ Ի ՀԱՆԳԻՍՏ

Սիրելի Հայրենակիցներ խոտոներամ ներկայ գտնուեցէք սոյն Հանդիսութեան յարգելու համար մեր նահատակներուն յիշատակը:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՒԱՔ

Նախաձեռնութեամբ Սոնրէալի Եգիպտահայերու ընկերակցութեան, Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային հաւաքը տեղի կ՚ունենայ 1-5 Սեպտեմբեր 2005, Թորոնթօ- Գանատայի մէջ:

Այս առթիւ կազմակերպուած է հինգօրեայ յատուկ յայտագիր:

Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային 2005 հաւաքի Եգիպտոս ներկայացուցիչներն են Տեարք՝

Գրիգոր Մարգարեան Գահիրէ՝ Հեռ. 4031796,
Վահէ Պէնօհանեան Աղեքսանդրիա՝ Հեռ. 4331520:

ՏՈՒԻՐԱՏՈՒԹՒՆՆԵՐ

Իրենց չատ սիրելի եւ անփոխարինելի ամուսնոյն, հօր, զաւկին, եղբօր, Ողբ. Տոքթ. Յարութիւն (Արթօ) Վահէ Արթինեանի վաղահաս մահուան եւ քառասունքին տխուր առթիւ եւ անոր անթառամ յիշատակին, Այրի Տիկին Անի Արթինեան եւ զաւակները՝ Դանիա եւ Վահէ, Տիկին Սիլվարդ Արթինեան, Տոքթ. եւ Տիկին Եուսրի եւ Նայիրի (Արթինեան) Կուտա կը նուիրեն.

Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ պայծառութեան	100
Հ.Մ.Ը.Մ-Նուպարին (Աղեքս.)	400
Հ.Մ.Ը.Մ-Նուպարին (Գահիրէ)	100
Հ.Մ.Ը.Մ-Արարատին (Գահիրէ)	100
Ս. Թէրէզա (Գահիրէ)	100
Հ.Մ.Ը.Մ Կամքին	100
Յառաջդիմասէր Մշակութային Ընկերացութեան	100
Աղեքս. Հ.Բ.Ը.Մ-ին	100
Տիգրան Երկաթ Մշակութային միութեան	100
«Արեւ»-ին	100
«Յուսաբեր»-ին	100
«Ջահակիր»-ին	100

(Բոլոր նուիրատուութիւնները ստանալ Աղեքս.Ազգային Առաջնորդարանէն)

Իրենց չատ սիրելի եղբօր Ողբ. Ղազարոս Զորլեանի դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, Օր. Թագուհի Զորլեան կը նուիրէ.-

Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ պայծառութեան	100
Աղեքս. Հայ Աւետարանական եկեղեցւոյ	100
Աղեքս. Հ.Բ.Ը.Մ-ին	100
Տիգրան Երկաթ Մշակութային միութեան	100
Աղեքս. Հ.Մ.Ը.Մ-Նուպարին	100

Իր չատ սիրելի մօրեղբօր Ողբ. Ղազարոս Զորլեանի դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, Տէր եւ Տիկին Սարգիս Թօսունեան կը նուիրեն.

Աղեքս. Հայ Աւետարանական եկեղեցւոյ	50
«Արեւ»-ին	50
«Յուսաբեր»-ին	50
«Ջահակիր»-ին	50

Քրէտեան (Փուչիկեան) երեակ համերգին փայլուն յաջողութեան առթիւ առ ի գնահատանք Տոքթ. եւ Տիկին Հրաչեայ Ճիզմէճեան, Նուպարեան Ազգ. Վարժարանի Տիկնանց Խնամակալութեան կը նուիրեն Ե.Ո. 50

Նուպարեան Մերճանեան Ազգային Վարժարանի Մայրերու Օրուայ Տօնակատարութեան առթիւ առ ի քաջալերանք Տիկին Սիրվարդ Քէօհնէլեան, իր Թոռնիկներուն Աչոտի եւ Բալիկի անունով կը նուիրէ Նուպարեան Վարժարանին Ե.Ո. 100

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱՒՈՒՄԱԾ ԹՈՒԱԿԱՆ

ԿԻՐԱԿԻ, 22 ՄԱՅԻՍ 2005

ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ

Կը խնդրուի նկատի ունենալ ու չխաչաձեւել

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՄԵՐՃԱՆԵԱՆ ԱԶԳ. ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

ԳՐԱՒՈՒՄԱԾ ԹՈՒԱԿԱՆ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ

Կիրակի 29 Մայիս, 2005
Կը խնդրուի նկատի ունենալ ու չխաչաձեւել

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Անի Արթինեան եւ զաւակները՝ Դանիա եւ Վահէ, Տիկին Սիլվարդ Արթինեան, Տոքթ. եւ Տիկին Եուսրի եւ Նայիրի (Արթինեան) Կուտա եւ համայն սգակիր պարագաները կը ծանուցանեն, թէ յառաջիկայ Կիրակի 17 Ապրիլ 2005-ի առաւօտեան, Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագի Հոգեհանգստեան պաչտօն պիտի կատարուի իրենց չատ սիրելի ամուսնոյն, հօր, զաւկին, եղբօր եւ ազգականին Ողբ.՝

ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ (ԱՐԹՕ) ՎԱՀԷ ԱՐԹԻՆԵԱՆԻ

մահուան քառասունքին տխուր առթիւ:

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Աղեքսանդրիոյ Ազգային Իչխանութեան տնօրինմամբ յառաջիկայ Կիրակի, 17 Ապրիլ 2005-ի առաւօտեան Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ մէջ յաւարտ Ս. Պատարագի, Հոգեհանգստեան պաչտօն պիտի կատարուի Պատ. Քաղաքական ժողովի անցեալի Ատենապետ Ողբ.՝

ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ (ԱՐԹՕ) ՎԱՀԷ ԱՐԹԻՆԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ եւ անոր հոգւոյն ի հանգիստ:

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի Վարչութիւնը, Սկաուտական Վերին Մարմինը, Տիկնանց Յանձնախումբը եւ անդամները կը ծանուցանեն, թէ Կիրակի 17 Ապրիլ 2005-ի առաւօտեան, յաւարտ Ս. Պատարագի, Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյ մէջ, հոգեհանգստեան պաչտօն պիտի կատարուի երկարամեայ վարչական եւ փոխ-ատենապետ Ողբ.՝

ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ (ԱՐԹՕ) ՎԱՀԷ ԱՐԹԻՆԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ եւ անոր հոգւոյն ի հանգիստ:

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ 2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ Ա. ՆԻՍՏ

Գահիրէի Պատկառելի Թեմական Ժողովի

2005 տարեշրջանի Անդրանիկ Նիստը պիտի գումարուի

Ուրբաթ 15 Ապրիլ 2005-ի երեկոյեան ժամը 8:00-ին

Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Աղեքսանդրահայ մեր բարեպաչտ ժողովրդեան, կը ծանուցանենք, թէ՝

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

առթիւ Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ մէջ, ԿԻՐԱԿԻ 24 ԱՊՐԻԼ 2004-ին պիտի մատուցուի Ս. եւ Անմահ Պատարագ եւ ապա

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ոգեկոչելու համար խնկելի Յիչատակը մեր բիւրաւոր Նահատակներուն:

Մասնակցութեամբ «ԼՈՒՍԱՒՈՐԻՉ» Երգչախումբին

Յաւարտ Ս. Պատարագի տեղի պիտի ունենայ Մասնաւոր Հոգեհանգստեան Արարողութիւն եւ Ազգային Իչխանութեան կողմէ Ծաղկեպսակ պիտի դետնուի ԵՂԵՌՆԻ Նահատակներուն Յուչարձանին առջեւ:

Սկիզբ Ժամերգութեան առաւօտեան ժամը 9.00-ին:
Սկիզբ Ս. Պատարագի » » 10.00-ին:
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ » » 11.30-ին:

Կը հրաւիրենք հաւատացեալ ժողովուրդը ներկայ գտնուելու սոյն արարողութեանց աղօթելու համար մեր բիւրաւոր Նահատակներու համար որոնց արիւնը կը գծէ մեր պարտականութեան ճամբան:

Ս. ՊՕՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Աղեքսանդրիոյ Ազգային Իչխանութիւնը կը տեղեկացնէ թէ «Էմրոտ եւ Րաֆֆի Բիւզանդ Մուրատեան» հիմնադրամի երկրորդ տարուայ եկամուտը Ե.Ո. 10859.35 (Տասը Հազար Ութը Հարիւր Յիսուն Ինը եւ 35 ղրչ.) ըստ հիմնադրամին պայմաններուն հաւասարապէս պիտի բաժնուի Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանին կողմէ հետեւեալ հաստատութիւններուն,

Ա - Ս. Պօղոս-Պետրոս Հայ Առաքելական եկեղեցիին
Բ - Հայ Աւետարանական եկեղեցիին
Գ - Պօղոսեան Ազգային վարժարանին
Դ - Աղեքսանդրիոյ Հայ Բարեսիրաց մարմնին
Ե - Գահիրէի Այծեմնիկ Հանգստեան տան

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	558.00
21 կարատ կրամը		69.80
18 կարատ կրամը		59.80

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

٨٠٥ دار شوشة للطباعة - رقم الكتاب

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1543 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 28 ԱՊՐԻԼ 2005 ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դհկ. ٢٠٠٥ ابريل ٢٨ الخميس ــ ١٥٤٣ عدد رقم

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo)

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ԵՐԹԸ ԿԸ ՄՆԱՆ ՎԱՌ ՈՒ ԱՆՆԿՈՒՆ

Ամէն տարի Ապրիլ 24-ի օրը, հայկական պահանջատիրութեան համազգային ուխտի վերանորոգման օրն է:

Այսօր հայ ժողովուրդը 90-րդ անգամ է որ կ'ոգեկոչէ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան նահատակներու յիշատակը: Այսօր հայութիւնը 90-րդ անգամ ըլլալով կը վերանորոգէ իր ուխտը ազգային սրբութիւններու, բռնագրաւուած հողերու եւ ամայացած Արեւմտեան Հայաստանի վերականգման նկատմամբ:



Այսօր իւրաքանչիւր հայ մոմ ու խունկ կը վառէ յիշելով Տէր-Զորի նահատակներուն անթառամ յիշատակը: Այսօր իւրաքանչիւր հայ անգամ մը եւս կ'երդնու յանուն իր ժողովուրդին ու պատմութեան՝ թէ պիտի մնայ պահանջատէր մինչեւ բռնախլուած իւրաքանչիւր հողի վերատիրացում, մինչեւ ազգային տենչերու կենսագործում, մինչեւ մեծ ու նուիրական յաղթանակ:

Ինչպէ՞ս կրնանք մոռնալ որ 24 Ապրիլ 1915-ին թուրքերը ձերբակալեցին եւ ապա ջարդեցին արեւմտահայ 760 տաղանդաւոր մտաւորականներ: Թուրքը ստիպեց հայ երիտասարդութեան վիճուորագրուիլ հայրենիքի պաշտպանութեան անուան տակ ապա դաւաճանութեամբ գնդակահարեց զայն: Իսկ մնացած հայութիւնը՝ անզէն եւ անպաշտպան, աքսորուեցաւ ու բնաջնջուեցաւ ճամբու ընթացքին, տեղահանութեան անուան տակ: Այսպէսով թուրքերը վեց ամսուան ընթացքին յաջողեցան վերացնել մէկ միլիոն հայ:

Ողջ մարդկութիւնը եւ մանաւանդ Թուրքիան քող իմանան որ կայ եւ հասած է հաշուետուութեան պահը: Մանաւանդ հայկական Ցեղասպանութեան տարողութեամբ այնինչ արարք մը պիտի ունենայ փոխհատուցման պահը: Եթէ 1915-ին Թուրքիոյ ղեկավար Իթթիհատ կուսակցութիւնը գործադրեց ահեղ ոճիրը եւ մնաց անպատիժ ապա վաղը պիտի յանձնուի պատմութեան դատավճռին՝ նախ ընդունելու ցեղասպանութեան փաստը եւ ապա փոխ-հատուցանելու զայն, վերադարձնելով մեր իրաւունքները եւ առաջին հերթին մեր հողերը: Անոնցմէ կը պահանջենք որ Հայաստանի Հանրապետութեան կցեն ամենէն առաջ Կարսի ու Արտահանի հողամասերը:

Տակաւին վերջերս թուրք ազգը Հայաստանի Իշխանութենէն պահանջած է որ Հայաստանի կառավարութիւնը յստակօրէն յայտարարէ որ՝ «Հայը հողային պահանջ չունի Թուրքիայէն», որպէսզի ան վերցնէ Հայաստանի շրջափակումը: Անշուշտ ոչ մէկ հայ կ'ընդունի այս պայմանը:

Ամենէն մեծ տարբերութիւնը Հայոց Ցեղասպանութեան եւ հրէական Ողջակիզումին միջեւ, այն է թէ հրեաները կոտորածի ենթարկուեցան օտար հողի վրայ, սակայն հայերը իրենց իսկ հայրենիքէն արտաքսուեցան՝ իրենց իսկ հողերէն:

Իրականութիւն է որ դարեր շարունակ հայը երազեց խաղաղ ու անդորր կեանք, բայց հայրենի հողին վրայ ամէնուրեք հանդիպեցաւ բռնութեան ու ճնշումի, կոտորածի ու հալածանքի: Աշխարհի աչքին առջեւ Արեւմտահայութիւնը բնաջնջուեցաւ, մնացորդը ցրուեցաւ աշխարհով մէկ, որբացաւ, ամայացաւ հայոց աւանդական հողը...:

Ուրեմն պէտք է շարժի այժմ վերապրող սերունդը ու արդարութիւն պահանջէ թշնամիէն, որմէ Հերոտոտոսի ժամանակներէն յիշատակուած մեզի կը պատկանէին, որոնց աւերակներուն վրայէն թուրքը քանդած է բոլոր այն դրոշմները, որոնք հայկականութիւնը կը վաւերացնեն այդ վայրերուն մէջ:

Այժմ եթէ կ'ուզենք վրէժ լուծել թուլք ազգէն, լաւագոյն ճանապարհն է բարեկեցիկ երկիր մը կառուցել, բարոյապէս ուժեղ եւ յառաջադէմ, պետական մվակարդակի բարձրացումով, որպէսզի հայը ոչ թէ արտագաղթէ այլ ուզէ վերադառնալ իր հայրենիքը: Եթէ այս գիտակցութիւնը գերիշխէ եւ դառնանք միասնական կամք, մասամբ մը լուծած կ'ըլլանք մեր վրէժը...:

Թուրք ազգի Եւրոպական Միութեան անդամակցութիւնը կը խորհիլ թէ կարող է պայմանաւորուած ըլլայ Անգարայի կողմէ Երիտ – թուրքերու վարչակարգի իրականացուցած յանձնագործութեան ընդունմամբ:

Ամբողջ աշխարհի երկիրները պիտի գան օր մը, որ պիտի ընդունին Հայոց Ցեղասպանութիւնը, զոր գործադրուեցաւ 1915-ին թուրք ազգին կողմէ: Ուրախ ենք որ աշխարհի գիտակից երկիրներէն ցարդ 17 երկիր պաշտօնապէս ընդունած են, ինչպէս Ֆրանսա, Ռուսաստան, Գանատա, Իտալիա, Վաթիկան, Շուէտ, Յունաստան, Զուիցերիա, Պելճիքա, Կիպրոս, Սլովենիա, Ուկրանիա, Արժանթին, Լիբանան, Հոլանտա եւ վերջերս պաշտօնապէս ընդունեց Լեհաստանի խորհրդարանը: Գալով Գերմանիոյ ան վերջերս ներողութիւն խնդրեց հայ ժողովուրդէն: Իսկ Ամերիկեան Միացեալ Նահանգները, ան ցարդ չէ ընդունած ցեղասպանու- 2

ՖՐԱՆՍԱ

ՇԻՐԱՔ ԵՒ ՔՈՉԱՐԵԱՆ ԽՈՆԱՐՀԵՑԱՆ 1915-Ի ՋՈՀԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ ԱՌՋԵՒ

Ֆրանսայի Նախագահ Ժաք Շիրաք Առաջին Անգամ Ըլլալով Պաշտօնապէս Գործածեց Ցեղասպանութիւն Բառը

Ֆրանսայի Հանրապետութեան Նախագահ Ժաք Շիրաք եւ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Ռոպերթ Քոչարեան 22 Ապրիլի իրիկուն, նախ կարճ հանդիպում մը ունեցան Էլիզէի պալատին մէջ, ապա միասնաբար եւ նոյն կառքով ուղղուեցան դէպի Փարիզի կեդրոնին վրայ գտնուող Դանտա հրապարակը, ուր երկու տարի առաջ բացուած էր 1915ի ղոհերու յիշատակին ձօնուած Կոմիտասեան յուշարձանը: Երկու Նախագահները միասնաբար ծաղկեփունջ մը զետեղեցին արձանին առջեւ եւ յարգանքի լռութիւն պահեցին 1915ի ողբերգութեան զոհերուն ի յիշատակ: Այդ պահուն փարիզցիներու եւ փարիզահայերու ստուար բազմութիւն մը չորս կողմէն չրջապատած էր եւ յուզումով կը հետեւէր այս արարողութեան: Աւարտին, Շիրաք եւ Քոչարեան միասնաբար մօտեցան ժողովուրդին եւ ձեռնուեցան առաջին կարգի վրայ կանգնած հայերու եւ ներկաներու հետ:

Շիրաքի կողմէ Հայաստանի Նախագահին եւ հայ ժողովուրդին նկատմամբ ցուցաբերուած այս անսովոր եւ բացառիկ հետաքրքրութիւնը մեծ նշանակութիւն կը ստանայ հայկական հարցով զբաղող չրջանակներուն համար: Այս առթիւ, լրատու գործակալութիւնները դիտել կուտան որ Նախագահ Շիրաք մինչ այ կը հաւատայ որ հայկական ցեղասպանութեան ճանաչումը կարելի չէ իբր նախապայման գործածել Թուրքիոյ Եւրոմիութեան անդամակցութեան համար, բայց Թուրքիա պէտք է յիշողական աշխատանք մը տանի Հայկական ցեղասպանութեան հարցի մէջ: Թուրք մամուլը դիտել կուտայ որ Շիրաք «ցեղասպանութիւն» բառը գործածած է առանց վերապահութեան եւ աւելցուցած է որ ինք կը հաւատայ թէ Թուրքիա մօտիկ ապագային պիտի ճանչնայ ցեղասպանութիւնը եւ պիտի լուծէ այս հարցը: 2

ԲՈՎԱՆԴԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԵՒԱՆԻ ԵՒ ՍՓԻՒՌՔԻ ՄԷՋ ՈԳԵԿՈՉԵՑ 1915-Ի ԱՆՄԵՂ ՋՈՀԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԸ

Կարծես Հայաստանի Ամբողջ Քնակչութիւնը 24 Ժամուան Մէջ Տողանցեց Ծիծեռնակաբերդի Առջեւ



Կիրակի 24 Ապրիլին, գրեթէ ամբողջ Հայաստանի ժողովուրդը մասնակցեցաւ 1915-ի ղոհերու յիշատակի ոգեկոչման համար կազմակերպուած տողանցքին ու ձեռքը ծաղիկ մը բռնած, մեծ-պզտիկ, կին-այր, աշխարհական կամ հոգեւորական կամ դինուորական, երակայ կամ քալելու անկարող ծերունի, այցելեց Ծիծեռնակաբերդ, իր կակաչը, մեխակը կամ լեղակը դրաւ անչէջ կրակին չուրջ եւ խոնարհեցաւ զոհերու յիշատակին առջեւ: Երեւոյթը, որ Շաբաթ դիչերուընէ սկսեալ պարզուած էր Ծիծեռնակաբերդի մէջ, անհաւատալի էր եւ չատ խմաստալից: Այս տողանցքին կը սպասուէր որ մասնակցէին մէկուկէս միլիոն հայեր եւ աստուան կանուխ մինչեւ գիչերուան ուչ ժամերը ստեղծուած պատկերը այն տպաւորութիւնը կը թողուր որ ժողովուրդը նոյնութեամբ ընթացք տուած էր այդ հրաւէրին: Շաբաթ գիչեր արդէն տասնեակ հաղարաւորներ, մասնաւորաբար երիտասարդներ եւ տարբեր երկիրներէ ժամանած պատուիրակութիւններ, նախ հաւաքուեցան Հրապարակին վրայ եւ վառեցին իրենց ջահերը: Տասնեակ հաղարաւոր ջահերու լուսավառութեան ներքեւ եւ չատ խոչոր ու երկար դրօչակ մը ուսերու վրայ՝ ջահակիրները Հանրապետութեան Հրապարակէն հետիոտն գացին Ծիծեռնակաբերդ, ստեղծելով անսովոր պատկեր մը:

Այցելութեան այս ալիքը կիրակի չարունակուեցաւ կանուխ ժամերէն սկսեալ եւ անընդհատ չարունակուեցաւ մինչեւ գիչերուան ուչ ժամերը: Այս մէկը պատմութեան ամէնէն քաղաքակիրթ ու յուզիչ ոգեկոչումն էր թերեւս, ամբողջ ժողովուրդ մը կուգար երկար պոչեր կազմած, ու կարգապահօրէն կը յառաջանար իր կարգը սպասելով եւ իր ծաղիկը կը դնէր անչէջ կրակին չուրջ: Իրիկնային ժամերուն ծաղիկներու պատը այլեւս հասած էր մարդու հասակին: Այցելուները կուգային իրենց ծաղիկը կը ձգէին, չատեր կը խաչակնքէին, ոմանք իրենց աղօթքը կը մրմնջէին եւ նոյն կարգապահութեամբ կը հեռանային, իրենց տեղը յաջորդներուն թողելով: Մեծ թիւով դինուորականներ առանձինն կամ խմբովին կուգային, դինուորական բարեւի կը կանգնէին ու անոնք 2

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆՉՑԱՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Լեհաստանի Որոշումը Խիստ Վիրաւորական Նկատուեցաւ Թուրքիոյ Կողմէ

Լեհաստանի Խորհրդարանը 20 Ապրիլին, նիստի ընթացքին ընդունեց բանաձեւ մը, որով ցեղասպանութիւն կ'որակեց 1915-ին Անատոլուի մէջ հայերու դէմ գործադրուածը: Լեհաստանի Խորհրդարանի այս որոշումը անսպասելի էր Թուրքիոյ համար, որովհետեւ Արտաքին Նախարարութիւնը գոնէ այդ երկրէն չէր ակնկալեր այսպիսի որոշում մը: Թուրքիոյ այդ ցաւը արտայայտեց Թուրքիոյ Արտաքին Նախարարութիւնը, որ դիտել տուաւ որ «Թուրքիա միասնական քննարկումի առաջարկ ներկայացուցած էր Հայաստանի: Լեհաստանի իչխանութիւնները, փոխանակ Հայաստանին յանձնարարելու որ ընթացք տայ Թուրքիոյ առաջարկին, 1915-ին պատահածներուն մասին խեղաթիւրեալ տեղեկութիւններու վրայ հիմնուելով որոշում մը ընդունած է եւ ասիկա խոր ցաւ պատճառած է Թուրք ժողովուրդին»: Արտաքին Նախարարութիւնը յայտնեց թէ կը պախարակէ ու կը մերժէ այդ որոշումը: Ա. Աչխարհամարտի պայմաններու մէջ երկու կողմերն ալ խորապէս տառապած էին, ուստի պատահածները միակողմանի մերձեցումով ցեղասպանութիւն որակելը պետական պատասխանատուութեան հետ հաչտ արարք չէ: 4

ԳԵՐՄԱՆՆԵՐԸ Կ'ԸՆԴՈՒՆԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ ԵՒ Կ'ՈՒԶԵՆ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԷՆ

Կը տեղեկանաք թէ Գերման Դաչնակցային Խորհրդարանը հայկական ցեղասպանութեան մասին ընդդիմութեան կողմէ պատրաստուած օրինագիծ մը յղեց արտաքին գործերու յանձնաժողովին: Գերման Խորհրդարանի նիստի ընթացքին լայնօրէն քննարկուեցաւ ցեղասպանութեան հարցը եւ թուրք մամուլը կը տեղեկացնէ թէ նիստի ընթացքին բոլոր առենախօսները, կարծես խօսքմէկ ըրած, Թուրքիան ամբաստանեցին ցեղասպանութիւն գործած ըլլալու մեղադրանքով: Երեսփոխանները սա հաստակաց կարծիքը արտայայտեցին. «Գերմանիա Ա. Աչխարհամարտի ընթացքին հայերու դէմ գործադրուած սպանդին մէջ իր սահմանափակ պատասխանատուութիւնը կ'ընդունի: Պատմութեան ճչմարտութիւններու հիման վրայ այլեւս պայման է Թուրքերու եւ հայերու միջեւ հաչտութիւն ապահովել: Արխիւները ցոյց կուտան թէ հետեւողական կերպով ցեղասպանութիւն գործադրուած է:

Թուրքիա եւ Գերմանիա 4

ՎԱՏԻԿԱՆ

ԳԵՐՄԱՆ ԿԱՐՏԻՆԱԼ ԺՈԶԷՖ ՌԱՑԻՆԿԵՐ ԸՆՏՐՈՒԵՑԱՒ ԿԱԹՈԼԻԿ ԱՇԽԱՐՀԻ 265-ՐԴ ՊԱՊԸ

19 Ապրիլի իրիկունը Սիսթինի մատրան ծխնելոյզէն արձակուեցաւ սպիտակ մուխ: Այդ պահուն տասնեակ հազարաւոր հաւատացեալներ հաւաքուած էին Սուրբ Պետրոսի հրապարակին վրայ եւ անձկութեամբ կը սպասէին կարտինալներու ընտրութեան արդիւնքին: Երբ սպիտակ մուխը տեսնուեցաւ, հրապարակին վրայէն ուրախութեան բացագանչութիւններ բարձրացան:

Այնուհանդերձ հաւատացեալները տակաւին վստահ չէին մուխին գոյնին ու նշանակութեան մասին: Քիչ յետոյ սկսան դօդանջել Մայր Եկեղեցիի զանգակները: Այն ատեն հաստատուեցաւ որ Պապը ընտրուած էր:

Հաւատացեալները ուրախութեան բացագանչութիւններու ու ծափահարութիւններու մէջ տակաւին բաւական երկար սպիտուեցան սպասել, իրենց ակնարկը ուղղելով Վատիկանի Պալատի այն պատշգամին, ուրկէ արդիւնքը պիտի յայտարարուէր:

Ի վերջոյ պատշգամին դուռը բացուեցաւ, երեւցաւ Շիլիցի կարտինալ Մէտինա Էսթեվէզ, որ լատիներէն բառերու գործածութեամբ աւետեց թէ նոր Պապը ընտրուած էր: Ան տուաւ կարտինալ Ժոզէֆ Ռացինկէրի անունը եւ աւելցուց որ նորընտիր Պապը այսուհետեւ պիտի գործածէր Պենեդիկտոս 16-րդ անունը (Պենեդիկտոս կը նշանակէ օրհնութիւն կամ երջանկութիւն): Այնուհետեւ պատշգամէն կրկին կախուեցաւ Պապական Տիկայ դրօշակը, որմէ վերջ պատշգամին մէջ երեւցաւ նորընտիր Պապը: Նորընտիր Պապը երկու թեւերը բարձրացնելով ողջունեց հրապարակը ծայրէ ի ծայր լեցնող հաւատացեալները, կարճ ուղերձ մը խօսեցաւ, յետոյ ներս անցաւ:

Կարտինալ Ռացինկէրի ընտրութիւնը բաւական հետաքրքրական կը դառնայ եթէ նկատի առնուի անոր տարիքը: Նորընտիր Պապը 78 տարեկան է: Այս պարագան ցոյց կուտայ թէ ան որքան ադդեցիկ էր միւս կարտինալներուն վրայ, որոնք չվարանեցան այս տարիքը ունեցող հոգեւորական մը Պապ ընտրելու: Կարտինալ Ռացինկէր եղած էր վախճանեալ Պապին ամէնէն վստահելի ու մօտիկ Սորհրդատուն եւ ան, որ յայտնի էր իր պահպանողական կեցուածքով, մինչեւ վերջերս իր վրայ պահած էր Վատիկանի մէջ Կրօնական Ուսուցման Սորհուրդի Նախագահի պաշտօնը: Իր ազդեցութիւնը այնքան մեծ էր որ ան հանգստեան չկոչուեցաւ, երբ լրացուց 75 տարեկանը եւ մինչեւ այսօր յաջողեցաւ պահել իր հաւատամքի դիրքը: Կարտինալ Ռացինկէրի ընտրութիւնը ցոյց կուտայ թէ Յովհաննէս Պօղոս Բ. վախճանեալ Պապին ընկերային ու կրօնական տեսակէտները նոր Պապին կողմէ ալ պիտի պաշտպանուին նոյնութեամբ:

Այս ընտրութիւնը հաւանաբար մեծ գոհունակութիւն պիտի չպատճառէ Անգարային, քանի որ նորընտիր Պապը դէմ է Թուրքիոյ Եւրոմիութեան անդամակցութեան:

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ԵՐԹԸ ԿԸ ՄՆ ԱՆ ՎԱՌ ՈՒ ԱՆՆԿՈՒՆ

1

նութիւնը, սակայն, ամերիկեան նահանգներու ընդունած թիւը հասած է 37-ի: 1915-ի իրադարձութիւնները ցեղասպանութիւն են համարում ներկայացուցիչներու պալատի 425 անդամներէն 167-ը: Առ այդ հարցը ամբողջութեամբ չէ հանուած ԱՄՆ գոնկրէսի օրակարգէն:

Վատահաբար մինչեւ 100-ամեակ՝ ամբողջ աշխարհի երկիրները հայերու կողքին պիտի կանգնին եւ 24 Ապրիլը աշխարհով մէկ պիտի ընդունին որպէս Ցեղասպանութեան օր:

Եթէ վեր առնենք ցեղասպանութեան ծրագիրը եւ ուշադրութիւն դարձնենք հայ ժողովուրդի այժմու կացութեան, կրնանք անվարան հաստատել, որ թուրք ղեկավարութիւնը ձախողած է. ան չէ հասած իր վերջնագոյն նպատակին եւ կը գտնուի անփառունակ կացութեան մը մէջ. որովհետեւ՝ վերածնած անկախ Հայաստանի Հանրապետութիւնը իր բոլոր կարողականութեամբ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը իր բոլոր հնարաւորութիւններով կու գան դառնալու շառաչուն պատասխան թուրք ցեղասպանին: Հայաստանի ու Արցախի ժողովուրդը, առաւել Սփիւռքը, այսօր, համախումբ կը գտնուին մէկ ճակատի վրայ, ունին նոյն յանձնառութիւնը, կ՚ապրին ու կը գործեն նոյն տեսլականին համար: Մեր ժողովուրդի մէկութեան ու միասնականութեան առանցքը պահանջատիրութիւնն է, իսկ անփոխարինելի ու վերջնական տեսլականը՝ ամբողջական Հայաստանը: Իսկ այդ տեսլականին կենսագործումը մեր առջեւ կը պարզէ կորով ու կամք պահանջող ոգի մը մշտավառ:

Ուրեմն միացեալ շարքերով եւ միաբռունցք կ՚ուխտենք նահատակներուն անունով, թէ հայ պայքարը պիտի շարունակուի մինչեւ վերջ:

Այսօր հանդիսաւոր կերպով կու գանք ողջ մարդկութեան ըսելու, որ հայ պայքարը կենդանի է, հայկական ոգին ու մարտնչումը կենսունակ:

Հայկական Ցեղասպանութեան 90-րդ ամեակին առիթով ողջ հայութիւնը իր հայեացքը կը սեւեռէ Արեւմտեան Հայաստան, ուխտելով՝ որ այնքան ատեն որ Արաքս գետը կը մնայ բաժնող սահման, այնքան ատեն որ շղթայուած է Արարատը, հայ ժողովուրդը կը մնայ պահանջատէր: Զարդերու եւ սպանդներու սեւ էջերը կը գունաթափին ժամանակի ընթացքին, բայց հայ ժողովուրդի պայքարն ու պահանջատիրական երթը կը մնայ վա՛ռ ու աննկուն: Այս է վճիռը հայութեան, այս է մեր ազգային հաւատամքը անսասան:

Այսօր 90-րդ ամեակին առթիւ խոնկ ու աղօթք Մեծ Եղեռնի անմահ նահատակներուն...:

Վճռական ու աննահանջ պայքար մինչեւ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Կը տեղեկանանք թէ համայնքիս սիրուած եւ յարգուած տիկիններէն՝ Տիկին Մարի Գասապեան վերջերս վիրահատման գործողութեան մը ենթարկուած է: Ուրախ ենք որ գործողութիւնը անցած է յաջող եւ ան տուն վերադառնալով, այժմ ապաքինման շրջան մը կը բոլորէ:

Շուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի Տիկին Մ. Գասապեանին:

ԵՐԵՒԱՆ ՀԱՆՈՒԵՑԱՒ ԹԱՂԱԱԹ ՓԱՇԱՅԻ ԳԱՂՏՆԻ ՏԵՏՐԱԿԸ ՏԵՂԱՀԱՆՈՒԱԾ ՀԱՅԵՐՈՒ ՑՈՒՑԱԿԻՆ ՄԱՍԻՆ

«Հիւրրիյէթ» թերթը իր առաջին էջին վրայ մեծատառ հրատարակած է Մուրատ Պարտաքճըի կողմէ, յայտնաբերուած փաստաթուղթ մը: Այդ փաստաթուղթը հետեւեալն է: Մուրատ Պարտաքճըի միջնորդութեամբ, Թալաաթ Փաշայի աղգականները երեւան հանած են այն սեւ կողքով տետրակը, որուն մէջ Թալաաթ Փաշա իր ձեռագրով արձանագրած է թէ իր հրամանով, Անատոլուի ո՞ր նահանգներուն մէջ քանի՞ հայեր տեղահանուած են: Թերթը գործածած է «ահաւասիկ սեւ կողքով տետրակին մէջ պարզուած իրականութիւնը» խորագիրը: Թալաաթ Փաշայի տետրակին համաձայն Անատոլուէն տեղահանուած հայերու թիւը կը կազմէ 924.158 հոգի:

Մուրատ Պարտաքճը կը գրէ որ Թալաաթ Փաշայի կինը՝ Հոյրիյէ Թալաաթ եւ թոռնիկը՝ Այչէկիւլ Պաֆրալը, մինչեւ այսօր խնամքով պահած են 10 սմ. լայնքով եւ 15 սմ. երկարութեամբ տետրակ մը, որուն մէջ Թալաաթ Փաշա 1915ին տեղահանուած հայ բնակչութեան թիւը արձանագրած է նահանգ առ նահանգ: Թալաաթ Փաշա իր այդ տետրակին մէջ նախ արձանագրած է թէ քանի՞ հայեր պարտադիր տեղահանութեան ենթարկուած են, իսկ յաջորդական էջերուն մէջ արձանագրած է թէ տեղահանութեան օրէնքը ո՞ր նահանգին կամ գիւղաքաղաքին մէջ քանի՞ հայերու վրայ գործադրուած է:

Յանկին մէջ արձանագրուած է որ տեղահանուած հայերու թիւին մէջ առաջին կարգին վրայ կուգայ Սվաս քաղաքը 141.592 հայերու տեղահանութեամբ, իսկ նուազագոյն թիւով հայեր տեղահանուած ցոյց կը տրուին Գոնիայէն. 4.381 հայեր: Յանկին մէջ չեն արձանագրուած Իսթանպուլ քաղաքը եւ Արեւմտեան նահանգները:

ԲՈՎԱՆԴԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԵՒԱՆԻ ԵՒ ՍՓԻՒՌՔԻ ՄԷՋ ՈԳԵԿՈՉԵՑ ...

P

եւս իրենց ծաղիկը կը թողէին: Համալիրին արտաքին պատերը լեցուած էին դիւանագիտական ու պաշտօնական մարմիններու կողմէ բերուած մեծահասակ ծաղկեպսակներով: Առտուան կանուխ ժամերուն Հանրապետութեան Նախագահ Քոչարեան եւ ընկերակիցները, ինչպէս նաեւ Վեհափառ Հայրապետն ու չքախումբը, միասնարար այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ խոնարհեցան զոհերու յիշատակին առջեւ: Այցելուներուն միջեւ կը տեսնուէին նաեւ Իննսունամեակի Համաժողովին համար Երեւան հրաւիրուած պատմաբաններէն ու մտաւորականներէն չատեր, որոնց կարգին թուրք պատմաբաններ Թանէր Աքչամ կամ Մուրատ Պէլկէ:

ԳԱՀԻՐԷ

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱՐՄԷՆ Յ. ԿՐՊՈՅԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

Անցեալ 26 Ապրիլ 2005-ի երեկոյեան, Եգիպտոսի Մշակոյթի Նախարար՝ Ֆարուք Հոսնիի հովանաւորութեամբ բացումը կատարուեցաւ քանդակագործ Արմէն Յ. Կրպոյեանի անհատական ցուցահանդէսին, որ տեղի ունեցաւ Զամալէքի Արուեստի Համալիրին՝ «էխնաթոն-1» սրահին մէջ: Ան ներկայացած է 15 սեւ կրանիթէ քանդակներով: Սոյն ցուցահանդէսը բաց պիտի մնայ մինչեւ 15 Մայիս 2005, ամէն օր ժամը 10-13.00 եւ 17-21.00 (բացի Ուրբաթ օրերէն):

Համալիրին հասցէն է՝ 1, Մահատ էլ Սուէսրի փողոց, Զամալէք:

Ջերմօրէն կը հրաւիրենք արուեստագէտ Ա. Կրպոյեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄ ԵՒ ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐՈՎ ԱՐՇԱՒ՝ ՄՈՆԹԷՎԻՏԷՈՅԻ ՄԷՋ

Մոնթէվիտէոյի «Կոմիտաս» ռատիոժամի վարիչ Կարօ Հէքիմեան կը տեղեկացնէ թէ՝ Ուրուկուայի մայրաքաղաքը՝ Մոնթէվիտէոն, 22 Ապրիլ 2005 Ուրբաթ, պատմական օր մը սպրեցաւ: Մեր քաղաքէն հոծ բազմութիւն մը ներկայ գտնուեցաւ ցեղասպանութեան յուշարձանի մօտ կատարուած արարողութեան: Արարողութեան մասնակցեցան նաեւ Ներսէսեան Հիմնարկութեան երուանդ Գասճըքեան վարժարանի 155 աշակերտները: Մայրաքաղաքիս Քաղաքական Խորհուրդի Նախագահը իր սրտի խօսքը արտասանեց եւ իր դօրակցութիւնը յայտնելով հայ ժողովուրդին, խոստացաւ որ թէ՛ տեղական կառավարութիւնը եւ թէ ընդհանրապէս Ուրուկուայի ժողովուրդը, պիտի չարունակեն նեցուկ կանգնիլ, մինչեւ որ հայոց ցեղասպանութիւնը միջազգային ճանաչումի արժանանայ եւ դատապարտուի քաղաքակիրթ աշխարհին կողմէ: Խօսք առաւ նաեւ հրապարակի նախաձեռնող երիտասարդ Րաֆֆի Յունանեանը, որ Մոնթէվիտէոյի քաղաքապետական խորհուրդի անդամ է: Իր խօսքին մէջ Յունանեան չնորհակալութիւն յայտնեց իր գործընկերներուն, որոնք միաձայնութեամբ վաւերացուցին իր առաջարկը, հրապարակ մը նշանակելով հայոց ցեղասպանութեան:

Յետոյ տեղի ունեցաւ բացման արարողութիւնը, քաղաքապետական խորհուրդի նախագահին ձեռամբ: Որպէս երախտագիտական արտայայտութիւն, հայ գաղութին կողմէ այս հրապարակին համար Ներսէսեան վարժարանէն երկու փոքրիկներ Պր. Նախագահին յանձնեցին յուշանուէր մը:

Այս յուզիչ արարողութենէն անմիջապէս ետք հաւաքուած հայ հայրենակիցները իրենց ինքնաշարժներով կազմեցին երկար շարասիւն մը «վերականգնումի եւ պահանջատիրութեան արշաւ» անուան տակ: Այս շարասիւնը ճամբայ ելաւ մայրաքաղաքի գլխաւոր պողոտայէն, անցնելով խորհրդարանի հրապարակ, հասնելու համար Ս. Ներսէս Շնորհալի եկեղեցի: Արշաւին ընկերացան մեր երիտասարդներու եւ Ներսէսեան վարժարանի աշակերտներու ինքնաշարժները, որոնց վրայ գետեղուած էին բարձրախօսներ եւ հսկայ պաստառներ: Հայրենասիրական երգերով եւ լողունգներով, ամբողջ ճամբուն ընթացքին անոնք լսելի դարձուցին հայութեան ձայնը օտարներուն:

Բազմաթիւ լրագրողներ թէ՛ գրաւոր կերպով եւ թէ ուղղակի սփռումով, իրենց պատկանած թերթերուն, ձայնասփիւռի եւ հեռատեսիլի կայաններուն արձագանգեցին օրուան բոլոր արարողութիւնները: Ս. Ներսէս Շնորհալի եկեղեցւոյ չրջափակին մէջ յարգանքի արարողութիւն կատարուեցաւ եղեռնի յուշարձանի մօտ, ուր բոլոր ներկաները կարմիր մեխակներ զետեղեցին:

ՊԵԼՃԻՔԱ ՊԻՏԻ ՊԱՏԺԷ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԺԽՏՈՂՆԵՐԸ

Պելճիքայի Խորհրդարանը նախընթաց օր ընդունեց օրինագիծ մը, որուն հետեւանքով այսուհետեւ այդ երկրին մէջ պատիժի պիտի ենթարկուին բոլոր անոնք, որոնք պիտի ժխտեն հայկական ցեղասպանութիւնը: Օրինագիծը ընդունուեցաւ 108 թեր քուէներու փոխարէն զէրօ դէմ քուէով: Ատոր փոխարէն 21 երեսփոխաններ ձեռնպահ մնացին: Օրինագիծը 15 Մայիսին եկած էր Դատական Յանձնախումբին ու 21 Ապրիլին ալ դրուեցաւ Խորհրդարանի ընդհանուր ժողովի օրակարգին վրայ: Եթէ Մերակոյտին կողմէ ալ վաւերացուի, այնուհետեւ ստորագրութեան համար պիտի դրուի Պելճիքայի Թագաւորին սեղանին վրայ: Դիտորդները վստահ են որ Մերակոյտն ալ պիտի վաւերացնէ օրինագիծը, որովհետեւ Մերակոյտը միշտ կը վաւերացնէ Խորհրդարանէն անցած օրէնքները: Այս օրէնքը կերպով մը կ՚ընդլայնէ հրէական ողջակիզման համար առկայ օրէնքը եւ 8 օրէն մինչեւ մէկ տարի բանտարկութիւն եւ 26 Եւրոյէն մինչեւ 5 հազար Եւրօ դրամական տուգանք կը նախատեսէ ցեղասպանութիւնը ուրացողներուն համար: Պելճիքայի այս օրէնքով զգայուն պիտի ըլլայ նաեւ տարբեր երկիրներու մէջ ցեղասպանութեան յանցանքով ամբաստանուածներու նկատմամբ: Այս օրէնքը բաւական նեղ կացութեան պիտի մատնէ Պելճիքայի մէջ ապրող թուրք քաղաքացիները, որոնք այսուհետեւ պիտի չկարենան ժխտել ցեղասպանութեան հարցը: Դիտել կը տրուի որ Պելճիքայի մէջ 150 հազար թուրքեր կը բնակին: Ատոր փոխարէն հայերու թիւը միայն 6-7 հազար է:

ՇԻՐԱՔ ԵՒ ՔՈՉԱՐԵԱՆ ԽՈՆԱՐՀԵՑԱՆ...

I

Խնդրոյ նիւթ դարձած է նաեւ Վարչապետ Էրտողանի կողմէ երկու երկիրներու պատմաբաններէ բաղկացեալ հասարակաց յանձնաժողով մը կազմելու առաջարկը: Նախագահ Քոչարեան յայտնած է թէ եթէ Թուրքիա իսկապէս կ՚ուզէ բանակցիլ ցեղասպանութեան հարցի չուրջ, Հայաստան պիտի նախընտրէ ամենաբարձր մակարդակի վրայ եւ ամենալայն ձեւով բանակցիլ այդ նիւթի վրայ: Նախագահ Քոչարեան կրկնած է որ որեւէ նախապայման չունին, բայց Հայաստան եւ Թուրքիա իրենց յարաբերութիւններուն մէջ պէտք է նային դէպի ապագայ: «Եթէ Թուրքիա իսկապէս կ՚ուզէ բանակցիլ այս նիւթի չուրջ, մենք կը փափաքինք հիմնել միջ-կառավարական յանձնաժողով մը, որուն անշուշտ կրնան մասնակցիլ նաեւ պատմաբանները»:

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 90-ԱՄԵԱԿԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԱՀԱՆԴԵՍԸ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Կիրակի 24 Ապրիլի երեկոյեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Ս. Պատարագ ապա Համազգային Յուշահանդէս հովանաւորութեամբ Եգիպտահայ Հոգեւոր Պետերուն, նախաձեռնութեամբ Ազգային Իշխանութեան, կազմակերպութեամբ Գահիրէի բոլոր Միութիւններուն, որուն ընթացքին բանախօսութեամբ հանդէս եկաւ Եգիպտոսի մօտ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան: Հետեւաբար այս թիւով կու տանք յարգելի Դեսպանին խօսքը, իսկ յաջորդ թիւով պիտի անդրադառնանք տյն Յուշահանդէսին մանրամասնութիւններուն:

ԽՄԲ.

Հոգեւոր Հայրեր,

Թեմական խորհրդի յարգարժան ատենապետ,

Եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ,

Սիրելի հիւրեր,

Այս տարի Հայաստանում եւ սփիւռքում բազմաթիւ միջոցառումներ են իրականացւում Հայոց Ցեղասպանութեան 90-ամեակի կապակցութեամբ: Մենք յարգանքի տուրք ենք մատուցում Օսմանեան կայսրութիւնում 1,5 միլիոն նահատակուած մեր հայրենակիցների յիշատակին:

Մեզ հայերիս չատ յաճախ են խորհուրդ տալիս, «մոռացէք ձեր անցեալը եւ չարժուէք առաջ»: Սակայն խորհուրդ տուողները չեն գիտակցում այն պարզ հանգամանքը, որ մոռանալ ղեռեւս չի նշանակում ներել եւ ճիշտ հակառակը: Մոռացութիւնը միշտ չէ որ արդիւնաւէտ է եւ իմաստուն: Այն արժէզրկում է ազգային փորձառութիւնը, որը հիմնասիւներից է ժողովրդի ազգային դիմագծի: Իսկ եթէ խօսենք ներելու մասին ապա ներում հայցող կողմը առնուազն պէտք է որպէս առաջին քայլ ճանաչի իր սխալը, կատարած յանցագործութիւնը:

Յաւուր մինչ օրս Թուրքիան ոչ միայն չարունակում է ժխտել ցեղասպանութեան կատարման փաստը, այլեւ թշնամական դիրքորոշում է որդեգրել Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ՝ անկախութեան առաջին իսկ օրից չրջափակման մէջ դնելով հայկական նորաստեղծ պետութիւնը եւ հրաժարուելով նրա հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել:

Այսօր՝ Ապրիլի 24-ին, հայ ժողովուրդն ու ողջ քաղաքակիրթ աչխարհը ոչ միայն խոնարհւում են հայ անմեղ զոհերի յիշատակի առջեւ, այլեւ վճռականօրէն իրենց ձայն են բարձրացնում կատարուած ոճրագործութիւնը դատապարտելու եւ ստիպելու Թուրքիային այն ճանաչելու նպատակով:

Այստեղ կը ցանկանայի որոշակի յստակեցում մտցնել Հայոց ցեղասպանութեան ժամանակագրական չրջանակների վերաբերեալ:

Օտարերկրեայ իսկ երբեմն նաեւ հայկական քաղաքական եւ գիտական չրջաններում յաճախ ցեղասպանութեան իրականացումը սահմանափակւում է միայն 1915 թուականով: Սակայն խօսելով Հայոց ցեղասպանութեան մասին պէտք է միչտ յիշենք, որ այն հանդիսանալով մարդկութեան պատմութեան առաջին ամենատեւական ցեղասպանութիւններից մէկը, նախապատրաստուել ու իրականացուել է հայ ժողովրդի պատմական հայրենիքում տարբեր փուլերով եւ մեթոտներով, չուրջ կէս դար՝ 1876-1923 թուականներն ընկած ժամանակահատուածում: Առաջին Աչխարհամարտը յարմար առիթ ընձեռեց երիտթուրք կառավարիչներին՝ տարիներ ի վեր օսմանեան կայսրութիւնում պարբերաբար իրականացուող հայերի բնաջնջման հրէչաւոր ծրագիրը աւարտին հասցնելու համար: 1915 թուականն ուղղակի դարձաւ ցեղասպանութեան գագաթնակէտը՝ երբ Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը գլխատուեց, կորցնելով իր մտաւորականութեան սերուցքը:

Ներկայումս, երբ թուրքական կողմը ժխտում է ցեղասպանութեան փաստը, փորձելով արդարացնել իր գործողութիւնները առաջին Աչխարհամարտի օրերին «պատերազմական խառնաչփոթի», «քաղաքացիական պատերազմի», «հայերի ապստամբութեան, դաւաճանութեան» եւ այլ ցինիկ ու անհիմն պատճառաբանութիւններով, մեր կողմից ցեղասպանութեան ժամանակագրական վերոյիչեալ չրջանակների արծարծումն ու չարունակական հնչեցումը չափազանց կարեւոր է: Այն անհրաժեչտ է նաեւ յանցագործութեան իրաւաբանական յստակ սահմանման հարցում:

Հայաստանի անկախացումից ի վեր ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը որոշակի նոր լիցք եւ ուղղուածութիւն ստացաւ:

Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը դրուած է մեր պետութեան արտաքին քաղաքանութեան օրակարգում: Ինչպէս գիտէք, Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու համար Թուրքիայի երկու հիմնական նախապայմաններից մէկը վերաբերում է Հայոց

ցեղասպանութեանը: Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը եւ հայերը մի կողմ դնեն ցեղասպանութեան խնդիրը եւ դադարեցնեն ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղուած իրենց աչխատանքները միջազգային կազմակերպութիւններում եւ առանձին երկրների հետ:

Դրա պատասխանը միանչանակ է. մենք՝ հայերս Հայաստանում եւ սփիւռքում չենք կարող մի կողմ դնել կամ մոռանալ 1915թ. Օսմանեան կայսրութիւնում իրականացուած հայերի ցեղասպանութիւնը: Մենք նաեւ կտրականապէս մերժում ենք պատմական բանավէճ սկսելու Թուրքական ղեկավարութեան վերջերս հնչեցրած կոչերը, վստահ լինելով, որ այն պարզապէս միջոց է ճչմարտութեան ու միմեանց հետ հաչտուելու գործընթացը յետաձգելու համար:

Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Հայաստանի համար ոչ միայն բարոյական եւ իրաւական նչանակութիւն ունի, այլեւ, առաւելապէս, **ռազմավարական՝ կապուած ազգային անվտանգութեան ապահովման հետ:** Միջազգային հանրութեան կողմից ցեղասպանութեան ճանաչման փաստը՝ զգալիօրէն կարող է նուազեցնել հայկական պետականութեան նկատմամբ Թուրքիայի կողմից ոտնձգութիւնների հնարաւորութիւնը: Յատկապէս ներկայիս պայմաններում երբ դեռ վերջնականապէս լուծուած չէ Լեռնային Ղարաբաղի հինախնդիրը, իսկ ՀՀ-ի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու Թուրքիայի չարունակ մերժումը որոչակիօրէն վկայում է վերջինիս կողմից Հայաստանի պետականութիւն ունենալու իրաւունքը ժխտելու փորձի մասին:

Միւս կողմից ցեղասպանութեան զոհ դարձած հայերս, որպէս նորմալ յարաբերութիւնների հաստատման նախապայման, երբեք ոչ Թուրքիայի, ոչ էլ այլ երկրի առջեւ չենք դրել ցեղասպանութեան ճանաչումը:

Պէտք է նաեւ արձանագրենք, որ այսօր Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը դաղարել է լինել միայն Հայաստանի եւ համայն հայութեան ներքին խնդիր, այն ձեռք է բերել նաեւ համամարդկային նչանակութիւն:

Միջազգային իրաւունքի վրայ հիմնուած ցեղասպանութեան ճանաչման Հայաստանի եւ սփիւռքահայութեան արդարացի պահանջը, որն առնչւում է արդարադատութեան իրականացման, պատասխանատուութեան եւ ցեղասպանութեան հետեւանքների վերացման խնդիրներին վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին: Այն ուղղակի կամ անուղղակի վերաբերում է ողջ մարդկութեանը, առաջին հերթին՝ հենց Թուրքիայի եւ Թուրքերի ապագային:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ժխտումը իր բացասական հետեւանքն է թողնում ողջ մարդկութեան վրայ: 20-րդ դարի պատմութիւնը միանչանակ հաստատեց այն, որ ցեղասպանութեան անպատժելիութիւնը ծնում է ցեղասպան նոր գործողութիւններ: Ուստի Հայոց ցեղասպանութեան ճանաչումը կարեւոր է նաեւ հետագայում այլ ցեղասպանութիւնների իրականացումը կանխելու համար:

Հայոց ցեղասպանութիւնը վաղուց ղարձել է անարդարութեան եւ իրաւազրկութեան սիմպոլ: Այսօր չի կարելի խօսել մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան, քաղաքակրթութեան եւ բարոյականութեան մասին աչքերը փակելով մարդկային պատմութեան ամենամեծ յանցագործութեան վրայ: Իրաւունքն ու բարոյականութիւնը պահանջում են բոլոր ազգերից եւ պետութիւններից նրանց յստակ եւ պարզ դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան նկատմամբ:

Բազմաթիւ երկիրներ ելնելով հենց վերոյիչեալ այդ նորմերից արդէն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը: Վերջին տարիների ընթացքում յատկապէս, ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը հետագայ ծաւալման եւ ընդարձակման միտում ունի:

Այստեղ չեմ կարող չանդրադառնալ այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանութեան դժնդակ

4

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ս.Թ. Ապրիլի 20-24-ը Երեւանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան յիչատակման միջոցառումներին առաջին անգամ մասնակցեցին նաեւ ներկայացուցիչներ Եգիպտոսից, յանձինս «Ալ-Ահրամ» ռազմավարական ուսումնասիրութիւնների կեդրոնի, «Էլ Կումհուրիա» օրաթերթի եւ Գահիրէի ամերիկեան համալսարանի պաչտօնեաների:

Եգիպտացի հիւրերը ներկայ գտնուեցին «Ցեղասպանութիւն, ճանաչում, կանխարգելում, յիչատակում» թեմայով միջազգային ֆոնֆերանսին եւ մասնակցեցին ցեղասպանութեան զոհերի յիչատակի մչակութային միջոցառումներին եւ պաչտօնական արարողութիւններին:

Համայն հայութեան համար նման կարեւոր իրազարձութեանը եգիպտացիների մասնակցութիւնը հնարաւոր եղաւ ապահովել Հայաստանի դեսպանութեան կողմից իրականացուած աչխատանքների եւ Գահիրէի հայ համայնքի, մասնաւորապէս Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան, «Յուսաբեր» եւ «Հայկական Ընթերցասրահ» մչակութային միութիւնների, ինչպէս նաեւ եգիպտոսահայ անհատների աջակցութեան չնորհիւ:

Դեսպանութիւնն իր անկեղծ չնորհակալութիւնն է յայտնում նչեալ միութիւններին եւ անհատներին, նաեւ զոհունակութիւնը, որ դեսպանութիւն-հայ համայնք համագործակցութեան արդիւնքում եգիպտացիները ունկնդիր, ականատես եւ մասնակից եղան 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան զոհ ղարձած հայ ժողովրդի ու նրա բարեկամների բողոքի ձայնին եւ յիչատակի միջոցառումներին:

Դեսպանութիւնը վստահ է նաեւ, որ այս ուղղութեամբ եգիպտահայ համայնքի հետ համագործակցութիւնը նորանոր յաջողութիւններ եւ ձեռքբերումներ է արձանագրելու:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԲԱՑՈՒԵՑԱՒ 90-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

20 Ապրիլին, Երեւանի «Մարիոթ Արմենիա» պանդոկի ընդունելութիւններու սրահին մէջ լոացուեցաւ «Հայկական ցեղասպանութեան 90-ամեակ»ի նուիրուած եւ «Մանրագոյն յանցանք, ծանրագոյն մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովը, որուն պատրաստութիւնը կը տեւեցուէր երկար ժամանակէ ի վեր եւ որուն հրաւիրուած էին աչխարհի զանազան կողմերէն աչխարհահռչակ գիտնականներ, հայ եւ օտար նչանաւոր պատմաբաններ, քաղաքագէտներ, դիւանագէտներ, մամուլի եւ սփիւռքահայ ներկայացուցիչներ:

Գիտաժողովը բացուեցաւ Գարեգին Բ. Կաթողիկոսի օրհնութեան խօսքով, որմէ ետք Արտաքին Նախարար Վարդան Ոսկանեան ողջունեց ներկաները, նչելով որ 90 տարի անցած է Հայոց ցեղասպանութենէն, վաթսուն տարի՝ հրեաներու, 30 տարի՝ Գամպոճիոյ, տասը տարի՝ Ռուանտայի ցեղասպանութիւններէն եւ ներկայիս ալ ցեղասպանութեան գործողութիւններ տեղի կ'ունենան Ափրիկէի ցամաքամասին վրայ:

Հայկական ցեղասպանութեան մասին խօսիլն ու դատապարտելը այլեւս դուրս եկած է հայկական չրջանակներէն եւ կը ստանայ միջազգային հրամայական:

Այնուհետեւ համապարփակ ելոյթ մը ունեցաւ Նախագահ Քոչարեան որ դատապարտեց Թուրքիոյ կեցուածքը այս հարցին մէջ: Իր ամէնէն յատկանչական խօսքն էր այն թէ «մենք անցեալը կը յիչենք ցաւով, բայց առանց ատելութեան»:

Նախագահի ելոյթէն ետք, կարգաւ արտայայտուեցան Վեհափառ Հայրապետը, ՄԱԿԻ Գլխաւոր Քարտուղարի յատուկ խորհրդականը, անցումային դատական միջազգային նախագահ Խուան Մէնդէս, Նիւ Եորքի Զօրեան կեդրոնի տնօրէններու նախագահ Ռոճէ Սմիթ, եւլն.:

Մարդու իրաւունքներու իրլանտական կեդրոնի տնօրէն Ուիլիըմ Շապաս, իր ելոյթին մէջ դիտել տուաւ որ 1915ին ցեղասպանութիւն բացատրութիւնը չէ սահմանուած, սակայն 1915 թուականի դէպքերու համար ձեւակերպուած էր «յանցագործութիւն մարդկութեան դէմ» հասկացութիւնը եւ համապատասխան հռչակագրին մէջ, որ ստորագրուած էր Մեծն Բրիտանիոյ, Ֆրանսայի ու Ռուսաստանի կողմէ, կը նչուէր թէ 1915ի դէպքերը յանցագործութիւն էր քաղաքակրթութեան ու մարդկութեան դէմ: «Առաջին անգամ էր որ նման ձեւակերպում մը օգտագործուեցաւ իրաւական փաստաթուղթի մը եւ դիւանագիտութեան մէջ եւ առաջին դէպքն էր երբ «մարդկութեան դէմ յանցագործութիւն» արտայայտութիւնը հնչեց միջազգային մակարդակներու վրայ:

Ուիլիըմ Շապաս ապա աւելցուց. «1915ին Օսմանեան Թուրքիոյ մէջ հայերու դէմ գործուած ոճրագործութիւնը լիովին կարելի է որակել որպէս ցեղասպանութիւն եւ Թուրքիա Եւրոմիութեան անդամակցելէ առաջ անպայման պէտք է ճանչնայ Հայոց ցեղասպանութիւնը»:

Երուսաղէմի «Եւտ Վաչէմ» Հոլոքոսթի նահատակներու եւ հերոսներու յիչատակի յանձնաժողովի գիտական խորհրդական Եհուտա Պաուէր յայտնեց, թէ կարելի է պնդել որ Հայոց Ցեղասպանութիւնը սկիզբ առած է ո՛չ թէ 90 տարի առաջ՝ 1915ին, այլ 1906ին եւ չարունակական բնոյթ ունեցած է, առնուազն մինչեւ 1919:

Իսրայէլցի այլ դիտնական մը, Հոլոքոսթի եւ ցեղասպանութեան հիմնարկի տնօրէն Իսրայէլ Ջարնի ունեցաւ խիստ յայտարարութիւն մը, ըսելով. «Ես կ'ամչնամ որ Իսրայէլի կեդրոնական կառավարութիւնը կը ժխտէ ցեղասպանութիւնը»:

Համաժողովին հրաւիրուած էր եւ ներկայ կը գտնուէր նաեւ թուրք պատմաբան Թանէր Աքչամ, որ կարճատեւ հարցազրոյց մը ունենալով «Նոյեան Տապան»ի թղթակցին հետ յայտարարեց հետեւեալը. «Ես ունիմ մեծ երազանք մը, այդ երազանքն այն է որ 2015ին Թուրքիա ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը եւ անդամակցի Եւրոմիութեան»: Ան չեչտեց որ Հայոց Ցեղասպանութիւնը միայն հայերու հարցը չէ:

Միջազգային երկօրեայ համաժողովը 21 Ապրիլին վերջ գտաւ եղրափակիչ նիստով: Երկու օրուան նիստերու ընթացքին դնկուցումներ ըրին մեծ թիւով հայ եւ օտար պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ, որոնք դանազան տեսանկիւնների ձեռք առին

4

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱՊԱՁԻՆՄԱՆ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք որ Աղեքսանդրիոյ Պատկ. Թեմական Ժողովի Ատենապետ Գր. Լեւոն Գաղթացեանը, ողնայարի անհանգստութեան պատճառաւ այժմ ապաքինման չրջան մը կ'անցընէ իր տան մէջ։

Կատարեալ ապաքինում կը մաղթենք յարգելի Ատենապետին, որ կարենայ յարատեւել իր ազգօգուտ գործունէութեան մէջ։

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

* * *

«Ջահակիր»ի Խմբագրութիւնը եւս չուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթէ Աղեքսանդրիոյ Պատկ. Թեմական Ժողովի ատենապետ Գր. Լեւոն Գաղթացեանին։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ 2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ Ա. ՆԻՍՏ

Աղեքսանդրիոյ Պատկառելի Թեմական Ժողովի 2005 տարեշրջանի Ա. Նիստը պիտի գումարուի Ուրբաթ 13 Մայիս 2005-ի կէսօրէ վերջ ժամը 5:00-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ։

ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԲԱՑՈՒԵՑԱՒ 90-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ...

3

«Հայկական ցեղասպանութեան» թէման եւ ընդհանրապէս ծանրացան այն տեսակէտին վրայ թէ բոլոր երկիրները, անչուշտ նաեւ Թուրքիա, պէտք է ընդունին ցեղասպանութիւնը, որպէս մէկը այն միջոցառումներէն, որոնք կը կանխեն ապագայ ուրիշ ցեղասպանութիւններու իրագործումը։

Առաջին անգամ է, որ այսքան միջազգային եւ լայնածաւալ համագումարի մը պաշտօնապէս հրաւիրուած եւ մասնակցած են Թուրք պատմաբաններ եւ լրագրողներ, որոնք յայտնի է որ Հայաստանի Արտաքին Նախարարութեան կողմէ առանձին-առանձին հրաւիրուած եւ հիւրասիրուած են մայրաքաղաք Երեւանի «Մարիոթ-Արմենիա» պանդոկին մէջ։ Ուշագրաւ է որ այս համաժողովին որոշ մասնակցութիւն բերին Իսրայէլի ներկայացուցիչներ եւս։ Ելոյթ ունեցողներու միջեւ էին Վարչապետ Անդրանիկ Մարգարեան, Ղարաբաղի նախագահ՝ Ղուկասեան, պատմաբան Վահագն Տատրեան, Լեհաստանի նախկին Նախագահ Լէխ Վալէնսա, Բրիտանական Գոլոմպիա համալսարանի դասախօս Ճոն Թորփի, Լեւոն Տէր Պետրոսեանի նախկին խորհրդական՝ Ժիրայր Լիպարիտեան, Գալիֆորնիոյ համալսարանի փրոֆէսէօր՝ Ռիչըրտ Յովհաննէսեան, Թրքագէտ Ռուբէն Սաֆրաստեան, պատմաբան Ռուբէն Փօլ Ադամեան, ամերիկահայ պատմաբան՝ Գէորգ Պարտաքճեան, Հայր Վրդ. Զէքիյեան, Թուրք պատմաբաններ՝ Մուրատ Պէլկէ եւ Թանէր Աքչամ, քաղաքական գիտութիւններու դասախօս՝ Պասքըն Օրան։

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 90-ԱՄԵԱԿԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍԸ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

3

օրերին արաբ ժողովուրդը ոչ միայն կտրականապէս դատապարտեց հրեչաւոր յանցագործութիւնը, այլեւ կոչ անելով «ամենայն աջակցութիւն ցուցաբերել տառապեալ հայերին», իր տան հիւրընկալ դռները բացեց մաղապուրծ եղած հազարաւոր հայ փախըստականների առջեւ։ Իր հերթին երախտապարտ հայ ժողովուրդը անմնացորդ նուիրուելով իրեն ապաստան տուած արաբական երկրներին, ջանք ու եռանդ չխնայեց նրանց չէնացման ու զարգացման համար։

Կարծում եմ եկել է ժամանակը, որ արաբական երկիրները, հիմնուելով առաջին հերթին համամարդկային արժէքների, ինչպէս նաեւ իրենց իսկ կողմից քարոզած բարոյականութեան ու արդարութեան վեհ սկզբունքների վրայ, հաւատարիմ մնալով հայ-արաբական բազմադարեայ բարեկամութեանը, նոյնպէս որդեգրեն յստակ դիրքորոշում՝ Հայոց ցեղասպանութեան նկատմամբ։

Ի հարկէ, Հայաստանը եւ միջազգային հանրութիւնը առաջին հերթին ակնկալում են ցեղասպանութեան ճանաչումը հենց Թուրքիայի կողմից. **կամ Ժամանակակից Թուրքիան կը ճանաչի Հայոց ցեղասպանութեան փաստը եւ կը դատապարտի կատարուած յանցագործութիւնն ու նրա հետեւանքները, այդպիսով քաւելով Թուրքական պետութեան մեղքերը, կամ էլ կը շարունակի հերքել ցեղասպանութեան փաստը եւ հանդէս գալ այդ ծանրագոյն միջազգային յանցագործութեան իրաւայաջորդի եւ չարունակողի դերում։** Ընտրութիւնը չափազանց դժուար է սակայն միակ հնարաւորը։ Այն Թուրքիայի կառավարիչներից կը պահանջի խիզախութիւն եւ իրապէս նոր մտածողութիւն։

Իսկ մեզանից ներկայ փուլում կը պահանջուի ոչ միայն միասնականութիւն եւ հեռատեսութիւն հետեւողականօրէն ու ծրագրուած կերպով ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղուած մեր գործունէութիւնը չարունակելու, այլեւ կամք եւ վճռականութիւն՝ Հայաստանի Հանրապետութեան զարգացումն ու առաջընթացը անչեղօրէն ապահովելու ուղղութեամբ։

Միմիայն հզօր ու բարգաւաճ Հայկական պետութեան առկայութիւնը՝ իր կազմակերպուած եւ կենսունակ սփիւռքով կարող է վերջնականապէս պարտադրել Թուրքիային ու նրա ռազմաքաղաքական դաշնակիցներին ճանաչել ցեղասպանութիւնը։

Այսօր յարգանք ընծայելով մեր նահատակներին, մենք պէտք է յստակ գիտակցենք, որ նրանց յիշատակը յաւերժացնելու ուղղութեամբ ամենաարժէքաւոր ներդրումը կը լինի հենց վերոյիշեալ նպատակի իրականացումը։

Հայ ժողովուրդն իր պատմութեան ընթացքում բազում արհաւիրքներ է տեսել, ինչեր ասես չի պատահել մեր հինաւուրց եւ իմաստուն ժողովրդի հետ, սակայն մնացել է հաւատքը, ոգին, գաղափարը, տաղանդը, տեսիլքը, այն բոլորը ինչը մշտապէս հիմք է հանդիսացել նորանոր վերելքների եւ ստեղծումների համար։

Կասկած չունեմ, որ այսօ՛ր էլ այդ հաւատքն ու արդար դատի գաղափարը մեզ ուղղորդելու է դէպի այն ապագան, որի մասին այդքան երազել են մեր նախնիները։

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Իր սիրելի թոռնիկին՝ Լիտիայի ծննդեան ուրախ առթիւ, Տիկին Ալիս Մազլումեան կը նուիրէ 50

ԳԵՐՄԱՆՆԵՐԸ Կ'ԸՆԴՈՒՆԻՆ ...

1

Հայերէն պէտք է ներողութիւն խնդրեն»։

Ելոյթներու ընթացքին երեսփոխանները դիտել տուին որ Խորհրդարանը Թուրքիան չի կըրնար մեղադրել։ Միայն թէ Թուրքիոյ մերժողական դիրքը հակասական կը նկատուի Եւրոմիութեան անդամակցելու փափաքին հետ։ Գերման խորհրդարանի օրինագծին մէջ ցեղասպանութիւն բառը չէ գործածուած, այլ գործածուած է սպանդ բառը։

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆՉՑԱԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

1

«Թուրքիա կը հաւատայ որ երկիրներու Խորհրդարանները պատմութեան վիճելի ժամանակաշրջաններուն մասին որոշումներ ընդունելու տեղեր չեն, Խորհրդարանները պէտք է խուսափին այդպիսի արարքներէ, որոնք ժողովուրդներու միջեւ քինախնդրութիւն կը ստեղծեն։ Թուրքիա կը չարունակէ հաւատալ որ պատմութեան մասին ամէնէն առողջ որոշումները պատմաբաններէն է որ պիտի գան եւ այս պատճառաւ ալ Թուրքիա Հայաստանին առաջարկած էր որ պատմական ճշմարտութիւնները ուսումնասիրելու կոչուած հասարակաց յանձնաժողով մը կազմուի Թուրք ու Հայ պատմաբաններու մասնակցութեամբ։ Յանձնախումբը թող քննարկումներ կատարէ ո՛չ միայն Հայկական ու Թրքական արխիւներու, այլ նաեւ միջազգային արխիւներու մէջ եւ արդիւնքէն տեղեակ պահէ կողմերը։ Լեհաստանի Խորհրդարանը, փոխանակ այս կէտին վրայ Հայաստանին յանձնարարութիւններ ընելու, ընդունած է որոշում մը, որ հիմնուած է 1915-ի մասին խեղաթիւրեալ տեղեկութիւններու վրայ։ Լեհաստանի Խորհրդարանին այս արարքը հաշտ չէ այն բարեկամութեան, որ լեհացի ու Թուրք ժողովուրդներուն միջեւ կը չարունակուի 800 տարիէ ի վեր», ըսուեցաւ Արտաքին Նախարարութեան հաղորդագրութեան մէջ։

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱԽՕՍԱՏ ԹՈՒԱԿԱՆ

ԿԻՐԱԿԻ, 22 ՄԱՅԻՍ 2005

ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ

Կը խնդրուի նկատի ունենալ ու չխաչաձեւել

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՄԵՐՃԱՆԵԱՆ ԱԶԳ. ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

ԳՐԱԽՕՍԱՏ ԹՈՒԱԿԱՆ

ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ

Կիրակի 29 Մայիս, 2005

Կը խնդրուի նկատի ունենալ ու չխաչաձեւել

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

Ուրբաթ 15, Շաբաթ 16 եւ Կիրակի 17 Յուլիս 2005

ՊԱՍՔԷԹ-ՊՈՒԼԻ ՀԱՄԱԵԳԻՊՏԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔ

Կը խնդրուի նկատի ունենալ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի 5 Մայիս 2005,

ՏՕՆ Է ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ

եւ Յիչատակ Փոխադրութեան Հայրապետական Աթոռոյն Հայոց Սսոյ ի Ս. Էջմիածին տեառն 1441

Այս առթիւ Կիրակի 8 Մայիս 2005-ին, Ս. եւ Անմահ Պատարագ պիտի մատուցուի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ։

Ս. Պատարագի ընթացքին սլիտի կատարուի մաղթանք, վասն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պայծառութեան եւ անսասանութեան։

Սկիզբ առաւօտեան ժամերգութեան 8.30-ին։

Ս. Պատարագ 10.00-ին։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ Հասարակածային Գէնիայում ձերբակալուած վեց հայ օդաչուների եւ նրանց ընտանիքների անդամներին օգնութիւն ցուցաբերելու համար բացուել է հաշուեհամար, որտեղ կուտակուած միջոցները պէտք է օգտագործուեն հետեւեալ կերպ,

*Մալաբոյում բանտարկուած օդաչուների համար, որոնք ներկայումս ղրկուած են սննդի եւ բժշկական օգնութեան նուազագոյն կարիքների ապահովումից, կեցութեան բաւարար պայմանների ստեղծում, որը ներառում է վճարովի բուժօգնութիւն եւ սննդի ձեռքբերում,

*Հաշուի առնելով, որ օդաչուների մեկամեայ բանտարկութեան պատճառով նրանց ընտանիքները զրկուած են եկամուտի աղբիւրից, միջոցների միւս մասը նախատեսւում է տրամադրել ընտանիքներին,

*Նախատեսւում է հաւաքուած միջոցների 50 % օգտագործել օդաչուների աղատ արձակելուց յետոյ վերջիններիս Ֆիզիքական եւ հոգեբանական առողջութեան վերականգնման համար։

Հանգանակութիւն կատարել ցանկացողները լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող են դիմել Գահիրէում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն։

ԵԳԻՊՏՈՍԻ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան կողմից 2005թ. Յուլիսի 9-14-ը Մաղկաձորում անցկացուելու է երկու համահայկական միջոցառում՝ Հայոց լեզուի եւ գրականութեան երկրորդ օլիմպիատան եւ Հայագիտական գիտելիքների մրցոյթը։

Մրցոյթին մասնակցել ցանկացողները սպառիչ տեղեկութիւններ ստանալու համար կարող են դիմել Գահիրէում ՀՀ դեսպանութիւն։

ԵԳԻՊՏՈՍԻ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ Համահայկական երիտասարդական հիմնադրամը ս/թ Յուլիսի 15-ից Օգոստոսի 10-ը նախատեսում է անցկացնել ուսանողութեան եւ երիտասարդութեան «Բաղէ» փառատօն։

Փառատօնի ընթացքում Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի 18-30 տարեկան երիտասարդներ միասին կ'անցկացնեն մարզական, մշակութային եւ այլ մրցութիւններով լի օրեր, ինչպէս նաեւ Հայոց լեզուի եւ պատմութեան կարճատեւ դասընթացներ կ'ունենան հետաքրքիր հանդիպումներ, կ'այցելեն Հայաստանի տեսարժան վայրեր։

Լրացուցիչ տեղեկութիւնների եւ մասնակցութեան պայմաններին ծանօթանալու համար դիմել Եգիպտոսում Հայաստանի դեսպանութիւն կամ Համահայկական երիտասարդական հիմադրամ հետեւեալ հասցէով.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ք. Երեւան 375001, Նալբանդեան փ. 29

Հեռ. (3471) 545801, Ֆաքս (3741) 545820

E-mail: baze2005@baze.am

URL: www.baze.am , www.all-armyouthfund.am

ԵԳԻՊՏՈՍԻՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՒԱՔ

Նախաձեռնութեամբ Մոնրէալի Եգիպտահայերու ընկերակցութեան, Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային հաւաքը տեղի կ'ունենայ 1-5 Սեպտեմբեր 2005, Թորոնթօ- Գանատայի մէջ։

Այս առթիւ կազմակերպուած է հինգօրեայ յատուկ յայտագիր։

Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային 2005 հաւաքի Եգիպտոս ներկայացուցիչներն են Տեարք՝

Գրիգոր Մարգարեան Գահիրէ՝ Հեռ. 4031796,

Վահէ Պէճօհանեան Աղեքսանդրիա՝ Հեռ. 4331520։

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՒՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	558.00
21 կարատ՝ կրամը		69.80
18 կարատ՝ կրամը		59.80

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع
TCHAHAKIR
Armenian Weekly
P.O.Box 2111 (Cairo),
Tel: 4530327, Fax:(202)4522282
E-mail:tchahagir@journalist.com.

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1544 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 12 ՄԱՅԻՍ 2005 | ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե: Դիկ. | عدد رقم ١٥٤٤ ـــ الخميس ١٢ مايو ٢٠٠٥

ԳԱՀԻՐԷ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻԻՆ

Այսու կը տեղեկացնենք, թէ 2005 Փետրուար 20-ին Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի մասնակի ընտրութիւնը կատարուած ըլլալով՝ 15 Ապրիլ 2005-ին գումարուեցաւ անդրանիկ նիստը, որուն ընթացքին տեղի ունեցաւ Պատկ. Թեմական Ժողովի դիւանի ընտրութիւնը:

Ըստ այդմ Թեմական Ժողովի դիւանի անդամներ ընտրուեցան.

Տեարք՝ Անդրանիկ Մեսրոպեան — Ատենապետ
Կարապիս Եազըճեան — Փոխ-ատենապետ
Սուրէն Պայրամեան — Ատենադպիր

Նոյն նիստին տեղի ունեցաւ նաեւ նոր Պատ. Քաղաքական Ժողովի անդամներու ընտրութիւնը, որմէ յետոյ, նորընտիր անդամները Առաջնորդական Տեղապահ Հոգշ. Տ. Աշոտ Վարդապետ Մնացականեանի նախագահութեամբ իրենց առաջին նիստը գումարելով՝ ընտրեցին իրենց դիւանը հետեւեալ կազմով.

Տեարք՝ Թէրզեան Պերճ — Ատենապետ
Միսիրկեան Պետրոս — Փոխ-ատենապետ
Պալաեան Մարտիրոս — Ատենադպիր
Տոքթ. Երզնկացեան Գէորգ — Գանձապահ
Բլատեան Վահէ — Խորհրդական
Եաննըգեան Սարգիս — Խորհրդական
Կասպէյեան Շանթ — Խորհրդական

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻԻՆ

ԵՂԵՌՆԻ 90-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ

Իր պատմական հայրենիքին մէջ Հայ ժողովուրդը բնաջնջելու Օսմանեան կառավարութեան հրէշային ծրագրի իրականացումէն անցած է 9 տասնամեակ: Սակայն հայ ժողովուրդի զաւակները թէ՛ Հայրենիքի եւ թէ՛ Սփիւռքի մէջ այսօր ալ իրենց ձայնը կը բարձրացնեն, որպէսզի համայն մարդկութիւնը ճանչնայ 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնը եւ դատապարտէ մեր ազգին հանդէպ իրագործուած այդ մեծ ոճրագործութիւնը:

Այս առիթով, Հայրենի եւ աշխարհասփիւռ հայ ժողովուրդին հետ, Գահիրէի հայ համայնքը եւս իր բոլոր կառոյցներով, մեր հազարամեակներու պատմութեան մեծագոյն ողբերգութեան՝ Եղեռնի զոհերուն ու մղուած գոյամարտի նահատակներուն 90-ամեակը նշելու ոգեկոչման յուշահանդէս կազմակերպած էր:

Կիրակի 24 Ապրիլ 2005 երեկոյեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ մէջ նախ մատուցուեցաւ Ս. Պատարագ, որմէ յետոյ տեղի ունեցաւ յուշահանդէս՝ հովանաւորութեամբ Հայ Առաքելական Եկեղեցւոյ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տ. Աշոտ Վարդապետ Մնացականեանի եւ Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդ՝ Հայր Գրիգոր Օգոստինոս Սրբազան Արքեպիսկոպոս Գուասանի, նախաձեռնութեամբ Գահիրէի Ազգային Իշխանութեան եւ կազմակերպութեամբ Գահիրէի բոլոր Միութիւններուն:

Հոգեւոր Պետերուն կողքին ներկայ էին Եգիպտոսի մօտ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան, Թեմական Ժողովի Ատենապետ Տիար Անդրանիկ Մեսրոպեան, Ազգային Իշխանութեան անդամներ եւ ժողովուրդի հոծ բազմութիւն մը: Ամէնքն ալ եկած էին խունկ ու աղօթք բարձրացնելու առ Աստուած, մոմ վառելու ու ծաղիկ զետեղելու նահատակներու չիրիմները խորհրդանշող խաչքարին առջեւ ու իրենց յարգանքի խոնարհ տուրքը մատուցելու անոնց յիշատակին:

Եկած էին նաեւ իրենց խորին երախտագիտութիւնն ու չնորհակալութիւնը յայտնելու Եգիպտոսի Պետութեան եւ եգիպտացի արաբ ժողովուրդին, Եղեռնէն վերապրած ու Եգիպտոս կայք հաստատած հայերուն հանդէպ իրենց ցուցաբերած աղնիւ եւ բարի վերաբերմունքին համար:

Աւելի քան մէկ եւ կէս միլիոն անմեղ զոհերու հոգւոց համար Սուրբ եւ Անմահ Պատարագէն ետք, որ մատուցեց Գահիրէի Հոգեւոր

2

ՔՈՉԱՐԵԱՆ-ԷՐՏՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Ի՞ՆՉ ՕՐԱԿԱՐԳՈՎ

Եւրոպայի օրուան առթիւ, Մայիս 9-ին Եւրոմիութեան անդամ երկիրներու դեսպաններու հետ Անգարայի մէջ կազմակերպուած հանդիպման ժամանակ Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ապտուլլա Կիւլ յայտարարեց, որ իր երկրի վարչապետ Ռէճէփ Թայիփ Էրտողան եւ Հայաստանի նախագահ Ռոպերթ Քոչարեան, ամենայն հաւանականութեամբ, տեսակցութիւն մը ունենան Մայիս 16-17ին՝ Եւրոպայի խորհուրդի անդամ պետութիւններու ղեկավարներու՝ Վարշաւիոյ մէջ տեղի ունենալիք գերաստիճանի ծիրէն ներս:

Տեղեկացնելով այդ մասին, Թրքական «Հիւրրիյէթ» օրաթերթը հաղորդեց, թէ Անգարայի մէջ Լեհաստանի դեսպան Կրեկոր Միխալսքիի՝ Թուրքիոյ կողմէ Հայկական ցեղասպանութեան ճանաչման առնչուող հարցին կիւլ պատասխանած է ըսելով, որ «իրենք կը հասկնան եւ կը տեսնեն, որ Հայաստանի հարցը թունաւորած է Թուրքիա-ԵՄ յարաբերութիւնները»: Նչելով, որ Թուրքիոյ յաճախ կը յորդորեն բանալ Հայաստանի հետ սահմանները, կիւլ ըսած է, որ «ատոր դիմաց ոչինչ չտեսած, Թուրքիա չի կրնար այդ քայլը առնել: Յատկապէս, հայկական մփիւռքը չ'ուզեր, որ երկու երկիրներու միջեւ յարաբերութիւնները զարգանան եւ միջամտելու սխալ քաղաքականութիւն կը վարէ: Հակառակ ասոր, թրքական կողմը դրական կը վերաբերի Քոչարեանի յղած նամակին: Երէկ, Մոսկուայի մէջ Քոչարեան եւ էրտողանը իրարու ձեռք սեղմեցին: Կը սպասուի, որ անոնք կը տեսակցին Վարշաւիոյ մէջ»:

Ղարաբաղեան Հարցի Մէջ Նոր Զարգացումներ

ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՓՈԽ-ՆԱԽԱՐԱՐԸ ԱՆԳԱՐԱ ԵԿԱԻ ԵԻ ԸՍԱԻ՝ ՈՐ ՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՐՊԵԼ ՀԻՆԳ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԲԱՅՑ ԱԶԵՐԻՆԵՐԸ ԱՍԻԿԱ ԱՆԲԱԻԱՐԱՐ ԿԸ ԳՏՆԵՆ

Թուրք մամուլը այսօր, հիմնուելով Ատրպէյճանի Արտաքին Փոխ-Նախարար Արայզ Ազիմովի կողմէ Անգարայի մէջ տրուած տեղեկութիւններու վրայ, կը հաղորդէ թէ Հայկական կողմը անակնկալ կերպով պատրաստակամութիւն ցոյց տուած է գրաւուած Ատրպէյճանական կարգ մը հողամասերէ քաշուելու ուղղութեամբ: Հայերը, ըստ այս տեղեկութիւններուն, յայտնած են թէ պատրաստ են ետ քաշուելու Ատրպէյճանի կողմէ պահանջուած եօթը հողամասերու հինգէն:

Միևչդեռ ատրպէյճանցիները կը պահանջեն եօթը մասերու պարպումը: Հայկական կողմը առ այժմ մերժած է պարպել երկու մնացեալ մասերը, որոնք են Լաչինի միջանցքն ու Քէլպէճէրը: Հայերը, ըստ տրուած տեղեկութիւններուն, յայտնած են որ այդ երկուքին մասին իրենց որոշումը կը տրուի բանակցութիւններու գնացքին համաձայն:

Թուրքիոյ իշխանութիւնները դրական կը նկատեն Հայկական կողմէ եկած այս անակնկալ պատրաստակամութիւնը եւ կը մտածեն որ ասիկա կրնայ քայլ մը նկատուիլ որպէսզի Վարչապետ Էրտողան ու Հայաստանի Նախագահ Քոչարեան Վարշաւիոյ մէջ հանդիպում մը ունենան ու զանազան հարցերու կարգին խօսին նաեւ Ղարաբաղեան հարցի մասին:

Նոյնիսկ եթէ Երեւանի այս տարազը ընդունուի, պէտք պիտի ըլլայ որ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայուին: Մինչ այդ, Անգարա պիտի պահանջէ որ Մինսքեան Խմբակի համանախագահներէն Ռուսաստան աւելի զգալի ճնշում բանեցնէ Երեւանի վրայ:

Հակառակ որ Ատրպէյճանի Արտաքին Փոխ-Նախարարը յայտնած է թէ իր երկիրը խանդավառ չէ հայերու այս առաջարկով, կարգ մը թրքական թերթերը այս լուրը կը հաղորդեն ազերիներու վերագրելով սա նախադասութիւնը. «Հայերու հետ համաձայնելու վրայ ենք»:

«ՄԱՐՄԱՐԱ»

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ ԿԸ ՄԵԿՆԱԲԱՆԷ ԱԼԻԵԻԻ ՄՈՍԿՈՒԱ ՉԵՐԹԱԼՈՒ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹԻԻՆԸ

Հայաստանի Արտաքին Նախարար Վարդան Ոսկանեան մամլոյ ասուլիս մը սարքեց, լրագրողներուն բացատրութիւններ տալով արտաքին քաղաքականութեան մարզէն ներս վերջին զարգացումներու մասին: Արտաքին Նախարարը յայտնեց որ թէեւ յստակ համաձայնութիւն մը չկայ, այնուհանդերձ, Հայաստանի ու Ատրպէյճանի Նախագահները մեծ հաւանականութեամբ երկկողմանի հանդիպում մը պիտի ունենան Վարշաւիոյ մէջ, Եւրոխորհուրդի գագաթաժողովի ծիրէն ներս:

Նախարարը անդրադառնալով Մոսկուա չերթալու մասին Իլհամ Ալիեւի պատճառաբանութեան, ըսաւ որ այդ որոշումը ատրպէյճանական կողմի հարցն է: Սակայն եթէ այս երկրի նախագահը որեւէ այլ պատճառներով չէր փափաքած մեկնիլ Ռուսաստան, ուրեմն, հայերու կողմէ Ցուշին գրաւելու տարելիցի առընչութեամբ պատճառաբանութիւնները ճշգրիտ չեն: Յիշեցնենք որ Իլհամ Ալիեւ անկարելի նկատած էր իր մասնակցութիւնը Յաղթանակի տօնակատարութիւններուն, քանի որ «այդ օրը կը գուգադիպէր Ցուշի քաղաքի գրաւման, իսկ Ցուշին Ատրպէյճանի բնիկ տարածքներէն մէկն է»: Վարդան Ոսկանեան համոզում յայտնեց որ երկու երկիրներու Նախագահներու հանդիպման նախաշեմին, ատրպէյճանական կողմէ կատարուած այդպիսի յայտարարութիւններն ու քայլերը ակնյայտ կը դարձնեն, որ ազերիներ փափաք չունին որեւէ յառաջընթաց արձանագրելու:

Արտաքին Նախարարը ընդգծեց նաեւ որ ինք 14 Մայիսին հանդիպում մը պիտի ունենայ Մինսքեան Խմբակի համանախագահներու հետ:

Արտաքին Նախարարը ժխտեց նաեւ Վարշաւիոյ մէջ Հայաստան-Ատրպէյճան-Թուրքիա եռակողմ հանդիպման հաւանականութիւն մը:

ԷՋՄԻԱԾԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻԻՆ ԴԷՊԻ ԵՐՈՒՍԱՂԷՄ

Այսօր, 12 Մայիսին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, աւելի քան ութսուն ուխտաւորներու հետ միասին, հայրապետական ուխտագնացութեամբ պիտի մեկնի Տէրունի սրբավայրեր:

Ամենայն Հայոց Հայրապետը ուխտաւորներու հետ միասին Սրբոց Յակոբեանց վանքին մէջ «Հրաշափառ»ի հանդիսաւոր արարողութեամբ պիտի ընդունուի Երուսաղէմի Հայոց Պատրիարք՝ Ամեն. Տ. Թորգոմ Ս. Արք. Մանուկեանի եւ Սրբոց Յակոբեանց միաբանութեան կողմէ: Ուխտաւորները պիտի այցելեն քրիստոնեաներու համար նուիրական սրբավայրեր, ինչպէս նաեւ Հոլոքոստի թանգարան:

Ուխտաւորներու խումբին մաս կը կազմեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Հայաստանի կառավարութեան անդամներ, Ազգային Ժողովի երեսփոխաններ, գիտութեան, կրթութեան եւ մշակոյթի գործիչներ, ու Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմէն բարերարներ ու եկեղեցասէրներ:

ՀԱՅԱՍՏԱՆ

Եթէ Ատրպէյճան Որոշէ Պատերազմ Սկսիլ, Ապա Անպայման Պարտութիւն Պիտի Կրէ

Երկուշաբթի օր, Հայաստանի բանակի հրամանատար եւ պաշտպանութեան փոխնախարար զօր. Միքայէլ Յարութիւնեան յայտարարեց, թէ չփման գիծի լարուածութիւնը Ատրպէյճանի նախագահի, խորհրդարանի նախագահի, պաշտպանութեան նախարարի կատարած յայտարարութիւններու հետեւանք է եւ եթէ Ատրպէյճան որոշէ պատերազմ սկսիլ, այդ պարագային չատ սուղ գին պիտի վճարէ:

Զօր. Յարութիւնեան այս յայտարարութիւնը կատարեց Երկուշաբթի, Մայիս 9ին, Յաղթանակի օրուան եւ Շուշիի ազատագրութեան զոյգ առիթներով:

«Ատրպէյճանի ղեկավարութեանը խորհուրդ կը տայի ձեռնպահ մնալ ռազմատենչ յայտարարութիւններով հանդէս գալուց, ինչը մեկանիկօրէն ազդում է սպայական կազմի ու զինուորների վրայ՝ առաջ բերելով նման լարուածութիւն», ըսաւ զօր. Յարութիւնեան:

Ան համոզում յայտնեց, որ եթէ ատրպէյճանական կողմը որոշէ պատերազմ սկսիլ, ապա անպայման պարտութիւն պիտի կրէ՝ կորանցնելով նաեւ չատ մեծ տարածքներ:

ՀԱՅԱՍՏԱՆ

ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄ

Երկրապահ Կամաւորական Միութեան նախագահ, զօրավար Մանուէլ Գրիգորեանի 2005թ. Մայիսի 8-ի No./22 հրամանով, արցախեան ազատամարտին ակտիւ մասնակցութեան համար ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպութեան հիմնադիր անդամ ընկեր Հրանտ Ամիրեանը պարգեւատրուել է Երկրապահի շքանշանով: Հայաստանի Հնչակեան ընտանիքը շնորհաւորում է երէց ընկերոջը եւ նրան ցանկանում առողջութիւն եւ յաջողութիւն:

* * *

ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպութեան Կեդրոնական Վարչութիւնը եւ վեթերանների «Հայկ Բժշկեանց» մասնաճիւղը սրտանց շնորհաւորում է հայկական Թամանեան դիվիզեայի դրօշակակիր եւ ԿՎ անդամ ընկեր Սուրէն Մարգարեանին, երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած մեծ յաղթանակի 60-ամեակի եւ յոբելեանական մետալով պարգեւատրուելուն համար: Առողջութիւն եւ յաջողութիւն մեր կուսակցական ընկերոջը:

ՍԴՀԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Նշուեցան Յաղթանակի 60-րդ եւ Շուշիի Ազատագրման 13-րդ Տարեդարձները

Մայիս 9ին, Համաշխարհային երկրորդ պատերազմի յաղթանակի 60րդ ու Շուշիի ազատագրման 13րդ տարեդարձի օրը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարեան, վարչապետ Անդրանիկ Մարգարեան, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեան, նախարարներ, պատգամաւորներ, Հայաստանի մէջ հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպայակազմը, հազարաւոր մարդիկ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Համաշխարհային երկրորդ եւ արցախեան պատերազմներու զոհերու յիշատակին, ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դնելով Եռաբլուրի «Բերդպար» յուշակոթողին, ինչպէս նաեւ «Յաղթանակ» դրօսայգիի Անյայտ դինուորի յուշարձանին:

Գարեգին Բ. Կաթողիկոս կատարեց հոգեհանգստեան պաշտօն եւ տեղի ունեցաւ դինուորական տողանցք:

Շնորհաւորելով ժողովուրդը երկու առիթներու կապակցութեամբ, Ա՛ծ նախագահ Արթուր Բաղդասարեանը ըսաւ, որ պէտք է խոնարհիլ այն մարդոց յիշատակին, որոնք կրցած են յաղթանակ կերտել փաշիզմի դէմ պայքարի ընթացքին: «Եթէ չլինէր նրանց քաջարի հերոսամարտն ու այդ յաղթանակը, այսօր չէր լինի անկախ Հայաստանը», ընդգծեց ան: «Արցախեան պատերազմի յաղթանակների համար հիմք է հանդիսացել այն, ինչ Հայրենական պատերազմում արել են մեր հայրերն ու պապերը», լրագրողներուն յայտնեց վարչապետ Անդրանիկ Մարգարեան, նչելով, որ իրեն համար աւելի հոգեհարազատ է Շուշիի յաղթանակը:

1 ԵՂԵՌՆԻ 90-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ

Հովիւ Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան, ընթերցուեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի այս առթիւ գրուած Հայրապետական Կոնդակը՝ Առաջնորդական Տեղապահ Հայր Սուրբին կողմէ:

Ապա իր պատգամը տուաւ Հայ Կաթողիկէ Առաջնորդ՝ Հայր Գրիգոր Օգոստինոս Սրբազան Արքեպիսկոպոս Գուսան, իսկ ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ ձեռք բերուած յաջողութիւններուն եւ այս հարցին առնչուող արդի խնդիրներուն մասին խօսքով հանդէս եկաւ Եզիպտոսի մօտ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան:



Այնուհետեւ, խմբավար Մօ. Միհրան Ղազէլեանի ղեկավարութեամբ Ազգային Առաջնորդարանի «Արաքս» երգչախումբը ներկայացուց գեղարուեստական յայտագիր մը՝ հայրենասիրական խմբերգներով եւ մէջընդմէջ ասմունքով:

Հանդիսութեան աւարտին, Հոգեւոր Հայրերու առաջնորդութեամբ եկեղեցական թափօրը չարժեցաւ դէպի նահատակաց յուշարձան խաչքար: Յատկանշական էր, որ թափօրին առջեւէն կը քալէր Եղեռնի վերապրողներէն Տիար Համբար Մարտիրոսեան՝ ձեռքին ունենալով կանթեղ մը, որուն կը հետեւէին զպրոցական աշակերտներէ եւ համայնքիս անդամներէ կազմուած 90 կանթեղակիրներ եւս, որոնք մօտենալով իրենց կանթեղները դնետեղեցին մեր անմեղ զոհերու յիշատակին կանգնեցուած խաչքարին առջեւ:

Ապա կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն, մեր միլիոնաւոր նահատակներու հոգիներու խաղաղութեան եւ փրկութեան համար, որմէ յետոյ Առաջնորդական Տեղապահ Հայր Սուրբի եւ Հայ Կաթողիկէ Առաջնորդի միացեալ «Պահպանիչ»-ով աւարտեցաւ տպաւորիչ յուշահանդէսը՝ վերանորոգելով անգամ մը եւս մեր բիւրաւոր նահատակներուն մահով ու եղեռնէն մաղապուրծ ճողոպրած մեր մեծ-մեծ ծնողներուն վերապրումով մեզի աւանդուած գոյատեւելու եւ որպէս հայախօս հայ ժողովուրդ ապրելու հաւատարմութեան ուխտը:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԿԻՊՐՈՍ

Ս. Մակարայ Վանքը Սրճարանի Վերածուած

Վերջերս Կիպրոսի հիւսիսային գրաւուած չրջանէն ներս, Քիրենիոյ լեռնային հատուածին մէջ գտնուող հայկական Ս. Մակար պատմական վանքը վերածուած է սրճարանի:

Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը մամուլին յայտնեց, թէ հիւսիսային Կիպրոսի մէջ լոյս տեսնող թրքական «Ենիտիւղէն» թերթի Ապրիլի 17ի համարին մէջ նչուած է, որ սրճարանի վերածուած հայկական վանքի ներկայիս տէր, ոմն Տերվիշ Սէօնմեղլէր մտադիր է դայն վերածել պանդոկի:

Ս. Մակարը հիմնուած է 4րդ դարուն, ղպտիներու կողմէ, սակայն հետագային պատկանած է հայերուն եւ դարեր չարունակ եղած է հայկական սրբավայրերէն մէկը: Մինչեւ Կիպրոսի հիւսիսային մասի թրքական բռնագրաւումը, վանքը Կիպրոսի հայ համայնքի սիրուած վայրերէն մէկն էր, սակայն այժմ լքուած է եւ անմատչելի՝ քրիստոնեայ հաւատացեալներու համար:

Եկեղեցւոյ ձեռագիր մատեաններն ու սրբապատկերները կողոպտուած ու վաճառուած են, եւ միայն Կիպրոսի Հանրապետութեան, հայ եկեղեցւոյ եւ միջազգային կառոյցներու հաւաքական ճիգերու չնորհիւ, հնարաւոր եղած է կանխել միջազգային օրէնքի յիշեալ կոպիտ խախտումը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆԸ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՌԱՋՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱՁՕՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷՋ

Փրոֆ. Ռիչարտ եւ Րաֆֆի Յովհաննիսեաններ

«Հայոց ցեղասպանութիւնը 90 տարուայ սահմանագծին» թեմայի վերարծարծմանն էր նուիրուած Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կեդրոնում (ՌԱՀՀԿ), Ապրիլ 26-ին, տեղի ունեցած սեմինար-քննարկումը:

Միջոցառմանը հրաւիրուած էին ցեղասպանութեան գծով միջազգայնօրէն ճանաչուած մասնագէտներ, պատմաբաններ, քաղաքական վերլուծաբաններ, զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում ամփոփուեցին նաեւ «Ցեղասպանութիւնն ու հասարակական կարծիքը» թեմայով ՀՀ 1900 քաղաքացիների չրջանում Կեդրոնի անցկացրած հերթական սոցիոլոգիտական հարցման արդիւնքները:

Սեմինարը բացեց ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Յովհաննիսեանը: Ներկաները մէկ րոպէ լռութեամբ յոտնկայս յարգեցին 1915թ. Օսմանեան Թուրքիայում իրագործուած Հայոց ցեղասպանութեան մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը: «Անցած 90 տարիներն անկարող եղան մոռացութեան տալ մխացող վէրքը, մեղմել վերապրողների աչխարհասփիւռ ժառանգների, համայն հայ 4

ԳԱՀԻՐԷ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ ԳԱՀԻՐԷԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՄԷՋ

Այս տարեչրջանի Գահիրէի Ամերիկեան Համալսարանի «Միջազգային Օր»ուայ տօնակատարութիւնը տեղի ունեցաւ Ապրիլ 20-ին:

Առաւօտեան ժամը 11-էն սկսեալ, ամէն երկիրէ աչակերտներու խումբ մը, իրենց դրօչներով ու ազգային տարազներով պճնուած ու վեհ քայլերով, տողանցք կատարեցին Համալսարանի ղեկավարութեան հետ միասին: Ապա, բոլորը մասնակցեցան ամէն երկիրի ազգային ուտեստը համտեսելով կամ աչքի վայելք ստանալով այդ երկիրի գեղեցիկ ձեռական աչխատանքներէն:

Հայոց տաղաւարը զարդարուած էր եռագոյն դրօչներով, փայտեայ քանդակ իրերով, ձեռագործներով ու համադամ ուտելիքներով, ինչպէս նաեւ Եղեռնի 90-ամեակին նուիրուած տպագրուած գիրքերով: Կար նաեւ Ուիլուէմ Սարոյեանի պատգամը... որուն խորիմաստ խօսքերը կը յուզեն ամէն հայորդու:

Փափաքելի էր որ գաղութիս երիտասարդ անդամներէ կազմուած պարախումբերէն, «Զանգեզուր» եւ «Սարտարապատ», փոքրիկ խումբ մը իրենց մասնակցութիւնը բերէին այդ օրուայ տօնակատարութեան, ներկայացնելով հայկական պարարուեստէն նմուչներ, աւելի եւս խանդավարելու բոլոր ներկաները:

ՆԵՐԿԱՅ ՄԸ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Կիրակի, 22 Մայիս 2005 Կ.Ե. ժամը 6.30-ին

ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ՝

ՀՈԳԵ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԹԵՄԻ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ՝

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՐԱ ԱԻԵՏԻՍԵԱՆԻ

Սիրալիր հրաւէր բոլորին

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔԸ ԿԸ ԲՈԼՈՐԷ ՔՍԱՆ ՏԱՐԻ (1986 - 2005)

Մամլոյ Ա. Հաղորդագրութիւն

Ինչպէս նախապէս հաղորդէր էինք, Վենետիկի Կա Ֆոսկարի Պետական Համալսարանի Հայ Լեզուի եւ Մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացքը, որ կրկնուած է ամէն տարի՝ Օգոստոս ամիսին՝ առանց ընդմիջումի, կը բոլորէ այս տարի իր 20-ամեակը: Ծրագրուած է ակադեմական եւ գեղարուեստական մասնաւոր հանդիսութիւններով ոգեկոչել այս բարերաստիկ տարեդարձը նոյնինքն դասընթացքի օրերուն եւ յատկապէս՝ համալսարանական պաշտօնական մասնաւոր միջոցառումով՝ 5 Օգոստոսին:

Կը խորհինք որ սոյն ոգեկոչումը պատեհ եւ հաճելի առիթը պիտի ընծայէ՝ չատերու հանդիպելու եւ վերհանդիպելու վենետիկեան կախարդիչ մթնոլորտին մէջ: Մեծապէս ողջունելի պիտի ըլլայ մանաւանդ ներկայութիւնը՝ դասընթացքի մասնակցած նախկին սաներու, ուսուցչական եւ դասախօսական կազմին մաս կազմած գործակիցներու, բարերարներու, քաջալերողներու, բարեկամներու, համակիրներու եւ մամուլի:

Ամէն տեսակի ծախսեր կը պատկանին մասնակցողներուն: Կազմակերպութիւնը ապահոված է հանրային կամ մասնաւոր կառոյցներու մօտ կեցութեան եւ ապրուստի առաւել նպաստաւոր պայմաններ, հետեւեալ 2-9 Օգոստոս թուականներուն համար.

Ա. Լոգարանով սենեակ, առանձին՝ չուրջ Euro 50 երկու հոգինոց՝ չուրջ Euro 40 մարդ գլուխ:

Բ. Առանց լոգարանի սենեակ, առանձին, չուրջ Euro 40 երկու հոգինոց՝ չուրջ Euro 30 մարդ գլուխ:

Գ. Ճաշեր՝ իւրաքանչիւրը Euro 6.30:

Նկատի առած որ տեղերը սահմանափակ են, յանձնարարելի է՝ ըստ կարելւոյն՝ չուտով կատարել դիմումներն ու արձանագրութիւնները, կարենալ այս պայմանները ապահովելու համար: Կասկած չկայ, որ փափաքողները կրնան նաեւ այլուր տնօրինել իրենց կեցութիւնը: Դիմումները պէտք է որ կատարուին յստակօրէն նչելով ԱՆՈՒՆ, ՄԱԿԱՆՈՒՆ, ՀԱՍՑԷ, ՀԵՌԱԽՕՍ, ՀԵՌԱՊԱՏՃԷՆ, ԵԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ, ՆԱԽԸՆՏՐՈՒԱԾ ՍԵՆԵԱԿԻ ՏԵՍԱԿԸ եւ 100 Եւրոյի կանխավճար մը, միջազգային չէքով կամ փոստային փոխագրով (money order, mandat-poste) հասցէագրուած՝ ASSOCIAZIONE PADUS-ARAXES:

ԴԻՒԱՆ ՊՈ-ԱՐԱՔՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ Ս.Դ.Հ.Կ.-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԻՉ ՄԱՐՄՆԻ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻ ԸՆԿ.ՀԻ ԼՈՒՏՄԻԼԱ ՍԱՐԳԻՍԵԱՆԻ ՀԵՏ

Անցեալ շաբաթավերջին Մ.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութեան նիստերուն մասնակցելու հրաւէրով Պէյրութ կը գտնուէր Հայաստանի Մ.Դ.Հ.Կ. Վարիչ Մարմնի ատենապետուհի Ընկերուհի Լուտմիլա Սարգիսեան, որուն հետ իր՝ «Արարատ» խմբագրատուն այցելելու առիթէն օգտուելով ունեցանք հարցազրոյց հայրենի ազգային-քաղաքական հարցերու շուրջ:

– Պիտի փափաքէինք գիտնալ թէ ի՞նչ են Հնչակեան կուսակցութեան փոխ-յարաբերութիւնները Հայաստանի ընդդիմադիր հոսանքներուն հետ, յատկապէս «Արդարութիւն» դաշինքի անդամ մնացեալ հոսանքներուն հետ:

–Հնչակեան կուսակցութեան վիճակը Հայաստանի մէջ կը կարօտի կազմակերպչական լուրջ աչխատանքներու, իր ներկայ կառոյցը զօրացնելու առաջադրանքով եւ Հայրենիք-Սփիւռք համատեղ գործակցութեամբ: Ես յոյս ունիմ, որ կազմակերպուած աչխատանքի պարագային մեր կուսակցութիւնը կրնանք տեսնել իր իսկական դիրքին վրայ: Մենք մաս կը կազմենք «Արդարութիւն» դաչինքին: Իսկ ինչ կը վերաբերի դաչինքին, կան աւելորդ խօսակցութիւններ, իբրեւ թէ դաչինքը փուլ պիտի գայ, եւայլն, սա չի համապատասխաներ իրականութեան: Երբ վերջնական քայլերը մչակուած չեն, անիմաստ է միջանկեալ յայտարարութիւններով հանդէս գալ: Կը խորհիմ թէ յաճախ լռութիւնը աւելի ճիչդ է, քան՝ աւելորդ յայտարարութիւնները: «Արդարութիւն» դաչինքը կառչած կը մնայ իր սկզբունքներուն, մենք կը պահանջենք կազմակերպել հանրաքուէ, ստուգելու թէ այժմու գործող իչխանութիւնները օրինակա՞ն են, թէ՝ ոչ: Մենք համոզուած ենք որ գործող իչխանութիւնները անօրինական են: Այն պարագային երբ ժողովրդային հանրաքուէով եւս հաստատուի այս իրողութիւնը, մենք իչխանութիւններէն պիտի պահանջենք հեռանալ եւ առիթ տալ հաստատելու ժողովրդավարական համակարգ: Իչխանութիւնը համոզուած է, որ հանրաքուէի արդիւնքը յուրջ բնոյթ պիտի կրէ: Այսուհանդերձ, «Արդարութիւն» դաչինքը երբեք չի ձգտիր յեղափոխութեան կամ իչխանութեանը յեղաչրջումով ստանձնել: Մենք կը խորհինք թէ սահմանադրական միջոցներով եւս անպայման հնարաւոր է հասնիլ մեր նպատակներուն: Մենք եւս կը կիսենք այս ճանապարհը, որովհետեւ յեղափոխութիւնը իր մէջ կ'ընդգրկէ անկանխատեսելի վտանգներ: Ինչպիսի քայլերու ալ դիմենք, կը խորհիմ թէ օրինական ճանապարհով պիտի ըլլայ:

– Չէ՞ք խորհիր, թէ ընդդիմութեան եւ «Արդարութիւն» դաչինքին քաղաքական ծրագիրը ժողովուրդին տակաւին ներկայացուցած չէ պէտք եղած չափով:

– Համաձայն եմ ձեզի հետ: «Արդարութիւն» դաչինքը ընդդիմադիր դաչտին մէջ կը նկատուի ամենամեծ ուժը: Ընդդիմութեան դրօչակակիրը առ այսօր «Արդարութիւն» դաչինքն է: Համաձայն եմ ձեզի նաեւ հետեւեալին. եթէ ընդդիմութիւնը համախմբուէր մէկ յայտարարի տակ, եթէ ստեղծուէր իսկական համախոհութիւն, այդ պարագային ընդդիմութիւնը կը ներկայացնէր չատ աւելի մեծ ոյժ, եւ համատեղ ջանքերով իչխանափոխութիւնը աւելի իրական կը դառնար եւ աւելի արագ տեղի կ'ունենար: Ջլատուած ընդդիմութիւնը չի կրնար իրականացնել իչխանափոխութիւն: Ժողովուրդը նոյնպէս այս կարծիքին է: Ես կուչ կ'ընէի, որ ընդդիմութեան գլխաւոր ներկայացուցիչները մէկ կողմ դնելով իրենց անձնական նկրտումները միաւորուին եւ յատուկ փլաթֆորմով հանդէս գան:

– Չնարաւոր չէ՞ արդեօք Արամ Կարապետեանը «Արդարութիւն» դաչինքէն ներս հրաւիրել:

– Երեւի իչխանութեան հասներու ճանապարհին իւրաքանչիւրը իր ճանապարհը կը տեսնէ: Արամ Կարապետեանը կը հաւատայ յեղափոխական ճանապարհին, «Արդարութիւն» դաչինքը՝ սահմանադրական: Նպատակը մէկ է, բայց ճանապարհները՝ տարբեր: Բայց բացառուած չէ, որ անոնց միչեւ համագործակցութիւնը վերաչխուժանայ:

– Ժողովուրդը կը պահէ՞ իր համակրանքն ու զօրակցութիւնը ընդդիմութեան նկատմամբ:

– Անչուչտ: Այս իչխանութիւններու ժամանակաչրջանին ոչ միայն չապահովեցինք տնտեսական յաջողութիւններ, այլ նաեւ կորսնցուցինք նախապէս մեր ձեռք բերած քաղաքական յաջողութիւնները, օրինակ՝ Ղարաբաղի հակամարտութեան լուծման տարբերակը. եթէ նախապէս փաթեթային լուծում պիտի տրուէր, այժմ կը պարտադրուի հանգրուանայինը, որ չի համապատասխաներ հայ ժողովուրդի եւ Ղարաբաղի չահերուն: Մեր ժողովուրդը վարժուած է դիմակայել տնտեսական դժուարութիւններ, սակայն մենք սկսած ենք դիւանագիտութեան մէջ արձանագրել տեղքայլ. այս աւելի մտահոգիչ է, իսկ այս կացութիւնը այսպէս չարունակել անհնար է: Եթէ այսպէս պիտի չարունակեն, ուրեմն պիտի հեռանան: Եթէ չենք կրնար մարտահրաւէրներուն դիմակայել, ուրեմն պիտի հեռանան, առաւել եւս որ անոնք անօրինական են:

Ընկերուհի Լուտմիլա Սարգիսեան

– Ըստ մեզի փոխանցուած պետական պաչտօնական տեղեկութիւններուն, կ'ըսուի, թէ յատկապէս վերջին տարիներուն արձանագրուած է տնտեսական զգալի աճ: Այս տեղեկութիւնը որքանո՞վ կը համապատասխանէ ժողովուրդին այսօրուան պայմաններուն:

– Մենք ընդհանրապէս համաձայն չենք այդ կարծիքին որ տնտեսական աճ կ'արձանագրուի Հայաստանի մէջ: Իսկ չօչափուող «տնտեսական յաջողութիւնները», որոնք պարզապէս կը փորձեն իրենց հաչուոյն արձանագրել, անոնք պարզապէս միջազգային ներդրումներ են, նուիրատուութիւններ, վարկեր, եւայլն: Իսկ բարեկեցութեան ձեր ակնարկին ճիչդ պատասխանը կը կայանայ այն ղժբախտութեան մէջ, որ այսօր Հայաստանի մէջ ընտանիք չկայ, որուն մէկ անդամը կամ աւելին մեկնած չըլլայ արտասահման: Ռուսաստանը լեցուած է հայ տղամարդոցմով, հայ կանայքով, որոնք աչխատանքի ակնկալութեամբ մեկնած են արտասահման, որպէսզի իրենց ընտանիքի ծախսերը հոգան: Բարեկեցութիւնը ձեռք բերուած չէ պետութեան ջանքերուն չնորհիւ, այլ ժողովուրդը, ընտանիքները մասնատուած են որպէսզի իրենց ընտանիքները պահեն: Սփիւռքը եւ, ղժբախտաբար, արտագաղթի հետեւանքով ստեղծուած նոր Սփիւռքն է որ կերպով մը կը պահէ ժողովուրդը: Արտագաղթը մեծ թափով կը չարունակուի եւ ամենացաւալի փաստն ալ այն է, որ երիտասարդութիւնն է որ կը հեռանայ Հայաստանէն. 19-էն 23 տարիքի երիտասարդները կը մեկնին ու չեն վերադառնար, որովհետեւ ընկերային-տնտեսական զետնի վրայ անապահով են: Զեն փափաքիր վերադառնալ երկիր մը, ուրտեղ ապագայ չունին: Երիտասարդութիւնը չ'ամուսնանար, որովհետեւ ի վիճակի չէ արժանապատիւ կեանքով ընտանիք պահել: Ընտանիքներու մեծ մասը կը քայքայուի:

– Այսօրուան գոալիցիոն կառավարութեան մէջ Հ.Յ.Դ.-ն սկզբունքային հարց ընդունեց կաչառակերութեան դէմ պայքարը: Որքանո՞վ կաչառակերութիւնը պետական փոխ-յարաբերութիւններու բարքերէն հեռացած է:

– Կաչառքի հիմնական առանցքը իչխանութիւնն է: Ինչպէ՞ս հնարաւոր է իչխանութիւնը ենթարկել պատասխանատուութեան երբ բոլորը կապակցուած են միասին: Ես կը կարծեմ, որ գոալիսիոնը պահող միակ յայտարարը ընդդիմութեան դէմ իրենց կեցուածքն է:

– Կ'ըսուի թէ Խրիսթոստանէն ետք յաջորդ յեղափոխութիւնը կը նախատեսուի Ատրպէյճանի կամ Հայաստանի մէջ:

– Դուրսի ուժերու միջամտութեամբ յեղափոխութիւնը երբեք ցանկալի չէ: Մեր համոզումն է մեզ համար անհասկնալի բոլոր հարցերը մեր միջեւ լուծել ղերծ մնալ դուրսի ուժերու միջամտութենէն: Դժբախտաբար, ձեր ակնարկած դուրսի ուժը ցոյց տուաւ, որ չատ երկիրներու մէջ յաջողեցաւ յեղաչրջում իրականացնել, օրինակ՝ Մոլտաւիոյ, Վրաստանի, Խրիսթոստանի եւ Ուքրանիոյ մէջ:

«Արդարութիւն» դաչինքը ամէն միջոց կը գործածէ որպէսզի դուրսի ուժերը միջամուխ չըլլան Հայաստանի ներքին հարցերուն: «Արդարութիւն» դաչինքը ռուսամէտ դիրքորոչում ունի: Մենք լաւատեղեակ ենք, որ ամերիկեան քաղաքականութիւնը կը փորձէ Կովկասը հեռացնել ռուսական ներազդեցութենէն: Իսկ Ռուսաստանը տկարացնելու լաւագոյն միջոցը զայն իր դաչնակիցներէն հեռացնելն է: Մեր գլխաւոր դժբախտութիւններէն մին այն է, որ մենք չունինք ազգային գաղափարախօսութիւն, ազգային հեռանկարային ծրագիր: Ծրագիր, որ կ'առաջնորդէ պետութիւնը եւ քաղաքական հոսանքները: Այսուհանդերձ, մենք լաւատես ենք, մեր ժողովուրդը այս հանգրուանն ալ պիտի յաղթահարէ եւ մենք պիտի յաջողինք կերտել ժողովրդավարական իսկական համակարգ:

«ԱՐԱՐԱՏ»

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի լրումն ս.թ. Ապրիլի 20-24-ը Երեւանում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան 90-ամեակի յիչատակման միջոցառումների մասին Դեսպանութեան նախորդ հաղորդագրութեան, տեղեկացնում ենք, որ Եգիպտոսից նչեալ միջոցառումներին մասնակցեցին.

– Քարիմ էլ Կատի, «Ալ-Ահրամ» Ռազմավարական Ուսումնասիրութիւնների Կեդրոնի ներկայացուցիչ, մարդու իրաւունքների միջազգային օրէնքի մասնագէտ.

– Մոհամմէտ Իսմայիլ, «էլ Կումհուրիա» օրաթերթի Գլխաւոր Խմբագրի Տեղակալ, դիւանագիտական եւ քաղաքական բաժնի խմբագիր,

– Մոհամմէտ Ս. Հէյլալ, մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի մասնագէտ, Գահիրէի Ամերիկեան Համալսարանի ներկայացուցիչ,

– Պերճ Թէրզեան, Գահիրէի Քաղաքական Ժողովի Ատենապետ,

– Եւա Տատրեան, «AL AHRAM WEEKLY» չաբաթաթերթի եւ «TRAVEL TODAY» ամսագրի թղթակից:

Եգիպտոս վերադարձից յետոյ Մոհամմէտ Իսմայիլը «էլ Կումհուրիա» օրաթերթում արդէն 4 հաղորդագրութիւն է հրապարակել «Ցեղասպանութիւն, ճանաչում, կանխարգելում, Յիչատակում» թեմայով միջազգային համագումարի եւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ ՀՀ ԱԳ նախարարի հետ հարցազրոյց Փարսերէն «PROGRES DIMANCHE» թերթում:

Դեսպանութեան նախաձեռնութեամբ «Ալ-Ահրամ» Ռազմավարական Ուսումնասիրութիւնների Կեդրոնի ներկայացուցիչ Քարիմ էլ Կատին Հայաստանի այցելութեան ընթացքում հանդիպում է ունեցել «Նորավանք» Հիմնադրամի ղեկավարութեան հետ, որի ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերել համագործակցութիւն հաստատել երկու կազմակերպութիւնների միջեւ:

«AL AHRAM WEEKLY» չաբաթաթերթի եւ «TRAVEL TODAY» ամսագրի թղթակից Եւա Տատրեանը յօդուածների չարք է պատրաստում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին՝ ընդգրկելով պատմութեան, տնտեսութեան եւ ղբօսաչրջիկութեան ոլորտները, որոնք կը հրապարակուեն յառաջիկայում:

Դեսպանութիւնն հարկ է համարում նչել, որ Ցեղասպանութեան 90-ամեակի յիչատակման միջոցառումները չեն սահմանափակւում ապրիլեան միջոցառումներով եւ չարունակուելու են 2005 թուականի ընթացքում ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփիւռքում, այդ թւում Եգիպտոսում:

Դեսպանութիւնը նախատեսում է մի քանի միջոցառումների անցկացում եւ այս կապակցութեամբ նորից ակնկալւում է եգիպտահայ համայնքի աջակցութիւնը:

Դեսպանութիւնը վստահ է որ եգիպտահայ բոլոր միութիւնները, այդ թւում անհատ անձինք, իրենց աջակցութիւնը կը բերեն այս ուղղութեամբ Դեսպանութեան հետագայ նախաձեռնութիւններին:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

Նոր Հրատարակութիւններ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՉԳԱՅԱՑՈՒՆՑ ՆԻՒԹԵՐ

Օրերս Հայ-Արիական Միաբանութեան գերագոյն խորհուրդը լոյս ընծայած է *«Թուրքիան, Սիոնիզմը, Մասոնները եւ Հայոց Ցեղասպանութիւնը (Փաստաթուղթեր եւ Ուսումնասիրութիւններ)»* գրքոյկը, որպէս Հ.Ա.Մ.-ի «Հայեր» պաչտօնաթերթի յատկանչի բացառիկ թողարկում: Գրքոյկը նուիրուած է Հայոց Մեծ Եղեռնի 90-ամեակին եւ տպագրուած է ամերիկահայ համակիրներու օժանդակութեամբ:

Հրատարակութիւնը կը բացուի Հայ-Արիական Միաբանութեան գերագոյն խորհուրդի «Երկու Խօսքով», ուր կը հիմնաւորուի նման հրատարակութեան անհրաժեչտութիւնը յատկապէս Մեծ Եղեռնի 90-ամեակի նախօրեակին: «Ներկայացուող ժողովածուն, որ կ'ընդգրկէ արդէն հրատարակուած փաստաթուղթեր եւ ուսումնասիրութիւններ, փորձ մըն է դիտարկելու Հայոց Ցեղասպանութեանը գաղտնի մասնակցութիւն ունեցած երկու ուժերու՝ սիոնիզմի (հրէական ազգայնամոլութեան) եւ մասոնականութեան (աղատ որմնադրութեան) դերակատարումը: Այսպիսով, ի հարկէ, ամենաչնչին չափով իսկ կասկածի տակ չի դրուիր Թրքական պետութեան պատասխանատուութիւնը, ըսուած է «Երկու Խօսք»-ին մէջ: Վերջինիս մէջ կը բերուին սոյն թեմայի մասին գրուած, սակայն, ժողովածուին մէջ չօգտագործուած, մէկ քանի հրատարակութիւններու տուեալներ: Այնուհետեւ կը յայտնուի, թէ սոյն ժողովածոն պատրաստ եղած էր հրատարակութեան, երբ «ազգամիջեան թչնամանք» հրահրելու մեղադրանքով ձերբակալուեցաւ Հայ-Արիական Միաբանութեան ղեկավար Արմէն Աւետիսեանը: Հրատարակիչը կը վստահեցնէ, որ իրենց համար «ճչմարտութեան ճանաչողութիւնը վեր է ամէն բանէ»:

Ժողովածուին մէջ տեղ գտած են ութ հրապարակուներ. երեք պատմական փաստաթուղթեր, պատմագիտութեան թեկնածու Ռուբէն Խուրչուդեանի «Եղեռնն Եւ Բոլչեւիկները» ուսումնասիրութիւնը եւ հատուածներ նախկին իթթիհատական գործիչ Մեւլան Զատէ Ռիֆաթի, պատմագիտութեան դոկտոր, Խորհրդային Հայաստանի արտաքին գործոց նախարար Ճոն Կիրակոսեանի, ամերիկացի ականաւոր պատմաբան Ճասպըր Ռիտլիի եւ լիբանանահայ հանրածանօթ իրաւաբան ու հասարակական գործիչ մեծը Գասպար Տէրտէրեանի աչխատութիւններէն, ուր զգայացունց փաստեր եւ փաստարկներ կը բերուին իթթիհատականներ-հրեաներ եւ տէօնմէ հրեաներ-փանթուրքիզմ սիոնիզմ-մասոնութիւն ամենասերտ առնչութիւններու մասին:

Ըստ հաւաստի աղբիւրներու, Հայ-Արիական Միաբանութիւնը կը պատրաստուի միեւնոյն նիւթերով ընդարձակ ժողովածուի մը հրատարակութեան:

Միեւնոյն աղբիւրները կը յայտնեն, թէ առաւելաբար արտասահմանի համակիրներէն ստացուած այդ նիւթերը միաժամանակ պիտի օգտագործուին Հ. Ա. Միաբանութեան ղեկավար Արմէն Աւետիսեանի դատավարութեան ընթացքին: Այնպէս որ Մեծ Եղեռնի 90-ամեակի նախօրեակին կը սպասուին մեզի համար հետաքրքրական եւ ա՛լ աւելի զգայացունց բացայայտումներ, վասն «ճչմարտութեան ճանաչողութեան»:

ԳԷՈՐԳ ԵԱԶՃԵԱՆ

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հ.Բ.Ը.Մ.Ի Ա Ռ Թ Ի Ւ Ն - Գահիրէ

Կիրակի, 15 Մայիս 2005 երեկոյեան ժամը 7.30-ին
Հելիոպոլսոյ «Պըլըքտանեան Հանդիսասրահ»ին մէջ

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ ՀԱՄԵՐԳ

ԳԱՀԻՐԷԻ ՀԲԸՄ-Ի «ԾԻԱԾԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Ղեկավարութեամբ՝
Մօ. Միհրան Ղազէլեանի
եւ Տիկին Գոհար Ղազէլեանի
Դաշնակի Ընկերակցութիւն՝
Տիկին Նանօր Աբիկեան
ՍԻՐԱԼԻՐ ՀՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
Կիրակի 19 Յունիս 2005
ՈԳԵԿՈՉՈՒՄ ՔՍԱՆ ՀՆՉԱԿԵԱՆՆԵՐՈՒՆ ՆԱՀԱՏԱԿՄԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ
Կը խնդրուի ներկայ գտնուիլ
* * *
ԶԲՕՍԱՊՏՈՅՏ ԴԷՊԻ...
1-էն 4 Յուլիս 2005 (Երեք գիշեր, չորս օր)
Մանրամասնութիւնները յաջորդիւ
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՅՑ

Եղեռնի 90-ամեակի Առթիւ, Ապրիլ 20 եւ 21-ին Երեւանի Մէջ
Կայացած Միջազգային Համաժողովին Մասին
Ուրբաթ, 20 Մայիս երեկոյեան ժամը 8.30-ին
Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ
Ելոյթ կ'ունենայ
ՏԻԱՐ ՊԵՐՃ ԹԷՐԶԵԱՆ
Ատենապետ Գահիրէի Քաղաքական Ժողովի
Սիրալիր հրաւէր բոլորին
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Եղեռնի 90-ամեակին առիթով Երեւանի մէջ տեղի ունեցած ոգեկոչումին եւ Համաժողովին մասնակցեցաւ Գահիրէի Պատ. Քաղաքական Ժողովի Ատենապետ Տիար Պերճ Թէրզեան, որ հրաւիրուած էր ՀՀ Արտաքին Գործոց Նախարարութեան կողմէ:

Եղեռնի 90-ամեակին վերաբերեալ միջազգային համաժողովը տեղի ունեցաւ 20-21 Ապրիլին, Երեւանի «Մարիոթ-Արմենիա» պանդոկին մէջ, որուն ընթացքին ելոյթ ունեցան հայրենի ղեկավարներ եւ պաշտօնական ղէմքեր ինչպէս նաեւ բազմաթիւ երկիրներէ եկած բազմազգի մասնագէտներ, ներառեալ սփիւռքահայեր եւ Հայաստանի գիտնականներ: Ասոնցմէ զատ տեղի ունեցաւ Ապրիլ 24-ի աւանդական երթը դէպի Եղեռնի յուշարձան Կիրակի Ապրիլ 24-ի առաւօտեան: Նոյն երեկոյեան Ս. Գր. Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ էքումենիք աղօթք ի յիշատակ մեր նահատակներուն:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Հայոց Մեծ Եղեռնի 90-ամեակի ոգեկոչման առիթով կազմակերպուած հանդիսութեան իրենց բերած ազնիւ աջակցութեան համար, Գահիրէի Ազգային Իշխանութիւնը իր շնորհակալութիւնները կը յայտնէ

Տեարք՝ Ասատուրեան Եղբայրներուն
Նուպար եւ Հրաչ Սիմոնեան եղբայրներուն
Ռոպէր Թաշճեանին
Վարդ Ալեքսանեանին
«Ֆլօրապէլ» Հաստատութեան

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Գահիրէում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ «Համահայկական Երիտասարդական Միջազգային Կեդրոն» հիմնադրամը 2005թ. Յուլիսի 22-27-ը նախաձեռնել է կազմակերպել Համահայկական Երիտասարդական Երրորդ Համաժողովը:

Համաժողովին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկութիւններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ դեսպանութիւն:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Գէորգ Էքսէրճեանի մահուան տխուր առթիւ, Ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան 25 Տոլարք կը նուիրեն

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց չատ սիրելի եւ անմոռանալի ամուսնոյն, հօր, եւ մեծհօր Ողբ. Ժիրայր Նազարէթեանի մահուան 11-րդ տարելիցին տխուր առթիւ եւ անոր քաղցր յիշատակին, Տիկին Պերճուհի Նազարէթեան (ԱՄՆ), Տէր եւ Տիկին Լեւոն Նազարէթեան եւ զաւակունք կը նուիրեն.

«Արեւ»-ին	200
«Յուսաբեր»-ին	200
«Ջահակիր»-ին	200
Տիգրան Երկաթ Մշակութային Միութեան	200
Յառաջդիմասէր Մշակութային Ընկերակցութեան	100
Հ.Մ.Ը.Մ-Նուպարին (Աղեքս.)	100

(Բոլոր նուիրատուութիւնները ստանալ Աղեքս.Ազգային Առաջնորդարանէն)

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆԸ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ...

2

ժողովրդի մեծ ու անագորոյն ցաւը: Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ քաղաքակիրթ աշխարհը կը ղատապարտի Հայոց ցեղասպանութիւնը, եւ Թուրքիան ստիպուած կը լինի ճանաչել 20-րդ դարասկզբին մարդկութեան դէմ կատարուած հրէշաւոր ոճրագործութիւնը, որը սոսկ սպանդ չէր, այլ հայրենասպանութիւն»,- ասաց Յովհաննիսեանը:

Սեմինար-քննարկմանը «Հայոց ցեղասպանութեան հարատեւող ժառանգութիւնը» թեմայով գլխաւոր զեկուցմամբ հանդէս եկաւ Լոս Անճելըսում Քալիֆորնիայի Համալսարանի (UCLA) Արդի Հայոց պատմութեան Հայ կրթական հիմնարկութեան ամպիոնի վարիչ, փրոֆէսոր Ռիչարտ Յովհաննիսեանը:

Անդրադառնալով արդի գիտական աշխարհում Հայոց ցեղասպանութեան խնդրի չուրջ առկայ տեսակէտներին, զեկուցողն ընդգծեց, որ մեկնակերպերի որոշ տարբերութիւններով հանդերձ, մի հարցում բոլոր լուրջ գիտնականները՝ թէ հայազգի, թէ օտարերկրեայ, այդ թուում նոյնիսկ թուրք, համակարծիք են՝ Հայոց ցեղասպանութիւնը պատմական փաստ է եւ անժխտելի իրողութիւն: Վերջում փրոֆէսորը սիրայօժար պատասխանեց ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԸՆՏԱՆԻՔ
ԳԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
Ուրբաթ 17, Շաբաթ 18 եւ Կիրակի 19 Յունիս 2005
Մանրամասնութիւնները յաջորդիւ
Կը խնդրուի նկատի ունենալ եւ չխաչաձեւել

ՀՄԲՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)
Ուրբաթ 15, Շաբաթ 16 եւ Կիրակի 17 Յուլիս 2005
ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ՀԱՍԱ-ԵԳԻՊՏԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔ
Կը խնդրուի նկատի ունենալ

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնը խոր կսկիծով կը գուժէ մահը Ե.Գ.Մ.-ի Հոգաբարձութեան երկարամեայ Ատենապետ Ողբ.՝

ԳԷՈՐԳ ԷՔՍԷՐՃԵԱՆԻ

(Հինգշաբթի 28 Ապրիլ 2005, ի Յունաստան)

որ աւելի քան երեսունհինգ տարիներ իր ազնիւ ծառայութիւնը բերած է մեր եկեղեցիներու պայծառութեան:

Այս տխուր առթիւ Գահիրէի Ազգային Իշխանութիւնը եւ Ե.Գ.Մ.-ի Հոգաբարձութիւնը իրենց ցաւակցութիւնները կը յայտնեն իր այրիին՝ Տիկ. Քէթի Էքսէրճեանին եւ սգակիր հարազատներուն:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

* * *

Այս տխուր առթիւ «Ջահակիր»ի շրջանակը եւս կը յայտնէ իր ցաւակցութիւնները Ողբացեալին այրիին՝ Տիկին Քէթի Էքսէրճեանին եւ սգակիր հարազատներուն:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Հ.Բ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչական Ժողովը, ինչպէս նաեւ Եգիպտոսի շրջանակը ներկայիս կը ծանուցանեն, թէ Կիրակի 22 Մայիս 2005-ին, առաւօտեան ժամը 10.30-ին, յաւարտ Ս. Պատարագի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ Հոգեհանգստեան մասնաւոր պաշտօն պիտի կատարուի Միութեան բարերար անդամուհի՝

ՈՂԲ. ՍԱԹԵՆԻԿ ՃԱՆԻԿ ՉԱԳԸՐԻ

(ԾՆԵԱԼ ԹՕՓԱԼԵԱՆ)

մահուան 23-րդ տարելիցին առթիւ:

Եգիպտահայ մեծ բարերարուհիին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Կիրակի, 22 Մայիս 2005
Յիշատակ
ՍԱՐՏԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

Քաջարի Հերոսներուն, որոնց անունը եւ հերոսական խոյանքը միշտ պիտի յիշուի:

Կիրակի, 22 Մայիս 2005-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ յաւարտ Ս. Պատարագի, պիտի կատարուի մասնաւոր Հոգեհանգստեան պաշտօն:

Սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը 8.30-ին
Ս. Պատարագ առաւօտեան ժամը 10.00-ին

Թող Տէրը լուսաւորէ աղգասէր եւ հայրենանուէր բոլոր այն հերոսներուն հոգիները, որոնք փառքով ինկան, ազգային աղատագրական պայքարի ճանապարհին, կերտելով լուսաւոր էջ Հայոց Նոր Շրջանի Պատմութեան մէջ:

Ե. Գ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԵԼԳՈՆԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

Կիրակի 15 Մայիս 2005 կ.վ. ժամը 5:30-ին
ՄԱՐԶԱՀԱՆԴԷՍ
եւ
ԳԾԱԳՐՈՒԹԵԱՆ ՈՒ ՁԵՌԱՐՈՒԵՍՏԻ ՅՈՒՅԱԴՐՈՒԹԻՒՆ
Հովանաւորութեամբ
ՀՈԳՇ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ
Առաջնորդական Տեղապահ Եգիպտահայոց
Նախագահութեամբ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՀԷ ՊԷՆՕՀԱՆԵԱՆԻ

ՄԵՐՃԱՆԵԱՆ ԱԶԳ. ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ
Նուիրուած Մեսրոպեան Գիրերու 1600 Ամեակին
Կիրակի 29 Մայիս, 2005 Երեկոյեան ժամը 7-ին
«Պըլըքտանեան Հանդիսասրահ»ին մէջ
ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ՝
ՀՈԳՇ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ
ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ՝
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՐԱ ՔԷՈՀՆԷԼԵԱՆԻ
Սիրալիր հրաւէր բոլորին
ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
ՈՍԿԻՒՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	556.00
21 կարատ կրամը		69.50
18 կարատ կրամը		59.55

4, Ջողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՁԱԿԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1545 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 26 ՄԱՅԻՍ 2005 — ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե։ Դհկ. — عدد رقم ١٥٤٥ ـــ الخميس ٢٦ مايو ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ՀՕԳՇ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ ԸՆՏՐՈՒԵՑԱՒ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

Այսու կը ծանուցենք եգիպտահայ մեր բարեպաշտ ժողովըրդեան, թէ Կիրակի 22 Մայիս 2005-ին, Առաջնորդարանի սրահին մէջ տեղի ունեցաւ Թեմական Համագումար նիստը՝ ներկայութեամբ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Թեմական ժողովի անդամներու, նախագահութեամբ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի:

Համագումար ժողովը միաձայնութեամբ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդ ընտրեց

ՀՕԳՇ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԸ

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Այս առթիւ, «Ջահակիր» եւ իր չրջանակը սրտագին կը չնորհաւորէ ընտրեալ Հոգշ. Տ. Աչոտ Մնացականեանին, մաղթելով արեւչատութիւն եւ չարունակէ իր նպաստը բերել Եգիպտահայ գաղութի ազգային կեանքի զարգացման եւ ծաղկման:

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ՋՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՅԱՂԹԱԿԱՆ

Ընտրական թեկնածութիւններու յետս կոչումներու լոյսին տակ, ներքին գործոց նախարարութեան պաշտօնական աղբիւրներ հաղորդեցին, թէ՝ օրինական պայմանաժամէն առաջ (18 Մայիս 2005-ի կէս գիչեր) յետս կոչումներու հետեւանքով, Պէյրութի չրջանի հետեւեալ թեկնածուները ինքնաբերաբար կը չահին ընտրութիւնները:

Եղիկ ճէրէճեան (Հայ Առաքելական)	– Բ. Շրջանէն
Յակոբ Գասարճեան (Հայ Առաքելական)	– Գ. Շրջանէն
Ժան Օղասապեան (Հայ Առաքելական) –	– Գ. Շրջանէն
Սերժ Թուրսարգիսեան (Հայ Կաթողիկէ)	– Գ. Շրջանէն
Պասէմ Շապ (Ալեւտարանական)	– Ա. Շրջանէն
Միչել Ֆարաոն (Յոյն Կաթողիկէ)	– Ա. Շրջանէն

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինը իր հերթական նիստերուն ընթացքին քննարկեց յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւնները, ինչպէս նաեւ տարբեր ընտրաչրջաններու մէջ գտնուող հայկական աթոռներուն համար իրեն ներկայացուած թեկնածութիւնները եւ որոչեց 2005 թուականի երեսփոխանական ընտրութիւններուն Պէյրութի Բ. ընտրաչրջանէն մասնակցիլ թեկնածու առաջադրելով պետական երեսփոխան՝

ԸՆԿ. ՏՈՔԹ. ԵՂԻԿ ՃԷՐԷՃԵԱՆԸ

Կուսակցութեան թեկնածուն մաս կը կազմէ Սաատ Հարիրիի գլխաւորած «նահատակ վարչապետ Ռաֆիք Հարիրիի ընտրացանկ»-ին, որուն վրայ տեղ կը գրաւեն նաեւ հայազգի երեսփոխաններ Յակոբ Գասարճեան, Սերժ Թուրսարգիսեան եւ Ժան Օղասապեան (երեքն ալ Պէյրութի Գ. ընտրաչրջանէն):

Այս քայլով Ս.Դ. Հնչակեան Կուսակցութիւնը չանձնառու կ'ըլլայ իր բոլոր միջոցներով Պէյրութի երեք ընտրաչրջաններուն մէջ պայքարիլ «նահատակ վարչապետ Ռաֆիք Հարիրիի» ընտրացանկերուն ամբողջական յաջողութեան համար:

Տարբեր ընտրաչրջաններու, ինչպէս նաեւ Մեթնի եւ Միջին Պեքաայի հայկական աթոռներուն մասին կուսակցութեանս դիրքորոչումները կը յայտարարենք աւելի ուչ:

Ս.Դ.Հ.Կ. ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ

ԱՄԵՐԻԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԻՏԻ ՅԱՏԿԱՑՆԷ 85-90 ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ

Հայաստանի մօտ Ամերիկայի դեսպան Ճոն Էվրնս յայտարարեց որ Միացեալ Նահանգներու կառավարութիւնը ներկայ ելմտական տարւան ընթացքին, կը նախատեսէ 85-90 միլիոն տոլարի մարդասիրական օգնութիւն տրամադրել Հայաստանին: Ի դէպ, ելմտական տարին կ'սկսի 1 Հոկտեմբերին:

Դեսպանը նշեց որ ԱՄՆի կառավարութեան աջակցութեան ծրագիրներու հիմնական նպատակները կը մնան շրջանային կայունութեան ու անվտանգութեան ապահովումը, տնտեսական բարեփոխումները, ժողովրդավարական հաստատութիւններու բարգաւաճումն ու ամրապնդումը: Ճոն Էվրնս դիտել տուաւ նաեւ որ 2004ի ելմտական տարուան ընթացքին, Ամերիկա զանազան կազմակերպութիւններու միջոցով Հայաստանին տրամադրած է 90 միլիոն տոլար:

ՎԱՐՇԱՒԻՈՅ ՄԷՋ ԿԱՅԱՑԱՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԻԵԻ ՀԵՏ, ԲԱՅՑ ՈՉ ԷՐՏՈՂԱՆԻ ՄԱՄԵԴԵԱՐՈՎ .- «ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՏԱԼ ԳՐԱՒԵԱԼ Ե�օԹ ՇՐՋԱՆՆԵՐԸ»

Վարչաւիոյ մէջ աւարտեցաւ Եւրոպայի Խորհուրդի երրորդ գագաթաժողովը, որուն կը մասնակցէին 46 երկիրներու ղեկավարներ:

Ժողովին առընթեր տեղի ունեցաւ հանդիպում Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռոպերթ Քոչարեանի միջեւ: Սակայն, տեղի չունեցաւ Քոչարեանի սպասուող հանդիպումը, Թուրքիոյ վարչապետ Ռաջէփ Էրտողանի հետ:

Կիրակի, Մայիս 15-ի երեկոյեան Լեհաստանի մայրաքաղաք Վարչաւիոյ մէջ տեղի ունեցած է Ռոպերթ Քոչարեանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը:

Հանդիպումը բաղկացած է երկու մասով: Առաջին մասին՝ մօտ կէս ժամ, մասնակցած են Ռուսաստանի եւ Ֆրանսայի արտաքին գործոց նախարարները Սերգէյ Լաւրով եւ Միչել Բարնիէ, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահները: Այնուհետեւ՝ տեղի ունեցած է «ղեմ առ ղեմ», հանդիպում որ տեւած է մօտ երկու ժամ:

Հանդիպումի աւարտին երկու կողմերն ալ մամուլին որեւէ տեղեկութիւն չեն հաղորդած:

Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար էլմար Մամեդեարով հանդիպումէն յետոյ լրագրողներուն յայտնած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման որեւէ յստակ տարբերակ չեն քննարկած: «Ամենամեծ բարդութիւնը մանրամասնութիւններու մէջ է: Մենք կարողացած ենք չատ հարցերու մէջ համաձայնութեան գալ, սակայն կան խնդիրներ, որոնց չուրջ երկու պետութիւններու դիրքորոչումները մեծապէս կը տարբերին իրարմէ»,- ըսած է Մամեդեարով: Ան յայտարարած է նաեւ որ, Ռոպերթ Քոչարեան ու Իլհամ Ալիեւ իրենց հանդիպումէն յետոյ արտաքին գործոց նախարարներուն լիազօրած են 'չարք մը կարեւոր հարցերու չուրջ չարունակել բանակցիլ:

Էլմար Մամեդեարով Մայիս 16-ին «ATV» հեռուստաընկերութեան յայտնած է, որ Հայաստանը պատրաստ է ետ տալ գրաւուած եօթ չրջանները. «Անոնք համաձայնել են ետ տալ չրջանները եւ հիմա կը մտածեն միայն այն հարցի չուրջ, թէ երբ կատարել այդ»,- ըսած է Մամեդեարովը:

Ինչ կը վերաբերի էրտողան - Քոչարեան հանդիպումին, որու կարեւորութեան մասին կը խօսէին երկու երկիրներու դիւանագիտական չրջանակները, ապա այդ տեղի չէ ունեցած:

ԷՐՏՈՂԱՆ ՈՒ ՔՈՉԱՐԵԱՆ, ՎԱՐՇԱՒԻՈՅ ՄԷՋ, ՓՈԽԱՆԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ԻՐԱՐՈՒ ԱՍՊԱՐԷԶ ԿԱՐԴԱՑԻՆ

Քոչարեան Պնդեց Ցեղասպանութեան Վրայ, Էրտողան Ըսաւ Որ Հայերը Ինքնագոհացումի Կը Դիմեն

Վարչապետ Էրտողան ու Հայաստանի Նախագահ Քոչարեան Վարշաւիոյ մէջ ո՛չ միայն շինիչ հանդիպում մը չկրցան ունենալ, այլ նաեւ ընդհակառակը ա՛լ աւելի սրեցին մթնոլորտը:

Թուրքիա թերեւս կը սպասէր որ Հայաստանի կողմը հայկական ցեղասպանութեան պնդումներու հարցին մէջ քիչ մը աւելի ժուժկալ ըլլայ այս վեհաժողովի ընթացքին: Բայց Հայաստանի Նախագահը, ընդհակառակը, իր պաշտօնական ուղերձին մէջ յատկապէս օրակարգի բերաւ ցեասպանութեան հարցը եւ ընդգծեց թէ 1915-ի ինկնաւամեակի սա հանգրուանին վրայ Հայաստանի գլխաւոր նպատակն է միւս երկիրներուն ալ ընդունիլ տալ հայկական ցեղասպանութիւնը:

Ատոր փոխարէն Վարչապետ Էրտողան զգուշութեան հրաւիրեց այդ երկիրները, եւ սպառնալիքներ ըրաւ դիտել տալով որ Թուրքիոյ Խորհրդարանն ալ կրնայ փոխադարձաբար դատապարտութեան որոշումներ ընդունիլ անցեալի մէջ անոնց գործած ինչ ինչ ցեղասպանութիւններուն առընչութեամբ:

Վարչապետ Էրտողան բաւական ծանր ոճով է որ փոխադարձեց Նախագահ Քոչարեանի խօսքերուն եւ ըսաւ որ «Հայերը ցեղասպանութեան անհիմն պնդումներով ինքնագոհացումի կը դիմեն ու թրիպիւններու համար կը խաղան», այսինքն հանդիսատեսներու վրայ լաւ տպաւորութիւն գործելու ռազմավարութեան ետեւէ են:

«Պէտք է գիտնաք որ այս բոլորը մեզ բնաւ պիտի չպարտաւորեցնեն, ըսաւ Էրտողան իր ուղերձին մէջ, կարելի չէ որ Թուրքիա ընդունի այսպիսի պնդումներ: Ասիկա այսպէս պէտք է գիտցուի: Կարելի չէ տեղ

մը հասնիլ ցեղասպանութեան հարցը միշտ օրակարգի վրայ պահելով: Կը մտածեմ որ ատիկա Հայաստանի համար ալ օգտակար չէ»:

Քոչարեան իր ուղերձին մէջ բաւական ուժեղ առաջարկ մըն ալ ներկայացուց ու ըսաւ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնն ալ պէտք է ներմուծուի Եւրոպայի ամբողջականութեան մէջ: Այս առաջարկն ալ դժգոհութիւն պատճառեց Թրքական կողմին:

Թուրքիոյ Վարչապետը ըսաւ որ ինք սրահին մէջ չէր գտնուեր երբ Քոչարեան խօսած էր, այդ պատճառաւ ալ չկրցաւ անմիջապէս պատասխանել եւ յաջորդ օր միայն կրցաւ փոխադարձել անոր խօսքերուն:

Էրտողան կրկին յիշեցուց որ Թուրքիա Հայաստանը ճանչցած է, բայց դիւանագիտական կապեր չունի այդ երկրին հետ: Միայն թէ Թուրքիա բացած է օդային միջանցքը: Վարչապետը ըսաւ որ հիմա հրահանգած է նաեւ որ վերանորոգութեան ենթարկուի Վանի Ախթամարի հայոց

3

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅՈՑ ՏԱՌԵՐՈՒ ՇՈՒՐՋՊԱՐԸ՝ ՄԵՐ ԼԵՋՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿՈՉ

Մայիս 21-ին, Արագած լեռան փէչերուն, Աչտարակէն դէպի Արտաչատ տանող գլխաւոր մայրուղիի կողքին, բացումը կատարուեցաւ Հայոց գիրերու գիւտի 1600-ամեակին նուիրուած քանդակներու պուրակին:

Իւրաքանչիւրը մէկուկէս մեթր բարձրութեամբ երեսունվեց տառերը տեղադրուեցան զրեթէ նոյն մեծութեան պատուանդաններու վրայ եւ անոնց չուրջ պիտի ամրացուին փոքրիկ ժայռեր:

Ծաղիկներ ու 1500 եղեւնիներ պիտի զարդարեն մաչտոցեան գիրերու 1600ամեակին նուիրուած քարաստան-պուրակը: 4

2000 Հայորդիներու Հաւաք Փարիզի «Քանատա» Հրապարակին Վրայ ԺԱՔ ՇԻՐԱՔ ՆԱՄԱԿ ՄԸ Կ'ՈՒՂՂԷ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԻՆ

Կիրակի, Մայիս 22ին, Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու կազմակերպութեամբ, տեղի ունեցաւ քաղաքական հաւաք, Փարիզի «Քանատա» հրապարակին վրայ, Կոմիտասի յուչարձանին առջեւ, մօտ երկու հազար հայորդիներու մասնակցութեամբ:

Հաւաքի մասնակիցներուն անունով նամակ մը ուղղուեցաւ Ֆրանսայի նախագահ Ժաք Շիրաքի, պահանջելով անկէ յետաձգել տալ Թուրքիոյ հետ բանակցութեանց թուականը:

Հայ քաղաքական կուսակցութիւններու ու հայկական միութիւններու ներկայացուցիչներ խօսք առին հաւաքին ընթացքին, նչելով յատկապէս, թէ Թուրքիա հեռու կը մնայ տակաւին եւրոպական արժէչափերը որդեգրելէ ու կիրարկելէ:

ՌԱԿ-ի անունով խօսք առաւ Էմմոն Այվազեան, որ ըսաւ, թէ Թուրքիա պէտք չէ վերածուի Եւրոպայի զինուորական թեւին:

Ս.Դ.Հ.Կի անունով խօսք առաւ Արմէն Գույումճեան, որ նչեց տարուած հսկայական աչխատանքը ի նպաստ Հայկական ցեղասպանութեան ճանաչման:

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի անունով խօսք առաւ Թալին Թաչճեան, որ ներկայացուց եւրոպական չրջանակներու մէջ կատարուած ծանրակչիռ աչխատանքը եւ Յանձնախումբի յառաջիկայ առաջնահերթութիւնները:

Խօսք առաւ նաեւ Արեւմտեան Եւրոպայի կաթողիկոսական փոխանորդ Գիւտ արք. Նաքքաչեան, որ խօսեցաւ վերանորոգեալ ուխտի ու հայ ժողովուրդի յաղթանակին անխուսափելիութեան մասին:

2

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԱՐՄԷՆ ՏԱՏՈՒՐԻ ԾՆՆԴԵԱՆ 85-ԱՄԵԱԿՆ ՈՒ ԻՐ ՆՈՐ ԳԻՐՔԻ ԳԻՆԵՁՕՆԸ

Մարտ 13-ն էր, օրը Կիրակի, մռայլ էր ու անձրեւոտ, այդուհանդերձ կէսօրից յետոյ չատ չատերը պէտք է չտապէին դէպի Պոլսահայ Միութեան սրահ, որտեղ նչուելու էր արձակագիր Արմէն Տատուրի ծննդեան 85-ամեակը, գրական գործունէութեան 65-ամեակն ու «Համանուագ Բ.»ի գինեձօնը:

Եկել էր օրը, գուցէ նաեւ ուշացած, պատուելու եւ արժանին մատուցելու գրողին:

Բացման խօսքով հանդէս եկաւ Պոլսահայ Միութեան ատենապետ Յովհաննէս Գուլակ Աւետիքեանը:

Ողջունելով ներկաներին նա հակիրճ ձեւով ներկայացրեց գրողին, նրա գրական վաստակը եւ նոր հրատարակուած «Համանուագ Բ.» հատորը, ընթերցելով Երեւանի Պետական Համալսարանի երեք դոցենտների գրած գրախօսականը:

Այնուհետեւ Գերաչնորհ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը իր զեղեցիկ եւ հաճելի խօսքում օրհնութեան եւ բարեմաղթանքի խօսք ուղղեց Արմէն Տատուրին: «Նոր Օր» չաբաթաթերթի խմբագիր Վաչէ Սեմերճեանը խօսեց գրողի գրական ծառայութիւնների եւ «Նոր Օր»ում նրա երկրամեայ գործունէութեան մասին:

Գրողի գրական գործունէութեան մասին բանախօսութեամբ հանդէս եկաւ Երեւանի Խ. Արովեանի անուան մանկավարժական համալսարանի դասախօս Թամարա Մալխասեանը, որը խօսեց գրողի նոր գրքի «Համանուագ Բ.ի գրական արժանիքների մասին, վերլուծելով գրքի բոլոր բաժինները: Մի քանի գրութիւններ, որոնք մեր նոր կեանքից էին բանախօսը ենթարկեց խոր վերլուծութեան եւ համադրութեան, ինչպէս օր. «Վարորդը», «Տիար Իրականութիւն», «Նամակ Թոռնիկիս» եւ այլն, որտեղ Ա. Տատուրը տուել է, այսօրուան հայի կեանքի տխուր կողմերը իրաւացի եւ ճշմարիտ ձեւով եւ իր ցանկութիւնը, որտեղ ասւում էր. - Ինչ հրաչքով պիտի տեսնեմ, որ հայը այլեւս պիտի կառչի իր հողին ու ջրին, կեանքին ու արեւին, որպէսզի փրկի փչուրը Արարատի, որ հասել է մինչեւ այսօր:

Բանախօսը հանդիսութեան մասնակիցներին ներկայացրեց գրքի մասին ստացուած մի չարք արժէքաւոր վկայութիւններ, որոնք ստացուել էին ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Խ. Պալքճեանի, Սեդա Տէմիրճեանի, Յարութիւն Մատեանի, Յովնան Արքեպս. Տէրտէրեանի, Յովհաննէս Գուլակ Աւետիքեանի կողմից, եւ մայր հայրենիքից:

Բանախօսը նչեց, որ «Համանուագ Բ.» յիրաւի հայ գրականութեան մարգարիտներից է, իսկ այնտեղ զետեղուած գրութիւնները մնայուն են, միչտ արդիական: Եւ որ իրենց համար մեծ պատիւ է ճանաչել, աչխատակցել Արմէն Տատուրի հետ, մի մարդու, որը բաղմակողմանի ղարգացած է, հայասէր եւ մարդասէր:

Երեկոյի ընթացքում Մարիէթ Մինասեանը ընթերցեց Ա. Տատուրի «Ատկէ է» երգիծական գրութիւնը, հնչեց հայկական հոգեհարազատ երաժչտութիւն:

Գիրքը գինիով օծեցին եւ համտեսուեց 85-ամեայ գրողի ծննդեան կարկանդակը:

Արմէն Տատուրը յուզուած էր, նա իր չնորհակալական խօսքն աւարտեց Վ. Թէքէեանի խօսքով՝ «կեանքէն ինծի ի՞նչ մնաց, ինչ որ տուի ուրիչին, տարօրինակ այդ միայն»:

Երեկոն աւարտուեց ջերմ մթնոլորտում եւ անմոռաց տպաւորութիւններով:

«ՄԱՍԻՍ» ԹԱՄԱՐԱ ՄԱԼԽԱՍԵԱՆ

2000 Հայորդիներու Հաւաք Փարիզի «Քանատա» Հրապարակին Վրայ ....

1

ՌԱԿի Կեդր. վարչութեան անունով Վարուժան Սիրափեան ըսաւ, թէ Թուրքիա նախքան 1915ի ղէպքերու քննութեան մասին խօսիլը, իրականութիւնը պէտք է գտնէ իր իսկ արխիւներուն մէջ:

Հաւաքի աւարտին խօսք առաւ Հ.Յ.Դ.ի անունով Մուրատ Փափազեան, ըսելով. «Մենք պատերազմի մէջ ենք այս Թուրքիոյ դէմ, որ ոտնակոխ կ'ընէ մեր արդար իրաւունքները»: Ան ըսաւ, թէ արդէն չահած ենք բաղմաթիւ ճակատներու վրայ եւ անցնող 17 Դեկտեմբերը պարտութիւն մը չէր մեզի համար, որովհետեւ այդ թուականէն ի վեր Թուրքիոյ ղեկավարութիւնը իրարանցումի մէջ է: Մուրատ Փափազեան ըսաւ, թէ Թուրքիա ուչի ուչով կը հետեւի մեր միասնականութեան, զոր պէտք է անաղարտ պահենք: Ան ըսաւ, թէ այս տարի Ֆրանսական խորհրդարանը պէտք է ընդունի Հայկական Ցեղասպանութեան ուրացումը պատժող օրէնք մը:

ՇԻՐԱՔԻՆ ՆԱՄԱԿԸ

Ֆրանսայի նախագահ Ժաք Շիրաք Ֆրանսահայ գաղութին ուղղեց նամակ մը:

Հայ քաղաքական երեք կուսակցութիւնները ողջունեցին Շիրաքի նամակի խօսքերուն կչիռը, որուն մէջ ան Թուրքիայէն կը պահանջէ, որ մինչեւ վերջ տանի անցեալը առանց նախապայմանի քննելու գործընթացը, ըսելով, թէ Ֆրանսա համոզուած է, որ Թուրքիա պիտի հասկնայ անոր անհրաժեչտութիւնը, որովհետեւ այդ կը պահանջէ Քոփենհակընի չափանիչներու ոգին, որուն նկատմամբ Եւրոմիութեան անդամակցութեան իւրաքանչիւր թեկնածու պարտի կատարեալ յարգանք ցուցաբերել:

Միւս կողմէ, Ֆրանսայի նախագահը կ'ըսէ, թէ ինք Անգարայի ուչադրութիւնը հրաւիրած է Թրքական քրէական օրէնսգրքի մէջ տեղ գտած որոչ տրամադրութիւններուն վրայ: Խօսքը կը վերաբերի Հայկական Ցեղասպանութեան առնչուող յօդուածին: Ան յիչեցուց, թէ անցեալի քննութիւնը խափանելը չի համընկնիր Եւրոպական միութեան արժէքներուն:

ԱՊԱՔԻՆՈՒՄ ԿԸ ՄԱՂԹԵՆՔ

Այսու կը տեղեկանանք, թէ գաղութիս սիրուած եւ յարգուած անդամներէն՝ Պր. Կարպիս Եաղըճեան գործողութեան մը ենթարկուած է Շաբաթ, 21 Մայիս 2005-ի առաւօտեան Egypt Air-ի հիւանդանոցին մէջ: Ուրախ ենք որ գործողութիւնը բարեյաջող անցած է եւ ան այժմ տուն վերադառնելով ապաքինման չրջան մը կը բոլորէ:

Այս առթիւ ապաքինում եւ կատարեալ առողջութիւն կը մաղթենք մեր սիրելի բարեկամ Պր. Կարպիս Եաղըճեանին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՊԱՔՈՒԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

Ատրպէյճանական լրատուամիջոցները տեղեկացնում են, որ Ատրպէյճանի չուկաներում այսօր հանգիստ կարելի է ձեռք բերել հայկական արտադրութեան կոնեակ, հանքային ջուր «Ջերմուկ», ինչպէս նաեւ «Սիգարոն» տեսակի հայկական արտադրութեան ծխախոտ:

Փորձագէտների գնահատմամբ, ոչ պաչտօնական առեւտրային յարաբերութիւնները Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ երբեք էլ չէին դադարեցուել: Հիմնականում Ատրպէյճանից Հայաստան է արտահանւում նաւթամթերք, ձկնային արտադրանք, իսկ Հայաստանից Ատրպէյճան է արտահանւում էլեկտրատեխնիկա, թեթեւ արդիւնաբերական արտադրութիւն եւ սննդամթերք:

Առեւտրային յարաբերութիւնները իրականացւում են Վրաստանի եւ Իրանի միջոցով: Իսկ պետական մաքսատան աչխատակիցները նչել են, որ պետական կոմիտէն միջոցներ է ձեռնարկում հայկական արտադրանքի մուտքը Ատրպէյճան արգելելու եւ կանխելու համար:

Տեղեկատուութիւնը տարածել է ատրպէյճանական day.az գործակալութիւնը:

ՔՐՏԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ ԿԸ ԽՆԴՐԵՆ ՀԱՅԵՐԷՆ

Ցուցարերած լռութեան եւ մեղսակցութեան համար քրտական «Էօզկիւր Գինդեմ» թերթն՝ իր ինտերնետային էջում, անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան թեմային, ներողութիւն է խնդրել հայ ժողովրդից: Այս տեղեկատուութիւնը տարածել է «Մարմարան»:

Թերթը նկատել է, որ քրտական ինտերնետային էջում մեծ անդրադարձ կայ դարասկզբի դէպքերի, հայ ժողովրդի կրած զրկանքների ու տառապանքների մասին: Քրտական թերթը հայ ժողովրդից ներողութիւն է խնդրել նաեւ նրա համար, որ մինչ այժմ հարցի վերաբերեալ անհրաժեչտ քննարկում չի ծաւալել:

Ի վերջոյ Ժաք Շիրաք նչեց, թէ եւրոպական սահմանադրութեամբ, առաջին անգամ ըլլալով, հիմնական իրաւունքներն ու ազատութիւնները նոյնինքն Եւրոպայի կողմէ ընդունուած պիտի ըլլան:

Հայ քաղաքական երեք կուսակցութիւնները աւելցուցին սակայն, թէ նախագահը այդ նամակին մէջ չի խօսիր Թուրքիոյ հետ բանակցութեանց բացման թուականի յետաձգման մասին:

Միւս կողմէ, CCAF գոհունակութիւն յայտնեց Ժաք Շիրաքի այս յանձնառութեանց համար:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՄԷՋ

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս Աղեքսանդրիոյ Ազգային Իչխանութեան նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ Եգիպտահայ Հոգեւոր Պետերուն, մասնակցութեամբ մչակութային, բարեսիրական եւ մարզական, բոլոր կազմակերպութիւններուն տեղի ունեցաւ Մեծ Եղեռնի 90-րդ տարելիցին նուիրուած Համազգային Յուչատօն եւ Հոգեճաչ Ապրիլեան Եղեռնի, մեր մէկուկէս միլիոն նահատակներու անթառամ յիչատակին:

Կիրակի 24 Ապրիլ 2005-ի առաւօտեան ժամը 10-ին, Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ Ս. եւ անմահ Պատարագ: Պատարագիչն էր Աղեքսանդրիոյ Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Մուրատեան, չրջապատուած եկեղեցւոյ սարկաւագաց եւ ղպրաց դասէն, մասնակցութեամբ «Լուսաւորիչ» երգչախումբին:

Արարողութեան ներկայ եղած էր Եգիպտահայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեան, ներկայ էին նաեւ Ազգային Իչխանութեան անդամներ, մչակութային, բարեսիրական, մարզական միութեանց ատենապետներ եւ վարչական անդամներ, «Հ.Մ.Ը.Մ.-Կամք»-ի եւ «Հ.Մ.Ը.Մ.-Նուպար»-ի սկաուտական եւ կայտական չարժումները, որոնք պատուոյ պահակ կեցած էին Ապրիլեան Եղեռնի Յուչարձանին չուրջ, Հոգաբարձութեան անդամներ գլխաւորութեամբ իրենց ատենապետներուն, Պօղոսեան Ազգ. վարժարանի տնօրէնութիւնը, ուսուցչական կազմը եւ աչակերտութիւնը նաեւ հաւատացեալ ժողովուրդի հոծ բազմութիւն մը:

Յընթացս Ս. Պատարագի «Հրաչափառ» չարականի երգեցողութեան եւ եկեղեցւոյ դանգակներու ղօղանջման ներքոյ Ս. Խորան բերուեցաւ Հայրապետական Ս. Կոնդակը գրուած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ, նուիրուած Եղեռնի 90-ամեակին, որուն ընթերցումը կատարեց Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Մուրատեանը, ղոր ունկնդրուեցաւ ներկայ Հայ Հասարակութեան կողմէ յոտընկայս:

Ս. Պատարագի աւարտին, տեղի ունեցաւ Հոգեհանգստեան պաչտօն Հանդիսապետութեամբ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի:

Ապա եկեղեցւոյ դասին մէջ, յուչահանդիսութեան յայտագրին զեղարուեստական բաժնին իրենց մասնակցութիւնը բերին «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» երգչախումբը, ղեկավարութեամբ Օր. Լիտիա Խունկանեանի եւ երգեհոնահարութեամբ Պր. Կարի Պօհճելեանի, որոնք քառաձայն երգեցողութեամբ մեղի հրամցուցին «Ով Հայոց Աչխարհ», «Պահապան Ամենայնի» մենակատարութեամբ Օր. Քրիսթին Սէլուանիսի ու «Աղգին Աղերսը» եւ Օր. Լիտիա Խունկանեան մեներգեց «Տէրունական Աղօթք»ը:

Պօղոսեան Ազգ. վարժարանի աչակերտութիւնը եւս բերին իրենց մասնակցութիւնը արտասանութեամբ եւ երգչախումբով, ղեկավարութեամբ Տիկին Մարիա Հալաճեանի եւ երգեհոնահարութեամբ Պր. Կարի Պօհճելեանի: Խմբերգեցին «Հայ ենք մենք», արտասանեցին Ժիրայր Պէնօհանեան եւ Գարին Գավուքճեան՝ «Քիչ ենք, սակայն, հայ ենք» Պ. Սեւակի, ապա զուգերգով մասնակցեցան Ռաֆֆի Հալաճեան եւ Գարին Գավուքճեան «Հայրենիքիս հետ» երաժչտ. Ալեքսանտր Յարութիւնեանի: Որմէ ետք երգչախումբը երգեց «Քեզ Հայաստան» խօսք՝ Շ. Աղնաւուրի երաժչտ. Ժ. Կաովարենցի, մենակատարողներն էին Սարօն Խունկանեան, Սարգիս Մուրատեան, Գարին Գավուքճեան, Ռաֆֆի Հալաճեան եւ Տիկին Մարիա Հալաճեան: Ապա Տիկին Մ. Հալաճեան իր քաղցրահնչիւն ձայնով մեներգեց «Երազ իմ երկիր»՝ խօսք եւ երաժչտ. Ռոպերթ Ամիրխաննանի:

Օրուան պատգամախօսն էր աղեքսանդրահայ համայնքին քալ ծանօթ, Պատ. Քաղաքական ժողովի ատենադպիր Տոքթ. Արմէն Գավուքճեան, որ մօտաւորապէս կէս ժամ տեւող իր ելոյթին մէջ ամբողջական կերպով բացատրեց 24 Ապրիլ 1915-ին տեղի ունեցած եւ ծրագրուած Հայոց ցեղասպանութիւնը այդ օրերու Թուրք իչխանութեանց կողմէ:

Յուչահանդիսութիւնը վերջ գտաւ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի իմաստալից փակման խօսքով:

Ապա ներկաները թափօրով առաջնորդուեցան եկեղեցւոյ բակը կանգնած մեծ եղեռնին նուիրուած Յուչարձանին չուրջ, ուր Ազգային Իչխանութեան կողմէ ծաղկեպսակ մը դետեղուեցաւ ձեռամբ

3

ՄԵՆՔ ԵՒ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆՐՈՒԹԻՒՆԸ

«ՀԱԶԱՐԱՒՈՐ ՀԱՅԵՐ ԿՈՏՈՐՈՒԵՑԱՆ ԱՆԱՊԱՏՆԵՐՈՒ ՄԷՋ... ՈՒՐԻՇՆԵՐ ՎԵՐԱՊՐԵՑԱՆ ԽՈՏ ՈՒՏԵԼՈՎ ԵՒ ՆԵԽԱԾ ՋՈՒՐ ԽՄԵԼՈՎ»

Գրեց՝ ԴՈԿՏ. ՄՈՎՍԷՍ ՌԷՖԱԱԹ ԱԼ-ԻՍԱՄ

Թրգմ. ՅՈՎՀ. ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Որոշապէս յայտնի է, թէ 1915 Ապրիլ 24-ի երեկոյեան, Իթթիհատական թուրք իշխանութիւնները արգելափակած էին աւելի քան հարիւր հայ մտաւորականներ Կ. Պոլսոյ բանտերու մէջ, որոնք կը կազմէին հայ ժողովուրդին ընտրանին, առաջնորդող խաւը: Մայիս ամիսէն սկսեալ օսմանեան իշխանութիւնները հեռագրեր ուղարկեցին պետութեան զանազան չըրջաններ ու հրահանգեցին կառավարիչներուն եւ զինուորական դեկավարներուն, տեղահանել հայերը մայրենի իրենց բնագաւառներէն, պատրուակելով անոնց կեանքի պահպանութեան խնդիրը, օսմանեան զինեալ ուժերու դէմ գործող ռուսամէտ դաւաղիր հայերու դինեալ յարձակումներէն:

Կ. Պոլսոյ իշխանութիւններու հրահանգները ղրաւէս գործադրուեցան արեւելեան նահանգներու մէջ երկու հանգրուաններուն: Առաջինին նպատակն էր սպաննել կոուելու ատակ այր մարդիկը. իսկ երկրորդ հանգրուանին, նպատակադրուած էր Թրքական բանակին մէջ ծառայող հայ զինուորները զինաթափել եւ ձերբակալելէ ետք հաչուեհարթարի ենթարկել զանոնք, տեղահանուած անպաշտպան զանգուածին հետ, առանց ժամանակ տալու նախապատրաստութեան:

Կ. Պոլսոյ մէջ բանտարկուած հայ մտաւորականները բոլորն ալ կախաղան հանուեցան: Ոստիկանները առաջին հանգրուանին ներխուժեցին տարագիր հայերու բնակարաններէն ներս: Տարագիր զանգուածը կը ներկայացնէին ծերունիներ, կիներ եւ երախաներ: Սեփական գոյքերու յանձնախումբը, որ կազմուած էր ոստիկանութեան կողմէ, մեծ մասամբ իւրացուց հայերու ստացուածքները եւ տարագիրներու բնակարանները տրամադրեց Պալքանեան երկիրներէն գաղթող թուրք ընտանիքներուն:

Տարագրուող հայերը հետիոտն եւ ոմանք անոնց ետեւէն սայլերով յառաջացան իրենց ճակատագրի ճանապարհէն, չատեր յոգնութեան, քաղցին, ծարաւին չտոկալով մահացան, մնացեալները տառապանքի, յաճախակի յարձակումներու թիրախ եղան թուրք խուժանին եւ քիւրտ ցեղախումբերու, աւազակախումբերու: Հետզհետէ տարագիր հայերու թիւը նուազեցաւ, չատեր խնդրամահ եղան Եփրատ գետին մէջ (Տիարպեքիր), Սեւ ծովու (Տրապիզոնի) ափերուն եւ անոնց դիակները կեր եղան անօթի չուներուն, արծիւներուն: Ահա այս կերպն էր որդեգրուած թուրքերու կողմէ, գործադրելու դանգուածային կոտորած հայ ազգարնակչութեան դէմ:

Հայերու ցեղասպանութիւնը կատարուեցաւ գլխաւորաբար 1915 Մայիսէն-Յուլիս: Երեք ամիսներու ընթացքին տարագիրներէն մօտ 200 հազար հոգի կարողացաւ ապաստանիլ Կովկաս: Մօտ 200 հազար ուրիշներ բռնի թրքացումի ենթարկուեցան: Սպանդէն մազապուրծ փրկուեցան մօտ 50 հազար հայեր, որոնցմէ մաս մր հասաւ Հալէպ եւ Մուսուլ: Իսկ տարագրութեան ճանապարհին վրայ զոհուած կամ անհետացած են 700 հազար հայեր:

Իթթիհատական թուրքերը խիստ գրգռուած էին հայերու դէմ եւ անհանգիստ կը զգային Անատոլ եւ Կիլիկիա տարածաչրջաններու հայ բնակչութենէն եւ այդ իսկ պատճառաւ էր որ օսմանեան իշխանութիւնները պատեհ առիթէ սկսեցին գործադրել հայոց ցեղասպանութիւնը, նպատակ ունենալով արմատապէս բնաջնջել հայ ազգարնակչութիւնը Օսմանեան պետութեան մէջ:

Կ'արժէ յիշել, թէ օսմանեան իշխանութիւնները խմբաւորած էին տարագիր հայերը տեղափոխելու համար գլխաւոր երկու վայրեր: Առաջինը՝ դէպի Սուրիոյ հարաւակողմը եւ երկրորդը՝ դէպի արեւելք՝ երկու գետերու միջեւ գտնուող անապատային տարածք:

Հազարաւոր քիլոմեթր հեռաւորութեամբ ճամբայ կտրեցին հետիոտն տարագիր հայերը անբերեւակայելի տառապանքներով, որ կը պատկերացնէ հոգեզէզ անմարդկային արարք:

Տէր Զօրի անապատային չրջանը այնուհետեւ մնաց խորհրդանիշը յիշողութեան տարագիր հայերու ողջակիզման: Զարհուրելի գերեզմանը անթաղ մեռեալներուն: Այնտեղ հասնող տարագիրներէն մօտ 30 հազարը, որոնք ողջ մնացած էին, օսմանեան իշխանութիւններու կարգադրութեամբ փոխադրուեցաւ Մուսուլ 1916 Օգոստոսին, սակայն անապատային սահմանապահ ձիաւոր ուժերը, անոնցմէ մաս մր քարայրներու մէջ հաւաքեցին եւ քարիւղով հրկիզեցին: Այսպիսի բարբարոսական արարքներով օսմանեան իշխանութիւնները գործադրեցին Հայոց ցեղասպանութիւնը, որուն մարտիրոսացան, համաձայն հայկական տուեալներու մէկ ու կէս միլիոն, իսկ ըստ թրքական աղբիւրներու մօտ 700 հազար հոգի միայն:

Միջազգային հանրութիւնը ե՞րբ սկսաւ ճանչնալ օսմանեան իշխանութիւններու հայոց դէմ գործադրած զանգուածային սպանդը, որ ցեղասպանութիւն էր իսկապէս: Այս ճանաչումի կապակցութեամբ հայերու ամէն ջանքերը ապարդիւն մնացին մինչեւ եօթանասունական թուականները: 1983 Օգոստոսին էր միայն, որ Գանատայի մէջ կայացած Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ընթացքին ճանչցուեցաւ Հայոց ցեղասպանութիւնը եւ միաժամանակ կոչ ուղղուեցաւ ՄԱԿ-ին, պահանջելով անդամ պետութիւններու կողմէ ճանչցում Հայոց ցեղասպանութիւնը:

1984 Ապրիլ 16-ին, Ժողովուրդներու Մնայուն Atեանը կը դատապարտէ Օսմանեան պետութեան իշխանութիւններու կողմէ գործադրուած Հայոց ղէմ ցեղասպանութիւնը եւ Թուրքիոյ կառավարութենէն կը պահանջէ ճանչնալ Հայոց ցեղասպանութիւնը:

1984 Սեպտեմբեր 10-ին ԱՄՆ-ի Ներկայացուցչութեան Խորհուրդը կը հաւանի, ինչպէս նաեւ երկրին Նախագահը թիւ 247 որոշումի հիմամբ, յայտարարելով Ապրիլ 24-ը 1985-էն սկսեալ Նահատակաց Ոգեկոչման Օր, իբրեւ ոճարարք մարդկութեան դէմ:

Հայոց ցեղասպանութեան ճանաչումը սակայն պէտք է դիտել, որ մարդկայնութեամբ եւ ոչ ալ բարոյականութեամբ եղած է, այլ հիմնականօրէն չահագիտական առումով: Օրինակի համար, Ֆրանսայի մէջ ապրող հայ համայնքը խորհրդարանական ընտրապայքարին աղդեցութիւն ունի հաւասարակչռութեան տեսակէտով ու միչտ բարոյական աներկմիտ դիրքաւորում կ'որդեգրէ: Հայերը Ֆրանսայի մէջ կարեւոր սատար կը հանդիսանան երկրի տնտեսութեան զարգացման եւ Ֆրանսացիները գիտակից են անոր: Այսօր, անոնք Եւրոպական Միութեան Թուրքիոյ անդամակցութեան կողմ չեն եւ իրենց չահերէն թելադրուած, Եւրոպական Միութեան անդամ պետութիւններն ու մանաւանդ Ֆրանսան արգելք կը հանդիսանան Եւրոպական Միութեան Թուրքիոյ անդամակցութեան եւ քաջատեղեակ ըլլալով Թուրքիոյ Հայոց ցեղասպանութեան ժխտական դիրքաւորումին, նախապայման կը դնեն ճանչնալ Հայոց ցեղասպանութիւնը պայմանակէս: Ահա այս պայմանադրութեամբ, Եւրոպական Միութեան Թուրքիոյ անդամակցութեան արգելք կը դրուի:

(Յապաւումներով)

«Ալ-Ահրամ Ալ-Արապի» պարբերաթերթ,
7 Մայիս 2005, էջ 30-31

ԳԵՐՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ 1915-1916 ՓԱՍՏԱԹՈՒՂԹԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ

Ըստ Զօրեան Հիմնարկի հաղորդագրութեան, վերջերս Գերմանիոյ Համպուրկ քաղաքին մէջ հրատարակուած է Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան 1915-1916 թուականներու դիւանագիտական փաստաթուղթերը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ, խմբագրութեամբ «Տեր Շփիկէլ» հեղինակաւոր չաբաթաթերթի նախկին խմբագիր, Հայոց ցեղասպանութեան մասնագէտ՝ Վոլֆկանկ Կուսթի: 617 էջերէ բաղկացած գերմաներէն գիրքը կը պարունակէ 213 կարեւորագոյն հեռագրեր, նամակներ, տեղեկագրեր, որոնք վերոյիչեալ թուականներուն Պերլին ուղարկուած են օսմանեան պետութեան տարբեր քաղաքներուն մէջ գործող դիւանագիտական առաքելութիւններէ: Առաջին համաչխարհային պատերազմի ընթացքին, միայն գերմանացի դիւանագէտներուն եւ ռազմական ներկայացուցիչներուն կը թոյլատրուէր Թուրքիոյ տարածքէն չգրաքննուած դեկուցագրեր ուղարկել դէպի արտասահման: Հետեւաբար, անոնց զեկոյցները, որպէս Թուրքիոյ դաչնակիցի վկայութիւններ, բացառիկ կարեւորութիւն ունին Հայոց ցեղասպանութեան փաստը ամրագրելու տեսակէտէն:

ԷՐՏՈՂԱՆ ՈՒ ՔՈՉԱՐԵԱՆ, ՎԱՐԾԱԻԻՈՑ ՄԷՋ,

1

եկեղեցին, որ պիտի վերանորոգուի Թուրքիոյ Հայոց Պատրիարքին հետ ալ խորհրդակցաբար:

Թուրքիա ցեղասպանութեան նման չարագործութիւն մը չունի իր անցեալին մէջ», ըսաւ Վարչապետը: «Օսմանեան շրջանի հայերը օտար պետութիւններու խաղին եկան եւ ապստամբեցան: Օսմանցիները ըրին այն ինչ որ ստիպուած էին ընել: Մենք երբեք պիտի չընդունինք ցեղասպանութեան պնդումները», ըսաւ ան:

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու կը տեղեկացնենք թէ 10 Ապրիլ 2005 Աղեքսանդրիոյ Պատկ. Թեմական Ժողովի մասնակի ընտրութիւնը կատարուած ըլլալով՝ Թեմական Ժողովի 2005 տարեչրջանի անդրանիկ նիստը գումարուեցաւ Ուրբաթ, 13 Մայիս 2005-ին, կ.վ. ժամը 5.00-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ, նախագահութեամբ Եգիպտահայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի եւ ներկայութեամբ 23 երեսփոխաններու: Հոգչ. Հայր Սուրբին Տէրունական աղօթքէն եւ հոգւոցէն ետք նախկին Թեմական Ժողովի Փոխ-Ատենապետ Ողբ. Մանուկ Գալփաքճեանի եւ համայն ննջեցեալոցն աղգիս հայոց հոգւոցն ի հանգիստ:

Տեղի ունեցաւ Պատկ. Թեմական Ժողովի դիւանի ընտրութիւն միաձայնութեամբ ընտրուեցան հետեւեալ կազմը՝

Տիար Լեւոն Գաղթացեան	Ատենապետ
Տիար Նուպար Լէյլէկեան	Փոխ -Ատենապետ
Տոքթ. Էտուար Մանուկեան	Ատենադպիր

Նոյն նիստին տեղի ունեցաւ նաեւ Պատ. Քաղաքական Ժողովի անդամներու ընտրութիւնը, որմէ յետոյ նորընտիր անդամները Առաջնորդական Տեղապահ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի նախագահութեամբ իրենց անդրանիկ նիստը գումարելով՝ ընտրեցին իրենց դիւանը հետեւեալ կազմով.

Տիար Վահէ Պէնօհանեան	Ատենապետ
Տիար Հրանդ Վարժապետեան	Փոխ-Ատենապետ
Տոքթ. Արմէն Գավուքճեան	Ատենադպիր
Տիար Ալեքս Բէյիզեան	Գանձապահ
Տիար Յակոբ Մանուկեան	Խորհրդական
Տոքթ. Գարլօ Կարապետեան	Խորհրդական
Տոքթ. Արամ Գալայճեան	Խորհրդական

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Երեքչաբթի, 10 Մայիս 2005-ի երեկոյեան Գահիրէի Ազգային Առաջնորդարան այցելեց Հ.Ա. Առողջապահութեան նախարար Նորայր Դաւթեան, ուղեկցութեամբ Հայաստանի ոսկրածուծի հիմնարկի պատասխանատու Տիկին Նանի Օսկանեանի, Եգիպտոսի մօտ Հ.Ա. դեսպան Տոքթ. Ռուբէն Կարապետեանի եւ դեսպանութեան աչխատակիցներու:

Այցելու հիւրերը ընդունեցին Եգիպտահայոց Առաջնորդական Տեղապահ Տ. Աչոտ Վարդապետ Մնացականեան, Գահիրէի Հոգեւոր Հովիւ Տ. Զենոն ՔՀնյ. Բարսեղեան, Թեմական եւ Քաղաքական Ժողովներու ատենապետներ Տիար Անդրանիկ Մեսրոպեան եւ Տիար Պերճ Թէրզեան եւ Ազգային Իչխանութեան անդամներ:

Աչխատանքային երկօրեայ այցով Եգիպտոս գտնուող Հ.Ա. Առողջապահութեան նախարարը առաջնորդուեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ տաճար, որտեղ եկեղեցւոյ մասին բացատրութիւններ տրուեցան եւ այնուհետեւ Ազգ. Առաջնորդարանի դահլիճին մէջ Քաղաքական Ժողովի Ատենապետ Տիար Պերճ Թէրզեան ամփոփ կերպով ներկայացուց եգիպտահայ գաղութի անցեալն ու ներկան: Այնուհետեւ Պրն. Նախարարը Եգիպտոսի մէջ ձեռք բերուած նոր պայմանագիրներուն մասին պատմեց եւ Տեղապահ Հայր Սուրբը յաչողութիւններ մաղթեց հիւրերուն իրենց ձեռնարկած ծրագիրներուն համար:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՒԱՔ

Նախաձեռնութեամբ Մոնրէալի Եգիպտահայերու ընկերակցութեան, Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային հաւաքը տեղի կ'ունենայ 1-5 Սեպտեմբեր 2005, Թորոնթօ- Գանատայի մէջ:

Այս առթիւ կազմակերպուած է հինգօրեայ յատուկ յայտագիր:

Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային 2005 հաւաքի Եգիպտոս ներկայացուցիչներն են Տեարք՝

Գրիգոր Մարգարեան Գահիրէ՝ Հեռ. 4031796,

Վահէ Պէնօհանեան Աղեքսանդրիա՝ Հեռ. 4331520:

2

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՄԷՋ

Պատ. Քաղաքական ժողովի ատենապետ Պր. Վահէ Պէնօհանեանի եւ անցեալի Պատ. Քաղաքական ժողովի ատենապետ Պր. Վահան Ալեքսանեանի, ուր ես տեղի ունեցաւ Հոգեհանգստեան պաչտօնի արարողութիւն:

Յիչենք թէ, ի յարգանս մեր բիւրաւոր նահատակներու անթառամ յիչատակին ծաղկեպսակներ դրկուած էին նաեւ Պատկ. Թեմական Ժողովի ատենապետ Պր. Լեւոն Գաղթացեանի (որ հիւանդութեան պատճառաւ չի կրցաւ ներկայ գտնուիլ) եւ Հայ Կաթողիկէ Պատրիարքարանին կողմէ:

Առաջնորդարանի մուտքի սրահին մէջ ցուցադրուած էին խաւաքարտէ չրջանակներու վրայ օտար թերթերու, հիւպատոսարաններու, պետական պատասխանատու անձնաւորութեանց վկայութիւնները, որ մեծ հետաքրքրութիւն ստեղծեց ներկայ հասարակութեան մօտ:

Ապա տեղի ունեցաւ Համազգային հոգեճաչ մեր մէկ ու կէս միլիոն անչիրիմ նահատակներու յիչատակին, Պօղոսեան Ազգ. վարժարանի «Մելքոնեան» հանդիսասրահին մէջ:

Հասարակութիւնը մեկնեցաւ գոհունակ սրտով որ յարգած էր մեր նահատակներուն յիչատակը:

Յարգանք մեր մէկ ու կէս միլիոն անչիրիմ նահատակներու անթառամ յիչատակին, որ վաո պիտի մնայ մեր սրտերուն եւ հոգիներուն մէջ:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՅԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ԶԲՕՍԱՊՏՈՅՏ ԴԷՊԻ «ՌԱՍ ՍԷՏՐ»

«CONCORD ROYAL BEACH HOTEL»

Ուրբաթ 1 Յուլիսէն մինչեւ Երկուշաբթի 4 Յուլիս 2005
(Չորս օր, երեք գիշեր)
Երթուղարձ բարեխառնեալ օթօպիւսով,
կեցութիւն, նախաճաշ եւ ընթրիք
Մասնակցութեան սակ՝ Ե.Ո. 455.-
(Մինչեւ 12 տարեկան փոքրիկներուն մասնաւոր գին)
Տեղերը սահմանափակ են: Մանրամասնութեանց եւ
արձանագրութեանց համար դիմել հեռաձայնելով՝
Տիկին Սոնա Պալաեանի՝ 4176956
Պր. Սիմոն Չամքէրքէնեանի՝ 4838133
Արձանագրութեան վերջին պայմանաժամ՝ 20 Յունիս 2005

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԸՆԿԵՐԱՅԻՆ ՕՐ

Կարապետ Աղա Աբիկեան Հանգստեան տան մէջ
Պատսպարեալներու Ձեռային Աշխատանքներու Ցուցադրութիւն
Երաժշտութիւն, Անուշեղէններ, Մինի Պազար, Խաղեր
եւ Հաճելի Մթնոլորտ
Հովանաւորութեամբ՝
Եզիպտոսի Հայոց Թեմի Ընտրեալ Առաջնորդ
ՀՈԳԵՇՆՈՐՀ Տ. ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ
Կազմակերպութեամբ՝
Տիկնանց «*Այծեմնիկ*» Միութեան
Կարապետ Աղա Աբիկեան Հանգստեան Տան Վարչութեան
եւ
***«Քրիստոնեայ Ընտանիք»*-ի անդամներու**
Ուրբաթ, 10 Յունիս 2005-ի, առաւօտեան
ժամը 11-էն մինչեւ կէսօրուան ժամը 3
Սիրալիր հրաւէր բոլորին
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

18 Մայիս 2005-ին տեղի ունեցաւ ճաշկերոյթ ի պատիւ Կալուածոց Հոգաբարձութեան: Ընդունելութիւնը կազմակերպուած էր Թեմական ժողովի ատենապետ Տիար Անդրանիկ Մեսրոպեանի եւ իր ազնիւ տիկնոջ կողմէ, «Լը Փաչա» զբօսանաւուն վրայ:

Ճաշկերոյթէն առաջ նախ Պրն. Ա. Մեսրոպեան խօսք առնելով չնորհակալութիւն յայտնեց հրաւիրեալներուն իրենց ներկայութեան համար, ապա ներկայացուց օրուան նպատակը, որ յատկապէս գնահատելու համար էր Կալուածոց Հոգաբարձութեան կատարած նուիրեալ եւ հետեւողական աշխատանքը:

Այնուհետեւ Քաղաքական ժողովի ատենապետ Պրն. Պերճ Թէրզեան ամփոփ ներկայացուց այն ծաւալուն աշխատանքը, որ կալուածոց Հոգաբարձութիւնը պատասխանատուութեամբ յառաջ կը տանի:

Ապա Առաջնորդական Տեղապահ Տ. Աշոտ Վարդապետ Մնացականեանի գնահատանքի եւ չնորհակալութեան խօսքով աւարտեցաւ երեկոն:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Ջորեքշաբթի, 25 Մայիս 2005, կ.վ. ժամը 7-ին
«ԿԱԼԸՐԻ ՍԱՖԱՐԽԱՆԻ»-Ի ՄԷՋ ԳԱՀԻՐԷ

ՊՐՕՆՁԵԱՅ ԱՐՁԱՆԵՐՈՒ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ

ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ՝
ՍԱՐԳԻՍ ԹՕՍՈՒՆԵԱՆԻ

ՀԱՍՑԷ: 6 Պրազիլ փողոց, Ջամալէք, Գահիրէ: Ցուցահանդէսը բաց կը մնայ մինչեւ 25 Յունիս 2005: Ամէն օր առաւօտ ժամը 10-1 եւ կ.վ. ժամը 5-8 (Բացի Կիրակի օրերէն):

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաշտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Առաջնորդական Տեղապահ Հոգեչնորհ Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ Կրօնական Ժողովի որոշումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը
17 Յունիս 2005
22 Յուլիս 2005
19 Օգոստոս 2005
16 Սեպտեմբեր 2005
21 Հոկտեմբեր 2005
18 Նոյեմբեր 2005
16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը ղեւրացնելու համար հաստատուած է օթօպիւսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀԱՅՕՑ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

Միութեանս երկարամեայ վարչական եւ փոխ-ատենապետին Ողբ. Յարութիւն (Արթօ) Արթինեանի դառնակսկիծ մահուան քառասունքին տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Տիկին Սոնա Գուրթնուչեան եւ ընտանիք կը նուիրեն. 50

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐՈՒԽԱՆԻ ԱՐՈՒԵՍՏԸ» գիրքը, հեղինակութիւն՝ Սաթենիկ Մելիքեանի, որուն նախաբանը գրած է նախկին եգիպտահայ նկարիչ Յակոբ Յակոբեան:

Հեղինակը որպէս բովանդակութիւն տուած է մեծ երգիծանկարիչ Սարուխանի կեանքն ու ստեղծագործութիւնները նաեւ չատ մը երգիծանկարներու արտատպութիւնը:

Սոյն գիրքը լոյս ընծայուած է հովանաւորութեամբ Սարուխանի ղստեր՝ Տիկին Սեղա Սարուխան-Ներետեանի: 58 էջ, մաքուր տպագրութիւն, հրատարակութիւն՝ «Զանգակ – 97» Երեւան, 2004-ին:

ՀԱՅՈՑ ՏԱՌԵՐՈՒ ՇՈՒՐՋՊԱՐԸ՝ ՄԵՐ ԼԵԶՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿՈՉ

«Նիզ-Ապարան» Հայրենակցական միութեան նախաձեռնութեամբ, պուրակի բացումը վերածուեցաւ տօնակատարութեան, ուր ներկայացուեցան նաեւ Գիրերու գիւտին նուիրուած բեմականացումները:

Այս գաղափարը յղացուեցաւ «Միասնութեան Շուրջ Պար»ի ծիրին մէջ, որ տեղի պիտի ունենայ Մայիս 28-ին, երեկոյեան ժամը 15:00-ին:

Արագած լեռը չրջագծող 163քմ. մայրուղիներուն վրայ կայանալիք «Միասնութեան շուրջպար»ին մասնակցելու ցանկութիւն յայտնած են աւելի քան 250 հազար մարդ:

Արագած լեռը չղթայող մայրուղիները կ'անցնին Արագածոտնի եւ Շիրակի մարզերու 106 համայնքներու տարածքով: Արարողութիւնը պիտի նկարահանուի քանի մը ուղղաթիռներէ:

Համահայկական պարին մասնակցելու ցանկութիւն յայտնած են նաեւ Սփիւռքի հայկական համայնքներու ներկայացուցիչներ:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2005Թ. ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՁԱՐ

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՉԽԱՉԱԾԵԼ

ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԸՆՏԱՆԻՔ

ԳԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Ուրբաթ 17, Շաբաթ 18 եւ
Կիրակի 19 Յունիս 2005
Մանրամասնութիւնները
յաջորդիւ
Կը խնդրուի նկատի ունենալ
եւ չխաչածեւել

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

Ուրբաթ 15, Շաբաթ 16 եւ
Կիրակի 17 Յուլիս 2005
ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ՀԱՄԱ-ԵԳԻՊՏԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔ
Կը խնդրուի նկատի ունենալ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ – ԳԱՀԻՐԷ

Կիրակի 19 Յունիս 2005 կ.ե. ժամը 1.30-ին
«ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀ»ին ՄԷՋ
Հովանաւորութեամբ
ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏԵՐՈՒՆ

ՀՈԳԵՃԱՇ - ՈԳԵԿՈՉՈՒՄ

ՊՈԼՍՈՅ ՄԷՋ ԿԱԽԱՐԱՆ ՀԱՆՈՒԱԾ ՔՍԱՆ ՀՆՉԱԿԵԱՆՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ ԱՆՈՆՑ ՆԱՀԱՏԱԿՄԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ

Օրուան Պատչաճ Յայտագիրը

Հայ հասարակութիւնը հրաւիրուած է ներկայ գտնուելու սոյն Ոգեկոչման, յարգելու համար յիշատակը անքառամ մնացած մեր նահատակներուն:

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Կիրակի 29 Մայիս 2005

ԶԲՕՍԱՊՏՈՅՏ ԴԷՊԻ ԳԱՀԻՐԷ

ՊԱՍՔԷԹ–ՊՈԼԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Գահիրէի Հ.Մ.Ը.Մ.– ՆՈՒՊԱՐԻ Քոյր Միութեան

Պասքէթ – Պոլի Խումբին Հետ

Արձանագրութեան համար դիմել
՝ Պր. Արթօ Թոսունեանի, հեռաձայն՝ 4807425 մոպայլ՝ 012-2139578,
մինչեւ Հինգշաբթի 26 Մայիս 2005:

ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Այրի Տիկին Անի Արթինեան եւ զաւակները՝ Դանիա եւ Վահէ, Տիկին Սիրվարդ Արթինեան. Տոքթ. եւ Տիկին Եուսրի եւ Նայիրի (Արթինեան) Կուտա, այսու կու գան իրենց չնորհակալութիւնները յայտնելու Եգիպտոսի Թեմի առաջնորդական տեղապահ Հոգչ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի, Աղեքսանդրիոյ Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տէր Գրիգոր Քհնյ. Մուրատեանին, Բարեչնորհ աւագ սարկաւագ՝ Նաղարէթ Գարթալեանին, Հանգամանաւոր օտար անձնաւորութիւններուն, գլխաւորութեամբ Աղեքսանդրիոյ կառավարիչ Ն.Գ. զօրավար Մոհամմէտ Ապտ էլ Սալամ էլ Մահկուպին, Ազգային Իչխանութեան, Հ.Մ.Ը.Մ. «Նուպար» մարզական ակումբի վարչութեանց, սկաուտական վերի մարմինին, մշակութային, մարզական բարեսիրական միութիւններու վարչութեանց, «Արեւ» «Յուսարեր» եւ «Ջահակիր» թերթերու խմբագրութեանց, եւ բոլոր անոնց, որոնք իրենց սրտի խօսքը ըսին դամբանականներով, ինչպէս նաեւ բոլոր անոնց, որոնք անձամբ ներկայ ըլլալով, ծաղկեպսակ դրկելով, նամակով, հեռախօսով եւ կամ զանազան ազգային հաստատութիւններու կամ միութիւններու նուիրատուութիւններ կատարելով եւ իրենց ցաւակցութիւնները յայտնելով, վչտակցեցան իրենց ամուսնոյն, հօր, իրենց չատ սիրելի զաւկին եւ եղբօր՝ Ողբ.

ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ (ԱՐԹՕ) ՎԱՀԷ ԱՐԹԻՆԵԱՆԻ

մահուան եւ քառասունքին տխուր առթիւ:

ՄԵՐՁԱՒԵԱՆ ԱԶԳ. ՍԱՆԿԱՊԱՐՏԷԶ

ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ

Նուիրուած Մեսրոպեան Գիրերու 1600 Ամեակին

Կիրակի 29 Մայիս, 2005 Երեկոյեան ժամը 7-ին
«Պըլըքտանեան Հանդիսասրահ»ին մէջ
ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ՝
ՀՈԳՇ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ
ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԹԵՄԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ՝
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՐԱ ՔԷՕՀՆԷԼԵԱՆԻ

Սիրալիր հրաւէր բոլորին

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Գահիրէում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ «Համահայկական Երիտասարդական Միջազգային Կեդրոն» հիմնադրամը 2005թ. Յուլիսի 22-27-ը նախաձեռնել է կազմակերպել Համահայկական Երիտասարդական Երրորդ Համաժողովը:

Համաժողովին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկութիւններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ դեսպանութիւն:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԵՒՐԱՅ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	548.00
21 կարատ կրամը		68.50
18 կարատ կրամը		58.70

4, Ջողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՅԱՀԱԿԻՐ ՕՐԱԹԵՐԹ - ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع
TCHAHAKIR
Armenian Weekly
P.O.Box 2111 (Cairo),
Tel: 4530327, Fax:(202)4522282
E-mail:tchahagir@journalist.com.

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1546 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 16 ՅՈՒՆԻՍ 2005 ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե։ Դիակ. عدد رقم ١٥٤٦ — الخميس ١٦ يونيو ٢٠٠٥

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

90 ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ԿԱԽԱՂԱՆ ԲԱՐԹՐԱՑԱՆ 20 ՀՆՉԱԿԵԱՆ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ, ՅԱՆՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ

Փառաւորելով Քսաններուն գաղափարանուէր սխրանքը, 90-րդ անգամ ըլլալով կ՚ոգեկոչենք անոնց հերոսավայել նահատակութիւնը:

Արդարեւ Պոլսոյ Սուլթան Պայազիտ հրապարակին վրայ, 90 տարիներ առաջ կախաղան բարձրացան Քսան Հնչակեան հայորդիներ, իրենց իրիտասարդ կեանքը նուիրաբերելով յանուն հայ ժողովուրդի ազատագրութեան:

Հայկական ազատագրական պայքարին մէջ չկայ այնքան նշանակելի, այնքան ցնցող, որքան Քսան կախաղաններու դէպքը: Եւ այդ՝ հակառակ իր կրած անմիջական ճախողանքին, դեռ եւս կը մնայ մեծ, հպարտացնող եւ յիշատակութեան արժանի:

90 տարիներէ ի վեր հայ ժողովուրդը ամէն տարի Յունիս 15-ին, պահ մը կը մտամփոփուի եւ կը պատկերացնէ այն ծրագիրը, զոր գործադրել յանձն առին Փարամազներն, Արամներն ու Վանիկները, վասն հայրենիքի եւ հայ ժողովուրդի ազատագրութեան եւ իրենց թանկագին կեանքերը զոհաբերեցին այն խորանին առջեւ, որուն լուսաւոր կանթեղին մէջ ամէն տարեդարձի հայ ժողովուրդը պարտի մշտավառութեան իւղը աւելցնել ու հաղորդուիլ այդ հերոսներուն գաղափարներով:

Հայ ժողովուրդի պատմութեան վերջին հարիւրամեայ շրջանի տարեգրութեան մէջ անոնց անունները որպէս հայրենիքի եւ ազգի ազատութեան ու փրկութեան համար նահատակուած վկաներ, անջնջելի պիտի մնան նոյն գաղափարին եւ նոյն վսեմ իտէալին համար զոհուած մեր ժողովուրդի բազում այլ զաւակներու անուններուն կողքին:

Քսանները եղան հայ քաղաքական առաջադէմ մտքի ներկայացուցիչները յատկապէս 1905-15 ինկող ժամանակամիջոցին: Քանզի անոնք օժտուած էին ճշմարտացի գաղափարներով: Բովանդակ հայութեան մէջ եղան միակ կանխատեսողը հայ ցեղասպանութեան եւ զգուշացուցին հայկական տարբեր հատուածներ:

Կրնայինք մենք մեզի խնայել ահաւոր դժբախտութիւններ որոնք աղէտահար դարձուցին մեզ, եթէ միայն, իր ամբողջութեանը մէջ հայութիւնը առաջնորդուէր քսաններու ապատգամով եւ քաղաքականութեամբ: Եթէ Մեծ Եղեռնի նախօրէին, մեր ժողովուրդը միահամուռ ծառանար ոսոխին դէմ ինչպէս ըրաւ, կարճ միջոց մը ետք, Սարդարապատի մէջ:

Ամէն տարի արժանաւավայել լրջութեամբ եւ յարգանքով կը նշենք ու կ՚ոգեկոչենք յիշատակը հայ յեղափոխութեան ամենէն փայլուն եւ դիւցազնական դրուագներէն, 19-րդ դարու թրքական արիւնարբու բռնապետութեան դէմ, հայ ժողովուրդի մղած ազգային ազատագրական պայքարի փառապսակը հսկնդիսացող Հնչակեան Քսան գաղափարի անձնուրաց առաքեալներուն, որոնք կախաղաններուն վրայ իրենց թանկագին կեանքերը զոհաբերելով, յետնորդ սերունդներուն կտակեցին ազատասիրութեան, հայրենասիրութեան եւ խիզախութեան լաւագոյն ձգտումներուն հետ, հայ ժողովուրդի արիւնոտ դատը հետապնդելու նուիրական աւանդը:

Ուստի Քսաններու յարութեան այս տօնին, վերանորոգենք մեր ուխտը, անշեղօրէն քալելու Քսան հերոսներու փշոտ ճանապարհէն, քաջ գիտնալով որ գաղափարի հերոսները չեն մեռնիր:

Օսմանեան կայսրութեան համար 1887 թուականէն Ս.Դ. Հնչակեան Կուսակցութիւնը լուրջ վտանգ մը կը ներկայացնէր, որովհետեւ ան ըլլալով դրօշակակիրը հայ ազատագրական պայքարին, կ՚ուռճանար յեղափոխականներով, որոնք կուգային խախտելու Օսմանեան կայսրութեան հիմքերը, որոնց նպատակը ուրիշ բան չէր, եթէ ոչ՝ Ամբողջական Հայաստանի գոյառումը: Եւ ահա կ՚արձանագրուէին մեր պատմութեան յեղափոխական դրուագները Սասունի ու Զէյթունի մէջ, Պապը Ալիի եւ Գում Գափուի մէջ, առաջնորդութեամբ Հնչակեան անձնուէր գործիչներու: Վերջապէս Հնչակեան կուսակցութիւնը կը զօրանար ու կը ծաւալէր, սարսափ ստեղծելով կայսրութեան մօտ:

Այս հանգրուանին, Օսմանեան կայսրութեան ղեկը ստանձնած Իթթիհատականները կը ծրագրէին բնաջնջումը ողջ ժողովուրդի մը: Այս հայացինջ ծրագիրը չգործադրելու ուղղութեամբ, չկար այլընտրանք, բացի անձնազոհ խոյանքէ, որ ստանձնեց Ս.Դ.Հնչակեան Կուսակցութիւնը: Որովհետեւ ան չէր հաւատար 1908-ի թրքական սահմանադրութեան, որ վերջ տալով Սուլթանական բռնատիրութեան, կը յայտարարէր նոր կարգ ու սարք: Հետեւաբար կուսակցութեան նպատակը Մեծ Եղեռնը կանխել էր: Սակայն դժբախտաբար անսպասելի դաւաճանութեան մը պատճառով թրքական կառավարութիւնը կ՚իմանար Հնչակեան այդ յանդուգն որոշումը:

Վերջապէս կը ձերբակալուին 140 գործիչներ: 1915-ին կեղծ դատավարութենէ մը ետք անոնցմէ 22-ը կը դատապարտուին մահապատիժի: Եւ որովհետեւ անոնցմէ երկուքը՝ Սապահ Գիւլեան եւ Բ. Վարազդատ կը գտնուէին արտասահման, քսան ձերբակեալները 1915 Յունիս 15-ին կը մահանային կախաղաններու ծողպափայտերուն վրայ:

Այո, Քսանները մահացան, բայց կախաղաններու վրայէն աւետեցին հայ ժողովուրդի եւ հայրենիքի լուսաշող առաւօտը: Եւ իրաւամբ 3

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԻՆՍՔԵԱՆ ԽՄԲԱԿԻ ՀԵՏ

Հայաստանի Արտաքին Նախարար Վարդան Ոսկանեան 8 Յունիսին, Վիեննայի մէջ հանդիպում մը ունեցաւ Մինսքեան Խմբակի համանախագահներ՝ Սթիվըն Մանի (ԱՄՆ), Եուրի Մէրզլեաքովի (Ռուսաստան) եւ Պէռնար Ֆասիէյի (Ֆրանսա) հետ:

Հանդիպման ընթացքին քննարկուեցան Ղարաբաղեան հարցի լուծման գործընթացին առընչուող կարգ մը հարցեր, որոնք կը բխէին Հայաստանի ու Ատրպէյճանի Նախագահներու միջեւ Վարշաւիոյ մէջ կայացած հանդիպման մօտեցումներէն:

Ճշդուեցան Մինսքեան Խմբակի միջնորդութեամբ 17 Յունիսին Փարիզի մէջ նախատեսուած Ոսկանեան-Մամէտեարով հանդիպման մասին կարգ մը մանրամասնութիւններ:

Նոյն օրը, Նախարար Ոսկանեան աշխատանքային այցելութեամբ Վիեննայէն Ուաշինկթըն մեկնեցաւ: Հոն կը նախատեսուին հանդիպումներ Արտաքին Նախարար Քոնտոլէեցա Ռայսի եւ Նախագահ Պուշի Ազգային Անվտանգութեան հարցերով խորհրդական Սթիվըն Հէտլիի հետ:

Թուրք մամուլն ալ կը նշէ թէ հիշդ այս օրերուն, երբ ԱՄՆ կը գտնուին Թուրքիոյ Վարչապետն ու Արտաքին Նախարարը, Ոսկանեանի Ուաշինկթըն ներկայութիւնը կրնայ առիթ դառնալ որպէսզի ան հանդիպում ունենայ Թուրքիոյ իր պաշտօնակիցին հետ: Մինչեւ իսկ, թուրք մամուլը այն կարծիքը կը յայտնէ թէ այս առիթով կարելի է վերականգնացնել Էրտողան-Քոչարեան երկխօսութիւնը, որ անցեալները ընդհատուած էր հայկական ցեղասպանութեան պնդումներու հետեւանքով:

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ.Ի ՀՈՎՈՒԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՍԿՍԱԻ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄ

Շուրջ չարաթէկ մը ի վեր քաղաքս կը գտնուի Ամենայն Հայոց Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոս, ընդառաջելով Արեւմտեան Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հրաւէրին:

Վեհափառ Հայրապետը Լոս Անճելըսի միջազգային օդակայանը ժամանեց Յունիս 1ին, 2005. կէսօրէ ետք ժամը 5ին: Օդակայանին մէջ դինք դիմաւորելու եկած էին Թեմիս բարեջան առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան, Արեւելեան Թեմի առաջնորդ Գերշ. Տ. ածակ Արք. Պարսամեան, Արեւմտեան Թեմի նախկին առաջնորդ՝ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեան, ինչպէս նաեւ Թեմական որհուրդի եւ այլ կազմակերպութիւններու ներկայացուցիչներ: Ամենայն Հայոց Հայրապետի չքախումբին մաս կը կազմեն Ս. Էջմիածնի երիցագոյն միաբան՝ Գերշ. Տ. Ներսէս Արք. Պողապալեան, գաւազանակիր Հոգշ. Տ. Գեղարդ Արեղայ Վահունի, երգահան Ռոպերթ Ամիրխանեան, Սուրբէն Տէր Գրիգորեան (Երեւանի բժշկական ֆաքիւլթէի տնօրէն), Վրէժ Մարկոսեան եւ Վիլէն Յակոբեան:

Օդանաւակայանի չաւ կարճ ընդունելութենէն ետք Վեհափառի չքախումբը ոստիկանութեան առաջնորդութեամբ երեկոյեան ժամը 7:15ին ժամանեց Փասատինայի «Ritz Carlton» չքեղ պանդոկը: Այստեղ՝ հանդիսութեանց գլխաւոր դահլիճին մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոս ընդունուեցաւ «Հրաշափառ» չարականով եւ աւանդական աղ ու հացով:

Օդանաւակայանի հեռաւորութեան եւ ապահովութեան խիստ միջոցառումներուն հետեւանքով Գարեգին Բ. Կաթողիկոսին պաշտօ- 4

ՎԵՆԵՏԻԿԻ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԷՆ ԿԸ ՊԱՀԱՆՋԷ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆԸ ԿՈՉ Կ՚ԸՆԷ «ՈՉ» ՔՈՒԷԱՐԿԵԼՈՒ

Վենետիկի յանձնաժողովը իր տեսակէտները ներկայացուցած է Մայիս 11-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմէ առաջին ընթերցմամբ ընդունուած Սահմանադրական փոփոխութիւններու նախագիծի վերաբերեալ:

Վենետիկի յանձնաժողովի աշխատանքային խումբի անդամները արտայայտած են իրենց խոր անբաւարարութիւնը նախագծի վերաբերեալ, քանի որ Յանձնաժողովի պահանջներու մեծ մասը նկատի չէ առնուած, մասնաւորապէս այն դրոյթները, որոնք կ՚առնչուին նախագահի եւ խորհրդարանի միջեւ ուժերու հաւասարակշռման, ինչ որ կ՚ենթադրէ Ազգային Ժողովի դերի ուժեղացում, դատական իշխանութեան անկախութեան եւ Երեւանի քաղաքապետի ընտրովի դառնալուն, նախագահի կողմէ նչանակման փոխարէն:

«Սահմանադրական փոփոխութիւններու նախագիծը արմատական փոփոխութիւններու կարիք ունի նախքան Խորհրդարանի կողմէ երկրորդ ընթերցումը»,- ըսած է Վենետիկի յանձնաժողովի փինլանտացի անդամ Գարլօ Տուորին:

Աչխատանքային խումբի անդամները նաեւ յայտնած են, որ եթէ սահմանադրական նախագիծէն ներս ամբողջութեամբ հաչուի չառնուին Վենետիկեան յանձնաժողովի դիտողութիւնները, Եւրոպայի հետ Հայաստանին մերձեցումը կը վտանգուի:

Աչխատանքային խումբի ներկայացուցիչները պիտի այցելեն Հայաստան՝ այս բոլոր հարցերը իչխանութիւններուն հետ քննարկելու համար:

Մայիս 31-ին Հայաստանի Ազգային ժողովի «Արդարութիւն» եւ «Ազգային միաբանութիւն» ընդդիմադիր խմբակցութիւնները հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ մը, կոչ ընելով հանրաքուէի պարագային «ոչ» ըսել սահմանադրական փոփոխութիւններու նախագիծին: 2

ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳԻՒՂԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐՈՒՄ ԿԸ ՇՆՈՐՀԷ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ

Հասարակածային Գիւղայի նախագահ Թեոդորօ Օբիանգ Նգուէմայի կիրակի, Յունիս 5-ին ներում է չնորհել 6 Հայաստանցի օդաչուներին, ովքեր պետական յեղաչրջման փորձին մասնակցելու համար ափրիկեան այս երկրում դատապարտուել էին երկարատեւ ազատազրկման:

«Ֆրանսփրես» գործակալութեան փոխանցմամբ, ներումը չնորհուել է որպէս մարդասիրական քայլ՝ նախագահ Նգուեմայի 63-ամեակի կապակցութեամբ, որը Հասարակածային Գիւղայում նչում է որպէս ազգային տօն:

Հասարակածային Գիւղայի նախագահի հրամանագրի համաձայն, 6 հայ օդաչուները պէտք է անմիջապէս ազատ արձակուեն եւ «յանձնուեն լիազօրուած իչխանութիւններին, որոնք կը հետեւեն, որ օդաչուները տեղափոխուեն Հայաստան»:

Անցած տարուայ Մարտին հայ օդաչուները ձերբակալուել էին, իսկ Նոյեմբերին դատապարտուել 14-էն 24 տարուայ ազատազրկման՝ Հասարակածային Գիւղայի նախագահի դէմ 2

ԹՈՒՐՔԻԱ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ Կ՚ԵՆԹԱՐԿՈՒԻ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՅԵՏԱՋԳՈՒՄԻՆ ՊԱՏՃԱՌԱԻ

Պոլսոյ Պողազիչի Համալսարանի կողմէ Մայիս 25-27-ը ծրագրուած «Կայսրութեան փլուզման չրջանին օսմանեան Հայերը. գիտական պատասխանատուութեան եւ ժողովրդավարութեան հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովը անորոչ ժամանակով յետաձգուեցաւ, երբ Իսթանպուլի գլխաւոր դատախազը սպառնաց քրէական պատասխանատուութեան ենթարկել գիտաժողովի կազմակերպիչները:

«Ռոյթըր» գործակալութեան համաձայն, գիտաժողովը յետաձգելու որոչումը արժանացած է Եւրամիութեան սուր քննադատութեան: Եւրամիութեան երկիրներէն մէկու բարձրաստիճան դիւանագէտը «անհաւատալի» անուանած է գիտաժողովի կապակցութեամբ Թուրքիոյ արդարադատութեան նախարար Սեմիլ Ճիչեկի յայտարարութիւնը: «Այդ ոչ միայն կը սպաննէ կառավարութեան քաղաքականութիւնը հայկական հարցով, այլ նաեւ կը սպաննէ Եւրամիութեան Թուրքիոյ անդամակցութեան ի նպաստ ցուցաբերուող աջակցութիւնը», ըսած է դիւանագէտը, որ փափաքած է անանուն մնալ:

Ճիչեկ «դաւաճանութեան» մէջ մեղադրած էր միջազգային գիտաժողովի կազմակերպիչները:

ՔՈՒԷՅԹ

Մեծ Եղեռնի 90-Ամեակ
ԱՊՐԻԼԵԱՆ ՈԳԵԿՈՉՈՒՄ ՔՈՒԷՅԹԻ ՄԷՋ

Մեծ Եղեռնի ոգեկոչման հանդիսութիւններու ծիրէն ներս Համայն Հայութեան հետ քուէյթահայութիւնն ալ նչեց Հայկական Ցեղասպանութեան 90-ամեակը:

Կիրակի, 24 Ապրիլի առաւօտեան, Քուէյթի Սուրբ Վարդանանց եկեղեցւոյ մէջ հոծ թիւով աղգայիններու ներկայութեան տեղի ունեցաւ պատարագ եւ հոգեհանգիստ Մեծ Եղեռնի զոհերուն յիշատակին: Քուէյթի եւ Արաբական Ծոցի երկիրներու թեմին կաթողիկոսութեան փոխանորդ, Գերաչնորհ Կորիւն Արք. Պապեան իր խօսքին մէջ անդրադարձաւ հայ ժողովուրդին կրած տառապանքին՝ չեչտելով, թէ Հայոց Ցեղասպանութիւնը անջնջելի պիտի մնայ պատմութեան մէջ:

Հոգեհանգստեան պաշտօնէն ետք Հ.Մ.Մ.-ի եւ Հ.Մ.Ը.Մ.-ի սկաուտները միասնաբար ծաղկեպսակ մը դետեղեցին, եկեղեցիին չրջափակին մէջ, Մի-ծեռնակարերդի յուչահամալիրին՝ օրինակով կառուցուած յուշակոթողին առջեւ:

Երեկոյեան, հովանաւորութեամբ Գերչ. Կորիւն Արք. Պապեանի եւ կազմակերպութեամբ Քուէյթի Ազգային Վարչութեան, ընդ որում՝ Ս.Դ.Հ.Կ.-ի ներկայացուցիչ Ընկերուհի Մարինա Արսլանեան եւ Հ.Մ.Մ.-ի ներկայացուցիչ Ընկ. Նազարէթ Ջարմենեան, Ս. Վարդանանց եկեղեցւոյ մէջ տեղի ունեցած յուչատօնին քուէյթահայութիւնը իր ձայնը միացուց աչխարհասփիւռ հայութեան պահանջատիրական կոչին եւ անգամ մը եւս իր յարգանքի տուրքը մատուցեց 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան զոհ գացած 1.5 միլիոն նահատակներուն:

Հայաստանի Հանրապետութեան քայլերգէն ետք, որ կատարուեցաւ «Նարեկացի» երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ Պր. Գէորգ Հաճեանի եւ դաչնակի ընկերակցութեամբ Տիկ. Նարինէ Առաքելեան-Մարգարեանի, յանուն Ազգային Վարչութեան հանդիսութեան բացման խօսքը կատարեց Պր. Եղիա Կարպուչեան, որ անդրադարձաւ Հայկական Ցեղասպանութեան, Հայ ժողովուրդի յարութեան եւ Հայ Դատի պահանջատիրութեան պայքարին: Ան դիտել տուաւ, որ ժամանակը չի կրնար մոռացութեան մատնել պատմութեան ամենէն զարհուրելի թուականներէն մէկը, երբ թուրքը փորձեց բնաջնջել ամբողջ ազգ մը: «Թէ Իմ Հայրենեաց» եւ Զինուորի Մօր Երգը» խմբերգներէն անմիջապէս ետք, Ընկերուհի Հուրի Տօնոյեան ապրումով ասմունքեց Սիամանթոյի «Խեղդամահ»-ը: Հայրենի տաղանդաչատ դաչնակահարուհի Տիկին Նարինէ Առաքելեան-Մարգարեան մեծ վարպետութեամբ մեկնաբանեց Կոմիտասի «Կռունկ»-ը: Տիկին Մայտա Մովսէսեան ասմունքեց Սիամանթոյի «Դարերու Վրէժ»-ը:

Օրուան բանախօսը՝ Պր. Նազարէթ Պէրպէրեան, իր խօսքին մէջ անդրադարձաւ հայ ժողովուրդի առջեւ պարզուած նոր մարտահրաւէրներուն, ազգային նոր ոգեմաւարութիւն մը որդեգրելու անհրաժեչտութեան, Թուրքիոյ կողմէ չարունակուող ուրացման քաղաքականութեան, Հայաստանի վրայ բանող ճնչումներուն, ինչպէս նաեւ Հայ Դատի աննահանջ երթին: Ան ըսաւ, որ մեր ժողովուրդին առջեւ պարզուած մարտահրաւէրներէն է Հայաստանի անվտանգութեան երաչխաւորումը: Բանախօսը դիտել տուաւ, թէ Թուրքիա կը փորձէ ուրացումի եւ պատասխանատուութենէ խուսափումի յատուկ քաղաքականութիւն որդեգրել, որովհետեւ ան կը գիտակցի, որ իր՝ Եւրոպական Միութեան անդամակցութեան ճամբուն վրայ Հայկական Ցեղասպանութիւնը կրնայ արգելք հանդիսանալ: Յարգելի բանախօսին չահեկան ելոյթին յաջորդեցին «Նարեկացի» երգչախումբի կատարողութեամբ «Զարթիր Լաւ», «Գարեգին Նժդեհի Երգը» եւ «Հայ Ապրինք Եղբայրք» երգերը: Օրդ. Վեհանոյչ Դաւթեան խոր ապրումով ասմունքեց հատուածներ «Հայոց Տանթէականն»-էն: Տպաւորիչ էր Պր. Գէորգ Հաճեանի կատարողութեամբ «Գարուն Ա»-ի մեկնաբանութիւնը:

Ոգեկոչման փակման խօսքը արտասանեց Գերաչնորհ Կորիւն Արք. Պապեան՝ չեչտելով, թէ 90-ամեակը անկիւնադարձային հանգրուան մըն է Հայ ժողովուրդին համար: Ան նչեց, թէ Հայոց Ցեղասպանութենէն 90 տարի ետք օղակը սկսած է նեղնալ ցեղասպան Թուրքիոյ չուրջ, իսկ հայ ժողովուրդին առջեւ կը բացուին նոր մարտահրաւէրներ: Գերաչնորհ Հայրը նչեց, թէ հայութեան պահանջատիրութիւնը չի սահմանափակուիր միայն Ապրիլ 24-ով, այլ ան անհրաժեչտ է որ մաս կազմէ հայութեան առօրեային:

Իր խօսքին աւարտին, Գերաչնորհ Հայրը փառք տուաւ Հայ ժողովուրդի նահատակներուն, ինչպէս նաեւ անոնց կտակը անչէջ պահած ու Հայ Դատի պայքարին երթին վրայ անսոնջ աչխատանք տարած բոլոր հայորդիներուն:

«ԱՐԱՐԱՏ» ՆԵՐԿԱՅ ՄԸ

Հայաստանի Արտաքին Պետական Պարտքը 1 Միլիառ 153,919 Միլիոն Տոլար

2005ի Մարտ 31ի դրութեամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմած է 1 միլիառ 153,919 միլիոն տոլար:

Ըստ ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներու՝ պետական պարտքի 90.4 տոկոսը բաժինն է բազմակողմանի վարկատուներուն, 66.8 տոկոսը կամ 770,932 միլիոն տոլարը՝ Համաչխարհային դրամատան, 1.9 տոկոսը կամ 21,722 միլիոն տոլարը՝ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական դրամատան, 3.6 տոկոսը կամ 41,122 միլիոն տոլարը՝ Գիւղատնտեսութեան զարգացման միջազգային հիմնադրամին, իսկ Եւրոպական միութեան եւ Միջազգային դրամական հիմնադրամին՝ համապատասխանաբար, 0.2 տոկոսը եւ 17.9 տոկոսը կամ 2,593 միլիոն տոլարը եւ 206,619 միլիոն տոլարը:

Ընթացիկ տարուան առաջին եռամսեակի ընթացքին պետական պարտքի տոկոսավճարները կազմած են 2,524 միլիոն տոլար, ինչը 0.8 տոկոսով աւելի է նախորդ տարուան նոյն ժամանակաչրջանի ցուցանիչներու համեմատ:

2005ի առաջին եռամսեակին փակուած է 8,807 միլիոն տոլարի պետական պարտք:

Հայաստան Իբրեւ Դէտ Կը Մասնակցի ՆԱԹՕի Ռազմափորձերուն

Լիթուանիոյ մէջ սկսած են ՆԱԹՕի "Gintarine viltis 2005" ռազմափորձերը, որոնց կը մասնակցին 2 հազարէն աւելի զինուորականներ՝ ՆԱԹՕի անդամ 12 երկիրներէ:

Առաջին անգամ ըլլալով, ռազմափորձերուն կը մասնակցին Ատրպէյճան եւ Վրաստան:

Դէտի կարգավիճակով կը մասնակցին նաեւ Հայաստան եւ Ռուսիա:

Ռազմափորձերուն, որոնք պիտի չարունակուին մինչեւ Յունիս 18, կը մասնակցին Ատրպէյճան, Գերմանիա, Հոլանտա, Էսթոնիա, Լաթվիա, Լեհաստան, Լիթուանիա, Քանատա, Մեծն Բրիտանիա, Վրաստան եւ Ֆինլանտա:

1 ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅԻ...

յեղաչրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:

Նոյն մեղադրանքն էր ներկայացուել նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրիտ Թաթչերի որդուն՝ Մարք Թատչերին, որը Հարաւային Ափրիկայում իրեն մեղաւոր էր ճանաչել միայն այդ երկրի օրէնքները խախտելու համար եւ չուրջ կէս միլիոն տոլարի տուգանք վճարել:

Հայաստանցի օդաչուները, որոնք հայկական օդանաւով Հասարակածային Գվինեա էին ժամանել 2004 թուականի Յունուարին, մինչեւ ձերբակալութիւնը հասցրել էին ընդամէնը մէկ թռիչք կատարել դէպի Գոնկոյի Դեմոկրատական Հանրապետութիւն:

Հայաստանցի օդաչուների ազատ արձակման համար ջանքեր էին գործադրում Հայաստանի իշխանութիւնները եւ Համաչխարհային հայկական գոնկրէսի եւ Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը:

Նոյնպէս կը տեղեկանանք թէ՝ ազատ արձակուած հայ օդաչուները Մոսկուա պիտի ժամանեն վաղը 10 Յունիսին, ապա պիտի վերադառնան Հայաստան:

ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ – ԳԱՀԻՐԷ

15 Ապրիլ 2005-ին գումարուած Ընդհանուր ժողովին ընթացքին, ընտրուեցաւ Միութեանս վարչութիւնը հետեւեալ կազմով՝

Տիկին Շաքէ Երզնկացեան	Ատենապետուհի
Տիկին Տիանա Սիմոնեան	Փոխ-ատենապետուհի
Տիկին Ծովիկ Եանըզեան	Ատենադպրուհի
Տիկին Ժաղլին Փարթամեան	Գանձապահ
Տիկին Մայտա Պօյաճեան	Խորհրդական
Տիկին Հերմինէ Վարժապետեան	Խորհրդական
Տիկին Նուարդ Աւագեան	Խորհրդական
Տիկին Գալօլին Արսլանեան	Օժանդակ
Տիկին Նանոր Աբիկեան	Օժանդակ

** Խմբագրութիւնս կը չնորհաւորէ նորակազմ վարչութիւնը եւ կը մաղթէ բեղուն գործունէութիւն:*

Յիսուս ըսաւ. *«Թո՛ղ տուէք այդ մանր տղոցը եւ մի արգիլէք ատոնք ինծի գալէն, վասն զի երկնքի թագաւորութիւնը այդպիսիներունն է»:*

Մատթէոս 19:14

Այսու կը ծանուցանենք թէ
Նախաձեռնութեամբ՝
Հայ Քրիստոնեայ Ընտանիքի
Հովանաւորութեամբ՝
Եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ
Հոգեշնորհ Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի
Եւ
Գահիրէի Ազգային Առաջնորդարանի
Կիրակնօրեայ Հոգեւոր Դաստիարակութեան Ծրագրին
մասնակցող 6-15 տարեկան մանուկներուն
եւ պատանիներուն համար,
երկրորդ տարին ըլլալով կազմակերպուած է

«ՃԱՄԲԱՐ»

Ուրբաթ 17 Յունիս 2005 կէսօրուայ ժամը 2-էն
մինչեւ Կիրակի 19 Յունիս 2005 երեկոյեան ժամը 7-ը:
Մանրամասնութիւններու համար դիմել՝
Ռոպէր Թաշճեանի՝ 012-2159932
Արաքսի Յովակիմեանի՝ 010-5005966
Անի Պօղոսեանի՝ 012-3197455

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆ

ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ ԿՈՒՄԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՈՒԵՑԱՒ ՐԱՖՖԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Մայիս 30-ին կայացաւ «Ժառանգութիւն» կուսակցութեան երրորդ հերթական համագումարը: Սակայն նոր ստեղծուող արեւմտամէտ դաչինքի մասին բեկումնային յայտարարութիւններ, ինչպիսիք սպասւում էին, չեղան:

Աւելին, ելոյթ ունեցողներն իրենց խօսքում պարսաւում էին մեր երկրի անկախութիւնն ու ինքնիչխանութիւնը կասկածի տակ դնող քաղաքական ուժերին. «Եթէ գտնուի մի մարդ, որ իր երկիրը չի համարի ինչ-որ գերտէրութեան փորպոստ, կամ չի սպասի այլ գերտէրութեան աջակցութեան, այլ երկիրը կը դիտի որպէս ինքնիչխան պետութիւն, միայն այդ դէպքում հնարաւոր է ունենալ, հզօր իրաւական երկիր»,- իր խօսքում ասաց «Ժառանգութիւն» վարչութեան անդամ Հրայր Թովմասեանը:

Ողջոյնի խօսք ասաց «Արդարութիւն» դաչինքի ղեկավար Ստեփան Դեմիրճեանը, որը րնտրութիւններից յետոյ ձեւաւորուած կուսակցութեան քաղաքական նորամուտը ողջունելով, ասաց, որ Հայաստանում ժողովրդավարութիւնն այլընտրանք չունի եւ ժամանակի հրամայականն է:

«Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանը համագումարի մասնակիցներին յիչեցրեց, որ ժառանգել ենք փակ սահմաններով ու կոռումպացուած իչխանութիւններով երկիր, բայց պարտաւոր ենք կտակել սերունդներին բաց սահմաններով, ժողովրդավարական ու տարածաչրջանային ինտեգրացիոն գործընթացների ակտիւ մասնակից պետութիւն:

Սոցուժերի միութեան քարտուղար Աչոտ Մանուչարեանը կոչ արեց միասնութեան. «Մեր քաղաքական ընտրանին պէտք է հասկանայ, որ միայն միասնութեան չնորհիւ է հնարաւոր հասնել յաղթանակի: Իսկ ԱԻՄ նախագահ Պարոյր Հայրիկեանն էլ նկատեց, որ մեր քաղաքական դաչտը պէտք է սովորի ընդունել սեփական սխալներն ու ձախողումները եւ նոր ուժին ճանապարհ տայ: Ինքը յիչեցրեց, որ թէեւ անկախութեան գաղափարական մարտիկներն իրենք էին, բայց այսօր չկայ իր ու իր սերնդակիցների երազած անկախութիւնը: Եւ դրանում նաեւ իրեն մեղադրեց:

ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Յովհաննիսեանն ընտրուեց «Ժառանգութիւն» կուսակցութեան նախագահ: Սակայն նախքան ընտրութիւնը, նա աւելի քան մէկ ժամանոց ելոյթ ունեցաւ, որտեղ ներկայացրեց հակիրճ պատմական ակնարկ մեր պատմութեան, յաղթանակների Մայիսի, առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետութիւնների հիմնադիրների մասին:

Նա կոչ արեց չդատափետել ոչ առաջին, ոչ երկրորդ հանրապետութեան հիմնադիրներին, քանի որ եթէ չլինէին դրանք, հնարաւոր է, որ չլինէր նաեւ երրորդ հանրապետութիւնը: Նա յիչեց Կարէն Դեմիրճեանին ու Վազգէն Սարգսեանին, զարաբաղեան հերոսամարտը:

1 ՎԵՆԵՏԻԿԻ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԷՆ ...

«Առաջին ընթերցմամբ ընդունուած նախագիծը մերժում է երկրի ժողովրդավարացման համար անհրաժեչտ փոփոխութիւնները եւ միտում ունի պահպանելու երկրի անձնիչխանական համակարգը», - ըսուած է յայտարարութեան մէջ, որը ստորագրած են ընդդիմադիր խմբակցութիւններու ղեկավարներ Ստեփան Դեմիրճեանը եւ Արտաչէս Գեղամեանը:Մայիսի 11-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունուած սահմանադրական փոփոխութիւնների նախագիծը մերժում է երկրի ժողովրդավարացման համար անհրաժեչտ փոփոխութիւնները եւ միտուած է երկրում անձնիչխանական համակարգի պահպանմանը»:

Սրանից ելնելով, «Արդարութիւն» եւ «Ազգային միաբանութիւն» խմբակցութիւնները յայտարարում են.

1.-Ներկայացուող սահմանադրական փոփոխութիւնների նախագիծը հանրաքուէի դնելու դէպքում մենք կոչ ենք անելու «ոչ» ասելու այդ նախագծին:

2.-Իրական ժողովրդավարական սահմանադրական բարեփոխումները այլընտրանք չունեն - իրականացուելու են օրինական իչխանութեան հաստատումից յետոյ»:

Հայ Ազգային Ազատագրական Պայքարի Ռահվիրաներէն

ՓԱՐԱՄԱԶ

Հայ ազատամարտի պատմութեան մէջ Փարամազ այն քիչ անձնաւորութիւններէ է, որ իր մէջ կը խտացընէ ե՛ւ յեղափոխականը, ե՛ւ մտաւորականը, ե՛ւ քաղաքական գործիչը: Փարամազ Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան ճամբով ո՛չ միայն ծառայած է հայ ժողովուրդին, այլ՝ օսմանեան եւ ցարական լուծերուն տակ տառապող ազգերուն եւ նոյն բռնատիրութեանց տակ հեծող այլազգի չահագործուող խաւերուն:

Փարամազի կեանքը՝ Մեղրիէն մինչեւ Կ. Պոլիս, եղաւ համակ նուիրում, ինքնազոհաբերում եւ գուպար մը անդադրում:

Ո՞վ է տարօրինակ անունով այս յեղափոխական տիտանը, ո՞վ է արտասովոր անունով այս գրչի ու դէնքի մարդը, որ իւրաքանչիւր Հնչակեանի համար, իրօք, տիպարն է օրինակելիութեան, հայրենասիրութեան եւ գաղափարապաշտութեան:

Փարամազ, իսկական անունով Մատթէոս Սարգիսեան, ծնած է Մեղրի, 1863 թուականին: Նախնական կրթութիւնը կը ստանայ ծննդավայրին մէջ: 1878-ին կ'ընդունուի էջմիածնի Գէորգեան ճեմարանը, ուր կ'ուսանի մինչեւ 1883 թուական: Այդ օրերուն, Գէորգեան ճեմարանը կ'նոար աղգային-յեղափոխական բուռն մթնոլորտով, որուն այդ ժամանակաշրջանի ուսանողները յետագային դարձան անուանի յեղափոխականներ, քաղաքական ու աղգային գործիչներ: Ճեմարանին մէջ ան կը մկրտուի Հնչակեան եւ 4-րդ դասարանէն դուրս գալով կը նետուի յեղափոխական կեանքի: Նախ կը հաստատուի Նախիջեւանի ձեռնոց վիճղր՝ որպէս ուսուցիչ-քարոզիչ: Ապա կ'անցնի Պարսկաստանի Հիւսիսը գտնուող Արտապիլ քաղաքը, իբրեւ ուսուցիչ, ուր կը հիմնէ հնչակեան մասնաճիւղ մը: Արտապիլէն ետք կը հաստատուի Թաւրիզիոյ սահմանամերձ Սալմաստ քաղաքը, ուր կ'աշխուժացնէ տեղւոյն հնչակեան չրջանակը. հոն կը հաստատէ, մնայուն դիմադրական վարչական մարմին մը:

1894-ի Սասնոյ ապստամբութենէն եւ 1896-ի Վանի հերոսական ինքնապաշտպանութենէն ետք, Վանի հնչակեան մասնաճիւղը Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութենէն կը խնդրէր Վան ուղարկել լիազօր ղեկավար մը՝ մարտական գործերը կազմակերպելու համար: Հնչակեան ղեկավարութիւնը նպատակայարմար կը նկատէր Փարամազը առաքելու Վան: Վանի մէջ մասնիչ հայու մը ցուցմունքով ոստիկաններ կը պաչարեն այն թաղը, ուր իջեւանած էին Փարամազն ու իր դէնքի ընկերները: Տեղի կ'ունենայ հարցանաձգութիւն, ու թաւրք զօրքը կը ձերբակալ, Փարազմն ու իր ընկերները: Անոնք ամիսներ կր մնան բանտին մէջ, ենթարկուելով ահաւոր տանջանքներու: Աւելի ուշ, 1897 Նոյեմբերին, Վանի մէջ կը սկսի Փարամազի դատավարութիւնը: Դատավարութեան ընթացքին Փարամազի արտասանած ճառը հայ քաղաքական մչակոյթի նուաճումներէն մէկը կարելի է համարել, ուր Փարամազ կ'արտայայտէ այնպիսի յառաջդիմական ու մարդասիրական գաղափարներ, որոնք այսօր իսկ հաղիւ սկսած են կիրարկուիլ եւրոպական կարգ մը երկիրներու մէջ:

Դատավարութիւնը կր տեւէ մինչեւ 1898 Փետրուար, իսկ վճիռը կը տրուի Օգոստոսի 1-ին, երբ կ'որոշուի, որպէս ռուսահպատակ Փարամազը յանձնել ցարական կառավարութեան, որպէսզի գործադրեն Փարամազի մահապատիժը: Ան նախ կը մնայ թրքական բանտի մէջ, ապա կը յանձնուի ռուսերուն: Ռուսերը զինք կը բանտարկեն մինչեւ 1900 եւ ապա ազատ կ'արձակեն:

1908-ի Երիտասարդ Թուրքերու յեղաչրջումէն ետք Փարամազի յեղափոխական ասպարէզը կը դառնայ Արեւմտեան Հայաստանը: Հնչակեան կուսակցութիւնը կ'որոշէ պրեթի, առանձին հակա-իթթահատական բուռն պայքար ծաւալել նոյնինքն Օսմանեան Կայսրութեան սրտին մէջ: Այդ ծիրէն ներս Արեւմտեան Հայաստանի, Փոքր Հայքի, Կիլիկիոյ տարբեր հայաչատ չրջաններու մէջ հնչակեան քարոզիչներ ու յեղափոխականներ ժողովուրդը կը հրաւիրեն արթնութեան, դիմելով պայքարի եւ քաղաքական սթափութեան. այդ գործիչներէն կը փայլին յատկապէս Ստեփան Սապահ - Գիւլեան եւ Փարամազ: Անոնք իրենց հրապարակային ելոյթներուն եւ ճառերուն մէջ անվստահութիւն կը յայտնեն երիտթուրքերու դէմ՝ անվանելով «հայոց դահիճներ»՝ կանխատեսելով անոնց հայաջինջ քաղաքականութիւնը:

Որպէս կուսակցական գործիչ կը չրջի Կովկասի կարգ մը չրջաններ, կը հասնի մինչեւ Պուլկարիա, Ռումանիա, Պարսկաստան եւ եւրոպական ոստաններ:

1913 Սեպտեմբեր 5-ը անկիւնադարձային նչանակութիւն ունեցող թուական մը կ'ըլլայ Փարամազի համար: Ոչ միայն Փարամազի, այլ Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան եւ հայ ժողովուրդի պատմութեան համար: Այդ օր, Ռումանիոյ Քէօսթենճէ (Քոսթանցա) քաղաքին մէջ տեղի կ'ունենայ Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան 7-րդ Ընդհանուր Ժողովը: Ժողովը կ'առնէ յանդուգն, պատմական եւ իսկապէս հեռատես որոչում մը: Ս.Դ. Հնչակեան Կուսակցութիւնը կ'որոշէր փիղիքապէս վերացընել իթթիհատական եռեակը՝ Թալաթը, ճեմալն ու Էնվերը եւ այդպիսով կանխել ցեղասպանութեան վերահաս սպառնալիքը: Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան համար այլընտրանք ու միջին ճանապարհ չկար. կա՛մ Հնչակեանը պիտի վերացնէր իթթիհատական պարագլուխը, կա՛մ Իթթիհատ պիտի ոչնչացնէր հայ ժողովուրդը: Ս.Դ. Հնչակեան Կուսակցութիւնը կը ստանձնէր պատմական պատասխանատուութիւն մը՝ հանդէպ ազգին ու պատմութեան, իր ուսերուն կը վերցնէր աննախադէպ յանձնառութիւն մը՝ ողջ հայ ժողովուրդին նկատմամբ: Ժողովը Փարամազը կ'ընտրէ կուսակցութեան գերագոյն մարմնի՝ Կեդրոնական Վարչութեան անդամ՝ Ս. Սապահ-Գիւլեանի եւ Բ. Վարազդատի կողքին: Նաեւ՝ իթթիհատական եռեակին ոչնչացման պարտականութիւնը կը յանձնէ Փարամազին՝ որպէս փորձառու յեղափոխական եւ հմուտ կազմակերպիչ:

Մինչ 1913-էն 1914 թուական Փարամազ կը լծուէր բուռն գործունէութեան՝ գործադրելու համար Քէօսթենճէի ժողովի հատու որոչումը, ժողովի մասնակիցներէն մին՝ սողոմ Արչաւիր-Արթուր Եասեան ժողովին որոչումը կը հաղորդէր Թրքական կառավարութեան՝ դաւաճանելով ազգին ու կուսակցութեան: Թրքական իշխանութիւններ կը սկսին լայնածաւալ արչաւ չղթայազերծել հնչակեաններու դէմ: 1914 Յուլիսին թրքական իշխանութիւններ կր ձերբակալեն ու կը բանտարկեն 140 հնչակեան դեկավարներ՝ Օսմանեան պետութեան տարբեր չրջաններուն մէջ: Յուլիս 14-ին կը ձերբակալուի նաեւ գլխաւոր թիրախը՝ Փարամազ:

1915 Ապրիլ 28-ին Կ. Պոլսոյ մէջ կը սկսի ձերբակալուած հնչակեաններուն դատավարութիւնը: Դատական նիստերու ընթացքին թրքական Պատերազմական Ատեանը բազմաթիւ մեղադրանքներ կ'ուղղէ հնչակեաններու հասցէին, Փարամազ կ'ունենայ խիղաս ելոյթ մը՝ դատապարտումի սիւնին գամելով թրքական իշխանութիւնները: 1915 Մայիս 27-ին, Հինգչաբթի, կ'արձակուի վճիռը: Վճիռը յստակ էր՝ կախաղան, որովհետեւ, ըստ մահավճիռին, կարդացուած Պատերազմական Ատեանի նախագահին կողմէ, հնչակեաններ կ'ուզէին հաստատել «անկախ եւ ինքնավար Հայաստան» մը: 140 բանտարկուած հնչակեաններէն 20-ը կը դատապարտեն մահուան, առաւել՝ Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան միւս երկու անդամները՝ Ս. Սապահ - Գիւլեանն ու Բ. Վարազդատը, որոնք կր գտնուէին արտասահման: Փաստօրէն, 22 մահուան դատապարտեալներէն 20-ը կ'առաջնորդուին կախաղան:

Հնչակեան ղեկավարներուն հաւաքական կախաղանումը տեղի կ'ունենայ 1915 Յունիս 15-ին, Կ. Պոլսոյ Սուլթեան Պայազիտ հրապարակին վրայ: 20 անմահանուն մարտիկներ ու հերոսներ 1915 Յունիս 15-ին կը միանան հայ ազատագրական պայքարի նահատակներու աստղարոյլին՝ Փարամազի առաջնորդութեամբ: Յունիս 15-ի առաւօտուն վերջ կը գտնէ Փարամազի երկրային կեանքը, որ սկսելով Մեղրիէն եղած էր ամբողջանուէր նուիրում ու ծառայութիւն ազգին ու հայրենիքին: Փարամազի վերջին մարգարէական խօսքերը կ'ըլլան՝ «*Դուք վաղը պիտի տեսնէք Արեւելքի հորիզոնին վրայ սոցիալիստական Հայաստանը*», «*Դուք մեր մարմինը միայն կրնաք կախել, մեր իսկ մեր գաղափարը՝ ոչ*»:

Իր հերթին, հնչակեան 20 կախաղարներէն Տոքթ. Պէննէ կը յայտարարէ. «*Մեզ քսաններու կը կախէք, բայց քսան հազարներ պիտի հետեւին մեզի*»:

Տեղին է նչել, որ 1992-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ Փարամազի «Երկերի ժողովածու»ն. նոյն տարին պատմաբան Հայկազ Պօղոսեան Երեւանի մէջ լոյս ընծայեց «Փարամազ» մենագրութիւնը: Հայրենի գրող Գրիգոր Զանիկեան պատրաստած է պատմավէպ մը՝ նուիրուած Փարամազի եւ Քսան Կախաղաններուն, որ տակաւին կը մնայ անտիպ:

Ամէն տարի Յունիս ամսուան երկրորդ կիսուն աչխարհացրիւ հնչակեան միաւորները կը նչեն քսաններուն խիղաւսումը. Քսանները կ'ոգեկոչուին կրօնական թէ քաղաքական մեծոցառումներով:

4

ՔՍԱՆ ՀՆՉԱԿԵԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ

1- Փարամազ՝ Մատթէոս Սարգիսեան
2- Մուրատ Զաքարեան
3- Սմբատ Գըլճեան
4- Ռուբէն Կարապետեան
5- Պենկէ Թորոսեան
6- Արմենակ Համբարձումեան
7- Աբրահամ Մուրատեան
8- Արամ Աչըգպաշեան իսկական անունը Գրիգոր Կարապետեան
9- Հրանդ Եկաւեան
10- Գարեգին Պօղոսեան
11- Թովմաս Թովմասեան
12- Երեմիա Մանուկեան
13- Մկրտիչ Երէցեան
14- Գեղամ Վանիկեան
15- Երուանդ Թոփուզեան
16- Յովհաննէս Եղիազարեան
17- Գառնիկ Պոյաճեան
18- Սիմաս Քէշիշեան
19- Յակոբ Պասմաճեան
20- Պօղոս Պօղոսեան

ՔՍԱՆ ԱՆՄԱՀՆԵՐԸ

Դալիճեալ այս գիշեր յուշերն անցեալին,
Սարսուռ կ'ազդէին իմ դիւրազգաց սրտին,
Աչերուս առջեւ անմահներն կեցած՝
Քսան վոհերը ձողերէն կախուած...:

Պահ մը ակնարկս պի՛շ պի՛շ սեւեռուն,
Կը դիտեմ անոնց սիրտեր դիւցազուն,
Որք ազատատենջ մարմնացումն հայուն,
Եղան ողջակէզ ազգութեան սիրոյն...:

Քսան վոհերուն անունը անմահ
Հայոց սրտերուն դրոշմուած մնայ.
Եւ դարէ ի դար դրոշմ հայկական,
Վեհ իտէալներով մնայ անսասան...:

Եւ անոնց անմահ յուշարձան մի օր,
Պիտի կանգնի մեր Մայր հողին վրայ,
Հայ նահատակաց անունը կրող,
Կոթողը բիւրեղ նշան իբր ոխ:

Գ. ՇԱՄԱԼԵԱՆ

Փարամազի ու իր 19 ընկերներուն նահատակումը խորհրդանչող յուչահամալիրը, Փարամազի ծննդավայր Մեղրիի մէջ:

90 ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ԿԱԽԱՂԱՆ ԲԱՐՁՐԱՑԱՆ 20 ՀՆՉԱԿԵԱՆ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ, ...

1

այդ խոր հաւատքը չուշացաւ իրականութիւն դառնալու: Անկախ Հայաստանի վերածնունդը իրականացած է այսօր, եւ իր լուսաշող արեւով կը ջերմացնէ մեր հոգիները: Այո՛ իրականացած է ազատ եւ ինքնիշխան մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութեան գոյութեամբ եւ մեր յարգանքի տուրքը անոնց յիշատակին, կը խորհրդանչէ թէ անոնց կեանքը զոհաբերուեցաւ յանուն մեր հայրենիքի այսօրուան պետականութեան եւ մեր ժողովուրդի բարօրութեան:

Քսաններու ազատագրական համազգային քաղաքականութիւնը կը շարունակէ առաջնորդել մեզ ներկայիս ալ: Բնաւ ուչ չէ նոր յաղթանակներ կերտելու: Ահաւասիկ ամենակարեւոր փաստը մեր աչքին առջեւն է՝ Ղարաբաղի Ճակատամարտը, որ վերջացաւ ի հաչ հայուն:

Կրանիթեայ հնչպիսի հաւատք, մարգարէական լուսափայլ հնչ տեսիլք ունեցան կախաղանի կատարէն, ողջունելով արեւածագը հայ ժողովուրդի մօտալուտ ազատագրութեան անյաղթահարելի ոյժին եւ անոր անխուսափելի յաղթանակին ամենուրեք:

Ուրեմն Հնչակեան Քսաները ամբողջութեամբ կը պատկանին հայ ժողովուրդին, որովհետեւ անոնք իրենց կեանքը զոհեցին հայութեան համար:

90-րդ անգամ ըլլալով ներչնչուինք հայ ժողովուրդի բոլոր արդար իրաւունքներու ստացման եւ պաչտպանութեան համար զոհուած վկաներուն մաքուր գաղափարականովը:

Եւ այդ հաւատքով շարունակենք մեր ճանապարհը, հաւատալով որ վաղը, հայութիւնը ամբողջ, ի Մայր Հայաստան եւ ի Սփիւռս աչխարհի, իր արժանի յարգանքը պիտի մատուցանէ անոնց, որոնք կախաղան բարձրացան ու նահատակուեցան որպէսզի հայը ապրի:

Ահա մեր ազգը, որ իր վրէժը լուծեց ազատ, անկախ պետականութիւն ստեղծելով: Ու պիտի շարունակէ լուծել՝ մինչեւ որ ազատագրուին հայապատկան միւս բոլոր հողերը եւ կցուին Հայաստանին, Ամբողջական Հայաստան մը ստեղծելով:

Քիւ՞ր յարգանք եւ օրհնութիւն անոնց անթառամ յիշատակին:

ՅԱՐԱԿ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

ՊՐ. ՐԱՖՖԻ Վ. ՏԱՏՈՒՐԵԱՆ

ԸՆԴ

ՕՐ. ՄԷԼԻՍԱ Ժ. ՈՒԱՍԷՖԻ

Գահիրէի - Շաբաթ 4 Յունիս 2005

Այս ուրախ առիթիւ խմբագրութիւնս ջերմօրէն կը չնորհաւորէ ամուսնացեալ զոյգը. նաեւ անոնց ծնողքը՝ Տէր եւ Տիկին Վարուժան Տատուրեանն ու Տէր եւ Տիկին Ժողէֆ Ուասէֆը ինչպէս նաեւ անոնց հարազատները, մաղթելով ամուսնացեալ զոյգին արեւշատութիւն եւ երջանկութիւն:

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ՋԲՕՍԱՊՏՈՅՏ ԴԷՊԻ «ՌԱՍ ՍԷՏՐ»

«CONCORD ROYAL BEACH HOTEL»

Ուրբաթ 1 Յուլիսէն մինչեւ Երկուշաբթի 4 Յուլիս 2005
(Չորս օր, երեք գիշեր)
Երթուղարձ բարեխառնեալ օթօպիւսով,
կեցութիւն, նախաճաշ եւ ընթրիք
Մասնակցութեան սակ՝ Ե.Ո. 455.-
(Մինչեւ 12 տարեկան փոքրիկներուն մասնաւոր գին)
Տեղերը սահմանափակ են: Մանրամասնութեանց եւ արձանագրութեանց համար դիմել հեռաձայնելով՝
Տիկին Սոնա Պալաեանի՝ 4176956
Պր. Սիմոն Չամքերքէնեանի՝ 4838133
Արձանագրութեան վերջին պայմանաժամ՝ 20 Յունիս 2005

Ջորեքշաբթի, 25 Մայիս 2005, կ.վ. ժամը 7-ին
«ԿԱԼԼԸՐԻ ՍԱՖԱՐԽԱՆԻ»Ի ՄԷՋ ԳԱՀԻՐԷ

ՊՐՕՆՁԵԱՅ ԱՐՁԱՆԵՐՈՒ ՅՈՒՅԱԴՐՈՒԹԻՒՆ

ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ՝

ՍԱՐԳԻՍ ԹՕՍՈՒՆԵԱՆԻ

ՀԱՍՑԷ: 6 Պրազիլ փողոց, Զամալէք, Գահիրէ: Յուցահանդէսը բաց կը մնայ մինչեւ 25 Յունիս 2005: Ամէն օր առաւօտ ժամը 10-1 եւ կ.վ. ժամը 5-8 (Բացի Կիրակի օրերէն):

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաշտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ Կրօնական Ժողովի որոշումով, ամէսր մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը

17 Յունիս 2005
22 Յուլիս 2005
19 Օգոստոս 2005
16 Սեպտեմբեր 2005
21 Հոկտեմբեր 2005
18 Նոյեմբեր 2005
16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպիւսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՑՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԱՄՐԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՒ

Երեքշաբթի, 21 Յունիս 2005, կէսօրէ վերջ ժամը 7.00-ին

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՒԱՔՈՅԹ

Շարժումիս բոլոր սկաուտները, կայտերը, գայլիկները եւ արծուիկները հրաւիրուած են ներկայ գտնուելու համազգեստեալ, վերսկսելու համար Ամառնային եղանակի հաւաքոյթները:

* * *

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Կիրակի, 4 Սեպտեմբեր 2005

ՅՈՒԲԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ՝ ՇԱՐԺՈՒՄԻՍ ԿԱՑՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 55-ԱՄԵԱԿԻՆ

Մանրամասնութիւնները յաջորդիւ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ...

1

Նապէս բարի գալուստ մաղթելու համար Հիւրանոցի դահլիճը հաւաքուած էին գաղութիս հայկական քաղաքական, մշակութային, աղգային բարեսիրական հաստատութեանց ներկայացուցիչներ, կրթական մշակներ եւ լրագրողներ:

Արեւմտեան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան բարի գալուստի ջերմ խօսքերով ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնաբեր այցելութիւնը: Պատասխան խօսքով հանդէս գալով Գարեգին Բ. Կաթողիկոս իր ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեց որ չորս տարուան բաժանումէ մը ետք այս երկրորդ այցելութիւնն է, որ կը չնորհէ Ամերիկայի Արեւմտեան թեմին:

Հայրապետական մաղթերգի երգեցողութեամբ վերջ գտաւ բարի գալուստի ընդունելութիւնը, որմէ ետք տեղի ունեցաւ ընթրիք, որուն հրաւիրուած էին Վեհափառին ընդունելութեան յանձնախումբի եւ թեմական խորհուրդի անդամներն ու ներկայ հոգեւորականները:

Վեհափառը «Հրաշափառ» չարականով մուտք գործեց եկեղեցիէն ներս:

Բարի գալուստի ջերմ խօսքերով վեհափառին ողջունեցին առաջնորդ Յովնան Սրբազան, եկեղեցւոյ ժրաջան հովիւ Արժ. Տ. Մուշեղ Աւ. Քհնյ. Թաշճեան եւ Մխակեան Խորհուրդի առենապետ Պրն. Ս. Գարաքէշիշ: Այնուհետեւ Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը Ս. Գրիգոր Լուսաւորիչ մեծալով պարգեւատրեց Պրն. Արամ Պասէնեանը, որ նիւթական մեծագումար յատկացումներ կատարած է եկեղեցւոյն ծրագիրներու համար:

3

ՓԱՐԱՄԱԶ

Վերջին տարիներուն անոնց նահատակումը ոգեկոչուեցաւ նաեւ Նիկոսիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ:

2001-ին, Փարամազի ծննդավայր Մեղրիի մէջ հանդիսաւորապէս բացումը կատարուեցաւ Փարամազի ու իր 19 ընկերներուն նահատակումը խորհրդանշող յուշահամալիր: Փարամազի կիսանդրին կանգնած է նաեւ Պէյրութի մէջ:

Փարամազ միայն զէնքի ու գործի մարդ չէր: Ան նաեւ մտաւորական էր, բանասէր, գրչի ու գրականութեան մարդ: Անչուշտ՝ նաեւ հռետոր եւ փնտռուած բեմբասաց: Ան գրած է բաղմաթիւ տեսական ու քաղաքական յօդուածներ հնչակեան օրկաններու մէջ: Ունի նաեւ բանասիրական ու յեղուարանական յօդուածներ՝ նուիրուած հայ գիրի ստեղծման, թարգմանական գրականութեան, հայոց Ոսկեդարին եւայլն: Ան հեղինակ է նաեւ թատերգութիւններու: Անոր գրիչն ու զէնքը եղած են անբաժան իր կեանքի ընթացքին: Փարամազ յեղափոխականը՝ նաեւ քաղաքական միտք էր, հայ տիպ ու տառին նուիրեալ դինուոր մը: Ան մամուլին աշխատակցած է Հայր Սիւա ծածկանունով:

«ԱՐԱՐԱՏ» ԱՒԵՏԻՍ ՌԱՋՄԻԿ

(Յապաւումներով)

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

Ուրբաթ 15, Շաբաթ 16 եւ
Կիրակի 17 Յուլիս 2005

ՊԱՍՔԷԹ-ՊՈՒԼԻ ՀԱՄԱ-ԵԳԻՊՏԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔ

Կը խնդրուի նկատի ունենալ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

Կիրակի 19 Յունիս 2005, առաւօտեան ժամը 11.00-ին
ԳԱՀԻՐԷԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՍԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

1915-ԻՆ ՊՈԼՍՈՅ ՄԷՋ ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆՈՒԱԾ ՔՍԱՆ ԸՆՉԱԿԵԱՆՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ ԱՆՈՑ ՆԱՀԱՏԱԿՄԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ

Կը հրաւիրուի հայ հասարակութիւնը անխտիր, իր ներկայութեամբ յարգելու աւանդական հերոսներուն յիշատակը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ – ԳԱՀԻՐԷ

Կիրակի 19 Յունիս 2005 կ.ե. ժամը 1.30-ին
«ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀ»ԻՆ ՄԷՋ
Հովանաւորութեամբ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏԵՐՈՒՆ

ՀՈԳԵՃԱՇ - ՈԳԵԿՈՉՈՒՄ

ՊՈԼՍՈՅ ՄԷՋ ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆՈՒԱԾ ՔՍԱՆ ԸՆՉԱԿԵԱՆՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ ԱՆՈՑ ՆԱՀԱՏԱԿՄԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ

Պատգամախօս
ԸՆԿԵՐ ՎՐԷԺ ՍԷՖԷՐԵԱՆ

Օրուան Պատչաճ Յայտագիրը

Հայ հասարակութիւնը հրաւիրուած է ներկայ գտնուելու սոյն Ոգեկոչման, յարգելու համար յիշատակը աւերտառամ մնացած մեր նահատակներուն:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու կը ծանուցանենք բարեպաշտ ժողովրդեան թէ յառաջիկայ Կիրակի 19 Յունիս 2005-ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի 1915-ին Պոլսոյ մէջ կախաղան հանուած

ՔՍԱՆ ԸՆՉԱԿԵԱՆՆԵՐՈՒ ՆԱՀԱՏԱԿՄԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹՈՎ

Կը հրաւիրենք մեր բարեպաշտ ժողովուրդը ներկայ գտնուելու եւ աղօթելու նահատակներու հոգիներուն խաղաղութեան համար:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ Համահայկական երիտասարդական հիմնադրամը ս/թ Յուլիսի 15-ից Օգոստոսի 10-ը նախատեսում է անցկացնել ուսանողութեան եւ երիտասարդութեան «Բաղէշ» փառատօն:

Փառատօնի ընթացքում Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի 18-30 տարեկան երիտասարդներ միասին կ'անցկացնեն մարզական, մշակութային եւ այլ մրցութիւններով լի օրեր, ինչպէս նաեւ հայոց լեզուի եւ պատմութեան կարճատեւ դասընթացներ կ'ունենան հետաքրքիր հանդիպումներ, կ'այցելեն Հայաստանի տեսարժան վայրեր:

Էրացուցիչ տեղեկութիւնների եւ մասնակցութեան պայմաններին ծանօթանալու համար դիմել Եգիպտոսում Հայաստանի դեսպանութիւն կամ Համահայկական երիտասարդական հիմադրամ հետեւեալ հասցէով.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ք. Երեւան 375001, Նալբանդեան փ. 29
Հեռ. (3471) 545801, Ֆաքս (3741) 545820
E-mail: baze2005@baze.am
URL: www.baze.am , www.all-armyouthfund.am

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան կողմից 2005թ. Յուլիսի 9-14-ը Մաղկաձորում անցկացուելու է երկու համահայկական միջոցառում՝ Հայոց լեզուի եւ գրականութեան երկրորդ օլիմպիատան եւ Հայագիտական գիտելիքների մրցոյթը:

Մրցոյթին մասնակցել ցանկացողները սպառիչ տեղեկութիւններ ստանալու համար կարող են դիմել Գահիրէում ՀՀ դեսպանութիւն:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	552.00
21 կարատ կրամը		69.00
18 կարատ կրամը		59.15

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

دار شؤون الطباعة - رقم الإيداع ٨٠٥

ՁԱԿԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1547 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 7 ՅՈՒԼԻՍ 2005 ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե: Դհկ. عدد رقم ١٥٤٧ — الخميس ٧ يوليو ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ս.Թ. Յունիսի 28-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Կարապետեանը իր հաւատարմագիրը յանձնեց երկրի նախագահ Հոսնի Մուպարաքին:

Հաւատարմագրի յանձնման հանդիսաւոր արարողութեան ժամանակ դեսպան Կարապետեանը Եգիպտոսի նախագահին փոխանցեց Հայաստանի նախագահ Ռոպերթ Քոչարեանի ողջոյնն ու բարեմաղթանքները եւ հաւաստիացրեց, որ բոլոր ջանքերը կը գործադրի հայ-եգիպտական բարեկամական կապերն ու փոխշահաւէտ համագործակցութիւնն էլ աւելի զարգացնելու եւ ամրապնդելու համար:

Նախագահ Մուպարաքը չնորհակալութիւն յայտնեց նախագահ Քոչարեանի բարեմաղթանքների համար, խնդրեց իր ողջոյնը փոխանցել Հայաստանի նախագահին եւ յայտնեց նաեւ իր առաքելութեան մէջ:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵԼՍԻՆՔԵԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՔՆՆԱԴԱՏԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

Երկուշաբթի, Յունիս 27-ին Միջազգային Հելսինքեան ընկերակցութիւնը հրապարակած է 2004 թուականին վերաբերող տարեկան իր զեկոյցը՝ Եւրոպայի, Կեդրոնական Ասիոյ եւ Հարաւային Ամերիկայի մօտ 40 երկիրներու մէջ մարդու իրաւունքներու պաշտպանութեան վերաբերեալ: Զեկոյցին մէջ Հայաստան կ'ենթարկուի խիստ քննադատութեան:

Զեկոյցին մէջ Հայաստանը յայտնուած է այն երկիրներու շարքին, ուր կոռուպցիան ու արդարադատութեան համակարգի անկախութիւնը հիմնական հարցեր կը նկատուին:

«Հայաստանի իշխանութիւնները արդիւնաւէտ քայլեր չձեռնարկեցին՝ 2004 թուականին արձանագրուած լուրջ իրաւախախտումները վերացնելու ուղղութեամբ», - ըսուած է զեկոյցին մէջ: «Հայաստանի մէջ ընդդիմութիւնը ճնշումներու կ'ենթարկուի եւ կը ծեծուի ոստիկանութեան կամ անծանօթ անձերու կողմէ»:

Իրաւապաշտպանները կը յայտնեն, որ 2004-ին հաստատուած օրէնքը՝ ժողովներ, հանրահաւաքներ ու ցոյցեր կազմակերպելու մասին, «կ'ընդլայնէ դանոնք ճնշելու՝ իշխանութիւններու իրաւունքները»:

Զեկոյցին մէջ արձանագրուած է, որ անցեալ տարուայ ընթացքին Հայաստանի իշխանութիւնները անուղղակիօրէն փորձած են լռեցնել նաեւ անկախ լրատուամիջոցները՝ կիրառելով «ինչպէս ֆինանսական լծակներ, այնպէս էլ անհարկի ճնշումներ»:

«Հայաստանի նախագահն ու այլ պաշտօնատար անձինք կը վերահսկեն հեռուստաեթերը», - ըսուած է զեկոյցին մէջ:

Ուշադրութեան արժանացած է նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործը: «Մէկ տարուայ ընթացքին երեք մարդ, որոնք կրնային մասնակցած կամ ականատես ըլլալ գործին, մահացան», - ըսուած է դեկոյցին մէջ աւելացնելով. - «1999 թուականէն մինչեւ օրս կասկածելի պայմաններու տակ մահացած է ահաբեկչութեան 6 վկայ»:

«Խիստ անհանգստացնող» որակուած է նաեւ բանտարկեալներու նկատմամբ կիրառուող խոչտանգումները. - «2004 թուականին անոնց 60 տոկոսը ենթարկուած է ծեծի ու բռնութեան: Երկուքը մահացած են»:

«Մէկ տարուայ ընթացքին ջուրի, գաղի, վառելիքի գինները չարունակաբար կը բարձրանային, մինչդեռ Հայաստանի մէջ ապրողներու հիմնական մասը հազիւ ծայրըծայրին կը հասցնէ», - ըսուած է միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան դեկոյցին մէջ:

ԱՐՑԱԽ

ԱՇՈՏ ՂՈՒԼԵԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստին, Յունիս 30ին, 30 թեր քուէներով խորհրդարանի նախագահ ընտրուեցաւ Աշոտ Ղուլեան, իսկ 3 քուէաթերթիկ անվաւեր նկատուեցան:

Աշոտ Ղուլեան եղած է ԼՂՀ արտաքին գործոց նախարար, ապա՝ կրթութեան, մշակոյթի եւ մարմնամարզի նախարար:

Նոյն օրը 29 թեր, 1 դէմ ձայներով Աժ փոխնախագահ ընտրուեցաւ «Ազատ Հայրենիք» կուսակցութեան 4 համանախագահներէն Ռուդիկ Հիւսնունց:

Կազմուեցան նաեւ խորհրդարանական 6 յանձնաժողովներ, որոնցմէ 4ը պիտի գլխաւորեն Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնը ներկայացնող պատգամաւորները, 2ը՝ «Ազատ Հայրենիք»ը:

Յիշեցնենք, որ նորընտիր 33 պատգամաւորներէն 12ը կը ներկայացնեն Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնը, 10ը «Ազատ Հայրենիք» կուսակցութիւնը, 3ը Հ.Յ.Դ.-«Շարժում 88» դաշինքը: 8 պատգամաւոր անկախ են:

«ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼԱՒԱԳՈՅՆ ՄԻՋՈՑԸ, ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՒ ՄԻԱՒՈՐԵԼՆ Է»

Կը Յայտարարէ Կորան Լենմարքըը

«Այսօր Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ լուծման «ոսկէ հնարաւորութիւն» կայ՝ հիմնուած «յաղթանակ-յաղթանակ» հայեցակարգի վրայ, որ իրականացնելու պարագային, Հայաստան եւ Ատրպէյճան ստեղծուած իրավիճակէն ղուրս կու գան նուաղագոյն կորուստներով»,- յայտարարեց Կորան Լենմարքըը:

Շուէտացի դիւանագէտը այս յայտարարութիւնը կատարեց Յուլիս 1ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ուաչինկթընի մէջ կազմակերպուած 14րդ տարեկան նստաշրջանին, դեկուցելով Լեռնային Ղարաբաղի հարցի մասին:

Իր դեկոյցի մէջ, Լենմարքըը ընդգծեց, որ «Ղարաբաղեան հակամարտութիւնը սառեցուած չէ: Ամէն տարի բազմաթիւ մարդիկ են զոհուում կողմերի չփման գծում»:

Ան նաեւ նշեց, որ «հակամարտութեան խաղաղ լուծման այլընտրանք չկայ, փաստօրէն, գոյութիւն ունի հակամարտութեան լուծման սուր անհրաժեշտութիւն, եւ պէտք է դնել երկու կողմի անձնական, տնտեսական, ընկերային հիմնախնդիրների վերջակէտը»: Շուէտացի խորհրդարանականը առաջարկած է հիմք ընդունիլ եւրոպական փորձը, երբ «ժողովրդավարութիւնը եւ համարկումը դառնում են վերջնական խաղաղութեան ապահովման հիմնարար բաղադրիչները»:

«Եւրոպական եւ միջազգային ուժեղ հաստատութիւնները պատրաստ են ցանկացած պահի աջակցել Հայաստանին ու Ատրպէյճանին: Դա մեծահոգի առաջարկ է եւ կարող է օգտակար լինել»,- ընդգծեց Լենմարքըը:

«Վերջ ի վերջոյ, խաղաղ համաձայնութիւնը ձեռք կը բերուի երկու կառավարութիւնների միջեւ, եւ խորհրդարանական ուղղութիւնը անգնահատելի կը լինի հասարակայնութեանը տեղեկացնելու եւ պայմանաւորուածութիւնների կատարումն ապահովելու գործընթացում»,- յայտարարեց Լենմարքըը:

Նշենք, որ Կորան Լենմարքըը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ յատուկ ներկայացուցիչ նշանակուած է 2002ի Յունիսին եւ քանի մը անգամ այցելած է Հայաստան եւ Ատրպէյճան, ուր հանդիպումներ ունեցած է հասարակութեան տարբեր ներկայացուցիչներու, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահներու հետ:

Պաքուի «Զերքալօ» թերթին Ատրպէյճանի խորհրդարանական պատուիրակութեան անդամ Սաթթար Սաֆարով յայտնեց, որ դռնփակ քննարկման ժամանակ, շուէտացի պատգամաւորը յայտարարած է. «Եւրոպայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչումն անընդունելի է, քանի որ կարող է յանգեցնել բազում բացասական հետեւանքների»:

Սաֆարովի համաձայն՝ «Կորան Լենմարքըը կարծիք է յայտնել, որ հայերի անվտանգութեան ապահովման լաւագոյն միջոցը Ղարաբաղը Հայաստանին միաւորելն է»,-յայտարարեց Սաֆարով, աւելցնելով, որ «հողեր նուիրելու հաշուին ձեռք բերուած խաղաղութիւնը ոչ մէկի համար ընդունելի չէ»:

ԵՈՒԲԻ ՄԵՐՋԼԵԱԿՈՎ.

«ՓԱՐԻՋԵԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵՒԱՆ ԵԿԱՆ ՆՈՐ ՅՈՒՍԱԴՐՈՂ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Եուրի Մերզլյակովը յայտարարել է, թէ Յունիսի 16-18-ին Ատրպէյճանի եւ Հայաստանի արտգործնախարարների փարիզեան բանակցութիւններում Երեւան եկան նոր յուսադրող հեռանկարներ»:

«Այնուամենայնիւ, Վարշաւայում Ատրպէյճանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ տրուած դրական լիքգը պահպանում է: Բանակցութիւնները կը չարունակուեն տարածաշրջանի կատարելիք մեր այցի ընթացքում, որը, հաւանաբար, կը սկսուի Յուլիսի 10-ին», - նշել է դիւանագէտը:

«Ոչ բոլոր ասպեկտների չուրջ յաջողուեց համաձայնութեան գալ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման կոնկրետ փաստաթղթի ուղղութուղղութեամբ տարուող աշխատանքներին՝ Մեղլեակովը յայտարարել է, թէ «ներկայումս աշխատանք է տարուում կարգաւորման հիմքերի ուղղութեամբ, այսինքն՝ որոնք են լինելու կարեւորագոյն բաղկացուցիչները»:

«Իսկ բուն փաստաթուղթն արդէն մշակելու են կողմերի փորձագէտների պատուիրակութիւնները: Երբ ձեռք կը բերուի սկզբունքային համաձայնութիւն, նրանք երկարատեւ հանդիպումներ կ'ունենան եւ կ'աշխատեն միասին», -յայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը՝ աւելացնելով. - «Կողմերն իրենք կ'որոշեն, թէ ովքեր են ղեկավարելու փորձագէտների պատուիրակութիւնները՝ նախագահների բա-նագնացները, թէ փոխարտգործ նախարարները»:

Պատասխանելով Օգոստոսի 27-ին Կազանում Ատրպէյճանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման մասին հարցին, Մերզլեակովն ասել է. - «Ջեմ կարող ասել 100-տոկոսանոց վստահութեամբ, քանի որ մենք այդ հանդիպման մասին պէտք է լսենք նախագահներից՝ տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ»:

ԹԵՐԻ ՏԷՅՎԻՍ.

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԳՐԱՒՈՒԱԾ Է ԱՏՐՊԷՅՃԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ»

Եւրոխորհուրդի գլխաւոր քարտուղարը, ըստ ատրպէյճանական մամուլի, յայտարարել է, որ ղարաբաղեան հակամարտութեան այն կողմը, որն առաջինը կը սկսի ռազմական գործողութիւններ, կը հեռացուի կազմակերպութիւնից: 2001 թ. Եւրոխորհուրդի անդամակցելիս Հայաստանն ու Ատրպէյճանը պարտաւորուել են հակամարտութիւնը լուծել բացառապէս խաղաղ ճանապարհով: «Անկախ այս խնդրի (Ղարաբաղի) վերաբերեալ հայ քաղաքական գործիչների մօտեցումից, բոլորին յայտնի է, որ Հայաստանն գրաւուած է իր եւ ԼՂ-ի միջեւ գտնուող ատրպէյճանական հողերը», ասել է Թէրի Տէյվիսը:

Հայաստանի 75 Միլիոն Իսկ Արցախին 3 Միլիոն Տոլար

Մերակոյտի յատկացումներու յանձնախումբը, քննելով 2006 ելեւմտական տարուան ամավարկը, որոշեց 75 միլիոն տոլարի օժանդակութիւն առաջադրել Հայաստանի համար եւ 3 միլիոն տոլար՝ Արցախին:

Մերակոյտի բանաձեւը կ'առաջադրէ 20 միլիոն տոլար աւելի տրամադրել, քան այն ինչ որ առաջարկուած էր Սպիտակ տան կողմէ, իսկ Ներկայացուցիչներու տան առաջադրածէն 7.5 միլիոն տոլար աւելի: Մերակոյտի յանձնախումբը նաեւ առաջադրեց 6.4 միլիոն տոլարի դինուորական եւ ապահովական օժանդակութիւն տրամադրել Հայաստանի, ինչ որ կը ներառնէ օժանդակութիւններ հակա-ահաբեկչութեան, ականազերծման եւ յարակից բնագաւառներու մէջ:

Միւս կողմէ, մինչ Ներկայացուցիչներու տունը կ'առաջադրէր 5 միլիոն տոլարով օժանդակել Արցախին, Մերակոյտի պարագային այդ մէկը 3 միլիոն տոլար է:

«ՆԱԹՕ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՎՐԱՍՏԱՆԷՆ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ ՉՕՐՔԵՐՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՎԵՐԱՏԵՂԱԿԱՅՄԱՄԲ»

«ՆԱԹՕ-ն անհանգստացած է Վրաստանի տարածքից ռուսական զօրքերի մի մասի Հայաստանում վերատեղակայմամբ: Առաջիկայում մենք այդ հարցը կը դնենք Ռուսաստանի դեկավարութեան առջեւ», - Պաքուում յայտարարել է ՆԱԹՕ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Ջոն Քոլթոնը:

«Մենք ողջունում ենք զօրքերի դուրսբերումը, սակայն այդ քայլը չպէտք է դիպչի Հարաւային Կովկասի տարածաշրջանային անվտանգութեանը», - նշել է ՆԱԹՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ աւելացնելով, թէ «ողջ անձնակազմը եւ զէնքերը Վրաստանից պէտք է դուրս բերուեն միայն Ռուսաստանի տարածք»:

ԸՆԿԵՐ ԺԻՐԱՅՐ ՆԱՅԻՐԻ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԱԾ «Ս. ՍԱՀԱԿ - Ս. ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆՈՎ

Հաճոյքով տեղեկացանք թէ վաստակաշատ հասարակական գործիչ ծանօթ հրապարակախօս եւ երկար տարիներու «Արարատ» օրաթերթի ներհուն խմբագիր Ընկ. Ժիրայր Նայիրի պարգեւատրուած է «Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ» շքանշանով: Շքանշանի տուչութիւնը կատարուած է Մայիս 17ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:

Մայիս 17ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան յանձնեց լիբանանահայ գրող եւ հրապարակախօս, «Նայիրի» շարաթաթերթի խմբագիր Ժիրայր Նայիրի Թօսունեանին՝ հասարակական եւ գրական-մշակութային արդիւնաշատ գործունէութեան 55րդ տարեդարձին առիթով:

Ինչպէս յայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատուական հա-մակարգից՝ շքանշանի յանձնման արարողութեանը բացման խօսքով հանդէս եկաւ Մայր Աթոռի միաբան Տ. Ներսէս Արք. Պողապալեանը՝ անդրադառնալով մեծարեալի վաստակին եւ նշելով, որ Ժիրայր Նայիրին իր գրիչն ոչ միայն ի սպաս է դրել հայ դպրութեան օգտին, այլեւ նրանով պայքար է մղել յանուն Հայրենիքի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Ապա, «Էջ Միածինն ի Հօրէ» չարականի երգեցողութեան ներքոյ ներբերուեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի դիւանապետ Տ. Արշակ Եպս. Խաչատրեանը:

«Տասնեակ տարիներ Դուք եղել էք Պատասխանատու խմբագիրը «Արարատ» օրաթերթի՝ Ձեր ջանքերը ներդնելով, որպէսզի պարբերականը չարունակի մեր ժողովրդի զաւակներին հաղորդ դարձնել սփիւռքահայ համայնքներում, Մայր Հայրենիքում եւ մեր Սուրբ Եկեղեցու կեանքից ներս տեղի ունեցող կարեւոր իրադարձութիւններին՝ նպաստելով նրանց հոգիներում ազգանուէր ոգու ու նկարագրի ձեւաւորմանն ու պահպանմանը: Նոյն նախանձախնդրութեամբ Դուք այսօր հրատարակում էք «Նայիրի» չաբաթաթերթը՝ չարունակելով գնահատարժան ծառայութեամբ Ձեր աւանդը բերել ազգային մեր կեանքի չինութեանն ու պայծառութեանը», - մասնաւորապէս ասւում է Հայրապետական սրբատառ կոնդակում:

Շքանշանի յանձնումից յետոյ ներկաներին իր սրտի խօսքն ուղղեց նաեւ Տիար Ժիրայր Նայիրին՝ երախտագիտութիւն յայտնելով Վեհափառ Հայրապետին Բարձր Պարգեւի համար, որ վկայութիւնն էր Հայրենիքին, Ազգին եւ Եկեղեցուն իրրեւ Հայրենասէր եւ Եկեղեցասէր Հայ մատուցած իր ծառայութեան, վկայութիւն՝ դեռեւս պատանի տարիներին կատարուած Հայրենասիրութեան ուխտի իրագործման:

Վերջում ներկաներին իր հայրական խօսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը՝ բարձր գնահատելով եկեղեցու նուիրեալ զաւակի՝ ղէպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայոց եկեղեցին եւ ղէպի Հայրենի երկիրը ցուցաբերած սէրը եւ հաւատարիմ ծառայութիւնը: «Մենք գիտենք, որ Ժիրայր Նայիրին սփիւռքի մէջ Էջմիածնասէր այն զաւակներից է, որ կանգնած է եղել միշտ Հայրենիքի եւ Սուրբ Էջմիածնի կողքին եւ ծառայել անձնուիրումով» - ասաց Հայոց Հայրապետը յիշելով նաեւ երջանկայիշատակ Վազգէն Ա. Հայրապետը որ օրին բարձր գնահատական է տուել «Մայր Աթոռի հարազատ զաւակ» Ժիրայր Նայիրիին, եւ մաղթելով որ Աստուած առաւել արգասաբեր դարձնի իր գրիչը եւ բազմարդիւն՝ նուիրումն ու ջանքերը, որ Տիար Ժիրայր Նայիրին ներդնում է ազգային ծառայութեան սուրբ գործի մէջ:

Այս ուրախ առիթով «Ջահակիր»ի խմբագրութիւնը կը շնորհաւորէ Ընկ. Նայիրին մաղթելով քաջառողջ, արեւշատ եւ բեղմնաշատ տարիներ:

ԴՈԿՏ. ԱՒԵՏԻՍ ԵԱՓՈՒՃԵԱՆ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԱԾ Է «Ս. ՍԱՀԱԿ - Ս. ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆՈՎ

Սիտնէի «Միութիւն» ամսաթերթի հայերէն բաժնի խմբագիր, Դոկտ. Աւետիս Եափուճեան, որ ծանօթ է եգիպտահայ գաղութին, տրուած ըլլալով որ ան նախկին խմբագիրն էր «Արեւ» օրաթերթին եւ ազգային գործունէութիւն ունեցած է գաղութէն ներս: Իր ծննդեան 75 եւ ազգային ծառայութեան 60-ամեակի առիթներով, Մայիս 20-ին Սիտնէի «Ալեք Մանուկեան» Մշակութային կեդրոնի դահլիճին մէջ, տեղի ունեցած է բազմաբեղուն խմբագրի ղոյզ տարեդարձներու առթիւ հանդիսութիւն մը:

Սոյն ձեռնարկին հովանաւորութիւնը կատարած է Աւստրալիոյ եւ Նոր Զելլանտայի Հայոց Առաջնորդ Գերչ. Տ. Ազան Արք. Պալիոզեան եւ նախագահութիւնը՝ նահանգային յարաբերութիւններու պետական յանձնաժողովի ատենապետ՝ Պր. Ստեփան Գրքեաչարեան, որուն ընթացքին յոբելեարը Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ.-ի կողմէ պարգեւատրուած է «Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ» շքանշանով: Խօսք առած են ծանօթ հրապարակագիր Թորոս Թորանեանը, «Միութիւն» ամսաթերթի վարչութեան անունով՝ Պր. Յովհաննէս Գույումճեանը, Աւստրալիոյ Հ.Բ.Ը.Մ.-ի վարչութեան անունով՝ ատենապետ Արամ Յակորեանն ու ատենադպիր Վահէ Արթինեանը: Գեղարուեստական յայտագրին մասնակցած են օփերայի երգչուհի Արաքս Մանսուրեան եւ ասմունքող Բեթի Մարաչլեան:

Այս առթիւ խմբագրութիւնս սրտագին կը շնորհաւորէ իր պաշտօնակիցին Դոկտ. Աւետիս Եափուճեանին, մաղթելով արեւշատութիւն եւ նորանոր յաջողութիւններ:

ՓՐՈՖ. Հ. ԼԵՒՈՆ ՋԷՔԻԵԱՆ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻ ՎԵՆԵՏԵԱՆ ԿԱՃԱՌԻՆ

Փրոֆ. Հ. Լեւոն Պօղոս Զէքիեան, Նախագահ Պո-Արաբս Մշակութային Միութեան, Վենետիկի Կա Ֆոսկարի Համալսարանի Հայագիտութեան ամբիոնի վարիչ եւ դասախօս Հայ Եկեղեցական Հաստատութիւններու՝ Հռոմի Արեւելագիտութեան Վատիկանեան Ինստիտուտին մէջ, որ 1992էն սկսեալ թղթակից անդամ էր Գիտութիւններու, Գրականութեան եւ Արուեստի Վենետեան կաճառին, սոյն կաճառի 23 Ապրիլի Վարչական նիստին մէջ ընտրուած է իսկական/գործօն անդամ:

Ընտրութիւնը հաստատուած է Իտալիոյ Մշակութային Գանձերու եւ Գործունէութիւններու Նախարարին վճռագրով: Անդամակցութեան վկայագիրը յանձնուած է Կիրակի, 6 Յունիսին, Վենետիկի Դքսական Պալատին Քուէարկութեանց չքեղ դահլիճին մէջ, Վենետեան Կաճառի 167-րդ տարեշրջանի փակման հանդիսաւոր նիստին ընթացքին:

Վենետեան Կաճառը, Հռոմի «Լինչէի» եւ Միլանոյի «Լոմբարդոյ» Կաճառներուն հետ կը դասուի Իտալիոյ կարեւորագոյն ակադեմական հիմնարկներու կարգին:

ԱՊԱՔԻՆՈՒԹԻՒՆ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք թէ Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ-ի վարչական եւ պասքէթ պոլի մարզիկ Պր. Արթօ Թօսունեան ոտքը դարձած է եւ բժիշկները ստիպուած եղած են գահի մէջ դնել: Այժմ ան ապաքինման չրջան մը կը բոլորէ:

Խմբագրութիւնս չուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթէ մեր սիրելի երիտասարդ վարչականին, չարունակելու համար իր նուիրեալ գործունէութիւնը:

Մահկանացուն Կնքեց Լեզուաբան Գէորգ Ջահուկեան

Յուլիս 6-ին, Երեւանի մէջ իր մահկանացուն կնքեց անուանի հայ լեզուաբան, հայագէտ, ակադեմիկոս, Գիտութիւններու ազգային ակադեմիայի լեզուի հիմնարկի տնօրէն Գէորգ Ջահուկեան:

Գէորգ Ջահուկեան ծնած է 1920 Ապրիլ 4ին, Լոռիի Մեծաւան գիւղը: 1941ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը, ուր աշխատած է 1945էն ի վեր:

Եւրոպայի, ԱՄՆի լեզուաբանական ընկերութիւններու անդամ է:

Գ. Ջահուկեան հանրածանօթ է հիմնարար հետազօտութիւններով՝ «Լեզուաբանութեան պատմութիւն» (2 հատոր), «Հայ բարբառագիտութեան ներածութիւն», «Ժամանակակից հայերէնի տեսութեան հիմունքները», «Ընդհանուր եւ հայ լեզուաբանութիւն», «Հայերէնի համեմատական քերականութիւն» եւայլն:

Գիտնականի «Հայոց լեզուի պատմութիւն. Նախագրային շրջան» աշխատութիւնը 1988ին արժանացած է Հայաստանի պետական մրցանակին:

«Լինսի» Հիմնադրամը 60 Միլիոն Տոլար Պիտի Յատկացնէ

Սփիւռքահայ մեծահարուստ եւ բարերար Քըրք Քրքորեանի «Լինսի» հիմնադրամը յայտարարած է, որ 60 միլիոն տոլար պիտի յատկացնէ ենթակառուցուածքներու երեք նոր ծրագիրներու:

Հիմնադրամի յատկացուցած 60 միլիոն տոլարը պիտի օգտագործուի դպրոցներու հիմնական նորոգութեան, Երեւանի փողոցներու, ինչպէս նաեւ Հայաստանի տարբեր ճանապարհներու բարեկարգման համար:

«Լինսի» հիմնադրամը Հայաստանի մէջ արդէն յաջողութեամբ իրականացուցած է ենթակառուցուածքներու արդիականացման 150 միլիոն տոլարի ծրագիրը, որ ներառած էր մօտ 490 քիլոմեթր ընդհանուր երկարութեամբ ճանապարհներու, 5 կամուրջներու, 2 փապուղիներու, Երեւանի կեդրոնական 17 փողոցներու եւ Հանրապետութեան հրապարակի, Աղէտի գօտիի մէջ 3674 բնակարաններու եւ Հայաստանի 34 մշակութային օճախներու չինարարութիւն եւ վերանորոգում:

Բացի այդ, «Լինսի» հիմնադրամը 20 միլիոն տոլարի վարկեր տրամադրած է Հայաստանեան փոքր եւ միջին ձեռնարկութիւններու:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ 2004-2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք յարգոյ հասարակութեան եւ աղնիւ ծնողներուն որ Վարժարանիս 2004-2005 ուսումնական տարեշրջանի Գ. Նախակրթարանի, Ջ. Նախակրթարանի եւ բարձրագոյն պատրաստականի - էտատէյայի պետական քննութեանց արդիւնքները եղած են հարիւր առ հարիւր յաջողութեամբ:

Ստորեւ կու տանք ցանկը համապատասխան նիշերով.-

Գ. Նախակրթարան	Առ հարիւր
Նաթալի Արթօ Սրապեան	100
Ռոզ Ասպետ Արթինեան	100
Ալփրէտ Մակտի Շաֆիք	99.5
Անտրօ Րընէ Գաբրիէլեան	99
Լեւոն Ալպէռ Տէմիրճեան	96.5
Գարէն Սեդրակ Թուխթարեան	92.5
Ջ. Նախակրթարան	
Մինա Գամալ Քալթա	96.3
Մարի Անթոնիոս Նարուզ	92.1
Մարիան Միչէլ Արուսեան	90.7
Էլամ Արթիւր Յարութիւնեան	90.2
Թամար Սեպուհ Եսայեան	83.6
Գ. Պարաստական - Էտատէյա	
Քրիս Հրայր Շահրոզեան	86.2
Մայքըլ Անթոնիոս Նարուզ	78.2
Ժոզէֆ Գառնիկ Պալճեան	76.4

Տնօրէնութիւնս եւ ուսուցչաց կազմը կը չնորհաւորեն յարգելի ծնողները եւ յաջողած աչակերտները յառաջիկայ նորանոր նուաճումներու մաղթանքներով:

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

—·—

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք յարգոյ հասարակութեան եւ աղնիւ ծնողներուն, վարժարանիս 2004-2005 ուսումնական տարեշրջանի Գ. նախակրթարանի, Ջ. նախակրթարանի եւ Գ. պատրաստականի պետական քննութեանց արդիւնքները:

Ստորեւ կու տանք ցանկը համապատասխան նիշերով:

Գ. Նախակրթարան	Առ հարիւր
Անթուան Մահէր	95.0
Արթին Թրայեան	94.5
Վաչէ Կապէյեան	94.5
Գաթրին Իրատեան	90.0
Ալին Աստուրեան	88.5
Սանտրա Մունիր	86.0
Դալար Մաղլումեան	85.0
Փիթըր Ուակիհ	52.0
Ջ. Նախակրթարան	
Նաթալի Ալպէռ	88.0
Երամ Թորոսեան	85.5
Յովհաննէս Պոչրա	84.0
Արմէն Անդրանիկեան	79.0
Գարին Խաչատուրեան	78.5
Գ. Պարաստական - Էտատէյա	
Մինա Սարգիս	90.1
Ռիթա Զաքարեան	89.4
Ալին Եուսրի	88.0
Վալենթինա Մաղլումեան	84.2
Կարապետ Թէլլալեան	78.4
Յակոբ Մաղլումեան	73.2

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

—·—

ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք յարգոյ հասարակութեան եւ աղնիւ ծնողներուն որ Վարժարանի 2004-2005 ուսումնական տարեշրջանի նախակրթարանի (իպդիտայա) եւ Բարձրագոյն նախակրթարանի (Ատատիյայի) պետական քննութեանց արդիւնքները եղած են հարիւր առ հարիւր յաջողութեամբ:

Գ. Նախակրթարան	Առ հարիւր
Ռաֆֆի Պըլսիթ	96
Նապիլ Եուսէֆ	96
Ալին Գավուքճեան	93
Սալբի Մարտիկեան	84.50
Արչակ Մուրատեան	83 (ղերծ Արաբական նիւթերէ)
Ջ.Նախակրթարան	
Սարօն Խունկանեան	91.14
Քրիսթին Եսայեան	87.42
Գ. Պարաստական - Էտատէյա	
Մանուէլ Խունկանեան	87.32
Յովիկ Խանձեան	81.60
Այրին Պալեան	70.71

Հոգաբարձութիւնն ու Տնօրէնութիւնը կը չնորհաւորեն յարգելի ծնողները եւ յաջողած աչակերտները մաղթելով նորանոր յաջողութիւններ.

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

Խմբագրութիւնս եւս կը շնորհաւորէ վարժարաններուն Տնօրէնութիւններն եւ Հոգաբարձութիւնները, նաեւ յաջողած աշակերտներն ու անոնց ծնողները, նորանոր յաջողութիւնեան մաղթանքներով:

ԳԱՀԻՐԷ

ՔՍԱՆՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ, ՈԳԵԿՈՉՈՒՄ ՈՒ ՀՈԳԵՃԱՇ

Կիրակի 19 Յունիս 2005-ի առաւօտեան, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յատ աւարտման Ս. Պատարագի, Հոգեհանգստեան մասնաւոր պաշտօն կատարուեցաւ 1915 Յունիս 15-ին, Պոլսոյ Պայազիտ հրապարակին վրայ կախաղան բարձրացուած Քսան Հնչակեաններուն նահատակման 90-րդ տարելիցին առիթով:

Պատարագիչն էր Եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ Հոգելնորհ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեան, որ յաւուր պատշաճի քարոզ մը խօսեցաւ եւ արժանին մատուցանեց կախաղան բարձրացած 20 նուիրեալներուն, ի ներկայութեան, գաղափարի ընկերներու, համակիրներու եւ հայրենասէր անձնաւորութիւններու:

* * *

Ապա կէսօրին Նուպարեան Ազգ. Վարժարանի՝ «Պըլըքտանեան Հանդիսասրահ»ին մէջ տեղի ունեցաւ Ոգեկոչում եւ Հոգեճաշ Քսան Հնչակեաններու յիշատակին անոնց նահատակման 90-րդ տարելիցին առիթով, կազմակերպութեամբ Հայկական Ընթերցասրահի վարչութեան, հովանաւորութեամբ Եգիպտահայ Հոգեւոր Պետերուն՝ Առաջնորդ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի եւ Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդ Գերաչնորհ Տ. Գրիգոր Արքեպիսկոպոս Գուսանի: Պատուոյ սեղանին վրայ տեղ գրաւած էին նաեւ Եգիպտոսի մօտ Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան, Ս. Թերեզա եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Հայր Ժիրայր ՔՀնյ. Անանեան, Գահիրէի Պատկ. Թեմական ժողովի ատենապետ Տիար Անդրանիկ Մեսրոպեան, Գահիրէի Պատ. Քաղաքական ժողովի ատենապետ Տիար Պերճ Թէրզեան եւ իր ազնիւ տիկինը, Եգիպտոսի «Ջահակիր» Շրջանակի պատասխանատու, որ օրուան պատգամախօսն էր՝ Ընկեր Վրէժ Սէֆէրեանն ու իր ազնիւ տիկինը, ՀՀ դեսպանութեան Ա. Քարտուղար՝ Տիար Տիգրան Գէորգեան: Նաեւ՝ Գալուստեան Ազգ. վարժարանի տնօրէն՝ Տիար Սիմոն Ջամքէրճեանեան եւ Նուպարեան Ազգ. վարժարանի տնօրէնուհի՝ Տիկին Ալիս ՃիրմէճեանԱն, «Արեւ» ու «Ջահակիր» թերթերու խմբագիրներն եւ այլ հանգամանաւոր դէմքեր եւ մեծ թիւով համակիրներ:



Ընկեր Պետրոս Մովսէսեան

Հանդիսասրահի մուտքին ցուցադրուած էին Քսան Անմահներուն նկարները նաեւ Փարամազին նուիրուած ոտանաւոր մը, զոր գրած է Արա Սարգսեան: Նաեւ կախուած էր գունաւոր պատկեր մը երբ անոնք կախաղան բարձրացած էին 1915-ին: Ինչպէս նաեւ գունաւոր նկարը՝ Քսաններու Յուշահամալիրը, Փարամազի կիսանդրիով, Մեղրիի մէջ: Յատկանշական էր այն նկարը, զոր կախուած էր՝ Ոգեկոչումը Քսան Կախաղաններու Ա. Տարեդարձին առթիւ, Գալուստեան Ազգ. վարժարանի փակին մէջ 1916-ին, ուր պատուոյ սեղանին վրայ տեղ գրաւած են Գերչ. Տ. Թորգոմ Արք. Գուշակեան (Առաջնորդ Եգիպտահայոց), որպէս նախագահ, ձախին՝ Միհրան Տամատեան, իսկ աջին՝ Մ. Քոլալեօն՝ խմբագրապետը «Ժուրնալ Տիւ Քէր»ի եւ Հնչակեան վեթերան Սապահ Գիւլեան:

Ընկեր Աւետիս Մովսէսեան

Օր. Մարալ Պալաեան

Դոկտ. Կ. Յարութիւնեանն եւ Տիկին Քաթրին

Հանդիսութիւնը սկսաւ Ընկեր Պետրոս Մովսէսեանի բացման խօսքով: Ան նշեց թէ ամէն տարի այս օրերուն Հնչակեան Կուսակցութիւնը իր հետ ունենալով գիտակից ու հայրենասէր հայութիւնը կ'ոգեկոչէ յիշատակը մեր Քսան վկաներուն, որոնք 90 տարիներ առաջ Սուլթան Պայազիտի հրապարակին վրայ կախաղան բարձրացան: Ապա աւելցուց, թէ Քսան հերոսները թէեւ մահացան, բայց կախաղաններուն վրայէն աւետեցին հայ ժողովուրդի եւ հայրենիքի լուսաչող առաւօտը: Իսկ Հայաստանի վերածնունդը իրականացած է այսօր եւ իր լուսաչող արեւով կը ջերմացնէ մեր հոգիները:

Ապա օրուան հանդիսավարը՝ Տիկին Սոնա Պալեանը բեմ հրաւիրեց Ընկեր Աւետիս Մովսէսեանը, որպէսզի ասմունքէ Վահան Թէքէեանի «Քսան Հնչակեան Վկաներուն» քերթուածը: Ան յստակ առոգանութեամբ եւ հասկացողութեամբ արտասանեց քերթուածը:

Գերշ. Տ. Գրիգոր Արք. Գուսան

Ապա բեմ հրաւիրուեցաւ Օր. Մարալ Պալաեանը, որ ընթերցեց «Քսան կախաղանները եւ եգիպտահայ մամուլը» գրութիւնը: Որուն մէջ ազնիւ օրիորդը յիշեց թէ վերջերս թերթելով 1915-ի եգիպտահայ մամուլը, մեր ուշադրութիւնը գրաւեց, որ Հնչակեան Կախաղաններուն լուրը միեւնոյն ուժով արձանագանգած են «Արեւ»ն ու «Յուսաբեր»ը, ինչ որ կ'արտացոլէ այդ ժամանակուայ համա-հայկականութեան գաղափարը, դնելով Քսան Կախաղանները համազգային գաղափարականութեան ծիրին մէջ: (*Սոյն գրութիւնը ամբողջութեամբ կը հրատարակենք նոյն էջին վրայ*):

Ուստի բեմ բարձրացան զոյգ արուեստագէտներ՝ ջութակահար Դոկտ. Կորկի Յարութիւնեանն ու դաշնակահարուհի Տիկին Քաթրին, որոնք մեզի հրամցուցին երեք կտորներ. Ա) Արամ Խաչատուրեանի «Նոկթիւրն»ը, Բ) Տիգրան Ջուհաճեանի «Աւէ Մարիան» եւ Գ) Կոմիտասի «Կռունկը», որոնց ելոյթէն խորապէս աղդուած, ներկաները երկար ծափահարութիւններով իրենց գնահատանքը յայտնեցին:



Հոգեշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեան

Սոյն ելոյթին յաջորդեց Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդ Գերչ. Տ. Գրիգոր Արք. Գուսանի իմաստալից խօսքը: Գերաչնորհ Հայրը յայտնեց, թէ իր ազգին համար նահատակուիլ չի նշանակեր մեռնիլ, որովհետեւ հերոսները չեն մահանար: Ապա յիշեց թէ այս տարի կը լրանայ հայ գրոց գիւտի 1600 ամեակը: Վերջապէս, ըսաւ ան չի մոռնանք թէ հայ եկեղեցին, հայ գիրն ու հայ ժողովուրդը յաճախ անքակտելի եղած են հայութեան համար, ճակատագրական պահերու:

Ապա բեմ հրաւիրուեցաւ պատգամախօս Ընկեր Վրէժ Սէֆէրեանը, որ բովանդակալից եւ կուռ իր խօսքին մէջ նախ նշեց թէ Քսան Անմահները արհամարհեցին մահը, սիրեցին գաղափարը, քալեցին իրենց ժողովուրդի աղատագրութեան ճամբէն, անվախ, հպարտ եւ ճակատաբաց: Ապա համառօտ ձեւով տուաւ այդ չրջանի պատմութիւնը, որուն ընթացքին պարզեց թէ Հնչակեան կուսակցութիւնը առաջինը եւ միակը եղաւ որ նախազգաց նախապատրաստուող Մեծ Եղեռնը: Որմէ ետք ան յարեց, թէ. «Այս պահուս ինչպէս չի յիշել մեր աղատագրական կռիւներուն ընթացքին զոհուած մեր անմահանուն հերոսները, որոնք գիտակցաբար մահուան գացին, որպէսզի հայը ապրի եւ աղատ ըլլայ հայ ժողովուրդը: Անոնցմէ յարգելի բանախօսը յիշեց՝ Ժիրայրը, Մուրատը, Աղբիւր Սերոբը, Սօսէ Մայրիկը, Գէորգ Զաւուշը, Զօր. Անդրանիկը, Երկանեանը եւ աւելցուց թէ կան տակաւին հարիւրաւոր ուրիշներ, որոնք իրենց զերագոյն զոհարերութեամբ հայ ժողովուրդին առջեւ բացին մեր ներկայ Հայաստանի աղատագրութեան իրականացման ճամբան»:

Յարգելի բանախօսը նաեւ յիշեց թէ Սարտարապատի միաանականութիւնը պէտք է տեղի ունենար 1913-ին կամ 1914-ին, որ իրականացաւ 1918-ին, վստահաբար հայութեան ճակատագիրը այսօր ուրիշ կրնար ըլլալ, ըսաւ ան:

4

ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐԸ ԵՒ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

Ջե՛մ ուզեր կարդալիք երկու խօսքս վերածել աւանդական լաց ու կոցի: Ջե՛մ ուզեր Հնչակեան Քսան Կախաղաններու այսօրուան յիշատակումը վերածել ողբի: Կատարուածը, անշո՛ւշտ, ոճրագործութիւն մըն էր բառիս ամենաողբերգական իմաստով: Ասոր մասին ո՛չ մէկ կասկած: Բայց կէտ մը կայ՝ որ վերջերս թերթելով 1915-ի եգիպտահայ մամուլը գրաւեց մեր ուշադրութիւնը: Այն՝ որ Հնչակեան Կախաղաններուն լուրը միեւնոյն ուժով արձագանգած է թէ՛ ռամկավար եւ թէ՛ դաշնակցական մամուլը, այսինքն թէ՛ «Արեւ»-ը եւ թէ՛ «Յուսաբեր»-ը, բան մը որ ղրականօրէն կ'արտացոլէ այդ ժամանակուայ համահայկականութեան գաղափարը, կը բացայայտէ ընդհանուր ազգային մտածողութեան մը գոյութեան իղձը եւ Քսան Կախաղանները կը ղնէ համազգային գաղափարականութեան ծիրին մէջ: «Արեւ» եւ «Յուսաբեր» հաւասար ցաւով եւ վիչտով նկարագրած են պատահարը, անոր տալով խիստ հետաքրքրական մեկնաբանութիւններ: Եւ ա՛յս կէտն է՝ զոր կ'ուզէի ներկայացնել այսօր:

Այսպէս, 1915 Յունիս 15-ին, Պոլսոյ մէջ կը կատարուէր Քսան Հնչակեաններուն նահատակումը: Յուլիս 7-ին, «Արեւ» կը հրատարակէ Պուլկարիայէն յատուկ իրեն համար ղրկուած թղթակցութիւն մը Մկրտիչ Ներսէսեան ստորագրութեամբ, ուր, ի միջի այլոց, կը կարդանք.

«Մա՛ այն քստմնեցուցիչ ու սարսռացուցիչ լուրը զոր երէկ մեզ բերաւ հեռագրական գործակալութիւնը.- Քսան Հնչակեաններ, կայսերական իրատէով, օր ցերեկով, Յունիս 15-ին, առաւօտեան ժամը 3-ին, Պատերազմական Նախարարութեան առջեւի հրապարակը կախաղան կը բարձրացուին:

«Դաշոյնի նման եկաւ, մխուեցաւ մեր սրտին այս դաժան լուրը: Ծաղիկ կեանքեր, անձնազոհ հերոսներ: Սուրբ Դատին նուիրուած վեհ գաղափարականներ, Հնչակեան կազմակերպութեան սիւներէն, տօքթոր, ուսուցիչ համալսարանական, օրէնքի հիման վրայ կրթնելով Իթթիհատի ըլիքը կախաղան կը բարձրացնէ:

«Փառք Ձեզ որ զոհուեր էք ձեր ազգի փրկութեան ու Հնչակեան իտէալներու իրագործման համար: Դուք մեռաք, ընկերնե՛ր, բայց ձեր հոգին մեր հետ է, նա կ'ըլլայ մեր առաջնորդը եւ մենք կ'ուխտենք լուծել մի օր ձեր ալ վրէժը:

ՄԿՐՏԻՉ ՆԵՐՍԷՍԵԱՆ»

Յաջորդ օրը, Յուլիս 8-ին, «Յուսաբեր»-ն է՝ որ Սուրէն Պարթեւեանի գրիչով կը պոռթկայ, նախ ներկայացնելով լուրը քաղուած Մարսէյի «Արմէնիա» եւ Աթէնքի «Բաթրիա» լրագիրներէն եւ ապա իր կողմէ աւելցնելով.

«Թո՛ղ Սթամպուլի՝ թուրք խուժանը անգամ մը եւս հրճուած ըլլայ Սուլթան Պէյազիտի հրապարակին վրայ Հայ Յեղափոխութեան այս քսանեակ մը անձնուրաց զինուորներն ալ խեղդամահ տեսնելով: Մենք՝ եղբայրական մեր մտածումին մէջէն՝ այդ տժգոյն դիակները վար կ'առնենք Էնվէր-Թալաթի ցցել տուած կախաղաններէն, ու խանաղատագին գուրգուրանքով կը տանինք կը պսակեցնենք մեր ազատագրութեան հերոսնահատակներուն շարքին մէջ... Արդէն Պալըգլը չի տարի՞ը միթէ թաղելու զանոնք, Պալըգլը՛, ուր իրենց անդրանիկները կը հանգչին՝ Պապ-Ալիէն ու Պանքայէն ի վեր...

«Հէ՛գ, պատուակա՛ծ Փարամազ, կ'ուզեմ հաւատալ, թէ կախաղան երթալէ առաջ՝ լսած էիր ազատումը Վանին, որուն համար դուն ալ ա՛յնքան հոգեւին աշխատեցար: Լսա՛ծ էիր, վասն զի աւետիսներն էին՝ ինչպէս գոյժերը՝ բանտին պատերը կը ծակեն ու ներս կը մտնեն... Լսա՛ծ էիր, Փարամա՛զ, եւ կ'երեւակայեմ յաղթական ժպիտը որ կը ցոլար դէմքիդ վրայ, երբ նայեցար անարգ դահիճներուդ, վիզդ կախաղանի չուանին երկննցնելով... Ծերուկ ու բարի Աչըգպաշը չի մտածե՛ց, այդ հուսկ րոպէին, թէ իր հայրենակից Անդրանիկը բան մը պակաս պիտի չի թողուր, անդին, իր ու իր ընկերներուն վրէժն ալ լուծելու համար, ամբո՛ղջ ցեղին վրէժներուն հետ:

ՍՈՒՐԷՆ, ՊԱՐԹԵՒԵԱՆ»

Նուտով, «Յուսաբեր» կը հրատարակէ Քսան Կախաղաններուն անունները՝ իրենց արհեստներով հանդերձ:

Մէկ չաբաթ ետք, «Արեւ»-ի թղթակիցը կը գրէ երկար յօդուած մը՝ նուիրուած Քսանին: Կարդանք անկէ հատուածներ.

«Խեղդամահ սպաննեցին զանոնք մահասիւներու վրայ, վասնզի իրենց հայրենիքը շատ սիրեր էին:

«Ազատութեան հաւատքը ունեցեր էին անոնք. ասի իրենց ոճիրն էր:

«Չմեռան զէն ի ձեռին: Ո՛չ իսկ հրացան բռնելու զինուորական պատիւը ըրին իրենց: Մարտնչողնե՛ր էին անոնք բռնակալին լուծին դէմ, թուրքը սակայն դաւաճաններ նկատեց զանոնք ու կախեց գռեհիկ եղեռնագործներու նման: Դահիճի իր դերին մէջն է տաճիկը ու այս ոլդիները՝ հերոսի իրենց դերին մէջ:

«Ի՞նչպէս դատեցին: Եաթաղանի վարժուած իրենց ձեռքերուն այնքա՛ն քիչ կը վայլէ Արդարութեան կշիռը: Մահավճիռը ծոցերնին՝ դատարան մտան դատարանի մը խաղը կատարելու, քրքական արդարութիւնն է սա: Հայ հայրենասէրներ ծրագիր կազմեր էին գարշ լուծը թօթուելու. օրէնքը չի պատժեր երբեք *դիտաւորութիւնը*. եթէ *ոճրափորձ* մը կայ՝ պատժական դատարանին գործն էր ստուգել ու դատել ատիկա. ու *եղեռնական արարն* է միայն որ Եղեռնադատ Ատեանին օրինաց հարուածին տակ կ'իյնայ: Արդ՝ ո՞ւր էր գործուած *կատարուած ոճիրը*: Պատերազմի ժամանակ, գիտենք ատիկա, զինուորական երկաթէ օրէնքն է որ կ'իշխէ միահեծան, ու պատերազմական ատեան մը ոճրափորձեր կրնայ պատժել իբր ոճրագործութիւն եւ այո՛, պայմանա՛ւ սակայն որ յանցանքը պաշարման վիճակի *միջոցին* գործուած ըլլայ, մինչ մեր դժբախտ տղաքը՝ տարիէ մը աւելի էր կը հեծէին բանտերու մէջ:

«Ու պատերազմական ատեանին դատաւոր սպաները, որոնք իբրեւ հայրենիքի պաշտպանութեան նուիրուած մարդիկ ամենէ աւելի հասկընալու, հիանալո՛ւ էին իրենց ազգին համար մահուան շիպ-շիտակ նայող մեր եղերաբաղդ կտրիճներուն վրայ՝ իրենց ձեռքովն իսկ խեղդեցին զանոնք: Չինուորական փառքերնին է ասիկա: Իրենց օրէնքը քսան հայու մահը պահանջեց:

«Բայց չուանը, այո՛, իրենց ձեռքը չպիտի մնայ միշտ. պիտի հնչէ հատուցման ժամը, պիտի վճարէ՛ք, թշուառականնե՛ր. սլաքը կը քալէ կոր Սեծ Ժամացոյցին վրայ. Խաչակիրներուն թնդանօթը կը գոռայ կոր ձեր սահմաններուն վրայ. պիտի վճարէ՛ք. պատմական եւ ո՛չ մէկ ոճիր առանց քաւութեան մնացած է. արիւնը արիւն կը կանչէ:

«Տարաբաղդ, զմայլելի կտրիճներ, Պոլիս, վարագոյրներուն ետին, մնջիկ լացին ձեր վրայ, վասնզի արցունքն իսկ մեղսակցութիւն մըն է անիծակուռ այդ քաղքին մէջ:

«Չէ՛, հոգեհանգիստ պէտք չէ որ կատարէինք ձեր հոգւոյն համար որ ալ հիմա խաղաղած է հայրենայոյզ փոթորկումներէ: Կոմիտասը պիտի յօրինէ Դիւցազանց Երգ մը ձեզի, ձեր բաղդակից քաջերուն ձօնուած:

4

ՅԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

ՏԻԱՐ ՊԵՐՃ ՔԻՒՓԷԼԵԱՆ

ընդ

ՕՐ. ՌԻԹԱ ՇԱՀՄԻՐԵԱՆԻ

Գահիրէ — Կիրակի 26 Յունիս 2005

Մեր սրտագին խնդակցութիւնները կը յայտնենք ամուսնացեալ զոյգին երջանկութեան մաղթանքներով: Նոյնպէս կը չնորհաւորենք անոնց ծնողները՝ Տէր եւ Տիկին Էտուար Քիւփէլեանները եւ Տէր եւ Տիկին Զարեհ Շահմիրեանները եւ ընտանեկան բոլոր պարագաները:

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

ՊՐ. ԳԷՈՐԳ ԳՈՒՅՈՒՃԵԱՆ

ընդ

ՕՐ. ՆԱՅԻՐԱ ԳԷՈՐԳԵԱՆԻ

Գահիրէ-Երեւան — Չորեքշաբթի 29 Յունիս 2005

Խմբագրութիւնս ջերմօրէն կը չնորհաւորէ ամուսնացեալ զոյգը երջանկութեան մաղթանքներով: Կը չնորհաւորենք նաեւ անոնց ծնողքը՝ Տիար Հայկ Գույումճեանը եւ Տէր եւ Տիկին Ռաղմիկ Գէորգեաններն եւ ընտանեկան բոլոր պարագաները:

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Պօղոսեան Ազգային վարժարանի Հոգաբարձութիւնը եւ Տնօրէնութիւնը, կու գան իրենց խորին չնորհակալութիւնները յայտնելու Կիրակի 15 Մայիս 2005-ի Տարեկան Մարզահանդէսի հանդիսութեան առթիւ բոլոր այն ազնիւ Տիկիններուն, որոնք իրենց աջակցութիւնը բերին զանազան տեսակի անուշեղէններ պատրաստելով եւ նուիրելով վարժարանիս:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ
ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

3 ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐԸ ԵՒ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

«գերեզմանոցի մը մէջ Պոլիս, անկիւն մը կայ հիմա որ ազգային ուխտատեղի մըն է վաղը: Ներշնչուինք այսօր այդ հողախումբէն: Ջսպե՛նք արցունքը ու քալենք անվտանգ:

«Ու թո՛ղ, թո՛ղ որ բարձրանայ արիւնաթաթախ բուրգը, անոր վիմաշարին ամէն մէկ աստիճանը պատնէշ մըն է քու հայրենիքիդ համար, անոր հիմնաքարերուն ամէն մէկը խարիսխ մըն է քու ազատագրութեանդ ապագայ տաճարին համար: Թո՛ղ, թո՛ղ որ բարձրանայ արիւնաթաթախ բուրգը:»

«ԱՐՆԻ»

Բաւարարուինք «Արեւ»-ի այս քաղուածքներով եւ այժմ անցնինք մէկ չաբաթ ետք «Յուսաբեր»-ի Թղթակիցի երկարաչունչ յօդուածին «Կախաղան-կոթողներ» խորագիրով, ուր կ'ընանք հանդիպիլ հետեւեալ արտայայտութիւններուն.

«««Քսա՛ն կախաղաններ» - մռլտացին հեթանոս շրթունքներ՝ շողիքով լպրծուն, դիւային ծիծաղով լայնափեռեկ, հայհոյչով այլանդակ:

«Քսան փայտոսնե՛ր» - հծծեցին հայ շրթունքներ՝ վրէժով օծուած, սիրով յուռթի, յաղթանակով հպարտ, օրհնութեամբ ակաղձուն:

«Քսա՛ն անարգ սիւներ» - մռնչեցին քրքօրէն պժգալի երախներ, ցուցադրելով թափփփած շարքը իրենց գիշախանձ ժանիքներուն:

«Քսան փառքի կոթողնե՛ր« - մնչեցին միահամուռ հրաշէկ կորիւններն Արարատեան Աշխարհին, յարդարելով իրենց բոցախուռ բաշերը, որճաղով իրենց սրբազան ուխտերը եւ սրելով իրենց ակռաները:

«Ո՛վ զարմանահրաշ մարտիրոսներ տառապակոծ հայրենիքիս. ի՞նչու ձեպր խնկելի երեսները դէպի արեւելք կ'ուղղուին, ձեր հաւատաւոր աչքերը ի՞նչեր, ա՜խ, ի՞նչեր կ'որոնեն հեռաւոր աղջամուղջին մէջ:

«Բայց այդ ի՛նչ անօրինակ ճառագայթներ, որ հեւ ի հեւ կու գան սնել ձեր սրբատաշ ճակատները եւ վճիտ երանութեամբ մը ողողել ձեր հերոսի դէմքերն ու սիրտերը: Քիչերու մատչելի այդ բարձունքներուն մէջ արդեօք ի՛նչ անճառելի քաղցրութիւններ կը պարարեն ձեր զմայլելի հոգիները:

«Այո՛, դուք մեզի ըսիք, ո՛վ քաջընտիր հերոսներ, ըսիք թէ Հայրենիքն անպայման պիտի ազատուի, ըսիք թէ Ազատութիւնն արիւնով կը գնուի, ըսիք թէ անձի ու գանձի լայն զոհաբերութիւններ անհրաժեշտ են, ըսիք թէ Հայրենիքի համար մեռնիլն եթէ քաղցր է, ո՜յնքան քաղցր է անոր համար ապրիլը: Ձեր հաւատաւորի քարոզին շունչերը դեռ կը շարունակեն իրենց շրջանն ընել հայ երակներու ու ջիղերու մէջ, ու դուք, ո՛վ հերոս գեղեցիկներ, պիտի շարունակէք դեռ ապրիլ արժանաւոր հոգիներու մէջ, ինչպէս երբեմնի դիւցազն ոգիները բոյն էին դրեր ձեր մաքուր կուրծքերուն տակ:

«Ու պիտի, անշո՛ւշտ պիտի վե՛րջապէս հասնի Փառքին Օրը՝ արեւաճոխ, երջանիկ, յաղթապանծ: Ու ահա փառատօնին կենսախայտ մթնոլորտէն, կոթողներու բարձունքէն վար պիտի խոյանան դիւցազնական ստուերներ, յաղթական ժպիտով մը հծծելու մեր ականջներուն:»

«ՅՈՒՍԱԲԵՐ»

Բաւարարուինք այսքանով: Որքան յոյզ ու կիրք կայ վերոյիշեալ բոլոր գրուածքներուն մէջ: Յատկապէս վերջին երկու յօդուածները իրօք որ գրական հրաշալի գործեր ըլլան:

Արդ, 1915-ի եգիպտահայ մամուլը այս հարցին մէջ չդրաւ կուսակցական խտրականութիւն: Կուսակցութիւնները հաւասար յուզումով մեկնաբանեցին կատարուածը եւ ցուցաբերեցին անհուն կարեկցութիւն: Համահայկական յոյզերն էին՝ որոնք կ'առաջնորդէին անոնց: Ուրեմն, Քսաններուն զոհաբերութիւնը ի դերեւ չէր անցած:

ՄԱՐԱԼ ՊԱԼԱԵԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՄՈՒՏԻՒՆ

Կիրակի 19 Յունիս 2005-ի կէսօրին, «Պըլըքտանեան Հանդիսասրահ»ին մէջ, Քսան Հնչակեաններու նահատակման 90-րդ տարելիցին առթիւ տեղի ունեցած Ոգեկոչման եւ Հոգեճաշին եղած են հետեւեալ նուիրատուութիւնները.

Ա. ՅԱՆԿ

Տէր եւ Տիկին Անդրանիկ Մեսրոպեան	2000
Տէր եւ Տիկին Լեւոն Գաղթացեան	1000
Տէր եւ Տիկին Վարուժան Գազանճեան	1000
Տէր եւ Տիկին Նուպար Սիմոնեան	1000
Տէր եւ Տիկին Վարդ Ալեքսանեան	1000
Տէր եւ Տիկին Պերճ Թէրզեան	500
Տէր եւ Տիկին Վրէժ Սէֆէրեան	500
Տէր եւ Տիկին Հրաչ Սիմոնեան	500
Տէր եւ Տիկին Դանիէլ Ճոճոեան	500
Տէր եւ Տիկին Օննիկ Պըլըքտանեան	500
Տէր եւ Տիկին Բարսեղ Գզըլեան	500
Տէր եւ Տիկին ճէգի Կէվրէկեան	500
Տոքթ. եւ Տիկին Գէորգ Երզնկացեան	500
Տէր եւ Տիկին Արսէն Էմիրզեան	500
Ասատուրեան Ընտանիք	500

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց սիրեցեալ մօր Ողբ. Տիգրանուհի Զէյճէնեանի (Սիտնի, Աւստրալիա) մահուան տխուր առթիւ Տէր եւ Տիկին Միսաք Զէյճէնեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ պայծառութեան	100
«Այծեմնիկ» Հանգստեան Տան	100
«Արեւ»ին	50
«Յուսաբեր»ին	50
«Յահակիր»ին	50

3 ՔՍԱՆՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ ...

Ապա Ընկեր Վ. Սէֆէրեան իր խօսքը եղրակացնելով, յայտնեց թէ «Այսօր Եգիպտոսի մէջ կը չարունակուի Մեծ եղեռնը, նոր ձեւով մը: Դժբախտաբար մեր ազգային ղպրոցներու աչակերտութեան թիւը, վտանգաւոր կերպով կը նուազի ամէն տարի: Եգիպտահայերու որոշ դասակարգ մը կը նախընտրեն հայ մանուկը դրկել օտար վարժարաններ, առանց որ սորվին իրենց մայրենին: Ուրեմն ահաւոր վտանգի մը առջեւ կը գտնուինք: Սակայն յոյսով եմ, որ մեր ազգային իչխանութիւնները լուրջ միջոցներ ձեռք պիտի առնեն սոյն աղէտին առաջքը առնելու համար»: Եւ միասնականութեան արտայայտութիւններով փակեց իր խօսքը:

Հուսկ ուրեմն փակման խօսքով ելոյթ ունեցաւ Հոգեչնորհ Հայր Սուրբը, որ նախ յայտնեց թէ երբ մուտքին կախուած Քսաններուն նկարները կը դիտէիք, նչմարեցինք որ անոնք բոլորն ալ վճռակամ են իրենց ընտրած գաղափարական եւ հայրենասիրական ուղիին մէջ: Ապա յարելով իր խօսքը պարզեց թէ այսօր անոնց տեսիլքը իրականացած է ազատ, անկախ Հանրապետութեամբ: Եւ փակեց իր տպաւորիչ խօսքը ըսելով. «Օրհնութիւն անոնց անթառամ յիչատակին:

Ապա սկսաւ հոգեճաչի սպասարկութիւնը, որ կանոնաւորութեամբ տեղի ունեցաւ Սրահիս Տիկնանց Յանձնախումբի պատրաստած մատաղաճաչը, որուն ընթացքին ունկնդրուեցաւ յեղափոխական երգեր:

Ներկաները գոհ տպաւորութեամբ մեկնեցան Սրահէն, յարգած ըլլալով Քսաններու 90-ամեակի անմեռ յիչատակը:

ԱՊԱՀՈՒՆԻ

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ- ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՊԱՍՔԷԹ ՊՕԼԻ ՄՐՑԱՇԱՐՔ

ՆՈՒԻՐՈՒԱԾ՝

ԱՍՊՆԶԱԿԱՆ ԵԳԻՊՏՈՍԻ 23 ՅՈՒԼԻՍԻ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ 53-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Ուրբաթ 15, Շաբաթ 16 եւ Կիրակի 17 Յուլիս 2005-ին

ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Հովանաւորութեամբ՝

ՀՈԳԵ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

ԸՆՏՐԵԼ ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԹԵՄԻ

Նախագահութեամբ՝

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆԻ

Ատենապետ Գահիրէի Պատկ. Թեմական ժողովի

ՈՂԲ. ՅԱՐՈՒԹԻՒՆ (ԱՐԹՕ) ԱՐԹԻՆԵԱՆԻ

ԲԱԺԱԿԻ ՇՈՒԻՐՋ

ՄՐՑԱՇԱՐՔԻՆ ԲԱԺԱԿԸ ՆՈՒԻՐԱԾ ԵՆ՝

ՏԻԿԻՆ ԱՆԻ ԱՐԹԻՒՆԵԱՆ ԵՒ ՁԱՒԱԿՆԵՐԸ

ՄՐՑԱՇԱՐՔԻՆ ՄԵՏԱՁԼՆԵՐԸ ՆՈՒԻՐԱԾ ԵՆ՝

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ

ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒ ՑԱՑՏԱԳԻՐ

Ուրբաթ, 15 Յուլիս 2005

Ա. մրցում երեկոյեան ժամը 8:00-ին

ՍՐԲՈՒՀԻ ԹԵՐԵԶԱ ընդդէմ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի (Աղեքս.)

Բ. մրցում երեկոյեան ժամը 9:30-ին

Հ.Մ.Ը.Մ. - Արարատ ընդդէմ Հ.Մ.Ը.Մ. - Կամքի

Շաբաթ, 16 Յուլիս 2005

Գ. մրցում երեկոյեան ժամը 8:00-ին

Հ.Մ.Ը.Մ. - Նուպարի (Հելպ.) ընդ. Բ. մրցումի յաղթական խումբին

Կիրակի, 17 Յուլիս 2005

Դ. Աւարտական մրցում երեկոյեան ժամը 8:30-ին

Ա. մրցումի յաղթական խումբը ընդդէմ

Գ. մրցումի յաղթական խումբին

— • — • —

Շաբաթ, 16 Յուլիս 2005 երեկոյեան ժամը 10-էն սկսեալ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ - ՃԱՇԿԵՐՈՅԹ

Տեղի պիտի ունենայ ճաշի սպասարկութիւն

Պատրաստուած՝

ՄԻՈՒԹԵԱՆՍ ՏԻԿՆԱՆՑ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ ԱՆԴԱՄՈՒՀԻՆԵՐՈՒՆ ԿՈՂՄԷ

Կը խնդրուի ճաշերը նախապէս ապահովել հեռաձայնելով՝ 5432290 - 4809619 - 4807425 - 5912904 - 3920237 թիւերուն:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ա. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՍՔԷԹՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔ

Կը ծանուցանենք, թէ Ա. Համահայկական պասքէթպոլի մրցաշարքի խաղերը, որոնք տեղի պիտի ունենան այս տարի Երեւանի մէջ Շաբաթ, 20 Օգոստոսէն մինչեւ Երկուշաբթի, 29 Օգոստոս 2005, Գահիրէէն եւ Աղեքսանդրիայէն պիտի մասնակցին պասքէթպոլի (տղոց եւ աղջկանց) դտեալ խումբերը:

Այս առթիւ՝ անոնք, որոնք կը փափաքին խումբերուն ընկերանալ, հաճին դիմել Կարգադիր Յանձնախումբին

Տեարք Վահէ Բլատեանի — Հեռ. 3955482
Գառնիկ Կրպոյեանի — մոպ. 012-3425418
Հրաչ Միքայէլեանի — մոպ. 012-3337743

Արձանագրութիւնները կը փակուին 1 Օգոստոսին

ԳԱՀԻՐԷԻ ԿԱՐԳԱԴԻՐ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

«ՈՍԿԵՐՉՈՒԹԻՒՆ 2005» ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ՎԱՃԱՌՔ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Եգիպտոսի ՀՀ դեսպանութիւնը կը տեղեկացնէ, որ Հայաստանի ոսկեգործներու եւ աղամաղագործներու ընկերակցութեան կազմակերպութեամբ, Սեպտեմբեր 29էն Հոկտեմբեր 3, Երեւանի մէջ պիտի կայանայ «Ոսկերչութիւն 2005» ցուցահանդէս-վաճառքը: Ցուցահանդէսը վարչապետի որոչումով ամենամեայ յայտարարուած է:

Ցուցահանդէսին մասնակցիլ փափաքողները կրնան դիմել Եգիպտոսի ՀՀ դեսպանութեան:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	568.00
21 կարատ՝ կրամը		71.10
18 կարատ՝ կրամը		60.95

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

دار شؤون الطباعة - رقم الإيداع ٨٠٥

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1548 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 21 ՅՈՒԼԻՍ 2005

ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 50 Եգ. Դհկ.

عدد رقم ١٥٤٨ — الخميس ٢١ يوليو ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ԳԱՀԻՐԷ

Ստորագրուեցաւ Համագործակցութեան Պայմանագիր Երեւանի Եւ Գահիրէի Համալսարաններուն Միջեւ

ԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒԻ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ ԱՄՊԻՈՆ ՀԻՄՆԵԼ



Ձախէն՝ ՀՀ դեսպան Ռուբէն Կարապետեան եւ Գահիրէի Համալսարանի նախագահ Ալի Ապտէլ Ռահման։

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս.թ. Յուլիսի 17-ին Գահիրէի Համալսարանում ստորագրուեց գիտական, կրթական եւ ղեսաւանդման ծրագրերի բնագաւառում համագործակցութեան մասին պայմանագիր Երեւանի պետական համալսարանի եւ Գահիրէի համալսարանի միջեւ։

Պայմանագիրը ստորագրեցին Երեւանի պետական համալսարանի ռեկտորի լիազօրութեամբ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ռուբէն Կարապետեանը եւ Գահիրէի համալսարանի նախագահ Ալի Ապտէլ Ռահմանը։

Ստորագրուած պայմանագիրը հայկական կողմից մեծապէս կարեւորում է ոչ միայն այն պատճառով, որ այն հիմք է դնում երկու երկրների առաջատար համալսարանների միջեւ տարբեր ոլորտներում բազմաբնոյթ համագործակցութեան հաստատմանը, այլեւ պայմանագրի 2-րդ յօդուածով նախատեսւում է հայոց լեզուի ամպիոնի հիմնում Գահիրէի համալսարանում։

Նշեալ յօդուածը իրաւական հնարաւորութիւն է ընձեռում արաբական ամենահեղինակաւոր համալսարանում հայոց լեզուի ամպիոն հիմնելու համար, որն առաջինը կը լինի արաբական աշխարհում եւ նպատակամղուած աշխատանքների դէպքում, կարող է հետագայում վերածուել հայագիտական ուսումնասիրութիւնների ամպիոնի։

Պայմանագիրը նախատեսում է նաեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող խնդիրների շուրջ համատեղ գիտահետազօտական ուսումնասիրութիւնների կատարում, դասախօսների, ասպիրանտների եւ ուսանողների փոխայցելութիւնների իրականացում, ուսումնամեթոդական եւ գիտական գրականութեան ու պարբերականների փոխանակում, ինչպէս նաեւ Երեւանի պետական համալսարանի արաբագիտութեան ամպիոնի գիտական եւ ուսումնական աշխատանքներին Գահիրէի համալսարանի կողմից աջակցութեան յուցադրում։

Պայմանագրի ստորագրումից յետոյ կայացած զրոյցի ընթացքում Եգիպտոսում Հայաստանի Դեսպանը եւ Գահիրէի համալսարանի նախագահը պայմանաւորուեցին բոլոր ջանքերը գործադրել պայմանագրի դրոյթները կենսագործելու եւ երկու համալսարանների միջեւ ակտիւ եւ փոխ-չահաւէտ համագործակցութիւն հաստատելու ուղղութեամբ։

Հանդիպման աւարտին Դեսպան Կարապետեանը վերահաստատեց ԵՊՀ ռեկտոր Ռ. Մարտիրոսեանի կողմից Գահիրէի համալսարանի նախագահին առաքուած Հայաստան այցելելու հրաւէրը։

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐՈՒ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ ԻՐԱՔԷՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՒ

Յուլիս 20ին, Իրաքէն վերադարձաւ հայկական բանակի 12րդ խաղաղապահ գումարտակի զօրախումբը։ Ամերիկեան օդուժի օդանաւով Երեւանի «Էրեբունի» օդանաւակայանը էջք կատարեցին խաղաղապահները, որոնք ծափահարութիւններով եւ աւանդական դիոլ-զուռնայով դիմաւորուեցան իրենց հարազատներուն եւ բանակի զինակիցներուն կողմէ։

Պաշտպանութեան փոխնախարար Զօր. Արթուր Աղաբէկեանի խօսքերով, 6 ամիս առաջ, երբ ստորաբաժանումը կը մեկնէր Իրաք՝ խաղաղապահ առաքելութեան, շատեր մտավախութիւն կը յայտնէին այս կապակցութեամբ։ Իսկ այսօր կարելի է հպարտօրէն արձանագրել, որ հայ խաղաղապահներու զօրախումբը պատուով կատարած է իրեն վստահուած պարտականութիւնը եւ ողջ ու առողջ վերադարձած է Հայաստան։ Զօրավարը շարունակեց ըսելով, որ Իրաքի հայ համայնքը շատ բարեացակամ վերաբերում ցոյց տուած է հայ խաղաղապահներուն նկատմամբ։

Համայնքի ներկայացուցիչները այցելած են հայ զինուորներուն, պատրաստակամութիւն յայտնած են անհրաժեշտութեան պարագային աջակցութիւն ցուցաբերել։ Փոխնախարարը նշեց, որ Իրաք գտնուելու ընթացքին, հայկական զօրախումբի կազմի մէջ վիրաւորներ չեն եղած։

Իրաք մեկնած 46 զինուորներէն վերադարձած են 45ը, իսկ սպայ Ա. Մարտիրոսեան տեղափոխուած է Պաղտատ եւ նշանակուած է կապի սպայ բազմազգի սպայակոյտի մէջ։ Պատասխանելով դէպի Իրաք խաղաղապահներու երրորդ հերթափոխ ուժեր ուղարկելու հնարաւորութեան մասին հարցումին, զօր. Աղաբէկեան նշեց, որ նման որոշում կրնայ տալ միայն խորհրդարանը եւ յիշեցուց, որ Իրաքի մէջ խաղաղապահ առաքելութեան մասին Ազգային ժողովը հաւանութիւն տուած է մէկ տարի ժամկէտով։ Ըստ Աղաբէկեանի, այժմ կ'ուսումնասիրուի հայկական խաղաղապահ ուժեր Աֆղանստան ուղարկելու խնդիրը։

ԸՍՏ «ԱԶԱՏՈՒԹԵԱՆ»

Ղարաբաղեան Հակամարտութիւնը Կրնայ Լուծուիլ Այս Տարի

ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Բարձրաստիճան դիւանագիտական աղբիւր մը կը յայտնէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցութիւններու մէջ «արդէն համաձայնեցուել են չատ հարցեր», եւ կողմերը կ'աշխատիեն «համաձայնագրում մնացած վերջին մի քանի տարաձայնութիւնները հարթելու վրայ»։

Նոյն աղբիւրին համաձայն, հակամարտութիւնը կրնայ լուծուիլ արդէն այս տարի, կամ յաջորդ տարուան սկիզբին։

Ըստ նոյն աղբիւրին, «ստեղծուած իրադրութիւնը, կարծես, չատ մօտ է քի-ուեսթեան փուլին (2001 թուականի Ապրիլին), երբ բոլորը կարծում էին, թէ համաձայնութիւնը կայացուած էր եւ խնդիրը չատ կարճ ժամանակում լուծուելու էր։ Նման մի փուլ կարող է սկսուել Օգոստոսին կազանում, երբ բանակցային սեղանի չուրջ հանդիպելու են Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահները»։

Լուծման հիմնական առանցքը, ըստ նոյն աղբիւրին՝ 10-15 տարուան ընթացքին կազմակերպուելիք ժողովրդական հանրաքուէն պիտի ըլլայ, ուր Արցախի ժողովուրդին հնարաւորութիւն պիտի տրուի որոշելու Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը։

Հանրաքուէի տարբերակը չրջանառութեան մէջ դրուած էր տակաւին ամիսներ առաջ, սակայն այն ժամանակ կը խօսուէր Ատրպէյճանի եւ Ղարաբաղի մէջ հանրաքուէ կատարելու մասին, իսկ այսօր խօսքը կը վերաբերի միայն Լեռնային Ղարաբաղի մէջ կայանալիք հանրաքուէի։

Մինչեւ հանրաքուէն, Ատրպէյճան պիտի ընդունի Լեռնային Ղարաբաղի այսօրուան «տէ ֆաքթօ» կարգավիճակը, այսինքն՝ 2

ՎԵՆԵԶՈՒԵԼԼԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆՉՅԱՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

14 Յուլիս 2005ը վենեզուելլահայ գաղութի պատմութեան մէջ պիտի մնայ պատմական օր մը, երբ յանուն մեր ժողովուրդին դէմ գործադրուած ցեղասպանութեան զոհ անմեղ նահատակներուն, եւ յանուն 1915ի Մեծ Եղեռնէն վերապրող սերունդին, Վենեզուելլայի հայ գաղութի զաւակները պահանջատիրական ազնիւ ոգիով ուղղուեցան խորհրդարան, ներկայացնելու համար մեր ժողովուրդի բռնաբարուած իրաւունքներուն արդար դատը։

Նիստին, հայ համայնքին բարեկամ պետական երեսփոխան Վիքթոր Հիւկօ Մորալէս, եւ իրաւաբան Ժանէթ Մատրիս ներկայացուցին հայ ժողովուրդի պահանջը։ Նիստին ներկայ գտնուեցան Վենեզուելլայի հայ գաղութի հոգեւոր տեսուչ՝ Կոմիտաս Արք. Օհանեան, Ագգ. վարչութեան ատենապետ Տոքթ. Գրիգոր Փոստալեան եւ հայորդիներ։ Յետ ունկնդրութեան, խորհրդարանը ողջունեց հայ ժողովուրդին պահանջատիրական ոգին ու իր արդար իրաւունքներու բարձր գիտակցութիւնը, եւ առ այդ՝ միաձայնութեամբ որդեգրեց ներկայացուած առաջարկը, հրապարակելով հայկական ցեղասպանութեան ճանաչման հայանպաստ բանաձեւ մը։

«ԴՐԱԿԱՆ Է, ՈՐ ԱՏՐՊԷՅՃԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ ԱԿՐԷՍԻՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ»

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասեանը հրաւիրել էր մամուլի ասուլիս։ Թէպէտ ասուլիսի գլխաւոր թեման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպումն էր, Ա. Ղուկասեանը պատրաստակամութիւն յայտնեց պատասխանելու նաեւ լրագրողների տարաբնոյթ հարցերին, քանի որ, նրա խօսքերով, երկար ժամանակ լրագրողների հետ այսպիսի հանդիպում չի եղել։

Պատասխանելով ԵԱՀԿ ԽՎ ղարաբաղեան հարցով զեկուցող Գորան Լենմարկերի արտայայտած տեսակետի՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու վերաբերեալ հարցին, Ա. Ղուկասեանը ողջունելի համարեց Լենմարկերի այս համարձակ մօտեցումը։

Առհասարակ, նչեց նա, բոլոր նրանք, ովքեր ղարաբաղեան կարգաւորմանը առնչուել են, համոզուել են բանակցութիւններում ԼՂՀ-ի մասնակցութեան անհրաժեշտութեան մէջ։ «Իսկ եթէ Ատրպէյճանը չի ուզում խօսել Ղարաբաղի հետ, նշանակում է խուսափում է հակամարտութեան լուծումից», ասաց նախագահը։ Նա հրաժարուեց մեկնաբանել մամուլում վերջերս չրջանառուող, այսպէս կոչուած, հիմնախնդրի լուծման տարբերակները, պատճառաբանելով, որ բանակցութիւններն ընթանում են «գոնֆիտենցիալ», եւ «գոռեգտ» չլինի իր կողմից խաղաքարտերը բացել։

Լրագրողներին հետաքրքրում էր Լաչինի միջանցքի յետագայ ճակատագիրը կարգաւորման հնարաւոր տարբերակներում։ ԼՂՀ նախագահն ասաց, որ Լաչինը չպիտի դառնայ բանակցութիւնների առարկայ, քանի որ ԼՂՀ-ն Հայաստանին կապող ճանապարհն է եւ Ղարաբաղի անվտանգութեան առումով ունի մեծ նշանակութիւն։

Անդրադառնալով համանախագահների արտայայտած այն տեսակէտին, թէ բանակցութիւններում կան դրական 4

ԹՈՒՐՔԻԱՆ

ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՆ ԴԷՄ ՅՈՅՑ ՀՈՒՆԳԱՐԻՈՅ ՄԷՋ

Չորեքչաբթի, Յուլիս 13ին, աւելի քան չիսուն ցուցարարներ մասնակցեցան միջազգային Եւրոպայի ձայն կազմակերպութեան նախաձեռնութեամբ կայացած ցոյցի մը, որու ընթացքին ցուցարարները բողոքեցին Թուրքիան Եւրոպական միութեան լիիրաւ անդամ դարձնելու փորձերուն դէմ։ Ցոյցը տեղի ունեցաւ Հունգարիոյ արտաքին գործոց նախարարութեան չէնքին առջեւ եւ ցուցարարները չէչտեցին, թէ Թուրքիա լաւագոյն պարագային պէտք է Եւրոմիութեան հետ առանձնաչնորհեալ գործակից ըլլայ։

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի Տէր Հանգեաւ Գերաչնորհ Տ. Շահէ Արքեպիսկոպոս Աճէմեանը

Խոր ցաւով տեղեկացնում ենք, որ Յուլիսի 13-ին, կեանքի 79-րդ տարում երկարատեւ ծանր հիւանդութիւնից յետոյ վախճանուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբան, Երեւանի Պետական Համալսարանի Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան Գերաչնորհ Տ. Շահէ Արքեպիսկոպոս Աճէմեանը:

Գերաչնորհ Տ. Շահէ Արքեպիսկոպոս Աճէմեանը ծնուել է Հալէպ քաղաքում 1926թ.: Նախնական կրթութիւնն ստացել է տեղի Հայկազեան վարժարանում եւ այնուհետեւ, 1937-1939թ.թ., Մխիթարեան Հայրերի վարժարանում:

1939-1949թ.թ. յաճախել է Հալէպի Ֆրերների դպրոցը, որի ընթացքը փայլուն յաջողութեամբ աւարտելով, նոյն տարին ընդունուել է Անթիլիասի դպրեվանքը եւ ձեռնադրուել սարկաւագ:

Աւարտելով դպրեվանքի ընծայարանի լսարանական բաժինը՝ 1947թ. կուսակրօն քահանայ է ձեռնադրուել Հոգելոյս Տ. Դերենիկ Եպս. Փոլատեանի ձեռամբ:

1947-1950թ.թ. հետեւել է Պրիւքսելի համալսարանի գրականութեան եւ փիլիսոփայութեան դասընթացներին եւ աւարտել է՝ ստանալով գրականութեան եւ փիլիսոփայութեան պսակաւորի աստիճան:

Այնուհետեւ ձեռնահասօրէն դասաւանդել է Անթիլիասի դպրեվանքում եւ Պէյրութի Յովակիմեան-Մանուկեան միջնակարգ դպրոցում, իսկ 1952-1956թ.թ. Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռի դիւանապետութիւնը:

1965-1994թ.թ. եղել է Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան անդամ, ուր վարել է դիւանապետի եւ կալուածոց տեսչի պաշտօնները: Երկար տարիներ եղել է նաեւ Ս. Աթոռի նուիրակը Ս. Յարութիւն տաճարի նորոգութեան հանգանակութեան գործում:

Գերաչնորհ Տ. Շահէ Արք. Աճէմեանը աշխատակցել է նաեւ «Սիոն» ամսագրին կրօնագիտական եւ պատմափիլիսոփայական արժէքաւոր ուսումնասիրութիւններով:

1965թ. Նոյեմբերի 7-ին եպիսկոպոս է ձեռնադրւում Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:

Աստուածաչնչի հայկական թարգմանութեան եւ կանոնի ուսումնասիրման նպատակով՝ 1982թ. Երուսաղէմում հիմնում է Զիթենեաց լեռան Հայ Աստուածաչնչի կեդրոնը:

1975-1985թթ. լինելով Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամ գործուն մասնակցութիւն է ունեցել Հայոց Եկեղեցու, Մայր Աթոռի եկեղեցա-կազմակերպչական, քարոզչական գործունէութեանը, ինչպէս նաեւ դասախօսութիւններով հանդէս է եկել Գէորգեան Հոգեւոր Ճեմարանում եւ Վազգէնեան դպրանոցում, նպաստել Հայոց Եկեղեցու միջազգային կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

1994թ. Շահէ Արք. Աճէմեանը տեղափոխուել է Հայրենիք, ուր 1995թ. Երեւանի Պետական Համալսարանի կազմում կեանքի է կոչել աստուածաբանութեան Ֆակուլտետը՝ հիմնելով «Աճէմեան մատենաշարը»:

Շահէ Սրբազանը յայտնի է իր գիտական-մանկավարժական գործունէութեամբ եւ հեղինակ է մի չարք աշխատութիւնների եւ յօդուածների:

Բազմավաստակ Սրբազան Հօր մահը մեծ կորուստ է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Երեւանի Պետական Համալսարանի համար:

Յիշատակ արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
ՀՀ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ Է ՀԱՅ-ԹՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

CNN-Turk հեռատեսիլի կայանը հաղորդած է որ, եւրոպական քաղաքներէն մէկուն մէջ տեղի ունեցած է հայ եւ թուրք դիւանագէտներու միջեւ գաղտնի հանդիպում մը, որուն ընթացքին Թուրքիան ներկայացուցած է իր առաջարկները հայ-թրքական յարաբերութիւններու բարելաւման վերաբերեալ:

Հանդիպումը, ըստ կայանի, յաջորդած է Ռոպերթ Քոչարեանի եւ Թուրքիոյ վարչապետ Ռեճեփ Էրտողանի միջեւ նամակներու փոխանակման՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առնչութեամբ:

Մօտ օրէն պիտի կայանայ երկրորդ հանդիպումը, որուն ընթացքին առաջարկներ պիտի ներկայացնէ հայկական կողմը:

CNN-Turk-ը նաեւ հաղորդած է, որ Քոչարեան եւ Էրտողան համաձայնած են յստակ քայլերու ձեռնարկել, որոնք կը բաւարարեն երկու կողմերը եւ կը ստեղծեն վստահութեան մթնոլորտ:

1

Ղարաբաղեան Հակամարտութիւնը Կրնայ Լուծուիլ Այս Տարի

ինքնորոշման իրաւունքը եւ Ղարաբաղի վերահսկողութեան տակ պիտի մնայ Լաչինը: Ինչ կը վերաբերի հայկական ուժերու կողմէ վերահսկուող տարածքներուն, ապա հինգ տարածք պիտի վերադարձուի Ատրպէյճանին՝ Ղարաբաղի մէջ հանրաքուէ կատարելու հնարաւորութեան փոխարէն:

Հանրաքուէին, ղարաբաղցիները պիտի որոշեն իրենց կարգավիճակը՝ միանալ Հայաստանի՞ն, մնալ Ատրպէյճանի՞ կազմի մէջ, թէ դառնալ անկախ պետութիւն:

Շատ խօսուած է ապահովական երաշխիքներու մասին:

ՋԱՀԱԿԻՐ

ԵԿՄԱԼԵԱՆ ՊԱՏԱՐԱԳԻ ԽՏԱՍԱԼԻԿԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԱԾ

Երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրն ու քոյրը՝ Զօհրապ եւ Եսթեր Սարգիսեան իրենց մեկնաբութեամբ հովանաւորած են Եկմալեան Պատարագի խտասալիկին պատրաստութիւնը, ի յիշատակ Վեհամայր Ովսաննա Սարգիսեանի:

Պատարագի երգեցողութիւնները կատարուած են Ս. Էջմիածնի երգչախումբին կողմէ, դեկավարութեամբ Խորէն Մէյլխանաճեանի, երգեհոնի նուագածութեամբ Լեւոն Աբրահամեանի: Մեներգողներն են Լուսինէ Զաքարեան, Նորա Մելքոնեան, Յովհաննէս Պասթաճեան, Կոնստանտին Սիմոնեան եւ Տիգրան Ժամկոչեան:

Համաձայն Սարգիսեան ընտանիքի փափաքին եւ Գանատայի Թեմի առաջնորդ՝ Տ. Բագրատ Եպս. Գալստանեանի հրահանգին, Գանատայի հայոց թեմի ծուխերու հոգեւոր հովիւները վերոյիշեալ խտասալիկէն օրինակ մը պիտի նուիրեն նոր մկրտուած իւրաքանչիւր երախայի:

ԾԻՐԱՆԻ ԱՆՆԱԽԱԴԷՊ ԲԵՐՔ

Այս տարի Հայաստանում սպասւում է ծիրանի աննախադէպ բերք: Ինչպէս յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան բուսաբուծութեան վարչութեան պետ Գառնիկ Պետրոսեանը, նախնական հաշուարկներով մօտ 5 հազ. հեկտար այգիներից ակնկալւում է ստանալ 60-70 հազար թոն ծիրան: Նշուեց, որ սպասւում է նաեւ պտուղի աննախադէպ բերք, մասնաւորապէս, դէղձի 3,126 հեկտար այգիներից նախատեսւում է ստանալ 40-50 հազար թոն պտուղ: Այս տարի նախատեսւում է նաեւ հաւաքել 70-80 հազ. թոն խնձոր եւ մօտ 5 հազ. թոն կեռաս:

Գառնիկ Պետրոսեանը յայտնեց, որ արդէն արտահանուել է 9 թոն ծիրան: Նշուեց, որ ծիրանի այդ խմբաքանակը մեներուել է մէկ քիլօ կրամը 600 դրամ միջին գնով (մօտ 1,4 ԱՄՆ տոլար):

ԼՂՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ

Այս տարուայ Հոկտեմբերի 18-27-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում նախատեսւում է անցկացնել մարդահամար, որը առաջինն է անկախութեան հռչակումից յետոյ:

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայութեան պետ Սերգէյ Դաւթեանի խօսքերով՝ մարդահամարը կը դառնայ ԼՂ պետականութեան կայացման եւս մէկ քայլ:

Մարդահամարի ընթացքում կ'անցկացուի իւրօրինակ սոցիալական հետազօտութիւն, կ'ուսումնասիրուեն հանրապետութեան սոցիալ-տնտեսական իրավիճակը, տարբեր ոլորտների ռեսուրսները: Հիմնուելով այդ տուեալների վրայ՝ կառավարութիւնը հետագայում կարող է մշակել համապատասխան ծրագրեր, կանխատեսել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը:

Մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համար ստեղծուել է հանրապետական յանձնաժողով՝ փոխվարչապետ Արարատ Դանիէլեանի գլխաւորութեամբ:

Վերջին մարդահամարը Լեռնային Ղարաբաղում անցկացուել է 1989 թուականին:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ 2004-2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱՋԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք յարգոյ հասարակութեան եւ ազնիւ ծնողներուն, Վարժարանիս 2004-2005 ուսումնական տարեշրջանի Գ. Երկրորդարանի պետական քննութեանց արդիւնքները եղած են հարիւր առ հարիւր յաջողութեամբ:

Ստորեւ կուտանք ցանկը համապատասխան նիչերով:

ԳԻՏԱԿԱՆ ՃԻՒՂ	Առ Հարիւր
Ժորժ Եապուլ Կիւրիւլեան	81.9
Ռաֆֆի Սեպուհ Եսայեան	70.7

Տնօրէնութիւնս եւ ուսուցչաց կազմը կը շնորհաւորեն յարգելի ծնողները եւ յաջողած աշակերտները յառաջիկայ նորանոր նուաճումներու մաղթանքներով:

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

— • —

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱՋԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք յարգոյ հասարակութեան եւ ազնիւ ծնողներուն, Վարժարանիս 2004-2005 ուսումնական տարեշրջանի Գ. Երկրորդականի Պետական քննութեանց արդիւնքները:

Ստորեւ կուտանք ցանկը համապատասխան նիչերով:

ԳԻՏԱԿԱՆ ՃԻՒՂ	Առ Հարիւր
Նարինէ Աւետանեան	94.1
Կարօ Ասլանեան	90.6
Թէրէզ Անանեան	86.5
Նայիրի Յակոբեան	86.3
Հրաչեայ Լիւլոգեան	84.7
Գեղամ Թէրզիպաչեան	72.5
Անդրանիկ Պէնեան	68.9
ԳՐԱԿԱՆ ՃԻՒՂ	
Ռոպէր Աւետիսեան	73.1

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

Խմբագրութիւնս եւս կը շնորհաւորէ վարժարաններուն Տնօրէնութիւններն եւ Հոգաբարձութիւններն, նաեւ յաջողած աշակերտներն ու անոնց ծնողները, նորանոր յաջողութեան մաղթանքներով:

ՀԲԸՄ-Ը ԳԻՒՂ ՄԸ ԵՒՍ ԿԸ ԿԱՌՈՒՅԷ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԷՋ

Լեռնային Ղարաբաղի Հաղրութի շրջանի 900 հազար հեկտար տարածքն այսուհետեւ կրում է Բարեչէն անունը:

Այդպէս են որոշել լոնտոնաբնակ հայերը, այդ բնտրութեանը հաւանութիւն են տուել ԼՂՀ իշխանութիւնները: Ատրպէյճանի հետ հակամարտութեան ընթացքում աւերակուած գիւղը կառուցելու եւ կոչուելու է Բարեչէն: Այն արդէն նչուած է քարտէզի վրայ եւ կենդանի չունչ կր ստանայ տասը տներով ու բնակիչների ներկայութեամբ: Իսկ նչուած տարածքում գիւղ հիմնելու նախաձեռնութիւնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեանն (ՀԲԸՄ) է: Կազմակերպութեան Լոնտոնի մասնաճիւղի ջանքերով հանգանակուել է տասը միահարկ տների կառուցմանն անհրաժեշտ գումար: Ի թիւս այլ ծրագրերի, որոչուել է 1906 թուականին Գահիրէում հիմնադրուած ՀԲԸՄ-ի հարիւրամեակը նչանաւորել ԼՂՀ տարածքում բնակավայրի հիմնադրմամբ: Այդպիսով Հաղրութի շրջանի երեսունինը գիւղերին մինչ եկող տարի կ'աւելնայ եւս մէկը՝ Բարեչէնը, բնակչութիւնը կը համալրուի տասը րնտանիքով: Կառուցուելիք իւրաքանչիւր տուն լինելու է երեք սենեականոց, գրաղեցնելու է 60 քմ. տարածք, արժողութիւնը 5 միլիոն դրամից քիչ աւելի է:

ՀԲԸՄ Լոնտոնի մասնաճիւղի ատենապետ Յարութիւն Աղաջանեանն ու գանձապետ Պետրոս Ասլանեանը օրերս եղան Բարեչէնի տարածքում եւ տեղում փորձեցին պարզել բոլոր մանրամասնութիւններն ու պայմանաւորուածութիւնները՝ դժուարութիւններից ու բացթողումներից խուսափելու նպատակով: Յունիսի 22-ին, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիէլեանի հաւաստմամբ, լիովին կ'աւարտուի գիւղի քարտէզագրումը, եւ ՀԲԸՄ Լոնտոնի մասնաճիւղը ստանալով Բարեչէնի յստակ սահմանագծման քարտէզը, կր կարողանայ չուտով սկսել չինարարական աշխատանքները: Յունիսի տասներեքին ԼՂՀ միգրացիայի, փախստականների, վերաբնակեցման վարչութեան պետ Պավել Նաջարեանը եւ ՀԲԸՄ Լոնտոնի մասնաճիւղի ատենապետ Յարութիւն Աղաջանեանը ստորագրեցին գիւղի կառուցման համաձայնագիրը:

ԼՂՀ իշխանութիւնները դրանով պարտաւորուեցին Բարեչէն հասցնել ջրագիծը, էլեկտրահաղորդման գիծը եւ ճանապարհ կառուցել: Առաջին երկուսի ճիւղաւորումը դէպի տներ եւ ներքին ցանցն անցկացնելու է ՀԲԸՄ-ը: Պետութիւնը նաեւ միանուագ դրամական օգնութիւն է տրամադրելու Բարեչէնում հաստատուելիք րնտանիքներին, րնդ որում՝ նաեւ անասնավարկ: Կառուցուելիք գիւղը հարեւան է Նորաչէնին, որը նոյնպէս ՀԲԸ Միութեան, բայց արդէն փրանսիական մասնաճիւղի միջոցներով է կառուցուել: Նորոգուել ու բնակեցուել է 22 տուն: Կառուցուել է նաեւ մանկապարտէզ ու բուժկէտ: Պատերազմի աւարտից յետոյ ամայացած Նորաչէնն այսօր 100-ից աւել բնակիչ ունի: Նրանցից 32 դպրոցական, 15-ը՝ նախադպրոցական տարիքի են: Գիւղում վերջին երկու տարիներին 3 հարսանիք է եղել, բայց Նորաչէնցիները կէս-կատակ-կէսլուրջ մի մտահոգութիւն են յայտնում. «Պսակուելու տարիքի աղջիկներն են չատ եւ առայժմ հարս ենք տալիս, ոչ թէ բերում»: Իսկ հարեւանութեամբ Բարեչէնի հիմնադրման լուրը փոքր ու մեծ Նորաչէնցիներին ոգեւորեց. «Մեր դասարանում 3 աշակերտ կայ: Լաւ կր լինի, որ բարեչէնցիք էլ գան՝ գոնէ մի օր դաս չեմ պատասխանի: Համ էլ չատ րնկերներ կ'ունենամ», ուրախացած յայտնեց վեցերորդցի եւ բժիշկ դառնալու մտադրութեամբ գերազանց սովորող Խաչիկը:

Մինչ Բարեչէնի կառուցման յաջորդ փուլր այնտեղ ապրողները սովորելու են Նորաչէնի դպրոցում, որն առայժմ գործում է մանկապարտէզի չէնքում: Շուտով կառուցուելու է Նորաչէնի դպրոցի չէնքը՝ նոյնպէս ՀԲԸՄ-ի միջոցներով (Լոս Անճելըս):

Ներկայացուածր ԼՂՀ տարածքում կազմակերպութեան իրականացրած եւ իրականացնելիք ծրագրերի մի փոքր մասն է միայն:

ՀՆՉԱԿԵԱՆ ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐՈՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ

ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

2005 թուականը Հայոց Մեծ Եղեռնի 90րդ տարելիցն է: Հայ ժողովուրդը հայրենիքէն մինչեւ Սփիւռքի հեռաւոր ափերը, պետական եւ համաժողովրդական միջոցառումներով կ'ոգեկոչէ իր բիւրաւոր նահատակներուն յիշատակը: Այդ միջոցառումներու չարքին են նաեւ Հնչակեան Քսան Կախաղաններու նահատակութեան նուիրուած յիշատակի ոգեկոչումները՝ Հայաստանի եւ սփիւռքահայ տարբեր գաղութներէն ներս:

Հետեւելով ազգային եւ գաղափարական ուղեգծին, Ֆրանսայի Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան Վարիչ Մարմինը Շաբաթ 17 եւ Կիրակի 18 Յունիսին նախաձեռնեց յիշատակի միջոցառումներ՝ նուիրուած Հնչակեան Քսան Կախաղաններուն: Միջոցառումներու ընթացքին ելոյթներ ունենալու համար Լոնտոնէն հրաւիրուած էր «Նոր Սերունդի Ձայն» ամսաթերթի խմբագիր ընկ. Մանուէլ Ադամեան:

Քսան Կախաղաններու 90-ամեայ տարելիցին նուիրուած փարիզեան միջոցառումներու չարքը սկսաւ 17 Յունիս, Շաբաթ առաւօտեան ժամը 10ին: Փարիզի FM ռատիօ «Այբ» կայանի տնօրէնութիւնը Ընկ. Մ. Ադամեանն ու Ֆրանսայի Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան վարիչ Մարմնի անդամ Ընկ. Արմենակ Գույումճեանը հրաւիրեց հարցազրոյցի, որը տեւեց մօտաւորապէս երկու ժամ:

Ռատիոկայանի տնօրէն Պրն. Վարդան Գաբրիէլեան, այս երկարաչունչ հարցազրոյցին համար պատրաստած էր չատ հետաքրքրական հարցումներու չարք մը, ուր ընդգրկուած էին՝ Հնչակեան Կուսակցութեան հիմնադրութեան եւ տարածման, անոր յեղափոխական գործունէութեան, յատկապէս Քսան Հնչակեան հերոսներու կախաղան բարձրանալուն, Հայաստանի Առաջին Հանրապետութեան, Խորհրդային Հայաստանին եւ ներկայ Անկախ Հայաստանի անցնող չուրջ մէկուկէս տասնամեակի պատմութեան: Ռատիօ-ունկնդիրներէն ոմանք, իրենց հերթին, հեռաձայնով մասնակցեցան նաեւ ունկնդիրներու հարցազրոյցներուն:

Նոյն օրը՝ 17 Յունիսի երեկոյեան, Ալֆորվիլի (Փարիզի արուարձան) Հնչակեան Կեդրոնատեղիի սրահին մէջ տեղի ունեցաւ պաշտօնական հանդիսութիւն՝ նուիրուած Հնչակեան Քսան Կախաղաններու նահատակութեան 90-ամեակին: Ներկայ էին՝ Ռամկավար Ազատական Կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, «Արարատ» Ակադեմիայի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ խուռներամ բազմութիւն մը:

Բացման հակիրճ խօսքով հանդէս եկաւ Ընկերուհի Յասմիկ Մեխարեան. ընկերուհին անդրադարձաւ օրուան խորհուրդին, ապա ծանօթացուց՝ հիւրաբար Լոնտոնէն Փարիզ ժամանած Ընկ. Մանուէլ Ադամեանը: Բացման խօսքէն յետոյ, ընկ. Արմենակ Գույումճեան կարճ ելոյթով մը ուրուագծեց Քսաններու յեղափոխական գործունէութեան ժամանակաշրջանը, պատմեց դրուագներ, ապա խօսք տուաւ գլխաւոր բանախօսին:

Ընկ. Մանուէլ Ադամեան հակիրճ պատմականը կատարեց Հնչակեան Կուսակցութեան հիմնադրութեան, նոյն կուսակցութեան յեղափոխական գործունէութեան՝ Օսմանեան Թուրքիոյ սահմաններէն ներս:

Բանախօս ընկերը յայտնեց, թէ Հնչակեան ղեկավարները կանուխէն ճանչցան Իթթիհատի վտանգաւոր ծրագիրները, կանխատեսեցին այն մեծ վտանգը, զոր կը սպառնար հայ ժողովուրդին՝ կեղծ Ազատութիւն, Եղբայրութիւն եւ Հաւասարութիւն քարոզող Իթթիհատական ղեկավարներէն:

Նկատի ունենալով, որ Հնչակեան ղեկավարութիւնը կանխատեսած էր Իթթիհատականներուն սեւ ծրագիրը, աշխատանք տարաւ հակազդելու այդ ծրագրին եւ այդ իսկ պատճառով գումարեց իր 7րդ պատգամաւորական ժողովը Քէօսթէնճէի (Քոսթանցա, Ռումանիա) մէջ:

Սոյն 7րդ պատգամաւորական ժողովի մասնակիցներէն չատերը ձերբակալուեցան եւ ձեւական դատավարութենէ մը ետք Պոլսոյ Սուլթան Պայազիտ կոչուող հրապարակին վրայ կախաղան բարձրացան 15 Յունիս 1915ի արշալոյսին, ուրկէ անոնք աւետեցին ազատ եւ անկախ Հայաստանի մօտալուտ հռչակումը:

Բանախօսութեան աւարտին, Ընկ. Ադամեան պատասխանեց ներկաներուն կողմէ տրուած բազմաթիւ հարցումներուն, որմէ ետք հանդիսութիւնը հասաւ իր աւարտին:

Կիրակի, Յունիս 18ին, Ֆրանսայի Ս. Դ.Հնչակեան Կուսակցութեան Վարիչ Մարմնի խնդրանքով, Հոգեհանգստեան պաշտօնները կատարուեցան Փարիզի Առաջնորդարանիստ Ս. Յովհաննէս-Մկրտիչ Տաճարին, Իսի լը Մուլինոյի Ս. Աստուածածին եւ Ալֆորվիլի Ս. Պօղոս Պետրոս եկեղեցիներուն մէջ: Եկեղեցական պաշտամունքներու յաջորդեց հոգեճաշ՝ Ալֆորվիլի Հնչակեան Կեդրոնին մէջ, որուն ընթացքին յաւուր պատշաճի խօսքեր րսին՝ ընկերներ Մանուէլ Ադամեան, Արմենակ Գույումճեան, Կարօ Շիմշիրեան եւ Խաչիկ Նաճարեան:

ԼՈՆՏՈՆԻ ՄԷՋ

Մեծ Եղեռնի 90ամեայ տարելիցի չրջանակներէն ներս, Լոնտոնի մէջ 25 Յունիսի երեկոյեան, Հայաչէնի «Մոնթէ Մելքոնեան» սրահին մէջ, Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան Մեծն Բրիտանիոյ Վարիչ Մարմնի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ յիշատակի հանդիսութիւն՝ նուիրուած Հնչակեան Քսան Հերոս նահատակներուն:

Հանդիսութեան ներկայ եղան Հայկական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ եւ մեր նահատակներուն յիշատակը յարգելու եկած բազմութիւն մը: Ելոյթ ունենալու համար հրաւիրուած էր լոնտոնահայութեան քաջածանօթ մտաւորական եւ խմբագիր Ասատուր Կիւզելեանը:

Պրն. Ա. Կիւզելեան, իր ելոյթով նախ անդրադարձաւ Հայոց Յեղասպանութեան, այդ Յեղասպանութեան հետ առնչուող այժմու խնդիրներուն, որուն առանցքը կր կազմէ ճանաչում եւ դատապարտում ցեղասպանութեան եւ ցեղասպանին:

Ճառախօսը յատուկ կերպով անդրադարձաւ Հայկական միասնականութեան: Ան ընդգծեց, թէ առանց յիշեալ միասնականութեան անհնար է հետապնդել Հայկական Դատը եւ կոչ րրաւ համրնդհանուր համախոհութեան: Պրն. Ասատուր Կիւզելեան կարեւորութեամբ անդրադարձաւ նաեւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին յուզող կացութեան մր: Անկնարկութիւնը կ'երթար դէպի Եկեղեցւոյ այն ներքին բաժանումին, որ սկիզբ առած էր 1955-1956 տարիներուն եւ տակաւին կր չարունակուի մինչեւ մեր օրերը: Պրն. Կուզելեան, իր ելոյթը եզրակացնելով մաղթեց, որ միասնականութիւնը իրականութիւն դառնայ ամէն բանէ առաջ Հայ եկեղեցւոյ մէջ:

Պրն. Ասատուր Կիւզելեանին՝ որպէս ելոյթ ունեցող յաջորդեց Ընկ. Մանուէլ Ադամեան: Ընկերը նախ անդրադարձաւ հայկական յեղափոխական չարժումներուն՝ Օսմանեան Թուրքիոյ տարածքին վրայ:

Ան հիմնաւորեց եւ արդարացուց րմբոստութեան ելոյթներն ու գինեալ գործողութիւնները ընդդէմ Օսմանեան բռնակալութեան:

Արդ, յեղափոխութիւնները պայթեցան, քանի որ չէին կրնար չպայթիլ, պատճառները կուտակուած էին Մեծ Շարժումներու համար, եւ անհրաժեշտ էր կայծ մր իսկ այդ առաջին կայծր բռնկեցուց Հնչակեան Կուսակցութիւնը, որ հիմնադրուած է 1887ին:

Շարունակելով իր խօսքը, ընկ. Ադամեան րսաւ, թէ Հնչակեան Կուսակցութեան քաղաքական-յեղափոխական գործունէութեան մէջ կարեւորագոյն տեղ կը գրաւէ Էնվերի, Ճեմալի եւ Թալաաթի գլխաւորած Իթթիհատ վէ Թերաքքը կուսակցութեան հետ համագործակցութեան կտրական մերժումը:

Եւ 1913ին, Ռումանիոյ Քէօսթէնճէ քաղաքին մէջ Կուսակցութիւնը կայացուց իր պատմական 7րդ պատգամաւորական ժողովը եւ հոն որոչում կայացուց ամբողջական պայքար մղել Իթթիհատ վէ Թերաքքր կուսակցութեան եւ անոր իշխանութեան դէմ: Թէեւ 7րդ պատգամաւորական ժողովի որոչումները հնարաւոր չեղաւ ի կատար ածել, ստոր մատնութեան մր հետեւանքով, սակայն պատմութեան մէջ, Հայ քաղաքական մտքի ամենափայլուն էջերէն մէկր մնաց Հնչակեան Կուսակցութեան Հեռատեսութիւնը, որն էր կանխատեսումը: Այս իմաստով, յետագային, Հայ ժողովուրդի մեծանուն հերոս զաւակներէն, Օսմանեան Թուրքիոյ դէմ երկարամեայ պայքար ծաւալած Զօրավար Անդրանիկ եկաւ նոյն եզրակացութեան: Անդրանիկ, պայմաններու բերումով պայքարի դաշտէն հեռացաւ, երբ արդէն հռչակուած էր Հայաստանի առաջին Հանրապետութիւնը՝ 1918ին...:

Ընկեր Ադամեանի ելոյթէն յետոյ, հանդիսութեան փակման խօսքր կատարեց հոգեւոր հովիւ Արժ. Տ. Շնորքհ Քհնյ. Բաղդասարեան: Հուսկ տեղի ունեցաւ գեղարուեստական յայտագիր՝ հայրենասիրական բանաստեղծութիւններ արտասանեցին՝ ընկերուհի Արմենուհի Մահտէսեան, տիկիններ՝ Շողիկ եւ Փառքուհի Մինասեաններ: Հայկական երաժշտական գործիքներու վրայ նուագեցին՝ Կարօ Պալճեանն ու Արա Պետրոսեանը:

Յիշատակի երեկոյի պաշտօնական մասի աւարտէն ետք՝ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

ՈՒՐՈՒԿՈՒԱՅ ՄԷՋ

Ուրուկուայի փոխնախագահ Ռոդոլֆօ Նին Նովօան Հնչակեան «20 կախաղաններու» 90-ամեակին նուիրուած հանդիսութեան րնթացքին, վերահաստատեց Ուրուկուայի դիրքորոշումը «Հայ Դատի» հանդէպ եւ պահանջեց, որպէսզի Եւրամիութիւնր պայման դնէ Թուրքիոյ առջեւ՝ ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը Եւրոպայի Միութեան յուսելիք պահանջր՝ Թուրքիոյ կողմէ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչման վերաբերեալ:

Փոխ նախագահ Նին Նովօա իր ելոյթին մէջ յատկապէս բսաւ.- «Քառասուն տարիներ առաջ, առաջին անգամ տեղեկացայ Ցեղասպանութեան մասին:

«Տարիներու րնթացքին, մենք ուրուկուայցիներս եւ ես յատկապէս, հպարտութիւն կր զգանք որ մեր պետութիւնր բացեր է իր դռները Հայ ժողովուրդի առջեւ:

«Ուչ թէ կանուխ յոյսի նչան պիտի ծագի եւ պատասխանատուները պէտք է հաչտուին րնդունելով առաջին հերթին իրենց սխալր: Ոճիրները եւ վայրագութիւնները ոեւէ մէկի չի կրնար ներել եթէ անոնք չեն րնդունուած: Նախ պէտք է ընդունիլ յետոյ կարելի է ներել:

«Ուրուկուայի մէջ մենք ունինք օրէնք, որ ամէն տարի Ապրիլ 24-ր կր նչուի որպէս Հայոց Ցեղասպանութեան օր եւ այն կր պարտաւորեցնէ լրատուամիջոցներուն անդրադառնալ եւ յիչել այդ դէպքերը:

«Ուրուկուայի մէջ այսօր բախտ ունինք առաջին Հայ խորհրդարանականր ունենալու, յանձինս Լիլիան Քէչիչեանի, որ մեր կուսակցութեան՝ Յառաջդիմական Հանդիպումի անդամ է»:

Փոխ նախագահի խօսքերէն ետք տեղի ունեցաւ գեղարուեստական բաժինր: Պուէնոս Այրէսէն մասնաւորապէս հրաւիրուած Հայաստանցի տաղանդաւոր ջութակահար Ռուբէն Յովսէփեան ու դաչնակահար Ալպարօ Յակոբեանը կատարեցին Սայաթ Նովայի եւ Կոմիտասի րնտիր մեղեդիներ արժանանալով ներկաներու ջերմ ծափահարութեան:

Ս.Դ.Հ.Կ.ի անունով ելոյթ ունեցաւ Վարիչ Մարմնի ատենապետ Ընկ. Նոտար Սանդիակօ Այապաչեան որ չնորհակալութիւն յայտնեց բոլոր մասնակցողներուն եւ հաստատեց Ս.Դ.Հ.Կ.ի պատրաստակամութիւնը, քսաններու նման, նոր գոհողութիւններ կատարելու Հայրենիքին, Հայ Դատին, ազգապահպանման եւ րնկերային ձգտումներու իրագործման համար:

Ս.Դ.Հ.Կ.ի քայլերգի երգեցողութեամբ հանդիսութիւնը հասաւ իր աւարտին:

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ

ԾԻԾԵՌՆԱԿ

ԵՌԱՄՍԵԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ՋԱՀԱԿԻՐ ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ

Ե. ՏԱՐԻ, ԹԻՒ 3 (19)

ՅՈՒԼԻՍ 2005

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ.-

«Հանէնտէ Աստիկի ձեռագիրներէն»
«Տիգրան Չուհաճեան երկիցս կը գնահատուի Գահիրէի մէջ»
«Սկաւառակներու եւ խտասալիկներու ծանօթագրութիւններ Արամ Խաչատրեանի մասին (Շար. 3)»
«Հայկ Սարգիսեանի եգիպտական երգերու չորս մշակումներ լարային քառանուագի համար, Բ.-Էլ-Հելուա տի»
Չիթունի, «Կոմիտաս Վարդապետ եւ մեր ժողովրդական երգերը»
«Քննախօսական. Քէմանի Թադէոսի գործերը»
«Գրախօսական. Շթութկարտի մէջ կը հրատարակուի Հայ Արդի Ձայնագրութեամբ ձեռագիր մը»

Ընդամէնը՝ 84 էջ

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հ.Բ.Ը.Մ-ԻՆ - ԳԱՀԻՐԷ

ՍԱԹԵՆԻԿ Ճ. ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿՐԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ 2005-2006 ՏԱՐԵՇՐՋԱՆ

Գահիրէի Հ.Բ.Ը.Մ.ի Սաթենիկ Ճ. Չագըր Հիմնադրամը 2005-2006 տարեշրջանին եւս կրթաթոշակ պիտի յատկացնէ արժանաւոր ուսանողներու, որոնք կրնան անձամբ ներկայանալ Հ.Բ.Ը.Մ.ի Հելիոպոլսոյ գրասենեակը, լեցնելու համար յատուկ հարցաթերթիկը, իրենց հետ ունենալով 2 լուսանկար, ծննդեան վկայականի պատճէն, դիմումնագիր մը եւ վերջին երկու տարիներու իրենց վիճակացոյցները:

Աղեքսանդրիոյ թեկնածուները՝ պարտին իրենց դիմումնագրերը ներկայացնել Աղեքսանդրիոյ Հ.Բ.Ը.Մ.ի վարչութեան:

Սաթենիկ Ճ. Չագըր Հիմնադրամէն արդէն իսկ կրթաթոշակ ստացողները պարտին ղրկել նախորդ տարեշրջանին ա. եւ բ. կիսամեայի կամ տարեվերջի քննութեանց արդիւնքները, -անմիջապէս որ զանոնք ստանան իրենց յաճախած կրթական հաստատութիւններէն:

Բոլոր տեսակի դիմումնագրերը (նոր եւ վերանորոգելի) ընդունելու վերջին պայմանաժամն է՝ Աղեքսանդրիոյ համար, 16 Սեպտեմբեր 2005, եւ Գահիրէի համար՝ 20 Սեպտեմբեր 2005:

Ծ.Ն. Յաւելեալ մանրամասնութիւններու համար հեռաձայնել 2916444 - 4151127 - 4152478:

ՍԱԹԵՆԻԿ Ճ. ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Գահիրէի Հ.Բ.Ը.Մ.ի Սաթենիկ Չագըր Հիմնադրամը, 2004-2005 տարեշրջանին համար, դրամական մրցանակներ պիտի տրամադրէ եգիպտահայ համայնքին պատկանող բոլոր այն ուսանողներուն, որոնք փայլուն արդիւնքներ կը բերեն որեւէ կրթական հանգրուանի աւարտական քննութիւններուն:

Այսպէս, մրցանակներ պիտի տրամադրուին նախակրթարանի, պատրաստականի, երկրորդականի և համալսարանական կրթութեան աւարտական կարգերու՝ պետական կամ համազօր քննութիւններու ներկայացող բոլոր այն աշակերտներուն որոնք 90% եւ աւելի արդիւնք բերած են:

Դրամական մրցանակները իւրաքանչիւր կրթական հանգրուանի համար են և պիտի տրամադրուին հետեւեալ ձեւով.

Նախակրթարանի աւարտական դասարան	Ե.Ո. 100.-
Պատրաստականի աւարտական դասարան	Ե.Ո. 200.-
Երկրորդականի աւարտական դասարան	Ե.Ո. 500.-
Համալսարանի աւարտական տարի	
ա- Շատ լաւ արդիւնք	Ե.Ո. 800.-
բ- Գերազանց արդիւնք	Ե.Ո.1000.-

Գահիրէի դիմորդները իրենց ձեռք բերած կրթական արդիւնքը հաստատող փաստաթուղթը և անկէ պատճէն մը, պարտին ներկայացնել Հ.Բ.Ը.Մ.ի Գահիրէի գրասենեակը:

Աղեքսանդրիոյ դիմորդները պարտին նոյները ներկայացնել Աղեքսանդրիոյ Հ.Բ.Ը.Մ.ի վարչութեան:

Բոլոր դիմումները ընդունելու վերջին պայմանաժամն է 15 Սեպտեմբեր 2005:

Մրցանակներու յանձնումը թէ՛ Գահիրէի և թէ՛ Աղեքսանդրիոյ մէջ պիտի կայանայ հանդիսաւոր իրաւդրութեամբ:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան Դեսպանութիւնը տեղեկացնում է որ Սփիւռքի համար առաջնային համարուող մասնագիտութիւնների գծով նպատակային քաղերի պատրաստման համար, Հայաստանի կառավարութեան կողմից յատկացուել են Հայաստանի համալսարաններում, ինչպէս նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւններում /քոլէճներում/ եւ ասպիրանթուրայում ուսանելու անվճար կրթաթոշակներ (Scholarships):

Հայաստանում ուսանել ցանկացողները պայմաններին ծանօթանալու եւ լրացուցիչ տեղեկութիւններ ստանալու համար կարող են դիմել Գահիրէում ՀՀ Դեսպանութիւն:

Դեսպանութիւնը տեղեկացնում է նաեւ, որ ՀՀ կրթութեան եւ գիտութեան Նախարարութիւն փաստաթղթերի ներկայացման ժամկէտները են 2005 թ. Յուլիսի 1-ից Օգոստոսի 20-ը:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

«ՈՍԿԵՐՉՈՒԹԻՒՆ 2005» ՅՈՒՅԱՀԱՆԴԷՍ-ՎԱՃԱՌՔ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Եգիպտոսի ՀՀ դեսպանութիւնը կը տեղեկացնէ, որ Հայաստանի ոսկեգործներու եւ ադամադագործներու ընկերակցութեան կազմակերպութեամբ, Սեպտեմբեր 29էն Հոկտեմբեր 3, Երեւանի մէջ պիտի կայանայ «Ոսկերչութիւն 2005» ցուցահանդէս-վաճառքը: Ցուցահանդէսը վարչապետի որոշումով ամենամեայ յայտարարուած է:

Ցուցահանդէսին մասնակցիլ փափաքողները կրնան դիմել Եգիպտոսի ՀՀ դեսպանութեան:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Արթօ Սարաֆեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք	30
Տէր եւ Տիկ. Մարտիկ Պալաեան	30

Ողբ. Կարպիս Բագլայեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Ընկեր Աւետիս Մովսէսեան կը նուիրէ 20

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՄԱՐԻՆ

Կիրակի 19 Յունիս 2005-ի կէսօրին, «Պըլրքտանեան Հանդիսասրահ»ին մէջ, Քսան Հնչակեաններու նահատակման 90-րդ տարելիցին առթիւ տեղի ունեցած Ոգեկոչման եւ Հոգեճաշին եղած են հետեւեալ նուիրատուութիւնները.

Բ. ՅԱՆԿ

Տէր եւ Տիկին Վահէ Վարժապետեան	300
Տէր եւ Տիկին Շանթ Կապէյեան	300
Տէր եւ Տիկ. Մարտիկ Պալաեան	300
Տէր եւ Տիկին Սիմոն Զամքէրթէնեան	200
Տէր եւ Տիկին Խեչօ Յակոբեան	200
Տիար Կարօ Վարժապետեան	200
Տոքթ. եւ Տիկին Նորայր Սիմոնեան	100
Տէր եւ Տիկին Նորայր Տէօվլէթեան	100
Տէր եւ Տիկին Անդրօ Վարժապետեան	100
Տէր եւ Տիկին Սարգիս Եանըգեան	100
Տէր եւ Տիկին Միսաք Զէյճէնեան	100
Տիկին Տիգրանուհի Սիմոնեան	50
Տիկին Ալիս Գարանֆիլեան	50
Օր. Անայիս Ճիզմէճեան	50
Տիար Յովհաննէս Տէր Պետրոսեան	50
Տէր եւ Տիկ. Գալուստ Ասլանեան	50
Տէր եւ Տիկին Յակոբ Տէր Յակոբեան	50
Տէր եւ Տիկին Մինաս Տէր Յակոբեան	50
Տէր եւ Տիկին Յակոբ Գոյոյեան	50
Տէր եւ Տիկ. Ասպետ Արթինեան	30
Տիկ. Անթուանէթ Պայտարեան	25

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱՋԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԻԿՆԱՆՑ ԽՆԱԿԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՃԱՇԻ ՍԵՂԱՆԻՆ

Տիկին Արաքսի Գազազեան իր ննջեցեալներուն քաղցր յիշատակին կը նուիրէ 100

Ս. ՊՕՂՈՍ ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՅԾԱՌՈՒԹԵԱՆ

Տեարն Մերոյ Յիսուսի Քրիստոսի Այյակերպութեան «Վարդավառ»ի տօնին առթիւ Տէր եւ Տիկին Յովսէփի Կիւմիւշեան նուիրած են երկու կողով խաղող:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2005Թ. ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՁԱՐ

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՉԽԱՉԱՁԵՒԵԼ

1

«ԴՐԱԿԱՆ Է, ՈՐ ԱՏՐՊԷՅՃԱՆԸ...

տեղաչարժեր, Ա. Ղուկասեանը դրան համաձայնեց այն տեսանկիւնից, որ Ատրպէյճանը ներկայումս փորձում է հեռանալ ակրէսիվ դիրքորոշումից: «Այսօր մեզ համար թիւ 1 հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, եւ Ատրպէյճանը հիմա այդ քննարկում է համանախագահների հետ», չեչտեց Ա. Ղուկասեանը:

«ԱԶԳ»

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՄՐԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԱՌԹԻԻ

Ամէն Երեքշաբթի, Ուրբաթ եւ Կիրակի օրերը
Երեկոյեան ժամը 8.00-էն սկսեալ
ԹԵԹԵԻ ՃԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻԻՆ
Մարզարանիս օդասուն պարտէզին մէջ
Պատրաստուած՝ Տիկնանց Յանձնախումբին կողմէ
կը հրաւիրենք Աղեքսանդրահայութիւնը անխտիր
ՎԱՐՁՈՒԹԻԻՆ

* * *

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԳՐԱԻՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Կիրակի, 4 Սեպտեմբեր 2005
ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ՝ ՇԱՐԺՈՒՄԻՍ ԿԱՅՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 55-ԱՄԵԱԿԻՆ

Մանրամասնութիւնները յաջորդիւ
ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաշտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ Կրօնական Ժողովի որոշումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը

22 Յուլիս 2005
19 Օգոստոս 2005
16 Սեպտեմբեր 2005
21 Հոկտեմբեր 2005
18 Նոյեմբեր 2005
16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպիւսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ա. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՍՔԷԹՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔ

Կը ծանուցանենք, թէ Ա. Համահայկական պասքէթպոլի մրցաշարքի խաղերը, որոնք տեղի պիտի ունենան այս տարի Երեւանի մէջ Շաբաթ, 20 Օգոստոսէն մինչեւ Երկուշաբթի, 29 Օգոստոս 2005, Գահիրէէն եւ Աղեքսանդրիայէն պիտի մասնակցին պասքէթպոլի (տղոց եւ աղջկանց) զտեալ խումբերը:

Այս առթիւ՝ անոնք, որոնք կը փափաքին խումբերուն ընկերանալ, հաճին դիմել Կարգադիր Յանձնախումբին

Տեարք Վահէ Բլատեանի	Հեռ. 3955482
Գառնիկ Կրպոյեանի	մոպ. 012-3425418
Հրաչ Միքայէլեանի	մոպ. 012-3337743

Արձանագրութիւնները կը փակուին 1 Օգոստոսին

ԳԱՀԻՐԷԻ ԿԱՐԳԱԴԻՐ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱՋԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Վարժարանը կարիքը ունի հաշուակալուհի արկղակալուհիի մը: Ինչպէս նաեւ մանկապարտէզապանուհի մը:

Դիմումները կատարել ամէն օր ժամը 9-էն 12, բացի Ուրբաթ եւ Կիրակի օրերէն:

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՒԱՔ

Նախաձեռնութեամբ Մոնրէալի Եգիպտահայերու ընկերակցութեան, Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային հաւաքը տեղի կ'ունենայ 1-5 Սեպտեմբեր 2005, Թորոնթօ- Գանատայի մէջ:

Այս առթիւ կազմակերպուած է հինգօրեայ յատուկ յայտագիր:

Եգիպտահայ վարժարաններու համաշխարհային 2005 հաւաքի Եգիպտոս ներկայացուցիչներն են Տեարք՝

Գրիգոր Մարգարեան Գահիրէ՝ Հեռ. 4031796,
Վահէ Պէնօհանեան Աղեքսանդրիա՝ Հեռ. 4331520:

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո. 568.00
21 կարատ՝ կրամը	71.10
18 կարատ՝ կրամը	60.95

4, Ջողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1549 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 4 ՕԳՈՍՏՈՍ 2005 ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դհկ. عدد رقم ١٥٤٩ — الخميس ٤ أغسطس ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ԷՋՄԻԱԾԻՆ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ «Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ» ՇՔԱՆՇԱՆ ՇՆՈՐՀԵՑ ԸՆԿԵՐ ՏԻՐԱՆ ԱԿԻՆԵԱՆԻՆ

Յուլիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցաւ չքանչանի յանձնման հանդիսաւոր արարողութիւն: Ամենայն Հայոց Հայրապետը, ընդառաջելով Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Արմաշ Վրդ. Նալպանտեանի եւ Ազգային Գաւառական Ժողովի խնդրանքին, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սբ. Ներսէս Շնորհալի» պատուոյ բարձր չքանչանով պարգեւատրեց Պրն. Տիրան Ակինեանին՝ հանդէպ հայ ժողովուրդը, Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ համայն հայութեան հոգեւոր կեդրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դրսեւորած իր որդիական անկեղծ ու անմնացորդ սիրոյ ու ծառայութեան պատրաստակամութեան համար:

Արարողութեանը բացման խօսքով հանդէս եկաւ Մայր Աթոռի երիցագոյն միաբաններից Տ. Ներսէս Արք. Պոզապալեանը: «Տիար Ակինեանը մեզ համար չատ յարգելի անձ է եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վաղեմի եւ ամենահաւատարիմ բարեկամներից, նուիրեալներից մէկն է, որ սկսեալ 60-ական թուականներից գրեթէ ամէն տարի գալիս էր Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութիւնը ստանալու եւ զօրակցելու նրան», նշեց Սրբազան Հայրն իր խօսքում: Ապա Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան կեդրոնական վարչութեան ատենադպիր Թորոս Թուխմանեան ամենքին ներկայացրեց Տիրան Ակինեանի ազգային եւ հասարակական գործունէութիւնը:

«Էջ Միածինն ի Հօրէ» չարականի երգեցողութեան ներքոյ ներս բերուեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի դիւանապետ Տ. Արշակ Եպս. Խաչատրեանը:

«...Ճանաչում ենք Ձեզ անձնապէս եւ ուրախ ենք նշելու, որ Դուք տասնեակ տարիներ լծուած էք ազգաշէն եւ եկեղեցաշէն ծառայութեան՝ Ձեր չնորհներն ու կարողութիւնները ամբողջական նուիրումով ի սպաս դնելով Քրիստոսասէր մեր ժողովրդին:

Ազգանուէր Ձեր ծառայութիւնը, որն սկսուեց մանկավարժական երկարատեւ գործունէութեամբ, Տիրոջ օրհնութեան ներքոյ արդիւնաւորուել է հարուստ վաստակով: Քառորդ դար պաշտօնավարելով Դամասկոսի Ազգային Ս. Թարգմանչաց Ճեմարանում՝ որպէս դաստիարակ եւ Տնօրէն, Դուք իմացութեան լոյսն էք փոխանցել Ձեր սաներին եւ խանդավառել նրանց Ձեր ազգասիրութեամբ ու եկեղեցասիրութեամբ, մայրենի մեր լեզուի եւ սրբազան մեր արժէքների հանդէպ Ձեր անկեղծ սիրով, Մայր Հայրենիքին ու հարազատ ժողովրդին օգտակար լինելու նախանձախնդրութեամբ:

Գոհունակութեամբ ենք անդրադառնում նաեւ Ձեր հասարակական երկարամեայ գործունէութեանը: Լինելով անդամ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան, Դուք եռանդաչատ հոգով ծառայել էք հայ Սփիւռքի զօրացմանն ու մասնաւորաբար՝ Սուրիահայ համայնքի ազգային կեանքի չինութեանն ու պայծառութեանը: Հայաստանի անկախացումից յետոյ Դուք կարեւոր մասնակցութիւն էք բերում հայրենաչինութեան նուիրական առաքելութեանը՝ ներդրում բերելով վերազարթօնքի չնչով ապրող մեր երկրի բարգաւաճմանը, Հայրենիք-Սփիւռք եւ Հայաստան-Սուրիա յարաբերութիւնների զօրացմանն ու արգասաւորմանը», - մասնաւորաբար աւսւում է Հայրապետական կոնդակում:

Կոնդակի ընթերցումից յետոյ Ամենայն Հայոց Հայրապետը մեծարեալի կուրծքը զարդարեց «Սբ. Ներսէս Շնորհալի» չքանչանով: «Սա ինձ պէտք է քաջալերի, որ նոր թափով ու ճիգերով լծուեմ Հայ Եկեղեցու պայծառացման գործին», - ասաց Պրն. Ակինեանը՝ չնորհակալութիւն յայտնելով Նորին Սրբութեանը գնահատանքի համար:

Իր Հայրապետական օրհնութեան խօսքն ու պատգամը ներկաներին ուղղեց նաեւ Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Վստահ ենք, որ նպանատիպ պարգեւները որքան որ

↪ 2

ԳԱՀԻՐԷ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս/թ. Յուլիսի 27 Եգիպտոսի Առաջին Տիկին Սիւզան Մուպարաքի գլխաւորած Women's International Peace Movement կազմակերպութեան եւ Եգիպտահայ համայնքի մշակութային միութիւնների հետ համագործակցութեամբ Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը Գահիրէի «Մաատի» խոչորագոյն գրադարանում անցկացրեց «Հայաստանի Օր» մշակութային միջոցառումը:

Երեք մասից բաղկացած միջոցառման ընթացքում ցուցադրուեց վաւերագրական ֆիլմ Հայաստանի մասին, ներկայացուեցին հայկական ազգային պարեր, ապա առանձին սրահում ներկայացուեցին «Եգիպտոսը հայ մանուկների աչքերով» խորագիրը կրող 4-ից 15 տարեկան հայաստանցի երեխաների աշխատանքները:

Միջոցառմանը ներկայ էին Գահիրէում հաւատարմագրուած մի չարք երկրների դիւանագէտներ, Women's International Peace Movement կազմակերպութեան անդամներ, լրատուամիջոցների, ինչպէս նաեւ հայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ:

Ս/թ. Յուլիսի 29-ին Եգիպտոսի առաջին եւ արբանեակային ալիքներով «Աշխարհը եւ մշակոյթները» հաղորդաշարի հերթական թողարկումը նուիրուած էր լինելու Հայաստանին, որի ընթացքում անդրադառնալու է վերոյիշեալ միջոցառմանը:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ ՊԱՍՔԷԹՊՈԼԻ Ա. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԻՆ ՊԻՏԻ ՄԱՍՆԱԿՑԻ 28 ԽՈՒՄԲԵՐ

Յառաջիկայ 20 Օգոստոսին, Երեւանի մէջ կը սկսի պասքէթպոլի համահայկական մրցաշարքը, որու վիճակահանութիւնը կատարուեցաւ 28 Յուլիսին, Երեւանի «Արարատ» հիւրանոցի մէջ:

Այս մրցաշարքին պիտի մասնակցին Հայաստանի եւ Սփիւռքի 28 խումբեր՝ 9 աղջիկներու եւ 19 տղոց՝ Երեւան, Կիւմրի, Վանաձոր, Ստեփանակերտ, Մոսկուա, Սոչի, Թեհրան, Սարի եւ Սպահան քաղաքներ, Գահիրէ, Աղեքսանդրիա, Թիֆլիս, Մարսէյլ, Պաղտատ, Կլենտէյլ, Սան Ֆերնանտօ Վէլի (ԱՄՆ), Իսթանպուլ, Հալէպ եւ Պէյրութ:

Ըստ վիճակահանութեան աղջկանց կազմերը բաժնուած են 3 խումբերու, իսկ տղոց կազմերը՝ 5 խումբերու:

Կիներու դասաւորման մէջ, ենթախումբերէ ներս ընդգրկուեցան՝

- Առաջին խումբ՝ Մոսկուայի, Թեհրանի եւ Թիֆլիսի,
- Երկրորդի խումբ՝ Երեւանի, Մարսէյլի, **Գահիրէի**,
- Երրորդի խումբ՝ Ստեփանակերտի, Կիւմրիի եւ Պաղտատի խումբերը:

Այն խումբերը որոնք 1 եւ 2րդ տեղերը պիտի գրաւեն, նաեւ երկու խումբերը, որոնք լաւագոյն արդիւնքը ցոյց պիտի տան երրորդ տեղը գրաւած խումբերու միջեւ, իրենց պայքարը պիտի չարունակեն եզրափակիչի մէջ:

Այրերու խումբերը հինգ ենթախումբերու մէջ բաշխուեցան հետեւեալ կերպով:

- Առաջին խումբ. Թեհրան, **Աղեքսանդրիա**, Հալէպ, Ստեփանակերտ:
- Երկրորդ խումբ. Սոչի, Մարսէյլ, Թիֆլիս, **Գահիրէ**:
- Երրորդ խումբ. Երեւան, Մոսկուա, Պաղտատ, Իսթանպուլ:
- Չորրորդ խումբ. Կլենտէյլ, Սպահան, Կիւմրի, Պէյրութ:
- Հինգերորդ խումբ. Վալէյ, Սարի, Վանաձոր:

Ենթախումբերու առաջատարները, ինչպէս նաեւ այն երեք խումբերը, որոնք լաւագոյն արդիւնքը պիտի ունենան երկրորդ տեղը գրաւած խումբերու միջեւ, յաջորդ փուլ պիտի անցնին:

Իլհամ Ալիեւի Համաձայն

ԱՏՐՊԷՅՃԱՆԷՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՆՁԱՏԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿՐՆԱՐ ՔՆՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՆԻՒԹ ԴԱՌՆԱԼ

Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ անցեալ օր գումարուած կառավարութեան նիստի ընթացքին, անդրադարձաւ Ղարաբաղեան հարցի վերջին զարգացումներուն եւ յայտարարեց թէ Ատրպէյճան երբեք պիտի չարտօնէ որ Ղարաբաղ անկախութեան տիրանայ եւ կամ միանայ Հայաստանի: «Մեր դիրքորոշումը անփոփոխ է, երբեք՝ ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ տասը տարի եւ ոչ ալ հարիւր տարի վերջ: Ատրպէյճանէն Լեռնային Ղարաբաղը անջատելու հարցը չի կրնար քննարկութեան նիւթ դառնալ», ընդգծեց Իլհամ Ալիեւ:

Ատրպէյճանի նախագահը նշեց ղարաբաղեան հակամարտութեան լուծման համար միակ հաւանական սկզբունքները ազատել Ատրպէյճանի գրաւեալ տարածքներն ու ապահովել որպէսզի փախստականներ վերադառնան իրենց բնակութեան վայրերը՝ Ղարաբաղ ու յարակից շրջանները: Ատկէ ետք միայն կրնայ որոշուիլ Ղարաբաղի կարգավիճակը: Ղարաբաղին կրնայ տրամադրուիլ ինքնավարութեան աչխարհի մէջ գոյութիւն ունեցող ամենաբարձր կարգավիճակը՝ Ատրպէյճանի կազմէն ներս, ըսաւ Ալիեւ:

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱՅ»

Ինչպէս երեքշաբթի 27 Յունիսին, «Ազատութիւնն» ռատիոկայանին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանը, Հայաստանն ու Թուրքիան «քաղաքական առաջընթացի չեն հասել» երկկողմ յարաբերութիւնների նորմալացմանն ուղղուած չփումներում:

Երկու երկրների բարձրաստիճան դիւանագէտները այս ամիս աւելի վաղ գաղտնի հանդիպում էին անցկացրել, ինչպէս հաղորդուում էր՝ «եւրոպական քաղաքներից մէկում»:

Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել էին արտգործնախարարութեան բարձրաստիճան պաշտօնեայ Ահմէտ Ուզումչուն եւ Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգեորը:

Հայաստանի իշխանութիւններին մերձ աղբիւրները «Ազատութիւն» ռատիոկայանին ասել են, որ հանդիպումը տեղի է ունեցել Վիէննայում եւ հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսեանը:

«Ազատութիւն» ռատիոկայանի հետ հարցազրոյցում Կիրակոսեանը չհերքեց տեղեկատուութիւնը՝ ասելով. - «Հայ-թուրքական յարաբերութիւնների ոլորտում գոյութիւն ունեն տարբեր ձեւաչափեր: Առաջին հերթին, դա արտաքին գործերի նախարարների ձեւաչափն է: Ինչպէս յայտնի է, նախարարները մի չարք հանդիպումներ են ունեցել վերջերս: Յայտնի է նաեւ ձեւաչափ արտգործնախարարութիւնների վարչութեան պետերի մակարդակով:

Այսինքն՝ այդ երկխօսութիւնը չարունակւում է»:

«Մինչ այսօր մենք որեւէ քաղաքական առաջընթացի չենք հասել», - աւելացրեց նա:

Նրա խօսքերով, հայ-թուրքական չփումները ընթանում են Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Հայաստանի նախագահ Քոչարեանի միջեւ փոխանակուած նամակների հիման վրայ:

«Մենք պատրաստ ենք դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու՝ առանց նախապայմանների, եւ սահմանը բացելու», - ասաց փոխարտգործնախարար Կիրակոսեանը: - «Դա կարող է սկսուել տարբեր փոքր եւ միջին միջոցառումներից... Բայց առայսօր որեւէ առաջխաղացում այս հարցում չկայ»:

ՀԱՅԱՍՏԱՆ

Միջուկային Ուժանիւթի Միջազգային Գործակալութեան Նախագահը Գոհ է Հայաստան Կատարած Այցի Արդիւնքներէն

Երկօրեայ այցի աւարտին Միջուկային Ուժանիւթի միջազգային գործակալութեան նախագահ Մոհամմէտ էլ Պարատէյը «Ազատութիւն» ռատիոկայանի հետ բացառիկ հարցազրոյցում իր գոհունակութիւնը յայտնեց հայաստանեան հանդիպումների արդիւնքների վերաբերեալ:

«Այցիս նպատակն էր Հայաստանի կառավարութեան հետ քննարկել մեր համագործակցութեան մակարդակը եւ մեր գործունէութիւններու հեռանկարները, ինչպէս նաեւ միջուկային ուժանիւթի զարգացմանն ու միջուկային անվտանգութեանն առնչուող խնդիրներ», - ասաց էլ Պարատէյը: - «Մենք ակտիւ ծրագրեր ունենք նաեւ քաղցկեղի ճառագայթային բուժման ոլորտում»:

Ձախէն՝ Մոհամմէտ Էլ Պարատէյ եւ ՀՀ Արտգործ նախարար Վարդան Օսկանեան

«Բանակցութիւնները բաւականին կառուցողական էին», Հայաստանի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարների հետ հանդիպումների մասին ասաց էլ Պարատէյը: Նաեւ ան ըսաւ «Այդ հանդիպումներում մատնանշեցինք այն հարցերը, որոնց չուրջ դեռ պէտք է աշխատանք տարուի»:

Նրա խօսքերով, տարուելիք աշխատանքը վերաբերում է, մասնաւորապէս, Մեծամորի աթոմակայանի անվտանգութեանը: «Մենք համատեղ աշխատանք ենք տանում Հայաստանի իշխանութիւնների հետ Մեծամորի աթոմակայանի ռէակթորի անվտանգութիւնը բարելաւելու ուղղութեամբ, եւ դա էր մեր քննարկումների առանցքային խնդիրը», - ասաց նա: - «Ես գոհ եմ Հայաստանի իշխանութիւնների հետ համագործակցութեան մակարդակից եւ նրանց պատասխանատու վերաբերմունքից... Մենք չարունակելու ենք համագործակցել աթոմակայանի անվտանգութիւնը բարելաւելու ուղղութեամբ»:

Էլ Պարատէյի խօսքերով, Հայկական աթոմակայանի փակման՝ Եւրամիութեան կողմից բարձրացուող հարցը ներկայ այցի ընթացքում չի քննարկուել:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանութիւնները ցանկութիւն ունեն չարունակել Մեծամորի ռէակթորի չահագործումը եւս տասը տարի», - ասաց նա: - «Հայաստանի գործն է, թէ երբ դադարեցնել ռէակթորի աշխատանքը: Բնականաբար, մտահոգութիւն կայ դրա անվտանգութեան վերաբերեալ, եւ մենք աշխատում ենք Հայաստանի իշխանութիւնների հետ, որպէսզի ռէակթորի անվտանգութիւնը հասցնենք միջազգային մակարդակի: Մենք կարծում ենք, որ ռէակթորի անվտանգութեան մակարդակը հիմա աւելի բարձր է»:

Ատրպէյճանի իշխանութիւնները պնդում են, թէ Մեծամորի աթոմակայանի թափոնները թաղուում են Լեռնային Ղարաբաղում հարցին, Միջուկային Ուժանիւթի Միջազգային գործակալութիւնը որեւէ տեղեկատուութիւն ունի այդ մասին, էլ Պարատէյը պատասխանեց. - «Մենք դրա մասին որեւէ տեղեկութիւն չունենք: Եւ եթէ կան ինչ-որ մտահոգութիւններ ռատիոակտիւ թափոնների վերաբերեալ, մենք պատրաստ ենք ստուգել դրանց իսկութիւնը»: Մոհամմէտ էլ Պարատէյը երէկ եղել է Հանրապետական ուռուցքաբանութեան կեդրոնում:

«Շատ ուրախ եմ տեսնել, որ այժմ աւելի շատ հիւանդներ հնարաւորութիւն ունեն բուժուելու նոր սարքաւորումներով, որոնք տրամադրել է մեր գործակալութիւնը», - ասաց նա:

ԹԵՀՐԱՆՆ ՈՒ ՔԻԵԻԸ Հայաստանին Կ'առաջարկեն Մասնակցիլ Իրանէն Ուքրաինա Կազի Արտահանման Նախագծին

Յուլիսի 25-ին Թեհրանում Իրանի եւ Ուքրաինայի ներկայացուցիչները ստորագրել են յուշագիր, որում առաջարկում են Հայաստանին մասնակցել Իրանից Ուքրաինա կազատարի ուսումնասիրութեան, նախագծման եւ չինարարութեան հարցերով հնգակողմ յանձնաժողովի աշխատանքին: Ըստ «Մեհրամաքսի», Իրանի նաւթի փոխնախարար Մոհամմէտ Նատի Նեջատ-Հոսենեանը յայտարարել է, որ Ուքրաինան չահագրգռուած է իր ներքին կարիքների համար տարեկան 20-30 մլրդ. խմ. կազի ներմուծման հարցում:

«Երկու կողմերն առաջարկել են Հայաստանին, Վրաստանին եւ Ռուսաստանին ձեւաւորել հնգակողմ յանձնաժողով՝ Իրանից Ուքրաինա կազատարի նախագծման ու չինարարութեան հարցերի ուսումնասիրութեան համար», ասել է նա: «Ազատութիւն» իր հերթին յաւելում է, որ Թեհրանեան բանակցութիւններում Քիեւն առաջարկել է դէպի Եւրոպա իրանական կազի արտահանման երկու տարբերակ, որոնք երկուսն էլ անցնում են Հայաստանով՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Ուքրաինա-Եւրոպա եւ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Ուքրաինա-Եւրոպա: Ուքրաինայի էներգետիկայի փոխնախարար Ալեքսէյ Իվչենկոն ասել է, որ փորձագէտների մակարդակով մշակուել են իրանական կազի արտահանման մի քանի տարբերակներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սեւ ծովի տարածքով: «1,5 ամսուայ ընթացքում փորձագէտները պէտք է հաշուարկեն ծախսերը եւ այդ նախագծերից ընտրեն ամենաընդունելի տարբերակը», ասել է նա:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ



Ուրախութեամբ տեղեկացանք, թէ գաղութիս տիպար երիտասարդներէն եւ մեր չրջանակի անդամներէն՝ ՊՐ. ԱԼԷՆ ԷՄԻՐՋԵԱՆ, այս տարի փայլուն յաջողութեամբ աւարտած է Գահիրէի Ամերիկեան Համալսարանը, տիրանալով «Bachelor of Arts in Political Science» վկայականին, մասնագիտանալով «Political Economy» ճիւղին մէջ:

Համակրելի երիտասարդ Ալէնը իր նախնական ուսումը եւ երկրորդական վկայականը ստացած է Նուպարեան Ազգ. վարժարանէն: Նաեւ տեղեկացանք թէ այս տարի ան մաս կազմած է Ամերիկեան Համալսարանի տարեկան հիմնադրամի Յանձնախումբին եւ մեծ աշխատանք տանելով կարողացած է մեծ գումարներ ներդրել ի չահ Համալսարանին: Այս կապակցութեամբ Համալսարանի տնօրէնը պաշտօնապէս չնորհաւորած է եւ պարզեւատրած նուէրով մը, գնահատելով անոր տարած աշխատանքը:

Այս ուրախ առիթով սրտանց կը չնորհաւորենք մեր սիրելի Ալէն Էմիրզեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ գտնէ նաեւ կեանքի ասպարէզի մէջ: Նաեւ կը չնորհաւորենք իր ծնողքը՝ Տէր եւ Տիկին Արսէն եւ Մարի Էմիրզեանները, ինչպէս նաեւ իր մեծ մայրը՝ Տիկին Ռոզ Էմիրզեանը եւ ընտանեկան բոլոր պարագաները:

Նոյնպէս ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ գաղութիս սիրուած երիտասարդներէն՝ ՊՐ. ՍԹԻՎ ՍԻՄՈՆԵԱՆ, այս տարի փայլուն յաջողութեամբ աւարտած է «ԷՅՆ ՇԱՄՍ» Համալսարանը, տիրանալով «Bachelor of Science in Electrical Engineering» վկայականին, մասնագիտանալով «Electronics and Communications» ճիւղին մէջ:

Սթիվ իր նախնական եւ երկրորդական ուսումը ստացած է Նուպարեան Ազգ. վարժարանէն:

Այս ուրախ առիթով սրտանց կը չնորհաւորենք մեր սիրելի Սթիվ Սիմոնեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ գտնէ կեանքի ասպարէզի մէջ: Նաեւ կը չնորհաւորենք իր ծնողքը՝ Տոքթ. եւ Տիկին Ժորժ եւ Զապէլ Սիմոնեանները:

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՈՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ 2004-2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ

ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք յարգոյ հասարակութեան եւ ազնիւ ծնողներուն, որ վարժարանիս 2004-2005 ուսումնական տարեշրջանի երկրորդարանի (Սանաուէյա) պետական քննութեանց արդիւնքները եղած են հարիւր առ հարիւր յաջողութեամբ:

ԳԻՏԱԿԱՆ ՃԻՒՂ (Թուաբանութիւն)	Առ Հարիւր
Ալէն Սքանտար Ժօզէֆ	95.36
ԳՐԱԿԱՆ ՃԻՒՂ	
Յասմիկ Գէորգ Հալաճեան	83.63
Քրիստին Լեւոն Փափազեան	80.24

Հոգաբարձութիւնն ու Տնօրէնութիւնս կը չնորհաւորեն յարգելի ծնողները եւ յաջողած աչակերտները մաղթելով նորանոր յաջողութիւններ:

Խմբագրութիւնս եւս կը շնորհաւորէ վարժարանի Տնօրէնութիւնը եւ Հոգաբարձութիւնը, նաեւ յաջողած աշակերտներն ու անոնց ծնողները, նորանոր յաջողութեան մաղթանքներով:

ԹՈՒՐՔԻԱ

ԿԱՐՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՆԱԻՖ ԱԼԻՊԷՅՕՂԼՈՒ ԿԸ ԲԱՂՈՔԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՓԱԿ ՊԱՀՈՒԵԼՈՒՆ ԴԷՄ

Հետաքրքրական Հարցում Մը.- «Հայաստանի Դէմ Եթէ Շրջափակում Պիտի Գործադրուի, Կէս-Կատար Շրջափակում Չըլլայ - Այլապէս Ինչու Սահմանը Փակ Պահուի Ու Միայն Կարսեցիները Տուժեն».

Յայտնի լրագրող Էյլյա Թավչանօղլու Կարս գացած է եւ «Ճումհուրիյէթ»ի մէջ կը հրատարակէ այս քաղաքի Քաղաքապետ Նաիֆ Ալիպէյօղլուի հետ կատարուած հարցազրոյց մը, որուն կէսն աւելին կը վերաբերի Հայաստանի հետ յարաբերութիւններուն: Քաղաքապետը անգամ մը եւս կ'ընդգծէ թէ Թուրքիա-Հայաստան սահմանը պէտք է բացուի:

Որովհետեւ ճիշդ է որ Հայաստանի սահմաններու փակուած ըլլալը աւելի շատ Կարս նահանգը մեկուսացումի կը դատապարտէ քան թէ Հայաստանը, քանի որ, ինչպէս կը յիշեցնէ Քաղաքապետը, Իսթանպուլի ու Երեւանի միջեւ չարաթը քանի անգամ թռիչք կը կատարուի ու տասնեակ հազարաւոր Հայաստանցիներ ալ Թուրքիա կուգան ու կ'աչխատին զանազան բնագաւառներէ ներս: Ուրեմն Հայաստանի դէմ ամբողջական չրջափակում մը չկայ, կէս-կատար չրջափակում մըն է որ կը գործադրուի եւ ատկէ միայն Կարսեցիները կը տուժեն: Եթէ պիտի գործադրուի, իսկական չրջափակում թող գործադրուի, իսկ եթէ ոչ, սահմանը թող բացուի:

Կարսի Քաղաքապետը կը յիշեցնէ թէ Կարսի ճակատագիրը չատ փոխուեցաւ եւ Արտահանը անջատուեցաւ Կարս նահանգէն եւ դարձաւ անկախ նահանգ: Ինք միչտ պաչտպանեց այն տեսակէտը թէ Հայաստանի հետ պէտք է հաստատուի երկխօսութիւն: «Հայաստան այցելող Թուրքերը վերադարձին կ'ըսեն որ կարծեցին թէ հայերը զիրենք պիտի չորթեն, բայց կացութիւնը բնաւ ալ այդպէս չէ:

Միայն կը բաւէ որ մեր երկաթուղին սկսի գործել եւ երթայ մինչեւ Միջին Ասիա: Եթէ սահմանները բացուին, Կարսի մէջ ներդրում ընողներուն թիւը կը բարձրանայ ու Հայաստանի հետ առեւտուրի լայն հնարաւորութիւններ կը ստեղծուին:

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ ՉԵՆ ԱՐՏՕՆՈՒԻՐ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՂԹԱՄԱՐԻ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ

Վանայ լճի Աղթամար կղզիի Ս. Խաչ եկեղեցւոյ վերանորոգութեան հարցին նուիրուած մամլոյ ասուլիս մը սարքուեցաւ երէկ, Երեւանի մէջ: Ասուլիսին մասնակցեցան Մշակոյթի փոխ-նախարար Գագիկ Կիւրճեան եւ Երեւանի ճարտարապետա-չինարարական Համալսարանի Փրոֆ. Դաւիթ Քէրթմէնճեան: Մշակոյթի Նախարարը նչեց թէ հակառակ անոր որ երկու ամիսէ ի վեր Թուրքիոյ մէջ սկսած են Ս. Խաչ եկեղեցւոյ վերանորոգութեան աչխատանքները, այնուհանդերձ Հայաստանցի մասնագէտներ չեն հրաւիրուած վերականգնողական աչխատանքներուն մասնակցելու համար:

Բազմաթիւ դիմումներէ ետք, Թրքական կողմը առաջարկեց ներկայացնել Հայաստանցի թեկնածուն, իսկ յետոյ Հայաստանեան իշխանութիւններուն ուղարկուեցաւ պատասխան մը թէ վերանորգութիւններուն պիտի մասնակցի Հայազգի մասնագէտ մը, սակայն ոչ-Հայաստանցի: Ինչպէս յայտնի է, Թուրքիոյ քաղաքացի Հայրենակից Զաքարիա Մելիտոնօղլուն է, որ Պատրիարքարանի կողմէ յանձնարարուած էր, երբ Պատրիարքարանէն Հայ ճարտարապետ մը խնդրուած էր նորոգիչ յանձնախումբի կողմէ: Այժմ Հայաստանի ճարտարապետները կը պնդեն թէ Զաքարիա Մելիտոնօղլու բաւականաչափ փորձառու չէ այսպիսի պատասխանատու խնդրի մը համար:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԿԻՈՍԸ «Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ» 1 ՇՔԱՆՇԱՆ ՇՆՈՐՀԵՑ ԸՆԿԵՐ ՏԻՐԱՆ ԱԿԻՆԵԱՆԻՒ

Հոգեկան ուրախութիւն են պարգեւում չնորհընկալ անձերին, այնքան եւ գեղեցիկ առիթ հանդիսանում, որպէսզի նոր սերունդը իր հայեացքը ուղղի դէպի աղգի նուիրեալները, սպասաւորներն ու մչակները եւ փորձի իր կեանքով, իր աչխատանքով ու գործով նմանուել մեր ժողովրդի այդ արժանաւոր զաւակներին»,- նչեց Նորին Սրբութիւնն իր խօսքում՝ վերստին իր գնահատանքը բերելով Տ. Ակինեանին եւ մաղթելով, որ Բարձրեալ Տէրը հանապազ զօրավիգ ու աջակից լինի մեծարեալին եւ նրա ընտանիքի անդամներին՝ պարգեւելով քաջառողջ երկար կեանք եւ աղգօգուտ ու եկեղեցանուէր գործոց մչտանորոգ յաջողութիւններ:

Այս ուրախ առիթով «Ջահակիր»ի խմբագրութիւնը կը շնորհաւորէ Ընկ. Տիրան Ակինեանին, մաղթելով քաջառողջ, արեւշատ եւ բեղմնաշատ տարիներ:

ՌՈՒՄԱՆԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՊՈԼՍԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՆՇԵՑԻՆ Տ. ՏԻՐԱՅՐ ԱՐՔ. ՄԱՐՏԻԿԵԱՆԻ ՎԱՐԴԱՊԵՏ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ 50 ԵՒ ԾՆՆԴԵԱՆ 75 ԱՄԵԱԿՆԵՐԸ

ՌՈՒՄԱՆԻՈՅ ՄԷՋ

Մայիս 29-ին Պուքրէշի մէջ, Ս. Պատարագէն ետք, բոլոր հաւատացեալները հրաւիրուեցան «Տուտեան» մչակոյթի տան սրահը, ուր մեծ չուքով նչուեցաւ Ռումանիոյ եւ Պուլկարիոյ Բարեջան Առաջնորդ Տ. Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկեանի վարդապետ ձեռնադրութեան 50 եւ ծննդեան 75 ամեայ զոյգ յոբելեանները:

Այս առիթով Պուքրէշ ժամանած էին Քոնսթանցայի, Կալացի, Ֆոքչանի, Փիթեշթի եւ Պրըիլայի Հայ Համայնքներու ներկայացուցիչները: Անոնք ամէնքն ալ ծաղիկներով եւ նուէրներով դիմաւորեցին սրբազան Հօրը, անոնց մէջ էին նաեւ Ռումանիոյ Հայոց Միութեան ներկայացուցիչները:

Հանդիսութիւնը բացաւ եւ խօսք առաւ փաստաբան Մարգար Յազէնեան: Ան չնորհաւորեց Արքեպիսկոպոս Մարտիկեանին զոյգ յոբելեաններու առիթիւ եւ մաղթեց առողջութիւն եւ նորանոր յաջողութիւններ իր Հովուապետական ծառայութեան մէջ: Այնուհետեւ խօսք առաւ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ներկայացուցիչը եւ կարդաց դեսպան Եղիչէ Սարգսեանի չնորհաւորագիրը: Ապա ելոյթ ունեցան բոլոր քաղաքներու ներկայացուցիչները, որոնք բոլորն ալ չնորհաւորեցին Սրբազանը, բարձր գնահատեցին Արքեպիսկոպոս Մարտիկեանի յիսունամեայ հովուապետական գործունէութիւնը, արեւշատութիւն եւ առողջութիւն մաղթեցին անոր, որպէսզի կարողանայ նոյն աչխատասիրութեամբ եւ ոգեչնչումով չարունակել հովուական ծառայութիւնը իր ժողովուրդին:

Երկար ապրէք, Գերաչնորհ Տէր:

«ՆՈՐ ԿԵԱՆՔ»

ՊՈԼՍՈՅ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՊԱՐՏԷԶԻՆ ՄԷՋ

Անցեալ Շաբաթ գիչեր Պատրիարքարանի պարտէզին մէջ աւելի քան հարիւր հրաւիրեալներու ներկայութեամբ նչուեցաւ Ռումանիոյ ու Պուլկարիոյ բարեջան Առաջնորդ Գերչ. Տ. Տիրայր Արք. Մարտիկեանի եռեակ յոբելեանները ծննդեան 75-ամեակ, վարդապետական ձեռնադրութեան յիսնամեակ եւ Առաջնորդի պաչտօնի նչանակումի 45-ամեակ: Այս յոբելեանները կարճ ժամանակ առաջ նչուած էին Պուլկարիոյ Փլովտիւ քաղաքին մէջ, ուր կարդացուած էր Վեհափառ Հայրապետին կոնդակը եւ որուն ներկայ գտնուած էր նաեւ Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Մեսրոպ Արք. Մութաֆեան:

Պատրիարքարանի նորակառոյց պարտէզը իրապէս երազային գեղեցկութեան մը տիրացած էր գիչերուան այս ժամուն, երբ օդն ալ չատ հաճելի էր: Ներկաները կը դիմաւորուէին Հոգչ. Տ. Թաթուլ Աբղ. Անուչեանի կողմէ եւ կ'առաջնորդուէին դէպի իրենց յատկացուած սեղանը, եւ սեղանները կը յիչուէին ո՛չ թէ թիւով, այլ մեր ազգային պատմութենէն փոխ առնուած անուններով:

Կեդրոնը Պատրիարք Հօր սեղանին չուրջ տեղ գրաւած էին մեծարեալ Տիրայր Սրբազան, Հայաստանի Հանրապետութեան Ռումանիոյ դեսպան, Մեծայարգ Տիար Եղիչէ Սարգսեան ու կողակիցը, որոնք յատկապէս այս յոբելեանին համար ժամանած էին: Սրինգի, ջութակի ու ագորտէոնի եռեակ մը հաճելի երաժչտութիւն կը հրամցնէր:

ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔԸ

Ճաչի աւարտին Պատրիարք Հայրը ողջոյնի խօսք արտասանեց եւ նչեց որ Տիրայր Սրբազան բոլորէն սիրուած զուարթախօս անձ է, նաեւ լաւ քարոզիչ: «Քիչ յետոյ ան անչուչտ պիտի փաստէ թէ որքան լաւ խօսող է», ըսաւ Պատրիարք Հայրը նաեւ նչեց որ Տիրայր Սրբազանէն առաջ յարգանքի խօսք պիտի արտասանեն «Մարմարայ»ի, Խմբագրապետը Ռ. Հատտէճեան եւ Ռումանիոյ Դեսպան Պր. Սարգսեան: Խօսքի աւարտին, Պատրիարք Հայրը օրուան մեծարեալին նուիրեց գեղեցիկ Ասա մը: Նչեց որ կիրակի օր ալ Գնալըի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ պիտի կարդացուի Կոնդակը:

ՏԻՐԱՅՐ ՍՐԲԱԶԱՆԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԽՕՍՔԸ

Տիրայր Սրբազան իր երջանկութիւնը արտայայտեց այս ընդունելութեան համար եւ ըսաւ որ իրաւ ալ դժուար օրեր ապրած է, բայց գոհ է որ ապրած է այդ դժուար օրերը: Հաւաքոյթը չարունակուեցաւ մինչեւ կէս գիչեր: Ներկաները առիթը ունեցան չրջապատելու յոբելեար Սրբազանը եւ իրենց չնորհաւորութիւնները յղելու անոր եռեակ յոբելեաններուն առնչութեամբ:

«ՄԱՐՄԱՐԱ»

ՉԻՆԱՍՏԱՆ

«Miss Intercontinental-2005»

Մրցոյթին Հայաստանի Ներկայացուցիչը Ընդգրկուած է Լաւագոյն Գեղեցկուհիների Հնգեակին Մէջ

Զինաստանի Հանգչան քաղաքում աչխարհի 5 մայրցամաքների 61 երկրներից ժամանած գեղեցկուհիների մասնակցութեամբ կայացած «Miss Intercontinental-2005» մրցոյթում Հայաստանը ներկայացնող «Միսս Հայաստան-2003» մրցոյթի առաջին մրցանակակիր Անուչ Գրիգորեանն ընդգրկուել է հինգ լաւագոյն գեղեցկուհիների չարքում՝ գրաւելով չորրորդ պատուաւոր մրցանակային տեղը: Մրցոյթի 34-ամեայ պատմութեան մէջ Հայաստանը մասնակցում է առաջին անգամ:

«Miss Intercontinental-2005» է ընտրուել Վէնէզուէլան, առաջին մրցանակակիր է դարձել, Ֆինլանտիան, երկրորդը՝ Նորվէկիան, երրորդը՝ Պուերտօ Ռիկոն: Մրցոյթին մասնակցող նախկին խորհրդային երկրներից ոչ մէկը մրցնակային տեղ չի ստացել: «Miss Intercontinental-2005»-ը կազմակերպուել էր Գեղեցկութեան Համաչխարհային Կազմակերպութեան (WBO) եւ Հանգչանի կառավարութեան կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

Ըստ Ս. Սարգսեանի՝ Երկքաղաքացիութեան Ընդունման Ժամանակն Արդէն Եկած է

«Հայաստանի քաղաքացիութիւն ցանկացող սփիւռքահայերը, ովքեր ցանկանում են ունենալ ընտրելու եւ ընտրուելու իրաւունք, պէտք է ծառայեն Հայաստանի բանակում»,- համոզմունք յայտնեց ՀՀ պաչտպանութեան նախարար Սերժ Սարգսեանը՝ Յուլիսի 23-ին Համահայկական երիտասարդական 3-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ նրա՝ Հայաստանը առանց Սփիւռքի այլ հնարաւորութիւններով պետութիւն է, իսկ Սփիւռքով՝ այլ, հետեւաբար երկքաղաքացիութեան խնդիրն անպայման պէտք է լուծուի, սակայն այն իր հետ այլ խնդիրներ առաջ կը բերի:

Եթէ սփիւռքահայերը պէտք ունենան ՀՀ քաղաքացու բոլոր իրաւունքները, ապա պէտք է կրեն նաեւ բոլոր պարտաւորութիւնները ու պատասխանատուութիւնները:

Եթէ պէտք է որոչակի չափով պակասեցուի նրանց պարտաւորութիւնները, ապա պէտք է պակասեն նաեւ իրաւունքները: «Կարծում եմ՝ երկքաղաքացիութեան ընդունման ժամանակն արդէն եկել է»,- նչեց նախարարը:

«ՈՎ ՈՎ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2005»

Կենսագրական Տեղեկատու «Մեդիամաքս» Լրատուական Գործակալութենէն

Հայաստանեան հասարակութեան ազդեցիկների առաջին կենսագրական տեղեկատուն արդէն տպագրուած եւ ներկայացուած է հասարակութեանը: Այս գործն ԱՄՆ Պէտդեպարտամէնտի փոքր դրամաչնորհների ծրագրի ֆինանսական աջակցութեամբ իրականացրել է «Մեդիամաքս» լրատուական գործակալութիւնը:

Տեղեկատուն կազմողները երկարատեւ ու դժուար քննարկումների արդիւնքում կարողացել են ընտրել հայաստանեան հասարակութեան տարբեր ոլորտների 180 ազդեցիկ գործիչներին: Նրանց կենսագրական տեղեկատուն՝ «Ով ով է Հայաստանում 2005» ձեռնարկը սահմանափակուել է միայն 180 ազդեցիկների չարքով, միջոցների եւ գրքի 200 էջանոց լինելու պայմանաւորուածութեան հիմքով:

Ընտրութիւնը կատարուել է առանց հասարակական հարցման, պարզապէս գլխաւոր չափանիչները եղել են անձի գործունէութեան հրապարակայնութիւնը եւ ազդեցիկութիւնը:

ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի կենսագրութեան ներառումը տեղեկատուում բացատրուում է վերջինիս ոչ հրապարակային, սակայն որոչակի ազդեցիկութեան պահպանմամբ: Ազդեցիկ քաղաքական գործիչների չարքում ընդդիմութիւնն էլ յաւուր պատչաճի ներկայացուած է: 124 հասարակական-քաղաքական գործիչների չարքում հոգեւոր դասի երեք ներկայացուցիչներ են ներառուած՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն, Արարատեան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Նաւասարդ Կճոյեանը, Արցախի Թեմի Առաջնորդ Պարգեւ Արք. Մարտիրոսեանը:

Գործարարների չարքում են 31 անձինք:

Զանգուածային լրատուական միութիւններու (ԶԼՄ) 30 ներկայացուցիչների չարքում հիմնականում դրանց խմբագիրներն ու գործադիր տնօրէններն են: 180 ազդեցիկ գործիչների չարքում 7 կանայք կան:

Ազդեցիկ գործիչներից որեւէ մէկը դէմ չի եղել իր թեկնածութեանը:

2000 տպաքանակ ունեցող տեղեկատուն չի վաճառուելու, ցանկացողները կարող են դիմել «Մեդիամաքս» լրատուական գործակալութիւն:

ԿԻՊՐՈՍ

ՈԳԵԿՈՉՈՒՄ ՀՆՉԱԿԵԱՆ ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐՈՒ

Արդէն երրորդ տարին է, որ Յունիսի կիսուն Նիկոսիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ կը կատարուի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ նուիրուած Հնչակեան Քսան Կախաղաններուն, որոնք 1915 Յունիս 15-ին Պոլսոյ Սուլթան Պայազիտ հրապարակին վրայ նահատակուեցան յանուն Հայաստանի եւ Հայութեան: Այս տարի Հոգեհանգստեան պաչտօնը խնդրած էր Ս.Դ.Հ.Կ. Կիպրոսի Գործադիր Մարմինը: Ոգեկոչումը տեղի ունեցաւ Կիրակի, 19 Յունիս 2005-ին:

Արդարեւ, Նիկոսիոյ Ս. Աստուածածին եկեղեցին փութացած էին Ս.Դ.Հ.Կ. Կիպրոսի Գործադիր Մարմինի ընկերներ, Ն.Ս.Մ.Մ.-ի վարչականներ, համակիրներ ու հոծ բազմութիւն մը: Օրուան պատարագիչն էր Նիկոսիոյ հոգեւոր հովիւ Տ. Մոմիկ ՔՀնյ. Հապէչեանը: Արարողութեան նախագահեց եւ օրուան պատգամը փոխանցեց Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերչ. Տ. Վարուժան Արք. Ղերկելեան, որ Հնչակեան Քսան Կաղախաններու ընդմէջէն անդրադարձաւ զոհաբերութեան եւ նահատակութեան գաղափարականին: Ան համառօտ ակնարկ մը նետելով հայ ազգային ազատագրական պայքարին ծննդեան պայմաններուն, հայ ժողովուրդին ապրած տառապանքներուն եւ իրաւազրկութեան, ընդգծեց թէ չատեր նահատակութեան գինով նետուեցան անհաւասար գօտեմարտի, որոնց չարքին՝ Հնչակեան կուսակցութեան հաւատաւոր մարտիկները: Ան Աստուածաչունչէն բնաբան վերցնելով օգտակար բոյսի եւ որոմի առակը, դիտել տուաւ, որ որոմի կողքին կ'աճին եւ կ'ուռճանան օգտակար տարրեր, որոնք կը ծառայեն հաւաքականութեան եւ ազգին, եւ որոնք պէտք է ըլլան ուղեցոյց եւ օրինակելի տարրեր նոր սերունդներուն: Անոնց չարքին էին Քսան Կախաղանները: Ապա, անդրադառնալով կիպրահայ կեանքին հարցերուն, ան նչեց ազգային սրբութիւններու եւ արժէքներու չուրջ բոլորուելու կարեւորութիւնը, խարանելով այն երեւոյթը, որ հաճոյքներու վայրեր կը փութան հարիւրաւոր հայորդիներ, մինչ ազգային եւ կրօնական ձեռնարկներէ մարդիկ կը մնան հեռու եւ անտարբեր: Ան կոչ ուղղեց զօրաչարժի եւ հաւաքական զարթօնքի, այնպէս ինչպէս անցեալին կատարած էին հայ ազատագրական պայքարի ռահվիրաները: Վարուժան սրբազանի՝ Քսան Կախաղաններու ոգեկոչման առիթով արտասանած խօսքերը տպաւորիչ էին եւ թելադրիչ:

«ԱՐԱՐԱՏ» Թ.

ՌՈՒՐՈՒԿՈՒԱՅ

ԹՈՒՐՔԻՈՅ ԴԵՍՊԱՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԻԼ ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ, ԵԹԷ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ «ԱՊԱՑՈՒՑՈՒԻ ՓԱՍՏԵՐՈՎ»

Մոնտեվիտէոյում Թուրքիայի դեսպան Սուքրու Թաֆքանը Ուրուկուայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում անցեալ Ջորեքչաբթի օրը յայտարարել է, որ «իր երկիրը պատրաստ է ընդունել սեփական պատասխանատուութիւնը , եթէ ցեղասպանութիւնը ապացուցուի փաստերով»:

Դռնփակ նիստից յետոյ Թուրք դեսպանը հրաժարուել է որեւէ մանրամասներ հաղորդել հանդիպման մասին: Փոխարէնը՝ խորհրդարանի պատգամաւորները հանդիպումը գնահատել են որպէս չատ օգտակար եւ նոյնիսկ՝ պատմական:

«Առաջին անգամ Թուրքիայի ներկայացուցիչը գալիս է Ուրուկուայի օրէնսդիր մարմին՝ խօսելու 1915 թուականի դէպքերի մասին», - ասել է խորհրդարանում Ազգային կուսակցութեան ներկայացուցիչ Խայմէ Տրոպոն:

Պատգամաւորը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ խօսուել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ միջազգային յանձնաժողով ստեղծելու յայտնի առաջարկի մասին, եւ Թուրքիան խնդրել է Ուրուկուային մասնակցել այդ յանձնաժողովի աչխատանքներին եւ աջակցել, որպէսզի այդ մարմինը «որոչի ցեղասպանութեան իրողութեան փաստը»:

Ուրուկուայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Լիլիան Քէչիճեանը ասել է, որ Ուրուկուայ կարող է հովանաւորել կամ ուղղակի մասնակցել այդ յանձնաժողովի գործունէութեանը՝ աւելացնելով, որ Ուրուկուայի խորհրդարանի յանձնաժողովը կարող է հրապարակել Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարաններին ուղղուած յայտարարութիւն:

Ուրուկուայում Հայաստանի դեսպան Արա Այվազեանը զարգացումների վերաբերեալ իր մտահոգութիւնն է յայտնել՝ հանդէս գալով նոյն յանձնաժողովի անդամների հետ հանդիպում անցկացնելու խնդրանքով: Եւ, քանի որ հարցը վերաբերում է Հայաստանին, դեսպանը առաջարկել է որեւէ յայտարարութիւն չհրապարակել՝ Հայաստանի տեսակէտին ծանօթանալուց առաջ: Հայաստանի դեսպանի առաջարկն ընդունուել է:

Անցած Ապրիլին, յիչեցնենք, Հայաստանի նախագահ Ռոպերթ Քոչարեան պաչտօնապէս մերժել էր Թուրքիայի վարչապետ Ռեճէպ Թայիպ Էրդողանի՝ ցեղասպանութեան փաստն ուսումնասիրելու նպատակով համատեղ յանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը՝ փոխարէնը առաջարկելով առանց նախապայմանների նորմալ յարաբերութիւններ հաստատել երկու երկրների միջեւ:

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հ.Բ.Ը.Մ-ԻՆ - ԳԱՀԻՐԷ

ՍԱԹԵՆԻԿ Ճ. ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿՐԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ 2005-2006 ՏԱՐԵՇՐՋԱՆ

Գահիրէի Հ.Բ.Ը.Մ.ի Սաթենիկ Ճ. Չագըր Հիմնադրամը 2005-2006 տարեշրջանին եւս կրթաթոշակ պիտի յատկացնէ արժանաւոր ուսանողներու, որոնք կրնան անձամբ ներկայանալ Հ.Բ.Ը.Մ.ի Հելիոպոլսոյ գրասենեակը, լեցնելու համար յատուկ հարցաթերթիկը, իրենց հետ ունենալով 2 լուսանկար, ծննդեան վկայականի պատճէն, դիմումնագիր մը եւ վերջին երկու տարիներու իրենց վիճակացոյցները:

Աղեքսանդրիոյ թեկնածուները՝ պարտին իրենց դիմումնագրերը ներկայացնել Աղեքսանդրիոյ Հ.Բ.Ը.Մ.ի վարչութեան:

Սաթենիկ Ճ. Չագըր Հիմնադրամէն արդէն իսկ կրթաթոշակ ստացողները պարտին ղրկել նախորդ տարեշրջանին ա. եւ բ. կիսամեայի կամ տարեվերջի քննութեանց արդիւնքները, -անմիջապէս որ զանոնք ստանան իրենց յաճախած կրթական հաստատութիւններէն:

Բոլոր տեսակի դիմումնագրերը (նոր եւ վերանորոգելի) ընդունելու վերջին պայմանաժամն է՝ Աղեքսանդրիոյ համար, 16 Սեպտեմբեր 2005, եւ Գահիրէի համար՝ 20 Սեպտեմբեր 2005:

Ծ.Ն. Յաւելեալ մանրամասնութիւններու համար հեռաձայնել 2916444 - 4151127 - 4152478:

ՍԱԹԵՆԻԿ Ճ. ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Գահիրէի Հ.Բ.Ը.Մ.ի Սաթենիկ Չագըր Հիմնադրամը, 2004-2005 տարեշրջանին համար, դրամական մրցանակներ պիտի տրամադրէ եգիպտահայ համայնքին պատկանող բոլոր այն ուսանողներուն, որոնք փայլուն արդիւնքներ կը բերեն որեւէ կրթական հանգրուանի աւարտական քննութիւններուն:

Այսպէս, մրցանակներ պիտի տրամադրուին նախակրթարանի, պատրաստականի, երկրորդականի և համալսարանական կրթութեան աւարտական կարգերու՝ պետական կամ համազօր քննութիւններու ներկայացող բոլոր այն աշակերտներուն որոնք 90% եւ աւելի արդիւնք բերած են:

Դրամական մրցանակները իւրաքանչիւր կրթական հանգրուանի համար են և պիտի տրամադրուին հետեւեալ ձեւով.

Նախակրթարանի աւարտական դասարան	Ե.Ո. 100.-
Պատրաստականի աւարտական դասարան	Ե.Ո. 200.-
Երկրորդականի աւարտական դասարան	Ե.Ո. 500.-
Համալսարանի աւարտական տարի	
ա- Շատ լաւ արդիւնք	Ե.Ո. 800.-
բ- Գերազանց արդիւնք	Ե.Ո.1000.-

Գահիրէի դիմորդները իրենց ձեռք բերած կրթական արդիւնքը հաստատող փաստաթուղթը և անկէ պատճէն մը, պարտին ներկայացնել Հ.Բ.Ը.Մ.ի Գահիրէի գրասենեակը:

Աղեքսանդրիոյ դիմորդները պարտին նոյները ներկայացնել Աղեքսանդրիոյ Հ.Բ.Ը.Մ.ի վարչութեան:

Բոլոր դիմումները ընդունելու վերջին պայմանաժամն է 15 Սեպտեմբեր 2005:

Մրցանակներու յանձնումը թէ՛ Գահիրէի և թէ՛ Աղեքսանդրիոյ մէջ պիտի կայանայ հանդիսաւոր իրաւդրութեամբ:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան Դեսպանութիւնը տեղեկացնում է որ Սփիւռքի համար առաջնային համարուող մասնագիտութիւնների գծով նպատակային քաւորերի պատրաստման համար, Հայաստանի կառավարութեան կողմից յատկացուել են Հայաստանի համալսարաններում, ինչպէս նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւններում /քոլէճներում/ եւ ասպիրանթուրայում ուսանելու անվճար կրթաթոշակներ (Scholarships):

Հայաստանում ուսանել ցանկացողները պայմաններին ծանօթանալու եւ լրացուցիչ տեղեկութիւններ ստանալու համար կարող են դիմել Գահիրէում ՀՀ Դեսպանութիւն:

Դեսպանութիւնը տեղեկացնում է նաեւ, որ ՀՀ կրթութեան եւ Գիտութեան Նախարարութիւն փաստաթղթերի ներկայացման ժամկէտներն են 2005 թ. Յուլիսի 1-ից Օգոստոսի 20-ը:

ԵԳԻՊՏՈՍԻ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

«ՈՍԿԵՐՉՈՒԹԻՒՆ 2005» ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ՎԱՃԱՌՔ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Եգիպտոսի ՀՀ դեսպանութիւնը կը տեղեկացնէ, որ Հայաստանի ոսկեգործներու եւ աղամաղագործներու ընկերակցութեան կազմակերպութեամբ, Սեպտեմբեր 29էն Հոկտեմբեր 3, Երեւանի մէջ պիտի կայանայ «Ոսկերչութիւն 2005» ցուցահանդէս-վաճառքը: Ցուցահանդէսը վարչապետի որոչումով ամենամեայ յայտարարուած է:

Ցուցահանդէսին մասնակցիլ փափաքողները կրնան դիմել Եգիպտոսի ՀՀ դեսպանութեան:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ տեղեկացանք թէ մեր Մոնթրէալի բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Արա եւ Լիթօ Գոգորեաններ, բախտաւորուած են անդրանիկ մանչ զաւակով մը զոր անուանակոչած են Կարէն:

Այս բարեբաստիկ առիթով ջերմօրէն կը շնորհաւորենք նորածին մանկան ծնողքը, մեծ ծնողները՝ Տէր եւ Տիկին Պերճ եւ Մարօ Գոգորեանները եւ Տէր եւ Տիկին Փօլ եւ Աննա Քիփըզները, մաղթելով նորածին մանկան երջանիկ եւ քաջառողջ կեանք:

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Արթօ Սարաֆեանի մահուան տխուր առիթ վասն ցաւակցութեան Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան կը նուիրեն. 30

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Քսան Հնչակեաններու նահատակման 90-րդ տարելիցին առիթի տեղի ունեցած Ոգեկոչման եւ Հոգեճաշին, Պր. Պետրոս եւ Օր. Տիանա Գոգորեաններ կը նուիրեն 30

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Ողբ. Վահան Ջէյճէյնեանի մահուան յիշատակին առիթ Տիկին Անի Ջէյճէյնեան եւ զաւակունք կը նուիրեն՝

Եկեղեցւոյ Պայծառութեան	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

Ողբ. Հայկ եւ Շաքէ Օհաննէսեանի եւ Մարի Սօսոյեանի մահուան յիշատակին առիթ Տիկին Անի Ջէյճէյնեան եւ զաւակունք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

(Սոյն նուիրատուութիւնները ստանալ «Արեւ»էն)

Ողբ. Տիգրանուհի Ջէյճէյնեանի մահուան (Սիտնէյ) տխուր առիթ, վասն ցաւակցութեան Տէր եւ Տիկին Յակոբ Թաշգաբուլեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

(Սոյն նուիրատուութիւնները ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ
ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2005թ.
ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՋԱՐ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՉԽԱՉԱՁԵՒԵԼ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացընելու համար մեր գործը: Չէք ղրկել « M. BALAYAN »ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111 Գահիրէ (11511), Եգիպտոս:

ՏԽՐՈՒՆԻ

Տիկին Շուշան (Սարաֆեան) Տէօվլէթեան, ցաւ ի սիրտ կը գուժէ մահը իր չատ սիրելի եւ թանկագին եղբօր՝ Ողբ.

ԱՐԹՕ ՍԱՐԱՖԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Շաբաթ, 16 Յուլիս 2005-ին, յետ միջօրէին, Իտալական հիւանդանոցին մէջ:

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցաւ Կիրակի, 17 Յուլիս 2005-ին, կ.ե. ժամը 3-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր եկեղեցիին մէջ:

Ապա հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ Ս. Մինաս գերեզմանատան, իր ընտանեկան դամբարանին մէջ:

Այս տխուր առթիւ «Ջահակիր»ի Շրջանակը իր ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին քրոջ՝ Տիկին Շուշան Տէօվլէթեանին:

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնը խոր ցաւով կը գուժէ մահը Թեմական ժողովի նախկին անդամ՝

ՕՆՆԻԿ ԱԼԻՔՍԱՆԵԱՆԻ

որ տեղի ունեցած է Մոնրէալի մէջ Յուլիս 29-ին:

Այս տխուր առիթով Գահիրէի Ազգային Իշխանութիւնը իր ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի այրիին՝ Տիկին Ալիսին եւ սգակիր բոլոր հարազատներուն:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Կիրակի, 7 Օգոստոս 2005-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագի պիտի կատարուի հոգեհանգստեան արարողութիւն՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ՝

Տ. ՇԱՀԷ ԱՐՔ. ԱՃԷՄԵԱՆԻ եւ Տ. ԴԵՐԵՆԻԿ ՎՐԴ. ԴԱՒԹԵԱՆԻ

հոգւոցն ի հանգիստ:

Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղեցի:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

Ցաւով տեղեկացանք թէ Ուրբաթ 29 Յուլիս 2005-ին, Մոնթրէալի մէջ իր մահկանացուն կնքած է նախկին եգիպտահայ, հասարակական գործիչ եւ «Ջահակիր» Շրջանակի բարեկամներէն Ողբացեալ՝

ՕՆՆԻԿ ԱԼԻՔՍԱՆԵԱՆԸ

88 տարեկան հասակին, խոր սուգի մատնելով բոլոր զինք ճանչցողները:

Այս տխուր առթիւ «Ջահակիր»ի Շրջանակը իր ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին այրիին՝ Տիկին Ալիս Ալիքսանեանին եւ զաւակներուն՝ Տէր եւ Տիկին Վահէ եւ Նորա Սեդրակեաններուն եւ Տիար Օննիկ Ալիքսանեանին:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաշտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ Կրօնական Ժողովի որոշումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը

19 Օգոստոս 2005
16 Սեպտեմբեր 2005
21 Հոկտեմբեր 2005
18 Նոյեմբեր 2005
16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպիւսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Վարժարանը կարիքը ունի հաշուակալուհի արկղակալուհիի մը: Ինչպէս նաեւ մանկապարտէզպանուհիի մը:

Դիմումները կատարել ամէն օր ժամը 9-էն 12, բացի Ուրբաթ եւ Կիրակի օրերէն:

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս/թ. Նոյեմբերի 2-5-ը Երեւանում անցկացուելու է «ARMPRODEXPO 2005» յորելենական հինգերորդ միջազգային ցուցահանդէսը:

Մասնակցութեան պայմանների եւ այլ մանրամասների համար դիմել Գահիրէում ՀՀ դեսպանութիւն:

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	560.00
21 կարատ՝ կրամը		70.00
18 կարատ՝ կրամը		60.00

4, Ջողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

دار شرعية للطباعة - رقم إيداع دار الكتب ٨٠٥

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع
TCHAHAKIR
Armenian Weekly
P.O.Box 2111 (Cairo),
Tel: 4530327, Fax:(202)4522282
E-mail:tchahagir@journalist.com.

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1550 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 18 ՕԳՈՍՏՈՍ 2005 | ՀԱՍԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դիկ. | عدد رقم ١٥٥٠ — الخميس ١٨ أغسطس ٢٠٠٥

ՀԱՅԱՍՏԱՆ

ԸՍՏ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՈՒՆ՝
ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԳԾՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԱԾ Է ՅԱՌԱՋԸՆԹԱՑ ՀՈՂԵՐՈՒ ՅԱՆՁՆՈՒՄ, ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐՈՒ ՎԵՐԱԴԱՐՁ, ՃԱՄԲԱՆԵՐՈՒ ԲԱՑՈՒՄ ԵՒ ՀԱՆՐԱՔՈՒԷ 10-15 ՏԱՐԻԷՆ

Եւրոպայի Անվտանգութեան եւ Համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Մինսկի խումբի համանախագահները տարածաշրջան կատարած իրենց հերթական այցի աւարտին, Երեւանի մէջ իրենց ունեցած մամլոյ ասուլիսի ընթացքին յայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գծով արձանագրուած է «զգալի յառաջընթացը»:

Ռուսաստանցի համանախագահ Եուրի Մերզլեակովի համաձայն յառաջընթացը կարելի դարձած է, «քանի որ կողմերը ոչ միայն յայտարարած են, թէ պատրաստ են փոխզիջումներու, այլեւ եկած-հասած են այնպիսի սահմանի, որ մենք արդէն սկսած ենք աշխատիլ ձեւակերպումներու վրայ»:

Պատասխանելով այն հարցին, թէ կարելի է արդեօ՞ք որ կողմերը համաձայնութեան հասնին մինչեւ տարեվերջ՝ ամերիկացի համանախագահ Սթիւըն Մանն ըսաւ. - «Մենք հիմա լուրջ հիմքեր ունինք լուրջ յառաջընթաց ունենալու: Զգալի յառաջընթաց վերջին մէկ տարուայ ընթացքին կատարուած է: Տակաւին կան բարդ խնդիրներ, սակայն առկայ են հիմքեր, որոնք թոյլ կու տան հասնելու որոշակի լուծումներու մինչեւ տարեվերջ»:

Ամերիկացի դիւանագէտը աւելցուց, որ կողմերու միջեւ «տարաձայնութիւններ ալ գոյութիւն ունին»:

Ըստ հայաստանեան մամուլի մէջ լոյս տեսած հրապարակումներու, Մինսկի խումբի նոր առաջարկները կ'ընդգրկեն հայկական զօրքերու դուրս բերումը Լեռնային Ղարաբաղի յարակից հինգ չրջաններէն, Աղդամ-Ստեփանակերտ-Լաչին-Սիսիան-Նախիջեւան ճանապարհի բացումը, ատրպէյճանցի գաղթականներու վերադարձը, իսկ 10-15 տարի յետոյ կարգավիճակի հարցով ղարաբաղի մէջ հանրաքուէի կազմակերպումը:

Ըստ համաձայնութեան, հայկական զօրքերը «գրաւեալ տարածքներէն» դուրս կու գան «5+1+1» բանաձեւով: Սկիզբը հայկական զօրքերը կը պարպեն Զանգելանի, Գուբաթլիի, Ֆիզուլիի, Ճեբրայիլի եւ Աղդամի չրջանները: Այս գործողութեան առաջին փուլի աւարտէն յետոյ կողմերը կը ստորագրեն խաղաղութեան համաձայնագիր, իսկ համաձայնագրի ստորագրումէն յետոյ զօրքերը դուրս կը բերուին նախ Քելբաջարէն եւ ապա Լաչինէն:

Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարի տեղակալ Արազ Ազիմով յայտարարած է թէ, կողմերը «երբեք այսքան մօտ չեն եղած խաղաղութեան, որքան ներկայիս»:

Ազիմովի կարծիքով, հայաստանեան լրատուամիջոցներու կողմէ տարածուող «սադրիչ յայտարարութիւնները» կրնան բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրայ: «Կողմերը պէտք է զգուշանան ձեռք ձգուածը կորսնցնելէ», - յայտարարած է Ազիմով՝ աւելցնելով նաեւ, որ Մինսկի խումբի համանախագահներու հետ ընթացող բանակցութիւններուն, չարք մը հարցերու գծով տակաւին կան բարդութիւններ եւ դիրքորոշումներու տարբերութիւն:

Ստեփանակերտի մէջ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի մը ընթացքին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասեանի սկզբունքօրէն դրական գնահատած է Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ դրանսպորտային հաղորդակցութեան վերականգնման հարցը:

Սակայն, Աղդամ-Շուշի-Լաչին-Իջեւան ճանապարհի բացման առումով ըսած է որ, այսօրուայ քննարկումներու ժամանակ այդ ամենակարեւոր հարցը չէ:

Անդրադառնալով կարեւորագոյն հարցին Ղուկասեան ըսած է. «Մեզ համար թիւ մէկ խնդիրը կարգավիճակի հարցն է, եւ պիտի ասեմ, որ այսօր Ատրպէյճանի ղեկավարութիւնը քննարկում է այդ հարցը եւ՛ միջնորդների, եւ՛ Հայաստանի ղեկավարութեան հետ: Եւ ես համարում եմ, որ սա դրական տեղաչարժ է»:

Զիջումներու առումով ԼՂՀ նախագահը ըսած է. «Լաչինը չի կարող փոխզիջման առարկայ լինել, քանզի կապում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ: Մենք մէկ քայլ անգամ չենք նահանջել եւ չենք նահանջի մեր ժողովրդի դիրքորոշումից»: ԼՂՀ նախագահը «անիմաստ» նկատած է Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ատրպէյճանական համայնքներու իրաւունքները եւ պարտականութիւնները հաւասարցնելու ատրպէյճանական քաղաքական գործիչներու փորձերը:

ԳԱՀԻՐԷ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՊԱՍՔԷԹՊՈԼԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՇԱԲԱԹ ՕՐ ԿԸ ՄԵԿՆԻՆ ԵՐԵՒԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ Ա. ՊԱՍՔԷԹՊՈԼԻ ԽԱՂԵՐՈՒՆ

Եգիպտահայ Պասքէթպոլի մարզիկները՝ որոնք պիտի մասնակցին Երեւանի Համահայկական Ա. Պասքէթպոլի Խաղերուն, Շաբաթ 19 Օգոստոս 2005-ի առաւօտեան յատուկ թռիչքով մը կը մեկնին Երեւան: Գահիրէի թէ Աղեքսանդրիոյ երկսեռ մարզիկները այս անգամ ալ ամիսներէ ի վեր տենդագին կերպով կը պատրաստուէին պատուաբեր մասնակցութիւն բերելու Համահայկական այս խաղերուն, որոնք մարզական ոգիի ու միասնութեան մթնոլորտի տեսակէտէ բարձր նչանակութիւն ունին եւ որոնք մարզանքի ճամբով կամուրջներ կը հաստատեն Սփիւռքահայ բազմաթիւ գաղթօճախներու ու Հայաստանի երիտասարդութեան միջեւ:

Շաբաթ առաւօտ ժամը 12-ին, եգիպտական «AMC» ընկերութեան օդանաւով՝ 125 ճամբորդներ պիտի մեկնին Մայր Հայրենիք: Այս օդանաւին տեղերը սպառած ըլլալուն պատճառաւ, ուրիչներ ալ այլ ուղիներով պիտի մեկնին Երեւան:

Տեղեկացանք թէ եգիպտահայ Պասքէթպոլի մարզիկներու հաւաքականը կազմուած է 26 անդամներէ (21 Գահիրէէն եւ 5 Աղեքսանդրիայէն) պիտի մասնակցին սոյն խաղերուն երկու խումբերով՝ Գահիրէի եւ Աղեքսանդրիա քաղաքներուն անունով: Այս երկու խումբերուն մարզիչն է՝ Սամիր էլ Շարունի: Գահիրէի խումբին պատասխանատուն է՝ մարզիկ Արմէն Էչյլէկեան եւ Աղեքսանդրիա խումբինը՝ մարզիկ Գառնիկ Կրպոյեան:

Աղջկանց Պասքէթպոլի 13 մարզիկուհիները (11 Գահիրէէն եւ 2 Աղեքսանդրիայէն) պիտի ներկայացուին իբր Գահիրէի հաւաքական խումբ: Այս խումբին մարզիչն ու պատասխանատուն է՝ Մարլօ Սիմոնեան:

Իսկ մնացեալ 84 անձերը պատուիրակութեան մաս կը կազմեն որպէս մեր մարզիկներուն քաջալերողներ:

Նաեւ տեղեկացանք՝ որ եգիպտահայ մարզիկները իրենց պատասխանատուներով պիտի իջեւանեն «Շիրակ» հիւրանոցը, իսկ մարզիկուհիները «AVIATRANS» հիւրանոցը:

Պատուիրակութիւնը Գահիրէ պիտի վերադառնայ Երկուշաբթի, 29 Օգոստոսի կէսօրին:

Այս առթիւ, խմբագրութիւնս սրտանց յաջողութիւն կը մաղթէ եգիպտահայ մարզիկ-մարզիկուհիներուն:

«Ջ.»

ՀԱՅԱՍՏԱՆ

Ս.Սարգսեան.

«Եթէ Հնարաւոր Լինի Լուծել Լեռնային Ղարաբաղի Կարգավիճակի Հարցը, Ապա Մենք Պէտք Է Գնանք Զիջումների»

«Եթէ հնարաւոր լինի լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա մենք պէտք է գնանք զիջումների»,-այս մասին ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Սերժ Սարգսեանը Յուլիսի 23-ին Համահայկական երիտասարդական 3-րդ Համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Նա նչեց, որ իր դիրքորոշումն արտայայտել է վերջերս Ազգային ժողովում կազմակերպուած լսումների ժամանակ:

«Ես իմ կարծիքը ձեւաւորել եմ վաղուց եւ համոզուած եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարելի է լուծել միայն փոխզիջումների հիման վրայ»,- ասաց նախարարը՝ նչելով, որ աչխարհում որեւէ հակամարտութիւն չի կարող լուծուել առանց փոխզիջման, հակառակ պարագայում հակամարտութիւնը կը դառնայ յաղթուողների եւ պարտուողների վէճ, եւ հնարաւոր չի լինի այն լուծել:

Լսումների ժամանակ նա նչել է, որ հայկական կողմը որոշակի զիջումների գնացել է, եւ ինքը դէմ է ազատագրուած հողերի վերադարձմանը: Բայց նաեւ ասել է, որ եթէ ատրպէյճանցիներն ընդունեն այն պայմանները, որոնք առաջադրուել են, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ատրպէյճանի իչխանութեան ներքոյ, այն պէտք չէ անկլաւային գոյութիւն ունենայ, պէտք է մասնակցի առաջադէմ գործընթացներին, եւ պէտք է լինեն անվտանգութեան երաչխիքներ, ապա ճիչտ կը լինի անդրադառնալ անվտանգութեան գօտուն:

Ըստ Պաքուի ԱՆՍ Հեռատեսիլին

ՀԱՅԵՐ ԳԵՐԵՎԱՐԱԾ ԵՆ ԱՏՐՊԷՅՃԱՆՑԻ ԵՆԹԱՍՊԱՅ ՄԸ

Ատրպէյճանական ԱՆՍ հեռատեսիլի Կայանը յայտնեց, որ վերջերս Հայաստանի բանակի կողմէ գերեվարուած է ատրպէյճանական բանակի ենթասպայ Ռամիլ Խուտավերտիեւը:

Այս առընչութեամբ, Ատրպէյճանի ռազմագերիներու, պատանդներու եւ անհետ կորածներու հարցերով պետական յանձնաժողովի նախագահ Ֆիրուտին Սատիխով յայտարարեց, որ յայտնի չէ թէ Խուտավերտիեւ ուր է եւ ինչպէս գերեվարուած է:

Իսկ «Թուրան» գործակալութեան լրատուութեան համաձայն, ↪ 2

ՀԱՅ-ԹՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ

Նոյեան Տապան.- «Տը Նիւ Անատոլիըն» պարբերականը, վկայակոչելով դիւանագիտական անանուն աղբիւրներ, կը հաղորդէ թէ հայ-թրքական գաղտնի բանակցութիւնները կը շարունակուին եւ ներկայիս կը քննարկուին երեք հարցեր: Առաջին հարցը՝ հայ-թրքական սահմանի ճանաչումն է:

Հայ եւ թուրք դիւանագէտներու մասնակցութեամբ անցեալ ամիս կայացած հանդիպման ընթացքին Անգարա առաջարկած էր որ երկու երկիրները «ճամակներ փոխանակեն», որոնցմով կողմերը պիտի վերահաստատէին իրենց հաւատարմութիւնը՝ 1921ի Կարսի եւ Կիւմրիի պայմանագրերուն: Հայ դիւանագէտները մերժած էին այդ առաջարկը, պատճառաբանելով որ թէեւ Հայաստան սահմանները ճանչնալու հետ կապուած որեւէ հարց չունի, սակայն չի կրնար ընդունիլ այդ պայմանագրերը, որովհետեւ հոն Ղարաբաղը նչուած է որպէս Ատրպէյճանի տարածք:

Երկրորդ հարցը սահմանը վերաբանալու հարցն է: Անգարա յայտնած է որ այդ հարցը կը քննարկուի, եթէ հայերը դուրս բերեն զօրքերը «Ատրպէյճանի չորս գրաւեալ շրջաններէն»:

Երրորդ հարցը կ'առընչուի ցեղասպանութեան: Ըստ թրքական դիւանագիտական աղբիւրներու, հայկական կողմը առաջարկած է հիմնել համատեղ յանձնաժողով մը՝ կազմուած երկու երկիրներու երեսփոխաններէն, իսկ ↪ 2

ՀԱՐԱՒԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՍՏՈՐԱՀԱՒԱՔԸ ԹՈՒՐՔԻՈՅ ԴԷՄ

Ուրուկուայի խորհրդարանէն ներս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ յայտարարուած է թէ, ստորահաւաք սկսած է, որու նպատակն է խնդրել Եւրամիութենէն՝ պահանջել Թուրքիայէն ճանչնալ 1915 թուականի Հայոց Ցեղասպանութիւնը որպէս «մարդու իրաւունքներու ոտնահարման ծանրագոյն դէպք»:

Նախաձեռնութիւնը «Համաամերիկեան» պիտի ըլլայ, նկատելով որ ստորագհաւաքը տեղ պիտի ունենայ նաեւ Պրազիլիոյ, Արժանթինի եւ Փարակուայի մէջ:

Նախաձեռնութեան հեղինակն է Ուրուկուայի խորհրդարանի առաջին հայազգի պատգամաւորուհի Լիլիան Քեչիչեան: Իրեն կ'աջակցին Լատինական Ամերիկայի հայկական բոլոր կառույցները:

Այս գործունէութեան ուչադիր կը հետեւի Թրքական կառավարութիւնը: Մասնավորապէս, Ուրուկուայի մօտ Թուրքիոյ դեսպանութիւնը բողոքի գիր ներկայացուցած է արտաքին գործոց նախարարութեան՝ տեղի ունեցածի կապակցութեամբ, «որոնք ծնունդ կ'առնեն հայկական անհիմն պնդումներու չնորհիւ եւ աջակցութիւն կը ստանան Ուրուկուայի իչխանութիւններու կողմէ»:

ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀԵՌԱԽՕՍԱԶՐՈՅՑԸ ՕՆՆԻԿ ԱԼԻՔՍԱՆԵԱՆԻՆ ՀԵՏ

Մօտ ամիս մը առաջ Մոնրէալէն, բաւական երկար հեռախօսազրոյց ունեցանք մեր երկարամեայ ազնուասիրտ բարեկամ, չատ մը երկիրներու մէջ ճանչցուած Օննիկ Օֆ Գայիրոյի հետ, որ թաղեցիս էր: Կը պատմէր իր վերջին արկածին մասին, որ այս անգամ գամած էր զինք անկողինին ու կը տառապէր զգացած ցաւերէն: Կը պատմէր կրտսեր քրոջս Աւստրալիա ղրկած իր մասին արաբերէն եւ անգլերէն լեզուով հրատարակուած գործունէութեան գիրքը եւ կը մխիթարուէր անով, որ ի վերջոյ իրականացած էր իր երազը:

Գիրքին հրատարակութեան առիթով անդրադարձայ իր առեւտրական գործունէութեան, պետական եւ մեծահամբաւ արուեստագէտներու հետ ունեցած յարաբերութիւնները, որոնք ոչ միայն իրեն, այլեւ համայն հայ ժողովուրդին համար նպաստաւոր եղան:

Օննիկ Ալիքսանեանը որքան համեստ էր երեւոյթով, բայց հոգիով վեհ էր ու սրտաբաց, անկեղծ վերաբերում ունէր իր գործակիցներուն հետ: Պէտք է աւելցնենք այստեղ անոր առեւտրական ընածին կարողութիւնը, մանաւանդ մարդամօտութիւնը եւ ինքզինք արժեցնելու վարպետութիւնը:

Գերազանց բրոքականտիստ մըն էր իր անձին ու գործունէութեան մասին: Օր մը, քոյրս, որ ամէն օր ամերիկեան դեսպանատունէն կէսօրէ ետք մինչեւ իրիկուն իր մօտ քարտուղարութիւն կ'ընէր, բերաւ խոչոր տրցակ մը, որ կը պարունակէր բացիկներ եւ հասցէներ:

– Սա ի՞նչ է ըսի զարմանքով: Օննիկ Ալիքսանեանին գործին մի խառնուիր, եղաւ քրոջս պատասխանը ու նստաւ մինչեւ ուշ գիշեր հասցէագրել աւելի քան հազար Նոր տարւոյ եւ Ս. Ծննդեան բացիկներ եւ ես էի որ պիտի հասցնէի առաւօտուն Օ. Ալիքսանեանին բնակարանը:

Երբ յանձնեցի ծրարը ժպիտով մը, Օննիկ հասկցաւ ինծի, եւ ըսաւ, քեզի հասկցնեմ նպատակս:

– Ամէն ջանքս կ'ընեմ ինծի այցելած, այցելելիք յաճախորդներուս, նաեւ պետական եզիպտացի, արաբ, եւրոպացի անձնաւորութիւններուն հասցէագրել իրենց, Ս. Ծննդեան եւ Նոր տարւոյն առիթ չնորհակալութիւնս յայտնելու, պարզապէս նախ յարգելու անոնց, ապա ծանօթացնելու անձս եւ գործատեղիս, սպասելով անոնց դրական պատասխանին: Ես այս եղանակով, ոչ մեծ ծախսով, կը կատարեմ բրոքականտս:

Ապչեցայ իր հնարամտութենէն եւ տեսայ որ լաւ արդիւնք ցոյց կու տար: Երբ Նոր տարւոյն իր տունը մտնէի, բոլոր պատերը ծածկուած կը տեսնէի հարիւրներով արտասահմանէն եւ եգիպտոսէն չատ լաւ պատրաստուած բացիկներ, պատասխանուած իր յղած բացիկներուն:

Յաճախորդ որսալու վարպետ մըն էր եւ իրեն չնորհիւ ես ալ կարգ մը կարեւոր անձնաւորութիւններ ճանչնալու պատեհութիւնը ունեցայ: Բայց ինծի կը պակսէր այդ չնորհը եւ չէի փորձեր երեւնալ ու կը բաւարարուէի մնալ համեստութեան մէջ: Օննիկ Ալիքսանեանը քանիցս մեղադրեց իմ այս թերութիւնը, բայց խառնուածքի խնդիր է... կարելի չէ փոխուիլ:

Օննիկ Ալիքսանեան իր ընտանիքին նուիրուած անձ մը եղած է, իր եղբայրներուն օգնած է: Իր ազգականներուն հետ բարեացակամ յարաբերութիւն ունեցած է: Աւելին. ան եգիպտահայ համայնքին մէջ անաղմուկ բարիքներ գործած է, չատերու դժուարին կացութենէն փրկած է: Գէթ մէկ հատը յիշեմ:

Օր մը «Սեմիրամիս» պանդոկ գացած էի եւ զինք հոն գտայ իր անկիւնը, վերելակին կողքին: Հոն կար յաճախորդ մը, որ կը խօսակցէր Օննիկին հետ այնքան մտերմութեամբ: Երկար տեւեց այդ երկխօսութիւնը եւ կը պատրաստուէի մեկնիլ, Օննիկին հետ իմ հանդիպումս յետաձգելով: Բայց ան թոյլ չտուաւ եւ ինծի ներկայացուց իր խօսակիցին:

Մեծ յարգանքով իրար բարեւեցինք եւ ան տուփ մը յանձնեց յաճախորդին եւ ընկերացաւ անոր մինչեւ պանդոկին գլխաւոր դուռը: Ու երբ վերադարձաւ իր աշխատատեղին, յայտնեց ինծի, թէ այս անձնաւորութիւնը զօրավար Ապտէլ Մոնէէմ Ռիատն էր, եւ թէ անոր պարգեւեց չատ թանկագին զոհարեղէն մը...: Գիտես ինչո՞ւ համար ըսաւ. «Հայու մը կեանքը փրկելու համար, որ ամբաստանուած էր յանցանքով, երկրէն հեռանալու պահուն»:

Ոչ ոք իմացած է այս իրականութիւնը: Այս իմ վկայութիւնս է Օ. Ալիքսանեանի ազգասիրութեան մասին: Չէր ուզեր որ հայ համայնքին վարկը նսեմանայ օտարներուն աչքին: Բայց կան մարդիկ մեր մէջ դժբախտաբար, սխալ կերպով կը մեկնաբանեն այս ազգասէր մարդուն հայանպաստ գործերը, վստահաբար մղուած նախանձէ:

Օննիկ Ալիքսանեան զանազան առիթներով նուիրատուութիւններ կատարած է եգիպտահայ համայնքի անդամներու յաջողութեան, ուրախ առիթներու եւ հանգուցեալներու յիշատակին: Բաժանորդագրուած էր եգիպտահայ, գանատահայ, ամերիկահայ թերթերուն, պարբերականներուն: Իսկ ստացած գիրքերէն մի քանին, հազիւ աչքէ անցուցած, ինծի նուիրած է:

Անհամար են անոր կատարած բարիքները, բայց ինք պիտի չուզեր արձանագրել նոյնիսկ յետ մահու:

Եգիպտահայ մշակութային բոլոր միութիւններուն, ազգային կառոյցներուն, եկեղեցւոյ, բարենպատակ միութիւններու, ազգային վարժարաններու գործունէութեանց իր մասնակցութիւնը բերած է ան: Բարի գործը միչտ կը յիշուի օրհնութեամբ, չարագործութիւնն ալ կը յիշուի նզովքով:

Սրտի մեծ գոհունակութեամբ իր մեծագոյն փափաքը իրականացնել տուի հրատարակելով «Onnig of Cairo – 50+ years of the life of an Armenian Egyptian Jeweller», խմբագրութեամբ եգիպտացի պատմաբան Դոկտ. Մոհամմատ Ռէֆաաթի 2001-ին, արաբերէն եւ անգլերէն բաժիններով, որ պանծացուց փառքը Օննիկ Ալիքսանեանին աշխարհի տարածքին, որուն այնքան արժանի էր:

Դժբախտաբար իր կեանքին վերջին տարիները անցան տառապանքով, հետեւանք՝ իրար յաջորդող արկածներուն: Անոր տառապանքին բաժինը վերցուց իր պաչտելի կինը՝ Տիկին Ալիսը (Ամիրեան), զաւակները իր չուրջ գտնուեցան ընդհանրապէս, որ մասամբ մխիթարութիւն մըն էր անոր համար:

Ի վերջոյ մահը մերն է, մենք մահին: Ընդունուած է այս իրականութիւնը աշխարհի մարդկութեան կողմէ: Մահկանացուն միչտ պատրաստ պէտք է ըլլայ այդ օրուան:

Աստուած հոգին լուսաւորէ անդենական աշխարհին մէջ եւ իր ընտանեկան պարագաներն ալ չարունակեն ապրիլ իր բարի յիշատակներով:

ՅՈՎՀ. ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Ուրախութեամբ տեղեկացանք թէ համայնքիս ծանօթ եւ չնորհալի օրիորդներէն՝ Օր. ՌՈՒԲԻՆԱ ԱՍԼԱՆԵԱՆ այս տարի վերջացուցած է «Էյն Շամս» համալսարանը, ստանալով Bachelor of Science in Commerce (English Dept.), գերազանց արդիւնքով եւ «Պատուոյ Յիչատակութեամբ» հանդիսանալով առաջինը, համալսարանին այս բաժինին չրջանաւարտներուն:

Յիչենք թէ սիրելի Ռուբինան իր նախնական եւ երկրորդական ուսումը ստացած է Նուպարեան Ազգ. վարժարանէն:

Այս պատուաբեր արդիւնքին համար խմբագրութիւնս ջերմօրէն կը չնորհաւորէ ջանասէր Օր. Ռուբինա Ասլանեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ: Նաեւ կը չնորհաւորենք իր ծնողքը մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Գալուստ եւ Լուսի Ասլանեաններ, ինչպէս նաեւ իր մեծ մայրը՝ Տիկին Անթուանէթ Պայտարեանը եւ ընտանեկան բոլոր պարագաները:

ՀԱՅԵՐ ԳԵՐԵՎԱՐԱԾ ԵՆ ԱՏՐՊԷՅՃԱՆՑԻ ԵՆԹԱՍՊԱՅ ՄԸ

25 Օգոստոսին Ատրպէյճանի ռազմական ծանր յանցագործութիւններու դատարանին մէջ պիտի քննարկուին գերեվարութենէ Ատրպէյճանին վերադարձուած Ռուսլան Պաքիրովի, Խայևալ Ապտուլայեւի եւ Հիքմէթ Թակիեւի պարագաները:

Այս երեք ազերի զինուորները, որոնք 15 Փետրուարին Թարթառի շրջանին մէջ գերեվարուած եւ Մայիսին ազատ արձակուած էին, ներկայիս մեղադրուած են հայրենիքին դաւաճանելու եւ դասալիք ըլլալու յանցանքներով:

Գալով հայկական կողմին, Հայաստանի Պաշտպանութեան Նախարարի մամլոյ քարտուղար Սէյրան Ճահուվարեան յայտարարեց որ իրականութիւնը չի ցոլացներ այն լուրը ըստ որու ազերի բանակի ենթասպայ մը գերեվարուած է հայերու կողմէ:

ՀԱՅ-ԹՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ

պատմաբաններէն կազմուած յանձնախումբը կրնայ ըլլալ երեսփոխանական յանձնաժողովի ենթայանձնաժողովը: Թրքական կողմը վերապահութիւն կը յայտնէ այս առաջարկին նկատմամբ, սակայն կողմերը համաձայնած են որ պատմաբաններէն կազմուած յանձնաժողովի մէջ պէտք է ըլլան միայն Թուրքիոյ, Հայաստանի եւ Սփիւռքի գիտնականները, եւ երրորդ կողմ մը ներկայացուած պիտի չըլլայ:

ՄԱՄՈՒԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑ Է՝ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՀԱՒԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

«*Յեղափոխութեան հաւանականութիւնը Հայաստանում. նախադրեալներ եւ հետեւանքներ*»: Վերջին չրջանում յաճախադէպ քննարկուող այս թեմայի չուրջ առարկայական բանավէճ ծաւալուեց այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնութիւնում (ՔԱՆ) անցկացուած սեմինարի ընթացքում, որին հրաւիրուած էին հասարակական-քաղաքական գործիչներ, փորձագէտ-վերլուծաբաններ, ՋԼՄ-ների ներկայացուցիչներ:

Սեմինար-քննարկումը բացեց եւ նրա մասնակիցներին ողջունելով՝ արդիւնաւէտ աշխատանք մաղթեց ՔԱՆ համակարգող Յովսէփ Խուրշուդեանը: Նա ասաց. «Վերջին յոյսերը, թէ Հայաստանի կառավարողներն իրենց մէջ ուժ ու ողջախոհութիւն կը գտնեն փոխելու երկիրը ղէպի միջնադար տանող կործանարար ուղին եւ կը նախաձեռնեն հասարակական պահանջ հանդիսացող արմատական դրանսֆորմացիայի առաջին քայլերը, կարծես ի դերեւ են ելնում: Հետեւաբար՝ հասարակութիւնն ինքը պէտք է քաղաքական առաջադէմ ուժերի գլխաւորութեամբ ձեռնամուխ լինի այդ արմատական արժէքային վերափոխումներին, որոնց արդիւնքում Հայաստանն իր արժանի տեղը կը գտնի ազատ, արժանապատիւ եւ բարեկեցիկ հասարակութիւնների ընտանիքում»:

Հասարակական-քաղաքական փոփոխութիւնների իրականացման եւ նոր քաղաքական համակարգի կայացման պատմական անհրաժեշտութիւնն իր զեկուցման մէջ չեչտադրեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինէ Մկրտչեանը՝ հանգամանօրէն խօսելով երկրում առկայ այն նախադրեալների մասին որոնք, նրա կարծիքով, կը յանգեցնեն յեղափոխութեան: Դրանք են. իշխանութեան լեգիտիմութեան բացակայութիւն, առաջադէմ հասարակարգ ստեղծելու՝ քաղաքական վերնախաւի անընդունակութիւն, կոռուպցիա, գլանայնութիւն, բարոյականութեան անկում բոլոր մակարդակներում եւ այլ չարաչահումներ, որոնք գումարուել են նաեւ տնտեսական, ներիշխանական, խորհրդարանական ճգնաժամերը՝ յանգեցնելով մէկ ընդհանուր համակարգային ճգնաժամի: «Իսկ Հայաստանի նման երկրներում համակարգային ճգնաժամերի հանգուցալուծումը հնարաւոր է միմիայն յեղափոխութեան միջոցով»,- համոզմունք յայտնեց Մկրտչեանը:

Յեղափոխութեան ներքին եւ արտաքին նախադրեալները վերլուծաբար ներկայացրեց Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կեդրոնի փորձագէտ Յովհաննէս Վարդանեանը, որի դիտարկմամբ՝ յետ-խորհրդային տարածքում տեղի ունեցած յեղափոխութիւնները հիմնականում հետեւանք են հասարակութեան սոցիալական խիստ բեւեռացուածութեան, աղքատութեան, համատարած կոռուպցիայի, կամայականութեան ու ամենաթողութեան մթնոլորտի եւ բացասական այլ երեւոյթների: Երկրում յեղափոխական զարգացումներին, ըստ զեկուցողի, նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ գործող վարչակարգը որեւէ կերպ չի դրսեւորում համակարգային բնոյթի իրական բարեփոխումներ իրականացնելու ունակութիւն: «Պետական իշխանութեան անգործութեամբ ու անարդիւնաւէտութեամբ, բարձրաստիճան պիւրոկրատիայի անսահման կամայականութեամբ, կաչառակերութեան ու կոռուպցիայի յարաճուն մակարդակով, կարգի ու օրինականութեան բացայայտ ոտնահարմամբ բնութագրուող ներկայ իրավիճակը երկիրը տանում է ղէպի անարխիկ քաոս, ղէպի ջունգլիների եւ ձկների օրէնք, երբ մեծը կլանում է փոքրին, ուժեղը՝ թոյլին, ինչը պարզապէս անխուսափելի է դարձնում յեղափոխութեան հաւանականութիւնը Հայաստանում»,- ընդգծեց Վարդանեանը: Արտաքին ազդակների թւում բանախօսն առանձնացրեց այսպէս կոչուած՝ «ձնագնդի էֆէկթի» գործօնը: Այս տեսակէտից, նրա կարծիքով, Ատրպէյճանում աչնանը կայանալիք խորհրդարանական ընտրութիւնները կարող են լուրջ փորձաքար լինել Հայաստանի համար:

Նոյն կեդրոնի փորձագէտ Սիւզաննա Բարսեղեանն էլ՝ հասարակական կարծիքի ձեւաւորման գործում կարեւորելով լրատուութեան տպագիր միջոցների դերը, փորձեց սոցիոլոգիական հետազօտութիւնների կոնտենտ-վերլուծութեան միջոցով յստակեցնել, թէ ինչպիսի կարծիք կարող են ձեւաւորել ՋԼՄ-ները մեզանում յեղափոխութեան լինել-չլինելու հաւանականութիւնը պատկերելիս: «Հայաստանում յեղափոխութեան հաւանականութեան իրավիճակն արծարծելիս ընդդիմադիր եւ իշխանամէտ մամուլը մի կողմից թմբկահարում է ժողովրդավարական յեղափոխութեան «յարմար պահի» ընտրութեան գաղափարը, իսկ միւս կողմից՝ պարբերաբար թարմացնում է «պալատական յեղաչրջման» անխուսափելիութեան թեման»,- նկատեց Բարսեղեանը՝ առանձնացնելով իր կատարած վերլուծութեան կարեւոր արդիւնքները: Համաձայն դրանց, միայն Մայիս ամսում հայաստանեան 13 պարբերականներ յեղափոխութեան հաւանականութեան թեմայով տպագրել են 153 հրապարակումներ կամ իւրաքանչիւր մէկուկէս համարի հաչուով՝ մէկ նիւթ: Դա կազմում է հետազօտուած թերթերի հրապարակումների ընդհանուր ծաւալի 2,8 տոկոսը:

Զեկուցումների չուրջ մտքերի փոխանակութեան ժամանակ հանդէս եկան նախկին պետնախարար, Ժառանգութիւն Կուսակցութեան վարչութեան անդամ Հրաչ Յակոբեանը, Հայաստանի Ազատական Առաջադիմական Կուսակցութեան փոխնախագահ Էդուարդ Անտինեանը, Նոյեան Տապան լրատուական գործակալութեան քաղաքական մեկնաբան Դաւիթ Պետրոսեանը, Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան ներկայացուցիչ Մուշեղ Լալայեանը, Ռազմավարական եւ Ազգային Հետազօտութիւնների Հայկական կեդրոնի փորձագէտ Ալվարդ Բարխուդարեանը, Հանրապետութիւն Կուսակցութեան քաղխորհրդի անդամ Արտակ Զէյնալեանը, Հայաստանի Ժողովրդական Կուսակցութեան մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրեանը, Արեգ Գիտամշակութային Երիտասարդական Ասոցիացիայի նախագահ Գերասիմ Բարսեղեանը, Ազգային Ժողովրդավարական Միութեան փոխնախագահ Ալեքսանտր Բուտայեւը եւ ուրիշներ:

Երեւան, 10 Օգոստոս 2005

ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԱՆՈՒԷԼ ԱՂԱՄԵԱՆԻ «ՄԵԾ ԵՂԵՌՆ» ԹԱՏԵՐԱԽԱՂԸ ԲԵՄԱԴՐՈՒԵՑԱՒ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Սոյն լրատուութիւնը յարմար կը միտենք հրատարակելու թէեւ քիչ մը ուշ, սակայն իր հետաքրքրականութեան համար:

ԽՄԲ.

Մանուէլ Աղամեանի «Մեծ Եղեռն» թատերախաղը, բազմաթիւ այլ միջոցառումներու չարքին, Ապրիլի 20-ին, Հայոց Ցեղասպանութեան 90-ամեայ տարելիցի տօնակատարութիւններու չրջանակներէն ներս բեմադրուեցաւ Երեւանի Սպենդիարեանի անուան օփերայի սրահին բեմին վրայ: Հազար հանդիսատեսի համար նախատեսուած սրահը լեցուն էր մտաւորականներով՝ գիտութեան, արուեստի բնագաւառի ներկայացուցիչներով, ինչպէս նաեւ հայ եւ օտար այլ հրաւիրեալներու բազմութեամբ մը:

Թատերախաղի բեմադրիչն էր «Բեմական աչմերուկ» թատերական կազմակերպութեան գեղարուեստական ղեկավար, տաղանդաւոր արուեստագէտ Յակոբ Ղազանչեանը, երաժշտութիւնը Լորիս Ճգնաւորեանի, նկարիչ-բեմայարդարը՝ Գրիչա Սահակեան:

«Մեծ Եղեռն» թատերախաղի բովանդակութիւնը կ'առնչուի Հայոց Ցեղասպանութեան հետ: Հեղինակը՝ 20-րդ դարու Առաջին Ցեղասպանութեան զոհ դարձած հայ հինգ մտաւորականներու՝ Գրիգոր Զօհրապի, Դանիէլ Վարուժանի, Ռուբէն Սեւակի, Սիամանթոյի եւ Կոմիտաս վարդապետի խրոխտ կերպարներու միջոցով հանդիսատեսին ծանօթացուց աւելի քան 200 մտաւորականներու նահատակութեան որոշ մանրամասներ, ինչպէս նաեւ արիւնարբու Թալեաթի ու իր գործակիցներուն դաժան նկարագիրները:

Ներկայացման աւարտին, բեմ հրաւիրուեցաւ թատերախաղի հեղինակը՝ Մանուէլ Աղամեան եւ հակիրճ ելոյթով մը անդրադարձաւ Հայոց Մեծ Եղեռնի 90-ամեայ տարելիցի խորհուրդին, միեւնոյն ժամանակ յայտնեց, թէ ամբողջ աչխարհն ու ցեղասպանը անպայման պիտի ճանչնան հայութեան դէմ կատարուած մեծ ոճիրը եւ այդ օրը ուչ չէ:

Եզրակացնելով իր խօսքը, Մանուէլ Աղամեան չնորհակալութիւններ յայտնեց ՀՀ կառավարութեան եւ Ցեղասպանութեան Թանգարանին ստիտուտի տնօրէնութեան «Մեծ Եղեռն»ի բեմադրութեան իրենց բերած չատ կարեւոր աջակցութեան համար: Վերջապէս ան գնահատեց բեմադրիչ Յակոբ Ղազանչեանն ու դերասանական կազմը, որոնք չատ կարճ ժամանակամիջոցի մը մէջ կարողացան պատրաստել ու բեմադրել «Մեծ Եղեռն»ը:

Ապրիլի 24-ի նախօրեակին, Երեւանի մէջ Հայոց Ցեղասպանութեան Թանգարան- Ինստիտուտի հրատարակութեամբ լոյս տեսաւ նաեւ Մանուէլ Աղամեանի վերոյիչեալ «Մեծ Եղեռն» թատերախաղը: Տպագրուած գիրքերը պիտի առաքուին Հայրենիքի եւ Սփիւռքի տարբեր կազմակերպութիւններուն, հաստատութիւններուն եւ մտաւորականներուն:

«ՄԱՍԻՍ»

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

Երեւանի Բեմին Վրայ Երկու Միջազգային Անուն՝ Յասմիկ Պապեան եւ Վարդան Մամիկոնեան

Յուլիսի 20-ին, «Արամ Խաչատրեան» համերգային մեծ դահլիճում կայացաւ սոփրանօ Յասմիկ Պապեանի եւ դաչնակահար Վարդան Մամիկոնեանի երկու մասից բաղկացած համերգը՝ նուիրուած Հայոց ցեղասպանութեան 90 եւ Կոմիտասի մահուան 70 ամեակներին:

Համերգային ծրագիրը կոմիտասեան ծանօթ մեղեդիներին զուգահեռ ունկնդրին ներկայացուց երբեւէ չհնչած երգեր: Պեռլինում ուսանելու տարիներին Կոմիտասը ներչնչուել է Կէոթէէի, Լենաուի, Ուլանդի քերթուածներով եւ ստեղծել երգեր, որոնք պահպանւում էին Զարենցի Արուեստի եւ Գրականութեան թանգարանում:

Կոմիտասեան վերոյիչեալ մասունքները Վիէննայում վերծանելու, դրանք աչխարհի տարբեր համերգասրահներում ներկայացնելու, լազերային սկաւառակի վերածելու ու հրատարակելու՝ բոլորի սեփականութիւնը դարձնելու գաղափարի հեղինակ Յասմիկ Պապեանի գնահատմամբ, Կոմիտասի առաջին չրջանի գերմաներէն այս 9 երգերը, որտեղ զգացւում է Շումանի, Հուգոյի, Վոլֆի ազդեցութիւնը, արժէքաւոր են նրանով, որ սրանցից յետոյ են ստեղծուել մեզ ծանօթ ու սիրելի «Անտունին», «Կռունկը»:

Կոմիտասի գերմաներէն երգերի՝ Երեւանում համաչխարհային պրեմիերայից յետոյ Յուլիսի վերջին Միւնիխում նախատեսուած է դրանց ձայնագրութիւնը՝ բայրիչէ Ռունդֆունկի կողմից: Այնուհետեւ երգերը հնչելու են Նիւ-Եորքում, Փարիզում, Միւնիխում:

ԳԱՀԻՐԷ

ԱՐԹՕ ՍԱՐԱՖԵԱՆՆ ԱԼ ՀՈԳԻՆ ՅԱՆՁՆԵՑԻՆՔ

Ասկէ մօտաւորապէս 40 օրեր առաջ եգիպտահայ գաղութը կորսնցուց իր հայրենասէր եւ արուեստագէտ զաւակներէն մին՝ Արթօ Սարաֆեանը:



Յիշենք թէ ան զաւակն էր Շուպրա թաղամասի մէջ գտնուող Հայկական Ընթերցասրահի հիմնադիրներէն՝ ընկեր եւ ընկերուհի Գէորգ եւ Փուփուլ Սարաֆեաններուն: Հոս տեղեկացնենք թէ ընկեր Գէորգ Սարաֆեան յետ Մեծ եղեռնեան շրջանին յաջողած է 23 Հնչակեան կուսակցականներ ազատագրել ու Եգիպտոս բերել, քանի որ այդ շրջանին ան անգլիական բանակին մէջ պաշտօնեայ էր:

Գալով Արթոյին, ան յետ ներգաղթի շրջանին Հայկ. Ընթերցասրահէն ներս եղած է Հայ Մշակութային Միութեան (Հ.Մ.Մ.-ի հիմնադիրներէն) եւ ատենապետը ու մեծ աշխատանք տարած է որպէս ակումբի գործունէութիւն, տրուած ըլլալով որ խառնուածքով չատ հայրենասէր ու ազգասէր անձնաւորութիւն մըն էր եւ առիթը ունեցած է քանի մը անգամ Մայր Հայրենիք այցելել:

Գալով իր գործին, ան ծանօթ լուսանկարիչ էր եւ նրբազգաց (ռութըշըր) մը: Առ այդ «Էլ Ահրամ» անգլերէն լեզուով հրատարակուող շաբաթաթերթի՝ 26-7-2003ի թիւին մէջ, գրեթէ ամբողջ էջ մը անդրադարձած են Արթոյին մասին, որպէս Եգիպտոսի վարպետ արուեստագէտներէն մին: Ապա «Colors» երկամսեայ պարբերաթերթը իր Հոկտ.-Նոյ. 2003-ի թիւով, քանի մը էջեր տրամադրած է Արթոյին գործերուն եւ գրած է իր մասին, որպէս աշխարհի համբաւաւոր նկարող եւ շպարող ու ներկող: Այս կապակցութեամբ յատկապէս Եւրոպայէն, չատ մը զբօսաշրջիկներ կու գան դիտելու իր գործերը, քաղաքին մէջ գտնուող խանութին մէջ: Իսկ չատ մը զբօսաշրջիկներ մեծագումար գիներով կը գնեն իր յարգի գործերը, պայմանաւ որ ստորագրած ըլլայ արուեստագէտ Արթօն:

Ան յաճախ կը հետաքրքրուէր գաղութին վիճակով, եգիպտահայ մամուլին միջոցաւ, յատկապէս իրեն կը հետաքրքէր «Զահակիր»ի Շրջանակը: Ազնուահոգի Արթօն միշտ լաւատես էր, որ աւելի լաւ պիտի ըլլայ Մայր Հայրենիքին վիճակը:

Այս ցաւալի կորուստին առջեւ, ոչինչ ունինք ըսելիք, միայն Աստուծմէ պիտի խնդրենք որ մխիթարէ իր սիրելի քոյրը՝ Տիկին Շուշանը, քաջառողջութեան մաղթանքներով:

Սիրելի՛ Արթօ, կը փափաքինք որ օտար հողը թեթեւ գայ վրադ:

Ա. Մ.

ՅԱՒԱԿՅԱԿԱՆ ԳԻՐ

Սիրելի Շուչիկ,

Մեր բանաստեղծը՝ Յովհաննէս Թումանեանը ըսած է. «Մահը մերն է, մենք մահինը»: Անչուչտ ճիշդ է ասիկա: Մահէն խուսափում չկայ: Բայց մենք՝ մարդ արարածներս, չենք համակերպիր մահուան առջեւ եւ իրաւունք ունինք: Ինչպէս կարելի է համակերպիլ սիրելիի մը մահուան, մանաւանդ երբ այդ սիրելին Արթոյին նման բարի, ազնուահոգի մարդ մըն է: Կ'ըմբռնենք քու կացութիւնդ: Քեզի միակ սիրելի մը մնացած էր եւ ահա այժմ ան ալ ընդմիչտ բաժնուեցաւ քեզմէ:

Ինչպէս կարելի է քեզ մխիթարել: Ոչ, մենք չենք կրնար քեզ մխիթարել: Դուն է որ ինքզինքդ պիտի մխիթարես՝ յիչելով բարի եղբօրդ բարի արարքները: Արդարեւ Արթօն իր կեանքին ամբողջ ընթացքին եղաւ բարի, մարդասէր մարդ մը, որ մրջիւնի վրայ չէր կոխեր, եւ ահա հիմա, անողոք մահը հարուածեց զինք՝ քեզ թողելով անմխիթար եւ բոլորովին առանձին:

Սակայն այնուհետեւ, եթէ Արթօն չկայ կողքիդ, իր յիչատակը, իր բարի, ազնիւ մարդու յիչատակը միչտ կողքիդ պիտի ըլլայ, մխիթարելու համար քեզ: Դուն եղբայր մը կորսնցուցիր՝ իսկ մենք սիրելի բարեկամ մը, որուն հետ միչտ եղած էինք գաղափարակից ընկերներ իրար հետ, ինչպէս եւ քեզի հետ: Բաժնած էինք մեր հայրենասիրական, մեր մարդասիրական զգացումները, որոնք մեզ պիտի մնան որպէս յիչատակ Արթոյէն: Հանգիստ իրեն եւ մխիթարութիւն քեզի:

Միայն գիտցիր, որ քեզի վչտակից բարեկամներ ունիս հեռաւոր Աւստրալիոյ մէջ:

«Յիչատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

(Սիտնի) ԱՆԺԷԼ ԵՒ ԱԻԵՏԻՍ ԵԱՓՈԻՃԵԱՆՆԵՐ

Հ.Ը.Ը.ՄԻՈՒԹԻՒՆ - ԳԱՀԻՐԷ

ՍԱԹԵՆԻԿ Ճ. ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿՐԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ 2005-2006 ՏԱՐԵՇՐՋԱՆ

Գահիրէի Հ.Ը.Ը.Մ.Ի Սաթենիկ Ճ. Չագըր Հիմնադրամը 2005-2006 տարեշրջանին եւս կրթաթոշակ պիտի յատկացնէ արժանաւոր ուսանողներու, որոնք կրնան անձամբ ներկայանալ Հ.Ը.Ը.Մ.Ի Հելիոպոլսոյ գրասենեակը, լեցնելու համար յատուկ հարցաթերթիկը, իրենց հետ ունենալով 2 լուսանկար, ծննդեան վկայականի պատճէն, դիմումնագիր մը եւ վերջին երկու տարիներու իրենց վիճակացոյցները:

Աղեքսանդրիոյ թեկնածուները՝ պարտին իրենց դիմումնագրերը ներկայացնել Աղեքսանդրիոյ Հ.Ը.Ը.Մ.Ի վարչութեան:

Սաթենիկ Ճ. Չագըր Հիմնադրամէն արդէն իսկ կրթաթոշակ ստացողները պարտին ղրկել նախորդ տարեշրջանին ա. եւ բ. կիսամեայի կամ տարեվերջի քննութեանց արդիւնքները, -անմիջապէս որ զանոնք ստանան իրենց յաճախած կրթական հաստատութիւններէն:

Բոլոր տեսակի դիմումնագրերը (նոր եւ վերանորոգելի) ընդունելու վերջին պայմանաժամն է՝ Աղեքսանդրիոյ համար, 16 Սեպտեմբեր 2005, եւ Գահիրէի համար՝ 20 Սեպտեմբեր 2005:

Ծ.Ն. Յաւելեալ մանրամասնութիւններու համար հեռաձայնել 2916444 - 4151127 - 4152478:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԻՆ

Փրոֆ. Ռիչըրտ Գ. Յովհաննիսեանի Հանդիպումը Հիւսթընում Ուսուցիչների Եւ- Ցեղասպանութիւնը Ժխտողների Հետ

Հայոց եղեռնի 90-րդ տարելիցի կապակցութեամբ Համալսարանի Արդի Հայոց Պատմութեան Հայ Կրթական Հիմնարկութեան ամպիոնի վարիչ, Փրոֆ. Ռիչըրտ Գ. Յովհաննիսեանը չարունակում է իր լայնածաւալ գործունէութիւնը: Յունիս ամսում նա բացեց Ցեղասպանութիւն ուսումնասիրողների միջազգային ընկերակցութեան՝ երկու տարին մէկ անցկացուող խորհրդաժողովը, որն այս անգամ տեղի ունեցաւ ԱՄՆ Ֆլորիտա նահանգի Բոկա Ռատոն քաղաքում:

Միջոցառման ընթացքում Փրոֆ.ը Հայոց եղեռնի հարցով ուղիղ համեմատութիւն անցկացրեց եւ կեդրոնացաւ արդի այն մարտահրաւէրների վրայ, որոնց հետ ցեղասպանութեան խնդիրները եւ մարդու իրաւունքների ծրագրերն ուսումնասիրողները բախւում են դէմ առ դէմ: Իսկ միջազգային մէկ այլ գիտաժողովի մասնակցելու նպատակով Փրոֆ. Յովհաննիսեանն այնուհետեւ ուղեւորուեց Ֆրանսիա՝ Մոնպելիէ քաղաք:

Յիչեալ գիտաժողովը կազմակերպուած էր Արեւելքի հրեաների, հայերի եւ քրիստոնեաների կեդրոնի /Ժերար Դեղէյեանի եւ Կառոլ Իանկուի/ կողմից: Միջոցառման թեման էր. «XX դարի լայնածաւալ սպանդների տիպաբանութիւնները»: Փրոֆ. Յովհաննիսեանը քննարկեց ցեղասպանութեան ծրագրաւորման եւ կազմակերպման վերաբերեալ վերջին բացայայտումները, ինչպէս նաեւ՝ դրա մասին աստիճանաբար փոփոխման ենթարկուող մեկնաբանութիւնները:

Ռիչըրտ Յովհաննիսեանի ամառային բազմաբովանդակ միջոցառումների ցանկը ներառեց նաեւ մի չարք դասախօսութիւններ՝ Երեւանում եւ ԱՄՆ Թէքսաս նահանգի Հիւսթըն քաղաքում: Երեւանում Յուլիսի 22-ին նա դասախօսութեամբ հանդէս եկաւ «Համազգային տարեկան ֆորում»-ի բացման եւ առաջին դասախօսութեան կապակցութեամբ՝ յատկապէս

սփիւռքահայ երիտասարդների համար, ովքեր Հայաստան էին ժամանել սոյն միջոցառմանը մասնակցելու նպատակով: Լինելով Հայոց գրերի 1600-ամեակին նուիրուած միջազգային համաժողովի կազմակերպչական յանձնաժողովի անդամ, Պրն. Յովհաննիսեանն իր աջակցութիւնը ցուցաբերեց Սեպտեմբերին մայրաքաղաքում տեղի ունենալիք ժողովի նախապատրաստական աշխատանքների աւարտական փուլին:

Հիւսթընի Ողջակիզման թանգարանի հրաւէրով՝ Յուլիսի 25-ից 26-ը, Փրոֆ. Ռիչըրտ Յովհաննիսեանը այցելեց յիչեալ քաղաքը, որտեղ ելոյթ ունեցաւ ուսուցիչների համար կազմակերպուած ամառային ինստիտուտում, այնուհետեւ հանդէս եկաւ գիչերային մի հանրային դասախօսութեամբ եւս: Փաստենք, որ առաջին անգամ Հայոց եղեռնին նուիրուած պաչտօնական մի ներկայացում տեղի ունեցաւ յատուկ դաստիարակների համար գործող՝ Մաքս Կապլանի անուան ամառային ինստիտուտում: Ներկայացումը չեչտադրեց հայկական փորձի՝ ժամանակակից դարաչրջանում տեղի ունեցած զանգուածային ջարդերի՝ որպէս նախատիպ, ներառման կարեւորութիւնը: Յուլիսի 26-ին ամերիկեան հինգ նահանգներից, ինչպէս նաեւ Զիլիից, Ուրուկուայից եւ Ռումինիայից այցելած մի խումբ ուսուցիչներ տեղեկացուեցին ցեղասպանութեան նախապայմանների եւ ազդանչանների, դրա գաղափարախօսութեան դերի, 4

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՀԱՂՈՐԴԱԲՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս.թ. Սեպտեմբեր 25-ին, կիրակի, երեկոյեան ժամը 19.00-ից մինչեւ 22.00 դեսպանութեան պարտէզում տեղի կ՚ունենայ աւանդական բարեգործական պազար:

Նախորդ տարիների օրինակով բազարում ներկայացուած կը լինեն հայկական գեղեցիկ յուշանուէրներ, հայ վարպետների ձեռքի նրբագեղ աշխատանքներ, հայաստանեան արտադրատեսակի, այդ թւում սննդամթերք եւ քաղցրաւենիք:

Կը խաղարկուի նաեւ վիճակախաղ:

Մուտքի եւ վիճակախաղի տոմսեր ձեռք բերելու համար դիմել դեսպանութիւն (հեռ. 737 41 57 կամ 737 41 59) կամ դեսպանութեան տիկնանց յանձնախմբի անդամներին:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱԲՈՒԹԻՒՆ

ՀԱՍԱՀԱՅԿԱԿԱՆ Ա. ՊԱՍՔԷԹՊՈՒԻ ԽԱՂԵՐՈՒ ԿԱՐԳԱԴԻՐ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Այսու կը յայտարարենք, թէ Համահայկական Պասքէթպոլի խաղերուն մասնակցութեան յաջողութեան գլխաւոր պատճառը «TRAVEL WAYS» զբօսաշրջիկային ընկերութեան հայթայթած գիներն են, որով կարելի եղաւ ապահովել մօտ 40 մարզիկ-մարզիկուհիներու անվճար ճամբորդութիւնը եւ կեցութիւնը: Ինչպէս նաեւ ժողովուրդէն մասնակցողներուն տրամադրել մատչելի գին:

ԿԱՐԳԱԴԻՐ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

3

Փրոֆ. Ռիչըրտ Գ. Յովհաննիսեանի հանդիպումը Հիւսիսթոնում Ուսուցիչների ....

կիրառուող տեխնոլոգիաների, Հայոց եղեռնի ու Հրէական ողջակիզման նմանութիւնների ու տարբերութիւնների մասին: Թանգարանի կրթութեան բաժնի ղեկավար Քրիսթինա Վասկէզի խօսքերով՝ ուսուցիչներն այս թեմային բուռն արձագանքեցին, իսկ Փրոֆ. Յովհաննիսեանի ղեկուցումը գովասանքի արժանացաւ: Ըստ Վասկէզի. «Հայոց եղեռնի եւ Ողջակիզման հետ դրա յարաբերակցութեանը նուիրուած դասախօսութիւնը բաւականին ճարտարօրէն էր կառուցուած, որպէսզի մեր մասնակիցներն այդ տեղեկութիւնները իրենց դասարաններում կարողանան օգտագործել: Յատկապէս տպաւորիչ էին ցեղասպանութեան օրինակների տասներկու կէտերը, ինչպէս նաեւ՝ Հայոց եղեռնի վերաբերեալ Թուրքիայում, ցաւոք, իրավիճակի տարբեր լինելը Գերմանիայից, որն իր իսկ անցեալին դիմագրաւեց»:

Յուլիսի 26-ի երեկոյեան Ողջակիզման թանգարանի լեփ-լեցուն դահլիճում փրոֆեսոր Ռիչըրտ Յովհաննիսեանը զարձեալ հանդէս եկաւ հանրային դասախօսութեամբ: Իր անդրադարձային ելոյթում նա ներկայացրեց ցեղասպանութեան պատմական, բարոյական եւ մարդասիրական երեւոյթները, որոնք ղեռ այժմէական են մեր օրերում եւ պատճառ: Նա դասախօսութիւնը սկսեց՝ նկատի առնելով Հիւսթոնի թուրքամերիկեան ընկերակցութեան նչանակալից թուով անդամների ներկայութեան հանգամանքը: Նրանք ներկայացել էին ցեղասպանութիւնը ժխտող գրականութեամբ եւ նիւթերով, որպէսզի մարտահրաւէր նետէին Հայոց եղեռնի փաստացիութեանը: Ըստ երեւոյթին, թուրքական կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաները եւ ԱՄՆ-ում նրանց աջակից յանձնախմբերը նախապէս ամէն ջանք գործադրել էին դասախօսութիւնը քնարկումների օրակարգից հանելու համար: Սակայն դասախօսութիւնը ամառային ներկայացումների չարքում ընդգրկելու իր իսկ որոշման մէջ Ողջակիզման թանգարանը հաստատակամ էր: Ռիչըրտ Յովհաննիսեանը յայտարարեց, որ Թուրք-ամերիկեան ընկերակցութեան անդամները եւ միւս բոլոր թերահաւատները պէտք է աւելի լաւ ծանօթանան փաստերին, համաչխարհային ուսումնասիրութեան ընդհանուր յայտարարին, եւ միանան գնալով աւելացող այն թուրք ուսումնասիրողների չարքին, ովքեր այժմ մերժում են իրենց պետութեան՝ իրադարձութիւններին տուած անտրամաբանական մեկնաբանութիւնը: Նա նչեց, որ ժխտման տխուր հետեւանքներից մէկն էլ այն է, որ ուրացումը խափանել է տեղահանման ու կոտորածների տարիներին հայերին փրկելու նպատակով միջամտութիւն ցուցաբերած հազարաւոր բարի թուրքերի ու այլ մահմետականների արարքների պատշաճ ճանաչումը եւ նրանց հանդէպ յարգանքի տուրքի մատուցումը:

Փրոֆէսորի՝ իրավիճակին մասնագիտօրէն տիրապետումը հանդիսատեսի կողմից արժանացաւ բուռն ծափահարութիւնների: Բայց եւ այնպէս՝ այն չզոհացրեց բոլոր նրանց, ովքեր եկել էին դասախօսութիւնն արժէզրկելու նպատակով: Իսկ ցեղասպանութեան հերքման քաջածանօթ անհիմն կէտերից չատերը տեղի ունեցած քննարկումների ընթացքում կրկնուեցին: Սակայն դրանք արժանացան հանգիստ ու փաստարկուած պատասխանների եւ, որպէս վերջնական հաչտեցման նախապայման, բոլոր կողմերին՝ իրենց իսկ պատմութեան հետ անկեղծօրէն առճակատուելու մի նոր կոչ արուեց: Փրոֆ. Յովհաննիսեանը յոյս էր տածում, որ Հայոց եղեռնի ժառանգութեան մասին իր անդրադարձը նոր լիցք կը հաղորդի ճչմարտութեան հասնելու չարունակական փնտռտուքին:

Երեւան, 12 Օգոստոս 2005

ՕՆԱՅԱՆԴ

Ուրախութեամբ տեղեկացանք թէ համայնքիս Հոգեւոր Հովիւ Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան եւ երիցկին Քաղցրիկ, ամսոյս 16-ին բախտաւորուած են երկրորդ զաւակով՝ դրստրիկով մը, զոր անուանակոչած են Մանէ:

Այս ուրախ առիթով խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ նորածին մանկան ծնողքը եւ մեծ ծնողները՝ Տէր եւ Տիկին Համլէթ Բարսեղեաններ եւ Տիկին Լաուրա Առաքելեանը, մաղթելով նորածին դստրիկին երջանիկ եւ քաջառողջ կեանք:

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Իրենց սիրելի ազգականին՝ Ողբ. Նարդուհի Թիւրապեանի մահուան տխուր առիթիւ վասն ցաւակցութեան, Ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք կը նուիրեն 50

Ողբ. Օննիկ Ալիքսանեանի մահուան տխուր առիթիւ վասն ցաւակցութեան, Ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք կը նուիրեն 50

Ողբ Տիգրանուհի Զէյճէնեանի (Սիտնի) մահուան եւ քառասունքին տխուր առիթիւ վասն ցաւակցութեան, կը նուիրեն.

Ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք 50

Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան 50

Ողբ. Նարդուհի Թիւրապեանի մահուան տխուր առիթիւ վասն ցաւակցութեան, Օր. Տիանա Գոդոբեան կը նուիրէ 30

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր թանկագին եղբօր՝ Ողբ. Արթօ Սարաֆեանի մահուան եւ քառասունքին տխուր առիթիւ, վասն ցաւակցութեան Տիկին Շուշան (Սարաֆեան) Տէօվլէթեան կը նուիրէ.

«Ջահակիր»ին 250

«Արեւ»ին 150

«Յուսաբեր»ին 150

Եկեղեցւոյ Պայծառութեան 100

Մարմինայի Գերեզմանատան 100

(Ստանալ «Ջահակիր»էն)

Իրենց սիրելի ազգականին Ողբ. Նարդուհի Թիւրապեանի մահուան տխուր առիթիւ, վասն ցաւակցութեան Տէր եւ Տիկին Արսէն, Մարի եւ Ալէն Էմիրզեաններ կը նուիրեն.

«Այծեմնիկ»ին 50

«Ջահակիր»ին 50

Ողբ. Օննիկ Ալիքսանեանի մահուան տխուր առիթիւ, վասն ցաւակցութեան Տէր եւ Տիկին Արսէն եւ Մարի Էմիրզեաններ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան 50

«Արեւ»ին 50

«Ջահակիր»ին 50

ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԸՆՏԱՆԻՔ

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ՀՈԳԵՒՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Հինգչաբթի 1, Ուրբաթ 2,
Շաբաթ 3 Սեպտեմբեր 2005

Մանրամասնութիւնները յաջորդիւ

Կը խնդրուի նկատի ունենալ եւ չխաչաձեւել

ՀԱՅ ԹԵՐԹԸ
ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՏԽՐՈՒՆԻ

Տիկին Լիւսի Մեսրոպեան (Գանատա), Տէր եւ Տիկին Դանիէլ Մատաթեան, Տիկին Արուս Տարբինեան (ԱՄՆ), Տէր եւ Տիկին Պետրոս եւ Սօնիա Գոգորեան (Գանատա), Տիկին Սիլվիա Ալեքսանեան եւ որդին Ճօն (Գանատա), Տիկին Տիանա Գրմգրմեան (ԱՄՆ), Տէր եւ Տիկին Խէչօ եւ Սօնիա Յակորեան եւ դուստրը Թալին, Տիկին Աղաւնի Տէօվլէթեան, Օր. Շաքէ Թիւրապեան (ԱՄՆ), Տիար Թորգոմ Թիւրապեան (ԱՄՆ), Տիկին Սօսի Գրմգրմեան (ԱՄՆ), ինչպէս նաեւ Մեսրոպեան (Գանատա), Պազարեան (Գանատա), Խաչատուրեան (Գանատա), Հէնսլի (ԱՄՆ), Պետրոսեան (Աւստրալիա), Թիւրապեան (ԱՄՆ), Մարգարեան, Թէրզիպաչեան, Մովսէսեան, Էմիրզեան եւ Տէօվլէթեան ընտանիքները կը գուժեն մահը իրենց սիրեցեալ զամուհիին եւ ազգականին Ողբ.՝

ՆԱՐԴՈՒՀԻ ԹԻՒՐԱՊԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 5 Օգոստոս 2005-ի առաւօտեան:

Թաղման արարողութիւնը տեղի ունեցաւ նոյն օրը կ.ե. ժամը 5-ին Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց գերեզմանատան մէջ, ապա Հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ:

Խմբագրութիւնս իր խորին ցաւակցութիւնները կը յայտնէ Հանգուցեալին բոլոր սգակիր պարագաներուն:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տիկին Շաչան (Սարաֆեան) Տէօվլէթեան կը ծանուցանէ թէ կիրակի 21 Օգոստոս 2005-ի առաւօտեան, յաւարտ Ս. Պատարագի, Հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Մարմինայի գերեզմանատան Ս. Մինաս Մատրան մէջ, իր թանկագին եղբօր Ողբ.՝

ԱՐԹՕ ՍԱՐԱՖԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ:

Հանգուցեալին յիչատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ՄԱՀ ԵՒ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՕՐ. ՆԱՐԴՈՒՀԻ ԹԻՒՐԱՊԵԱՆԻ

Խոր ցաւով կը ծանուցանենք, թէ 5 Օգոստոս 2005-ին վախճանեցաւ Նուպարեան Ազգային վարժարանի Մերճանեան մանկապարտէզի երկարամեայ դաստիարակչուհի Օր. Նարդուհի Թիւրապեան:

Նոյն օրը, կ.վ. ժամը 5:00-ին Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց գերազմանատան մատրան մէջ տեղի ունեցաւ թաղման եկեղեցական կարգը, որուն կը հանդիսապետէր Եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեան: Ներկայ էին Պատ. Քաղաքական Ժողովի Ատենապետ Տիար Պերճ Թէրզեան, Ազգային Իչխանութեան անդամներ եւ համայնքի զաւակներէն ստուար բազմութիւն մը, ինչպէս նաեւ բազմաթիւ սաներ:

Արարողութեան ընթացքին Հոգեշնորհ Հայր Սուրբը աղօթք բարձրացուց առ Աստուած Հանգուցեալի հոգւոյն խաղաղութեան, Հանգստութեան եւ փրկութեան համար եւ յանուն Գահիրէի Ազգային Իչխանութեան ցաւակցութիւններ յայտնեց հարազատներուն եւ սգակիր ներկաներուն:

Յետ արարողութեան, Հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ:

Խունկ եւ աղօթք իր յիչատակին ու գնահատանք իր վաստակին:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Կիրակի, 4 Սեպտեմբեր 2005

ՅՈԲԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱԽՕՒԹԻՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ՝ ՇԱՐԺՈՒՄԻՍ ԿԱՅՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 55-ԱՄԵԱԿԻՆ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ՝

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԳԷՈՐԳ ԵՒ ԼԻԻՍԻ ՓԻԼԻԿԵԱՆԻ

(Պատուոյ Նախագահ Տիգրան-Երկաթի)

եւ

(Նախկին աւագ-խմբապետուհի Կայտական բաժնի)

Մասնակցութեամբ՝ Շարժումիս չորս բաժիններուն:

Մուտքը ազատ է – Սիրալիր հրաւէր բոլորին

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

* * *

ԱՄՐԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԱՌԹԻԻ

Ամէն Երեքչաբթի, Ուրբաթ եւ Կիրակի օրերը
Երեկոյեան ժամը 8.00-էն սկսեալ

ԹԵԹԵԻ ՃԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Մարզարանիս օդասուն պարտէզին մէջ
Պատրաստուած՝ Տիկնանց Յանձնախումբին կողմէ
Կը հրաւիրենք Աղեքսանդրահայութիւնը անխտիր:

ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	560.00
21 կարատ՝ կրամը		70.00
18 կարատ՝ կրամը		60.00

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع
TCHAHAKIR
Armenian Weekly
P.O.Box 2111 (Cairo),
Tel: 4530327, Fax:(202)4522282
E-mail:tchahagir@journalist.com.

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1551 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 8 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2005 — ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. ԴԻԿ. — عدد رقم ١٥٥١ — الخميس ٨ سبتمبر ٢٠٠٥

ԱՐՑԱԽ

ՀՐԱՎԱՌՈՒԹԻՒՆ ՅԱՂԹԱՆԱԿՈՎ ՈԳԵՇՈՒՆՉ ԱՐՑԱԽԵԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Արցախը տօնեց իր անկախութեան 14-րդ տարեդարձը: Տօնակատարութեան ծրագրում ներառուած էին հանդիսաւոր արարողութիւններ ու մարզամշակութային տարբեր միջոցառումներ: Ժողովրդական խանդավառութեամբ ուղեկցուող այս միջոցառումներն արդէն աւանդական են դարձել ինչպէս մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպէս էլ հանրապետութեան չրջաններում:

Առաւօտեան զինուորական չարասիւները քայլերթ կատարեցին Ստեփանակերտի կեդրոնական փողոցներում, իսկ ժամը 10-ից մարդկային հոսքը ձգուել էր դէպի Յուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրուեցին Մեծ Հայրենականում ու արցախեան ազատամարտում նահատակուածների յուշաքարին: Այս արարողութեանը ԼՂՀ կառավարական պատուիրակութեան հետ մասնակցում էր նաեւ ՀՀ պատուիրակութիւնը՝ ՀՀ նախագահ Ռոպերթ Քոչարեանի գլխաւորութեամբ:

Երկու հայկական պետութիւնների ղեկավարները ծաղիկներ դրեցին նաեւ ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտիչեանի չիրմաքարին:

Նախագահները այնուհետեւ հանդիպեցին լրագրողներին: Այն հարցին, թէ ՀՀ նախագահը Ղարաբաղի ո՞ր կարգավիճակի կողմնակիցն է, Ռոպերթ Քոչարեանը պատասխանեց, որ ինքը առիթ չի տուել մտածելու, որ իր դիրքորոշումը որեւէ փոփոխութեան ենթարկուել է: Նրա համոզմամբ ԼՂՀ անկախութեան 14 տարիները ցոյց են տուել, որ Ղարաբաղը կենսունակ է եւ ի վիճակի անկախ պետականութիւն ունենալու՝ միեւնոյն ժամանակ օրինակելի լինելով յետխորհրդային տարածքի այլ պետութիւնների համար: Նա հրաժարուեց մեկնաբանութիւններ անել զազանեան հանդիպման վերաբերեալ, ասելով, որ ընդհանուր տպաւորութիւնը դրական է: ՀՀ նախագահը նաեւ տեղեկացրեց լրագրողներին, որ նոյն օրը նախատեսուում է իր հանդիպումը Արկադի Ղուկասեանի հետ, որտեղ ինքը ԼՂՀ նախագահին կը փոխանցի Գազանում ունեցած հանդիպման մանրամասները:

«Ըստ էութեան, անուղղակի ձեւով, Ղարաբաղն այս գործընթացին մասնակից է, քանի որ մինչեւ հանդիպումները եւ հանդիպումներից յետոյ, միշտ ոչ միայն մտքեր ենք փոխանակում, այլ եւ լուրջ քննարկումներ ենք ունենում», ասաց Ռոպերթ Քոչարեանը:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասեանը եւս ձեռնպահ մնաց որեւէ մեկնաբանութիւնից: «Համարում եմ, որ ամէն ինչ նորմալ է ընթանում, մենք մտահոգուելու որեւէ հիմք չունենք», ասաց նա:

Տօնական միջոցառումների չարունակութիւնը Վերածննդի հրապարակում կազմակերպուած համերգն էր՝ արուեստի վարպետների կատարմամբ եւ երեկոյեան հրավառութիւնը յաղթանակով ոգեչունչ արցախեան երկնքում:

Ստեփանակերտ — ԿԻՄ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

Վարդան Ոսկանեանի Պատասխանը՝ Ազերի Բարձրաստիճան Պաշտօնեաներու Յայտարարութիւններուն

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱԿԻ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՈՒ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ»

Վերջերս, ազերի բարձրաստիճան պաշտօնեաներ զանազան առիթներով կը պնդէին որ իբրեւ թէ Ղարաբաղեան հարցի մէջ Փրակի գործընթացին էութիւնը փուլային լուծումը կը կազմէ, իբրեւ թէ ժամանակը կ'աշխատի իրենց ի նպաստ եւ իբրեւ թէ միջազգային հանրութիւնը կը հակի դէպի ատրպէյճանական տեսակէտը:

Նախարար Վարդան Ոսկանեան ըրաւ հետեւեալ մեկնաբանութիւնները. «Որպէս կանոն, ամէն անգամ որ Ատրպէյճան կը նշմարէ որ իր փափաքին չի կրնար տիրանալ, կը սկսի կա՛մ պախարակել Մինսքեան Խմբակը, կա՛մ թերահաւատութիւն յայտնել բանակցային գործընթացի նկատմամբ, այս բոլորը քննարկութեան նիւթ դարձնելով բանակցութիւններու ընթացքին:

Ազերիները, շատ լաւ գիտեն որ Ղարաբաղեան հիմնահարցի լուծման բանակցութիւններու մէջ հրատապ հարցը Արցախի ինքնորոշման հարցն է, որ պէտք է արտայայտուի բնակչութեան կողմէ իր սեփական ճակատագիրը որոշելու իրաւունքով: Մնացեալը՝ հակամարտութեան հետեւանքներու սրբագրումը, տարածութիւններու հարցը, փախստականներու վերադարձը եւլն., կը բխին ինքնորոշման հարցէն ու կը հետեւին այդ հարցին: Ի հարկէ, հարցի ծրարային լուծումը կրնայ իրականանալ փուլային ձեւով, եւ մենք այս հարցին մէջ կարո՛ղ ենք ու պատրաստ ենք ճկունութիւն ցոյց տալ:

Ատրպէյճան իր քարիւղով ո՛չ կրնայ մեզ սիրաշահիլ, ո՛չ ալ կրնայ վախցնել մեզ: Հայաստան միշտ ալ կարողութիւնն ունի ռազմական գետնի վրայ հակակշռելու Ատրպէյճանի որեւէ պիտոճէ: Իրականութեան մէջ, հայերու առաւելութիւնը Ատրպէյճանի նկատմամբ կը կայանայ ո՛չ թէ ռազմական ծախսերու կամ սպառազինութեան մէջ, այլ կը կայանայ հարցի արդարութեան մէջ: Հայերը կը հաւատան Ղարապաղեան հարցի արդարութեան եւ պատերազմի պարագային պիտի կռուին իրենց հողի ու տան համար, բան մը զոր ազերիները չեն ըրած ու պիտի չընեն ալ:

Գալով միջազգային հանրութեան դիրքորոշման փոփոխութեան 4

ՆԱԽԱԳԱՀ ՄՈՒԱՍՄԷՏ ՀՈՍՆԻ ՄՈՒՊԱՐԱՔ ՄԵԾ ԱՌԱՒԵԼՈՒԹԵԱՄԲ ԿԸ ՎԵՐԸՆՏՐՈՒԻ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀ

Երէկ տեղի ունեցաւ Եգիպտոսի Հանրապետութեան նախագահական ընտրութիւնը եւ առաջին անգամ ըլլալով ընտրութեան ներկայացուած էր տասը թեկնածուներ:

Առ այդ յիշենք, թէ քանի մը ամիսներ առաջ Նախագահ Հոսնի Մուպարաքի պահանջով, Սահմանադրութեան թիւ 76 յօդուածը բարեփոխումի ենթարկուեցաւ եւ հնարաւոր դարձաւ հանրապետութեան նախագահի ընտրութիւնը մէկէ աւելի թեկնածուներու միջեւ կայանայ, ուղղակի եւ գաղտնի քուէարկութեամբ:

Այսօր ընտրութեան կեդրոնական յանձնաժողովի ընդհանուր քարտուղար Մորհրդատու՝ Ուսամա Աթավիա պարզեց թէ ընտրութիւնները տեղի ունեցան ազատ, արդար եւ գաղտնի քուէարկութեամբ, որուն նախնական արդիւնքները (70% քուէներու հաչուարկեն ետք) ցոյց կու տան թէ Ուաթանի կուսակցութեան թեկնածուն՝ Մոհամմէտ Հոսնի Մուպարաք կը գերազանցէ միւս ինը թեկնածուները, ստանալով քուէներուն աւելի քան 80%-ը: Ըստ քարտուղար Ու. Աթավիայի յաջորդ երեք օրերուն ընթացքին յայտնի պիտի ըլլայ վերջնական արդիւնքները: Ապա յարեց թէ նախագահ Հոսնի Մուպարաք խոստացած է քաղաքական եւ տնտեսական յաւելեալ բարենորոգութիւններ կատարել եկող հանգրուանին:

«Ջահակիր»ի չրջանակը ջերմապէս կը չնորհաւորէ նախագահ Հոսնի Մուպարաքին, մաղթելով քաջառողջութիւն եւ յարատեւութիւն իր ստանձած մեծ եւ կարեւոր պատասխանատուութեան մէջ, ի չահ եգիպտոսի ժողովուրդին:

«ԽՄԲ.»

ՎԱՃԱՌՈՒԵՑԱՒ ԿԱՐԷՆ ԴԵՄԻՐՃԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՍԱՐՉԱՀԱՍԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ

Հինգչաբթի 25 Օգոստոսին Հայաստանի կառավարութիւնը իր հերթական նիստում, որը վարում էր նախագահ Ռոպերթ Քոչարեանը, որոշում ընդունեց «Մշակութային կեդրոն» եւ «Կարէն Դեմիրճեանի անուան Երեւանի մարզամշակութային կեդրոն» - կազմակերպութիւնների գոյքը օրէնքով սահմանուած կարգով ուղղակի վաճառքի ձեւով օտարել Ռուսաստանի Դաչնութիւնում գրանցուած եւ գործող, նախօրօք յայտնի գնորդ ԲԱՄՕ ՍՊԸ-ի կողմից հիմնադրուող առեւտրային կազմակերպութեանը:

Կառավարութեան չէնքի դիմաց առաւօտեան ժամը 10-ից չուրջ երկու տասնեակ մարդիկ բողոքի ակցիայ էին կազմակերպել՝ «Համալիրը համաժողովրդական կառոյց է», «Ժողովուրդը տէրն է իր ստեղծածի», «Պետութիւնը տնամերձ չէ իչխանութեան ձեռքում» կարգախօսներով:

Բողոքաւորների թւում էր նաեւ Կարէն Դեմիրճեանի հիմնադրած Հայաստանի ժողովրդական կուսակցութեան (ՀԺԿ) վարչութեան քարտուղար Ստեփան Մինասեանը: 4

ԷՋՄԻԱԾԻՆ

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՁՈՀԵՐԸ ՍՐԲԱՑՆԵԼՈՒ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Ա. ՆԻՍՏԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԷՋ

Մայր Աթոռ Սբ. Էջմիածինէն տեղեկացանք թէ Սեպտեմբեր 3-6-ը Մայր Աթոռում տեղի ունեցած Հայաստանեայց Առաքելական Սբ. Եկեղեցու Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող խառն (Էջմիածին-Անթիլիաս) Յանձնաժողովի առաջին նիստի մասին՝ անդամակցութեամբ Մեծպուհ Արք. Սարգսեանի, Եզնիկ Եպս. Պետրոսեանի, Գեղամ Եպս. Խաչերեանի, Բաբքէն Վրդ. Զարեանի, Ջատիկ Վրդ. Աւետիքեանի, Դանիէլ Վրդ. Ֆնդկեանի:

Մինչ նիստի աչխատանքներն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն ընդունել եւ իր օրհնութիւնն է յղել Յանձնաժողովի անդամներին, Մեծպուհ Արք. Սարգսեանը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Հայրապետի ողջոյններն ու բարեմաղթութիւնները է փոխանցել: Նիստում քննարկուել են հարցի ուսումնասիրութեան չրջանակների, աչխատանքային ժամանակացոյցի խնդիրները: Առաջին աչխատանքային ժողովը տեղի կ'ունենայ Նոյեմբերի 8-12-ը: 2

ՀԱՅԱՍՏԱՆ

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ՝ ԿԱՐՍ-ԹԻՖԼԻՍ-ՊԱՔՈՒ ԵՐԿԱԹՈՒՂԻԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

«Միլլիյէթ»ի թղթակից Ճէնկ Պաշլամըշ Մոսկուայէն կը հաղորդէ թէ Երեւանի կառավարութիւնը աճհանգիստ է Կարս-Թիֆլիս-Պաքու երկաթուղիի ծրագրէն: Ինչպէս աւելի առաջ ալ հաղորդուեցաւ, Թուրքիա, Ատրպէյճան եւ Վրաստան որոշած են նոր երկաթուղի մը հաստատել Կարսի, Վրաստանի՝ Ախալքալաք քաղաքի եւ Պաքուի միջեւ, որ պիտի ըլլայ այլընտրանքային ճամբայ ներկայիս փակ գտնուող Կարս-Կիւմրիի երկաթուղիին: Հայաստանի Արտաքին Նախարար Վարդան Ոսկանեան յայտարարեց որ այս ծրագիրը հակաբարոյական ծրագիր կը նկատուի, քանի որ Ատրպէյճանի եւ Վրաստանի պիւտճէները ձեւաւորուած են միջազգային օժանդակութիւններէ եւ նուիրատուութիւններէ:

«Այսօր կայ Կարս-Կիւմրի երկաթուղին, որ չի բաւիր Թուրքիոյ վարած սխալ քաղաքականութեան հետեւանքով», ըսաւ Նախարարը եւ աւելցուց որ նոր երկաթուղիի մը շինութիւնը մոռացութեան կը մատնէ Կարս-Կիւմրի երկաթուղին:

Նոր երկաթուղին պիտի ունենայ 160 քմ. երկարութիւն: Այս նպատակով Թուրքիոյ, Ատրպէյճանի եւ Վրաստանի Արտաքին Նախարարները Անգարայի մէջ ժողով մը պիտի գումարեն եւ վերջնական ձեւ մը պիտի տան ծրագրին: ԱՄՆի քոնկրէսի հայկական լոպիի անդամներն ալ անցեալ շաբաթ Նախագահ Պուշին դիմելով, պահանջած էին որ Ամերիկա արգելք ըլլայ այս երկաթուղիի կառուցման:

ԱԶԳԻՆ ՆՈՒԻՐԵԱԼ ՅԱԿՈԲ ՀԱՄԲԻԿԵԱՆԻ ՄԱՀԸ

Ջեմ հաւատար այս գոյժին, երբ վերջերս վերադաձած ըլլալով պտոյտէն, տեղեկացայ բարեկամէս:

Ուրախութեամբ տեղեկացանք թէ գաղութիս տիպար երիտասարդներէն՝ Պր. ՎԱՉԷ ԱՐԹԻՆԵԱՆ վերջերս, «Գերազանց» յաջողութեամբ աւարտած է Գահիրէի Ամերիկեան Համալսարանը, տիրանալով «Bachelor of Science in Electronics Engineering» վկայականին, մասնագիտանալով «Communications» ճիւղին մէջ:

Ճարտ. Վ. Արթինեան իր նախակրթական եւ պատրաստական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանէն: Ապա յաճախած է B.B.C. ստանալով երկրորդականի վկայականը:

Այս ուրախ առիթով, խմբագրութիւնս ջերմապէս կը շնորհաւորէ մեր սիրելի Վաչէ Արթինեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ գտնէ կեանքի ասպարէզի մէջ: Նաեւ կը շնորհաւորենք իր ծնողքը մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Մարզպետ եւ Անի Արթինեանները ինչպէս նաեւ իր մեծ մայրը՝ Տիկին Արշալոյս Թոգաթլեանը:

Ուրախութեամբ տեղեկացանք թէ գաղութիս տիպար երիտասարդներէն՝ Պր. ՎԱՉԷ ԱՐԹԻՆԵԱՆ վերջերս, «Գերազանց» յաջողութեամբ աւարտած է Գահիրէի Ամերիկեան Համալսարանը, տիրանալով «Bachelor of Science in Electronics Engineering» վկայականին, մասնագիտանալով «Communications» ճիւղին մէջ:

Ճարտ. Վ. Արթինեան իր նախակրթական եւ պատրաստական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանէն: Ապա յաճախած է B.B.C. ստանալով երկրորդականի վկայականը:

Այս ուրախ առիթով, խմբագրութիւնս ջերմապէս կը շնորհաւորէ մեր սիրելի Վաչէ Արթինեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ գտնէ կեանքի ասպարէզի մէջ: Նաեւ կը շնորհաւորենք իր ծնողքը մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Մարզպետ եւ Անի Արթինեանները ինչպէս նաեւ իր մեծ մայրը՝ Տիկին Արշալոյս Թոգաթլեանը:

Ջեմ հաւատար այս գոյժին, երբ վերջերս վերադաձած ըլլալով պտոյտէն, տեղեկացայ բարեկամէս:

Ուրախութեամբ տեղեկացանք թէ գաղութիս տիպար երիտասարդներէն՝ Պր. ՎԱՉԷ ԱՐԹԻՆԵԱՆ վերջերս, «Գերազանց» յաջողութեամբ աւարտած է Գահիրէի Ամերիկեան Համալսարանը, տիրանալով «Bachelor of Science in Electronics Engineering» վկայականին, մասնագիտանալով «Communications» ճիւղին մէջ:

Ճարտ. Վ. Արթինեան իր նախակրթական եւ պատրաստական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանէն: Ապա յաճախած է B.B.C. ստանալով երկրորդականի վկայականը:

Այս ուրախ առիթով, խմբագրութիւնս ջերմապէս կը շնորհաւորէ մեր սիրելի Վաչէ Արթինեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ գտնէ կեանքի ասպարէզի մէջ: Նաեւ կը շնորհաւորենք իր ծնողքը մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Մարզպետ եւ Անի Արթինեանները ինչպէս նաեւ իր մեծ մայրը՝ Տիկին Արշալոյս Թոգաթլեանը:

Ջեմ հաւատար այս գոյժին, երբ վերջերս վերադաձած ըլլալով պտոյտէն, տեղեկացայ բարեկամէս:

Ուրախութեամբ տեղեկացանք թէ գաղութիս տիպար երիտասարդներէն՝ Պր. ՎԱՉԷ ԱՐԹԻՆԵԱՆ վերջերս, «Գերազանց» յաջողութեամբ աւարտած է Գահիրէի Ամերիկեան Համալսարանը, տիրանալով «Bachelor of Science in Electronics Engineering» վկայականին, մասնագիտանալով «Communications» ճիւղին մէջ:

Ճարտ. Վ. Արթինեան իր նախակրթական եւ պատրաստական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանէն: Ապա յաճախած է B.B.C. ստանալով երկրորդականի վկայականը:

Այս ուրախ առիթով, խմբագրութիւնս ջերմապէս կը շնորհաւորէ մեր սիրելի Վաչէ Արթինեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ գտնէ կեանքի ասպարէզի մէջ: Նաեւ կը շնորհաւորենք իր ծնողքը մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Մարզպետ եւ Անի Արթինեանները ինչպէս նաեւ իր մեծ մայրը՝ Տիկին Արշալոյս Թոգաթլեանը:

Ջեմ հաւատար այս գոյժին, երբ վերջերս վերադաձած ըլլալով պտոյտէն, տեղեկացայ բարեկամէս:

Ուրախութեամբ տեղեկացանք թէ գաղութիս տիպար երիտասարդներէն՝ Պր. ՎԱՉԷ ԱՐԹԻՆԵԱՆ վերջերս, «Գերազանց» յաջողութեամբ աւարտած է Գահիրէի Ամերիկեան Համալսարանը, տիրանալով «Bachelor of Science in Electronics Engineering» վկայականին, մասնագիտանալով «Communications» ճիւղին մէջ:

Ճարտ. Վ. Արթինեան իր նախակրթական եւ պատրաստական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանէն: Ապա յաճախած է B.B.C. ստանալով երկրորդականի վկայականը:

Այս ուրախ առիթով, խմբագրութիւնս ջերմապէս կը շնորհաւորէ մեր սիրելի Վաչէ Արթինեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ գտնէ կեանքի ասպարէզի մէջ: Նաեւ կը շնորհաւորենք իր ծնողքը մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Մարզպետ եւ Անի Արթինեանները ինչպէս նաեւ իր մեծ մայրը՝ Տիկին Արշալոյս Թոգաթլեանը:

Ջեմ հաւատար այս գոյժին, երբ վերջերս վերադաձած ըլլալով պտոյտէն, տեղեկացայ բարեկամէս:

Ուրախութեամբ տեղեկացանք թէ գաղութիս տիպար երիտասարդներէն՝ Պր. ՎԱՉԷ ԱՐԹԻՆԵԱՆ վերջերս, «Գերազանց» յաջողութեամբ աւարտած է Գահիրէի Ամերիկեան Համալսարանը, տիրանալով «Bachelor of Science in Electronics Engineering» վկայականին, մասնագիտանալով «Communications» ճիւղին մէջ:

Ճարտ. Վ. Արթինեան իր նախակրթական եւ պատրաստական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանէն: Ապա յաճախած է B.B.C. ստանալով երկրորդականի վկայականը:

Այս ուրախ առիթով, խմբագրութիւնս ջերմապէս կը շնորհաւորէ մեր սիրելի Վաչէ Արթինեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ գտնէ կեանքի ասպարէզի մէջ: Նաեւ կը շնորհաւորենք իր ծնողքը մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Մարզպետ եւ Անի Արթինեանները ինչպէս նաեւ իր մեծ մայրը՝ Տիկին Արշալոյս Թոգաթլեանը:

Ջեմ հաւատար այս գոյժին, երբ վերջերս վերադաձած ըլլալով պտոյտէն, տեղեկացայ բարեկամէս:

Ուրախութեամբ տեղեկացանք թէ գաղութիս տիպար երիտասարդներէն՝ Պր. ՎԱՉԷ ԱՐԹԻՆԵԱՆ վերջերս, «Գերազանց» յաջողութեամբ աւարտած է Գահիրէի Ամերիկեան Համալսարանը, տիրանալով «Bachelor of Science in Electronics Engineering» վկայականին, մասնագիտանալով «Communications» ճիւղին մէջ:

Ճարտ. Վ. Արթինեան իր նախակրթական եւ պատրաստական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանէն: Ապա յաճախած է B.B.C. ստանալով երկրորդականի վկայականը:

Այս ուրախ առիթով, խմբագրութիւնս ջերմապէս կը շնորհաւորէ մեր սիրելի Վաչէ Արթինեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ գտնէ կեանքի ասպարէզի մէջ: Նաեւ կը շնորհաւորենք իր ծնողքը մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Մարզպետ եւ Անի Արթինեանները ինչպէս նաեւ իր մեծ մայրը՝ Տիկին Արշալոյս Թոգաթլեանը:

ՋԱՀԱԿԻՐ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ



Ատրպէյճան Անհանգստացած է Արցախի Մէջ Եկեղեցիներ Կառուցելու Հայերուն՝ Որոշումով

Ստեփանակերտում երկու նոր եկեղեցիներ կառուցելու մասին հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Մարտիրոսեանի որոշումը ոչ այլ ինչ է, քան Ատրպէյճանի «գրաւեալ տարածքների հայացման քաղաքականութեան չարունակութիւն», ատրպէյճանական «Թրենդ» գործակալութեանը յայտարարել է Կովկասի մահմետականների վարչութեան մամուլի ծառայութեան ղեկավար Աքիֆ Աղաեւը:

«Ամբողջ աշխարհը գիտի, որ դա ատրպէյճանական տարածք է եւ հայերի բոլոր նման փորձերը ոչնչի չեն հանգեցնի», ասել է նա՝ զարմացած նչելով, որ մինչ Լեռնային Ղարաբաղում այնքան հաւատացեալներ կան, որ նրանց չի բաւարարում եղած եկեղեցիները եւ անհրաժեշտութիւն կայ կառուցել նորերը:

«Մի Գեղեցիկ Առաւօտ» Կ'արժանանայ «Ոսկէ Ծիրան»-ի Լաւագոյն Մրցանակին

«Ոսկէ Ծիրան» փառատօնի «Հայկական Համայնապատկեր» մրցոյթին յատուկ մրցանակին արժանացած է Սերժ Աւետիքեանի «Մի Գեղեցիկ Առաւօտ» ժապաւէնը: Բեմադրիչ Վոն Փիլիկեանի «Մուրճ եւ Բոց»-ը ստացած է վաւերագրական լաւագոյն ժապաւէնի մրցանակը:

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԻՒՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐՈՒՆ

Սեպտեմբերի 1-ին «Արմենիա Մարիոթ» հիւրանոցում կը մեկնարկի միամսեակ՝ նպատակ ունենալով կեդրոնացնել մարդկանց ուշադրութիւնը Հայաստանի անօթեւան ու կարիքաւոր երեխաների ու ծերերի խնդիրների նկատմամբ, ինչպէս նաեւ գումար հայթայթել նրանց կարիքները հոգալու նպատակով:

«Արմենիա Մարիոթի» կենվորներին ողջ Սեպտեմբերին հնարաւորութիւն կ'ընձեռուի իրենց լուման ներդնել Բաֆֆի եւ Արմինէ Յովհաննիսեանների՝ 5 տարի առաջ հիմնադրած «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպութեան ծրագրերի համար: «Օրրանն» արդէն հարիւրաւոր երեխաներ է փրկել փողոցից՝ ապահովելով կրթութեամբ, սննդով, հագուստով՝ հոգեբանական եւ բժշկական ծառայութիւններից բացի նրանց տալով կեանքում իրենց տեղը գտնելու եւ յաջողութեան հասնելու բացառիկ հնարաւորութիւն: «Օրրանը» նաեւ հոգում է 140 ծերերի խնդիրները՝ նրանց ապահովելով ամենօրեայ տաք սննդով:

Իւրաքանչիւր Ջորեքշաբթի ժամը 17-ին, «Օրրանի» երեխաները հայկական երգ ու պարով հանդէս կու գան հիւրանոցի նախասրահում, որտեղ «Արմենիա Մարիոթի» հիւրերը նաեւ հնարաւորութիւն կ'ունենան զրուցել երեխաների ու ծերերի հետ, գնել «Օրրանի» երեխաների պատրաստած ձեռքի աշխատանքի նմոյշներ: Իսկ «Արմենիա Մարիոթի» սրճարանում եւ ռեստորաններում վճարելիս կամ հիւրանոցը լքելիս հիւրերին կը տրուի նուիրատուութիւններ կատարելու հնարաւորութիւն, ինչից յետոյ «Օրրանի» բարերարներ Գրիգոր եւ Աննա Գրիգորեանները կը կրկնապատկեն բոլոր նուիրատուութիւնները:

2005 Տարուայ Ընթացքին Հայաստանը Միացեալ Նահանգներէն Ստացած է 84,4 Միլիոն Տոլար

Ընթացիկ ֆինանսական տարում Հայաստանը Միացեալ Նահանգներից ընդհանուր առմամբ ստացել է 84,4 միլիոն տոլար: Գումարները բաշխուել են հետեւեալ կերպ. տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներին՝ 43,5 միլիոն տոլար, անվտանգութեանն ու իրաւակարգի ամրապնդմանը՝ 19,1 միլիոն, ժողովրդավարութեան ոլորտի ծրագրերին՝ 11,4 եւ միջգերատեսչական նախագծերին՝ 8,9 միլիոն տոլար: Յուցաբերուել է 1,5 միլիոնի մարդասիրական օգնութիւն:

60 ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՆ

Հանրապետութեան դպրոցները վերանորոգելու նպատակով Քըրք Քըրքորեանի «Լինսի» հիմնադրամը տրամադրեց խոստացած 60 մլն. տոլարը: Ծրագիրը կ'ընդգրկի առաւել վատթար վիճակում գտնուող դպրոցները:

Համակարգի պատասխանատուները յոյս ունեն, որ ի յաւելումն վերջին տարիներին Սոցներդրումների հիմնադրամի չրջանակներում իրականացուող վերանորոգումների, «Լինսի» հիմնադրամի աջակցութեան չնորհիւ հնարաւոր կը լինի հիմնովին լուծել հանրապետութեան աւելի քան 1300 դպրոցների վերանորոգման խնդիրը:

ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՆԿԱՐՆԵՐՈՎ ԵՒ ԳԱՏՐԵՐՈՎ

Պրազիլական Սալվադոր քաղաքի Ժորժի Ամատու համալսարանում, որն ունի աւելի քան 35 հազար ուսանող, Օգոստոսի 22-27-ը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանութեան 90-ամեակին նուիրուած միջոցառումների չաբաթ:

Այն նախաձեռնել էին համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետը եւ Սան Պաուլոյում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը:

Շաբաթուայ ընթացքում բացուել է Հայոց ցեղասպանութեան յիշատակի մեծածաւալ ցուցահանդէսը, ցուցադրուել են Ատոմ Էկոյեանի «Արարատ», ինչպէս նաեւ Ճէյմս Միլլերի «Դաւաճանուած Հայաստան եւ Մերժուած ցեղասպանութիւն» ֆիլմերը, այցելուներին բաժանուել են Եղեռնի վերաբերեալ փորթուկալերէն լեզուով գրականութիւն:

Սեպտեմբերին նախատեսւում է իրականացնել միջոցառումների նմանօրինակ չարք Պերնամբուկո նահանգի դաչնային համալսարանում:

Հայկական Հարցի Քննարկում Թուրքիոյ Մէջ

Թուրքիոյ Պողազիչի եւ Սապանճը համալսարաններու վերատեսուչները միացեալ մամլոյ ասուլիսի մը ընթացքին հաստատած են, որ Հակական Հարցի վերաբերեալ յետագայում համաժողովը պիտի կայանայ 23-25 Սեպտեմբերին, Պողազիչիի համալսարանին մէջ: Երկու վերատեսուչները վերստին պատրաստած են համաժողովի յայտագիրը: Անոնք ընդգծած են, որ նմանօրինակ համաժողով մը անհրաժեշտ է որ դիմաւորուի ակադեմական հասունութեան սկզբունքներու վրայ՝ առանց մոռնալու, որ անպայման է որ համալսարանը կիսէ ելոյթ ունեցողներու տեսակէտը:

Ըստ Թրքական մամուլին, համաժողովին բացումը պիտի կատարէ Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ապտալլա Կիւլ:

Թրքական որոշ չրջանակներ սկսած են անմիջապէս հակազդել սոյն համաժողովի կայացման:

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՉՈՀԵՐԸ ՍՐԲԱՑՆԵԼՈՒ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Ա. ՆԻՍՏԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԷՋ

1

Մեծ եղեռնի զոհերի սրբադասման հարցը նոր չէ մեր եկեղեցու համար օրակարգային, սակայն եղեռնի 90-րդ տարելիցը դարձնում է հրատապային՝ իբրեւ Հայոց Ցեղասպանութիւնը միջազգայնօրէն վերջնական ճանաչմանը նպաստող կարեւոր հանգամանք: Մայր Աթոռում կայացած անդրանիկ համատեղ նիստի աչխատանքներում ուրախալին նաեւ այն է, որ հարցը կարեւորւում է երկու կաթողիկոսութիւնների համար:

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՓԱՌԱՁՈՒԷ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՄԲ ՄԸ ՈԳԵԿՈՉԵՑ ՀՆՉԱԿԵԱՆ ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԸ

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս լիբանանահայութիւնը մատուցեց իր յարգանքի տուրքը, հայ ժողովուրդի ազատագրութեան պայքարի ճանապարհին զոհուած Քսան Հնչակեան գործիչներու յիշատակին:

Արդարեւ, կիրակի, 3 Յուլիսի առաւօտեան ժամը 11:00-ին, հոծ բազմութիւն մը մէկտեղուած էր «Արեսքօ Փալաս» սրահին մէջ, հաղորդութիւն Քսաններու անձնազոհութեան եւ հայրենասիրութեան պատգամով: Պետական, ազգային, հասարակական, համայնքային եւ կուսակցական ներկայացուցիչներու կողքին, հանդիսութեան ներկայ գտնուեցան նաեւ Ս.Դ.Հ. Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան եւ Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմնի ընկերներ, Հ.Մ.Մ.-ի Կեդրոնական Վարչութեան ընկերներ, ինչպէս նաեւ պետական երեսփոխաններ Ընկ. Տոքթ. Եղիկ Ճէրէճեան, Ժան Օղասապեան, Յակոբ Գասարճեան եւ Սերժ Թուրսարգիսեան:

Հանդիսութիւնը սկսաւ Լիբանանի, Հայաստանի եւ Ս.Դ.Հ. Կուսակցութեան քայլերգներու յոտնկայս ունկնդրութեամբ:

Հանդիսութեան բացման խօսքը կատարեց Ս.Դ.Հ. Կուսակցութեան Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմնի քարտուղչական դիւանի պատասխանատու Ընկեր Ալեքսան Քէօչկէրեան: Յարգելի ընկերը ըսաւ, թէ Քսանները նահատակուելով իրենց հաւատքի ուխտը կատարեցին կուսակցութեան եւ հայրենիքին հանդէպ: «Այդ եղակի դէպքէն 90 տարիներ ետք, Սուլթան Պայազիտ հրապարակէն հազարաւոր մղոններ հեռաւորութեան վրայ՝ անկախ Հայաստանէն մինչեւ Ամերիկաներ եւ Լիբանան, եկած ենք անգամ մը եւս ոգեկոչելու մեր նահատակ ընկերներու յիշատակը»,- ըսաւ Ընկեր Ալեքսան Քէօչկէրեան:

Ապա, Հնչակեան կուսակցութեան ծնունդէն մինչեւ մեր օրերը երկարող եւ գրական-բանաստեղծական համադրութեամբ վաւերագրական ժապաւէն մը ցուցադրուեցաւ արուեստագէտ Վարդան Մկրտիչեանի պատրաստութեամբ, որ մեծ խանդավառութիւն ստեղծեց ներկաներու մօտ:

Քսաններու ոգեկոչման հանդիսութեան Ս.Դ.Հ. Կուսակցութեան Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմնի խօսքը փոխանցեց «Արարատ» թերթի խմբագիր Ընկեր Ահարոն Շիրտրմեան: Ան ըսաւ, թէ եթէ պէտք ըլլար քսաներորդ դարու առաջին երկու տասնամեակներուն հայ ժողովուրդի պայքարը խտացնել միայն մէկ դէպքով, անկասկած բոլորը միաբերան կ'ըսէին՝ Քսան Կախաղաններ:

Յարգելի բանախօսը հակիրճ պատմականը ըրաւ քսաներորդ դարու սեմին հայ իրականութեան մէջ տիրող իրավիճակին, երբ «Թուրքին հետ ընդհանուր հայրենիք կերտելու գործին լծուած կարգ մը հոսանքներ կը չարունակէին պնդել, որ Հայութիւնը 1908-էն ետք կ'ապրէր իր աստեղային ժամը: ...Երբ ոմանք կը յոխորտային, թէ Իթթիհատէն ետք Թուրքիոյ ամենահզօր կազմակերպութիւնն են, մինչ Թալէաթ աստիճանաբար կը չէզոքացնէր անկախութեան մասին մտածողները»:

Ընկեր Ահարոն Շիրտրմեան ըսաւ, թէ կուսակցութեան կարգախօսը եղած է ու պիտի մնայ՝ Հայաստանը Հայութեամբ եւ Հայութիւնը Հայաստանով: «Միասնականութիւնը կարգախօս չէ, այլ, նպատակ»,- չեչտեց ընկերը, որպէսզի Փարամազէն ժառանգած մեր հաւատքը փոխանցենք նորահաս սերունդին, ան կառչած մնայ իր ինքնութեան, հայկական արմատներուն եւ դրսեւորէ ճակատագիրին տէր կանգնելու գիտակցութիւն:

Լիբանանի պետական սիմֆոնիք նուագախումբի արուեստագէտներ՝ Ռուբէն Փանճարեան, Յակոբ Թալաթինեան եւ Նարինէ Յարութիւնեան յաջորդաբար կատարեցին Ասլամազեանի մչակումով կոմիտասեան չորս յօրինուածներ՝ «Գարուն Ա», «Զինար Ես», «Հապըր Պան» եւ «Երկինքն Ամպել Ա»:

Ընկերուհի Անի Եփրեմեան խոր ապրումով ասմունքեց օրուան խորհուրդին պատչաճ հայ բանաստեղծութեան փունջ մը:

Օրուան երկրորդ բանախօսն էր Ս.Դ.Հ. Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան անդամ, պետական երեսփոխան Ընկ. Տոքթ. Եղիկ Ճէրէճեան: Յարգելի բանախօսը ըսաւ, «Երանի թէ օրին հայ ժողովուրդը կազմող կուսակցութիւններն ու հոսանքները, մտաւորական եւ կրօնական գործիչները ընդառաջէին Հնչակեան կուսակցութեան կոչերուն եւ մենք այսօր ընդհանրապէս ղերծ ըլլայինք Հայկական Ցեղասպանութիւնը ճանչցնելու միտող համազգային մտահոգութենէն եւ թափուած ճիգերէն»:

Պատմական վկայութիւններու ընդմէջէն Եղիկ Ճէրէճեան ներկայացուց Հնչակեան կուսակցութեան սկզբունքային կեցուածքը Իթթիհատի դէմ, անոր մէջ տեսնելով հայ ժողովուրդը բնաջնջելու ապազայ դահիճները:

Ընկերը իր խօսքը փակեց վերահաստատելով յանուն Հայրենիքի ու հայ ժողովուրդին Հնչակեան դրօշը բարձր պահելու վճռակամութիւնը:

Քսաններու նուիրուած հանդիսութիւնը փակուեցաւ «Ուխտի Երգ»-ով:

ՆԵՐԿԱՅ ՄԸ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաշտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ Կրօնական Ժողովի որոշումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը

16 Սեպտեմբեր 2005
21 Հոկտեմբեր 2005
18 Նոյեմբեր 2005
16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպուսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԲՈՆՑՔԱՄԱՐՏ ԴԱՐՉԻՆԵԱՆԸ ՉԵՄՊԻՈՆ

Աւստրալիայի Սիտնէյ քաղաքում փրոֆեսիոնալ հայ բոնցքամարտիկ Վախթանգ Դարչինեանը յաջողութեամբ պաշտպանեց 50,8 կգ. քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոնների տիտղոսները: Նա տեխնիկական նոքաուտով պարտութեան մատնեց գոլումպիացի բոնցքամարտիկ Խաիր Հիմենէսին: Մենամարտի հենց սկզբից Դարչինեանը տիրել էր նախաձեռնութեանը՝ ստիպելով մրցակցին պաշտպանուել: Յաջորդ ռաունտում եւս հայ բոնցքամարտիկն անընդհատ հարձակուողի դերում էր ու դիպուկ հարուածներ էր հասցնում Հիմենէսին, որը հազիւ էր կարողանում պաշտպանուել: Չորրորդ ռաունտում գոլումպիացի բոնցքամարտիկը յայտնուեց նոգտաունում, սակայն կարողացաւ վեր կենալ եւ շարունակել պայքարը: Հինգերորդ ռաունտում մենամարտը միակողմանի բնոյթ կրեց: Հիմենէսը փորձում էր միայն պաշտպանուել, որի պատճառով մրցավարը որոշեց ընդհատել մենամարտը եւ գոլումպիացուն տեխնիկական նոքաուտով պարտութիւն գրանցեց: Այսպիսով վանաձորցի բոնցքամարտիկը, որ ներկայում բնակւում է Աւստրալիայում եւ այդ երկրի քաղաքացի է, փրոֆեսիոնալ ռինգում անցկացրած իր 24-րդ մենամարտն էլ յաղթանակով աւարտեց: Դրանցից 19-ը Վախթանգն աւարտել է նոքաուտով:

ԵՌԱԳՈՅՆԸ ԱՐԱՐԱՏԻ ՎՐԱՅ

Օգոստոսի 26-ի առաւօտեան 20 հոգանոց լեռնագնացների խումբը բարձրացել է Արարատ լեռան գագաթը:

Յունաստանի քաղաքացիներից կազմուած այս խմբի մէջ են եղել նաեւ յունահայեր Վազգէն եւ Յակոբ Գնունիները, ինչպէս նաեւ Կարօ Կենդանեանը, որոնք էլ Արարատի գագաթին ամրացրել են Հայաստանի պետական դրօշը:

Օգոստոսի 18-ին էլ եւս մէկ յունական խմբի կազմում ՀՀ պետական դրօշը Արարատի գագաթին ամրացրել են հունահայ լեռնագնացներ Հայր եւ որդի Սերգօ եւ Կարօ Աղաբաբեանները: Ընդհանրապէս, թուրքական իշխանութիւնները չատ ուշադիր են համանման ակցիաների նկատմամբ, սակայն վերջին չրջանում հայկական դրօշի առաջ անյաղթահարելի խոչընդոտներ չեն յարուցում:

Հայաստանը կը Մասնակցի Միջազգային Հակա-ահաբեկչական Զօրավարժութիւններուն

Ռուսաստանի ներքին գործերի նախարարութեան զօրքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Ռոգոժկինը յայտնել է, որ Սեպտեմբերի երկրորդ կէսին Սմոլենսկում տեղի են ունենալու միջազգային հակա-ահաբեկչական զօրավարժութիւններ: 4

ՍՈՒՐԻԱ

ՔՍԱՆՆԵՐՈՒ ՈԳԵԿՈՉՈՒՄ՝ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԷՋ

Կիրակի, 17 Յուլիս 2005-ի երեկոյեան, խուռներամ բազմութիւն մը լեցուցած էր Դամասկոսի Ազգ. Թարգմանչաց Ճեմարանի չրջափակը, ուր կ'ոգեկոչէր Հնչակեան Քսան Կախաղաններու նահատակութեան 90-ամեակը: Ներկայ էին Սուրիոյ Արաբական Հանրապետութեան մօտ Հայաստանի հաւատարմատարը, ղեսպանութեան աչխատակիցներ, տարբեր միութիւններու ներկայացուցիչներ, ազգային իչխանութեանց անղամներ եւ մեծ թիւով դամասկահայեր:

Օրուան հանդիսավար Տիկ. Մայտա Գույումճեան ներկաները հրաւիրեց յոտնկայս՝ մէկ վայրկեան լռութեամբ յարգել Քսան Կախաղաններու յիչատակը, որմէ ետք սուրիական եւ հայկական քայլերգներու ունկընդրութեամբ սկսաւ հանդիսութիւնը:

Բացման խօսքը կատարեց Տիկ. Մայտա Գույումճեան: Ան վեր առաւ Քսաններու առաքինութիւնը եւ անոնց պատգամը, ապա հրաւիրեց Ընկ. Շաւարչ Ակինեանը՝ ներկայացնելու Վարիչ Մարմնի խօսքը: Ընկ. Շաւարչ Ակինեան նախ կատարեց կուսակցութեան ամփոփ պատմականը, մինչեւ 1907-ը՝ Քսաններուն նահատակութեան նախորդող ժամանակաչրջանը, ապա ըսաւ, թէ Հնչակեան Մայր Կուսակցութիւնը եղաւ միակը, որ նախատեսեց գալիք դաժան օրերը, տեսաւ երիտ-թուրքերուն մէջ թաքնուած չարիքը, այլամերժ քաղաքականութիւնն ու ատելութիւնը հայերու նկատմամբ, որոնցմէ փրկուելու համար պէտք էր ոչնչացնել Օսմանեան Թուրքիոյ ղեկը ստանձնած երիտ-թուրքերու առաջնորդները:

Ապա գործադրուեցաւ գեղարուեստական կոկիկ յայտագիր մը, մասնակցութեամբ Ընկ. Ռաֆֆի Մահտեսեանի, որ օրկի վրայ ներկայացուց երաժչտական նուագ մը նուիրուած Քսաններուն: Անոր յաջորդեց Հալէպէն հրաւիրուած Օրդ. Զանի Նազարեանի «Յաւերժ Ճամբորդ» ասմունքը, որ հրապուրեց ներկաները:

Տէր Տրդատ Քհնյ. Քիրէճեան իր սրտի խօսքը փոխանցեց ժողովուրդին, վեր առնելով Քսաններու արժանիքները: Ապա ասմունքեց Ընկերուհի Գոհար Տօնիկեան, որ իր ձայնով եւ կատարողական ապրումներով ներկաները տարաւ Սասուն, Մուչ եւ Հայաստան, որմէ ետք կրկին ելոյթ ունեցաւ Ընկ. Ռաֆֆի Մահտեսեան, օրկի վրայ նուագելով «Տըլէ Եաման» եւ «Կռունկ» եղանակները:

Պէյրութէն հրաւիրուած Ընկուհի Անի Եփրեմեան, իրեն յատուկ ոճով եւ ապրումով ասմունքեց Քսաններուն նուիրուած փունջ մը բանաստեղծութիւններ:

Ն.Ս.Մ.Մ.-ի «Մեղրի» պարախումբը ներկայացուց «Արցախ» պարային պատկերը, ուր պարող աղջիկներն ու տղաքը իրենց խրոխտ եւ հպարտ չարժումներով ոգեւորեցին ներկաները:

Ապա ելոյթ ունեցաւ օրուան բանախօսը՝ Պէյրութէն յատկապէս հրաւիրուած Ընկ. Ալեքսան Քէօչկէրեան:

Ներկաները մեծ հետաքրքրութեամբ դիտեցին Քսաններուն եւ Հնչակեան կուսակցութեան նուիրուած գեղարուեստական վաւերագրական ֆիլմը, որ պատրաստուած էր Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Մարմնին կողմէ: Սուրիոյ մօտ Հայաստանի հաւատարմատար Պր. Եուրի Պապախանեան իր սրտի խօսքը փոխանցեց ներկաներուն՝ նչելով որ այսօր Հայաստանի մէջ եղած են մեծ բարեփոխումներ: Ան չքաքցուց որ կան թերութիւններ, զորս կարելի է յաղթահարել հետեւողականութեամբ եւ աչխատանքով: Յարգելի հաւատարմատարը մեծ յարգանք ցուցաբերեց Քսաններու յիչատակին, յատկապէս վեր առնելով Հայրենի իչխանութիւններու տարած աչխատանքները Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ:

Ազգային եւ յեղափոխական երգերով ներկաները խանդավառեց Ընկ. Գոզօ Բամպուքեան, նուագակցութեամբ Ռաֆֆի Մահտեսեանի:

Եզրափակիչ խօսքը կատարեց թեմիս բարեջան Առաջնորդ Արմաչ Վրդ. Նալպանտեան: Ան վեր առաւ գաղափարի համար նահատակութեան իմաստը՝ նչելով որ այսօրուան յուչահանդէսը թէպէտ անցեալէն եկող դէպք մըն է, սակայն անցեալին չի պատկանիր, քանի որ անոր հետեւանքները դեր կ'ապրինք մինչեւ օրս եւ որմէ չատ դասեր ունինք քաղելիք: Սրբազանը նոյնպէս կարեւորեց հայ դպրոցին եւ հայեցի դաստիարակութեան դերը՝ դիմակայելու ներկայի մարտահրաւէրները:

Ձեռնարկը վերջ գտաւ հնչակեան քայլերգի երգեցողութեամբ:

ԹՂԹԱԿԻՑ

Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԻՒՆ - ԳԱՀԻՐԷ

ՍԱԲԵՆԻԿ Ճ. ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿՐԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ 2005-2006 ՏԱՐԵՇՐՋԱՆ

Գահիրէի Հ.Բ.Ը.Մ.ի Սաբենիկ Ճ. Չագըր Հիմնադրամը 2005-2006 տարեշրջանին եւս կրթաթոշակ պիտի յատկացնէ արժանաւոր ուսանողներու, որոնք կրնան անձամբ ներկայանալ Հ.Բ.Ը.Մ.ի Հելիոպոլսոյ գրասենեակը, լեցնելու համար յատուկ հարցաթերթիկը, իրենց հետ ունենալով 2 լուսանկար, ծննդեան վկայականի պատճէն, դիմումնագիր մը եւ վերջին երկու տարիներու իրենց վիճակացոյցները:

Աղեքսանդրիոյ թեկնածուները՝ պարտին իրենց դիմումնագրերը ներկայացնել Աղեքսանդրիոյ Հ.Բ.Ը.Մ.ի վարչութեան:

Սաբենիկ Ճ. Չագըր Հիմնադրամէն արդէն իսկ կրթաթոշակ ստացողները պարտին ղրկել նախորդ տարեշրջանին ա. եւ բ. կիսամեայի կամ տարեվերջի քննութեանց արդիւնքները, -անմիջապէս որ զանոնք ստանան իրենց յաճախած կրթական հաստատութիւններէն:

Բոլոր տեսակի դիմումնագրերը (նոր եւ վերանորոգելի) ընդունելու վերջին պայմանաժամն է՝ Աղեքսանդրիոյ համար, 16 Սեպտեմբեր 2005, եւ Գահիրէի համար՝ 20 Սեպտեմբեր 2005:

Ծ.Ն. Յաւելեալ մանրամասնութիւններու համար հեռաձայնել 2916444 - 4151127 - 4152478:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՆՇԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

ՊՐ. ՅԱԿՈԲ ՊԱՍՄԱՃԵԱՆ

ընդ

ՕՐ. ՄԱՐԻՆԷ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

Գահիրէ-Երեւան Շաբաթ 27 Օգոստոս 2005

Այս բարեբաստիկ առիթով մեր ջերմ չնորհաւորութիւնները կը յայտնենք խօսեցեալ զոյգին եւ անոնց ծնողաց՝ Տիկին Մարօ Պասմաճեանին եւ Դոկտ. Յասմիկ Պետրոսեանին եւ անոնց ընտանեկան բոլոր պարագաներուն, մաղթելով խօսեցեալ զոյգին երջանիկ կեանք:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Կիրակի 18 Սեպտեմբեր 2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ

14-րդ Տարեդարձի առթիւ

Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ յընթացս Ս. Պատարագի տեղի պիտի ունենայ Գոհաբանական Մաղթանք

Մայր Հայրենիքի Խաղաղութեան, Անսասանութեան եւ Բարգաւաճութեան Համար:

Կը հրաւիրենք մեր համայնքի զաւակներն ու հաւատացեալները ներկայ ըլլալու արարողութեանց, աղօթելու համար մեր Հայրենիքի անկախութեան ամրապնդման եւ մեր ժողովուրդի բարօրութեան համար:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս.թ. Սեպտեմբեր 25-ին, Կիրակի, երեկոյեան ժամը 19.00-ից մինչեւ 22.00 դեսպանութեան պարտէզում տեղի կ'ունենայ աւանդական բարեգործական պազար:

Նախորդ տարիների օրինակով բազարում ներկայացուած կը լինեն հայկական գեղեցիկ յուշանուէրներ, հայ վարպետների ձեռքի նրբագեղ աշխատանքներ, հայաստանեան արտադրատեսակի, այդ թւում սննդամթերք եւ քաղցրաւենիք:

Կը խաղարկուի նաեւ վիճակախաղ:

Մուտքի եւ վիճակախաղի տոմսեր ձեռք բերելու համար դիմել դեսպանութիւն (հեռ. 737 41 57 կամ 737 41 59) կամ դեսպանութեան տիկնանց յանձնախմբի անդամներին:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ՎԵՐԱՄՈՒՏ 2005 - 2006 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ

Կը յայտարարենք յարգոյ հասարակութեան եւ ազնիւ ծնողաց, որ Վարժարանիս 2005 - 2006 տարեշրջանի վերամուտը տեղի պիտի ունենայ Շաբաթ 17 Սեպտեմբեր 2005-ին:

Արձանագրութիւնները պիտի սկսին Շաբաթ, 10 Սեպտեմբերէն սկըսեալ:

Քարտուղարութիւնը եւ արկղակալութիւնը բաց պիտի ըլլան ամէն օր կ.ա. ժամը 9-էն 12.30:

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ ՄԵՐՃԱՆԵԱՆ ԱԶԳ. ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

Ներկայիս կու գանք տեղեկացնելու յարգելի ծնողաց, թէ Նուպարեան Ազգային վարժարանի եւ Մերճանեան Մանկապարտէզի 2005-2006 ուսումնական տարեշրջանի վերամուտը տեղի պիտի ունենայ Շաբաթ 17 Սեպտեմբեր 2005-ին, իսկ բողոջ դասարանի վերամուտը տեղի պիտի ունենայ Երկուշաբթի 19 Սեպտեմբեր 2005-ին:

Արձանագրութիւնները պիտի սկսին Երկուշաբթի 5 Սեպտեմբեր, առաւօտեան ժամը 9-էն 12, բացի Շաբաթ օրերը: Վերամուտի առաջին օրը արձանագրութիւնները արգիլուած են:

Նորեկ աշակերտներուն արձանագրութեան համար կը խնդրուի բերել երեք փոքր լուսանկար եւ ծննդեան վկայագրին բնագիրը:

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

2 **ԱԶԳԻՆ ՆՈՒԻՐԵԱԼ ՅԱԿՈԲ ՀԱՄԲԻԿԵԱՆԻ ՄԱՀԸ**

գայթակղութեան մը անգիտութեամբս: Իրապէս ալ պարզուեցաւ, *որ մարդու չգոյութիւնը կրնայ մէկու մը համարձակեցնել դիմելու զեղծարարութեան, ինքզինք հեղինակ ներկայացնել:* Ցաւալին այն է, որ այդ քահանան չզգաստացաւ... եւ հրապարակուած բոլոր յօդուածները գիրքի ծաւալով հրապարակեց իր անունով: Ընդօրինակութիւններով հեղինակ ձեւանալն ալ *յիրաւի անպարկեշտ մարդոց չնորքը եղած է:*

Աւա՜ղ, համայնքը կորսնցուց այնքան արժանապատիւ եւ արժէքաւոր մարդ մը: Անոր բացակայութիւնը զգալի էր վերջի տարիներուն երբ հիւանդացաւ, հեռացաւ երկար տարիներու ուսուցչական ասպարէզէն, ըլլայ Գալուստեան եւ թէ Նուպարեան Ազգային վարժարաններէն, թողելով հայերէնագիտութիւնը պատահական անգէտ դասատուներուն...:

Աստուած հանգուցեալին հոգին լուսաւորէ անդենական աշխարհին մէջ եւ իր ընտանեկան պարագաներուն պարգեւէ համբերութիւն:

Սիրելի Յակոբ Համբիկեան, դուն կը չարունակէս մնալ մեր սրտին ու յիշողութեան մէջ պայծառամտութեամբդ լի:

ՅՈՎՀ. ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Յակոբ Համբիկեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք 30

Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան 30

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք «ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ» գիրքը, Մատենագիտական Ցուցակ, աշխատասիրեց Տոքթ. Սուրէն Ն. Պայրամեան, զոր նուիրուած է Եգիպտահայ Մամուլի 140-ամեակին (1865-2005): 359 էջ, գեղատիպ տպագրութիւն, «Նուպար» տպագրատուն, Գահիրէ՝ 2005:

Սոյն հատորը տպագրուած է Գահիրէի Հ.Բ.Ը. Միութեան Սաթենիկ Ճ. Զագըր Հիմնադրամի միջոցներով:

Հայաստանը Կը Մասնակցի Միջազգային Հակա-ահաբեկչական Զօրավարժութիւններուն

3 *ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գեներալ Ռոգոժկինը նաեւ ասել է, որ զորավարժութիւններին մասնակցելու մտադրութեան մասին արդէն յայտնել են Հայաստանը, Պելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Մոլտովան:*

Վարդան Ոսկանեանի Պատասխանը՝ Ազերի Բարձրաստիճան Պաշտօնեաներու ...

1 ի նպաստ Ատրպէյճանի, ապա այդ մէկը ճիշդ հակառակն է:

Հակամարտութիւններու կապակցութեամբ միջազգային զարգացումներու տրամաբանութիւնը այլ բան կը յուշէ մեզի: Արեւելեան Թիմորի հարցը, Գոսովայի շուրջ զարգացումներն ու Սուտանի պայմանագիրը ցոյց կուտան որ միջազգային հանրութիւնը ներկայիս հակում ունի պաշտպանելու ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքը:

ՎԱՃԱՌՈՒԵՑԱՒ ԿԱՐ�էՆ ԴԵՄԻՐՃԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ...

1 *Իսկ ԲԱՄՕ ընկերութեան նախագահ Մուրատ Մուրատեանը «Ազատութիւն» ռատիոկայանի հետ հեռախօսազրոյցում տարակուսանք յայտնեց, թէ ինչու են մարդիկ բողոքում:*

«Ես ուզում եմ իմանալ, թէ ինչի համար են դէմ, երբ պահպանուելու է այդ համալիրի փունկցիոնալ նչանակութիւնը՝ դա չարունակելու է ծառայել որպէս սպորտային, համերգային միջացառումներ կազմակերպելու վայր, երբ այստեղ կատարուելու են վերանորոգման աշխատանքներ, երբ այս համալիրը պահպանելու է Կարէն Դեմիրճեանի անունը», - ասաց նա:

Կառավարութեան 1998 թուականի որոշմամբ համալիրը գնահատուել է 5 մլն. 935 հազար տոլար: Գնորդի առաջարկով վաճառքի գին է սահմանուել նչուած գումարի 90 տոկոսի չափով: Գնորդը նաեւ իրաւունք է ստանալու 50 տարով վարձակալելու կառոյցի զբաղեցրած հողատարածքը: 3 տարուայ ընթացքում պէտք է աւելի քան 8,5 մլն. տոլարի ներդրում կատարի, որի հիմնական մասը յատկացուելու է մարզական կառոյցների հիմնանորոգմանը: Պետական գրանցում ստանալուց յետոյ գնորդը պարտաւոր է համալիրի 99 աշխատողների հետ առնուազն 6 ամիս ժամկէտով՝ նուազագոյնը 50 հազար դրամ աշխատավարձով պայմանագրեր կնքել:

ՏԽՐՈՒՆԻ

Տիկին Անահիտ Համբիկեան, Տէր եւ Տիկին Կայծ եւ Անայիս Համբիկեան, Դոկտ. Նայիրի Համբիկեան, Տէր եւ Տիկին Փիթըը եւ Թալին Կապալա եւ որդին Կարի, Պր. Հայկ Օտապաչեան, Տիկին Քրիստին Համբիկեան, Տէր եւ Տիկին Գրիգոր Համբիկեան եւ որդին Փիէր, Տէր եւ Տիկին Սիմոն Համբիկեան ինչպէս նաեւ Համբիկեան (ԱՄՆ), Թուֆայեան եւ Քիրազեան (Ֆրանսա) ընտանիքները ցաւով կը գուժեն մահը իրենց չատ սիրելի ամուսնուն, հօր, մեծհօր, մեծ-մեծհօր եւ ազգականին Ողբացեալ՝

ՅԱԿՈԲ ՀԱՄԲԻԿԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Երեքշաբթի, 23 Օգոստոս 2005-ին:

Յուղարկաւորութեան կարգը տեղի ունեցաւ Չորեքշաբթի 24 Օգոստոս 2005-ի կէսօրէ ետք ժամը 1-ին, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Ազգային Գերեզմանատունը եւ ամփոփուեցաւ իր ընտանեկան դամբարանին մէջ:

Այս տխուր առթիւ «Ջահակիր» եւ իր չրջանակը իրենց խորին ցաւակցութիւնները եւ յայտնեն հանգուցեալի Այրիին Տիկին Անահիտ Համբիկեանի, զաւակներուն՝ Տէր եւ Տիկին Կայծ եւ Անայիս Համբիկեաններուն եւ Դոկտ. Նայիրի Համբիկեանի:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՀ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ՏԻԱՐ ՅԱԿՈԲ ՀԱՄԲԻԿԵԱՆԻ

Խոր ցաւով կը ծանուցանենք, թէ 23 Օգոստոս 2005-ին, յետ երկարատեւ հիւանդութեան, վախճանեցաւ Գահիրէի Թեմական ժողովի երկարամեայ նախկին անդամ, եգիպտահայ բազմավաստակ ազգային գործիչ Տիար Յակոբ Համբիկեան:

Յաջորդ օրը Չորեքշաբթի 24 Օգոստոս 2005-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, ժ. 1:00-ին թաղման եկեղեցական կարգը կատարեց Գահիրէի Հոգեւոր Հովիւ Արժանապատիւ Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան:

Արարողութեան ներկայ էին Գահիրէի Ազգային Իշխանութեան անդամներ գլխաւորութեամբ Թեմական ժողովի Ատենապետ Տիար Անդրանիկ Մեսրոպեանի, ինչպէս նաեւ վչտակիր հարազատներ եւ համայնքի անդամներ:

Հոգեւոր Հովիւի մխիթարութեան խօսքէն ետք յանուն Գահիրէի Ազգային Իշխանութեան դամբանական արտասանեց Գահիրէի Քաղաքական ժողովի Ատենապետ Տիար Պերճ Թէրզեան, վեր առնելով նուիրեալ եւ ազնիւ ազգային գործիչին կեանքն ու գործը, ապա, յանուն Ազգային Իշխանութեան ցաւակցութիւն յայտնեց հանգուցեալի այրիին, զոյգ դուստրերուն եւ համայն սգակիր պարագաներուն:

Արարողութիւնը աւարտելէ յետոյ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց գերեզմանատուն եւ եկեղեցական պատշաճ արարողութեամբ ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ:

Խունկ եւ յարգանք իր յիշատակին:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

«ՈՍԿԵՐՉՈՒԹԻՒՆ 2005» ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ՎԱՃԱՌՔ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Եգիպտոսի ՀՀ դեսպանութիւնը կը տեղեկացնէ, որ Հայաստանի ոսկեգործներու եւ ադամադազործներու ընկերակցութեան կազմակերպութեամբ, Սեպտեմբեր 29էն Հոկտեմբեր 3, Երեւանի մէջ պիտի կայանայ «Ոսկերչութիւն 2005» ցուցահանդէս-վաճառքը: Ցուցահանդէսը վարչապետի որոշումով ամենամեայ յայտարարուած է:

Ցուցահանդէսին մասնակցիլ փափաքողները կրնան դիմել Եգիպտոսի ՀՀ դեսպանութեան:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս/թ. Նոյեմբերի 2-5-ը Երեւանում անցկացուելու է «ARMPRODEXPO 2005» յորելենական հինգերորդ միջազգային ցուցահանդէսը:

Մասնակցութեան պայմանների եւ այլ մանրամասների համար դիմել Գահիրէում ՀՀ դեսպանութիւն:

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՄՐԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԱՌԹԻԻ

Ամէն Երեքշաբթի, Ուրբաթ եւ Կիրակի օրերը

Երեկոյեան ժամը 8.00-էն սկսեալ

ԹԵԹԵՒ ՀԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Մարզարանիս օդասուն պարտէզին մէջ

Պատրաստուած՝ Տիկնանց Յանձնախումբին կողմէ

Կը հրաւիրենք Աղեքսանդրահայութիւնը անխտիր:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	560.00
21 կարատ՝ կրամը		70.00
18 կարատ՝ կրամը		60.00

4, Ջողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

دار شرعة للطباعة - رقم الايداع ٨٠٥

ՁԱԿԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1552 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 22 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2005 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 50 Ե. Դիկ. عدد رقم ١٥٥٢ — الخميس ٢٢ سبتمبر ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԿԱՁՄԷ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՆՈՒԻՐԱԿԱՆ ՀԱՆԳՐՈՒԱՆԸ

Անկախ պետականութեան երազը, որ դարերով փայփայեցինք, այսօր դարձած է իրականութիւն:

Հայաստան քեւակոխեց հոգեկան հրճուանք եւ ազգային հպարտութիւն պատճառող իր անկախութեան 14-րդ տարեդարձը:

Արդարեւ, մեր մեծագոյն տօնն է մեր հայրենիքի անկախութիւնը: Տօնն է մեծագոյն, որովհետեւ դարերու վրայ տարածուած, մեր ապրած մշտանորոգ ազգային ողբերգութիւններու հիմնապատճառը հանդիսացողը՝ իր սեփական հողի վրայ, ազատ, անկախ եւ ինքնիշխան ապրելու աւելի քան հինգ հարիւր տարուան մեր ազգային մեծ երազը, ի վերջոյ, հաստատապէս, իրականութիւն է այսօր՝ վերջին տասնըչորս տարիներուն:

Այս նշելով դոյզն ստուեր չենք թողուր Մայիսեան եւ Նոյեմբերեան, զայն նախորդող մեր նուիրական հանրապետութիւններու արծանագրած անկիւնադարձային դերին վրայ, մեր ժողովուրդի արդի պատմութեան մէջ:

Առաջինը, իր ողբերգական վիժումով, տուաւ ուշ կամ կանուխ անկախութիւն ձեռք ձգելու կարելիութիւններու առկայութիւնը: Իսկ երկրորդը՝ կոթողեց հայրենակառուցման, հայ ժողովուրդի գոյութեան պահպանման եւ Հայաստանի աշխարհագրական սահմաններու ապահովութիւնը: Հաստատեց ելեւմտական, կրթական, մշակութային, գիտական եւ այլ բազմաճիւղ ենթակառոյցներ, որոնք առաւել եւս ուժաւորեցին եւ հիմնաւորեցին հայ ժողովուրդի ազատական ձգտումները: Այս էր նաեւ գլխաւոր պատճառներէն մին, որ հայոց խորհրդային բնակչութիւնը 16 հանրապետութիւններու մէջ առաջինը հանդիսացաւ ընդառաջ երթալու հայրենի անկախութեան հռչակագրին, 14 տարիներ առաջ:

Հոգեկան անպարունակելի հրճուանք պատճառող կոթողում մըն է մեր անկախութիւնը, երբ աչքի առջեւ ունենանք անցեալ դարերու տխուր, ներքին եւ միջազգային քաղաքական հանգամանքները:

Ի հեճուկս այդ ճակատագրական հանգամանքներուն՝ հայ ժողովուրդը ոչ միայն տոկաց, վերապրեցաւ, վերականգնեց իր գոյութեան պահպանման պայմանները, այլ աշխարհով մէկ դարձաւ աւելի քան 10 միլիոն հաշուող զանգուած, որ նաեւ իր պատուաւոր դիրքը ունեցաւ յառաջադէմ ազգերու համաստեղութեան մէջ:

Կոթողեց իր դարերով, երազած անկախութիւնը: Զայն տարածեց մեր հերոսական Արցախի վրայ: Եւ Արցախ դարձաւ անկախ հանրապետութիւն: Որքան ալ անհաւատալի՝ Հայաստան դարձաւ յաղթական ժողովուրդ, նաեւ ռազմական ճակատներու վրայ: Ջեռքերումներ որոնք մեզի հպարտութիւն կը պատճառեն, քանի որ անոնք արգասիքն են նոյնիսկ մեր ժողովուրդի բնատուր արժանիքներուն:

Շնորհիւ այդ արժանիքներուն է, որ Հայաստան աշխարհ, հակառակ իր անբարենպաստ աշխարհագրական կռուախնճոյային դիրքին ու թշնամի ժողովուրդներով շրջապատուած մնալու պայմաններուն, կրցաւ պահել իր գոյութիւնը, դարձաւ թուապէս նկատարելի, ուժական ազգ ու պետութիւն:

Այսօր իւրաքանչիւր հայու, հայ հաւաքականութիւններու, ազգային քաղաքական կազմակերպութիւններու, հայրենիքէն ներս թէ ի սփիւռս աշխարհի հայ մէն մի անհատի աւագ պարտականութիւնը պէտք է ըլլայ տէր կանգնիլ, վերջապէս իրականացած դարաւոր երազին, անկախութեան: Օժանդակել անոր պահպանման բարոյապէս, նիւթապէս եւ ֆիզիքապէս: Սատար հանդիսանալ անոր ենթակառոյցներուն առաւել ամրապընդման, անշուշտ միշտ առաջադրուած նպատակակէտ ունենալով մեր հայրենիքի անկախութեան յաւերժացումը:

Նիւթական անցուկ պայմաններու, կեանքի անապահով իրավիճակի, երկրի արդարադատութեան ենթակայական գործընթացի, կաշառակերութեան, երկրի բարոյական գահավիժման, արտահոսքի, հակաժողովրդավարական գործելաձեւերու գերակշռութիւնը ոչ միայն լուսանցքի վրայ կը պահեն, անգամ անտեսումի կը մատնեն անոր օրօրեայ իրագործումները, այլ նաեւ անվստահութիւն կը ներշնչեն ինչպէս նաեւ կը սպառնան երկրի ապահովութեան՝ լուրջ մտահոգութիւն պատճառելով բոլորին, երկրէն ներս թէ դուրս:

Ուրեմն, որքան ատեն որ կեղծիքն ու խարդախութիւնը, ապօրինութիւնները, կաշառակերութիւնը, հակաժողովրդավարական տնօրինումները պիտի շարունակեն փտեցնել ժողովուրդին բարոյական ջիղը, դժուար թէ կարենանք վերականգնիլ: Մենք նախ մեզ պէտք է օգնենք իմաստուն ու արդարամիտ պետութեան մը առաջնորդութեամբ, որպէսզի կարողանանք նայիլ սպագային անխախտ ինքնավստահութեամբ:

Սակայն վստահ ենք, որ մեր դարաւոր ազգային արժանիքները աղաւաղող վերոյիշեալ ժխտական, հայրենաքանդ երեւոյթները պիտի սրբագրուին անպայման, անկախաբար ներկայ օրերու կարգ մը իշխանաւորներու կամքէն:

Արդարեւ, հրամայական կը նկատենք բոլորուիլ մեր հայրենիքի շուրջ: Պիտի գիտնանք հայրենիքը ամէն շահէ վեր դասել: Գործել եւ առաջնորդուիլ հայրենական, ընդհանրական եւ ժողովրդական շահերով: Նիւթապէս, բարոյապէս եւ ֆիզիքապէս սատար 3

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՕՆԱՏԱՐՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՌԱԲԼՈՒՐ

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան Հռչակման 14ամեակին առիթով Սեպտեմբեր 21-ի առաւօտեան Եռաբլուր այցելեցին Հայաստանի նախագահ Ռոպերթ Քոչարեան, Ազգային ժողովի նախագահ Արթուր Պաղտասարեան, վարչապետ Անդրանիկ Մարգարեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Արկադի Ղուկասեան, Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեան, պաշտպանութեան նախարար Սերժ Սարգսեան, Հայաստանի զինեալ ուժերու եւ ոստիկանութեան բարձր աստիճան սպայակազմը եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներ: Պաշտօնական անձնաւորութիւնները ծաղիկներ զետեղեցին Անդրանիկ զօրավարի եւ Վազգէն Սարգսեանի չիրիմներուն ու հայկական պատ յուշաքարին:

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարեան այս առիթով ըսաւ, որ Հայաստանի անկախութիւնը անչրջելի իրողութիւն է, եւ կեանքը ցոյց տուած է, որ ատիկա ոչ միայն ցանկութիւն, այլ անհրաժեշտութիւն է: «Կը մնայ, որ հետագային կարենանք պետութիւնը հզօրացնել, կայունացնել, ապահովել անոր անվտանգութիւնը, նախ լուծել ժողովուրդը յուզող ընկերային հարցերը, այնպիսի պայմաններ ստեղծել, որ երկրէն արտագաղթածները վերադառնան, չէնցնեն երկիրը՝ միանալով զօրաւոր պետութիւն ունենալու մեր բոլորին ջանքերուն», ըսաւ ան:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Պաղտասարեանի կարծիքով, Հայաստան դանդաղ, բայց հաստատուն քայլերով յառաջ կ'երթայ: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասեան ըսաւ, որ անկախութեան օրը բոլորին տօնն է, քանի որ Հայաստանի անկախութիւնը համայն հայութեանն է:

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ՝ Ս. ԷՋՄԻԱԾԻՆԻ ՄԷՋ

Նոյն օրը, անկախութեան տօնին առիթով, Ս. Էջմիածինի մէջ՝ Հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսին, կատարուեցաւ գոհաբանական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան համար:

Եկեղեցականներու թափօրով մը Վեհափառը վեհարանէն առաջնորդուեցաւ Մայր տաճար, ուր Աւագ Ս. սեղանին առջեւ աղօթք բարձրացուեցաւ Հայաստանի անպարտելիութեան եւ խաղաղութեան համար: Գոհաբանական մաղթանքը աւարտեցաւ Վեհափառին «Պահպանիչ»ով: 4

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԵԼՈՅԹԸ ՄԱԿԻ 60-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանեանը Սեպտեմբերի 18-ին ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր 60-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին: Ելոյթի դեքսթը, որ «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրել ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից՝ ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Հայաստանում, որը ունի սահմանափակ տնտեսական պաշարներ, սակայն հզօր կամքով ժողովուրդ, մեզ յաջողուել է բարձր տնտեսական աճ գրանցել: Այդուհանդերձ, մեր, ինչպէս եւ աշխարհի խնդիրը տնտեսական նուաճումները մարդկային զարգացման առաջընթացի վերածելն է:

«Հայաստանն անհամբերութեամբ է սպասում «Մարդկային զարգացման զեկոյցի» ամենամեայ լոյս ընծայմանը, որովհետեւ այն նման է գնահատականների թերթիկի: Բարեբախտաբար, իւրաքանչիւր տարի մենք լաւ թերթիկ ենք ստանում եւ գրանցում ենք առաջընթաց, գրանցում ենք բարելաւում: Այս տարի մենք 83-րդ տեղն ենք զբաղեցրել՝ առաջ անցնելով մեր բոլոր հարեւաններից:

«Մենք չպէտք է թերագնահատենք այս նուաճումները: Սակայն, եթէ արդար ու հեռատես լինենք, չպէտք է նաեւ դրանք չափազանցութեան հասցնենք: Այդ ցուցանիչի դրական կողմերին նայելով՝ մենք պէտք է նկատենք այն բացթողումները, որ պարտաւոր ենք վերացնել:

«Առաջինը, մենք պէտք է ուղիներ գտնենք աղքատութեան նուազեցումն արագացնելու համար: Հասարակութեան մասին կարծիք են կազմում այն բանով, թէ ինչպէս է այն վերաբերում իր ամենախոցելի չերտերին: Հայաստանում աղքատութիւնը կեդրոնացած է գիւղական վայրերում: Մենք պէտք է վստահ լինենք, որ մեր բարձր տնտեսական աճն իր ազդեցութիւնն է թողնում քաղաքից դուրս եւ չրջաններում ապրող իւրաքանչիւր առանձին ընտանիքի վրայ: Այսպիսով, մեզ համար տնտեսական զարգացումը նշանակում է գիւղական վայրերի ինտեգրացուած զարգացում, նշանակում է գտնել եւ խրախուսել այնպիսի պայմաններ, որոնք նպաստաւոր են զարգացման համար եւ հնարաւորութիւն են տալիս զարկ տալ արտադրական կարողութիւններին: 3

ԳԱՀԻՐԷ

Անդրանիկ Մարգարեան եգիպտոս Պիտի Այցելէ

Եգիպտոսի մօտ ՀՀ դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան յայտնեց, որ Դեկտեմբեր ամսուայ ընթացքին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարեան պաշտօնական այցելութիւն պիտի տայ Եգիպտոսի, ուր տեսակցութիւն պիտի ունենայ նաեւ նախագահ Հոսնի Մուպարաքի հետ:

Դեսպան Կարապետեան աւելցուց, թէ վարչապետ Մարգարեանի այցելութիւնը, որ կը կատարուի եգիպտացի իր պաշտօնակցին՝ Դոկտ. Ահմէտ Նազիֆի հրաւէրով, իր տեսակին մէջ առաջինն է:

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

Միացեալ Նահանգները Իր Երախտիքն Կը Յայտնէ Հայաստանի

Սեպտեմբեր 9-ին Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպանութիւնը «ամերիկեան ժողովրդի ու կառավարութեան անունից իր սրտաբուխ երախտիքն է յայտնել Հայաստանին «Գադրինա» փոթորկի հետեւանքների վերացման նպատակով 200.000 ԱՄՆ տոլարի չոայլ օգնութեան համար»:

«Ամերիկեան ժողովուրդը խորապէս զգացուած է ու երախտապարտ է օգնութեան չոայլ առաջարկներից, որ ստացել ենք ՀՀ կառավարութիւնից եւ աշխարհի տարբեր երկրների կառավարութիւններից, անհատներից ու մասնաւոր կազմակերպութիւններից», - ասուած է դեսպանատան տարածած հաղորդագրութիւնում:

Տարերային աղէտի հետեւանքները վերացնելու համար օգնութիւն տրամադրելու որոշումը Հայաստանի կառավարութիւնն ընդունել էր Հինգշաբթի 8 Սեպտեմբերին: Միացեալ Նահանգների կառավարութիւնը օգնութեան առաջարկութիւններ է ստացել աշխարհի գրեթէ 100 երկրներից:

Լուիզիանայի Հայութիւնը Վճռած է Վերականգնիլ

Լուիզիանա նահանգի աղէտալի կացութենէն անմասն չէ նաեւ Հայութիւնը: Այնտեղ ապրող չուրջ 25 Հայ ընտանիքներու տուներն ու գործատեղիները եւս ծանր վնասներ կրած են Քաթրինա մրրիկի հետեւանքով եւ այսօր կը դիմագրաւեն վերակառուցման խնդիրը:

Լուիզիանայի փոքրաթիւ Հայ համայնքը սկսած է կազմաւորուիլ 30 տարիներ առաջ՝ Սուրիայէն, Լիբանանէն, Եգիպտոսէն, Իրանէն եւ Հայաստանէն եկած հայորդիներով: 1984ին, համայնքի քանի մը ղեկավարներ հաւաքուեցան եւ եկեղեցական կեանք կառուցեցին եւ Արեւելեան Թեմի այդ օրերու Առաջնորդ Թորգոմ Մանուկեան Սրբազանին կողմէ Հոգեւոր 2

ԻՐԱՔ

ԻՐԱՔԵԱՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԻՐԱՔԱՀԱՅԵՐԸ

Իրաքեան վերջին պատերազմէն ետք, 30 Յունուար 2005ին, ընտրուած առաջին խորհրդարանին գլխաւոր պարտականութիւնն էր մշակել Իրաքի նոր սահմանադրութիւնը: Հետեւաբար Մայիսին խորհրդարանը ընտրեց Սահմանադիր յանձնախումբ մը, որուն մաս կը կազմէին խորհրդարանի մէջ ներկայացուող բոլոր կողմերը: Յանձնախումբը երկար եւ տքնաջան աշխատանքէ ետք եւ չատ լուրջ խոչընդոտներ չրջանցելով 15 Օգոստոսին հրապարակեց սահմանադրութեան սեւագիրը, որ հանրաքուէի պիտի դրուի 15 Հոկտեմբերին:

Սահմանադրութիւնը մէկ առ մէկ չի յիշեր Իրաքի մէջ գոյութիւն ունեցող ազգութիւններուն անունները, սակայն կը չեշտէ, որ երկրին պաշտօնական կրօնը իսլամութիւնն է՝ ապահովելով միւս կրօններու եւ յարանուանութիւններու բոլոր իրաւունքները եւ ազատութիւնները:

Առաջին գլխուն մէջ չորրորդ յօդուածը կը սահմանէ, որ արաբերէն եւ քրտերէն լեզուները Իրաքի պաշտօնական լեզուներն են: Իրաքցիներուն իրաւունքն է իրենց զաւակներուն մայրենի լեզուն սորվեցնել, ինչպէս՝ թուրքմեններէնը, ասորերէնը, հայերէնը՝ պետական կրթական հաստատութիւններու մէջ, համաձայն կրթական օրէնքներու, կամ որեւէ ուրիշ լեզու՝ անձնական կրթական հաստատութիւններուն մէջ:

Սահմանադրութիւնը չատ յստակ կերպով կը չեշտէ մարդու իրաւունքներուն եւ ամէն տեսակի ազատութիւններուն ապահովուած ըլլալը: Թէեւ սահմանադրութիւնը խոցելի կէտեր ունի, բայց անիկա յառաջադէմ գաղափարներ ընդգրկող եւ իրաքեան միջավայրին համապատասխանող սահմանադրութիւն մըն է:

Ինչ կը վերաբերի իրաքահայութեան, այս սահմանադրութիւնը կ'ապահովէ հայերէնի ուսուցումը եւ ունենալու առանձին ոչ պետական վարժարան: Իսկ միւս ազատութիւնները ընդհանուր յօդուածներով ապահոված են՝ ունենալ մեր միութիւնները եւ ակումբները: Նոյնպէս կարելի է պետական վարժարաններուն մէջ հայոց լեզուն եւ կրօնը ուսուցանել, եթէ բաւարար թիւով հայ աշակերտներ կան:

Հայոց լեզուի ուսուցման եւ կրօնի վերաբերեալ ազատութիւններու հարցը սահմանադրութեան մէջ ընդգրկելու համար վերջին ամիսներուն թէ՛ Իրաքի թեմի առաջնորդ Աւագ Արք. Ասատուրեանը եւ թէ՛ Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամները բաւական երկար եւ յարատեւ հետապնդումներ կատարած են սահմանադիր յանձնախումբին, այլ կողմերու եւ մասնաւոր յանձնախումբերու մօտ եւ իբրեւ արդիւնք՝ վերոյիշեալ ձեռքբերումը ապահոված են:

Ասիկա մեծ իրագործում մըն է, տրուած ըլլալով, որ Իրաքի նախորդող բոլոր սահմանադրութիւններուն մէջ բառացի կերպով հայոց լեզուի ուսուցման իրաւունքը չէ յիշատակուած:

Այսպիսով, Իրաքի մէջ հայոց լեզուի ուսուցումը սահմանադրութեամբ ապահովուած է:

Սահմանադրութիւնը իր վերջնական ձեւին մէջ չէ տակաւին: Տակաւին խորհրդակցութիւնները եւ հանդիպումները կը չարունակուին, եւ մեր ազգային մարմինները ուշի ուշով կը հետեւին անոր զարգացումներուն:

«ՀԱՅՐԵՆԻՔ» Պաղտատ՝ ՊԱՐՈՅՐ ՅԱԿՈԲԵԱՆ

«Հայաստան Ծառատունկ» Ծրագիրով 2005ին Պիտի Տնկուի 90 Հազար Ծառ

Սփիւռքահայերու միջոցներով ֆինանսաւորուող «Հայաստան ծառատունկ» ծրագիրով, այս տարի Հայաստանի մէջ պիտի տնկուի 90 հազար ծառ՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան 90րդ տարելիցին:

Գարնան արդէն տնկուած էր 40 հազար ծառ, մնացեալը կը նախատեսուի տնկել աշնան: Կը նախատեսուի մինչեւ 2015, տնկել 1.5 միլիոն ծառ:

Աշտարակի Կարին եւ Մասիսի Խաչփար գիւղերու մէջ տնկարաններ հիմնուած են, ուր տարեկան 40-50 հազար ծառ կ'աճեցուի:

Հոկտեմբերի 1-ին Վերանորոգման Նպատակով Կը կանգնի Մեծամորի Աթոմայականը

Հոկտեմբերի 1-ից կը կանգնեցուի Հայկական աթոմակայանի ռէակթորը՝ ծրագրուած վերանորոգման եւ վերալիցքաւորման նպատակով:

«Ազատութիւն» ռատիոկայանի հետ հարցազրոյցում Մեծամորի աթոմակայանի տնօրէն Գագիկ Մարկոսեանը ասաց, որ նախատեսուած էր, որ աթոմակայանը տարեսկզբից մինչեւ Հոկտեմբերի 1-ը կ'արտադրի 2 միլիարտ 300 միլիոն գիլօուաթ/ժամ էլեկտրաէներգիա եւ հաւաստիացրեց, որ ամէն ինչ ընթանում է ըստ ծրագրի: Այս հերթական վերանորոգումը, Մարկոսեանի խօսքերով, կը տեւի 45-55 օր, եւ, ինչպէս միշտ, նոր վառելիքը տեղադրելու գործընթացի ժամանակ, գործող կարգի համապատասխան, ներկայ կը լինեն նաեւ Աթոմային էներգիայի Միջազգային կազմակերպութեան ներկայացուցիչները:

Նոր վառելիքի արժէքը, որպէս արեւտրական գաղտնիք, չի նշուում, բայց կանխավճարը վառելիքի համար արդէն փոխանցուած է մատակարար կազմակերպութեանը: Մարկոսեանը չբանկացաւ կոնկրէտ նշել նաեւ, թէ որքան պարտք ունի այսօր Մեծամորի աթոմակայանը՝ չհերքելով, որ պարտքեր կան: «Անցեալ տարուայ աշխատանքի արդիւնքներով, մեր պարտքերը զգալի պակասեցրել ենք», - ասաց նա: - «Այս տարի էլ... պարտքերի մի մասը զգալի կը պակասեցնենք»:

Անդրադառնալով վերալիցքաւորման համար անհրաժեշտ վառելիքին, Մարկոսեանը ասաց, որ թէեւ վառելիքը դեռ կայանում չէ, բայց գումարի 50 տոկոսը արդէն վճարուած է եւ յոյս յայտնեց, որ մինչեւ աթոմակայանի կանգնելը, վառելիքը կը լինի տեղում: Գագիկ Մարկոսեանը փոխանցեց նաեւ, որ այս տարի որեւէ կազմակերպութիւն պարտք չի մնացել աթոմակայանին, ինչը աւելի դիւրին է դարձնում ե՛ւ կայանի հերթական վերանորոգման, ե՛ւ վառելիքի ձեռքբերման ծասխերը հոգալը:

«Այս տարի 100 տոկոսով մեր արտադրանքի դիմաց ստանում ենք վճարումները», - ասաց նա:

Նախատեսւում է նաեւ մօտ 3 միլիոն տոլարից աւելի արժողութեամբ 3 տարբեր ծրագրեր իրականացնել, որոնք ուղղուած են աթոմակայանի անվտանգութեան մակարդակի բարձրացմանը՝ նոր տեխնոլոկիաների ներդրման ճանապարհով:

ՋԱՀԱԿԻՐ

ՀԱՄԱԼԻՐԸ ՎԱՃԱՌՈՒԵՑ

Սեպտեմբեր 10-ին, 5 միլիոն 700 հազար տոլարով ՀՀ իշխանութիւնը վաճառեց կարէն Դէմիրճեանի անուան մարզահամերգային համալիրը: Ի հեճուկս քաղաքացիների բողոքների վաճառքի պայմանագիրը կնքուել է՝ ռուսաստանեան չինարարական ԲԱՄՕ կազմակերպութեան եւ ՀՀ կառավարութեան անունից՝ պետական գոյքի կառավարման վարչութեան միջեւ:

ՎՏԱՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՁԵՒՈՎ

Ջաւախքի Նինոծմինտա քաղաքի նորաբաց վրացական որբանոցի հարեւանութեամբ գտնուող տների հայ բնակիչներին անհամեմատ բարձր գներով առաջարկում են վաճառել իրենց տները, բայց արձանագրուած փաստն արդէն մտահոգութիւն է առաջ բերել իրենց մօտ:

Փաստօրէն, Նինոծմինտա քաղաքում ուրուագծւում է ժողովրդագրական պատկերի ի վնաս հայերի փոփոխման քաղաքականութիւնը: Նախ տեղի հայ մանուկների ձեռքից խլուել է մանկապարտէզը եւ այն տրամադրուել Վրաստանի այլ չրջաններից բերուած վրացի երեխաներին, ապա սկսւում է տների գնման եւ այնտեղ վրացիներ բնակեցնելու գործընթացը:

Նինոծմինտացիները մտավախութիւն ունեն, որ եթէ բարձր գին առաջարկելով վրացիներին այնուամենայնիւ չյաջողուի գնել որբանոցին հարող տները, նրանք կը դիմեն ուժի պարտադրման մեթոտների:

ՖՐԵՏԵՐԻՔ ՊԱԼԸՔՃԵԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԺԱՊԱՒԷՆԸ

Ֆրանսահայ երիտասարդ բեմադրիչ Ֆրետերիք Պալըքճեան հանրութեան ներկայացուցած է իր առաջին ժապաւէնը՝ «Անաղնիւ Մարդը», որ արդէն կը ցուցադրուի փարիզեան պատառներու վրայ: Գլխաւոր դերերուն մէջ ելոյթ կ'ունենան Փասքալ Էլփէն, Սիմոն Աբգարեան եւ Ժերայր Բաբազեան:

Ժապաւէնը կը յիշեցնէ մաֆիայի վերաբերեալ՝ Մարթին Սքորսեզիի եւ Մայքըլ Ջիմինոյի նկարահանած ֆիլմերը: Իրբեւ երիտասարդ բեմադրիչի անդրանիկ գործ՝ սոյն ֆիլմը կրնանք բնութագրել որպէս յաջող աշխատանք:

1 Լուիզիանայի Հայութիւնը Վճռած է Վերականգնիլ

Հովիւ նչանակուեցաւ Ներսէս Քահանայ Ճէպէճեան, իսկ համայնքի հայկական եկեղեցին կոչուեցաւ Ս. Կարապետ:

Երկարատեւ դրամահաւաքներէ ետք, Յունուար 2005-ին, եկեղեցին բացաւ իր դռները, որպէս Լուիզիանայի առաջին հայկական եկեղեցի:

Այսօր Նիւ Օրլինզ ապրող հայ ընտանիքները կը դիմագրաւեն աղէտալի նոյն կացութիւնը, զոր կը կրէ քաղաքի ողջ բնակչութիւնը: Աղէտեալ հայ ընտանիքներու դպրոցական զաւակները արդէն տեղափոխուած են աւելի ապահով վայրեր եւ համայնքի հայութեան անձնական եւ հաւաքական կեանքը վերականգնելու երկար ճամբայ մը կը սպասէ:

Պէտք է ըսել, որ ամերիկահայութիւնը օժանդակութեան ձեռք երկարած է ինչպէս չրջանի բնակչութեան, այնպէս ալ համայնքի անդամներուն:

ԳԱՀԻՐԷ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 17 Սեպտեմբեր 2005-ին Գալուստեան եւ Նուպարեան Ազգային վարժարաններու մէջ տեղի ունեցաւ 2005-2006 ուսումնական տարեչրջանի վերամուտը:

Յիշատակի նկար Գալուստեան Ազգային Վարժարանէն ներս:

Վերամուտի արարողութեան ներկայ էին Եգիպտոսի Թեմի Ընտրեալ Առաջնորդ Տ. Աչոտ Վարդապետ Մնացականեան, Պատկ. Թեմական ժողովի Ատենապետ Տիար Անդրանիկ Մեսրոպեան, Պատ. Քաղաքական ժողովի Ատենապետ Տիար Պերճ Թէրզեան, ինչպէս նաեւ վարժարաններու Հոգաբարձութեան անդամներ եւ ծնողներ:

Վարժարաններու աչակերտները, Առաջնրդ Հայր Սուրբին գլխաւորութեամբ, վերամուտի առաջին օրը սկսան «Հայր Մեր» Տէրունական աղօթքով: Աղօթքէն ետք Առաջնորդ Հայր Սուրբը, զոյգ վարժարաններու սաներուն յորդորեց որպէսզի ժրաջան ըլլան ուսման մէջ, իսկ տնօրէնութեան եւ ուսուցիչներուն մաղթեց ոյժ եւ կարողութիւն իրենց նուիրեալ աչխատանքին մէջ:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Քաղաքական ժողովս հաճոյքով կը տեղեկացնէ, թէ վերջերս Գահիրէի արեւմտեան չրջանի ուսուցիչներու սենտիքային մասնաճիւղը, յատուկ հանդիսադրութեան մը ընթացքին, գնահատական վկայագիրներ յանձնած է կրթական չրջանի յաջողակ աչակերտներուն, ինչպէս նաեւ այդ աչակերտներուն յաճախած վարժարաններու տնօրէններու:

Այս առթիւ, յատուկ գնահատանքի արժանացած են Գալուստեան Ազգ. Վարժարանէն հետեւեալ աչակերտները՝ Քրիս Շահրոզեան, Ժորժ Կիւրիլեան, Մինա Քամալ, ինչպէս նաեւ գնահատանքի եւ գերազանցութեան վկայականի արժանացած է վարժարանի Տնօրէն Տիար Սիմոն Ջամքէրթէնեան:

Մեր չնորհաւորութիւնները կը յայտնենք աչակերտներուն եւ գնահատանքը՝ Տիար Սիմոն Ջամքէրթէնեանին:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԵՐԳԻՉ ԱՐԹՈՒՐՕ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ ՎԱԽՃԱՆԱԾ

Սեպտեմբեր 13-ին, Պոլիվիայում 52 տարեկանին վախճանուել է արժանթինահայ հանրածանօթ երգիչ՝ Արթուրօ Գույումճեանը: Ան մեծ յարգանք էր վայելում Հայաստանի եւ Սփիւռքի գեղարուեստական չրջանակներու մէջ: Մի քանի անգամ ան համերգներ տուէր է Հայաստանում եւ Ղարաբաղում, ստանալով ժողովուրդի ջերմ վերաբերմունք:

Ան սերտ կապեր է ստեղծել Հնչակեան չրջանակների հետ, եւ միչտ ոգեւորութեամբ էր նչում որ իր մեծ հայրերը Հնչակեան ղեկավարներ եղած են Յունաստանի մէջ:

Ան միչտ իր ինքնատիպ ձայնով, յարգում էր Հայրենասիրական երգերի մէջ Քսաններին, Մեծ Փարամազին, Մուրատին եւ Սարգիս Տլսրունիին:

Արթուրօ Գույումճեանը ծանր հիւանդ էր տասնամեակներ առաջ եւ կորցրած էր տեսողութիւնը, այժմ բարդ երիկամի վիրահատութեան էր ենթարկուեր Պոլիվիայում, բայց չի կարողացել յաղթահարել վիրահատութեան հետեւանքները:

2003 թուականին Ուրուկուէյի Հնչակեան Ակումբի մէջ նչեր է գեղարուեստական ասպարէզի 30-ամեակը:

Վերջին տարուայ ընթացքում Արժանթինի եւ Ուրուկուէյի հայ համայնքները հանգանակութեան էին ձեռնարկել այդ բարդ վիրահատութիւնը ֆինանսաւորելու համար: 2004-ի Նոյեմբերին Ուրուկուէյի Հնչակեանութիւնը մեծ փառատօն է կազմակերպել եւ ամբողջ հասոյթը վիրահատութեան համար յատկացուեցաւ: Բայց ափսոս, հազար ափսոս, կորցրեցինք Մեծ Երգիչին: Նրա ձայնը յաւերժութեան անցաւ:

Ուրուկուէյ Տ. ԳԱՐԱՄԱՆՈՒԿԵԱՆ

ԼԻԲԱՆԱՆ

ՄԵԾԱՐԱՆՔԻ ՅԱՏՈՒԿ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՄԲ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ «Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»-Ի ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՒԱՏՐԵՑ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐ՝ ՊԷՊՕ ՍԻՄՈՆԵԱՆԸ ԵՒ ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԷԼԵԱՆԸ

Երեքշաբթի, 16 Օգոստոս 2005-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Պիքֆայայի Աստուածածին վանքի շրջափակին մէջ տեղի ունեցած յատուկ հանդիսութեան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Հայրապետական օրհնութեամբ բարձր գնահատելով լիբանանահայ կրթական մշակներ ու մտաւորականներ՝ Պէպօ Սիմոնեան ու Ժիրայր Դանիէլեանը, «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով պարգեւատրեց զանոնք:

Արամ Ա. Կաթողիկոս կը պարգեւատրէ Ընկեր Պէպօ Սիմոնեանը

Արամ Ա. Կաթողիկոս կը պարգեւատրէ Պր. Ժիրայր Դանիէլեանը

Հանդիսութեան ներկայ էին միաբան հայրեր, Կեդրոնական Վարչութեան անդամներ, Լիբանանի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Եպս. Խաչերեան, Վեր. Սրբոմոն Քիլաղպեան, պետական երեսփոխան Ընկ. Տոքթ. Եղիկ Ճէրէճեան, Լիբանանի մօտ Հայաստան դեսպան Արեգ Յովհաննիսեան, Հայաստան-Սփիւռք Համագումարի մասնակից հայրենի խումբ մը մտաւորականներ ու քաղաքական գործիչներ, լիբանանահայ կրթական մշակներ ու միութենական ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ մշակութասէր բազմութիւն մը:

Դպրեվանքի եռաձայն երգչախումբին կողմէ Տէրունական Աղօթքի երգեցողութեամբ սկսաւ հանդիսութիւնը, որուն ընթացքին գեղարուեստական յայտագրի կողքին տեղի ունեցան երկու բանախօսութիւններ՝ ներկայացնելով օրուան մեծարեալներուն կեանքը, գրական գործունէութիւնը, դաստիարակչական աշխատանքն ու ազգային ծառայութիւնը: Բացման խօսքով հանդէս եկաւ Կաթողիկոսարանի դիւանապետ Խաչիկ Տէտէեան, որ ներկայացնելով օրուան յայտագիրը, նշեց թէ հանդիսութիւնը արժանի տուրքն է գաղութիս կեանքէն ներս իր ծառայութեամբ հանրայայտ դարձած երկու մտաւորականներուն:

Պէպօ Սիմոնեանի գործունէական հիմնական գիծերը ներկայացուց «Արարատ» պաշտօնաթերթի պատասխանատու խմբագիր Ընկ. Ահարոն Շխրտմեան, որ վեր առաւ մեծարեալին բազմամեայ ծառայութեան վաստակը, իբրեւ ուսուցիչ ու մանկավարժ, բանաստեղծ ու արձակագիր, հրապարակագիր ու խմբագիր, գաղափարական մարդ ու ազգային գործիչ: Իր խօսքին մէջ Ընկ. Ահարոն Շխրտմեան յատկապէս ըսաւ. «Ինչպիսի հայեացքով ալ մօտենանք Պէպօ Սիմոնեանի գործունէութեան մեր առջեւ ան կը պատկերանայ իբրեւ մշակոյթի մարդ ու վաւերական մտաւորականը: Մտաւորականներու այն դասին կը պատկանի, որ հայութեան տագնապներուն հետ կը խռովի աշխարհի եւ մարդկութեան տագնապներուն համար: Անզիջող է համամարդկային ու ընկերային անիրաւութիւններու առջեւ»,- շեշտեց ան:

Երկրորդ բանախօսը՝ Կարօ Յովհաննէսեան, ներկայացուց Ժիրայր Դանիէլեան մարդը, բանասէրը, հրապարակագիրը, ուսուցիչն ու տնօրէնը եւ ի վերջոյ հաւատաւոր ծառան իր ժողովուրդին, որ իր աշխատունակ ոգիով վարակեց իր շրջապատը, իր բազմակողմանի մտաւորական կարողութիւնները ի սպաս դնելով բոլորին, առանց խտարականութեան:

Գեղարուեստական բաժնին ասմունքով իր մասնակցութիւնը բերաւ Իրմա Տէտէեան՝ կատարելով Վ. Թէքէեանի «Հաշուեյարդար» եւ Դ. Վարուժանի «Սերմանողը» քերթուածները:

Հուսկ, Վեհափառ Հայրապետը եզրափակիչ հայրապետական խօսքով ըստ արժանւոյն անդրադարձաւ օրուան երկու մեծարեալներուն երկար տարիներու վրայ տարածուած անձնդիր ծառայութեանց: Մարդակերտումի ու հոգեկերտումի աշխատանքին մէջ, Լիբամանի գաղութէն ներս անգնահատելի ծառայութիւն մատուցած երկու ազգայիններուն նկատմամբ իր սէրն ու յարգանքը արտայայտելով, Վեհափառ Հայրապետը անցնող տասնամեակներու պրիսմակէն դիտելով մեր ազգի ու յատկապէս լիբանանահայ կեանքը, անժխտելի ու անուրանալի գտաւ երկու մեծարեալներուն դերը եւ ծառայութիւնը, յատկապէս նոր սերունդի հայեցի դաստիարակութեան կալուածէն ներս: Վեհափառ Հայրապետը երեք կէտերով զարգացուց իր գնահատականը.-

«ա) Մենք կը գնահատենք որակը, արժանիքը եւ արժէքը: Երբ ընդլայնէք այս բառերը, անոնց իմաստը եւ թելադրականութիւնը պիտի տեսնէք Պէպոյին ու Ժիրայրին կեանքին մէջ:

բ) Մեր Ս. Աթոռին գնահատանքին մէջ «չիք խտիր» մեր ժողովուրդի զաւակներուն միջեւ, որոնք արժանիք ունին: Անձը արժէք է, իր գոյութեան պատճառը ունի ո՛չ թէ իր մէջ, այլ իր ժողովուրդի հաւաքական շահերուն իր բերած ներդրումին մէջ: Այսօրուան մեծարեալներէն Պէպօ Սիմոնեանը Հնչակեան Մայր Կուսակցութեան ղեկավարութեան մաս կը կազմէ, իսկ Ժիրայր Դանիէլեան Հ.Բ.Ը.Մ.-ի երկարամեայ գործունեայ մէկ անդամը:

գ) Մեր Ս. Աթոռը կը գնահատէ ո՛չ միայն իր քսակէն տուողը, այլ նաեւ ու մանաւանդ իր մտքէն, իր հոգիէն տուողը:

Պէպոն ու Ժիրայրը եղան ուրիշին համար: Երկու անձեր, որոնք ո՛չ միայն գրեցին, խօսեցան, կարդացին, այլ՝ դաստիարակեցին, կազմաւորեցին, տեսակէտ ունեցան, կեցուածք ճշդեցին, ու իրենց մղումը առին մեր ազգի տագնապներէն ու շահերէն»,- ըսաւ Վեհափառ Հայրապետը:

Հայրապետական օրհնութեան խօսք աւարտին ընթերցուեցան երկու կոնդակները եւ ապա Վեհափառ Հայրապետը Պէպօ Սիմոնեանի ու Ժիրայր Դանիէլեանի լամբակները զարդարեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով:

Տուչութեան աւարտին երախտագիտական խօսքերով հանդէս եկան մեծարեալները՝ շնորհակալութիւն յայտնելով ներկաներուն ու մանաւանդ Վեհափառին, հայրապետական այս բարձր գնահատականին համար:

Հանդիսութեան աւարտին ընթերցուեցաւ նաեւ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքի տնօրէն Դոկտ. Զաւէն Եկաւեանի եւ Աստղիկ Չամքերթէնի շնորհաւորական ուղերձը, ինչպէս նաեւ Կիւլպէնկեան Հաստատութենէն շքանշանակիրներուն մէկական գիրքի հրատարակութեան խոստում մը:

«Կիլիկիա» մաղթերգի եւ «Մեր Հայրենիք» քայլերգի հաւաքական երգեցողութիւններով վերջ գտաւ հանդիսութիւնը:

ԹՂԹԱԿԻՑ

«Ջահակիր» ջերմապէս կը շնորհաւորէ լիբանանահայ ազգային հասարակական կեանքի երախտաւոր կրթական մշակներ ու մտաւորականներ՝ բանաստեղծ ու հրապրակագիր Ընկ. Պէպօ Սիմոնեան եւ բանասէր ու մատենագէտ Պր. Ժիրայր Դանիէլեանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին ձեռամբ «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանին արժանանալուն ուրախ առիթով, իրենց մաղթելով առողջութիւն եւ ստեղծագործական նորանոր յաջողութիւններ:

ՊՈՒՇԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒ ՊԱԼԱՏԻ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒԵՐՈՒՆ

ԱՄՆ-ի նախագահ Ճորճ Պուշի վարչակազմը համաձայն չէ Գոնկրէսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ երկու բանաձեւերին: «Վարչակազմը չի աջակցել Գոնկրէսի Ներկայացուցիչների պալատի կողմից թիւ 195 եւ 316 բանաձեւերի ընդունմանը»:

Ինչպէս հաղորդում է «Ազատութիւն» ռատիոկայանը՝ վկայակոչելով «Ասոչիէյթէդ փրէս» գործակալութեան հաղորդագրութիւնը, Պետ-քարտուղարութեան խօսնակը նաեւ մէջբերել է ԱՄՆ-ի նախագահ Ճորճ Պուշի Ապրիլի 24-ի աւանդական ուղերձը:

«Հայկական յիշատակի օրը մենք յիշում ենք մեկուկէս միլիոն հայերի բռնի տեղահանումը եւ ղանգուածային սպանութիւնները Օսմանեան Կայսրութեան գոյութեան վերջին օրերին: Այդ սարսափելի իրադարձութիւնները չատերն անուանում են Մեծ եղեռն»,- ուղերձում նշել էր նախագահ Պուշը՝ կոչ անելով «ազնիւօրէն եւ նրբանկատօրէն ուսումնասիրել 20-րդ դարասկզբի պատմական իրադարձութիւնները»:

«Ասոչիէյթէդ փրէս»-ը նաեւ հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեճեպ Թայիպ Էրդողանը ափսոսանք է յայտնել ԱՄՆ Գոնկրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ երկու բանաձեւերի ընդունման կապակցութեամբ:

ԳԱՀԻՐԷ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Կիրակի, 18 Սեպտեմբեր 2005-ին, Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 14-րդ տարեդարձին առիթով կատարուեցաւ Հանրապետական մաղթանք: Պատարագիչն էր Գահիրէի Հոգեւոր Հովիւ Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան, օրուան պատշաճ քարոզ խօսեցաւ Եգիպտոսի Հայոց Թեմի Ընտրեալ Առաջնորդ Տ. Աչոտ Վարդապետ Մնացականեան: Ներկայ էին ՀՀ Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան եւ դեսպանատան ներկայացուցիչները, Պատկ. Թեմական Ժողովի Ատենապետ Տիար Անդրանիկ Մեսրոպեան, Պատ. Քաղաքական Ժողովի Ատենապետ Տիար Պերճ Թէրզեան եւ ազգային զոյգ վարժարաններու բարձր կարգերու աչակերտներ եւ հաւատաւոր հայորդիներ:

Հանրապետական մաղթանքի ընթացքին, աղօթք բարձրացուեցաւ առ Աստուած Հայաստանի Անկախ Հանրապետութեան խաղաղութեան, բարօրութեան եւ անսասանութեան համար:

Ապա, Առաջնորդարանի դահլիճին մէջ, աչակերտութեան եւ ներկաներուն իրենց օրուան խօսքը ուղղեցին, Հ.Հ. Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան, Պատ. Քաղաքական Ժողովի Ատենապետ Տիար Պերճ Թէրզեան եւ Առաջնորդ Հայր Սուրբը եզրափակեց օրուան տօնը, մաղթելով խաղաղ ու անամպ երկինք Մայր Հայրենիքին, իր զարգացման եւ բարգաւաճման ճանապարհին:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԿԱԶՄԷ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՆՈՒԻՐԱԿԱՆ ՀԱՆԳՐՈՒԱՆԸ

1

հանդիսանալ մեր հայրենիքին, եւ ինչպէս կ՛ըսէ Հնչակեան կուսակցութիւնը՝ «Միշտ ժողովուրդով, ժողովուրդին հետ եւ ժողովուրդին համար» նշանաբանը:

Հայաստանի անկախութեան 14-րդ տարեդարձը մաղթենք որ առիթ ծառայէ նաեւ Հայրենիք-Սփիւռք աւելի սերտ եւ համակարգուած գործակցութեան:

Ի վերջոյ, Հայենիքն է մնայուն: Անկախութիւնն է Լիճելիութեան կենսաղբիւրը: Մեր ազգային արժէքներու պահպանումն է մեր ժողովուրդի անկատար երազներու կենսագործման հասնելու միակ ճանապարհը:

Վերջապէս Հայաստանի անկախութեան 14-րդ տարեդարձի առիթով, մեր շնորհաւորութիւնները կ՛ուղղենք զայն նուիրագործող, գուրգուրացող եւ մինչեւ իր արեան վերջին կաթիլը կուրծքով անոր պաշտպան կանգնող հայ ժողովուրդին:

Անկախութեան իրողութիւնը կը կազմէ մեր ժողովուրդի պատմութեան ամենանուիրական հանգրուանը, որ տեղի ունեցաւ ասկէ 14 տարիներ առաջ:

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԵԼՈՅԹԸ ՄԱԿԻ 60-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

1

«Երկրորդ, մենք ժողովրդավարութիւնը վերածում ենք զարգացման գործիքի: Ժողովրդավարական հաստատութիւններն ու գործընթացներն ինքնանպատակ չեն: Նրանք նաեւ գործիքներ են անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական միջավայր ստեղծելու համար, որը յանգեցնում է բաչխուած աճի եւ արժանապատիւ զարգացման:

«Հայաստանը փոքր, դէպի ծով ելք չունեցող երկիր է, սակաւ բնական պաչարներով: Մեզ համար սովորական դարձել ասելը, թէ մեր մեծագոյն բնական պաչարը մեր ժողովուրդն է, որովհետեւ իսկապէս, այն 'բոլոր բնական պաչարները, որ գոյութիւն ունեն մեզ յարակից պետութիւններում՝ նավթն ու կազը, մեր տարածքում չկան: Սակայն ես կարող եմ ասել, որ թէ նավթ ունենայինք, նավթային եկամուտները կ՛օգտագործէինք մեր կրթական պիւտճէն կրկնապատկելու համար, որովհետեւ փոփոխութեան համար կրթութիւնն էական է. որովհետեւ կրթութիւնը նոր երազներ է ստեղծում եւ կարողութիւն՝ իրագործելու այդ երազները:

«Մենք այդ նավթային եկամուտները կ՛օգտագործէինք մեր սոցիալական ապահովութեան պիւտճէն կրկնապատկելու համար, որովհետեւ դեռեւս ցաւալի ճեղք կայ մեր ժողովրդի երազների ու հեռանկարների միջեւ:

«Մենք այդ գումարը կ՛օգտագործէինք մեր բնական միջավայրի պաչտպանութեանն ուղղուած ջանքերը կրկնապատկելու համար, որովհետեւ դա ամենավստահ ներդրումային ծրագիրն է, որ որեւէ պետութիւն կարող է ունենալ:

«Այն, ինչից մենք զերծ կը մնայինք, դա մեր ռազմական պիւտճէի կրկնապատկումն է: Եւ մեր անգործութիւնն արդարացնելու համար չէինք ստեղծի երեւակայական արտաքին վտանգ: Մենք չինծու տպաւորութիւն չէինք ստեղծի, թէ պարզունակ, փութաջան լուծումներ ունենք բարդ սոցիալ-տնտեսական ու քաղաքական մրցահայտերի համար: Այլ կերպ ասած, մենք չէինք ենթադրի, որ ռազմական ուժը գործիք կարող է լինել ներքին կամ արտաքին քաղաքականութեան մէջ: Ռազմական ուժը մարդկանց կառավարելու տարբերակ չէ:

«Ինքնորոչումը մարդու իրաւունք է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարել եւ նուաճել է ինքնորոչման իրաւունքը: Դրան հասնելու համար նրանք դիմակայել են իրենց ընտրութիւնը չվայելող մի կառավարութեան քաղաքական ու ռազմական ագրեսիան, որը փորձում էր բռնութեամբ, կատաղաբար, կոպտօրէն ճնշել նրանց: Սեփական իրաւունքի համար պայքարելը նրանց ընտրութիւնը չէր: Նրանց իրաւունքները ոչ վերացական էին, ոչ էլ չափազանցուած: Նրանք ցանկանում էին այն, ինչ մեզանից չատերն ունեն, այն է՝ սեփական հողի վրայ, սեփական տանը, բռնութիւնից զերծ խաղաղ ապրելու իրաւունք: Հակառակ ամէնի, նրանց դա յաջողուեց: Այդ ժամանակից ի վեր նրանք դրսեւորել են կառավարելու, ժողովրդավարական հաստատութիւններ զարգացնելու եւ իրենց անկախութիւնը պահպանելու կարողութիւն:

«Իմ երկրի նման երկրները այսպիսի տարեկան հաւաքների մեծ ակնկալիքներով են գալիս: Մենք գալիս ենք՝ լի մասնակցելու, մեր ներդրումն ունենալու, բանակցելու ցանկութեամբ»:

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

ՏՈՔԹ. ՏԻԳՐԱՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

ԸՆԴ

ՏՈՔԹ. ՇՈՂԻԿ ԿԱՆԻՄԵԱՆԻ

Գահիրէ-Աղեքսանդրիա Կիրակի 18 Սեպտեմբեր 2005

Խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ փեսին եւ հարսին եւ անոնց ծնողները՝ Տէր եւ Տիկին Ժիլպէր Յովակիմեաններուն եւ Տէր եւ Տիկին Յակոբ Կանիմեաններուն ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաներուն, մաղթելով նորապսակ ամոլին անամպ եւ երջանիկ կեանք:

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Կիրակի, 27 Նոյեմբեր 2005

2004-2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ

ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍ

Կը խնդրուի նկատի ունենալ ու չխաչածեւել

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաշտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ Հոգեչնորհ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ կրօնական ժողովի որոշումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը

21 Հոկտեմբեր 2005

18 Նոյեմբեր 2005

16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպիւսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս/թ. Նոյեմբերի 2-5-ը Երեւանում անցկացուելու է «ARMPRODEXPO 2005» յոբելինական հինգերորդ միջազգային ցուցահանդէսը:

Մասնակցութեան պայմանների եւ այլ մանրամասների համար դիմել Գահիրէում ՀՀ դեսպանութիւն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՕՆԱՏԱՐՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՌԱԲԼՈՒՐ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԻՏԻ ՉԸՐԱԺԱՐԻ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹԵՆԷՆ

Երեքշաբթի մէջ լրագրողներուն հետ զրոյցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Արկադի Ղուկասեան ըսաւ, որ՝ «Լեռնային Ղարաբաղը պիտի չհրաժարի իր անկախութենէն: Ի սկզբանէ գիտէինք, որ ատիկա երկար եւ ծանր ճամբայ է եւ պէտք է պատրաստ ըլլանք անցնելու այդ ճամբան»:

Ա. Ղուկասեան նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը չահագրգռուած է, որ ղարաբաղեան տագնապը լուծուի ըստ կարելւոյն ամէնէն արագ ժամանակամիջոցին, բայց ատիկա կախուած չէ միայն ղարաբաղեան կողմէն:

ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐԵԱՆԻ ԽՕՍՔԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Հայաստանի նախագահ Ռոպերթ Քոչարեան Սեպտեմբեր 21-ին խօսք արտասանեց Հայաստանի Անկախութեան տօնին առիթով: Ան ամբողջ հայ ժողովուրդը չնորհաւորեց այս տօնին առիթով եւ նշեց, որ Հայաստանի Հանրապետութիւնը իր 14-րդ տարեդարձը կը նշէ իբրեւ կայուն զարգացող պետութիւն:

Ր. Քոչարեան իր խօսքին մէջ մասնաւորապէս ըսաւ. «Շատ մօտ ապագային Հայաստանի մէջ տեղի կ'ունենայ սահմանադրական բարեփոխումներու հանրաքուէ: Հայաստանի ժողովուրդը 14 տարի առաջ կատարած է իր պատմական ընտրութիւնը՝ կառուցել ազատ, ժողովրդավարական եւ բարեչէն երկիր: Այժմ պէտք է կատարուի յաջորդ քայլը այդ ճամբուն վրայ: Անիկա կարելիութիւն պիտի տայ ունենալու հաւասարակշռուած եւ արդիական սահմանադրութիւն: Անով մենք կ'արձանագրենք քաղաքական լուրջ յառաջընթաց եւ կ'ամրապընդենք մեր երկրին միջազգային վարկն ու հեղինակութիւնը: Անիկա նաեւ պիտի ըլլայ իրագործուող բարեփոխումներու անչրջելիութեան լաւագոյն երաշխիքը...

Շրջանի բոլոր երկիրներուն միջեւ համագործակցութիւնը մենք կը նկատենք գոյութիւն ունեցող տագնապներուն աստիճանական լուծման լաւագոյն եղանակը: Մենք հետամուտ ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրի խաղաղ լուծման, որ պէտք է կառուցուի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փաստացի գոյութեան եւ ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքի սկզբունքին վրայ»:

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Ֆրէրի Գոլոյեանի դառնաղէտ մահուան Ա. տարելիցին առթիւ եւ անոր քաղցր յիշատակին եղած են հետեւեալ նուիրատուութիւնները.-

Տէր եւ Տիկին Քերոբ Էմիրեան, Տէր եւ Տիկին Դաւիթ Էմիրեան եւ Տէր եւ Տիկին Ռոնի Էմիրեան (Սիտնի)	210
Տէր եւ Տիկին Տիգրան Էմիրեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Ռոպէր Էմիրեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Նուպար Պապիկեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Ժիրայր Պապիկեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Սեպուհ Պարսամեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Սթիվ Պարսամեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Մանուկ Տէմիրճեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Յակոբ եւ Անժէլ Գոլոյեան	100
Տէր եւ Տիկին Յովհաննէս եւ Մարսէլ Գոլոյեան եւ զաւակները՝ Քրիս եւ Թէրէզ (Մելպուրն)	100
Տէր եւ Տիկին Տիգրան եւ Զարիկ Գոլոյեան եւ զաւակը՝ Յակոբ	100
Տիար Անդրանիկ եւ Օր. Մարի Գոլոյեան (Մոնրէալ)	100

Տոքթ. Տիգրան Յովակիմեան ընդ Շողիկ Կանիմեանի ամուսնութեան ուրախ առթիւ վասն չնորհաւորութեան եւ երջանկութեան՝ Ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք կը նուիրեն 50

Ողբ. Մարգարիտ Բալասանեան-Եազըճեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք կը նուիրեն. 30

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց չատ սիրելի զարմուհիին՝ Ողբ. Նարդուհի Թիւրապեանի մահուան քառասունքին առթիւ, Տէր եւ Տիկին Խէչօ եւ Սօնիա Յակոբեան կը նուիրեն.

«Այծեմնիկ» Հանգստեան Տան (փոխան հոգեճաշի)	200
Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Նուպարեան Ազգային Վարժարանին	50
ՀԲԸՄ (Գահիրէ)	50
«Արեւ»ին	50
«Յուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

(Ստանալ «Արեւ»էն)

Ողբ. Յակոբ Համբիկեանի մահուան տխուր առթիւ Տիար Արմէն Տատուր եւ զաւակունք՝ Տեարք Արբակ եւ Աչոտ (Միացեալ Նահանգներ) կը նուիրեն.

«Արեւ»ին	50
«Ջահակիր»ին	50
«Այծեմնիկ» Հանգստեան Տան	50
Կոկանեան Սրահին	50

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Ողբ. Ֆրէրի Գոլոյեանի դառնաղէտ մահուան Ա. տարելիցին առթիւ եւ անոր քաղցր յիշատակին եղած են հետեւեալ նուիրատուութիւնները.-

Տէր եւ Տիկին Քերոբ Էմիրեան, Տէր եւ Տիկին Դաւիթ Էմիրեան եւ Տէր եւ Տիկին Ռոնի Էմիրեան (Սիտնի)	210
Տէր եւ Տիկին Տիգրան Էմիրեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Ռոպէր Էմիրեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Նուպար Պապիկեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Ժիրայր Պապիկեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Սեպուհ Պարսամեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Սթիվ Պարսամեան (Սիտնի)	105
Տէր եւ Տիկին Մանուկ Տէմիրճեան (Սիտնի)	105

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր եւ Տիկին Յակոբ եւ Անժէլ Գոլոյեան, Տէր եւ Տիկին Յովհաննէս Գոլոյեան (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Տիգրան Գոլոյեան եւ որդին Յակոբ, Տէր եւ Տիկին Արա Քէօհնէլեան եւ զաւակունք, ինչպէս նաեւ Ապտէլ Մէսիհ, Ակազարմեան, Գոլոյեան, Գին եւ Դելփեան ընտանիքները կը ծանուցանեն, թէ Կիրակի 2 Հոկտեմբեր 2005-ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց մատուռին մէջ, յաւարտ Սուրբ Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց որդւոյն, եղբօր որդւոյն, զարմիկին եւ ազգականին Ողբ.՝

ՖՐԷՏԻ ԳՈԼՈՅԵԱՆԻ

դառնաղէտ մահուան Ա. տարելիցին առթիւ:

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1600 ԱՄԵԱԿ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ՝

ՀՈԳԾ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ՝

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՄԲ՝

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱՐՈՒԵՍՏԻ ԿԵԴՐՈՆԻՆ

ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱՐՈՒԵՍՏԻ ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷՋ

ԿԻՐԱԿԻ 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2005-ԻՆ, ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 8:00-ԻՆ

1 Էլ-Հօրրէյա Պողոտայ - Աղեքսանդրիա

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՅԱՅԱՏԱԳԻՐ «Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ»

ՔԱՌԱՉԱՅՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՄԲ՝

ՕՐ. ԼԻՏԻԱ ԽՈՒՆԿԱՆԵԱՆԻ

ԵՐԳԵՀՈՆԱՀԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԴԱՇՆԱԿԻ ՆՈՒԱԳԱԿՑՈՒԹԻՒՆ՝

ՏԻԱՐ ՊԱՀԵՐ ՖԱՏԷԼԻ ԵՒ ՏԻԱՐ ԿԱՐԻ ՊՕՀՃԱԼԵԱՆԻ

ԻՆՊԷՍ ՆԱԵՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ՝

ՏԻԿ. ՄԱՐԻԱ ՀԱԼԱՃԵԱՆԻ

ՍԻՐԱԼԻՐ ՀՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ

Կը յայտնենք մեր սիրելի ժողովուրդին, որ պիտի ըլլայ 2 օթոպիւսներու սպասարկութիւն՝

Կ.Վ. ժամը 7:30-ին Իպրահիմէայի «ՍԱՖՈՒԱՆԻ» ճաշարանին առջեւ

Կ.Վ. ժամը 7:45-ին «ՏԻԳՐԱՆ ԵՐԿԱԹ»ին առջեւ:

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

10 տարեկանէն վար փոքրերու մուտքը արգիլուած է:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

«ՈՍԿԵՐՉՈՒԹԻՒՆ 2005» ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ՎԱՃԱՌՔ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Եգիպտոսի ՀՀ դեսպանութիւնը կը տեղեկացնէ, որ Հայաստանի ոսկեգործներու եւ աղամաղագործներու ընկերակցութեան կազմակերպութեամբ, Սեպտեմբեր 29էն Հոկտեմբեր 3, Երեւանի մէջ պիտի կայանայ «Ոսկերչութիւն 2005» ցուցահանդէս-վաճառքը: Ցուցահանդէսը վարչապետի որոշումով ամենամեայ յայտարարուած է:

Ցուցահանդէսին մասնակցիլ փափաքողները կրնան դիմել Եգիպտոսի ՀՀ դեսպանութեան:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս.թ. Սեպտեմբեր 25-ին, Կիրակի, երեկոյեան ժամը 19.00-ից մինչեւ 22.00 դեսպանութեան պարտէզում տեղի կ'ունենայ աւանդական բարեգործական պազար:

Նախորդ տարիների օրինակով պազարում ներկայացուած կը լինեն հայկական գեղեցիկ յուշանուէրներ, հայ վարպետների ձեռքի նրբագեղ աշխատանքներ, հայաստանեան արտադրատեսականի, այդ թւում սննդամթերք եւ քաղցրաւենիք:

Կը խաղարկուի նաեւ վիճակախաղ:

Մուտքի եւ վիճակախաղի տոմսեր ձեռք բերելու համար դիմել դեսպանութիւն (հեռ. 737 41 57 կամ 737 41 59) կամ դեսպանութեան տիկնանց յանձնախմբի անդամներին:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	567.00
21 կարատ՝ կրամը		70.90
18 կարատ՝ կրամը		60.75

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1553 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 6 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2005 — ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 50 Ե. Դիակ.

عدد رقم ١٥٥٣ — الخميس ٦ اكتوبر ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ՀԱՅԱՍՏԱՆ

Յունաստանի Պաշտպանութեան Նախարարը՝ Երեւանի Մէջ

ՔՆՆԱՐԿՈՒԵՑԱԻ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՅԺՄՈՒ ՎԻՃԱԿԸ

5 Հոկտեմբերին, երկօրեայ այցելութեամբ Երեւան գնաց Յունաստանի Պաշտպանութեան Նախարար Սփիլիոս Սպիլիոթոփուլոսի գլխաւորած պատուիրակութիւնը, որ տեղւոյն վրայ շփումներ ունեցաւ Հայաստանի իշխանութիւններու հետ: Նախ կայացաւ Պաշտպանութեան Նախարարներու հանդիպումը եւ քննարկուեցաւ երկկողմանի ռազմական համագործակցութեան այժմու վիճակը: Այնուհետեւ, յոյն նախարարը ընդունուեցաւ Նախագահ Ռոպերթ Քոչարեանի կողմէ: Նշելով, որ երկու երկիրներու Պաշտպանութեան Նախարարութիւններու միջեւ ձեւաւորուած է արդիւնաւէտ գործակցութեան լաւ աւանդութիւն: Նախագահ Քոչարեան վստահութիւն յայտնեց, որ այդ աւանդութիւնը յաջողութեամբ կը շարունակուի այսուհետեւ եւս: «Յունաստան Հայաստանի համար բարեկամ եւ գործընկեր երկիր մըն է», ընդգծեց Նախագահ Քոչարեան՝ կարեւորութիւն ընծայելով ինչպէս երկկողմ յարաբերութիւններու զարգացման, այնպէս ալ՝ գործակցութեան՝ ՆԱԹՕի եւ Եւրոմիութեան շրջանակներով:

Յունաստանի Ազգային Պաշտպանութեան Նախարարը վերահաստատեց գործակցութիւնը շարունակելու եւ ամրապնդելու յունական կողմի ցանկութիւնը: Ան գոհունակութեամբ նշեց, որ յունական ստորաբաժանման կազմէն ներս Քոսովայի մէջ խաղաղարար առաքելութիւն իրականացնող հայկական խաղաղապահ դասակը գերազանց եւ կարգապահ աշխատանք կը կատարէ:

Սփիլիոթոփուլոս յայտնեց նաեւ, որ Հայաստանի բանակին ցուցաբերուող նիւթա-արհեստագիտական օժանդակութեան հետ մէկտեղ, Յունաստան պատրաստ է աջակցելու Հայաստանին՝ ՆԱԹՕի անհատական գործընկերութեան գործողութիւններու ծրագրի շրջանակով ստանձնած պարտաւորութիւնները կատարելու ուղղութեամբ:

Յոյն Նախարարը երկկողմ գործակցութեան հետագայ զարգացման համար նոր խթան նկատեց Հայաստանի Նախագահի յառաջիկայ պետական այցելութիւնը Յունաստան, որ պիտի կայանայ Նոյեմբեր ամսուն:

Նոյն օրը պատուիրակութիւնը հանդիպումներ ունեցաւ Վարչապետ Անդրանիկ Մարգարեանի եւ Գարեգին Բ. Կաթողիկոսին հետ:

ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ՕՐԵՐ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Երէկ, Երեւանի մէջ բացումը կատարուեցաւ «Հայ-իտալական բարեկամութեան օրեր»ուն, որոնց մասնակցելու համար Հայաստան գացած է Իտալիոյ Արտաքին Առեւտուրի նախարար Ատոլֆօ Ուրսոյի գլխաւորած պատուիրակութիւնը: Այս ձեռնարկի մեկնակէտը դրուեցաւ Հայաստանի Ազգային Պատկերասրահին մէջ բացուած «Հայվէնտ. Սուրբ Ղազարի գանձերը» ցուցահանդէսով: Բացման հանդիսաւոր արարողութեան ներկայ էին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Վարչապետ Անդրանիկ Մարգարեան, Իտալիոյ Առեւտուրի Նախարարը, Միխթարեան Միաբանութեան Աբբահայր Յարութիւն Պզտիկեան, ինչպէս նաեւ օտարերկրեայ դեսպաններ, պաշտօնատար այլ անձեր ու հոգեւորականներ:

Վեհափառ Հայրապետը բացման արարողութեան սկսաւ Տէրունական Աղօթքով, որմէ ետք, դիմելով ներկաներուն, նշեց որ ցուցահանդէսը հնագոյն երկու ժողովուրդներու բարեկամութեան ու հազարամեայ աւանդութիւններու լաւագոյն վկայութիւնն է: Գարեգին Բ. Հայրապետը ընդգծեց որ հայ եւ իտալացի ժողովուրդներն ունին բազմաթիւ նմանութիւններ, որոնցմէ մէկն ալ այդ երկիրներու մայրաքաղաքներու տարիքն է:

Արուեստասէրներ երեք ամիս շարունակ կրնան ծանօթանալ Վենետիկի Ս. Ղազար կղզիի թանգարանէն բերուած արժէքաւոր գեղանկարչական գործերուն, պատմական իրերուն, հնատիպ հրատարակութիւններուն, ինչպէս նաեւ Ազգային Պատկերասրահի, Ազգային Գրադարանի ու Եղիշէ Չարենց գրականութեան եւ արուեստի թանգարանին մէջ ի պահ դրուած այլ գործերուն, որոնք կը վերաբերին Սուրբ Ղազարին եւ Միխիթարեաններու ծաւալած գործունէութեան:

«Այս ցուցահանդէսը մէկ հարիւրերորդն է Միխիթարեան գանձերու:

Հայր Պզտիկեան յայտնեց որ ցուցահանդէսի մէջ յատկապէս ընտրուած են այնպիսի նիւթեր, որոնք կ'առընչուին գրերու գիւտի 1600ամեակին:

Ատոնք Միխիթար Սեբաստացիի խնդրանքով 17-18րդ դարերու իտալացի աշխարհահռչակ վարպետներու կողմէ նկարուած հայ մեծանուն այրերու դիմանկարներն են եւ հայոց պատմութեան առանցքային դրուագները պատկերող գործեր, այդ կարգին Ս. Մեսրոպ Մաշտոցի, Ս. Սահակ Պարթեւի եւ Ս. Գրիգոր Լուսաւորչի դիմանկարները: Ցուցահանդէսի մէջ ընդգրկուած է նաեւ Կոմիտաս Վարդապետի մահադիմակը, որ 1935ին, մեծանուն երգահանի մահէն ետք, բերուած է Ս. Ղազար

4

356 ԿՈՂՄ, 181 ԴԷՄ, 125 ՁԵՌՆՊԱՀ ԵՒՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՅՈՐԴՈՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Եւրախորհրդարանի՝ Սեպտեմբեր 28-ին, Մտրասպուրգում ընդունած բանաձեւի համաձայն, նախքան Եւրամիութեանն անդամակցելը Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը:

«Ռոյթըրզ» լրատուական գործակալութեան փոխանցմամբ, այդ բանաձեւը «քաղաքական ապտակ է Անքարային, որը պնդում է, որ ցեղասպանութիւն չի եղել»: Բանաձեւում մտահոգութիւն է յայտնուում թուրք գրող ու հրապարակախօս Օրհան Փամուկին Հայոց ցեղասպանութեան եւ քրտերի հալածանքների թեման բարձրաձայնելու համար Թուրքիայում դատական պատասխանատուութեան կանչելու կապակցութեամբ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրտողանն անմիջապէս արձագանգել է Հայոց ցեղասպանութեանը վերաբերող բանաձեւի ընդունմանը: «Այդ բանաձեւը պարտադիր ուժ չունի: Նշանակութիւն չունի, թէ նրանք ինչ բանաձեւ են ընդունել. մենք մեր դիրքորոշումից չենք հրաժարուի», -CNN-Turk հեռուստաընկերութեանն ասել է Թուրքիայի վարչապետը:

Եւրախորհրդարանը 365 կողմ, 181 դէմ եւ 125 ձեռնպահ քուէների յարաբերակցութեամբ հաւանութիւն է տուել Հոկտեմբերի 3-ին Լիւքսեմպուրգում Եւրամիութեանը Թուրքիայի անդամակցութեան չուրջ բանակցութիւնների մեկնարկին:

Եւրախորհրդարանի հիմնականում աջակեղրոն պատգամաւորների ջանքերով ընդունուել է որոշում Թուրքիայի եւ Եւրամիութեան մաքսային համաձայնագրի վաւերացումը յետաձգելու մասին:

Այս տարուայ Յուլիսի 29-ին Թուրքիան ստորագրել է Եւրամիութեան հետ գործող մաքսային պայմանագրին կից լրացուցիչ արձանագրութիւն, որով պայմանագիրը տարածուել է նաեւ տասը նորանդամ երկրների, այդ թուում՝ Կիպրոսի վրայ: Բայց ստորագրելով արձանագրութիւնը՝ Անքարան յայտարարել է, թէ դա «բնաւ չի նշանակում կիպրոսի տարածքային ամբողջականութեան ճանաչում»:

Մինչդեռ, հենց այս հանգամանքն է դիտուում իբրեւ հիմնական խոչընդոտ Թուրքիայի անդամակցութեան ճանապարհին:

Եւրախորհրդարանի պատգամաւորների ելոյթներում գերիշխողը ոչ այնքան մաքսային խնդիրն էր, որքան ընդհանրապէս Թուրքիայի անդամակցութեան նպատակայարմարութիւնը: Առաւել չատ այսպիսի գնահատականներ են հնչել. «Թուրքիայի պէս մեծ երկրի ընդունումը կարող է խախտել Եւրոպայի ժողովուրդների ինքնութեան հաւուեկչիռը», «Թուրքիան ոչ դեմոկրատական, ակրեսիւ երկիր է, որտեղ խախտում են մարդու իրաւունքները», «Թուրքիան չատ հարցերում առաջ է գնացել, բայց դեռ հեռու է եւրոպական չափանիշներից», «Անդամակցութեան մասին խօսք լինել չի կարող, քանի դեռ Անքարան անվերապահօրէն չի ճանաչել Կիպրոսը»:

2

Անատոլու Գործակալութիւնը Կը Հաղորդէ

ԵՐԵՒԱՆ ՅՈՒՍԱԴՐՈՒԵՑԱԻ ՎԵՐՋԻՆ ՋԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԷՆ

Անատոլու Գործակալութեան կողմէ հաղորդուած լուրի հետեւանքով այսօր կարգ մը թերթեր կը գրեն, որ Թուրքիոյ անդամակցութեան բանակցութիւններու նոր գործընթացը գոհունակութիւն պատճառած է նաեւ Երեւանին, քանի որ Երեւան հիմա յուսադրուած է որ հայոց ակնկալութիւնները պիտի իրականանան Եւրոմիութեան ճնշումներով:

Թերթերը արձագանգ կը հանդիսանան Հայաստանի Արտաքին Նախարարութեան բանբեր Համլէթ Գասպարեանի նախընթաց օրուան յայտարարութեան, ուր ըսած էր որ Թուրքիոյ բանակցութիւններու գործընթացը հաւանաբար ճամբայ պիտի բանար, որպէսզի Թուրքիա բանայ Հայաստանի սահմանը, արբագրութիւններ ընէ փոքրամասնութիւններու դէմ եղած սահմանափակումներու մէջ, նաեւ ճանչնայ հայկական ցեղասպանութիւնը, բան մը որ այժմ նախապայման կը նկատուի Եւրոմիութեան կողմէ: Թուրք թերթերը կը գրեն որ Երեւան հիմա յուսադրուած է նոր ակնկալութիւններով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԼՈՎԱԿԻԱՅԷՆ ԳՆԱԾ Է 10 ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՔ ԻՆՔՆԱԹԻՌ



Հայաստանի պաշտպանութեան փոխնախարար Արթուր Աղաբեկեանը չաբաթ օրը հաստատել է տեղեկութիւնները, որ Հայաստանը վերջերս Սլովակիայից գնել է 10 ռազմական կործանիչ ինքնաթիռներ:

«Դրանք արդէն մարտական առաջադրանք կատարելու ամբողջութեամբ ունակ են: Այդ առումով մեր մարտական հզորութիւնը մեծացել է եւ համալրուել նոր ինքնաթիռներով», - Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան ափացիոն ինքնատիտուտին մարտական դրօշի յանձնման արարողութիւնից յետոյ յայտարարել է Արթուր Աղաբեկեանը:

Փոխնախարարը հրաժարուեց յայտնել, թէ պետպիւճէից որքան գումար է տրամադրուել ինքնաթիռները գնելու համար՝ նշելով միայն, որ ձեռքբերուած նոր «Սու» մարտական կործանիչ ինքնաթիռները ռուսական արտադրութիւն են:

4

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ ԵՐՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒԵՑԱՆ՝ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Հայաստան-Սփիւռք երրորդ համաժողովի կազմակերպչական աշխատանքներուն մասին հարցեր քննարկուեցան երէկ, Նախագահ Ռոպերթ Քոչարեանի գլխաւորութեամբ գումարուած աշխատանքային խորհրդակցութեան ընթացքին: Այս ժողովին մասնակցեցան Վարչապետ Անդրանիկ Մարգարեան, ԱԺ փոխ-նախագահ Վահան Յովհաննիսեան, Արտաքին Նախարար Վարդան Ոսկանեան, Մշակոյթի Նախարար Յովիկ Յովէեան, մարմնամարզի պետական կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեան եւ այլ պաշտօնատարներ:

Խորհրդակցութեան ընթացքին, Նախագահ Քոչարեան ընդգծեց, որ 2006ին Հայաստան-Սփիւռք համաժողովի գումարումը պիտի զուգադիպի Հայաստանի անկախութեան 15ամեակին եւ լաւ առիթ պիտի հանդիսանայ համայն հայութեամբ քննարկելու անցած ճանապարհը եւ հետագայ րնելիքները:

Ռոպերթ Քոչարեան երկու ամիս առաջ յանձնարարած էր որ Արտաքին Նախարարը սկսէր Սփիւռքի կազմակերպութիւններու հետ սկզբնական քննարկումները եւ արդէն իսկ կան դրական արձագանգներ, որ դրական ազդակ է աւելի գործնական եւ արագ քայլերով ձեռնարկելու համաժողովի կազմակերպչական աշխատանքներուն:

Նախագահը նշեց, որ նախ եւ առաջ պէտք է արձանագրել, թէ ինչպիսի հարցեր քննարկուած էին նախորդ համաժողովին, ան՞ոնցմէ որո՞նք իրագործուած էին, իսկ որո՞նք չէին իրագործուած: «Բաւական մեծածաւալ աշխատանք կատարուած է եւ հիմա պէտք է գործնական բանակցութիւններու սկսիլ Սփիւռքի բոլոր կազմակերպութիւններու հետ՝ ճշդելու համաժողովի թուականն ու օրակարգը, նաեւ մտածել, թէ ի՞նչ պիտի ըլլայ մեր հիմնական կարգախօսը», ըսաւ Նախագահ Քոչարեան: Ան նշեց, որ Հայաստանի մէջ եւս պէտք է բանակցութիւններու սկսիլ կուսակցութիւններու եւ կազմակերպութիւններու հետ համաժողովի հաւանական լայն ընդգրկում ապահովելու համար եւ կարեւոր նկատեց, որ համաժողովը բարձր մակարդակով գումարելու նպատակով, յառաջիկայ տարուան պետական պիւտճէին մէջ որոշ գումարներ նախատեսուին:

Արտաքին Նախարար Վարդան Ոսկանեան ներկայացուց սկզբնական քննարկումներու արդիւնքները: Առաջարկուեցաւ Հայաստան-Սփիւռք համաժողովին քննարկման թէմա դարձնել Հայաստանի գիւղական համայնքներու՝ մինչեւ 2010 զարգացման գործնական համազգային ծրագիրի գաղափարը: Ըստ Ռոպերթ Քոչարեանի, նմանօրինակ ծրագրի իրագործումը կը նպաստէ գիւղական բնակավայրերու ամրապնդումին եւ թոյլ կուտայ կարելի չափով նուազագոյնի իջեցնել Երեւան քաղաքի եւ գիւղական բնակավայրերու միջեւ խզումը, որ լիովին համաձայնիլ է նաեւ չքաւորութիւնը յաղթահարելու ռազմավարական ծրագրին:

Քոչարեան յանձնարարեց բուռն թափով ձեռնարկել Հայաստան-Սփիւռք երրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներուն, շաբաթ մը վերջ կազմել աշխատանքային ծրագիրը՝ յստակօրէն նշելով կատարման ժամկէտները եւ պատասխանատուները:

ԳԱՆԱՏԱ

ԸՆԿԵՐ ՊԵՏՐՈՍ ՄՈՒՇԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 80-ԱՄԵԱՅ ԵՒ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԵԱՆ 60-ԱՄԵԱՅ ՅՈԲԵԼԵԱՆՆԵՐՈՒ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ ԹՈՐՈՆԹՈՅԻ ՄԷՋ

Կիրակի, 14 Օգոստոս 2005: Ընկեր Պետրոս Մուշեանի յոբելեանական հանդիսութեան անմոռանալի թուականը:

Ընկեր Պետրոսի ծննդեան թուականի յայտնութիւնը՝ 15 Օգոստոս 1925, չատերու համար անակնկալ մը եղած էր:

Թորոնթոյի գեղատեսիլ ու յատկապէս զարդարուած «Սահարա» ճաշարանի սրահը նեղ կու գար ներկայ հրաւիրեալներուն: Հոն էին Մուշեանները իրենց ընտանիքներով, գաղափարական ընկերներ, հարազատներ ու բարեկամներ, որոնք չրջապատած էին զարդարուած ճաշասեղանները: Ժամը ճիչդ 6:20-ին սրահէ ներս մուտք գործեց Ընկեր Պետրոս Մուշեան, իր տիկնոջ՝ Տիկին Նուարդին ու զատեր՝ Տանիէլ-Օրորի հետ:

Ներկայ էին Ս.Դ.Հ.Կ.-ի Կեդրոնական Վարչութեան անդամ Ընկեր Սեդրակ Ահէմեան՝ Լոս Անճելըսէն, Գանատայէն Դաշնակցային Խորհրդարանի նախկին անդամ եւ այժմ Գաղթականաց Գրասենեակի Տնտեսուր Տիար Սարգիս Ասատուրեան, նաեւ ծանօթ ազգայիններ:

Ձախէն՝ Ընկեր Պետրոս Մուշեան եւ Ընկեր Սեդրակ Ահէմեան

Օրդ. Տանիէլ-Օրորի բարի գալուստի խօսքէն ետք, այս յիշատակելի օրուան հանդիսավարութիւնը ստանձնեց ու ձեռնհասօրէն կատարեց Պր. Յակոբ Գառլոզեան՝ Մոնթրէալէն, ստեղծելով ուրախ ու ջերմ մթնոլորտ: Հանդիսավարին հրաւէրով սեղանի օրհնութիւնը կատարեց Ս. Երրորդութիւն Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Զարեհ Ա. Քհնյ. Զարգարեան:

Ճաշի սպասարկութեան միջոցին հանդիսավարը խօսք տուաւ զանազան ազգայիններու: Ընկերուհի Մարիժան Տօնիկեան կարդաց Ընկեր Տիգրան Սարաֆեանի չնորհաւորագիրը, ուր ան կը յիշէր իրենց գործունէութեան տարիներուն աշխատանքը՝ 1946-ի ներգաղթէն մինչեւ օրերս: Թորոնթոյի Ս.Դ.Հ.Կ.-ի ղեկավարութեան անունով խօսք առաւ Ընկեր Յովսէփ Գանգուրեան: Ան ըսաւ. «ՀԱՐԿՍ ՀԱՐԿԱՒՈՐԱՑ», «ՊԱՏԻՒՍ ԱՐԺԱՆԱՒՈՐԱՑ»: «Մեծարանքի պատիւը այսօր Ձերն է, սիրելի Ընկեր Պետրոս: Պատիւ մը, որ արդարօրէն վաստակուած է Ձեր 80 տարուայ կեանքով եւ վկայուած 60 տարիներու անձնուրաց աշխատանքով, զոհողութեամբ ու ազգային-կուսակցական արդիւնաչատ գործունէութեամբ»:

Ընկեր Սեդրակ Ահէմեան կարդաց Ս.Դ.Հ. Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան եւ Ա.Մ.Ն.-ի Արեւմտեան Շրջանի Վարիչ Մարմնի պատուոյ գնահատանքի գիրերը՝ ուղղուած Ընկեր Պետրոս Մուշեանին եւ անոր յանձնեց Ն.Ս.Մ.Մ.-ի պատուոյ տախտակը:

Մուշեան ընտանիքի անունով խօսք առաւ Տիկին Մատլէն (Մուշեան, Գառլոզեան, որ արտայայտուեցաւ իր մօրեղբօր ընտանեկան եւ ազգային ծառայութիւններուն ու կարդաց իր վերջին երկարաչունչ մէկ քերթուածը, զայն ձօնելով իր քեռիին:

Պր. Սարգիս Ասատուրեան ներկայացուց Գանատայի Դաշնակցային Խորհրդարանի Ռիչմընտ Հիլի չրջանին՝ Մուշեանի բնակավայրի չրջանի երեսփոխանին ղրկած պետական պատուոյ գիրը:

Ընկեր Արա Պոյաճեան հանդէս եկաւ իր սրտի խօսքով: Տիար Հայկ Միսաքեան արտայայտուեցաւ Ընկեր Պետրոսի Հայ Համայնավարհային Ընկերակցութեան բերած տարիներու աշխատանքին ու կատարած զոհողութիւններուն մասին: Տիար Արմէն Քիւրքճեան յիշեց անոր եօթանասունական թուականներուն Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ «Նոր Սերունդ» պարբերաթերթին համար իրրեւ խմբագիր տարած աշխատանքը: Ան նշեց նաեւ, թէ Պետրոս Մուշեան եղած էր Թորոնթոյի առաջին հայկական ամէնօրեայ ղպրոցին՝ Ս. Խաչ Ազգ. Ամն. Վարժարանին, առաջին հոգաբարձութեան դիւանի անդամ:

Արժ. Զարեհ Ա. Քհնյ. Զարգարեան ղրուատեց յոբելեարին 60 երկար տարիներու ազգային ծառայութիւնը եւ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ անունով կրծքախաչ մը զետեղեց անոր կրծքին: Տէր Հայրը պահպանիչով օրհնեց Մուշեան ամոլը ու անոնց դուստրը՝ Տանիէլ-Օրորը:

Տեսաերիզով ցուցադրուեցաւ Ընկեր Մուշեանի կեանքէն յատկանշական դրուագներ:

Վերջին խօսքը առաւ յոբելեարը ինքը՝ Ընկեր Պետրոս Մուշեան: Զայնին թրթռացումները կը յայտնէին իր յուզումը: Շնորհակալութեան խօսքը եղաւ կարճ, հակիրճ ու ազդու: Յիշեց իր ղպրոցի տնօրէնին՝ Բենիամին Ժամկոչեանի պատմական մէկ խօսքը. «եթէ հարկ ըլլայ վերստին ծնիլ, պիտի փափաքիմ ուսուցիչ ըլլալ ու ծառայել ազգիս զաւակներուն՝ անխտիր»: Այս խօսքը ըսուած է այնպիսի չրջանի մը՝ 1935-1940 թուականներուն, երբ այդ մչակները իրենց ոռճիկով հազիւ օրուայ հացը կրնային ապահովել: Ընկեր Մուշեան ալ ըսաւ. «Իմ ալ փափաքն է պահել իմ գաղափարական ծառայութիւնը եւ ծառայել ազգիս ու ժողովուրդիս: Հայրենիքին լաւագոյնս ծառայելու համար կուսակցութիւնը միջոց մըն է եւ յօգուտ կուսակցութեան հայրենիքը երբեք չի չահագործուիր»:

ԹՂԹԱԿԻՑ

«Ջահակիր» ջերմապէս կը չնորհաւորէ Ընկեր Պետրոս Մուշեանը իր հասարակական գործունէութեան 60-ամեակին եւ ծննդեան 80-ամեակին ղոյդ առիթներով՝ մաղթելով իրեն քաջառողջութիւն, անսպառ կորով եւ բեղուն գործունէութիւն:

ԳԻՐԳ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ ՀԱՍԱԾ Է ՏԱՍԸ ՄԻԼԻՈՒՆ ՏՈԼԱՐԻ

Ամերիկեան «Ֆորպս» հանդէսի վերջին տուեալներով, ամերիկահայ մեծահարուստ Գիրգ Գրիգորեան այս տարի իր նիւթական կարողութիւնը հասցուցած է 10 միլիառ տոլարի եւ այժմ թիւ 19րդ մեծահարուստն է աշխարհի մէջ: Վերջին տարիներուն, մասնագէտներ պարզապէս զարմանալի կը նկատեն Գրիգորեանի վերելքը «Ֆորպս»ի աշխարհի միլիառատէրերու ամենամեայ ցանկերուն մէջ:

2003ին Գիրգ Գրիգորեան ունէր 6 միլիառ եւ 65րդ տեղը կը գրաւէր աշխարհի միլիառատէրերու ցանկին մէջ: 2004ին ան ունէր արդէն 9 միլիառ տոլար եւ կը գրաւէր 41րդ տեղը: Երկու օր առաջ հրապարակուած «Ֆորպս»ի վերջին ցանկէն յայտնի կը դառնայ որ անցեալ տարուայ ընթացքին Գիրգ Գրիգորեան յաջողած է իր կարողութիւնը աւելցնել մէկ միլիառ տոլար գումարով մը: Գիրգ Գրիգորեան իր պատկառելի տարիքին մէջ նոյնիսկ չի դադրեցներ իր աշխոյժ գործունէութիւնը գործարար աշխարհի մէջ: Վերջերս ան որոշեց ընդլայնել աշխարհի առաջատար ինքնաշարժային ընկերութեան «ՃԷնէրըլ Մոթորզ»ի արժեթուղթի իր բաժինը եւ հասաւ անոր որ այդ ընկերութեան ղեկավար մարմնէն ներս ընտրուեցաւ իր հիմնած «Թրասինտա» ընկերութեան ներկայացուցիչը:

4

Չինաստանը 1,2 միլիոն Տոլարի Անհատուց Օգնութիւն Պիտի Տրամադրէլէ Հայաստանին

Երկուշաբթի օր Հայ-չինական առեւտրա-տնտեսական յանձնաժողովի չորրորդ նիստի անցկացման նպատակով Չինաստանի մայրաքաղաք Փեքին է ժամանել Հայաստանի նախագահի աչխատակազմի ղեկավար, յանձնաժողովի համանախագահ Արտաչէս Թումանեանի գլխաւորած պատւիրակութիւնը:

Հայաստանի արտգործնախարարութեան մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան փոխանցմամբ, նիստի առաջին օրուայ աւարտին կողմերը ստորագրել են համաձայնագիր, որով Չինաստանը Հայաստանին է տրամադրելու 10 միլիոն չինական իուանի (մօտ մէկ միլիոն 120 հազար ամերիկեան տոլար) անհատոյց օգնութիւն:

Չինաստանի առեւտրի նախարարի տեղակալ Ցզինի հետ հանդիպման ժամանակ կողմերը նչել են, որ 1992 թուականից երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից յետոյ երկկողմ յարաբերութիւնները քաղաքական, տնտեսական, ռազմա-տեխնիկական, մչակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում զարգացել են վերընթաց կորագծով, ինչին նպաստել է նաեւ 1996 թուականին առեւտրի, արդիւնաբերութեան, էներգետիկայի, գիտութեան, տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան, կրթութեան եւ մչակոյթի բնագաւառներում համագործակցութեան հայ-չինական միջկառավարական յանձնաժողովի ստեղծումը եւ նրա յետագայ գործունէութիւնը:

Կողմերը միմեանց են ներկայացրել տնտեսական բարեփոխումների ընթացքը Հայաստանում եւ Չինաստանում, քննարկել երկկողմ տնտեսական համագործակցութեան յետագայ զարգացման առաջնահերթութիւնները:

ԳԱՀԻՐԷ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

. Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս/թ. Սեպտեմբերի 21-ին Գահիրէում ՀՀ դեսպանութիւն այցելեց ԵԱՀ նախագահ Մոհամմէտ Հոսնի Մուպարաքի անձնական ներկայացուցիչը եւ ՀՀ դեսպան Ռ. Կարապետեանին փոխանցեց նախագահի չնորհաւորանքները՝ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան օրուայ 14-րդ տարեդարձին առթիւ:

Նույն օրը Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնը կազմակերպել էր ընդունելութիւն:

Միջոցառմանը մասնակցեցին ԵԱՀ բարձրաստիճան պաչտօնեաներ, Գահիրում ու Ալեքսանդրայում հաւատարմագրուած դիւանագէտներ, կուսակցական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, հոգեւորականներ, մամուլի, մչակոյթի, ինչպէս նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելութեանը զուգահեռ դեսպանութեան պարտէզում կազմակերպուել էր Եգիպտոսը Հայաստանի մանուկների աչքերում» խորագիրը կրող ցուցահանդէսը, ուր ներկայացուած էին Հայաստանցի 4-ից 15 տարեկան երեխաների չուրջ երեսուն աչխատանքները: Ցուցահանդէսը մեծ հետաքրքրութիւն առաջացրեց հաւաքուածների մօտ եւ լայնօրէն լուսաբանուեց եգիպտական ՋԼՄ-ներով:

ՀՀ Անկախութեան օրուայ առթիւ Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռ. Կարապետեանը հարցազրոյց տուեց նաեւ եգիպտական Nile TV առաքանեակային հեռուստաալիքին:

Հայաստանի Ազգային տօնի կապակցութեամբ եգիպտական «Շուուպ» (*Ժողովուրդներ*) չաբաթաթերթը Սեպտեմբեր ամսուայ իր համարը նուիրել էր Հայաստանի Հանրապետութեանը:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԼԻԲԱՆԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ ԵՐԵՍՈՒՆ ՆՈՐԱԳԻՐՆԵՐ ԱՆՑԱՆ Ս.Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՇԱՐՔԵՐԸ

Երեսուն նորագիրներ մուտք գործեցին Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան չարքերը, Հայաստանի անկախութեան 14-րդ տարեդարձին զուգադիպող հանդիսութեան մը ընթացքին, որ տեղի ունեցաւ Ջորեքչաբթի, 21 Սեպտեմբեր 2005-ի երեկոյեան, Սահակեան-Լեւոն Մկրտիչեան Գոլէճի «Բերսաբէ եւ Արմէն ՃէրՃճեան» սրահին մէջ: Հանդիսութիւնը կը հովանաւորէր Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինը: Հանդիսութեան ներկայ գտնուեցան Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան ատենապետ ընկ. Տիրան Ալկինեան, Կեդրոնական Վարչութեան անդամներ՝ ընկ. Պէպօ Սիմոնեան եւ պետական երեսփոխան ընկ. Տոքթ. Եղիկ ՃէրՃճեան:

Ներկաներուն չարի գալուստ մաղթելէ ետք, «Արարատ» պաչտօնաթերթի խմբագիր ընկեր Ահարոն Շխրտըմեան ըսաւ. «Երկու կարեւոր իրադրութիւններ մեզ համախմբած են այսօր, Հայաստանի անկախութեան 14-րդ տարեդարձը, երկրորդ՝ Հնչակեան կուսակցութիւնը կ'երիտասարդանայ այսօր երեսուն նոր գաղափարի նուիրեալներով»:

Խօսքը ուղղելով նորագիրներուն՝ ընկեր Շխրտըմեան ըսաւ թէ պատահականութեան արդիւնք չէր, որ անկախութեան տարեդարձին օրուան կազմակերպուած երդման արարողութեան կնքահայրութեան համար յատկապէս հրաւիրուած էր Կեդրոնական Վարչութեան ատենապետ ընկեր Տիրան Ալկինեանը: «Ընկեր Տիրան Ալկինեանի կեանքը ամբողջութեամբ եղած է նուիրում: Եւ ի զուր չէր որ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոս վերջերս ընկեր Տիրան Ալկինեանը պարգեւատրած էր «Սուրբ Ներսէս Շնորհալի»-ի չքանչանով:

Ընկեր Տիրան Ալկինեան չնորհակալութիւն յայտնեց նորագիրներու երդման կնքահայրութեան պատիւը իրեն չնորհուելուն համար:

Հասած էր երդման ներչնչող պահը: Ընկեր Ահարոն Շխրտըմեան հրաւիրեց Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմնի ատենապետ ընկեր Յովհաննէս Ուղուրլեանը մասնակցելու երդման արարողութեան: Երեսուն երիտասարդ-երիտասարդուհիներ Հնչակեան դրօչով ուխտեցին հաւատարմօրէն ծառայել Հայկական Դատին՝ հաւատարիմ մնալով կուսակցութեան սկզբունքներուն: Նորագիրներու այս խումբը, ի յիչատակ Հայաստանի անկախութեան, կոչուեցաւ «Անկախութեան երդուեալներ»:

Երդման արարողութեան փակման խօսքը կատարեց Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմնի ատենապետ ընկեր Յովհաննէս Ուղուրլեան: Յարգելի ընկերը բարի գալուստ մաղթեց նորագիրներուն, խոստանալով միասնաբար աչխատիլ իրականացնելու կուսակցական աչխատանքը՝ ազգային ու հայրենական, բոլոր մակարդակներու վրայ: Ան չնորհաւորեց նորագիրները, որոնք անցնող ամիսներուն հետեւողականօրէն յաճախելով դաստիարակչական դասախօսութիւններու չարքի մը, այսօր կը դառնային 118-ամեայ հնչակեան ընտանիքի լիիրաւ անդամներ:

Այս ուրախ առիթով, ընկերներ Տիրան Ալկինեան, Պէպօ Սիմոնեան, Եղիկ ՃէրՃճեան եւ Յովհաննէս Ուղուրլեան միասնաբար հատեցին կարկանդակը: Հայաստանի անկախութեան նուիրուած նորագիրներու անդամակցութեան արարողութիւնը աւարտեցաւ «Ուխտի երգ»-ով: Ապա տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որուն ընթացքին ներկաները չնորհաւորեցին նորագիրները:

356 ԿՈՂՄ, 181 ԴԷՄ, 125 ՁԵՌՆՊԱՀ ԵՒՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՅՈՐԴՈՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

1

Ձափազանց խիստ ելոյթով է հանդէս եկել Յունաստանի ներկայացուցիչը: «Ձի կարելի Թուրքիայի անդամակցութեան հարցում դրական որոչում կայացնել միայն այն բանի համար, որ Թուրքիան յետոյ դառնայ դեմոկրատական երկիր: Այդ տրամաբանութեամբ մենք կարող ենք Եւրամիութեան կազմ ընդունել Իրաքը, Աֆղանիստանը, Գամպոտեան, Նիփալը, Իրանը եւ ոչ դեմոկրատական այլ երկրները», - ասել է յոյն պատգամաւորը:

Բանակցութիւններից առաջ Եւրամիութիւնն ու Թուրքիան պէտք է ընդունեն չրջանակային, այսինքն՝ նախնական համաձայնագիրը: Դրա նախագծում ասւում է, որ Անքարան պարտաւոր է մինչեւ 2006 թուականը ճանաչել Կիպրոսն ու այդ երկրի առջեւ բացել ծովային եւ օդային սահմանները, այլապէս բանակցութիւնները կ'ընդհատուեն:

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

ՓԱՅԼՈՒՆ ՅԱՋՈՂՈՒԹԵԱՄԲ ՊՍԱԿՈՒԵՑԱԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՓԱՌԱՏՕՆԸ

ՆԵՐԿԱՅ ԵՂԱՆ ԱՒԵԼԻ ՔԱՆ 10,000 ՀՈԳԻՆԵՐ

Հայաստանի անկախութեան 14րդ տարեդարձին նուիրուած մեծադոյն հանդիսութիւնը տեղի ունեցաւ Կիրակի, Սեպտեմբերի 25ին, Կլէնտէյլի Վերտուկօ բարձ ընդարձակ զբօսայգիին մէջ:

Արդարեւ, ժողովրդային իսկական փառատօնի վերածուած սոյն յիշարժան ձեռնարկը կազմակերպուած էր Նոր Սերունդ Մշակութային Միութեան, Ս.Դ.Հ.Կ. կայծ Երիտասարդացի եւ Հ.Մ.Մ.Ի Միացեալ յանձնախումբին կողմէ:

Կէսօրուան կանուխ ժամերէն սկսեալ հայրենաբաղձ ժողովուրդի բոլոր խաւերը կլէնտէյլէն եւ մերձակայ քաղաքներէն գունդ առ գունդ սկսան փութալ փառատօնի ժամադրավայրը, միասնաբար նշելու մեր պանծալի Հայրենիքի նորագոյն պատմութեան տարեդարձը: Ամէնուրեք կը տիրապետէր տօնական մթնոլորտ, երգ, նուագ, յուշանուէրներու եւ գիրքերու տաղաւարներ, հայկական եւ ամերիկեան ճաշերու եւ ըմպելիներու կրպակներ, երեխաներու յատուկ վրաններ:

Ներկաներուն մէջ կը նշմարուէին գոնկրէսի անդամ Ատամ Շիֆ, Կլէնտէյլի քաղաքապետական խորհուրդի անդամներ Ֆրէնք Գէնթիրօ, Պապ Եուսուֆեան, Արա Նաճարեան:

Ս.Դ.Հ.Կ. կեդրոնական Վարչութեան եւ չրջանի ղեկավարներ, հայ եւ օտար մամուլի եւ հեռատեսիլի ներկայացուցիչներ:

Կէսօրուան ժամը 1ին գործադրութեան դրուեցաւ օրուան պատչաճ յայտագիր մը: Հայաստանի եւ ԱՄՆի քայլերգներու ունկնդրութենէն ետք, հանդիսավար Ստեփան Յովակիմեան ջերմօրէն ողջունեց մեր փառապանծ Հայրենիքի անկախութեան 14րդ տարեդարձը, որմէ ետք ելոյթ ունեցան քաղաքապետարանի երեք անդամները ողջոյնի խօսքերով: Իսկ կազմակերպիչ յանձնախումբի ատենապետ Տոքթ. Համբիկ Սարաֆեան իր ելոյթին մէջ առաւել բարօր եւ բարգաւաճ կեանք մաղթեց մեր Հայրենի ժողովուրդին: «Քաջ Նազար» երգիծաթերթի հրատարակիչ Յովհաննէս Պալայեանը նչեց որ Հայաստանը մերն է եւ մենք ենք Հայաստանի տէրը:

Այս բոլոր ղժուարութիւնները կ'անցնին, մենք զմեզ կը գտնենք եւ հայ ժողովուրդը դարձեալ ոտքի վրայ կը կանգնի:

Գոնկրէսական Ատամ Շիֆը ներկայացուց Հայ Ամերիկեան որհուրդի ատենապետ Վազգէն ոտանեան ղրուատելով անոր տարած հայանպաստ գործունէութիւնը Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական Տան մէջ, ի մասնաւորի չեչտելով անցեալ չաբթուան արձանագրուած մեծ յաջողութիւնը արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովին մէջ, ուր երկու Հայկական Ցեղասպանութիւնը ընդունող բանաձեւեր Հայութեան ի նպաստ քուէարկուեցան: Իր ելոյթին մէջ գոնկրէսական Շիֆ չնորհաւորելով Հայութեան տօնը, խոստացաւ չարունակել պայքարը մինչեւ վերջնական յաղթանակ: Ապա այս առթիւ Հայ Ամերիկեան որհուրդը գոնկրէսական Շիֆին փոխանցեց յուչատախտակ գնահատագիր մը, որ կը դրուատէ իր հայանպաստ կեցուածքները:

Ելոյթ ունեցաւ նաեւ ծանօթ Հասարակական գործիչ՝ Շահէ Քէօրողլեան:

Փառատօնի գեղարուեստական ճոխ յայտագրին իրենց մասնակցութիւնը բերին երգիչներ Սագօ Ճ., Արմէն Ալոյեան, Աչոտ Ազարեան, Յարութիւն Յակոբեան, Աչոտ Վարդանեան, Հերոս Արմէն, Մարգարիտ Շահինեան, ինչպէս նաեւ «Էլէկանթէ» պարի համոյթն ու ցերեկոյթի խանդավառութիւնն իր գագաթնակէտին հասցնող երգիչ Անտի, որուն հայկական եւ պարսկական էսթրատային երգերուն ընկերակցեցան տասնեակ մը պարման եւ պարմանուհիներ:

Օրուան վիճակահանութեան մեծադոյն պարգեւը KIA նոր ինքնաչարժը չահեցաւ բախտաւոր հայուհի մը:

Փառատօնի յաջողութեան սատարող հոյլ մը արուեստագէտներ՝ պարգեւատրուեցան ոսկեմետալով որպէս գնահատանք իրենց օգտակար ներդրումին:

Յաջող ձեռնարկ մը, որուն համար կ'արժէ չնորհաւորել պատասխանատուներն ու յանձնախումբերու բոլոր անդամները:

ԹՂԹԱԿԻՑ

ԿԻՊՐՈՍԻ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՁՕՐԱԿՑԻ ՏՈՔԹ. ՎԱՀԱԳՆ ԱԴԱՄԵԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹԵԱՆ

Կիպրոսի խորհրդարանէն ներս Հայ ներկայացուցիչ Պետրոս Գալայճեանի մահուան հետեւանքով ստեղծուած թափուր աթոռին համար Հոկտեմբեր 9-ին տեղի պիտի ունենան առժամանակեայ ընտրութիւններ:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կիպրոսի միաւորը որդեգրած է Տոքթ. Վահագն Ադամեանի թեկնածութիւնը՝ առաջադրուած թեկնածուին հետ հանդիպելէ ու անոր տեսակէտներուն ծանօթանալէ ետք:

Տօքթ. Ադամեան յատկապէս յանձնառու եղած է Մելգոնեան կրթական հաստատութեան գոյատեւման համար մղուելիք պայքարին: Ինչպէս նաեւ խոստացած է հետապնդել կիսաքանդ հայկական հին գերեզմանատան, բռնագրաւեալ Մակարավանքի, գաղութի հայկական դիմագիծի պահպանման եւ հայ համայնքի միասնականութեան հետ առնչուող հարցերը:

«Ան ըլլալով հայ գաղութի հանրածանօթ բժիշկներէն, ինչպէս նաեւ մասնակից ու գործօն անդամ հայ կեանքի կրթական, մշակութային եւ մարզական ոլորտներուն, վստահ ենք որ, կ'արդարացնէ իր վրայ դրուած յոյսերը, կրնայ յաջողութեամբ եւ ձեռներէցութեամբ յաղթահարել առկայ եւ գալիք խոչընդոտները ու դժուարութիւնները, ինչպէս նաեւ՝ առողջ ու միասնական ոգիով դիմագրաւել մեր գաղութի առջեւ ծառացած խնդիրները», ըսուած է այս առթիւ հրապարակուած Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան յայտարարութեան մէջ, կոչ ուղղելով կուսակցական ընկերներուն եւ համակիրներուն՝ քուէարկելու յօգուտ Տօքթ. Վահագն Ադամեանի:

ՖՐԱՆՍԱ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԻ»Ն ՏՕՆԵԼՈՒ

2006-ին Ֆրանսայի մէջ պիտի տօնուի որպէս Հայկական Տարի: Ֆրանսա 2003-ին նշած էր Ալճերիոյ Տարին, 2004-ին՝ Չինաստանի Տարին եւ 2005-ին՝ Պրազիլիոյ Տարին:

Նախագահ Շիրաք ու Հայաստանի Նախագահ Քոչարեան 24 Ապրիլ 2005-ին Շաւ Ջ'Էլիզէի պալատին մէջ հանդիպում մը ունենալէ վերջ գացած էին Կոմիտասի Յուշարձանը բանալու, եւ արդէն որոշած էին Ֆրանսայի մէջ 2006 թուականը տօնել որպէս Հայկական Տարի: Այս տօնակատարութեան նպատակը պիտի ըլլար 3000 տարուան անցեալ ունեցող ժողովուրդ մը ծանօթացնել Ֆրանսացի ժողովուրդին:

Ինչպէս եղած էր միւս երկիրներու համար, Հայկական Տարիի առիթով ալ ամբողջ տարւոյն ընթացքին պիտի կազմակերպուին փառատօներ, ցուցահանդէսներ, համերգներ, բանախօսութիւններ, Էյֆէլի Աշտարակը, Յաղթանակի Կամարը, եւ այլ կարեւոր կառոյցներ պիտի լուսաւորուին հիւր երկրի դրօշակին գոյներով, Շաւ զ'Էլիզէի պողոտային ու այլ գլխաւոր պողոտաներու վրայ Ֆրանսականին կողքին Հայաստանի դրօշակները պիտի կախուին: Հայկական Տարին պիտի ղեկավարուի Լուվր Թանգարանի լիազօրներէն Տիկին Նէլլի Թարտիվիէ-Հէնրոյի կողմէ: Այս առթիւ Լուվր Թանգարանի մէջ ալ պիտի ցուցադրուին հայկական պատմական հնութիւններ:

ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԱԻ ԿԱՐՄԻ ՓԱՌԱՏՕՆԻՆ

Կարսի մէջ չորս օր շարունակ կայացաւ Կովկասեան փառատօն մը, որուն մասնակցութիւն կը բերէին Ատրպէյճան, Վրաստան, Հայաստան, Ռուսաստան ու Սլովաքիա: Փառատօնին նպատակը էր Կարս քաղաքը հոչակել որպէս Կովկասեան կեդրոն: Կարսի Քաղաքապետ Նաիֆ Ալիպէյօղլու, որ երկար տարիներէ ի վեր ճիգ կը վատնէ Կարսը վերականգնելու եւ Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը ապահովելու ուղղութեամբ, բազմաթիւ տեղական եւ օտար կազմակերպութիւններ զօրաշարժի ենթարկած էր չորս օրուան ընթացքին ամրհամար ձեռնարկներ իրականացնելու նպատակով: Վերեւ յիշուած երկիրներու պարախումբերը քաղաքի հրապարակներուն վրայ եւ մասնաւորաբար՝ Անիի աւերակներուն մէջ, ցոյցեր ըրին իրենց ազգային դրօշակները պարզելով, այնքան որ թուրք զինուորներն ալ թրքական դրօշակ պարզեցին ամենուրեք:

Հայկական խումբի կողմէ Հայաստանի դրօշակի պարգումը կարգ մը շրջանակներու բողոքին ճամբայ բացաւ, բան մը որ կազմակերպիչներու կողմէ պախարակուեցաւ: Դիտել տրուեցաւ որ այդ երկիրները հիւր են եւ պէտք է յարգուին որպէս հիւր: Կազմակերպիչները ընդգծեցին որ հայկական պարախումբը, այս տարի, բաղդատմամբ անցեալ տարուան, աւելի զգալի կերպով առարկայ դարձաւ համակրական արտայայտութիւններու:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս/թ. Նոյեմբերի 2-5-ը Երեւանում անցկացուելու է «ARMPROD-EXPO 2005» յորելինական հինգերորդ միջազգային ցուցահանդէսը:

Մասնակցութեան պայմանների եւ այլ մանրամասների համար դիմել Գահիրէում ՀՀ դեսպանութիւն:

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ, ԻՐԵՆՑ ԱՆՑԵԱԼԸ ԵՒ ՆԵՐԿԱՆ

ԳԻՏԱԺՈՂՈՎ 12-15 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2005-ԻՆ ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԷՋ

Հայկազեան Համալսարանի 50-ամեակի տօնախմբութեանց չարքին տեղի ունեցաւ վերոյիչեալ գիտաժողովը, կազմակերպութեամբ Հայկազեան Համալսարանի Հայագիտական Ամպիոնին: Գիտաժողովին մասնակցեցան 16 մասնագէտներ տասը երկիրներէ: Գիտաժողովը տեղի ունեցաւ Հայկազեան Համալսարանի չրջափակին մէջ, բարձր հովանաւորութեամբ Լիբանանի Մշակոյթի Նախարար Դոկտ. Թարէք Միթրիի, եւ ներկայութեամբ Նախարարի ներկայացուցիչ Դոկտ. ֆաուզի Աթուայի, Նախարար Ժան Օղասապեանի, երեսփոխաններ՝ Յակոբ Բագրատունիի, Եղիա Ճերեճեանի, Պէյրութի Նահանգապետին եւ հրաւիրեալ հետաքրքրուած մասնակիցներու:

Բացման արարողութիւնը տեղի ունեցաւ երկուչաբթի 12 Սեպտեմբեր 2005-ին կ.ե. ժամը 7-ին: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ կազմակերպիչ յանձնախումբի կողմէ, Հայկազեան Համալսարանի Հայագիտական ամպիոնի վարիչ Դոկտ. Արա Սանճեանը: Ան գաղափար մը տուաւ գիտաժողովի կազմակերպչական աչխատանքներու մասին եւ հրաւիրեց Հայկազեան Համալսարանի Նախագահ Վերապատուելի Դոկտ. Փոլ Հայտոցեանը իր խօսքը արտայայտելու: Յարգելի նախագահը յիչեց թէ հակառակ Լիբանանահայ գաղութի խաղացած կարեւոր դերին սփիւռքի տարածքին, անոր պատմութիւնը եւ մչակոյթը չէ սերտուած, եւ հաստատեց թէ այս առաջին քայլը, կարեւոր հանդրուան մը կը հանդիսանայ, այս նիւթին չուրջ ապագային հետաքրքրութիւն ստեղծելու: Հայկազեան Համալսարանը կարեւոր դեր մը պէտք է ունենայ այս ուղղութեամբ, եզրակացուց Դոկտ. Հայտոցեան:

Բացման հանդիսութեանց բանախօսն էր Դոկտ. Այտա Պուճիքանեանը (Մոնթրէալ) նախկին Լիբանանահայ, ան անդրադարձաւ «Հայերը Լիբանանի մէջ, փոփոխուն դերեր եւ պատկերացումներ 14-20րդ դարերուն» նիւթին չուրջ: Ան յիչեց թէ հայերու պատկերացումով, Լիբանանը կը ներկայացնէ ազատ եւ այլազան մչակոյթներու ամբողջութիւն մը, մէջբերելով Յովհաննէս Պօղոս Բ. Պապի խօսքը, թէ Լիբանանը երկիր մը ըլլալէ աւելի ան կենդանի պատգամ մըն է աչխարհին: Լիբանանը ընդունեց եղեռնէն վերանպրող հայերը եւ հայութեան կեդրոն հանդիսացաւ 1955-1975 տարիներուն, եզրակացուց բանախօսը: Բացման խօսքին յաջորդեց ընդունելութիւն մը Հայկազեան Համալսարանի Մուկար Պարտէզին մէջ եւ երեկոն չարունակուեցաւ մտերմիկ զբոյցներով:

Յաջորդող երեք օրերուն, Սեպտեմբեր 13 – 15, առաւօտեան 9-էն կ.ե. 6ը (ընդհատուած ճաչով մը), 16 մասնագէտներ, Գանատայէն, Միացեալ Նահանգներէն, Ֆրանսայէն, Արժանթինէն, Եգիպտոսէն, Սուրիայէն, Գերմանիայէն, Իտալիայէն եւ Լիբանանէն, մանրամասնօրէն սերտեցին հայ կեանքի զանազան երեսները, Լիբանանը մասնաւորաբար եւ սփիւռքը ընդհանրապէս: Նիւթերը այլազան էին քաղաքական, ընկերային, տնտեսական, երաժչտական, հրատարակչական, պատմական, Սփիւռքեան, Հայաստանեան, եւլն...

Զեկուցումներ ներկայացուցին, ներկայացման կարգով, առաջին օրը՝ Քլոտ Մութաֆեան, Հիլմար Քայզէր, Վահէ Թաչճեան, Արա Սանճեան, Շողիկ Աչըքեան եւ Այտա Պուճիքանեան: Երկրորդ օրը՝ Օհաննէս Կէօքճեան, Խաչիկ Տէր Ղուկասեան, Ռուբէն Աւչարեան, Արմէն Ուրնէչլեան, Նորա Սալմանեան եւ Ռուբինա Արթինեան: Երրորդ օրը՝ Վերժին Սվազլեան, Ասպետ Քոչիկեան, Արաքսի Խաչէրեան, Նիքոլա Միկլիորին, իսկ իբր նիստերու հովանաւորողներ իրենց նպաստը բերին Ֆարիտ էլ Խազրմ, Արտա Արսէնեան էքմէքճի ինչպէս եւ Այտա Պուճիքանեան, Քլոտ Մութաֆեան, Խաչիկ Տէր Ղուկասեան եւ Արա Սանճեան:

Զեկոյցներու ժամկէտը կէս ժամ էր իսկ կէս ժամ ալ տրամադրուած էր հարցումներու եւ քննարկման:

Նիւթերը հետեւեալներն էին, նոյնպէս ներկայացման չարքով.

«Les princess Armeniennes a la tete des etats Latin d'Orient».

«Armenians and Lebanon during the genocide of the First World War».

«L'installation definatives de refugies Armeniens au Liban: Projet et realization (de la fin des annees 1920 jusqu'aux annees 1930».

«Irradentism at the crossroads of nationalism, communism and diverging interpretations of the soviet experience».

«Հայկական պահանջատիրութիւնը եւ Լիբանանահայ գաղութը.»

«Le travail autonome: apres des Armeniens de Liban: entre la pratique d'une tradition communautaire et un concept de theories de diaspora.».

«The policy of positive neutrality of the political parties in Lebanon during the Civil War 1975-1990 : A critical study».

«The Ta'ef accord and the Armenians of Lebanon».

«Արաբի կերպարը Լիբանանահայ գրականութեան մէջ».

«La contribution de Armeniens Libanais a la view musicale au Liban de 1920 a nos jours»

«Armenian choirs of Lebanon: 1930 to 1980: a bridge between the past and the present»

«Լիբանանահայ հայրենադարձներու տարժամանակեայ եւ համաժամանակեայ մչակութային զարգացումը Հայաստանի մէջ».

«Between (Home) land and (Host) land: Lebanese Armenians and the Republic of Armenia.».

«The Armenians of Lebanon, Middle East and North Africa at the Library of Congress».

«The Lebanese system and Armenian cultural diversity between yesterday, today and tomorrow: opportunities and limits».

Գիտաժողովի զուգահեռ, ամէն օր երեկոյեան ժամը 7ին, հրապարակային դասախօսութիւններու չարք մը տեղի ունեցաւ Հայկազեան Համալսարանի Midea Centre-ին մէջ, որոնց ամէն անգամ յաջորդեցին ընդունելութիւններ եւ մտերիմ հանդիպումներ:

Երեքչաբթի 13 Սեպտեմբերին, Վահէ Թաչճեան՝ «Լիբանանի եւ չրջակայքի հայկական որբանոցներու եւ լքուած կիներու ու աղջիկներու ապաստանարանները առաջին աչխարհամարտէն ետք»: Ան իր դասախօսութեան ընթացքին քանիցս յիչեց թէ Եգիպտահայերը այն չրջանին կը կազմեն մարդասիրական օժանդակութեան ցանց մը, որը տարագիրներուն կը հայթայթէ անհրաժեչտը:

Չորեքչաբթի 14 Սեպտեմբերին, Խաչիկ Տէր Ղուկասեան՝ «Լիբանանի տեղն ու դերը Հայ Սփիւռքի զարգացման հոլովոյթին մէջ»:

Հինգչաբթի 15 Սեպտեմբերին, Նիքոլա Միլիորինօ՝ «Լիբանանի քաղաքական զարգացման հոլովոյթը ու Հայ համայնքի ռազմավարութիւնը»:

Գիտաժողովը իր աչխատանքները եզրափակեց քննութեան եւ յանձնարարութեան նիստով մը որը վարեց Դոկտ. Արա Սանճեան, Հինգչաբթի 15 Սեպտեմբեր ժամը կ.ե. 4էն 6, որուն յաջորդեց յիչատակելի օր մը, զբօսապտոյտ մը դէպի Սայտա եւ ճաչ մը Հինաւուրց քաղաքի ծովափին: 4

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 1 Հոկտեմբեր 2005, կ. ե. ժամը 7.ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, ի ներկայութեան հայ թէ օտար խուռներամ հրաւիրեալներու, տեղի ունեցաւ պսակադրութիւնը Գահիրէի սիրուած եւ յարգուած երիտասարդներէն՝

ՊՐ. ԿԱՐՕ Վ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆԻ

ԸՆԴ

ՕՐ. ՀԱՆԱՏԻ ՈՒԱԷԼ ՖԱՐԱՀԻ

խաչեղբայրութեամբ փեսին եղբօր՝ Պր. Արմէն Վարժապետեանի:

Բացառիկ գեղեցկութեամբ զարդարուած եկեղեցիին մէջ, ճեռնադրութիւնը կատարեց Եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեան, իր կողքին ունենալով Գահիրէի Հոգեւոր Հովիւ Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան եւ Հայր Ռաֆիք Կրէշ: Հարսանեկան երգեցողութիւնները կատարուեցան եկեղեցւոյ երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ հայրենի խմբավար Միհրան Ղազէլեանի: Աւարտին՝ Հայր Սուրբը շնորհաւորելով ամոլը, իր օրհնութիւնները ու մաղթանքները բաշխեց անոնց:

Գիշերը, մեծ թիւով ազգականներ, բարեկամներ ներկայ գտնուեցան ճոխ խրախճանքի մը, որ տեղի ունեցաւ «Արապելլա Սենթըր Գլապ» նորակերտ բացօդեայ շքեղ ակումբին մէջ:

Մինչ ընթրեաց, ճոխ սեղաններու շուրջ բոլորուած հրաւիրեալներուն կը սպասարկուէր խմիչք, ապա տեղի ունեցաւ պանիրներու եւ աղգաններու սպասարկութիւն: Մինչ այդ, վերէն վար իջնելով, մուտք գործեցին հարսն ու փեսան լուսափթիթ, լուսարձակներու եւ արուեստական ճերմակ մուխերու ներքեւ: Միւս կողմէ D.J. Արմէնի առաջնորդութեամբ կը նուագուէր ընտիր պարահեղանակներ: Եւ ահա, ամուսնացեալ ամոլը բացումը կը կատարէին պարահարթակին: Ապա հայ թէ օտար այլազան երգերը ներկաներուն ոտքի հանեց շուրջպարի, աւելի ջերմացնելով մթնոլորտը:

Համաթամ ընթրիքի սպասարկութեան յաջորդեց բարձրայարկ կարկանդակը կիսելու արարողութիւնը: Եւ այսպէս խրախճանքը շարունակուեցաւ մինչեւ առաւտեան ժամերը, ուր հարսնեւորները կը մեկնէին սրահէն ջերմագին մաղթանքներ ընելով ամուսնացեալ զոյգին եւ հարազատներուն:

Սիրելի փեսան, որդին, է մեր գաղութի ծանօթ արուեստագէտներէն՝ Տէր եւ Տիկին Վահէ եւ Հերմինէ Վարժապետեաններուն: Պր. Կարօն իր հայեցի ուսումը ստացած է Նուպարեան Ազգ. վարժարանին մէջ, շրջանաւարտելով երկրորդական բաժինը 1994-ին: Ապա յաճախած է «Բարձր Թեքնոլոժի» համալսարանը եւ աւարտելով, ստացած է «B. Sc. Electrical Engineering-Comminication» վկայականը: Ան նաեւ Գահիրէի Հ.Մ.Ը.Մ. Նուպարի պասքէթպոլի խումբին լաւագոյն անդամներէն է: Այժմ Պր. Կարօն արտօնատէրն է մին եւ տնօրէնն է «Սթատ» արաբերէն մազական ամսապարբերականին, նաեւ կը զբաղի նկարչութեամբ եւ տեսերիզի նկարահանութեան արուեստով:

Իսկ շնորհալի հարսը իր նախնական եւ երկրորդական ուսումը ստացած է Անարատ Յղութեան Հայ Քոյրերու վարժարանէն, ապա յաճախած է Ամերիկեան համալսարան եւ աւարտելով ստացած է «B. Arts in Pschycology» վկայականը:

Այս բարեբաստիկ առիթով խմբագրութիւնս իր խնդակցութիւնները կը յայտնէ ամուսնացեալ զոյգին, ծնողներուն՝ Տէր եւ Տիկին Վահէ Վարժապետեաններուն ու Տէր եւ Տիկին Ուաէլ Ֆարահին եւ մեծ ծնողներուն Տիկին Անահիտ Վարժապետեանին եւ Տիկին Անուշ Պալաեանին, ինչպէս նաեւ բոլոր հարազատներուն, մաթելով նորապսակ զոյգին արեւշատ եւ երջանիկ կեանք:

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ

ԾԻԾԵՌՆԱԿ

ԵՌԱՄՍԵԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

ՅԱՒԵԼՈՒԱԾ *ՋԱՀԱԿԻՐ* ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ

Ե. ՏԱՐԻ, ԹԻՒ 4 (20)

ՀՈԿՏԵՄԲԵՐ 2005

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ.-

«Ցանկ օսմանեան դասական երաժշտութեան բնագաւառին մէջ գործած հայ երաժշտահաններու ստեղծագործութիւններուն»
«Սկաւառակներու եւ խտասալիկներու ծանօթագրութիւններ Արամ Խաչատրեանի մասին (Շար. 4)»
«Հայկ Սարգիսեանի եգիպտական երգերու չորս մշակումներ լարային քառանուագի համար, Գ.-Պէնք Էլ-Շալապէյա»
«Արտաւազդ Արքեպիսկոպոս, Կոմիտաս Վարդապետ (Տակաւին թարմ յիշատակներ)»
«Ուտի Հրանդ Քէնքիւլեան»
«Երաժշտական տիպար քննախօսական մը սփիւռքի մէջ»
Ընդամէնը՝ 64 էջ

ՆՈՒԻՐԱՏՈՒԹՒՆՆԵՐ

Պր. Կարօ Վարժապետեան ընդ Օր. Հանատի Ուաէլի ամուսնութեան ուրախ առթիւ, վասն խընդակցութեան Պր. Մուչեղ Կէրիկեան կը նուիրէ.

«Արեւ»ին	20
«Յուսաբեր»ին	20
«Ջահակիր»ին	20

ԳԻՐԳ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ

2

Իսկ անցեալ շաբաթ լուրեր տարածուեցան այն մասին թէ Գիրգ Գրիգորեան կը փորձէ բաժնետոմսերու որոշ բաժին մը ստանալ գերմանական «Ֆոլքսվակէն» ընկերութեան մէջ: Այդ մտադրութիւնը կանխելու համար, գերմանական «Փորշ» ընկերութիւնը, որ մարզական ինքնաշարժներ կ'արտադրէ, որոշած է գնել «Ֆոլքսվակէն»ի բաժնետոմսերու 20 տոկոսը, որպէսզի Գրիգորեան չկարենայ հսկել «Ֆոլքսվակէն»ի վրայ:

«Ֆորպս» հակիրճ տեղեկութիւններ հաղորդելով Գրիգորեանի մասին, յատկապէս կը շեշտէ որ 88ամեայ միլիառատէրը ամէն օր թէնիս կը խաղայ:

Յատկանշական է նաեւ, որ քսան տարի առաջ միայն 14 ամերիկացի միլիառատէրներ կային, սակայն այդ թիւը ներկայիս 374ի հասած է, իսկ 400 ամենահարուստ ամերիկացիներուն ընդհանուր արժէքը 1130 միլիառ տոլար է:

ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ...

1

եւ ի պահ դրուած է հոն:

Նոյն օրը երեկոյեան, «Արամ Խաչատուրեան» մեծ համերգասրահին մէջ սարքուեցաւ հայ-իտալական բարեկամութեան օրերու բացման կալա համերգը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նուագախումբի կողմէ մեկնաբանուեցան իտալացի յայտնի յօրինողներ Ռէսպիկիի, Վէրտիի, Ռոսինիի ստեղծագործութիւններէն ընտիր նմոյշներ:

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Գրաւուած Թուական

Կիրակի 4 Դեկտեմբեր 2005

2004 - 2005 Տարեշրջանի

Շրջանաւարտներու Հանդէս

Կը խնդրուի նկատի ունենալ ու չխաչաձեւել

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԼՈՎԱԿԻԱՅԷՆ ԳՆԱԾ Է 10 ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՐԻԱՆԻՉ ԻՆՔՆԱԹԻՌ

1

Խօսելով տեխնիկայի թարմութիւնից Արթուր Աղաբեկեանն ասաց, որ այն միանչանակ մարտունակ է: «Մեր երկիրն ունի Սպառազինութեան զարգացման ծրագիր, որով առաջնորդւում ենք՝ անընդհատ համալրելով ռազմական սպառազինութիւնն ու նաեւ սպայական անձնակազմը»,- աւելացրեց փոխնախարարը: Հայաստանի բանակը հիմնականում համալրուած է Ռուսական արտադրութեան ռազմական տեխնիկայով, եւ այն համալրելու ու թարմացնելու համար պետական պիւտճէից ամէն տարի առանձին միջոցներ են տրամադրւում:

Պաշտպանութեան փոխնախարարի հաւաստմամբ, ռազմական տեխնիկայի, այդ թւում՝ նոր ինքնաթիռների ձեռքբերման գործընթացը չարունակական է լինելու:

ՀԱՅ ԹԵՐԹԸ
ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1600 ԱՄԵԱԿ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ՝

ՀՈԳԵ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ՝

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՄԲ՝

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱՐՈՒԵՍՏԻ ԿԵԴՐՈՆԻՆ

ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱՐՈՒԵՍՏԻ ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷՋ

ԿԻՐԱԿԻ 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2005-ԻՆ, ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 8:00-ԻՆ

1 էլ-Հօրրէյա Պողոտայ - Աղեքսանդրիա

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՅԱՅԱՏԱԳԻՐ

«Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ»

ՔԱՌԱՉԱՅՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՄԲ՝

ՕՐ. ԼԻՏԻԱ ԽՈՒՆԿԱՆԵԱՆԻ

ԵՐԳԵՀՈՆԱՀԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԴԱՇՆԱԿԻ

ՆՈՒԱԳԱԿՑՈՒԹԻՒՆ՝

ՏԻԱՐ ՊԱՀԵՐ ՖԱՏԷԼԻ ԵՒ ՏԻԱՐ ԿԱՐԻ ՊՕՀՃԱԼԵԱՆԻ

ԻՆՊԷՍ ՆԱԵԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ՝

ՏԻԿ. ՄԱՐԻԱ ՀԱԼԱՃԵԱՆԻ

ՍԻՐԱԼԻՐ ՀՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ

Կը յայտնենք մեր սիրելի ժողովուրդին, որ պիտի ըլլայ 2 օթոպիւսներու սպասարկութիւն՝

Կ.Վ. ժամը 7:30-ին Իպրահիմէայի «ՍԱՖՈՒԱՆԻ» ճաշարանին առջեւ

Կ.Վ. ժամը 7:45-ին «ՏԻԳՐԱՆ ԵՐԿԱԹ»ին առջեւ:

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

10 տարեկանէն վար փոքրերու մուտքը արգիլուած է:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

Ուրբաթ, 14 Հոկտեմբեր 2005 երեկոյեան ժամը 7.00-ին

ՇՆՈՐՀԱՆԴԷՍ - ԳԻՆԵՁՕՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՆ ՄԷՋ

ՏՈՔԹ. ՍՈՒՐԷՆ ՊԱՅՐԱՄԵԱՆԻ

«ՀԱՅՑ ՄԱՄՈՒԼԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ»

ՀԱՏՈՐԻՆ ԼՈՅՍ ՏԵՍՆԵԼՈՒՆ ԱՌԻԹՈՎ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ՝

ՀՈԳԵՇՆՈՐՀ Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ՝

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

Սիրալիր Հրաւէր Բոլորին

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաշտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ կրօնական ժողովի որոշումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը

21 Հոկտեմբեր 2005

18 Նոյեմբեր 2005

16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպիւսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ, ԻՐԵՆՑ ԱՆՑԵԱԼԸ ԵՒ ՆԵՐԿԱՆ...

3

Կազմակերպելով նման գիտաժողով, Հայկազեան Համալսարանի Հայագիտութեան ամպիոնը իր մասնակցութիւնը բերաւ ոչ միայն Հայկազեան Համալսաանի 50-ամեակի տօնակատարութեան չարքին, այլ նոր էջ բացաւ սփիւռքի գաղութներու պատմութեան մէջ, օրինակ հանդիսանալով այլ գաղութներու ուսումնասիրելու իրենց անցեալն ու ներկան եւ սեւեռելու իրենց նայուածքը դէպի ապագան:

Գիտաժողովի ներկայացուած զեկոյցները պիտի ամփոփուին հատորի մը մէջ, որը պիտի հրատարակուի Հայկազեան Համալսարանին կողմէ:

ԱՐԱՔՍԻ ԽԱՉԷՐԵԱՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
ՈՍԿԵԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	584.00
21 կարատ՝ կրամը		73.00
18 կարատ՝ կրամը		62.55

4, Ջողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՉԱՏԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1554 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2005 ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դիկ. عدد رقم ١٥٥٤ — الخميس ٢٠ أكتوبر ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ԳՐՈՑ ԳԻՒՏՈՎ, ՀԱՅ ԱԶԳԸ ԱՊԱՀՈՎԵՑ ԻՐ ՅԱՐԱՏԵՒՈՒԹԻՒՆԸ

Կ՚ընդունինք թէ պատմութիւնը կը կառուցուի քաղաքական ու մշակութային մեծագործութիւններով: Առաջինը արդիւնքն են պատերազմներու եւ աշխարհակալութիւններու: Թէեւ դիւանագիտական եւ ռազմական դէմքեր ու դէպքեր կ՚արձանագրուին պատմութեան վրայ, բայց չեն կրնար յաւերժացնել ազգի մը կեանքը: Հայութեան հետ ճամբայ ելլող մեծազօր ժողովուրդներ չկան այսօր, ինչպէս Բաբելացիք, Ասորեստանցիք, Մարեր եւ այլ հնագոյն ժողովուրդներ:

Մշակութային պատմութեան մէջ կան թուականներ եւ անձեր, որոնք անմահացած են ու յաւերժացուցած իրենց ցեղը: Ահա մասնաւոր յիշատակութեան արժանի է 405 տարին, երբ հայութիւնը ունեցաւ իր սեփական ԳԻՐԵՐԸ:

Հայու բնորոշող յատկութիւններէն է ՁՏՈՒՄԸ ԴԷՊԻ ԼՈՅՏ եւ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՈԳԻՆ, որ զինք մղեց կերտելու իր սեփական գիրն ու գրականութիւնը 405 թուականին:

Աշխարհ եկաւ քրիստոնէութիւնը եւ հայը որպէս լոյսի ձգտող՝ ըմբռնեց անոր արժէքը եւ զայն նկատեց իբր յաւիտենականացման ճամբան: Երբ 301 թուականին արքայական հրամանը լսուեցաւ, Հայաստանի չորս կողմերէն մարդիկ շտապեցին ու քրիստոնէական աշխարհի առաջին ցեղը դարձան. ընդունեցին Նազովրեցիին վարդապետութիւնը, որպէս պետական կրօն: Եւ քրիստոնէութիւնը իր մէկ դարու կեանքին պտուղը տուաւ, երբ հրաշագործ Սուրբ Մեսրոպի տքնաջան աշխատանքը, ներշնչման վսեմ ժամու մը երկնեց հայկական 36 տառերը:

Մեսրոպ Մաշտոց ծնած է Տարօնի Հացեկաց գիւղին մէջ եւ մահացած է 439 տարին ու թաղուած Օշականի մէջ, ուր կը մնայ ցարդ: Ան հայոց արքունիքի մէջ կ՚աշխատէր որպէս Հայոց Արքայի մասնաւոր քարտուղարը: Սակայն քրիստոնէութեան լոյսը իր սրտին աւելի խօսած ըլլալուն, լքեց այդ փայլուն ասպարէզը եւ հրաժարեցաւ աշխարհիկ կեանքէ ու դարձաւ կուսակրօն վարդապետ:

Ան տարիներ տքնաջան աշխատանք տարաւ որպէսզի հայ ազգը ունենայ էր սեփական գիրերը: Շրջագայութիւններ ըրաւ շատ մը երկիրներ եւ երկար ուսումնասիրութիւններէ ետք յաջողեցաւ յօրինել հայերէն երկաթագիր գիրերը, որ հրաշագործ բանալին եղաւ հայ գրականութեան եւ հայ մշակոյթին: Այսպիսով ան մեզի պարգեւեց հայադրոշմ տեւականութիւն եւ հոգեւոր ու մշակութային անկախութիւն, փառաւոր ծնունդ տալով հայ մատենագրութեան:

Երբ Ս. Մեսրոպ հնչեցուց ահազանգը, ղօղանջները հասան Վաղարշապատ, ուր կ՚իշխէին զոյգ մը իմաստուններ, Սահակ Պարթեւ՝ Լուսաշաւիղ Հայրապետն ու կրթասէր եւ ժողովրդասէր Վռամշապուհ Արքան: Անոնք քննեցին Մեսրոպի ստեղծագործութիւնը եւ սրտով փարեցան այդ յայտնատես Մարգարէին՝ Սուրբ Մեսրոպին:

Կրթասէր Արքան բացաւ իր գանձարանը, իսկ ժողովրդասէր Հայրապետը տրամադրեց իր հոգեւոր իշխանութեան ենթակայ բոլոր միջոցները:

Ս. Մեսրոպ պատրաստեց աշակերտներ, գործակիցներ, անշահախնդիր գործիչներ, տարածելու համար իր գիւտը: Հոգեկան նոր նուաճումներու աշխարհը բացաւ Կորիւնի, Յովսէփի, Սահակի, Ղեւոնդի, Փարպեցիի ու Եղիշէի առջեւ, հնարաւորութիւն տալով՝ որ անոնք բարձր մակարդակի ուսման տիրանան եւ նոր գրականութեան հիմը դնեն, հարստացնեն մեր մշակոյթը, զօրացնելով մեր դիմադրական ոգին: Այսպէս ան պատրաստեց երիտասարդներու հոյլ մը, որոնք տիրացած էին այդ շրջանի կենդանի լեզուներուն, ձեռնարկեցին թարգմանչական աշխատանքի, որոնց պսակը կը կազմէ Աստուածաշունչը: Օտար գիտուն աստուածաբաններ զայն կոչած են «Թագուհի Թարգմանութեանց» Աստուածաշունչի ճոխ եւ կատարեալ լեզուին համար: Այսպիսով՝ Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ եւ իրենց հետեւորդները յաջողեցան կերտել Մեծասքանչը, որ ուղղակի ժողովուրդին խօսակցական լեզուն էր: Յիշենք թէ Դ. դարուն չունէինք հայ ազգային գրականութիւն եւ դպրոցներուն մէջ կը սորվէին յունարէն կամ ասորերէն լեզուները եւ ասիկա ամենալուրջ վտանգն էր մեր ազգային գոյատեւման սպառնացող: Վերջապէս 405 թուականը եղաւ ամրակուռ յենարաններէն մին մեր գոյատեւման:

Այսպիսով նոր դարաշրջան մը կը բացուի հայոց առջեւ ու կը սկսի ծաւալիլ ու տարածուիլ հայ գիրը, հայկական դպրոցներ բացուելով: Ձեռնարկուած էր թարգմանական աշխատանքի՝ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի ղեկավարութեամբ: Ապա անոնք իրենց աշակերտներուն ուղարկեցին ժամանակի կրթական մեծ ոստանները՝ Աթէնք եւ Աղեքսանդրիա, ուր անոնք ստացան բարձր ուսում եւ գիտական մեծ պաշարով վերադարձան Հայրենիք, առաւել եւս ծաւալելու համար մտաւոր լոյսն ու գիտութիւնը մեր հայոց աշխարհին մէջ: Այսպիսով հայ եկեղեցին եւս կը ձերբազատուէր օտար կապանքներէ, ազգային հարազատ դիմագիծով: Այս առթիւ գերման գիտնական Նէյմանի կը գրէ. *«Եթէ հայերը կրցան անկախ քրիստոնեայ ազգ մնալ, ատիկա կը պարտին գլխաւորապէս ազգային լեզուի տառերու գիւտին, որով կարելի եղաւ սեփական գրականութիւն ունենալ»:*

3

ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Այսու հաճոյքն ունինք հաղորդելու, թէ Թեմիս բարեխնամ Առաջնորդ Հոգշ. Տ. Աշոտ Վարդապետ Մնացականեանի ընտրութիւնը պետականօրէն վաւերացուած է, Եգիպտոսի Հանրապետութեան Նախագահին 9 Հոկտեմբեր 2005 թուակիր թիւ 342 հրովարտակով, որ լոյս տեսած է պետական պաշտօնաթերթի 48-րդ տարուան 41-րդ թիւին մէջ, 13 Հոկտեմբեր 2005 (10 Ռամատան 1426 Հիճրի) թուականով:

Այս մասին տեղեկացուած է Ամենայն Հայոց Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

«Ջահակիր» եւ իր շրջանակը կը շնորհաւորէ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանին, մաղթելով քաջառողջութիւն եւ արեւչատութիւն, որ չարունակէ իր նպաստը բերել եգիպտահայ գաղութի ազգային կեանքի զարգացման:

ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐԵԱՆ ՊՐԻՒՔՍԷԼԻ ՄԷՋ ԿԸ ՔՆՆԱՐԿԷ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻՆ ԿԱՊՈՒԱԾ ՀԱՐՑԵՐ

Պրիւքսէլ կատարելիք այցելութեան ընթացքին, Հայաստանի նախագահ Ռոպերթ Քոչարեան Եւրոպական Միութեան միասնական պաշտպանութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով ներկայացուցիչ Խաւիէ Սոլանայի հետ պիտի քննարկէ Հայաստանի սահմանադրական փոփոխութիւններու հանրաքուէին հետ կապուած հարցեր:

Այս առիթով Սոլանայի մամլոյ քարտուղար Քրիսթինա Կալաչ նշեց, որ՝ «Եւրոպական Միութիւնը մտադիր է խորացնել յարաբերութիւնները Հարաւային Կովկասի անմիջական դրացիներուն, այլեւ՝ չրջանի այլ երկիրներուն, ներառեալ՝ Ռուսիոյ եւ Հայաստանի յարաբերութիւններուն մասին», ըսաւ Կալաչ:

«Մեզ նաեւ կը հետաքրքրէ նախագահ Քոչարեանի կարծիքը ո՛չ միայն Հարաւային Կովկասի անմիջական դրացիներուն, այլեւ՝ չրջանի այլ երկիրներուն, ներառեալ՝ Ռուսիոյ եւ Հայաստանի յարաբերութիւններուն մասին», ըսաւ Կալաչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ՝ ԱԻՍՏՐԱԼԻՈՅ ՄԷՋ

9 Հոկտեմբերին, պաշտօնական այցելութեամբ Աւստրալիա մեկնեցաւ Հայաստանի Արտաքին Նախարար Վարդան Ոսկանեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Նախարարը 10 Հոկտեմբերին Քանպէրայի մէջ հանդիպում մը ունեցաւ աւստրալացի իր պաշտօնակցին հետ:

Նախարար Ոսկանեան ներկայացուց Լարաբաղի հակամարտութեան լուծման ներկայ վիճակը եւ Հայաստանի յարաբերութիւնները դրացի պետութիւններու հետ: Զրուցակիցները երկուստեք կարեւորութիւն ընծայեցին աւստրալահայ համայնքի դերին՝ երկու երկիրներու միջեւ յարաբերութիւնները սերտացնելու եւ առեւտրա-տնտեսական կապերը աշխուժացնելու գործին մէջ: Հանդիպման վերջաւորութեան, Նախարար Ոսկանեան իր պաշտօնակիցը Հայաստան հրաւիրեց:

Վարդան Ոսկանեան հանդիպումներ ունեցաւ նաեւ Աւստրալիոյ այլ անձերու հետ:

Այցելութեան շրջագծով, Նախարար Ոսկանեան հանդիպում մը ունեցաւ նաեւ Աւստրալիոյ հայ համայնքային կառոյցներու ղեկավարներուն հետ՝ թեմի Առաջնորդ Աղան Արք. Պալիոզեանի գլխաւորութեամբ: Նախարարը ներկայ գտնուեցաւ Սիտնիի Ս. Յարութիւն եկեղեցւոյ մէջ մատուցուած Ս. Պատարագին, այցելեց Հայկական համայնքային կեդրոն, ուր հանդէս եկաւ ելոյթով մը, ինչպէս նաեւ գրոյցներ ունեցաւ հայ-աւստրալիական առեւտուրի պալատի եւ Աւստրալիոյ հայկական լրատուամիջոցներու ներկայացուցիչներու հետ:

2006 ԹՈՒԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԿԸ ԿԱԶՄԷ 1 ՄԻԼԻԱՐ 285 ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐ

2006 թուականին Հայաստանի արտաքին պարտքը կազմելու է 1 միլիար 285 միլիոն տոլար. այն 50 միլիոնով կը գերազանցի այս տարուայ ցուցանիշը: Ի դէպ, պարտքում հաշուարկուած չէ այն գումարը, որը Հայաստանը պարտք է միջազգային կազմակերպութիւններին անդամակցութեան համար: Այդ պարտքը 2006-ին կազմելու է 9 մլն. տոլար:

Այս առումով յատկանշականն այն է, որ այսօր ԱԺ-ում չատերն առաջին անգամ իմացան, որ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեանն ունեցած 36 հազար տոլարի պարտքը իրականում կարող է աւելի չատ լինել, քանի որ 20 օր առաջ որոշում է կայացուել այդ կազմակերպութեան անդամավճարներն այսուհետ հաշուարկել եւրոյով, ինչի պատճառով էլ անդամավճարը թանկացել է:

ԱԺ ժամանակաւոր յանձնաժողովներում այսօր քննարկւում էր Արտաքին գործերի նախարարութեանը յաջորդ տարուայ պետ-պիտճէից յատկացուող ֆինանսաւորումը:

Հաշուի առնելով այն հանգամանքը, որ եւրո-տոլար տատանումների պատճառով հայ դիւանագէտներն ունեցել են աշխատավարձի անկում եւ թերֆինանսաւորում, որոշուել է, որ 2006-ից դիւանագէտների աշխատավարձը կը բարձրանայ 40%-ով:

ԹՈՒՐՔԻԱ

Հրանդ Տինքը Կը Բողոքարկէ Դատարանի Վճիռը. «Եթէ Այս Մեղադրանքները Չհանուեն Իմ Վրայից, Ես Կը Հեռանամ Թուրքիայից»

Սթամպոլում լոյս տեսնող «Ակոս» հայկական թերթի խմբագիր Հրանդ Տինքը դատարանի վճռով «Թուրքերի ազգային ինքնութիւնը վիրաւորելու համար» դատապարտուել է վեց ամսուայ ազատազրկման:

Միաժամանակ, նկատի առնելով դատավարութեան ընթացքում ամբաստանեալի օրինակելի պահուածքը՝ դատարանը պատիժը յետաձգել է: Այս մասին հաղորդում է Սթամպոլի «Մարմարա» օրաթերթը՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստալիքի տեղեկատուութիւնը:

«Ասոչիէյթըդ փրէս» գործակալութեան հաղորդագրութեան համաձայն, պայմանական ազատազրկումը նշանակում է, որ «Հայազգի լրագրողը չի ազատազրկուի, եթէ չկրկնի արածը»: Անցած տարեսկզբին տպագրուած յօդուածում Տինքը դիմել էր հայերին՝ յորդորելով նրանց «Հրաժարուել թուրքերի հանդէպ թշնամութիւնից, որը թունաւորում է ձեր արիւնը»:

«Ակոս»-ի խմբագիր կարին Կարաքաչլիի կարծիքով, դատարանը համաթեքստից դուրս է մեկնաբանել այս բառերը՝ եզրակացնելով, թէ թուրքական արիւնը, Տինքի կարծիքով, թունաւոր է:

«Ազատութիւն» ռատիոկայանի հետ հարցազրոյցում Հրանդ Տինքը լիովին մերժել է մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական: Նա յայտնել է, որ բողոքարկելու է վճիռը Գերագոյն դատարանում, իսկ եթէ մեղադրանքը ուժի մէջ մնայ՝ դիմելու է Մարդու իրաւունքների Եւրոպական դատարան:

«Եթէ այս մեղադրանքները չհանուեն իմ վրայից, ես կը հեռանամ Թուրքիայից, որտեղ ապրել եմ ողջ կեանքս»,- յայտարարել է Տինքը:

ՔՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԴԱՌՁԱՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԵՐԹԱՓՈԽԸ

Հոկտեմբերի 19-ի առաւօտեան Երեւանի Մայրաքաղաքային գնդում կայացաւ Քոսովոյից վերադարձող հայ խաղաղապահների 3-րդ հերթափոխի դիմաւորման, ինչպէս նաեւ Քոսովոյ մեկնող 4-րդ հերթափոխի ճանապարհման հանդիսաւոր արարողութիւնները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է 260.000 ԶԲՕՍԱՇՐՋԻԿ

Բայց Ունի 500.000-ի Հնարաւորութիւն

Այս կիսամեակին Հայաստան այցելած 108.517 մարդուց միայն 20.474-ն է իջեւանել մեր հիւրանոցներում, մնացածը գերադասել են ընկեր-բարեկամների բնակարանները կամ վարձու սենեակները: Այս փաստը Հայաստանում թուրիզմով զբաղուող կազմակերպութիւնների ներկայացուցիչների համար մտահոգիչ է: Ըստ ազգային վիճակագրական ծառայութեան՝ զբօսաշրջիկների 32.7 տոկոսն ԱՊՀ երկրներից է, 28-ը՝ Եւրոմիութեան, 19.5 տոկոսը՝ ԱՄՆ-ից: Դեռ դժուար է զատել՝ ով է զբօսաշրջիկ, ով՝ հայաստանցի, որ արտերկրում է ապրում եւ վերադարձել է Հայաստան կարճ ժամանակով:

«Ֆըրսթ Թրավըլ» կազմակերպութեան ղեկավար կարէն Անդրէասեանի գնահատմամբ՝ Հայաստանում ոլորտի ներդրումների անհրաժեշտութիւն կայ Երեւանից դուրս՝ ամէն մի վայրում: Ինչ վերաբերում է օլիգարխներին ոլորտ բերելուն եւ նրանց աջակցութիւնը ստանալուն, Պրն. Անդրէասեանն ասաց. «Օլիգարխներին բան չենք ասում, հակառակ դէպքում սա էլ կը դառնայ մոնոպոլիա»:

Պատասխանատուները հաւաստիացնում էին, որ 2-3-րդ կուրսի իւրաքանչիւր ուսանող, որ ունի համակարգչի, օտար լեզուների, թուրիզմի վերաբերեալ միջին գիտելիքներ, Հայաստանում աշխատանք կը գտնի: «Ոլորտում քիչ թէ չատ կարգին մասնագէտներին անգիր գիտենք», վստահեցրեց «Ռոմէա» կազմակերպութեան ղեկավար Ռուբէն Գրիգորեանը:

Ըստ Միջազգային կազմակերպութիւնների՝ համապատասխան ենթակառուցուածքների ստեղծման դէպքում Հայաստանն ի վիճակի է տարեկան 500.000 զբօսաշրջիկ ընդունել: Այսօր տարեկան 260.000 զբօսաշրջիկ է այցելում Հայաստան՝ ներուժի գրեթէ կէսը: Հայաստանում զբօսաշրջութեամբ զբաղուող կազմակերպութիւններն ասում են, թէ մտահոգուած են խնդրով: Մնում է յուսալ, որ մտահոգութիւնը ցանկալի արդիւնքներ կու տայ:

ԿԻՊՐՈՍ

ԿԻՊՐԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՈՒՆԻ ՆՈՐ ՀԱՅ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ ՎԱՀԱԳՆ ԱԴԱՄԵԱՆ

Հոկտեմբերի 7-ին Կիպրոսի խորհրդարանում հայ ներկայացուցչի թափուր տեղի ընտրութիւններում յաղթել է Վահագն Ադամեանը:

Ադամեանը նշել է, որ կը գործի որպէս Կիպրոսի Հանրապետութեան հայ համայնքի բոլոր 3000 անդամների ներկայացուցիչ եւ կը պայքարի նախընտրական իր յայտարարութիւններին հասնելու համար, որոնք հիմնականում ուղղուած են Մելգոնեան կրթահամալիրը պահպանելուն:

«Մեր հայ համայնքի առաւել կարեւոր խնդիրներից են Մելգոնեան վարժարանը եւ մեր պատմական ու կրօնական յուշարձանները, որոնք 1974 թ.-ից գտնուում են թուրքական գրաւման տակ եւ վատագոյն պայմաններում են», իր յաղթանակից յետոյ նշել է Վահագն Ադամեանը:

Նա կոչ է արել հայ համայնքին միանալ իրեն՝ համայնքի կարեւոր խնդիրները լուծելու համար: Ադամեանը նշել է նաեւ, որ պատրաստւում է մասնակցել յաջորդ տարուայ Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին՝ ամբողջ 5 տարուայ համար:

Նիկոսիայում, Լառնակայում եւ Լիմասոլում Նարեկ հայկական տարրական դպրոցների հոգաբարձութեան ղեկավար Ադամեանն արդէն իսկ հանդիպումներ է ունեցել կիպրոսի մի շարք քաղաքական կուսակցութիւնների առաջնորդների հետ եւ իր պաշտօնական լիազօրութիւններին կ'անցնի Հինգշաբթի օրուանից: «Ինչպէս արդէն յայտարարել եմ, կը հանդիպեմ նաեւ մեր եկեղեցու եւ քաղաքական կուսակցութիւնների հետ, քանի որ կարծում եմ, որ մեր առօրեայ կեանքը կեդրոնացած է եկեղեցու եւ դպրոցի չուրջը: Ես ջանք չեմ խնայի Մելգոնեան վարժարանի հարցում յաջողութեան հասնելու համար»:

48-ամեայ Ադամեանը Մելգոնեան վարժարանի սան է, ապա ծառայել է կառավարման խորհրդում:

Համաձայն ընտրութիւնների արդիւնքների՝ գրանցուել է 1928 ընտրող, 1538-ը մասնակցել է քուէարկութեանը: 1478 վաւեր քուէներից Ադամեանը ստացել է 769 կամ 52 տոկոս՝ այդ կերպ յաջորդելով վերջերս մահացած Պետրոս Գալայճեանին:

Վահագն Ադամեանի թեկնածութիւնը պաշտպանում են ՀԲԸՄ Նիկոսիայի, Լառնակայի եւ Լիմասոլի ակումբները, Ռամկավար ազատական կուսակցութիւնը, Հնչակեան կուսակցութեան «Նոր Սերունդ» մշակութային միութիւնը, Մելգոնեան շրջանաւարտների ընկերակցութիւնը եւ այլն: Թեկնածուներ Անդրանիկ Աչճեանը եւ Բարսեղ Զարդարեանը ստացել են համապատասխանաբար 649 եւ 60 ձայն, երբ Աչճեանին պաշտպանում էր Դաշնակցութիւնը, իսկ Զարդարեանին աջակցում էր միայն իր ընտանիքը:

«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ» ՏԻ ՎԻ ՏԻ-Ն ԱՐԺԱՆԱՑԱԻ ՄԵԾ ՊԱՐԳԵՒԻ

Տեղեկատուական հասարակութեան համաշխարհային գագաթաժողովի (ՏՀՀԳ) շրջագծով, երէկ յայտարարուեցաւ էլեկտրոնային բովանդակութեան լաւագոյն կայքէջերու անունները: Այսպէս ՏՀՀԳի կողմէ 2005ի լաւագոյն մշակութային Սի Տի-Տի Վի Տի-ն հռչակուեցաւ Հայաստանի «Այ Թի Էյ» ընկերութեան «Արամ Խաչատրեան. կեանքը եւ ստեղծագործութիւնը» Սի Տի-Տի Վի Տի-ն: Իսկ «Հայոց Մեծ Եղեռն, 1915-1923» սկաւառակը ընդգրկուեցաւ աշխարհի լաւագոյն կայքէջերու եւ Սի Տի-Տի Վի Տիներու տասնեակին մէջ՝ արժանանալով «էլ.-կրթութիւն» անուանակարգի յատուկ վկայագրին:

Նշենք որ Հայաստան երկրորդ անգամ ըլլալով կ'արժանանայ համաշխարհային գագաթաժողովի մրցանակին: 2003ին ՏՀՀԳի «էլ.-գիտութիւն» անուանակարգին մէջ յաղթող հռչակուած էր Երեւանի բնագիտութեան հիմնարկի Տիեզերական ճառագայթներու հետազօտութիւններու կեդրոնի արեւային եղանակի մասին տեղեկութիւններ հաղորդող կայքէջը:

Յայտնենք նաեւ որ հայաստանեան երկու գործեր ալ տեղ գրաւեցին աշխարհի լաւագոյն գործերու տասնեակին մէջ:

Մրցանակակիր հայկական երկու աշխատանքներու պարգեւները պիտի յանձնուին ՏՀՀԳի այս տարուան համաժողովի մրցանակաբաշխութեան ընթացքին, 16-18 Նոյեմբեր 2005-ին:

Ընդհանուր առմամբ մրցումին ներկայացուած էին 800 գործեր, աշխարհի 168 երկիրներէն: Ընդ որում, մրցումի ութ անուանակարգերէն իւրաքանչիւրին մէջ յաղթող հռչակուած են հինգ կայքէջեր:

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԸ ԳԱՀԻՐԷԻ ՌԱՏԻՈԿԱՅԱՆԷՆ

Գահիրէի ռատիոկայանի՝ հայկական ժամի պատասխանատուներէն կը տեղեկանանք, թէ այսուհետեւ հայկական մէկ ժամուայ յայտագիրը ամէն օր պիտի հաղորդուի առաւօտեան ժամը 11-էն 12, փոխան յետմիջօրէին ժամը 4-էն 5-ի:

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԸ ՀԱՄԵՍՏ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԸ ՆՇՈՒԻ

Երկու տարի է, ինչ Հոկտեմբեր 14-ին նչում ենք հայ մամուլի օրը, որը պայմանաւորւում է Հնդկաստանի Մատրաս քաղաքում 1794թ. առաջին պարբերականի՝ «Ազդարարի» լոյս ընծայման հետ: Անցեալ տարի մեծ չուքով է նչուել այս օրը, իսկ այս տարի, ինչպէս ժուռնալիստների միութեան նախագահն է ասում, համեստ միջոցներով իրենց չուքի տակ են նչում:

Այսօր այդ առթիւ ժուռնալիստների տանը «Ազդարար» մրցանակաբաշխութեան արարողութիւնն էր: 2005թ. «Ազդարար» մրցանակներ յանձնուեցին հետեւեալ անուանակարգերը՝ պարբերական մամուլ, մարզային, քաղաքային մամուլ, հեռուստատեսութիւն, ռատիօ եւ ֆոթոլրագրութիւն: Ժիւրիի կազմում 5 հոգի էին, բոլորն էլ «Ոսկէ գրիչի» դափնեկիրներ էին:

Մրցանակները չնորհուեց «Ավանգարդ» թերթի գլխաւոր խմբագիր Ճուլիէթթա Մարտիրոսեանին, Սպիտակի «Լուսարձակ» թերթի գլխաւոր խմբագիր Ֆահրատ Ափուջանեանին, Հանրային Հեռուստատեսութեան «Կարօտ» ստեղծագործական խմբի ղեկավար, «Կարօտ» հաղորդաշարի համար Մանուկ Մուրադեանին, Հանրային ռատիոյի խմբագիր, «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարի համար Գոհար Մարտիկեանին եւ «Գոլոս Արմենի»ի թերթի ֆոթոլրագրող Արցախի հերոսամարտի լուսանկարչական վաւերագրութիւնը ստեղծելու համար Յակոբ Պէրպէրեանին:

Ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գէորգեանը լրագրողներին չնորհաւորեց տօնի կապակցութեամբ եւ մաղթեց բեղմնաւոր գրիչ եւ ազնիւ լրագրութիւն: Ի դէպ, մրցանակաբաշխութեանը մասնակցում էր նաեւ կեդրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարեանը:

ԼՂՀ-Ի ՄԷՋ ԿԸ ԿԱՅԱՆԱՅ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ

2005թ. Հոկտեմբերի 18-27 Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում կը կայանայ մարդահամար: Այն առաջինը կը լինի անկախ Հանրապետութեան պատմութեան մեջ:

Առաջին մարդահամարը Ղարաբաղում անցկացուել է 1926թ. Համաձայն որի՝ ինքնավար մարզում ապրում էր 125, 3 հազար մարդ - 111, 7 հազար հայ եւ 12,6 հազար ատրպէյճանցի:

1989 թուին Ղարաբաղում ապրում էր 189, 1 հազար մարդ, որից 145,5 հազարը հայ, եւ 40,7-ը՝ ատրպէյճանցի:

Այսօր, վիճակագրութեան համաձայն, Ղարաբաղում ապրում է 144, 6 հազար մարդ:

Այս մասին մեզ տեղեկացնում է karabakh-online.com- ը:

ԳԱՀԻՐԷ

ՇՆՈՐՀԱՆԴԷՍ - ԳԻՆԵՁՕՆ «ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ» ՀԱՏՈՐԻՆ ԼՈՅՍ ՏԵՍՆԵԼՈՒՆ ԱՌԻԹՈՎ

Ուրբաթ 14 Հոկտեմբեր 2005-ի երեկոյեան, Գահիրէի Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ, տեղի ունեցաւ Շնորհանդէս-Գինեձօն, Տոքթ. Սուրէն Պայրամեանի ուսումնասիրած «Հայ Մամուլը Եգիպտոսի Մէջ» հատորին լոյս տեսնելուն առիթով, որուն կը հովանաւորէր Առաջնորդ Եգիպտոսի Հայոց Թեմի՝ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեան, կազմակերպութեամբ Գահիրէի Ազգային Իչխանութեան:

Տոքթ. Ս. Պայրամեան

Ներկայ էին Եգիպտահայ Հոգեւոր Պետեր՝ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեան եւ Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդ Գերաչնորհ Տ. Գրիգոր Օգոստինոս Եպիսկոպոս Գուսան, Եգիպտոսի մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան, Գահիրէի Հոգեւոր Հովիւ Տ. Զենոն ՔՀնյ. Բարսեղեան, Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Պատկ. Թեմական ժողովի ատենապետներ Տեարք՝ Անդրանիկ Մեսրոպեան եւ Լեւոն Գաղթացեան, Գահիրէի Պատ. Քաղաքական ժողովի ատենապետ Տիար Պերճ Թէրզեան, Թեմական ժողովի անդամներ, մարզական, մշակութային եւ բարեսիրական Միութիւններու ատենապետներ եւ վարչականներ, Հայ մամուլի խմբագիրներ, Ազգային վարժարաններու տնօրէններ եւ Հայ Հասարակութիւն մը:

Շնորհանդէսը սկսաւ Տիար Պերճ Թէրզեանի խօսքով, ուր ան ընդգծեց, թէ քանի մը Հանգամանքներ նկատի ունենալով Քաղաքական ժողովը որոշեց կայացնել սոյն Հանդէսը, որոնք են՝

Ա) Այս տարի կը զուգադիպի Եգիպտոսի մէջ հրատարակուած առաջին Հայ մամուլի 140-ամեակին, («Արմաւենի» 1865-ին):

Բ) Այս տարի կը նչուի Հայ գիրերու 1600-ամեակը եւ Հայ մամուլը մեծ ղեր ունեցած է Հայ գիրերու պահպանման:

Գ) Նկատի ունենալով որ սոյն հատորը հրատարակուած է Հ.Բ.Ը.Միութեան «Սաթենիկ Զագըր Հիմնադրամ»ի մեկենասութեամբ, որ հինգ տարիներու ընթացքին Հիմնադրամը հրատարակած է աւելի քան 60 գիրքեր, առանց որեւէ խտրականութեան, ինչ որ ցոյց կուտայ զաղութէն ներս տիրող միասնական եւ համագործակցական ոգին:

Դ) Զորրորդ եւ կարեւոր Հանգամանքը որ նկատի ունեցանք, յարեց Պր. Թէրզեան, այն է թէ սոյն գիրքին աշխատասիրութիւնը կատարած է Համայնքէս ներս երկարամեայ ազգային գործիչ, մտաւորական եւ այժմու Պատկ. Թեմական ժողովի ատենադպիր Տոքթ. Սուրէն Պայրամեանի Հանգամանքն է:

Վերջապէս ղրուատելով գիրքին բովանդակութիւնը փակեց իր խօսքը: Որմէ ետք խօսք առնելու հրաւիրուեցաւ Տոքթ. Ս. Պայրամեան:

Յարգելի Հեղինակը պատմեց քանի մը հետաքրքրական դրուագներ, թէ ինչ դժուարութիւններ գտած է սոյն գործը լոյս ընծայելու Համար: Ան յայտնեց թէ զաղութէն ներս չատ մը ազգայիններ իրենց բաժինը բերին եւ նոյնպէս՝ Հայրենիքի թէ Սփիւռքի մէջ եւ չատ մը Հաստատութիւններ ու անձեր սատար Հանդիսացան այս առընչութեամբ: Առիթէն օգտուելով ան իր չնորհակալութիւնները յայտնեց բոլորին, յատկապէս իր երախտագիտութիւնը յայտնեց Հ.Բ.Ը.Միութեան, «Ս. Ճ. Զագըր Հիմնադրամ»ի վարչութեան: Ապա տեղեկացուց թէ բոլոր այն ազգայինները որոնք կը փափաքին սոյն գիրքէն օրինակ մը ունենալ, սիրով պատրաստ է տրամադրելու: Որմէ ետք եզրակացուց իր խօսքը, ընդգծելով. «Յոյսով եմ որ նոր սերունդը որ ներկայիս չատ հետաքրքրուած չէ Հայ գրականութեամբ, մօտ ապագային աւելի պիտի չահագրգռուի Հայ մամուլով, Հայ գիրով ու գրականութեամբ»:

Կրկին խօսք առնելով, Պր. Թէրզեան յիչեց թէ 1994-ին Գահիրէի մէջ երբ տեղի ունեցաւ Հայ մամուլի 200-ամեակի առիթով չքեղ ցուցահանդէս մը, մեծապէս օգտակար Հանդիսացաւ իր ունեցած հսկայ հաւաքածոյով Տոքթ. Պայրամեան:

Հուսկ ուրեմն, փակման խօսքով ելոյթ ունեցաւ Առաջնորդ Հայր Սուրբը: Ան յիչեց թէ ամէն անգամ որ կը Հանդիպէր Տոքթորին, կը հետաքրքրուէր գիրքին բծախնդիր աշխատանքով, որ կը տանէր ան: Ապա յարեց թէ, Հայկական առածը կ'ըսէ «Տաչուած քարը գետին չի մնար», այսինքն միչտ գնահատող պիտի ըլլայ այս յատուկ գործը, որ կատարեց Տոքթ. Պայրամեան, որուն վստահ ենք թէ իր մասնակցութիւնը բերած է նաեւ իր ազնիւ Տիկինը: (*Այստեղ տեղեկացնենք թէ հեղինակը սոյն գիրքը ձօնած է իր կնոջ՝ Տիկին Սոնիայի*) «Ջ.»)

Հայր Սուրբը նաեւ յայտնեց թէ, եթէ ապագային որեւէ մէկը փափաքի նոր ուսումնասիրութիւն մը ընել Հայ մամուլի մասին, այս գիրքին պիտի դիմէ, որ չատ օգտակար պիտի ըլլայ անոր վստահաբար: Ապա փակեց իր խօսքը չնորհակալելով հեղինակը եւ մաղթեց ուժ ու կարողութիւն, որ Յարգելի Տոքթորը ուրիչ ուսումնասիրութիւններ եւս կատարէ մօտ ապագային:

Ապա յաջորդեց գինեձօնի արարողութիւնը, ուր Հայր Սուրբը գինիով սրսկեց գիրքը: Որուն յաջորդեց գինիի եւ ուտելիքներու սպասարկութիւն, պատրաստութեամբ եւ հիւրասիրութեամբ եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան անդամուհիներուն:

Խմբագրութիւնս ջերմօրէն կը չնորհաւորէ Տոքթ. Սուրէն Պայրամեանին, այս յոյժ կարեւոր եւ բծախնդիր աշխատանքին համար, մաղթելով առողջութիւն, կորով եւ նորանոր յաջողութիւններ:

Նոյնպէս կը չնորհաւորենք Ազգային Իչխանութիւնը որ կազմակերպեց սոյն չնորհանդէսը եւ բոլոր անոնց, որոնք սատար Հանդիսացան սոյն ձեռնարկի յաջողութեան:

Ա. Մ.

ԼԻԲԱՆԱՆ

«ՏԽՐՈՒՆԻ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Ս.Դ.Հ.Կ. «Տխրունի» Ուսանողական Երիտասարդական Միութիւնը հիմնուեցաւ 1952 թուին, Պէյրութի մէջ, որպէսզի չարունակէ մեծ ուսուցիչ Սարգիս Տխրունիի կիսատ ձգած հայրենասիրական գործը:

Ճիշդ է որ Տխրունին նահատակուեցաւ, սակայն Տխրունիի ոգին տակաւին վառ է հնչակեան երիտասարդին մէջ:

Վերահաստատելու համար իրենց հաւատարմութիւնը Մայր Կուսակցութեան եւ Մեծ Ուսուցիչին նկատմամբ՝ 26 Օգոստոս 2005-ին, աւելի քան 40 տխրունիականներ բարձրացան Լեռնալիբանանի Աչքութ գիւղը, ուր տեղի ունեցաւ Տ.Ո.Ե.Մ.-ի տարեկան բանակումը:

Աչքութի մէջ տխրունիականները լարեցին վրաններ եւ բարձրացուցին Լիբանանի, Հայաստանի եւ Հնչակեան կուսակցութեան դրօշները: Բանակումը արդէն ստացած էր սեմինարի բնոյթ: Տ.Ո.Ե.Մ. ուսանողական դիւանի պատրաստութեամբ տեղի ունեցաւ դասընթացքներու չարք մը:

Երիտասարդներուն համար հաճելի անակնկալ մըն էր գերմանաբնակ հայերու այցելութիւնը բանակավայր: Անոնք վերջերս Պրեմընի կեդրոնական զբօսավայրերէն մէկուն մէջ կանգնած էին Մեծ Եղեռնի նուիրուած խաչքար մը:

Բանակավայր ժամանեցին նաեւ Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմնի անդամները, ընկերակցութեամբ պետական երեսփոխան Ընկ. Տոքթ. Եղիկ ՃԷրէճեանի: Ընկ. Յակոբ ԿԷրկէրեան, որ սեմինարի գլխաւոր բանախօսն էր, տխրունիականներուն առջեւ բացայայտեց կուսակցութեան նպատակները եւ հնչակեանի պարտականութիւնները:

Հասնելով 21-րդ դար, ընկերը վստահեցուց թէ Փարամազներու եւ Տխրունիներու անմար բոցը տակաւին կը բոցավառէ հնչակեան երիտասարդին սիրտն ու միտքը:

Ապա Ընկ. Եղիկ ՃԷրէճեան փոխանցեց իր սրտի խօսքը՝ բարձր գնահատելով Տ.Ո.Ե. Միութեան աչխոյժ գործունէութիւնը:

Բանակումի ընթացքին նաեւ տեղի ունեցան հաւաքական խաղեր եւ խարոյկի չուրջ հաւաքոյթներ, որոնց ընթացքին բոլորը երգեցին ազգային – յեղափոխական երգեր, հաճելի մթնոլորտ մը ստեղծելով բանակավայրէն ներս:

Սեմինարի աւարտին տեղի ունեցաւ քննութիւն, ուր մասնակիցներուն հարցուեցաւ սեմինարի ընթացքին արծարծուած նիւթերու չուրջ հարցումներ:

Տխրունիականները վերադարձան ակումբ՝ ուխտելով չարունակել մեծ ուսուցիչ Սարգիս Տխրունիի գործը:

«Համչենը Եւ Համչենահայերը» Թեմայով Գիտաժողով՝ Սոչիի Մէջ

Հոկտեմբերի 13-ին Սոչիում իր աչխատանքներն է սկսել «Համչենը եւ համչենահայերը» գիտաժողովը, որին մասնակցելու համար Սոչիում են ժամանել գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանի Դաչնութիւնից, ԱՄՆ-ից եւ Իրանից:

Ինչպէս հաղորդում է «Երկիր միտիա» հեռուստա-ընկերութիւնը, Սոչիում այսօր բնակւում է 160 հազար հայ: Նրանցից աւելի քան 100 հազարը համչենահայեր են, որոնք պահպանել են իրենց մչակոյթը:

Գիտաժողովի ժամանակ ներկայացուել են զեկոյցներ Համչենի եւ համչենահայերի պատմութեան, մչակոյթի եւ այսօրուայ իրավիճակի վերաբերեալ: Մասնակիցներն այցելել են նաեւ հայկական դպրոց, որտեղ սովորում է չուրջ 400 աչակերտ:

Գիտաժողովի երկրորդ նիստում ներկայացուել են «Համչենի պատմագիտական ակնարկ», «Պոնտոսը եւ Հայաստանը», «Պոնտահայութեան ցեղասպանութիւնը» եւ «Աբխազահայերը 21-րդ դարի սահմանագծին» զեկոյցները: Այսօր գիտաժողովի ժամանակ ներկայացուելու է 10 զեկոյց: Գիտաժողովի աչխատանքները չարունակուեցան մինչեւ Հոկտեմբերի 19-ը:

1 ՀԱՅ ԳՐՈՑ ԳԻՒՏՈՎ, ՀԱՅ ԱԶԳԸ ԱՊԱՀՈՎԵՑ ԻՐ ՅԱՐԱՏԵՒՈՒԹԻՒՆԸ

Վերջապէս չի մոռնանք որ 405-460 թուականները դարձան մեր գրականութեան համար Ոսկեդար: Այս տարի համայն հայութիւնը՝ Հայրենիքի թէ Սփիւռքի մէջ կը տօնէ այդ հրաշագործ ստեղծագործութեան 1600 տարին: Այսպէս, տարին անգամ մը, Հոկտեմբեր ամսուայ մէջ, կ՚ոգեկոչենք յիշատակը մեր լուսամիտ թարգմանիչներուն, որոնց գլուխը կը գտնուին Սահակ Պարթեւ ու Մեսրոպ Մաշտոցը:

Երբ զոյգ հսկաներուն յաւերժական բաժանումի ժամը հնչեց, անոնք խաղաղութեամբ եւ սրտի կատարեալ գոհունակութեամբ փակեցին իրենց աչքերը, վասնզի իրենց սիրելի ազգը օժտած էին ազգային անկախ եկեղեցիով եւ հայրենաշունչ գրականութեամբ, որոնք ամրակուռ պատնէշները պիտի հանդիսանային՝ պաշտպանելու համար հայ ցեղը, ամէն կարգի օտարացումէ, ապահովելով անոր գոյութիւնը դարերու ընդմէջէն եւ առաջնորդուելով զայն այսօրուան շքեղ իրականութեան, որուն փայլն ու փառքը կը տարածուի Մայր Հայրենեքէն՝ աշխարհի ամէն կողմը:

Պատիւ հայութեան, որ գիտցաւ զայն բիւրեղացած լեզուով մատուցանել իր գոյութիւնը՝ հակառակ անհամար ու վիթխարի խոչընդոտներու:

Կարգ մը պատմաբաններ կը պնդեն, թէ Ս. Մեսրոպ օգտագործած է Դանիէլեան գիրերը: Հոգ չէ, քող այդպէս ըսեն: Իսկ եթէ Դանիէլեան գիրերը, որ Փիւնիկեան այբուբէնի նմանութիւն ունին, եթէ լիարժէք ըլլային, Մեսրոպ Վարդապետ կարիքը պիտի չունենար նոր գիրեր ստեղծելու:

Հայ նոր գիրերը անմահ ջահեր դարձան, փայլելով մշտապէս դարերու ընթացքին եւ առաջնորդելով մեր ազգը դէպի լուսաւոր ապագայ: Այսպիսով կրնանք ապահովել հայ ազգին յարատեւութիւնը:

Հետեւաբար Մեսրոպ իր գիւտով, այսօր ալ իր պատգամը կ՚ուղղէ Հայրենիքի թէ Սփիւռքի բոլոր հայորդիներուն որ չմոռնան հայոց լեզուն, չմոռնան հայ տառերու ընդմէջէն հասնող անմահ շունչը: Մեր 10.000 ձեռագիրներու գանձը, մեր ամբողջ մատենագրութիւնն ու տպագրուած երկերու արժանիքը կը պարտինք Մեսրոպի շունչին, եւ անով մեր մշակոյթը անսահման կերպով հարստացնող մեր հայրենի բազմաթիւ նոր գրիչներուն:

Մայր հայրենիքի մէջ այսօր գրականութիւնը, գիտութիւնն ու արուեստը կը ծաղկին այնտեղ աննախընթաց շքեղութեամբ եւ կը պահուի անցեալէն եկած այդ ժառանգը, որմէ կը հաղորդուի հայրենի ժողովուրդը եւ բաժին ալ կը հանէ աշխարհի մէջ գտնուող հայերուն:

Ուրեմն համայն հայութեան պարտականութիւնն է հայ գիրն ու գիրքը, հայ հաւաքտն ու լեզուն պահել ու պահպանել, ուր ալ գտնուի, որքան ալ սուղ արժէ իրեն:

ՆՇԱՆԱՌՈՒԹԻՒՆ ՊՐ. ՀԵՐԻ ԳԱԶԱՆՃԵԱՆ ՇԱՐՈՒՆԱԿ Ա. ԴԻՐՔԻ ՎՐԱՅ ԿԸ ԳՏՆՈՒԻ

Ուրախութեամբ տեղեկացանք թէ մարզիկ Պր. Հերի Գազանճեան վերջերս տեղի ունեցած «Սէտ» ակումբի տուփէ արձակուած աղաւնիի նչանառութեան մրցաչարքին, գրաւած է Ա. դիրքը: Խումբերու մակարդակին վրայ եւս ան ներկայացուցած Տոքթի «Սէտ» ակումբի Ա. եւ Բ. խումբերը որոնք գրաւած են առաջին երկու դիրքերը իսկ «Շամս» ակումբը Գ. դիրքը: Սոյն առաջնութեան ակումբները ներկայացուցած են երկսեռ 91 նչանառուներ:

Յիչենք թէ Օգոստոս ամսուայ վերջ, «Շամս» ակումբին մէջ տեղի ունեցաւ փոսէ արձակուած աղաւնիի նչանառութեան վեցերորդ փառատօնը, որուն զարձեալ առաջնութեան տիրացաւ մարզիկ Հ. Գազանճեան:

Ջերմօրէն կը չնորհաւորենք Պր. Հերի Գազանճեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՉՈՀԵՐՈՒ ՀԱՐԱՁԱՏՆԵՐԸ ԵՒ «ԱՔՍԱ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ 17 ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Ըստ 1915 թուականի ցեղասպանութեան զոհերի ժառանգներու՝ «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերութեան հետ ձեռք բերուած հաւաքական համաձայնութեան, ֆրանսիական ընկերութիւնը նրանց 17 միլիոն տոլար է յատկացնելու: Այդ մասին Գալիֆորնիայում յայտարարել են ցեղասպանութեան զոհերի ժառանգների չահերը ներկայացնող հայազգի 3 փաստաբանները՝ Վարդգէս Եղիայեանը, Մարկ Գեբրագոսը եւ Բրայեան Կաբատեկը:

Ըստ այդ համաձայնութեան, որը Նոյեմբերին ղեռ պէտք է վաւերացուի Գալիֆորնիայի դատարանի կողմից, «Աքսա» ֆրանսիական ընկերութիւնը առնուազն 3 միլիոն տոլար կը նուիրի Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերութիւններին եւ 11 միլիոն տոլար կը յատկացնի այն հիմնադրամին, որն այնուհետեւ կը սկսի վերադարձնել ապահովագրական գումարները ընտանիքներին, որոնց հարազատները ժամանակին ապահովագրել էին իրենց կեանքը «Աքսա» ընկերութիւնում՝ յետագայում զոհ դառնալով 20-րդ դարասկզբի կոտորածներին:

Փաստաբանները տեղեկացրել են, որ աւելի ուչ կը յայտարարուի, թէ ուր եւ ինչպէս կարող են դիմել ցեղասպանութեան զոհերի հարազատները, ովքեր պահպանել են «Աքսա»-ի ապահովագրական վկայականները:

Սա արդէն երկրորդ դէպքն է, երբ ցեղասպանութեան զոհերի ժառանգները համաձայնութիւն են ձեռք բերում ապահովագրական փոխյատուցում ստանալու վերաբերեալ: Անցած տարի «Նիւ Եորք լայֆ» ամերիկեան ընկերութիւնը երկարատեւ բանակցութիւններից յետոյ ի վերջոյ համաձայնեց 20 միլիոն տոլար վերադարձնել ցեղասպանութեան զոհերի հարազատներին:

Յայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Գերագոսը փաստել է, թէ «Աքսա»-ի եւ «Նիւ Եորք լայֆ»-ի հետ ձեռք բերուած համաձայնութիւնները «կարեւոր փուլեր են ոչ միայն եղեռնի զոհերի ժառանգների ֆինանսական փոխյատուցման գործում, այլեւ մեր վերջնական նպատակին հասնելու՝ Թուրքիայի եւ Ամերիկայի կողմից հայոց ցեղասպանութեան ճանաչման ճանապարհին»:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՍԻՒՆՀՈԴՈՍԻՆ

Նախագահութեամբ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքին Տանն Կիլիկիոյ Հայոց եւ մասնակցութեամբ սիւնհոդոսական հայրերուն, Հայ Կաթողիկէ եպիսկոպոսաց Սիւնհոդոսը գումարուեցաւ Օգոստոս 26-էն Սեպտեմբեր 7, 2005-ին, Զմմառու Տիրամօր վանքին մէջ, Հայ Կաթողիկէ Պատրիարքական աթոռը:

Ներկայ էր Ամենապատիւ Տէր Յովհաննէս Պետրոս ԺԸ. Գասպարեան վաստակաւոր կաթողիկոս պատրիարքը եւ հետեւեալ թեմերու առաջնորդները. Լիբանան, Հայաստան եւ Արեւելեան Եւրոպա, Հալէպ, Դամասկոս՝ Գամըշլի, Երուսաղէմ եւ Յորդանան, Եգիպտոս, Պարսկաստան, Ֆրանսա, Յունաստան, Հիւսիսային Ամերիկա, Լատին Ամերիկա, ինչպէս նաեւ վաստակաւոր եպիսկոպոսներ:

Սիւնհոդոսական հայրերը քննարկեցին համայնքիս հոգեւոր վերազարթնումի, հովուական եւ ծիսական բարեկարգութեան վերաբերեալ հարցեր, առնելով համապատասխան որոչումներ:

Յետ ուսումնասիրութեան առաջարկուած նիւթերու, որոչուեցաւ՝

Ա) Նկատի առնելով քրիստոնէական դաստիարակութեան հրատապ անհրաժեչտութիւնը մեր դեռատի սերունդներուն համար, անյապաղ հրատարակութեան ձեռնարկել Քրիստոնէական Յանձնախումբին կողմէ պատրաստուած միջնակարգի դասագիրքերու չարքին, առ ի կիրարկութիւն մեր վարժարաններուն մէջ:

Նոյն մտադրութեամբ, սակայն նկատի առնելով յատկապէս չափահաս սերունդին քրիստոնէական զարգացումին կարեւորութիւնը, հրատարակել Տիեզերական Եկեղեցւոյ լայնածաւալ Քրիստոնէական Վարդապետութեան հատորը եւ համառօտ գիրքը՝ արեւմտահայերէն եւ արեւելահայերէն թարգմանութեամբ, առ ի գործածութիւն Սփիւռքի եւ Մայր Հայրենիքի մեր ժողովուրդին:

Բ) Ծիսական մարզի մէջ

ա) Նկատի առնելով որ թիւ պատարագի խորհրդատետրի աչխարհաբար թարգմանութիւնը հասած է իր վերջնական ձեւաւորումին, զայն անյապաղ հրատարակել եւ յանձնել կղերին եւ հաւատացեալներուն գործածութեան:

բ) Նոյնը՝ ժամասացութեան երեկոյեան ժամուն համար, որ մեծապէս օգտակար պիտի հանդիսանայ մեր նուիրական աղօթքները մերձենալի դարձնելու համար, ըլլայ կղերական դասուն թէ հաւատացեալ ժողովուրդին:

գ) Յարմար սեպուեցաւ նաեւ վերատեսութեան ենթարկել Մաչտոցի աչխարհաբար թարգմանութիւնը, կատարելով որոչ պատչաճեցումներ, յատկապէս՝ մկրտութեան, պսակի, հիւանդաց օծման խորհուրդներուն, եւ թաղման կարգին:

Գ) Աստուածաչունչի լման արեւմտահայերէն աչխարհաբար թարգմանութիւնը, որ կատարուած է արդէն, մասնագէտներու կողմէ վերջնական վերատեսութեան ենթարկուելէ ետք յանձնել տպագրութեան:

Դ) Հրատարակչական մարզի մէջ սիւնհոդոսական հայրերը յանձնառու եղան քաջալերել եւ ամէն միջոցներով սատարել տարածումին պատրիարքութեան պաչտօնաթերթ «Աւետիք»-ին: Հայրերը գոհունակութեամբ տեղեակ պահուեցան նաեւ «Մասիս» պարբերաթերթի վերահրատարակման, տասը տարիներու ընդհատումէ ետք:

Ե) Քահանայական համաժողովը 31 Օգոստոս 2006-ին գումարել Զմմառի մէջ, մեր բոլոր թեմերուն կղերին ներկայացուցիչներով, ուսումնասիրելու համար քահանայական կեանքի եւ առաքելութեան նոր պայմաններն ու պահանջները:

Զ) Մամուլի կողքին, զարգացնել եւ այժմէականացնել մնայուն հաղորդակցութեան միջոցները, յատկապէս՝ մեր եկեղեցւոյ կայքէջը, պահելով մնայուն հաղորդակիցներ իւրաքանչիւր թեմերու մէջ:

Է) Յատուկ հանդիսութիւններով յիչատակել Հայ Գիրերու Գիւտին 1600-ամեակը, իբր ուղեգիծ ունենալով այս առիթով Ամենապատիւ եւ Գերերջանիկ Հոգեւոր Տիրոջ լոյս ընծայած Հայրապետական Գիրը:

Սիւնհոդոսական հայրերը իրենց մտածումները ուղղեցին դէպի Միջին Արեւելքի քաղաքական վերջին անցուդարձերը: Գոհունակութեամբ ողջունեցին Լիբանանի երթը դէպի կատարեալ անկախութիւն եւ ազատութիւն, որ պիտի սատարէ զօրացնելու ժողովուրդին վստահութիւնը երկրին կայունութեան եւ յարատեւ բարգաւաճման հանդէպ, վերջնականապէս հեռացնելով արտագաղթի վորձութիւնը մանաւանդ երիտասարդութեան մօտ:

Հայրերը իրենց զօրակցութիւնը յայտնեցին Մայր Հայրենիքի եւ Արցախի ժողովուրդին՝ մաղթելով որ քաղաքական, ընկերային ու հոգեւոր մարզերու մէջ արձանագրուած նուաճումները չարունակեն արձանագրուիլ ամէն մարզերու մէջ, տալով նորանոր արդիւնքներ եւ ամրապնդելով բնակչութեան կառչածութիւնը հայրենիքին զօրացման ու յառաջդիմութեան:

ԴԻՒԱՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

Զմմառ, 7 Սեպտեմբեր 2005

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔ

Ազգային առաջնորդարանս այսու կը յայտարարէ, թէ Ուրբաթ, 11 Նոյեմբեր 2005-ին աճուրդով պիտի վաճառէ Հելիոպոլսոյ Պաղտատ փողոցի թիւ 7 շէնքին մէջ իր ունեցած բաժինը:

Վաճառքի պայմանատետրը կարելի է ստանալ Ազգային Առաջնորդարանէն, 179 Ռամսէս փողոց, Գահիրէ, ամէն օր առաւօտեան ժամը 10:00-էն մինչեւ կ. վ. ժամը 1:00, բացի Կիրակի օրերէն:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս/թ. Նոյեմբերի 2-5-ը Երեւանում անցկացուելու է «ARMPRODEXPO 2005» յոբելինական հինգերորդ միջազգային ցուցահանդէսը:

Մասնակցութեան պայմանների եւ այլ մանրամասների համար դիմել Գահիրէում ՀՀ դեսպանութիւն:

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Կիրակի 9 Հոկտեմբեր 2005, կ. ե. ժամը 7-ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, ի ներկայութեան մեծ թիւով հրաւիրեալներու, բարեկամներու եւ ծանօթներու, տեղի ունեցաւ պսակը, մեր սիրելի բարեկամներէն՝

ՊՐ. ՅԱԿՈԲ ՊԱՍՄԱՃԵԱՆ

ընդ

ՕՐ. ՄԱՐԻՆԷ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

խաչեղբայրութեամբ փեսային քեռայրին ու քրոջ՝ Տէր եւ Տիկին Վիգէն Թրայեանի:

Զարդարուած եկեղեցիին մէջ, պսակի կարգը կատարեց Եգիպտահայ Թեմի Առաջնորդ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեան, իր կողքին ունենալով Գահիրէի Հոգեւոր Հովիւ Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան: Հարսնեւական երգեցողութիւնները կատարուեցան եկեղեցւոյ երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ հայրենի խմբավար Միհրան Ղազէլեանի: Աւարտին, Հայր Սուրբը չնորհաւորեց նորապսակ ամոլը ապա իր օրհնութիւնները տուաւ եւ երջանիկ կեանք մաղթեց անոնց:

Գիչերը ընտանեկան հաւաքոյթով մը զուարճացան հարսն ու փեսան ու վերջ գտաւ սոյն ամուսնութիւնը:

Սիրելի փեսան, որդին է Գալուստեան Ազգային Մանկապարտէզի մանկապարտիզպանուհիներէն եւ Հայկական Ընթերցասրահի Տիկնանց Յանձնախումբի անդամուհիներէն՝ Տիկին Մարօ Պասմաճեանի: Պր. Յ. Պասմաճեան իր նախնական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանին մէջ: Ապա յաճախած է «Տոն Պոսքօ» արհեստից վարժարանը եւ չրջանաւարտած է ելեկտրական բաժինը: Ան այժմ ձեռնհաս ճարտարագէտ է օդի կարգաւորիչներու եւ սառնարաններու նորոգութեանց ճիւղին մէջ: Նաեւ յիչենք թէ համակրելի Պր. Յակոբը մաս կը կազմէ Հայկական Ընթերցասրահի վարչութեան եւ Հ.Մ.Մ.-ի փինկ-փոնկի կազմին:

Իսկ չնորհալի հարսը բնիկ Երեւանցի է: Ան իր բարձրագոյն ուսումը ստացած է մանկավարժութեան եւ ֆրանսերէն լեզուի գրականութեան մասնագիտութեամբ:

Այս ուրախ առիթով խմբագրութիւնս ջերմօրէն կը չնորհաւորէ ամուսնացեալ զոյգը, մաղթելով երջանիկ եւ առողջ կեանք: Նաեւ կը չնորհաւորենք նորապսակ ամոլին ծնողքը՝ Տիկին Մարօ Պասմաճեանն ու Բժչկուհի Յասմիկ Պետրոսեանը, ինչպէս նաեւ բոլոր անոնց հարազատներուն:

ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

2004 - 2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ
ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍ

Հովանաւորութեամբ

ՀՈԳՇ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

Եգիպտոսի Հայոց Թեմի Քարեխնամ Առաջնորդ

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԼԵՒՈՆ ԳԱՂԹԱՑԵԱՆԻ

Ատենապետ Աղեքս. Պատկ. Թեմական Ժողովի

Կիրակի 13 Նոյեմբեր 2005 կ. վ. ժամը 6-ին

Սիրալիր հրաւէր Բոլորին

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԻՒՆ - Գահիրէ

ՍԱԹԵՆԻԿ Ճ. ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

(Առողջապահական Հոգատարութեան Ծրագիր)

Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութիւնը կը տեղեկացնէ Աղեքսանդրիոյ եւ Գահիրէի հայութեան, թէ Սիութեանս «Սաթենիկ Ճ. Չագըր» Հիմնադրամի Առողջապահական Հոգատարութեան Ծրագրին 2006 տարեշրջանի անդամագրուիլ փափաքողները պարտին իրենց դիմումնագրերը ներկայացնել յատուկ հարցաթերթիկներու վրայ մինչեւ 30 Նոյեմբեր 2005.

ԳԱՀԻՐԷԻ մէջ

15, Էմմատ Էլ Տին փողոց, Ա. յարկ Հեռ. 5931555

Ուրբաթ օրերը առաւօտեան ժամը 10-էն յ.մ. ժամը 3

ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ Կեդրոնը

26, Մուրատ Բէկ փողոց – Հելիոպոլիս Հեռ. 2916444 - 4151127

Առաւօտեան ժամը 10-էն յ.մ. 2, բացի Կիրակի եւ արձակուրդի օրերէն:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ Գրասենեակը

19, Օմար Լոթֆի փողոց - Ա. յարկ

Կամաա-ի (Համալսարանի) կայարան Հեռ. 5920469

Երկուշաբթիէն Հինգշաբթի յ.մ. ժամը 6-9

ԾԱՆՕԹ.- Ա) Նոր դիմումնագրերուն համար կը խնդրուի ներկայացնել ինքնութեան թուղթին պատճէնը, 2 նկար եւ հայ համայնքին պատկանելու փաստաթուղթ:

Բ) Նորոգութեան համար դիմողներէն կը խնդրուի ներկայացնել 1 նկար եւ 2005-ի ծրագրին մասնակցութեան քարտին պատճէնը: Հայ համայնքի մէջ մկրտուած չեղողներէն, որոնք ամուսնացած են հայ համայնքի պատկանող անձի մը հետ հայկական եկեղեցիի մէջ, պարտին ներկայացնել իրենց նախկին համայնքէն հրաժարած ըլլալու պաշտօնական վկայագիր մը, միաժամանակ վճարելով Ե. Ո. 120 մասնակցութեան սակը:

ՀԲԸՄ-ը ինքզինքին կը վերապահէ, բոլոր կարգի դիմումներուն ընդունումը կամ մերժումը:

ԳԱՀԻՐԷԻ ՀԲԸՄ-Ի ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

Առ ի քաջալերանք Միութեանս կազմակերպած Պասքէթ Պոլի Եգիպտահայկական մրցաչարքին Ուրբաթ 15, Շաբաթ 16 եւ Կիրակի 17 Յուլիս 2005-ին չնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները.-

Օրուան Նախագահ՝	
Տէր եւ Տիկին Անդրանիկ Մեսրոպեան	2000
Տիար Գէորգ Կարապետեան Ամերիկեան Տոլար	500
Տէր եւ Տիկին Միհրան Պոզաճեան	1500
Տիկին Սիրվարդ Արթինեան	1000
Տէր եւ Տիկին Լեւոն Գաղթացեան	1000
Տէր եւ Տիկին Նուպար Սիմոնեան	1000
Տէր եւ Տիկին Օննիկ Պլըքտանեան	1000
Տէր եւ Տիկին Սարգիս Վարձապետեան	1000
Տէր եւ Տիկին ՃԷքի Կէվրէկեան	1000
Տէր եւ Տիկին Դանիէլ Ճոճոեան	1000
Տէր եւ Տիկին Վահան Կորտեան	1000
Տեարք Արթօ եւ Կարօ Թօսունեան եղբարք	1000
Ոմն	1000
Տէր եւ Տիկին Վրէժ Սէֆէրեան	500
Տէր եւ Տիկին Վահէ Պէնօհանեան	500
Տէր եւ Տիկին Մուշեղ Պասմաճեան	500
Տէր եւ Տիկին Վարուժան Գազանճեան	500
Տէր եւ Տիկին Հրաչ Սիմոնեան	500
Տէր եւ Տիկին Բարսեղ Գըզըլեան	500
Տիկին Ալիս Պոտուրեան	500
Ջաքարեան ընտանիք	500
«Travel-Ways» Գըզըլեան - Կէվրէկեան	500
Տոքթ. եւ Տիկին Կարպիս Թօսունեան	500
Տէր եւ Տիկին Միսաք Լէյլէկեան	300
Միքայէլեան ընտանիք	300
Տէր եւ Տիկին Պարգեւ Սարգիսեան	300
Տէր եւ Տիկ. Գէորգ Հալաճեան	300
Տիչչէքճենեան ընտանիք	200
Տէր եւ Տիկին Վահրամ Վարդանեան	200
Տիկին Անի Գալփաքճեան	200
Տէր եւ Տիկին Վարուժան Տատուրեան	200
Տիկին Ալիս ՃամճեԱն	200
Տէր եւ Տիկ. Նուպար Լէյլէկեան	200
Տիար Արթօ Գասպարեան	200
Տոքթ. եւ Տիկ. Կարօ Անսուրեան	100
Տիկին Նուարդ Թիւթիւնճեան	100

Իրենց ամուսնոյն եւ հօր Ողբ. Յակոբ Վարձապետեանի յիչատակին կը նուիրեն

Տիկին Հերմինէ (Միմիկ) Վարձապետեան եւ ընտանիք 1000

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԻԿՆԱՆՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ

Դոկտ. Տիգրան Յովակիմեանի ընդ Տոքթ. Շողիկ Կանիմանի ամուսնութեան ուրախ առիթիւ Տէր եւ Տիկին Ալպէռ Քրէտեան կը նուիրեն 50

Ողբ. Յովակիմ Սիրքէճեանի մահուան տխուր առիթիւ Տէր եւ Տիկին Ալպէռ Քրէտեան կը նուիրեն 50

Ողբ. Յակոբ Համբիկեանի մահուան եւ քառասունքին տխուր առիթիւ Տէր եւ Տիկին Ալպէռ Քրէտեան կը նուիրեն 50

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Գրաւուած Թուական

Կիրակի 4 Դեկտեմբեր 2005

2004 – 2005 Տարեշրջանի Շրջանաւարտներու Հանդէս

կը խնդրուի նկատի ունենալ ու չխաչաձեւել

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՏԽՐՈՒՆԻ

Օր. Ալիս Սիրքէճեան (Գահիրէ), Տոքթ. եւ Տիկին Փիթըր եւ Արմինէ Անսուրեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Ստեփան եւ Անի Շանլեան եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկին Երուանդ եւ Միչէլ Սիրքէճեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Առլէն եւ Ալիս Իչխանեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Ֆպանչէսքօ եւ Լօրա Ռուճըրինօ, Տէր եւ Տիկին Հարի Օհնիկեան եւ զաւակունք, Տիկին Մէյ Օհնիկեան եւ զաւակունք (ԱՄՆ), Տիկին Զարուհի Համբարձումեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Անդրանիկ Միրզայեան եւ զաւակունք (Աւստրալիա), ինչպէս նաեւ Անսուրեան, Շանլեան եւ Իչխանեան ընտանիքները եւ համայն սգակիր պարագանները կը ծանուցանեն մահը իրենց Սիրելի Հօր, մեծ Հօր, մեծ-մեծ Հօր եւ ազգականին, ողբացեալ՝

ՅՈՎԱԿԻՄ ՍԻՐՔԷՃԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Ջորեքչաբթի, 12 Հոկտեմբեր 2005-ին:

Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ Հինգչաբթի, 13 Հոկտեմբեր կէսօրուայ ժամը 12:00-ին Գահիրէի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ:

Այս տխուր առիթիւ խմբագրութիւնս իր խորին ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին զաւակներուն ինչպէս նաեւ սգակիր բոլոր պարագաներուն:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1600-ԱՄԵԱԿ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ՝

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏԵՐՈՒՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ՝

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՕՐՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԱԽՕՕ

ՓՐՈՖԵՍՈՐ ՊԵՏՐՈՍ ՊԵՏԻՐԵԱՆ

ԴԱՍԱԽՕՍ ԳԷՈՐԳԵԱՆ ՀՈԳԵՒՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ

Յատկապէս Հրաւիրուած Հայաստանէն

Կիրակի, 30 Հոկտեմբեր 2005, երեկոյեան ժամը 7:30-ին

Հելիոպոլոյս «Պըլըքտանեան Հանդիսասրահ»-ին մէջ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՅԱՅՏԱԳԻՐ

ԵԼՈՑԹ Կ'ՈՒՆԵՆԱՑ

Գահիրէի Ազգ. Առաջնորդարանի «ԱՐԱՒՍ» երգչախումբը

Իրենց մասնակցութիւնը կը բերեն նաեւ

ՀԲԸՄ-ի «ԾԻԱԾԱՆ» եւ ՅՈՒՍԱԲԵՐ Մ.Մ.-ի «ԾԱՂԿԱՍՏԱՆ»

Մանկական Երգչախումբերը՝ Միասնական Ելոյթով

Ղեկավարութեամբ

ՄՕ. ՄԻՀՐԱՆ ՂԱԶԷԼԵԱՆ-ի եւ ՏԻԿ. ԳՈՀԱՐ ՂԱԶԷԼԵԱՆ-ի

Սիրալիր Հրաւէր Բոլորին

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՇՏՈՑ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Մոնթրէալի Եգիպտահայերու Ընկերակցութիւնը ուրախութեամբ կը յայտարարէ, որ հաստատած է

ՄԱՇՏՈՑ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Հիմնադրամը կոչուած է Երեւանի մէջ հոգալու համալսարանական ծախսերը, ուսման մէջ յառաջադէմ եւ նիւթական պայմաններ չունեցող հայաստանաբնակ ուսանողներու:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաչտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Եգիպտահայ Թեմի Առաջնորդ Հոգեչնորհ Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի հրահանգով եւ Կրօնական ժողովի որոչումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը

21 Հոկտեմբեր 2005

18 Նոյեմբեր 2005

16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպիւսի սպասարկութիւն:

ԵՒ.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐՁԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	600.00
21 կարատ՝ կրամը		75.00
18 կարատ՝ կրամը		64.20

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՁԱԿԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1555 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 10 ՆՈՅԵՄԲԵՐ 2005 — ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դիկ. — عدد رقم ١٥٥٥ — الخميس ١٠ نوفمبر ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ՀՐՈՅՑ ԸՆԹԵՐՑՈՂԻՍ ՀԵՏ

Ո՞Վ ՄԱՅՐԵՆԻ ՔԱՂՑՐ ԼԵԶՈՒ ՀԱՅԿԱԿԱ՛Ն...

Գրերու Գիւտին (406-թ.) հետ գրեթէ նոյնացած՝ թարգմանչացը կը կազմէ հայ ժողովուրդի կրօնա-ժողովրդական ամենաճնուիրական տօներէն մէկը: Նաեւ հայ դպրութիւնը, ուսուցիչն ու մտաւորականը պատուող: Գերազանցապէս ազգային մեծախորհուրդ իրադարձութիւն կը հանդիսանայ այդ ոսկեղէն տառերու ստեղծումը, որ հրաշափառ վերածնունդ պարգեւեց հայութեան: Վերահայացուց հայութիւնը, Հայաստան երկիրը, շնորհելով իրեն ազգային ինքնութիւն, կերպար, խորք ու երանգ, որոնք բացառապէս իր յատկանիշներն կը կազմեն առայսօր: Ձինք կը զատորոշեն ուրիշներէն: Սահմանուած են մնալու այդպէս վաղը ու յաւե՜րժ:

Ինչո՞վ կը բացատրուի այս պատմական յեղաշրջումին արժէքն ու բացառիկ կարեւորութիւնը: Սահմանենք մեր գնահատութիւնը միաձուլնակ, կտրուկ եւ հակիրճ:

Քրիստոնէութեան Հայաստան մուտքին եւ ասոր յաջորդող տասնամեակներուն, մինչեւ ազոր պետական կրօն հռչակուիլը (301-թ.), երկիրը կը գտնուէր Յունական եւ Ասորական մշակոյթի ճնշող ու այլասերիչ ազդեցութեանց տակ: Կրօնա-եկեղեցական ու աշխարհիկ ծէս, արարողութիւն ու աղօթքը կը կատարուէին յունարէն եւ ասորերէն: Օտարալեզու էր նոյնիսկ Աստուածաշունչը: Հայութիւնը կը գտնուէր իր պատմական ինքնութիւնը կորսնցնելու վտանգին առջեւ:

Ս. Սահակ Պարթեւ Կաթողիկոս եւ Ս. Մեսրոպ, երկրի մտաւորականութեան նեցուկով, բայց մանաւանդ՝ քաջալերութեամբ Վռամշապուհ թագաւորի, լծուեցան տենդագին աշխատանքի: Իրենց մտասեւեռումը, հայութիւնը սեփական, ուրոյն գիրերով օժտել էր: Որ իրականացաւ հանճարեղ մտայղացումով, շուրջ երեսնամեայ տքնաջան աշխատանքէ, փնտռտուքներէ եւ ուսումնասիրութիւններէ ետք:

Հոգեմտաւոր արշալոյսն այդ կերպարանափոխեց երկիրը: Հայութիւնը սկսաւ ինքնուրոյն տառերով, լեզուամտածողութեամբ ու ներշնչումով հաղորդուիլ Աստուծոյ եւ Աշխարհին հետ: Աստուածաշունչը թարգմանուեցաւ հայերէնի: Յունարենէ եւ ասորերենէ թարգմանուեցան անթիւ երկեր: Բացուեցան հայալեզու դպրոցներ: Յառաջացաւ գերազանցապէս հայաշունչ ու հայատիպ մտաւորականութիւն: Օտար կրթա-մշակութային վտառողջ եւ օտարող ազդեցութիւններէն ձերբազատուեցաւ մեր ժողովուրդը: «Ոսկեղնիկ»ը դարձաւ հայուն ազգային-պետական ինքնութիւնը զրահապատող ազդակ՝ Հայ եկեղեցիին հետ: Կազմեց ամուր հիմք եւ խթան ժողովուրդի մշակութային յետագայ զարգացման: Ազգապահպանումի: Դարձաւ մեկնակէտ կերտումին փառաւոր քաղաքակրթութեան մը, որ մեր պարծանքն է այսօր: Ամբողջ աշխարհի աչքին մեզ կը պահէ յարգարժան ու նախանձելի:

Հայ լեզու, մշակոյթ ու եկեղեցի եղած են ու կը մնան մեր ազգային գոյութեան ու յառաջընթացին ամէնէն ազդու կռուանները: Մեր պատմութեան դժխեմ ու ծանրագոյն վիճակներուն մէջ անգամ: Մեր պետական կեանքի կորուստի պայմաններու ներքեւ մինչեւ իսկ: Անոնք մեր շուրջ ստեղծած են փրկութեան օղակ մը, որ թումբ բարձրացուցած է մեզ կլանել ու ոչնչացնել ուզող վայրի խուժաններուն դէմ:

Այսօր եւս ազգային, իմացական ու հոգեւոր ինքնամաքրման պէտք ունի հայութիւնը: 5-րդ դարու օրինակով: Սկսած Հայաստանէն, ուր, մտահոգութեամբ կ՝իմանանք, կը տեսնենք, որ հայ լեզուի, մշակոյթի, պատմութեան ու սրբաւանդ սովորութիւններու հանդէպ անտարբերութիւն մը, կրծող ցեցի պէս, հայուն նկարագիրին կը սպառնայ: Ձինք կը սպառէ: Նոր սերունդներուն մօտ տակաւ կ՝աճի արհամարհանքը տոհմային ու ազգային արժէքներուն հանդէպ: Նոյն կշռոյթով երիտասարդ սերունդին մէջ տեղ կը գրաւէ օտարամոլութիւնը, ուրիշին «չափանիշ»ներո՜ւն հաւասարելու յիմար տենչ մը: Վտանգաւոր մարմաջ մը՝ դրսեցիներուն գէշն, արտառոցն ու յոռին ընդօրինակելու: Յետընթաց, ազգավնաս վայրէջք մըն է այս երեւոյթը, որուն դէմ յանդիման զարմանալի, բայց ո՛չ ներելի հանդուրժողութիւն կը ցուցաբերեն Երեւանի մեր պետական այրերը:

Մեր ազգային գոյավիճակը, շատ աւելի մտահոգիչ է անշուշտ, արտերկրի մէջ:

Մեզմէ ո՞վ չի գիտեր, որ օտար ու բազմապիսի ստոր ազդեցութիւններու տակ մեր ժողովուրդը, ամէն օր մասնիկ մը կը կորսնցնէ իր ազգային ինքնութենէն, լեզուէն, նկարագրէն, գիտակցութենէն ու ընտանեկան սրբութիւններէն, որոնց արթուն պահակն էր ինք, դեռ մինչեւ երէկ:

Արդէն մնայուն եւ ցաւոտ իրականութիւն է, ազգային ճուլման յարատեւող ընթացքը մեր մօտ, որ կը հիւծէ մեզ անարգել: Արտահոսքը երթալով աւելի մեծ համեմատութիւն կը ստանայ: Արհամարհանքն ու անտարբերութիւնը կ՝աճին նոր սերունդին մօտ, մեր ազգայինին հանդէպ: Ամէն բանի նկատմամբ որ հայկական է, տոհմիկ ու աւանդական: Հայերէնով կրթութիւնը աւելորդ ժամավաճառութիւն կը սեպեն հայ շա՜տ ծնողներ:

Այսպէս, սրտի ճմլումով կը հաստատենք, որ «Սպիտակ Ջարդ»ը ամէն տարի նորանոր զոհեր կը խլէ մեզմէ, Սփիւռքի տարածքին, քիչ մը ամէնուրեք:

↳ 3

ԳԱՀԻՐԷ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Երկուշաբթի 31 Հոկտեմբեր 2005-ին Եգիպտահայոց Առաջնորդ Հոգշ. Տ. Աշոտ Վարդապետ Մնացականեանի գլխաւորութեամբ, Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Թեմական Ժողովներու ատենապետները՝ Տիար Անդրանիկ Մեսրոպեան եւ Տիար Լեւոն Գաղթացեան, այցելեցին Հանրապետական պալատը: Սոյն պատուիրակութեան միացած էր նաեւ Գահիրէի Քաղաքական Ժողովի Ատենապետ՝ Տիար Պերճ Թէրզեան:

Ձախէն՝ Տիար Լեւոն Գաղթացեան, Տիար Սայիտ Քամալ Ջատայ, Հոգշ. Տ. Աշոտ Վարդապետ Մնացականեան, Տիար Անդրանիկ Մեսրոպեան եւ Տիար Պերճ Թէրզեան:

Հանրապետական պալատի արձանագրութեան տոմարին մէջ Հոգեշնորհ Հայր Սուրբը եւ ատենապետները յանուն Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Թեմական եւ Քաղաքական Ժողովներու անդամներուն, արձանագրութիւն մը ձգեցին, որուն մէջ Նորին Վսեմութիւն Նախագահ Հոսնի Մուպարաքի շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնեցին 9 Հոկտեմբեր 2005 թուակիր թիւ 342 հրովարտակով, Առաջնորդ Հայր Սուրբին ընտրութեան վաւերացումին եւ անոր եգիպտահպատակութիւն շնորհելու կապակցութեամբ: Պատուիրակութիւնը առիթէն օգտուելով մօտալուտ իսլամական Ֆիթրի տօնին առիթով արձանագրեց նաեւ իր շնորհաւորանքը: Այնուհետեւ պատուիրակութիւնը ընդունուեցաւ Հանրապետական պալատի աւագ սենեկապետ Սայիտ Քամալ Ջատայի կողմէ, իր պաշտօնատեղիին մէջ, ուր տեղի ունեցաւ սիրալիր եւ ջերմ խօսակցութիւն: Այս յիշատակելի առիթին աւարտին աւագ սենեկապետը եւ պատուիրակութեան անդամները լուսանկարուեցան:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԻՐԱՆ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐՈՒ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ՝

Իրանի Նախագահը Վերահաստատեց Հայկական Ցեղասպանութիւնը Դատապարտելու Իր Կեցուածքը

ԹԵՀՐԱՆ.- Իրանի նախագահ Մ. Ահմատի Նեժատ չաբաթավերջին ընդունեց երկրի խորհրդարանին մէջ կրօնական փոքրամասնութիւններու հինգ պատգամաւորները եւ ունկնդրեց անոնց կողմէ արծարծուած հարցերը:

Իրանի նախագահ՝ Ահմատի Նեժատ

Հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորները, չնորհակալութիւն յայտնելով նախագահական ընտրութիւններու սեմին Ահմատի Նեժատի կողմէ 1915 թուականի Հայկական Ցեղասպանութեան իրողութեան ճանաչման եւ դատապարտման ուղղութեամբ կատարած յայտարարութիւնները, իրանահայութեան գոհունակութիւնն ու երախտագիտութիւնը յայտնեցին հայութեան համար կենսական կարեւորութիւն ունեցող այդ հարցի կապակցութեամբ ու նախագահի դիրքորոշման վերաբերեալ:

Հանրապետութեան նախագահը, ի պատասխան հայ պատգամաւորներուն, նշեց, թէ որեւէ ժողովուրդի նկատմամբ գործադրուած նման արարք պախարակելի եւ դատապարտումի արժանի է:

Իրանահայութեան պատգամաւորները նաեւ արծարծեցին դատաբռասական խնդիրներու առնչուող հարցեր: Նախագահը խոստացաւ դատական իշխանութեան պետ այաթոլլա Շահրուտիի հետ ունենալիք հանդիպման ընթացքին քննարկել հարցը եւ յարմար լուծում գտնել:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՒ ԹՈՂՆԱԿՐԻՓԻ ՎՏԱՆԳԻ ԳՈՏԻԻՆ ՄԷՋ

ՄԱԿ-ի Պարենի եւ Գիւղատնտեսութեան ծրագրի (FAO) ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան ուղղուած նամակի համաձայն Հայաստանը դասուած է «թռչնակրիպ»ի տարածման հնաւորութեան վտանգաւոր երկիր: Վարակի տարածման դէմ պայքարի համար Հայաստանին պիտի յատկացուի թեքնիկական աջակցութիւն:

Գիւղատնտեսութեան առաջին փոխնախարար Սամուէլ Աւետիսեանի խօսքերով նախարարութիւնը արդէն ձեռնարկած է անհրաժեշտ միջոցառումները՝ վարակի տարածումը կանխելու համար:

↳ 2

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

ՕԳՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

Միացեալ Նահանգներու Քոնկրէսի Ներկայացուցիչներու Տան համաձայնեցման յանձնախումբը 1 Նոյեմբերին Հայաստանի համար հաստատած է 75 միլիոն, իսկ Լեռնայիին Ղարաբաղի համար՝ 3 միլիոն տոլարի օգնութիւն:

Համաձայնեցման յանձնախումբը որոշած է նաեւ պահպանել Հայաստանի եւ Ատրպէյճանի յատկացուող զինուորական օգնութեան հաւասարակշռութիւնը՝ 5-ական միլիոն տոլար, իբրեւ արտաքին զինուորական ֆինանսաւորում եւ 750 հազարական տոլար՝ զինուորական կրթութեան եւ մարզումներու համար:

Փետրուարին Միացեալ Նահանգներու վարչակազմի ներկայացուցած պիւտճէի նախագիծին մէջ կ՝առաջարկուէր Հայաստանին եւ Ատրպէյճանին տրամադրել հաւասար չափով՝ 55-ական միլիոն տոլարի օգնութիւն: Սակայն հետագային Ներկայացուցիչներու Տան մէջ այդ թիւը Հայաստանի համար բարձրացաւ մինչեւ 67,5 միլիոն, իսկ Ատրպէյճանին մէջ՝ 75 միլիոն տոլար:

Սարգսեան-Ռամսֆելտ Տեսակցութիւն Ուաշինկթընի Մէջ

Հայաստանի պաշտպանութեան նախարար եւ Ազգային ապահովութեան խորհուրդի քարտուղար Սերժ Սարգսեան Ուրբաթ, Հոկտեմբեր 28ին, Փենթագոնի մէջ տեսակցութիւն ունեցաւ ԱՄՆ պաշտպանութեան նախարար Տանըլտ Ռամսֆելտի հետ:

Շքամուտքի մօտ, Ս. Սարգսեան դիմաւորուեցաւ Միացեալ Նահանգներու բանակի պատուոյ պահակախումբին կողմէ:

Հանդիպման ընթացքին, Հայաստանի եւ ԱՄՆ պաշտպանութեան նախարարները քննեցին ռազմական եւ ապահովական բնագաւառներու մէջ հայ-ամերիկեան գործակցութեան, տարածաշրջանային ապահովութեան ամրապնդման եւ ահաբեկչութեան դէմ պայքարի ծիրէն ներս գործակցութեան առնչուող հարցեր: Երկուստեք գոհունակութիւն յայտնուեցաւ պաշտպանութեան բնագաւառին մէջ երկու պետութիւններու գործակցութեան ներկայ մակարդակի վերաբերեալ: Նչուեցան հետագայ գործակցութեան ուղղութիւնները եւ ծրագիրները, քննուեցան հայկական բանակի հետագայ բարեփոխումներու միջոցները:

Պաշտօնական հանդիպման աւարտին, ԱՄՆ եւ Հայաստանի պաշտպանութեան նախարարները Փենթագոնի գլխաւոր չքամուտքի մօտ ճեպազրոյց մը ունեցան հայ եւ ամերիկացի լրագրողներու հետ, պատասխանեցին հայ-ամերիկեան յարաբերութիւններու եւ ռազմական գործակ-

↳ 2

Ջ Ա Հ Ա Կ Ի Ր

Ը.Մ.Մ.Ի ՍԿԱՈՒՏՆԵՐՆ-ԱՐԵՆՈՒՇՆԵՐԸ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԷՋ

Լիբանանի Հայ Մարմնամարզական Միութեան (Հ.Մ.Մ.) աւելի քան 80 սկաուտներ եւ արենուշներ՝ այցելեցին Մայր Հայրենիք: Գտնուելով հանրապետութեան պատմամշակութային տարբեր վայրերու մէջ՝ որպէս «ուխտաւորներ» յարգանքի տուրքը մատուցեցին Մեղրիի մէջ վեր խոյացող Հնչակեան 20 կախաղաններու յուշարձանին՝ խոնարհելով Մեղրիի մեծագոյն զաւակներէն մէկուն՝ Փարամազի յիշատակին առաջ:

– «Մեր գլխաւոր նպատակները Մայր Հայրենիք այցելութեան՝ աւելի մօտիկէն ծանօթանալն էր նորանկախ հանրապետութեան կեանքին ու նուաճումներուն՝ մանաւանդ որ անկախութեան եւ ազատութեան պայքարի առաջամարտիկներէն էին Հնչակեան 20 նահատակները, գլխաւորութեամբ Փարամազին՝ որոնք արժանացան նահատակութեան լուսապսակին՝ 90 տարի առաջ, Պոլսոյ Իթթիհատական բռնակալներու ձեռամբ: Մենք այցելեցինք Մեղրիի մէջ կանգնած յուշարձանին՝ լոյս ունենալով որ օր մը, անոնց սուրբ ճաիւնները կ'ամփոփուին ազատագրուած, ամբողջական Հայաստանի մէջ», յայտնեց Հ.Մ.Մ.-ի խմբապետ Փոլ Մուղալեանը:

Պէյրութ վերադարձի ճանապարհին, սկաուտները հրաժեշտի հանդիպում կազմակերպեցին քաղաքամայր Երեւանի հանրապետութեան հրապարակի չատրուաններու մօտ...: Հանդիպումին ներկայ էին Պէյրութի Հ.Մ.Մ.Ի փութպոլի խումբի հայաստանցի աստղերը՝ որոնք 90-ական թուականներուն իրենց վարպետութիւնը կը ցուցադրէին լիբանանեան եւ արաբական խաղադաշտերուն մէջ:

Հրաժեշտի երեկոյեան իրենց մասնակցութիւնը բերին յայտնի հեռուստալրագրող Ռուդիկ Բարսեղեանը («երեւան») լիբանանահայ Ռատիոյի խօսնակ՝ Սիլվա Եփրեմեան-Սարաֆեանը: Հիւրերուն բարի ճանապարհ մաղթեց Պէյրութէն հայրենադարձ Հ.Մ.Մ.Ի պատասխանատու՝ Վազգէն Սեմերճեանը՝ մաղթելով որ հայրենի պետութիւնը աւելի հոգատար ըլլայ իր չքաւոր զաւակներուն հանդէպ, որովհետեւ բոլոր ազատամարտերուն հիմնաւորապէս անոնք են, որ պաշտպանեցին հայրենի հողը:

Ապա, երեւանեան «գիշերային» լուսանկարներով «յաւերժանալով», Հ.Մ.Մ.Ի Սկաուտներու պատուիրակութիւնը վերադարձաւ սփիւռքի երբեմնի «մայրաքաղաք»՝ Պէյրութ:

ՀԱԿԱՌԱԿ ԱՏՐՊԵՃԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ՝ Մոնթեպելլօ Որոշեց Քոյր Քաղաք Դառնալ Ստեփանակերտի Հետ

ՄԻՆԹԵՊԵԼԼՕ.- Հակառակ ատրպէյճանական պետական ընդդիմութեան եւ սպառնալիքներուն, Ջորեքշաբթի, Հոկտեմբեր 26ի երեկոյեան, Մոնթեպելլոյի քաղաքապետարանը միաձայնութեամբ որոշեց քոյր քաղաքի դրութիւն հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի հետ:

Անցնող Մարտին արդէն, քոյր քաղաքի ծրագրին համար կազմուած էր յատուկ յանձնախումբ մը՝ չրջանի Հայ Դատի Յանձնախումբին նախաձեռնութեամբ: Յանձնախումբը կը բաղկանար 22 հոգիէ՝ ամերիկահայեր, քաղաքապետական խորհուրդի անդամներ, քաղաքի ոստիկանապետը եւ այլ գործիչներ:

200 հոգի բերնէ բերան լեցուցած էին քաղաքապետական խորհուրդի ժողովասրահը, նիստի ընթացքին: Երբ բաց քուէարկութեամբ որոշուեցաւ քոյր քաղաքի կարգավիճակը, սրահը թնդաց ծափահարութիւններով:

Քոյր քաղաքի բանաձեւին թեր արտայայտուեցաւ Քալիֆորնիոյ խորհրդարանէն ներս Մոնթեպելլոն ներկայացնող Ռոն Քալտերոն, որուն գրաւոր խօսքը կարդացուեցաւ քոյր քաղաքի եւ Հայ Դատի Յանձնախումբի անդամ ճէյք Հեճինեանի կողմէ:

Մոնթեպելլօ-Ստեփանակերտ քոյր քաղաքներու ծրագրի քուէարկութենէն երեք չաբաթ առաջ, Մ. Նահանգներու մօտ Ատրպէյճանի դեսպան Հաֆիզ Փաչաեւ բողոքի նամակ մը յղած էր քաղաքապետական խորհուրդին, ըսելով, որ ծրագիրը կը վնասէ Ամերիկա-Ատրպէյճան յարաբերութիւններուն եւ թէ ծրագիրը որդեգրելը «կրնայ գործիք ծառայել անջատողական վարչակարգին»...

Պատասխանելով դեսպանին, Մոնթեպելլոյի քաղաքապետ Պիլ Մոլինարի «անհամոզիչ» գտած էր անոր պատրուակները եւ ընդգծած, թէ «Ստեփանակերտը պատմականօրէն հայկական քաղաք մըն է, որ վերապրած է ձեր կառավարութեան կողմէ չղթայազերծուած յարձակապաշտ պատերազմի մը արհաւիրքներէն ու չրջափակումէն: Այսօր, Ստեփանակերտ հպարտօրէն կը հանդիսանայ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաքը»:

Շարունակելով, Մոլինարի դիտել տուած է, թէ ամերիկեան դիւանագիտական առաքելութիւններ յաճախակի կերպով կ'այցելեն Ստեփանակերտ ու խորհրդակցութիւններ կ'ունենան ժողովրդավարօրէն ընտրուած անոր ղեկավարներուն հետ եւ թելադրած է՝ փոխանակ խանգարելու երկու քաղաքներու մչակութային գործակցութիւնը, «ձեր կառավարութիւնը պէտք է վերջ տայ ամերիկեան կեցուածքը խափանելու իր վարքագիծին (յատկապէս 907-րդ պարբերութեան գծով)»:

1 ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՒ ԹՌՉՆԱԿՐԻՓԻ ՎՏԱՆԳԻ ....

Հայաստանի մէջ ուժեղացուած է անասնաբուժական վերահսկողութիւնը կենդանիներու նկատմամբ:

Վտանգի հիմնական աղբիւրը Հայաստանի հարեւան Թուրքիան է, որտեղ արդէն յայտնաբերուած է «թռչնակրիպ»-ի վարակը: «Գիւղատնտեսութեան եւ Առողջապահութեան նախարարութիւնները պիտի ձեռնարկեն բոլոր հնարաւոր միջոցները «թռչնակրիպ»-էն երկիրը նախականխելու համար»,- յայտարարած է Սամուէլ Աւետիսեանը:

Վարչապետի հրահանգով՝ արգիլուած է վայրի թռչուններու որսը, համապատասխան յանձնարարութեամբ գիւղատնտեսութեան, առողջապահութեան, առեւտուրի եւ տնտեսական զարգացման նախարարութիւնները որոշակի սահմանափակումներու ենթարկած են թռչունի միսի ներդրումը:

Այս մասին Հոկտեմբեր 26-ին Ազգային ժողով-կառավարութիւն հարցուպատասխանի ընթացքին յայտնեց գիւղատնտեսութեան նախարար Դաւիթ Լոքեան:

Նախարար Լոքեան նշեց նաեւ, որ միջազգային կազմակերպութիւններու հետ մչակուած են հրահանգներ, որոնք փոխանցուած են բոլոր գիւղական տնտեսութիւններուն:

Կազմակերպուած է հաւաք թռչնարտադրողներու հետ, որոնք իրազեկուած են վտանգի կասեցման բոլոր միջոցառումներու մասին:

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Հեռախօսային ղրոյցով կը տեղեկանանք, թէ նախկին եգիպտահայ այժմ աւստրալահայ, վաստակաչատ դերասան, բեմադրիչ Սեդի Գոչունեան այժմ հիւանդ է եւ անկողնոյ կը ծառայէ, տրուած ըլլալով որ ան օրէ աւելի ուժաթափ կը զգայ:

Խմբագրութիւնս կատարեալ առողջութիւն կը մաղթէ մեր սիրելի վաստակաւոր բարեկամին՝ Սեդի Գոչունեանին:

2005-ի 9 Ամիսներուն Գանձուած է 124 Միլիառ Դրամ Հարկ

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հարկային պետական ծառայութեան՝ ընթացիկ տարուան առաջին 9 ամիսներու ընթացքին հաւաքած հարկերը կազմած են 124 միլիառ դրամ (մօտաւորապէս 275 միլիոն տոլար...«Ջ.»): Ծառայութեան պետի տեղակալի խօսքերով, հարկերը հաւաքելու առումով, 2005-ի պետական ամավարկով նախատեսուած գումարին 72 տոկոսը գանձուած է:

Նոյն ժամանակահատուածին հաւաքուած ընկերային վճարները կազմած են 43.6 միլիառ դրամ, որ նախորդ տարուան նոյն ժամանակաշրջանին հաւաքուածէն աւելի է 10.6 միլիառ դրամով:

ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՏՈՒԵՑԱՆ

Սեւանի դատարանը 3 տարի ազատազրկման դատապարտեց Արթուր Ջիլինգարովին, Պորիս Մելքումեանին, Գագիկ Դաւթեանին եւ Վաղարշակ Մարգարեանին: Նրանք մեղադրուել էին քաղաքացիական ծառայութիւնից հրաժարուելու եւ Մայիսի 2-ից Սեւանի հոգեբուժարանը ինքնակամ լքելու համար:

Ջորսն էլ եհովականներ էին եւ նրանց պաշտպանն էր անգլիացի Ռիչարտ Տանիէլը, որը նոյնպէս «Եհովայի վկայ» էր: Տեղեկացնենք, որ այլընտրանքային զինուորական ծառայութիւնը 25-ից աւելի երիտասարդներ անցկացրնում են Վարդենիսի, Գիւմրիի հոգեբուժարաններում, «Նորք ինֆէկցիոն» հիւանդանոցում եւ «Նորք»ի տուն-ինթերնաթում:

1 Սարգսեան-Ռամսֆելտ Տեսակցութիւն...

ցութեան հեռանկարներու մասին անոնց հարցերուն:

Այս հանդիպումէն անմիջապէս առաջ, նախարար Սարգսեան այցելեց Արլինկթընի ազգային գերեզմանատուն, ուր հայկական բանակի անունով ծաղկեպսակ զետեղեց Անյայտ զինուորի յուշակոթողին:

Նոյն օրը, Սարգսեան հանդիպում ունեցաւ ԱՄՆ Մերակոյտի արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի նախագահ, ծերակուտական Ռիչըրտ Լուկըրի հետ: Սարգսեան երախտագիտութիւն յայտնեց անկախութենէն ի վեր ԱՄՆ Քոնկրէսի կողմէ Հայաստանին տրամադրուող օգնութեան համար: Հանդիպման ընթացքին քննուեցան հայ-ամերիկեան յարաբերութիւններու հետագայ զարգացման հեռանկարները եւ տարածաշրջանին մէջ երկու պետութիւններու երկուստեք հետաքրքրութիւն հանդիսացող հարցերը: Գոհունակութիւն յայտնելով ռազմական ոլորտին մէջ հայ-ամերիկեան յարաբերութիւններու զարգացման արընչութեամբ, ծերակուտական Լուկըր չնորհակալութիւն յայտնեց ահաբեկչութեան դէմ պայքարին Հայաստանի մասնակցութեան համար:

Հոկտեմբեր 28ի երեկոյեան, պաշտպանութեան նախարարը եւ իրեն ուղեկցող պատուիրակութիւնը վերադարձաւ Հայաստան:

ՈՉ ԵԻՍ Է ՈՂԲ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԷՔԷՐԵԱՆ

Ցաւով տեղեկացանք թէ Երկուշաբթի 24 Հոկտեմբեր 2005-ին, Գալիֆորնիոյ մէջ, իր մահկանացուն կնքած է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԷՔԷՐԵԱՆ, Հիմնադիր եւ ցկեանս Նախագահ ԳԱԼՆՈՒՊՕ-ՅԻ: Թաղման տխուր արարողութիւնը տեղի ունեցած է Երկուշաբթի 31 Հոկտեմբեր 2005-ին, յետմիջորէի ժամը 12.30-ին: Այս տխուր առիթս կը հրատարակենք ԳԱԼՆՈՒՊՕ-յի Ամերիկեան Շրջանակի այժմու Ատենապետուհի՝ Օր. Սոնա Մինագեանի ցաւակցական գիրը:

«Սուգի եւ խոր վշտի օր մըն է այսօր մեր բոլորին համար:

Արդարեւ 1985-ին Ողբ. Յարութիւն Մէքէրեան *(ծնած 15 Նոյեմբեր 1924-ին, Գահիրէ, եւ 1948-ին հայրենադարձ՝ Երեւան)* եւ իր երկու դասընկերները կը ծրագրեն Գալուստեան Ազգ. վարժարանի չրջանաւարտներու առաջին հաւաքոյթը կազմակերպել Լոս Անճելըսի մէջ: Այսպիսով անոնք հիմը կը դնեն այս Միութեան:

1991ին իրենց կը միանան Նուպարեան Ազգ. վարժարանի նախկին աչակերտները եւ 1995-ին Պօղոսեանցիները ու կը կազմակերպուի ԳԱԼՆՈՒՊՕ-ն:

Անցեալ 20 տարիներու ընթացքին, Յ. Մէքէրեան իր իմաստութեա՛մբ ու հեռատեսութեա՛մբ եւ համեստ բնաւորութեամբ մղիչ ուժը եղած է Միութեան եւ անսասան թիկունք կանգնած է Միութեան գոյատեւման եւ յարատեւման, դիմագրաւելով բազմաթիւ դժուարութիւններ:

Այս տխուր առիթով Գալուստեան, Նուպարեան եւ Պօղոսեան վարժարաններու աչակերտութեան կողմէ կուգամ իմ խորին ցաւակցութիւնները յայտնելու հանգուցեալին կողակցին եւ ընտանիքի անդամներուն:

Ողբ. Յարութիւն Մէքէրեանի ջերմագին յիչատակը վա՛ռ պիտի մնայ մեր մտքերէն, սրտերէն եւ հոգիներէն ներս, առ յաւէտ: Ինչպէս մեր մեծագոյն բանաստեղծներէն՝ Վահան Թէքէեան գրած է.

Հաշուեյարդար, ի՞նչ մնաց,
Կեանքէն ինծի ի՛նչ մնաց
Ինչ որ տուի ուրիշին,
Տարօրինակ՝ այն միայն:

Փա՛ռք, երախտագիտութիւն եւ գնահատանք Ողբ. Յարութիւն Մէքէրեանի հաւատարիմ եւ անձնուէր ծառայութիւններուն համար, Եգիպտահայ գաղութին եւ հայրենիքին»:

ՍՈՆԱ ՄԻՆԱԳԵԱՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ 2005 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

Գահիրէի Պատկառելի Թեմական Հերթական ժողովի նիստը պիտի գումարուի Երեքշաբթի, 15 Նոյեմբեր 2005-ի կէսօրէ ետք ժամը 8.30-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆ
ՓԻՒՆԻԿ ԵՐԵՒԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՏՆԱԳՆԴԱԿԻ ԱԽՈՅԵԱՆ

Յաջորդաբար հինգերորդ տարին ըլլալով, Փիւնիկ Հանդիսացաւ ախոյեան, հակառակ անոր, որ Ռուբէն Հայրապետեանի կազմը վերջին հանգրուանին իր կատարած մրցումին 1 – 0 արդիւնքով պարտութիւն մը կրած էր Կոտայքէն: Անոր ամէնէն մօտիկ մրցակիցը՝ Բանանց, 4 – 1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Միքայէն, ինչ որ պատճառ դարձաւ, որ Փիւնիկ եղանակը աւարտէ չորս կէտի առաւելութիւն մը ունենալով Բանանցի վրայ:

Ստորեւ՝ դասաւորումը.

1.- Փիւնիկ	36 կէտ	31 նչ. կոլ	14 ստ. կոլ
2.- Միքա	32	28	16
3.-Կոտայք	31	22	17
4.- Բանանց	30	27	26
5.- Կիլիկիա	17	19	28
6.- Շիրակ	11	18	34
7.- Արարատ	10	9	38
8.- Արցախ	9	14	37
9.- Տիւսմօ	8	11	37

«ԼԻՒՍԻ»Ի Բ. ԾՐԱԳԻՐԻՆ ՄԷՋ ՆԿԱՏԻ ԱՌՆՈՒԱԾ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի մէջ «Լիւսի» հիմնադրամի երկրորդ ծրագիրով, յառաջիկայ 2 տարուան ընթացքին պիտի կատարուին 60 միլիոն տոլարի աչխատանքներ՝ ճանապարհա-չինութիւն, Երեւանի փողոցներու նորոգում եւ դպրոցաչինութիւն՝ իւրաքանչիւրը 20 միլիոն տոլար արժէքով:

«Լիւսի» հիմնադրամի Հայաստանեան գրասենեակի խորհուրդի նախագահ եւ նախագահի աչխատակազմի ղեկավար Արտաչէս Թումանեան նչեց, որ այս ծրագիրով նախատեսուած չինարարական աչխատանքները պիտի սկսին ընթացակարգին համաձայն, մասնաւորապէս Ազգային ժողովի կողմէ վաւերացուելէն ետք:

Ըստ Ա. Թումանեանի, ծրագիրին երկրորդ հանգրուանի աչխատանքները պիտի կատարուին աւելի բարձր որակով: Այդ կապակցութեամբ նչուեցաւ, որ թէեւ առաջին հանգրուանի 150 միլիոն տոլարի աչխատանքները ամբողջացած են յաջողութեամբ, սակայն եղած են նաեւ թերութիւններ, որոնց համար չինարարական կազմակերպութիւնները ենթարկուած են պատասխանատուութեան:

Ա. Թումանեան յայտնեց, որ ճանապարհաչինութեան առումով, կը նախատեսուի հիմնովին նորոգել երեք ճամբաներ՝ Արմաւիր-Գիւմրի, Հոռոմ-Արթիկ-Ալագեազ եւ Ստեփանաւան-Օձուն ճամբաները:

Դպրոցաչինութեան մէջ կը նախատեսուի նորոգել 18 դպրոցներ, 13ը Երեւանի եւ մէկական՝ Արագածոտնի, Լոռիի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերու մէջ:

Երեւանի մէջ կը նախատեսուի կառուցել Աբովեան եւ Փափազեան փողոցները իրարու միացնող նոր գիծ, բարեկարգել Կասեան, Կոմիտաս, Տէրեան եւ չարք մը այլ փողոցներ:

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ

ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՆԵՐԿԱՅ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԷՆ ՆԵՐՍ

«Հնչակեան Կուսակցութիւնը ներկայ է ֆրանսահայ գաղութէն ներս - այսպէս սկսաւ մեր զրոյցը ֆրանսահայ գաղութի Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան ներկայացուցիչ Ընկեր Արմէն Գույումճեանի հետ:

«Արարատ»ի խմբագրութիւնը այցելեց Ֆրանսայի չրջանի ղեկավար ընկերներէն Արմէն Գույումճեանը: Ընկեր Գույումճեան մօտաւորապէս չորս տասնամեակէ ի վեր ծանօթ անուն մը դարձած է ֆրանսահայութեան ազգային, կուսակցական եւ միութենական բեմին վրայ: Իր այցելութեան ընթացքին ան մեծ հաճոյքով պատասխանեց խմբագրութեան հարցումներուն:

- Ե՞րբ մեկնած էք Ֆրանսա: Ներկայիս կուսակցական ինչպիսի՞ պարտականութիւններ կը վարէք:

- Ես Ֆրանսա մեկնած եմ 1966ին: Ծնած եմ Հաճըն թաղին մէջ: Կրթութիւնս ստացած եմ Սահակ-Մեսրոպեան վարժարանին մէջ, ապա, Յովակիմեան-Մանուկեան մանչերու երկրորդական վարժարանը: Ուսումս կիսատ ձգած եմ հօրս անակնկալ մահուան պատճառաւ: Հայրս դերձակ էր: Պատանի տարիքիս չուրջ 120 նորագիրներու հետ կուսակցութեան չարքերը անցայ, որոնց մէջ կը յիշեմ ընկերներ Անդրանիկ Գազանճեանը եւ Ղազարոս Ալթունեանը: Անդրամակցած եմ Ս.Դ.Հ.Կ. «Տլսրունի» Ուսանողական Միութեան: Արհեստս կատարելագործելու մտադրութեամբ 23 տարեկանիս մեկնեցայ Փարիզ: Փարիզի մէջ ստացայ ձեւագիտութեան մէջ մասնագիտական զանազան վկայականներ, ապա աշխատանք գտայ ու սկսայ աշխատիլ: 1966էն ի վեր կ'ապրիմ Ֆրանսա:

Այնտեղ առաջին օրերէն հանդիպեցայ մեր երէց ընկերներէն Նազարէթ Եչտիկեանին եւ «Յաղթանակ» թերթի խմբագիր Փաթրիք Կենճեանի: Սկսանք գործակցիլ: Մեր կարելիութիւնները սկզբնական չրջանին սահմանափակ էին: Երբ 1975ին Լիբանանի քաղաքացիական պատերազմը սկսաւ, մեծ թիւով կուսակցական ընկերներ Լիբանանէն ակամայ գաղթեցին Ֆրանսա եւ սփիւռքահայ այլ ոստաններ: Ֆրանսայի պարագային այս հոսքը չարժառիթ դարձաւ որ Ֆրանսայի մէջ կուսակցական կեանքը աւելի աչխուժանար: Այստեղ կ'ուզեմ առանձնացնել Ընկերներ Կարօ Շիմչիրեանը եւ Խաչիկ Քէչիչեանը: Վերջինս անցաւ Մ. Նահանգներ: Կազմուեցաւ նոր Վարիչ Մարմին՝ Խաչիկ Նաճարեանի, իմ, Կարօ Շիմչիրեանի եւ այլ ընկերներու մասնակցութեամբ: Սկսանք գործել նոր եռանդով, գաղութին մէջ սկսանք աւելի լայն չափանիչներով գործունէութիւն ծաւալել: Այդ օրերուն Ֆրանսահայ գաղութէն ներս մեծագոյն իրագործումը ընդունուած էր Ապրիլ 24ի ոգեկոչումը: Շրջան մը Ապրիլ 24ը կը նչուէր անջատ-անջատ: Որոչ ժամանակ ետք հայ քաղաքական հոսանքները որոչեցին Ապրիլ 24ը միասնաբար ոգեկոչել: Իսկ յատկապէս 1987ին, երբ Եւրոպայի Հասարակաց Շուկան Սթրազպուրկի մէջ ընդունեց ծանօթ հայանպաստ բանաձեւը, բոլորս միասնաբար գացինք Սթրազպուրկ: Անչուչտ հայանպաստ բանաձեւին ընդունման յայտարարութիւնը աւետելու պահուն մեր բոլոր կուսակցական ընկերները ներկայ էին Սթրազպուրկ:

Ղարաբաղեան Շարժումի օրերուն հայ քաղաքական երեք կուսակցութիւններու առաջարկով Ֆրանսայի տարբեր չրջաններու մէջ կազմակերպուեցան համահայկական պահանջատիրական ցոյցեր: Ցոյց մըն ալ կազմակերպեցինք Փարիզի մօտ Ռուսիոյ (այն ժամանակ տակաւին՝ Խ.Ս.Հ.Մ.) դեսպանատան առջեւ, որպէսզի Սովետական Միութիւնը թիկունք կանգնէր Ղարաբաղի ինքնավարութեան: Ռուսիոյ դեսպանը մեզ ընդունեց: Հնչակեաններու ներկայացուցիչը ես էի, Ռամկավարներու կողմէ Յակոբ Գասարճեանը (այժմու լիբանանեան խորհրդարանի անդամ), իսկ Հ.Յ.Դ.ի կողմէ Հանրի Փափազեանը: Նոյնպիսի միասնական աչխատանք կատարեցինք մեծ երկրաչարժի դառնաղետ օրերուն: Մեր կուսակցութիւնը չատ մեծ ներդրում ունեցաւ աղգային հանգանակութեան եւ զանազան աչխատանքներու մէջ: Նոյն համագործակցութիւնը պահպանուեցաւ Հայաստանի անկախութեան (1991) ժամանակաչրջանին:

- Աւելի մանրամասնօրէն կրա՞ք ներկայացնել մեր կուսակցական կառոյցը:

- Հնչակեան կուսակցութեան կեդրոնական դէմքը Ֆրանսայի մէջ Ընկեր Կարօ Շիմչիրեանն է: Անոր գլխաւորութեամբ Ֆրանսայի տարբեր չրջաններու մէջ կազմակերուեցաւ հանգանակութիւն եւ գնեցինք մեր կուսակցութեան սեփական ակումբը՝ մեր տունը: Մեր բոլոր միաւորներու ղեկավարները՝ Հ.Մ.Մ., Ն.Մ.Մ.Մ., Տլսրունի, Կայծ եւ տիկնանցը կը հաւաքուին այդ ակումբին մէջ: Ես երկար տարիներ մաս կազմած եմ հայ եկեղեցիի կողմէ գլխաւորուած Ընտրական եկեղեցական Յանձնաժողովին: Յանձնաժողովը կը հաչուէ 37 անդամ: Փարիզը ունի հինգ եկեղեցի: Ես չուրջ 15 տարիէ մաս կը կազմեմ այդ յանձնաժողովին: Ապա ընտրուեցայ 10 հոգինոց գործադիր վարչութեան անդամ: Մինչեւս օրս անդամ եմ այդ մարմինին: Շրջան մը միայն այս մարմնին մաս կը կազմէի, այժմ անդամ եմ նոր Վարիչ Մարմինին՝ իբրեւ փոխ ատենապետ, իսկ ատենապետն է Ընկեր Ժիրայր Կարապետեանը: Ընկերները համախմբուած են ղեկավարութեան չուրջ եւ աչխատանքները կ'ընթանան հաւաքականօրէն եւ համագործակցաբար:

Գաղութին մէջ այսօր կը գործէ Հայ-Ֆրանսական Համագործակցութեան Միութիւնը: Այս միութեան մաս կը կազմեն երեք քաղաքական կուսակցութիւնները, երեք յարանուանութիւնները եւ քաղաքական հոսանքները: Այս միութեան նախագահն է Արա Թորանեանը՝ «Նուվէլ Արմենի» թերթին խմբագիրը: Ուչագրաւ էր այս տարուան Ապրիլ 24ի ոգեկոչումը: Փարիզի քաղաքապետը Ֆրանսայի բոլոր հայ կազմակերպութիւններուն հրաւէր յղած էր: Ներկայ էին բոլոր հայկական կազմակերպութիւնները, նաեւ ֆրանսական քաղաքական հոսանքները: Խօսք առնողները անխտիր դատապարտեցին Թուրքիան եւ Թրքական իչխանութիւններէն պահանջեցին ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը:

- Ընդհանրապէս ինչպէ՞ս կը բնութագրէք ֆրանսահայութիւնը:

- Ֆրանսայի գաղութը տարօրինակ է: Ան կ'արթընայ երբ վտանգ կայ: Շարժառիթներ են պէտք առաւել աչխուժանալու համար, ինչպէս Ղարաբաղի հարցը, երկրաչարժի դժբախտութիւնը, նաեւ եւրոպական սահմանադրութեան հանրաքուէն: Եւրոպական սահմանադրութեան մէջ առկայ էր Թուրքիոյ՝ Եւրոպական Միութեան անդամակցութեան հարցը: Հայ քաղաքական երեք կուսակցութիւնները ունեցան հանդիպումներ՝ սերտելու Թուրքիոյ անդամակցութեան դէմ պայքարելու միջոցները: Մենք կուսակցութիւններու անունով նամակ մը յղեցինք նախագահ Ժագ Շիրաքին, խնդրելով որ ան հեռատեսիլէն հրապարակաւ արտայայտուի՝ մինչեւ Թուրքիա չընդունի Հայկական Ցեղասպանութիւնը, չի կրնար մուտք գործել Եւրոպական Միութիւն: Դժբախտաբար ան քիչ մը անորոչ պատասխան տուաւ, յորդորելով Թուրքիոյ յառաջիկայ 10-15 տարիներուն ընդունիլ Ցեղասպանութիւնը, միաժամանակ ան խոստացաւ Թուրքիոյ անդամակցութեան հարցով կազմակերպել հանրաքուէ: Մենք հաւատք չընծայեցինք նախագահի խօսքերուն, եւ որոչեցինք երեք հայ քաղաքական կուսակցութիւններու նախաձեռնութեամբ հանրահաւաք կազմակերպել Կոմիտասի արձանին առջեւ: Շուրջ 5000 հայեր հաւաքուեցան: Այնտեղ խօսք առին Ռ.Ա.Կ.ը, Հ.Յ.Դ.ն եւ Ս.Դ.Հ.Կ.ը: Այս ձեւի բողոքի հաւաքներ կազմակերպուեցան Մարսէյի, Լիոնի եւ այլ քաղաքներու մէջ: Ձեմ կրնար ըսել, որ մեր կեցուածքին պատճառաւ եւրոպական սահմանադրութիւնը մերժուեցաւ, բայց հայերը կը հաչուեն 450 հազար, անոնց թիկունք կեցողներ եղան: Գնահատութիւն եղած էր, որ հայերու կեցուածքին պատճառաւ չուրջ մէկ միլիոն անձեր քուէարկած էին եւրոպական սահմանադրութեան դէմ:

- Ձեզի յաջողութիւն կը մաղթենք:

Շնորհակալ ենք: Ձեզի կը վստահեցնենք որ Հնչակեան Կուսակցութիւնը Ֆրանսայի մէջ հրապարակի վրայ է եւ միւս հայ քաղաքական ուժերուն հետ իր աղգային-հայրենական պարտականութիւններու պատուանդանին վրայ:

(Յապաւումներով) «ԱՐԱՐԱՏ» Լիբանան

ԷՍԹՈՆԻԱ ԵՒՍ ԿԸ ՊՆԴԷ

Թուրքիան Պէտք է Ճանչնայ Հայկական Ցեղասպանութիւնը

ԹԱԼԻՆ, «Արմէնփրէս».- Թուրքիան պէտք է ճանչնայ Հայկական Ցեղասպանութիւնը, «Փոստիմիս» օրաթերթին տուած հարցազրոյցին մէջ յայտնեց Էսթոնիոյ արտաքին գործոց նախարար Ուրմաս Փայէթ:

«Իւրաքանչիւր երկիր հնարաւորինս ազնիւ պէտք է խօսի պատմութեան մասին: Դա վերաբերում է թէ՛ Էսթոնիային, թէ՛ Թուրքիային», ըսաւ ան:

Միաժամանակ, Փայէթ համոզում յայտնեց, որ Թուրքիան կրնայ դառնալ Եւրոմիութեան անդամ: Իր կարծիքով, Թուրքիոյ անդամակցութեան կապուած մտավախութիւնները «չափազանցուած են»:

«Երբ Արեւելեան Եւրոպան միանում էր Եւրամիութեանը, ոմանք կանխատեսում էին, թէ այն լիովին կը դատարկուի, որովհետեւ բոլորը կը տեղափոխուեն Արեւմտեան Եւրոպա:

Նոյն սխալ կանխատեսումներն այժմ արւում են Թուրքիայի վերաբերեալ», ըսաւ Էսթոնիոյ արտաքին գործոց նախարարը:

Ա Ն Լ Ռ Ե Լ Ի Ն

Մշտականա՛չ Մեսրոպ Մաշտոց,
Հայ Գիրի ծա՛ռ,
Որ կը ծաղկիս դարերն ի վար
Մանուկներովն Ազգին հայոց:

Մշտաճաճա՛նչ Մեսրոպ Մաշտոց,
Հայ Սիրտի ջահ,
Որ կը վառիս
Լուսաւորչի կանթեղին քով՝
Հայ Հոգիին տեսիլքներով:

Մշտայառա՛ջ Մեսրոպ Մաշտոց,
Հայ խօսքի նե՛տ,
Որ կը սուրաս Մասիսն ի վեր՝
Խղճերովը Սրտին հայոց:

Մշտակարկա՛չ Մեսրոպ Մաշտոց,
Հայ Լեզուի գե՛տ,
Որ կը հոսիս,
Որ կը խօսիս դարէ ի դար՝
Գրիչներովը Սիտքին հայոց,
Եւ կը փռես
Մշակոյթի ծաղկահանդէս՝
Դաշտերն ի վար
Մագաղաթի ու մատեանի:

Մշտաբարբառ բերա՛ն հայոց՝
Անլռելի Մեսրոպ Մաշտոց,
Որպէսզի դուն լռես ի սպառ,
Մեռնիս անբառ՝
Պէտք է կտրեն Հայուն լեզուն,
Պէտք է կարկեն սիրտը Հայուն,
Պէտք է խեղդեն Հայու հոգին՝
Մեսրո՛պ հոգին,
Անլռելի՛ն...:

(Փաստեներ) **ԺԱԳ ՅԱԿՈԲԵԱՆ**

1

Ո՛Վ ՄԱՅՐԵՆԻ
ՔԱՂՑՐ ԼԵԶՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ...

Կը նայինք Հայրենիքին եւ անձկութեամբ կը հաստատենք, որ հո՛ն եւս ներքին արիւնահոսութիւնը կը շարունակուի... անիծեալ արտագաղթին շարունակումովը: Մինչ մենք, դեռ նեցուկ կը սպասենք Երեւանէն, մեզի համար...:

Դեռ եւս 5-րդ դարուն, օտար քայքայիչ ազդեցութիւններէն ձերբազատուելու համար, հանճարեղ Ս. Սահակ ու Ս. Մեսրոպ իրենց՝ Հայ Գիրերու գիւտը կատարելով ունէին այն գոհունակութիւնը, որ անով հայութեան կը պարգեւեն «Ադամանդեայ Ապառաժ» մը: Հայ ժողովուրդին կ'ընծայէին ինքնուրոյն ու ապահով գոյութեան անխորտակելի վահան ու վէմ: Որպէսզի հայութիւնը ապրի ամփոփ, մնայ հաստատ, գոյատեւէ ու բարգաւաճի անարգել: Հայը գտնուի ու ստեղծագործէ քաղաքակիրթ մարդկութեան յառաջապահ ազգերու փաղանգին մէջ:

Սինչեւ դեռ վերջերս, մեր ժողովուրդը կրցաւ մնալ հաւատարիմ Ս. Սահակի ու Ս. Մեսրոպի եւ իրենց ժամանակակից հայ մտաւորականութեան՝ Թարգմանիչներու ժառանգութեան ու պատգամին: Իսկ այսօ՞ր...

Հայ Գիրերու Գիւտի 1600-ամեակն ու թարգմանչաց Տօնը կու գան զգացնելու, որ հայութիւնը հոգեւոր, ազգային ու իմացական վերածնունդի մը կը կարօտի նաեւ ներկայի՛ս:

Ուստի, ազգովին, Սփիւռք եւ Հայրենիք, Գիրերու Գիւտի 1600-ամեակին եւ Թարգմանչաց Տօնին առթի մանաւանդ, մենք մեզ տոգորելու ենք Սահակ-Մեսրոպներու ոգիով, տեսիլքով ու անոնց ազգափրկիչ վճռակամութեամբ:

Եւ ինչպէս որ, մեր դիւցազնապատում կազմող հայու գոյութեան ամբողջ տեւողութեան, ապաւինած ենք մեր բազուկին զուգահեռ՝ փրկարար հայ լեզուին, մշակոյթին, հաւատքին, ոգիին ու կամքին, այսօր եւս, սա նորագոյն փորձանաւոր օրերուն, պարտինք կառչիլ նաե՛ւ մեր հոգեմտաւոր ու բարոյական զէնքերուն:

Հայ մարդ, հայրեր ու մայրեր, պարման, երիտասարդ ու ծեր, մանչ ու աղջիկ՝ կարդա՛, գրէ՛ ու խօսիր հայերէն: Տէ՛ր կեցիր նախահայրերուդ ժառանգութեան: Օգտուի՛ր անոնց հարուստ կենսափորձեն: Արտայայտուիր աշխարհի բոլոր լեզուներով: Բայց նախընտրէ բոլոր լեզուներուն մայրը՝ Հայերէնը: Մեսրոպահոդի Ոսկեղինիկը: Թօթափէ՛ վրայէդ ազգային ստորակայութեան ամէն բարդոյթ: Հպարտ եղիր «Հայ» անունովդ: Թող շրջուներէդ բարձր եւ գեղեցիկ հնչէ քաղցրաբարբառ հայերէնը հրաշածին ու աղամանդեայ: Ու երգէ, ինչպէս երգել կուտար մեզի լուսահոգի ուսուցչապետ, մեծանուն Բենիամին Ժամկոչեան՝ *ո՛վ Մայրենի քաղցր լեզու հայկական, կա՛ց անսասան, կա՛ց յաւէտ:*

(Յապաւումներով) **ԺԻՐԱՅՐ ՆԱՅԻՐԻ**

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՇՏՈՑ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Մոնթրէալի Եգիպտահայերու Ընկերակցութիւնը ուրախութեամբ կը յայտարարէ, որ հաստատած է

ՄԱՇՏՈՑ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Հիմնադրամը կոչուած է Երեւանի մէջ հոգալու համալսարանական ծախսերը, ուսման մէջ յառաջադէմ եւ նիւթական պայմաններ չունեցող հայաստանաբնակ ուսանողներու:

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հ.Ք.Ը.ՄԻՈՒԹԻՒՆ - Գահիրէ

ՍԱԹԵՆԻԿ Ճ. ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

(Առողջապահական Հոգատարութեան Ծրագիր)

Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութիւնը կը տեղեկացնէ Աղեքսանդրիոյ եւ Գահիրէի հայութեան, թէ Միութեանս «Սաթենիկ Ճ. Չագըր» Հիմնադրամի Առողջապահական Հոգատարութեան Ծրագրին 2006 տարեշրջանի անդամագրուիլ փափաքողները պարտին իրենց դիմումնագրերը ներկայացնել յատուկ հարցաթերթիկներու վրայ մինչեւ 30 Նոյեմբեր 2005.

ԳԱՀԻՐԷԻ մէջ
15, Էմատ Էլ Տին փողոց, Ա. յարկ Հեռ. 5931555
Ուրբաթ օրերը առաւօտեան ժամը 10-էն յ.մ. ժամը 3
ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ Կեդրոնը
26, Մուրատ Բէկ փողոց – Հելիոպոլիս Հեռ. 2916444 - 4151127
Առաւօտեան ժամը 10-էն յ.մ. 2, բացի Կիրակի եւ արձակուրդի օրերէն:
ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ Գրասենեակը
19, Օմար Լոթֆի փողոց - Ա. յարկ
Կամաա-ի (Համալսարանի) կայարան Հեռ. 5920469
Երկուշաբթիէն Հինգշաբթի յ.մ. ժամը 6-9

ԾԱՆՕԹ.- Ա) Նոր դիմումնագրերուն համար կը խնդրուի ներկայացնել ինքնութեան թուղթին պատճէնը, 2 նկար եւ հայ համայնքին պատկանելու փաստաթուղթ:

Բ) Նորոգութեան համար դիմողներէն կը խնդրուի ներկայացնել 1 նկար եւ 2005-ի ծրագրին մասնակցութեան քարտին պատճէնը: Հայ համայնքի մէջ մկրտուած չեղողներէն, որոնք ամուսնացած են հայ համայնքի պատկանող անձի մը հետ հայկական եկեղեցիի մէջ, պարտին ներկայացնել իրենց նախկին համայնքէն հրաժարած ըլլալու պաշտօնական վկայագիր մը, միաժամանակ վճարելով Ե. Ո. 120 մասնակցութեան սակը:

ՀԲԸՄ-ը ինքզինքին կը վերապահէ, բոլոր կարգի դիմումներուն ընդունումը կամ մերժումը:

ԳԱՀԻՐԷԻ ՀԲԸՄ-Ի ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն Գահիրէի բարեպաշտ հայորդիներուն: Ընդհառաջելով համայնքի անդամներու խնդրանքին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնէն ետք, Եգիպտահայ Թեմի Ընտրեալ Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի Հրահանգով եւ Կրօնական Ժողովի որոշումով, ամիսը մէկ անգամ՝ Ուրբաթ օր, Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ երեկոյեան ժամը 5.00-ին պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ստորեւ կը ներկայացնենք Ս. Պատարագի օրերը
18 Նոյեմբեր 2005
16 Դեկտեմբեր 2005

Դէպի եկեղեցի երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպիւսի սպասարկութիւն:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Գահիրէում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս/Թ. Նոյեմբերի 27-ին կայանալու է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութիւնների Հանրաքուէն:

Այս կապակցութեամբ Դեսպանութիւնում կազմաւորուելու է ընտրական տեղամաս:

Ընտրութեան իրաւունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են հանրաքուէին մասնակցել Դեսպանութիւնում՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական անձնագիր:

Քուէախցերը կը բացուեն ս/Թ. Նոյեմբերի 27-ին ժամը 08:00-ից մինչեւ 20:00 / Գահիրէի ժամանակով/:

Եգիպտոսում ՀՀ Դեսպանութիւն
Հասցէ՝ Գահիրէ, 20 Զամալէք, Մուհամմատ Մազհար
Հեռ. 737-41-57/59

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Կիրակի, 27 Նոյեմբեր 2005

2004-2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ
ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍ

Կը խնդրուի ներկայ ունենալ ու չխաչածեւել

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Կիրակի, 4 Դեկտեմբեր 2005

2004-2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ
ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍ

Կը խնդրուի ներկայ ունենալ ու չխաչածեւել

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՄԵՐՁԱՆԵԱՆ ԱԶԳ. ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

Ամանորի Տօնակատարութիւն

Կիրակի, 25 Դեկտեմբեր 2005

Կը խնդրուի ներկայ ունենալ ու չխաչածեւել

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

Ծ Ն Ո Ւ Ն Դ

Ուրախութեամբ տեղեկացանք թէ մեր բարեկամներէն՝ Տոքթ. եւ Տիկին Լորիս եւ Թամար Քէօհնէլեանները վերջերս բախտաւորուած են առնչինել դստրիկով մը, զոր անուանած են Լորին:

Այս ուրախ առիթով խըմբագրութիւնս կը շնորհաւորէ դստրիկին ծնողքին, ինչպէս նաեւ մեծ ծնողներուն՝ Տիկին Սիրվարդ Քէօհնէլեանի եւ Տէր եւ Տիկին Դանիէլ Ազնաւուրեաններուն, մաղթելով նորածին մանկան արեւշատութիւն եւ առողջ կեանք:

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Առ ի քաջալերանք թերթիս ազգօգուտ գործունէութեան, Տէր եւ Տիկին Տիգրան Սարաֆեան (ԱՄՆ) Ամն. Տոլար 50

Ողբ. Արշալոյս Եըլանճեանի մահուան տխուր առթիւ, Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան 50

Ողբ. Հայկ Գույումճեանի մահուան տխուր առթիւ, Ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք կը նուիրեն 30

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց չատ սիրելի ամուսնոյն, հօր, մեծ հօր, Ողբ. Յովհաննէս ՃէՃէՃեանի մահուան Դ. տարելիցին տխուր առթիւ եւ անոր քաղցր ու խնկելի յիշատակին Տիկին Շաքէ ՃէՃէՃեան, Տոքթ. եւ Տիկին Յարութիւն եւ Մարօ ՃէՃէՃեան եւ զաւակները (Աւստրալիա),Դոկտ. ճարտարագէտ Պերճ ՃէՃէՃեան կը նուիրեն՝

Ս. Պողոս – Պետրոս եկեղեցւոյ Պայծառութեան 300
Պողոսեան Ազգ. Վարժարանին 100
«Տիգրան Երկաթ» Հայ Մշակութային Միութեան 100
«Յառաջդիմասէր» Մշակութային Ընկերակցութեան 100
Աղեքս. ՀՄԸՄ – Նուպարին 100
«Արեւ»ին 100
«Յուսաբեր»ին 100
«Ջահակիր»ին 100

(Բոլոր նուիրատուութիւնները ստանալ Աղեքս. Ազգային Առաջնորդարանէն)

Ողբ. Հայկ Գույումճեանի մահուան տխուր առթիւ, Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան կը նուիրեն.

«Յուսաբեր»ին 50
«Ջահակիր»ին 50

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՆ

Առ ի քաջալերանք Շարժումիս կազմակերպած հանդիսութեան Կիրակի, 4 Սեպտեմբեր 2005-ին,որ նուիրուած էր կայտական բաժնի հիմնադրութեան 55-ամեակին, շնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները.-

Օրուան Նախագահ՝
Տէր եւ Տիկին Գէորգ եւ Լիւսի Փիլիկեան 1000
Տէր եւ Տիկին Վրէժ Սէֆէրեան 300
Տէր եւ Տիկին Արթօ Թօսունեան 300
Տոքթ. եւ Տիկին Արամ Գալայճեան 300
Տէր եւ Տիկին Դանիէլ Ճոճոեան 100
Տէր եւ Տիկին Պարգեւ Սարգիսեան 100
Խմբապետուհի՝ Օր. Գարին Էյլէկեան 100
Նախկին խմբապետուհի Տիկին Ջուարթ Գալայճեան 50

Այս առթիւ կու գանք մեր խորին շնորհակալութիւնները յայտնելու նաեւ աղեքսանդրահայ քանդակագործ՝ Սարգիս Թօսունեանի, որ քանդակեց եւ նուիրեց պրոնզէ արձան մը յատկապէս նուիրուած Շարժումիս կայտական բաժնի հիմնադրութեան 55-ամեակին:

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԽՐՈՒՆԻ

Տէր եւ Տիկին Ամր եւ Լիւսի Սաֆուաթ (Զորլեան), Տիկին Անի Գալփաքճեան, Տէր եւ Տիկին Սարգիս Թօսունեան, Տէր եւ Տիկին Հայկ Մանուկեան եւ զաւակունք (Գանատա), Տոքթ. եւ Տիկին Կարպիս Թօսունեան եւ զաւակը, ինչպէս նաեւ Շիմշիտեան, Սէֆէրեան, Զայլաքեան, Կանիմեան, Մանուկեան եւ Աբգարեան ընտանիքները կը զուժեն մահը իրենց չատ սիրելի հօրաքրոջ, մօրաքրոջ, ազգականին եւ խնամիին Ողբ.՝

ԹԱԳՈՒՀԻ ՉՈՐԼԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Երկուշաբթի, 24 Հոկտեմբեր 2005-ին:

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցաւ Երեքշաբթի 25 Հոկտեմբեր, կ.վ. ժամը 3.00-ին, Աղեքսանդրիոյ Հայ Աւետարանական Եկեղեցւոյ մէջ, ուրկէ Հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Շաթպիի Ազգային գերեզմանատուն եւ զետեղուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
ՄԱՀ ԵՒ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ՝ ՈՂԲ. ՀԱՅԿԱԶ ՍՐԱՊ ՍԱՐԳԻՍԵԱՆԻ

Աղեքսանդրիոյ Ազգային Իչխանութիւնը խոր ցաւով կը գուժէ մահը Ազգային Բարերար Ողբ. Հայկազ Սրապ Սարգիսեանի որ պատահեցաւ Զորեքշաբթի, 5 Հոկտեմբեր 2005-ին «Անպա Թաքլա» Հիւանդանոցին մէջ, չատ երկարատեւ հիւանդութեան:

Ողբացեալը ծնած է պատմական Հայաստանի Կարին քաղաքին մէջ, մանկութեան ժամանակ բռնազաղթի եւ որբութեան ամէն տեսակ չարչարանքներ կրելէ ետք իր ընտանեկան բոյնը կը կազմէ ամուսնանալով Ողբ. Եսթէր Ազատեանի հետ. տարիքի յառաջացմամբ տասնամեակներու ընթացքին իրենց ամբողջ խնայողութիւնը, ինչպէս նաեւ իրենց անձնական չէնքը յանձնեցին Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանին, որպէսզի նկատառման արժանի գումարի եկամուտը օգտագործուի յօգուտ Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ պայծառութեան եւ Պօղոսեան Ազգային Վարժարանին:

Ազգային յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցաւ նոյն օրը չատ միջօրէի ժամը 3-ին Ս. Պօղոս-Պետրոս մայր եկեղեցիին մէջ, թաղման արարողութեան կարգը կատարեց Աղեքսանդրիոյ Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Մուրատեան չրջապատուած սարկաւագաց եւ դպրաց դասէն:

Արժ. Տէր Հայրը եւ Պատ. Քաղաքական Ժողովի չարգարժան Ատենադպիր Տոքթ. Արմէն Գավուքճեան յանուն Աղեքսանդրիոյ Ազգային Իչխանութեան դամբանականներ խօսեցան եւ վեր առին Հանգուցեալին արժանիքները:

Ներկայ էին Պատկ. Թեմական եւ Պատ. Քաղաքական Ժողովներու անդամները, որոնք եկած էին իրենց չարգանքի վերջին տուրքը մատուցանելու ողբացեալին:

Արարողութենէն վերջ յուղարկաւորները ուղեւեցան Շաթպիի Ազգային գերեզմանատունը, հոն եւս տեղի ունեցաւ արարողութիւն եւ ողբացեալին մարմինը ամփոփուեցաւ իր ընտանեկան դամբարանին մէջ:

Այս տխուր առիթով Ազգային Իչխանութիւնը ծաղկեպսակ մը ղրկած էր ի չարգանք Ազգային Բարերարին:

Կ'աղօթենք Առ Աստուած որ հանգչեցնէ իր տառապած հոգին լոյսի օթեւաններուն մէջ:

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՕՆ Ի ՅԻՇԱՏԱԿ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՒԻՐԱՏՈՒ՝ ՈՂԲ. ՌՕԶԻՆ ԱՏՐԻՆԷ ՊԱՍՄԱՃԵԱՆ - ՄՈՒՐԱՏԵԱՆԻ ՍԱՀՈՒԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԻՆ ԱՌԹԻՒ

Կիրակի, 9 Հոկտեմբեր 2005-ին Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ մէջ չաւարտ Ս. եւ անմահ պատարագի Ազգային Իչխանութեան եւ Եկեղեցւոյ Հոգաբարձութեան տնօրինութեամբ տեղի ունեցաւ Հոգեհանգստեան պաշտօն Ազգային Նուիրատու, եւ «Էմրոտ եւ Ռաֆֆի Բիւզանդ Մուրատեան» Հիմնադրամը հաստատող Ողբ. Ռօզին Ատրինէ Պասմաճեան - Մուրատեանի մահուան քառասունքին տխուր առթիւ, ոգեկոչելու համար խնկելի յիչատակը ազնուահոգի նուիրատուհիին:

Պատարագիչն էր Աղեքսանդրիոյ Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Մուրատեան չրջապատուած եկեղեցւոյ սարկաւագաց եւ դպրաց դասէն, մասնակցութեամբ «Լուսաւորիչ» երգչախումբին:

Եկեղեցական արարողութեան աւարտէն ետք Ազգային Իչխանութեան անդամները եւ ներկայ հաւատացեալ ժողովուրդը բարձրացան Առաջնորդարանի հիւրասենեակը, ուր տեղի ունեցաւ պատչաճ հիւրասիրութիւն մը Թարգմանչաց Տօնին առթիւ, Արժ. Տէր Հայրը չատ պատչաճի կարճ ելոյթ մը ունեցաւ եւ դրուատեց նաեւ Ողբացեալին արժանիքները հանդէպ իր եկեղեցիին եւ Ազգին:

Տէրը թող լուսաւորէ Հանգուցեալին հոգին եւ երկնային անթառամ պսակներուն արժանացնէ:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐՋԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	600.00
21 կարատ՝ կրամը		75.00
18 կարատ՝ կրամը		64.20

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع
TCHAHAKIR
Armenian Weekly
P.O.Box 2111 (Cairo),
Tel: 4530327, Fax:(202)4522282
E-mail:tchahagir@journalist.com.

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1556 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 24 ՆՈՅԵՄԲԵՐ 2005 — ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դիկ. — عدد رقم ١٥٥٦ — الخميس ٢٤ نوفمبر ٢٠٠٥

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐՏԳՈՐԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԳԱՀԻՐԻ ՄԷՋ

ԳԱՀԻՐԷ, 21 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետութեան եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ քաղաքական խորհրդակցութիւնների հերթական 6-րդ փուլն անցկացնելու նպատակով 2005 թ. Նոյեմբերի 16-18-ը Գահիրէում էր գտնուում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ՝ Ղարիբջանեանը:

Այցի առաջին օրը ՀՀ փոխ-արտգործնախարարին ընդունել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմատ Ապուլ Ղէյթը:

Ինչպէս, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ին յայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել հայ-եգիպտական յարաբերութիւնները՝ նշելով, որ յատուկ կարեւորութիւն է տրւում միմեանց հետ համագործակցութեան զարգացմանը բոլոր բնագաւառներում: Գեղամ Ղարիբջանեանը գոհունակութիւն է յայտնել միջազգային կազմակերպութիւնների չրջանակներում Հայաստան-Եգիպտոս ակտիւ համագործակցութեան առնչութեամբ, որի վկայութիւններից է մասնաւորապէս Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում Եգիպտոսի անկողմնակալ եւ հաւասարակշռուած դիրքորոշումը: Նա նաեւ չնորհակալութիւն է յայտնել եգիպտական կողմին ԱՊՀ երեկրների հետ տեքնիկական համագործակցութեան հիմնադրամին Հայաստանից տարբեր ոլորտների մասնագէտների վերապատրաստման համար: Կարեւորելով Արտաքին գործոց նախարարութիւնների միջեւ խորհրակցութիւնների պարբերաբար անցկացումը՝ Ահմատ Ապուլ Ղէյթն ընդգծել է դրանց նչանակութիւնը միջազգային ու տարածաչրջանային մի չարք խնդիրների չուրջ միմեանց դիրքորոչումները մերձեցնելու եւ համապատասխանեցնելու համար:

Հանդիպմանը չօչափուել են ՀՀ վարչապետի Եգիպտոս կատարելիք առաջիկայ պաչտօնական այցի եւ Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ յանձնաժողովի նիստի անցկացման հետ կապուած հարցեր:

Նոյն օրը ԵԱՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել հայ-եգիպտական քաղաքական գոնսուլթացիաները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանեանը եւ ԵԱՀ ԱԳ նախարարի եւրոպական հարցերով տեղակալ Աչրաֆ Ռաչիտին քննարկել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն չրջանակ: Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաչրջանային մի չարք հարցերի վերաբերեալ:

Քննարկուել են նաեւ հայ-եգիպտական միջկառավարական համատեղ յանձնաժողովի օրակարգի եւ նիստի ընթացքում ստորագրուելիք համաձայնագրերի հետ կապուած հարցերը:

ՀՆՉԱԿԵԱՆ ՔՍԱՆՆԵՐՈՒ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Երեւանէն հեռաձայնային հաղորդակցութեամբ մը իմացանք, թէ Երեւանի «Հրաչեայ Աճառեան» համալսարանի պատմութեան ամպիոնը կազմակերպած է գիտաժողով նուիրուած Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Քսան Կախաղաններուն:

«Փարամազի եւ նրա ընկերների չարանենգ սպանութեան 90-ամեակին» նուիրուած գիտաժողովին բացման խօսքով ելոյթ ունեցած է «Հրաչեայ Աճառեան» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտութիւններու Դոկտոր, Փրոֆեսոր Աւագ Խաչատրեան: Պատմական ամպիոնի վարիչ, պատմական գիտութիւններու Դոկտոր, Փրոֆեսոր Վլատիմիր Պետրոսեան ներկայացուցած է «Փարամազի կեանքն ու գործը» նիւթը: Պատմական գիտութիւններու Դոկտոր, Փրոֆեսոր Նորիկ Սարուխանեան ներկայացուցած է «Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան գործելակերպը 1908 թուականի երիտ-թրքական յեղափոխութիւնից յետոյ» նիւթը: Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու Ակադեմիայի ասպիրանտ Մանուկ Ստեփանեան խօսած է «Հնչակեան 20 գործիչներու դատավարութիւնը» նիւթին մասին:

Ապա տեղի ունեցած են ելոյթներ:

ՆՈՐ ՀԻՒԼԷԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ՝ ԱՄՆ ՊԻՏԻ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Հայաստանի ուժանիւթի նախարար Արմէն Մովսիսեան Նոյեմբեր 8ին յայտարարեց, թէ ԱՄՆ ընդունելի կը համարէ եւ պիտի համագործակցի Հայաստանի հետ՝ հիւլէական նոր պլոք մը կառուցելու համար Մեծամօրի մէջ:

Նախարար Մովսիսեան նչեց նաեւ, որ Ուաչինկթընի մէջ Հոկտեմբեր 11ին ԱՄՆ ուժանիւթի նախարար Սամուէլ Պոտմընի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի հիւլէակայանի հարցէն զատ, քննարկուած են նաեւ այս բնագաւառին վերաբերող այլ խնդիրներ, որոնց չարքին՝ Իրան-Հայաստան կազատարի չինարարութիւնը: Քննարկուած են նաեւ նորոգուող ուժանիւթի զարգացման խընդիրները եւ այդ ուղղութեամբ գործակցութեան հնարաւորութիւնները:

Ա. Մովսիսեան աւելցուց, որ նոր հիւլէակայան կառուցելու համար կը պահանջուի 600-800 միլիոն տոլար, նախագծումի համար՝ 2-3 տարի, իսկ բուն չինարարութեան համար՝ 5-7 տարի:

«ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՕՓԵՐԱՅԻ ԵՐԱՊԱՐԱԿԸ ԴԱՐՁԵԱԼ ՎԵՐԱԾՈՒԵԼՈՒ Է ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԱՍՊԱՐԷԶԻ»,- ՎՍՏԱՀ Է ՐԱՖՖԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ

«Իսկական զաւեչտ է, որ անօրինականութիւնը կենսառճ դարձրած, անսահմանափակ թալանի միջոցով հարստացող իչխանախումբը Սահմանադրութեան, օրէնքների պաչտպան ու ջատագով է ձեւանում,- յայտարարեց, Ժառանգութիւն կուսակցութեան նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Յովհաննիսեանը լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ Նոյեմբերի 21-ի հանդիպմանը: Նրա խօսքերով, խաղաղ տարիներին մէկ միլիոնից աւելի քաղաքացիների արտագաղթի պատճառ դարձած վարչակարգը եթէ ոտնահարում է այսօրուայ չգործող Սահմանադրութիւնը, ոտնահարելու է նաեւ փոփոխուածը:

Իր խօսքում նա նչեց, որ, ե՛ւ բովանդակային, ե՛ւ ընթացակարգային որեւէ քննադատութեան չդիմացող այս սահմանդրական փոփոխութիւնների նախագծով, որը պատաղրւում է ժողովրդին, չանք չի խնայւում ամրագրել գործող վարչախմբի ձեռքբերումները եւ հեռայար նպատակները, մասնաւորապէս պայմաններ ստեղծել պահպանելու ու հերթով իրար փոխանցելու իւրացուած իչխանութիւնը:

Նա յայտնեց, որ Նոյեմբերի 26-ի կէսօրից սկսած Օփերայի հրապարակը դարձեալ վերածուելու է Ազատութեան ասպարէզի, «Մանուցում եմ ու հրաւիրում ՀՀ քաղաքացիներին մասնակցելու քաղաքացիական ժողովի նախաձեռնութեանը, որի հերթափոխը կը դառնայ Նոյեմբերի 27-ը լիազօր ազգահաւաքի օրը:

ԹԵՆԻՍ. «ՄԱՍԹԸՐԶ» ԲԱԺԱԿ ԴԱՒԻԹ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ «Կ'ՈՐՍԱՅ» ՏԻՏՂՈՍԸ

1980ականներու վերջերը, Հայկական Ցեղասպանութենէն ճողոպրած եւ Քորտոպա գաղթած հայորդի մը, երբ իր բնակարանին ետին սիմենթով ծածկուած բակը թենիսի դաչտի կը վերածէր եւ իր թոռան՝ փոքրիկն Դաւիթ Նալպանտեանի կը նուիրէր թենիսի ռաքէթ մը, վստահաբար չէր պատկերացներ, թէ ան, 23րդ գարունը չբոլորած, 20 Նոյեմբեր 2005ին, պիտի բարձրացնէր թենիսի «Մասթըրզ»ի բաժակը:

Դաւիթ Նալպանտեան

Բայց ինչպէս նոյնինքն Դաւիթ Նալպանտեան յայտարարած է 2002ին Ուիմպլըտընի մրցաչարքի աւարտականին հասնելէ ետք, «ես հայկական ծագում ունիմ, եւ մենք՝ հայերս, պայքարող ժողովուրդ ենք»:

Եւ Նալպանտեան ամբողջ 4 ժամ 33 վայրկեան պայքարեցաւ Շանկհայի մէջ տեղի ունեցող «Մասթըրզ»ի ախոյեանութեան աւարտական հանդրուանին՝ նախքան յաղթական, բայց սպառած ձեռքերը օդը բարձրացնելը:

Դաչտին միւս կողմը, աչխարհի թիւ 1 դասուած Թենիսմէն Ռոժէ Ֆետերէր, 35 մրցում անպարտելի մնալէ ետք խոնարհած էր: Արդիւնք՝ 6-7 (4-7), 6-7 (11-13), 6-2, 6-1, 7-6 (7-3):

Աչխարհի թիւ 12 դասուած Նալպանտեան իրաւունք չունէր մասնակցելու լաւագոյն ութեակին վերապահուած եւ աչխարհի ախոյեանութիւն համարուող այս մրցաչարքին, սակայն մինչ Նալպանտեան կը պատրաստուէր ձկնորսութեան համար արձակուրդ մը առնելու, էնտի Ռոտիք վիրաւոր ըլլալով կը հրաժարի «Մասթըրզ»ի մրցաչարքին մասնակցութիւնը րերելէ եւ արժանթինահայ «ձկնորս»ը կը հրաւիրուի զայն փոխարինելու:

Փաստօրէն, ձուկ որսալու փոխարէն Նալպանտեանի կը մնար «Մասթըրզ»ի բաժակը որսալ...:

Յաղթանակէն ետք, Դաւիթ Նալպանտեան յայտարարեց, թէ կ'ապրէր իր կեանքի լաւագոյն վայրկեանները, բայց այդ արգելք չեղաւ, որ 1 մեթր 80 սմ. հասակ ունեցող քորտոպացի հսկան փիլիսոփայէ. «Աւելի կարեւորը յաղթելու ձեւն է. իսկապէս անհաւատալի է աւարտական մրցումի մը աչխարհի ախոյեանին դէմ այսպիսի խաղարկութիւն ցուցաբերելը»:

Նալպանտեան իր երէկուան խաղարկութեամբ որսաց նաեւ աչխարհի ախոյեանին վերապահուած նիւթական մրցանակը՝ 1,4 միլիոն տոլար, ինչպէս նաեւ «Մերսետէս» տիպի ինքնաչարժ մը:

Ֆետերէր կիսաւարտականին 6-0, 6-0 արդիւնքով ջախջախած էր կասթոն կոտէոն, եւ կը թուէր, թէ տարեչրջանը պիտի աւարտէ բարձրացնելով նաեւ «Մասթըրզ»ի բաժակը:

Դաւիթ Նալպանտեան ծնած է 1 Յունուար 1982ին՝ Քորտոպայի մէջ (Արժանթինի երկրորդ մեծագոյն քաղաքը): Կրտսերներու միջազգային չարք մը մրցաչարքներու եւ ախոյեանութիւններու տիրանալէ ետք, Նալպանտեան արհեստավարժ կը դառնայ 2000ին: 2002ին ան կը չահի Պազըլի եւ Էսթորիլի միջազգային մրցաչարքները: 2005ին՝ Միւնիխի մրցաչարքը: Փոխ ախոյեան կը հանդիսանայ Փալերմոյի (2001), Ուիմպլըտընի (2002), Պազըլի (2003, 2004), Մոնրէալի (2003), Մատրիտի (2004) եւ Հռոմի (2004) միջազգային մրցաչարքներուն:

Եւ, բնականաբար, «պայքարող ժողովուրդ»ի զաւակ Նալպանտեանին համար պայքարը կը չարունակուի:

ԱՒՏՐԱԼԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԹԵԼԱԴՐՈՒԱԾ Է ՆԱԵՒ ՆԱԽՆԻՆԵՐՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԷՋ ԼԻՆԵԼՈՒ ՅԱՆԿՈՒԹԵԱՄԲ

Նոյեմբերի 22-ին Աւստրալիայի սոցիալական ապահովութեան նախարար Ճօ Հոքիի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարեանն ընդգծել է, որ իրեն համար հաճելի անակնկալ էր իմանալ, որ նախարարը հայկական արմատներ ունի, եւ նրա այցը ոչ միայն գործնական նպատակներ է հետապնդում, այլեւ թելադրուած է նախնիների հայրենիքում լինելու անկեղծ ցանկութեամբ:

Նախարար Ճօ Հոքին չնորհակալութիւն է յայտնել վարչապետին եւ ՀՀ կառավարութեանը՝ ընդառաջելով իր ցանկութեանը, պատուիրակութեան համար նաեւ եկրօրեայ հագեցած մչակութային ծրագիր պատրաստելու, Հայաստանի տեսարժան վայրերին ծանօթանալու, մարդկանց հետ անմիջականօրէն չփուելու հնարաւորութիւն ընձեռելու համար:

Նա ընդգծել է, որ իր հօր ընտանիքի մեծ մասը զոհ է գնացել 1915թ. Հայոց ցեղասպանութեանը, իսկ եղեռնից մազապուրծները գաղթել են Սուրիա եւ այլ երկրներ՝ ի վերջոյ հանգրուանելով Աւստրալիայում:

Նախարարը գոհունակութիւն է յայտնել, որ հայրը դեռ ողջ է, իսկ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ տնօրէնը հանդիպման ժամանակ խոստացել է արխիւային նիւթերում հնարաւոր տեղեկութիւններ հայթայթել իր գերդաստանի անցեալի վերաբերեալ: Նա ընդգծել է նաեւ, որ ազդեցիկ հայ համայնքի ջանքերի, ինչպէս նաեւ Հայաստանի հետ երկկողմ կապերի զարգացման չնորհիւ Աւստրալիաիում աւելի ու աւելի լսելի է դառնում Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած հայութեան ձայնը: 2

ԻՍՐԱՅԷԼԻ ԳԼԽԱՒՈՐ ՈԱՊՊԻՆ ԿԸ ՃԱՆԱՉՆԱՅ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

«Անհնար է առանց արցունքների յիչել այն, ինչ կատարուել է Հայերի հետ Թուրքիայում» յայտարարեց Իսրայէլի գլխաւոր ռապպի Եոնա Մեցգերը՝ Նոյեմբերի 22-ին այցելելով Մխիթեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի յուչահամալիր: Ի պատասխան հարցի, թէ ինչու Իսրայէլը մինչ օրս չի միացել Հայոց ցեղասպանութիւնը պաչտօնապէս ճանաչած երկրների թուին, գլխաւոր ռապպին յայտարարեց. «Ես՝ որպէս Հոգեւորականութեան ներկայացուցիչ, ճանաչում եմ Ցեղասպանութեան փաստը, իսկ մնացեալը կախուած է քաղաքական եւ միջազգային յարաբերութիւններից: 4

ԳԱՀԻՐԷ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻԻՆ

ՀԱՅ ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1600-ԱՄԵԱԿ

Կիրակի 30 Հոկտեմբեր 2005-ին Հելիոպոլսոյ «Պըլըքտաճեան» սրահին մէջ, տեղի ունեցաւ Հայ Գիրերու Գիւտի 1600-ամեակին նուիրուած հանդիսութիւն, կազմակերպութեամբ Գահիրէի Ազգային Իշխանութեան եւ հովանաւորութեամբ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Աշոտ Վարդապետ Մնացականեանի եւ Հայ Կաթողիկէ համայնքի Առաջնորդ՝ Հայր Գրիգոր Օգոստինոս Սրբազան Արքեպիսկոպոս Գուսանի:

Հոգեւոր Պետերուն կողքին ներկայ էին Գահիրէի Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան, Եգիպտոսի մօտ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան, Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Պատկ. Թեմական Ժողովներու ատենապետներ՝ Տեարք Անդրանիկ Մեսրոպեան եւ Լեւոն Գաղթացեան, Պատ. Քաղաքական Ժողովի Ատենապետ Տիար Պերճ Թէրզեան, Ազգային Իշխանութեան անդամներ եւ մշակութասէր հոծ բազմութիւն մը:

Յանուն Ազգային Իշխանութեան հանդիսութեան բացումը կատարեց Տիար Շանթ Կապէյեան, ներկայացնելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գէորգեան Հոգեւոր Ճեմարանի դասախօս Փրոֆ. Պետրոս Պետիրեանը, որ այս առիթով յատկապէս հրաւիրուած էր Հայաստանէն եւ ապա հրաւիրեց զայն բանախօսելու:

«Արաքս» երգչախումբը ելոյթի պահուն:

Գեղարուեստական բաժինը սկսաւ Տքթ. Սուրէն Պայրամեանի «Աղօթք Այբուբենեան»-ի ընթերցումով, ապա ասմունքով իրենց մասնակցութիւնը բերին Օր. Անի Օհաննէսեան, Տիկիններ Նորա Քէօհնէլեան եւ Մարկրիթ Ասատուրեան: Այնուհետեւ ելոյթ ունեցան Ազգ. Առաջնորդարանի «Արաքս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Մօ. Միհրան Ղազէլեանի, ապա միասնաբար ելոյթ ունեցան ՀԲԸՄ-ի «Ծիածան» եւ «Յուսաբեր» Մ.Ը.-ի «Ծաղկաստան» մանկական երգչախումբերը՝ ղեկավարութեամբ Մօ. Միհրան Ղազէլեանի եւ Տիկին Գոհար Ղազէլեանի:

Հանդիսութիւնը աւարտեցաւ Առաջնորդ Հայր Սուրբի գնահատանքի խօսքով եւ Հոգեւոր Պետերու միասնական «Պահպանիչ»-ով:

Երեքշաբթի 1 Նոյեմբերին, երեկոյեան ժամը 6:30-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ մտերմիկ հանդիպում մը Փրոֆ. Պետրոս Պետիրեանի հետ: Հանդիպման ընթացքին յարգելի Փրոֆէսորը Ազգային զոյգ վարժարաններու Հայոց լեզուի ուսուցիչներու եւ մայրենի լեզուով առաւել հետաքրքրուած ներկաներու հարցերուն պատասխանեց՝ լուսաբանելով Հայ Գիրերու ստեղծման եւ զարգացման որոշ մանրամասնութիւններ: Մօտ երկուքուկէս ժամ տեւած հանդիպումը աւարտեցաւ յաճախակի այսօրինակ հանդիպումներ ունենալու ակնկալութեամբ:

ԴԻԻԱՆ
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՄԻԱՅՆ 8 ԱՌ ՀԱՐԻՒՐԸ ԿԸ ՀԱՄԱԿՐԻ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

«Ժողովրդավարութեան կովկասեան ինստիտուտ» հիմնադրամի անդրկովկասեան մասնաճիւղը այս ամիս Հայաստանի Հանրապետութեան 1600 բնակիչներու հետ կատարած է հարցախոյզ մը Հայաստանի ընկերային հարցերու վերաբերեալ: Հարցախոյզին համաձայն հայաստանցիներու միայն 8 առ հարիւրը կը համակրի Հայաստանի գործող իշխանութիւններուն, 20 առ հարիւրը՝ կառուցողական ընդդիմութեան, իսկ 70 առ հարիւրը ունի չէզոք դիրքորոշում:

Հարցախոյզի մասնակիցներուն աւելի քան 57 առ հարիւրը կը խորհի, թէ Հայաստան կը վարէ ռուսամէտ քաղաքականութիւն եւ այն կարծիքէն է, որ Կիւմրիի մէջ գործող ռուսական ռազմակայանը պէտք է մնայ: Գալով ռուսական ազդեցութեան, ան առաւել ակնյայտ է հետեւեալ ոլորտներու մէջ. քաղաքականութիւն՝ 78 առ հարիւր, տնտեսութիւն՝ 79 առ հարիւր, պաշտպանութիւն՝ 89 առ հարիւր:

Հայաստանցիներու 51 առ հարիւրը կը խորհի, թէ Հայաստան «ՆԱԹՕ» համագործակցութիւնը պէտք է մնայ այսօրուան մակարդակին վրայ, մինչ 18 առ հարիւրը համոզուած է, որ հիւսիս-ատլանտեան դաշինքի հետ Հայաստան պէտք է առաւել խորացնէ իր փոխյարաբերութիւնները:

Հարցախոյզի մասնակիցներէն մօտ 56 առ հարիւրը Հայաստան-Թուրքիա փոխ-յարաբերութիւններու հաստատման նախապայման կը դնէ վերջինիս կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, 24 առ հարիւրին համար պայման չէ եթէ Թուրքիա կ'ընդունի Մեծ Եղեռնը, 3

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ



Ուրախութեամբ տեղեկացանք թէ մեր չափնաւակի տիպար երիտասարդներէն՝ **ՄԻՇԷԼ ՔԻԼՀԱՆՃԵԱՆ** վերջերս աւարտած է Գահիրէի Ամերիկեան Համալսարանը, բացառիկ գերազանց արդիւնքով «High Honors», եւ ստացած է «B. Science in Electornics Engineering and Computer Sience» վկայականը:

Համակրելի Միչէլը իր նախնական ուսումը ստացած է Կիւմրի (Լենինական) եւ 1988-ին ահաւոր երկրաշարժի պատճառաւ իր ընտանիքին անդամներուն հետ գաղթած է Վրաստան:

Ապա 1993-էն սկսեալ հաստատուած է իր հօր՝ Պր. Խաչիկ Քիւլհանճեանի ծննդավայրը՝ Գահիրէ: Ան հետեւելով իր կորովի կամքին, ինքնազարգացումով յաջողած է տիրապետել անգլերէն լեզուին եւ 2000-ին ստացած է I.G.S.E. բարձրագոյն երկրորդական վկայականը, բարձր գնահատականով:

Միչէլ իր ուսումնական գերազանց յաջողութիւններուն պատճառաւ, ստացած է յատուկ կրթաթոշակ University of Buffalo, State University of New York-էն, հետեւելու այդ համալսարանի հինգ տարուայ դասընթացքներուն, իր ասպարէզին մէջ Doctors in Philosophy (PhD.) տիտղոսր ստանալու համար:

Ափսոս օգտուելով ներկայիս կը չնորհաւորենք մեր սիրելի Միչէլը, ինչպէս նաեւ իր ծնողքը՝ Տէր եւ Տիկին Խաչիկ եւ Վիքթորիա Քիւլհանճեանները, մաղթելով Միչէլին նորանոր յաջողութիւններ:

ԱՒՍՏՐԱԼԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԹԵԼԱԴՐՈՒԱԾ Է ՆԱԵՒ ՆԱԽՆԻՆԵՐՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԷՋ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹԵԱՄԲ

1 *Հանդիպմանը կարեւորուել է նաեւ Աւստրալիայի մեծաթիւ հայ համայնքի դերը երկկողմ յարաբերութիւնների զարգացման գործում: Վարչապետը երախտագիտութիւն է յայտնել հայ համայնքի նկատմամբ Աւստրալիայի կառավարութեան բարեհամ վերաբերմունքի համար: Դրա ցայտուն վկայութիւններից մէկը նա համարել է նաեւ ծագմամբ հայազգի ճօ Հոքի ներկայութիւնը Աւստրալիայի կառավարութեան կազմում:*

Նախարար ճօ Հոքին եւս համակարծիք է եղել այն հարցում, որ մեծաթիւ ու ազդեցիկ հայ համայնքի առկայութիւնը բարենպաստ գործօն է ոչ միայն գործարար կապերի հաստատման, Հայաստանում ներդրումների խթանման, այլեւ մշակութային ու գիտակրթական ոլորտներում համագործակցութեան ծաւալման համար:

ԳԱՀԻՐԷ

ԳՐԱԿԱՆ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՃԱՇԱԿԱՒՈՐ ԵՐԵԿՈՅ ՄԸ

ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆԻ ՀՄԱՅՔԻՆ ՏԱԿ

Վահան Տէրեան (1885-2005)

Կիրակի 13 Նոյեմբեր 2005-ի գիշերը, Հելիոպոլսոյ «Յուսաբեր» ակումբի «Լ. եւ Ս. Գարագաշեան» սրահին մէջ, տեղի ունեցաւ Հայ Գիրերու Գիւտի 1600-ամեակին առթիւ, գրական-գեղարուեստական ճաշակաւոր երեկոյ մը, վերտառութեամբ՝ «Վահան Տէրեանի Հմայքին Տակ», մեկնաբանութեամբ մրցանակակիր արուեստագիտուհի, Տիկին Շաքէ Յովակիմեանի, հովանաւորութեամբ եգիպտահայութեան Առաջնորդ Հոգչ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի:

Ներկայ էին Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդ Գերչ. Տ. Գրիգոր Օգոստինոս Եպիսկոպոս Գուսան, կարգ մը ազգային երեսփոխաններ, մամուլի ներկայացուցիչներ եւ մշակութասէր հասարակութիւն մը:

Ձեռնարկը նուիրուած էր մեծ բանաստեղծ Վահան Տէրեանի ծննդեան 120-ամեակին (1885-2005), որուն բացման խօսքը կատարեց «Յուսաբեր» օրաթերթի խմբագիր՝ Պր. Զաւէն Լիլոզեան: Ան անդրադառնալով գերերու գիւտի 1600-ամեակին, յիշեց թէ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի կատարած գերը չատ մեծ է, որոնց կը պարտինք հայ ազգին գոյատեւումը: Ապա յայտնեց թէ այսօր նոր սերունդը դժբախտաբար սկսած է հեռանալ հայ թերթ եւ հայերէն գիրք կարդալէ, ինչ որ պիտի ազդէ յառաջիկայ սերունդներուն վրայ:

Ապա սկսաւ յայտագիրը. այստեղ չակերը բանանք եւ ըսենք թէ սոյն երեկոն, որ տեւեց գրեթէ մէկ ժամ, միօրինակ հանդէսներու չէր նմաներ: Հետեւաբար համադրում մըն էր հոչակաւոր բանաստեղծի կենսագրութեան, իր գործերու վերլուծման, բանաստեղծութիւններու արտասանութեամբ, իր գրած բանաստեղծութիւններով երգերու կատարում եւ նուագներու փունջով մը: Ինչ որ դուրեկան էր հանդիսատեսին համար:

Բանաստեղծին կեանքն ու գործը ներկայացուց համայնքիս ծանօթ եւ յարգուած անձնաւորութիւններէն՝ Տոքթ. Սուրէն Պայրամեան: Իր թաւ ձայնով եւ յստակ առոգանութեամբ ներկայացուց բանաստեղծին կենսագրութիւնը եւ անոր գործերու վերլուծումը կատարեց, յարգելի բժիշկը, ըմբռնելի ոճով, որմէ տեղեկացանք թէ հոչակաւոր մտաւորականը մահացած է 35 տարեկանին:

Իսկ բանաստեղծին գործերու մեկնաբանութիւնը կատարեց արտասանութեամբ եւ երգերու կատարումով, բազմատաղանդ արուեստագիտուհի Տիկին Շաքէ Յովակիմեան: Ան բեմի հաղորդականութիւն ունի, որով գիտէ հանդիսատեսին ուշքը գրաւել, իր արտասանելու ոճով եւ հմայիչ ձայնով: Շնորհալի Շաքէն մէջ ընդ մէջ ամենայն զգացումով եւ ապրումով արտասանեց տաղանդաւոր բանաստեղծէն հատընտիր քերթուածներ, որոնց մէջ կային թէ թախիծ եւ թէ ուրախութիւն: Ապա իր զատած երգերը, իր գրաւիչ ձայնով յաջողեցաւ ոգեւորել ներկաները զգացումները, դաշնակի ընկերակցութեամբ, որ հմտօրէն կը նուագակցէր Տիկին Ֆոթինի Իսիտ: Իսկ մենանուագով, ապա Տիկին Ֆոթինիի հետ զուգանուագով եւ Տիկին Շաքէին կարգ մը ելոյթներուն իր մասնակցութիւնը բերաւ, ծանօթ ջութակահար, որ խոր ներշնչումով կատարեց Ժորա Յարութիւնեան:

Սոյն ճաշակաւոր երեկոն վերջ գտաւ ներկաներուն երկարատեւ ծափահարութիւններով, որոնք իրենց գոհունակութիւնը կը յայտնէին այս յաջող երեկոյթին, յատկապէս արուեստագէտ Տիկին Շաքէ Յովակիմեանի ճարտար ելոյթներուն համար:

Հուսկ ուրեմն տեղի ունեցաւ ճոխ ընդունելութիւն մը: Կը չնորհաւորենք բոլորին, յատկապէս տաղանդաւոր Տիկին Շ. Յովակիմեանին, նորանոր ձեռնարկներու սպասումով:

Ա. Մ.

ՀԱՅԱՍՏԱՆ

2006-ԷՆ ՍԿՍԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒ ՄԷՋ՝ 12-ԱՄԵԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի Կրթութեան ու Գիտութեան փոխ-նախարար Նորայր Ղուկասեան երէկ մամուլին յայտարարեց որ 2006էն սկսեալ Հայաստանի բոլոր դպրոցներու մէջ պիտի հաստատուի 12ամեայ ուսումնական համակարգ եւ այդ կապակցութեամբ, յաջորդ տարուընէ սկսեալ դպրոցներէ ներս պիտի ձեւաւորուին երկու տիպի առաջին դասարաններ: Վեց տարեկաններու տարիքային խումբ պիտի ընդունուին մինչեւ 31 Դեկտեմբեր 2001 ծնած երեխաները, իսկ միւսին մէջ՝ վեցուկէս եւ աւելի բարձր տարիք ունեցողները: Տարիքային առաջին խումբի աշակերտներ առաջին դասարանէն պիտի փոխադրուին երկրորդ դասարան, իսկ միւս խումբը՝ մէկ անգամէն երրորդ դասարան:

Համապատասխանաբար մէկ դասարան բարձր պիտի փոխադրուին 2րդ, 3րդ, 4րդ եւ միւս դասարաններու աշակերտները: 2012ին Հայաստանի դպրոցները պիտի ունենան 12ամեայ կրթական համակարգի առաջին շրջանաւարտները:

Փոխ-նախարարի խօսքերով, 2006ին ուսումնական ծրագիրներու եւ դասագիրքերու փոփոխութիւն կը կատարուի միայն առաջին դասարանցիներու համար, իսկ միւս դասարաններու աշակերտները պիտի շարունակեն ուսանիլ նոյն դասագիրքերով: Կրթութեան Նախարարութեան եւ Կրթութեան ազգայնի հիմնարկի մասնագէտներու կողմէ մշակուած ծրագիրներն ու դասագիրքերը կիրարկութեան պիտի դրուին աստիճանաբար:

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱԶԱՏԱՐԻ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ

Իրան-Հայաստան կազատարի Մեղրի-Քաջարան 40 քիլոմեթրնոց հատուածի շինարարութեան այս տարուան ծրագիրները ժամանակացոյցէն առաջ անցած են: Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշէս Թումանեանի խօսքերով, թէեւ պատկան իշխանութիւնները չէին ծրագրած աւարտել կազատարի հողային հարթակներու նախապատրաստման աշխատանքները, սակայն այդ հարթակները մինչեւ տարեվերջ գրեթէ պատրաստ պիտի ըլլան:

Այնուհետեւ պիտի սկսի առաջին (2 քիլոմեթր) հատուածի խողովակներու զետեղումը: Արտաշէս Թումանեան տեղեկացուց նաեւ, որ իրանական կողմէն 32 միլիոն տոլարի հովանաւորութիւնը պիտի տրամադրուի ժամանակին, եւ շինարարութեան բուն ընթացքը գոհացուցիչ է:

Շինարարական աշխատանքները պիտի աւարտին ճիշդ ժամանակին՝ 2007ին:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հայաստանում վտանգուած են ժողովրդավարական եւ համամարդկային արժէքները: Օրէցօր խորացող անօրինականութիւնը, հասարակութեան սոցիալական բեւեռացումը, չնուազող արտագաղթը, համատարած աղքատութիւնն ու յուսալքութիւնը հետեւանք են ՀՀ իշխանութիւնների ձեւաւորած կոռումպացուած-կլանային համակարգի եւ նրանց կողմից հասարակական կեանքում արմատական բարեփոխումներ անցկացնելու քաղաքական կամքի բացակայութեան: Ակնյայտ է, որ այս իշխանութիւններն ի վիճակի չեն եւ ցանկութիւն էլ չունեն լուծել մեր երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները: Այս պայմաններում սահմանադրական փոփոխութիւնների հետ կապուած գործընթացի հիմնական նպատակը ռեժիմը լեգիտիմացնելը եւ նրա կեանքը երկարաձգելն է:

Ստեղծուած իրավիճակում օր առաջ իշխանափոխութիւնն անհրաժեշտութիւն է:

Մենք միանշանակ «ՈՉ» ենք ասում սահմանադրական հանրաքուէին եւ դրանով իսկ «ՈՉ» ենք ասում ռեժիմին:

Համագործակցութիւնը բաց է մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերի համար:

«Ազգային ժողովրդավարների Դաշինք» Կուսակցութիւն
Արչակ Սարդոյեան
«Ազգային ժողովրդավարների Միութիւն» Կուսակցութիւն
Վազգէն Մանուկեան
«Ազգային Միաբանութիւն» Կուսակցութիւն
Արտաշէս Գեղամեան
«Ժառանգութիւն» Կուսակցութիւն
Րաֆֆի Յովհաննիսեան
«Ժողովրդավարական Հայրենիք» Կուսակցութիւն
Պետրոս Մակէեան
Հայաստանի Ազատական Յառաջդիմական Կուսակցութիւն
Յովհաննէս Յովհաննիսեան
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցութիւն
Արամ Սարգսեան
Հայաստանի Ժողովրդական Կուսակցութիւն
Ստեփան Դեմիրճեան
Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն
Ռուբէն Թովմասեան
Հայաստանի Մարքսիստական Կուսակցութիւն
Դաւիթ Յակոբեան
Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցութիւն
Յարութիւն Առաքելեան
Հայաստանի Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցութիւն
Արամ Մարտիրոսեան
Հայաստանի Սոցիալ-Էկոլոգիտական Կուսակցութիւն
Արմենակ Դովլաթեան
«Հայրենիք Ու Պատիւ» Կուսակցութիւն
Գառնիկ Մարգարեան
«Հանրապետութիւն» Կուսակցութիւն
Արամ Սարգսեան
«Հզօր Հայրենիք» Կուսակցութիւն
Վարդան Վարդապետեան
«Մարդու Իրաւունքներ 96» Կուսակցութիւն
Ռուբէն Թորոսեան
«Նոր Ժամանակներ» Կուսակցութիւն
Արամ Կարապետեան
Պահպանողական Կուսակցութիւն
Միքայէլ Հայրապետեան
«Սահմանադրական Իրաւունք Միութիւն» Կուսակցութիւն
Հրանտ Խաչատրեան
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն
Լիւտմիլա Սարգսեան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՄԻԱՅՆ 8 ԱՌ ՀԱՐԻՒՐԸ ԿԸ ՀԱՄԱԿՐԻ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

2

կամ ոչ, իսկ 15 առ հարիւրը համոզուած է, որ հայթրքական յարաբերութիւններ ընդհանրապէս պէտք չէ հաստատուին:

Հարցախոյզի մասնակիցներուն մեծամասնութիւնը յայտնած են, թէ Ռոպերթ Քոչարեան իրաւունք չունի երրորդ անգամ մասնակցելու նախագահական ընտրութիւններուն: Միայն տասը առ հարիւրը համոզուած է, որ Հայաստանի յաջորդ նախագահը պիտի դառնայ Ռոպերթ Քոչարեանը: Հարցախոյզի մասնակիցներուն 25 առ հարիւրին կարծիքով Սերժ Սարգսեան պիտի ըլլայ Հայաստանի յաջորդ նախագահը: Հարցախոյզի մասնակիցներուն 65 առ հարիւրը հաստատած է, որ պիտի մասնակցի Նոյեմբեր 27-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումներու հանրաքուէին: Անոնց 59 առ հարիւրը կողմնակից է սահմանադրութեան մէջ փոփոխութիւններու, իսկ միայն վեց առ հարիւրը կը խորհի, թէ ընդդիմութիւնը պետական յեղաշրջում իրականացնելու նպատակաւ կրնայ օգտագործել հանրաքուէին առիթը:

ՍՈՒՐԻԱ

ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐՈՒ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ

Հալէպի Կրթասիրաց Մշակութային Միութեան «Զօհրապ Գաբրիէլեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Հնչակեան քսան նահատակներու 90-ամեակին նուիրուած հրապարակային հանդիսութիւն, նախագահութեամբ Բերիոյ թեմի բարեջան առաջնորդ՝ Գերապատիւ Տէր Շահան Եպս. Սարգիսեանի, հովանաւորութեամբ Կիլիկեան Շրջանակի խնամակալութեան, կազմակերպութեամբ Տիրունի Ուսանողական Երիտասարդական Միութեան Վարչութեան:

Սուրիոյ եւ Հայաստանի քայլերգները ունկնդրեցան յոտնկայս:

Պատուոյ հիւրերն էին. Հայ Աւետարանական եկեղեցւոյ համայնքապետ վերապատուելի Յարութիւն Սէլիմեան, Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Տիար Արմէն Մելքոնեան, Սուրիոյ խորհրդարանի անդամ Տիար Սիմպիլ Սիմպիլեան, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան անդամ ընկ. Տոքթ. Թորոս Թուխմանեան, Կիլիկեան Շրջանակի խնամակալութեան անդամներ, Հալէպահայ մշակութային, բարեսիրական եւ մարզական միութեանց ներկայացուցիչներ:

Տիրունի Ուսանողական Երիտասարդական Միութեան վարչութեան ժրաջան ատենապետուհի ընկերուհի Սիլվա Պէքճարեան-Գարաօղլանեան իր տպաւորիչ ձայնով եւ ազդեցիկ ոճով փոխանցեց վարչութեան խօսքը:

Առաջին հերթին, ընկ. Յակոբ Պերդուտեան դաշնամուրի վրայ նուագեց Պեթհովէնի «Lusti Sonat»-ը: Ապա ելոյթ ունեցաւ Ս. Աստուածածնայ եկեղեցւոյ դպրաց դասի երգչախումբը՝ ղեկավարութեամբ բժիշկ Սարգիս Իսկէնեանի:

Գաղութիս ծանօթ արուեստագիտուհի Օր. Նանոր Միքայէլեան ֆլիւթի վրայ ներկայացուց Ալլա Լեւոնեանի «Երեկոն եւ Զինուորի Երգը», արժանացնելով ներկաներուն գնահատանքին:

Զանի Նազարեան... մօր՝ Աստղիկ Հաճեան-Նազարեանի արժանի ժառանգորդը՝ որպէս աստուածքող, մեծ ապրումով եւ հարազատ զգացումներով արտասանեց Գէորգ Էմինի երկարաչունչ «Յաւերժի ճամբորդը» քերթուածը: Գազանճեանները առհասարակ եղած են մեր ելոյթներուն մենակատարները: Այս անգամ երեքով, Տիկ. Մարինէ՝ քանոնի, Ովսաննա՝ դաշնամուրի եւ Լեւոն՝ ջութակի վրայ հրամցուցին Արամ Խաչատուրեանի «Աղջիկներու Պար»-ը, խլելով ներկաներուն ծափահարութիւնները:

Ծափողջոյններու տարափին տակ Նոր Սերունդ Մշակութային Միութեան հոչակաւոր պարախումբի երկարամեայ պարուսոյց Օր. Նորա Փիլիպպոսեանի պարման-պարմանուհիները հանդէս եկան «Հզօր Հայրենիք» պարով:

Օրուան գլխաւոր բանախօսը՝ Ս.Դ.Հ.Կ. կեդրոնական Վարչութեան անդամ Տոքթ. Թորոս Թուխմանեան առաջին հերթին պատմականը ըրաւ Հնչակեան քսան նահատակներուն եւ անոնց հերոսական ազգային ազատագրական պայքարին ու ծրագիրներուն: Բայց... աւաղ, դաւաճան մը կատարեց ազգադաւ մատնութիւնը, որ պատճառ դարձաւ ծրագրի ձախողութեան:

Իր խօսքին երկրորդ մասով յարգելի ընկերը անդրադարձաւ Հայրենիքի ներկայ իրավիճակին, գնահատելով անցնող 14 տարիներու ընթացքին կատարուած աշխատանքը եւ ձեռք բերուած արդիւնքները: Ան կեդրոնացաւ նաեւ կարգ մը սխալներու, հիմնուած յստակ փաստերու ու տրամաբանական տուեալներու վրայ, որ պատճառ կը հանդիսանայ հայրենի ժողովուրդին պետականութեան հանդէպ ունեցած անվստահութեան եւ արտագաղթին, ներկայացնելով Հնչակեան կուսակցութեան առաջադրանքները եւ քննադատութիւնները տնտեսական եւ սոցիալական ներքին քաղաքականութեան բարելաւման ի խնդիր:

Իր ելոյթին երրորդ մասով Ընկ. Թուխմանեան ներկայացուց սուրիական հիւրընկալ հայրենիքին ղէմ չդիմայազերծուած միջազգային թշնամական քաղաքականութեան վտանգը, գնահատելով մեր նախագահին՝ Տոքթ. Պաչչար Ասատին առողջ եւ գիտակից կեցուածքը, չեչտելով որ հայազգի սուրիացիները հարազատ զինուորներն են սուրիական հանրապետութեան:

Ձեռնարկի յայտագրի եզրափակիչ մասով յեղափոխական եւ ազգային երգերով հանդէս եկաւ Մհեր Մինասեան, մեծապէս խանդավառելով հանդիսականները:

Հանդիսութիւնը փակուեցաւ կուսակցութեան քայլերգով:

ՅԱԿՈԲ ԹԻԹԻՒՆՃԵԱՆ

ԼԻԲԱՆԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆ ԸՆԿԵՐ ԵՂԻԿ ՃԷՐԷՃԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Անցնող չաբթուան ընթացքին, ընդառաջելով Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարեանի հրաւէրին, երեսփոխան ընկ. Տոքթ. Եղիկ Ճէրէճեան կը գտնուէր Երեւան, մասնակցելու համար Հայաստանի Ազգային Ժողովի 15-ամեակի առիթով կազմակերպուած միջոցառումներուն եւ այս ծիրէն ներս Պատգամաւորական Բարեկամութեան Հայկական Վեհաժողովի նախագահութեան լիագումար նիստին՝ որուն անդամ է ան: Հայաստանի խորհրդարանի 15-ամեակին առիթով Լիբանանի խորհրդարանի նախագահին յղուած հրաւէրին ընդառաջելով, Նեպիհ Պըրրի որպէս իր ներկայացուցիչները երեւան գործուղած է նաեւ երեսփոխաններ Յակոբ Գասարճեանն ու Ճորճ Գասարճին: Այս նախաձեռնութեան, Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարաններու անդամներու կողքին, իրենց մասնակցութիւնը կը բերէին 22 երկիրներու խորհրդարանական պատուիրակութիւններ եւ միջազգային վեց միջխորհրդարանական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ:

Լիբանանահայ երեսփոխանները, Երեքշաբթի 1 Նոյեմբերին, Հայաստանի խորհրդարանի դահլիճին մէջ մասնակցած են «Խորհրդարանը եւ Խորհրդարանականութեան Զարգացման Հեռանկարները Ժողովրդավարութեան Պայմաններուն Մէջ» վերնագրին տակ կայացած միջազգային գիտական խորհրդաժողովին, ուր Հայաստանի խորհրդարանի անդամ Հրանոյշ Յակոբեանի ներկայացուցած «Խորհրդարանը եւ Խորհրդարանականութիւնը Հայ Իրականութեան Մէջ» նիւթին որպէս լրացուցիչ, ելոյթ ունեցած է նաեւ ընկ. Տոքթ. Եղիկ Ճէրէճեան, պաշտպանելով այն տեսակէտը, որ Հայ իրականութեան մէջ խորհրդարանական մտքի զարգացման տեսակէտով պէտք է կարեւորել օսմանեան խորհրդարանին մէջ (1876 եւ 1908-1913) հայ երեսփոխաններու օրէնդրական աշխատանքները եւ անոնց կողմէ պաշտպանուած տեսակէտները՝ որոնք կը ներկայացնէին ժամանակաշրջանի ամենէն յառաջդիմական մտածողութիւնը:

Նոյն օրը, լիբանանահայ երեսփոխանները Օփերայի դահլիճին մէջ մասնակցած են Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի յոբելենական հանդիսութեան, ուր Լիբանանի խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի ողջոյնի խօսքը կարդաց Յակոբ Գասարճեան:

Լիբանանահայ երեսփոխանները հանդիպած են նաեւ Հայաստան-Լիբանան Բարեկամութեան Խորհրդարանական Յանձնախումբին հետ, ուր չեչտը դրուած է միջ-խորհրդարանական յարաբերութիւնները աչխուժացնելու եւ միջ-պետական համաձայնագրերը գործադրութեան կոչելու վրայ:

Ընկ. Տոքթ. Եղիկ Ճէրէճեան մասնակցած է նաեւ Պատգամաւորական Բարեկամութեան Հայկական Վեհաժողովի նախագահութեան նիստին, ուր վաւերացուած է վեհաժողովին կանոնագրութիւնը եւ որոչուած է նախագահութեան յաջորդ նիստը գումարել 2006 թուականի Յունիսին:

Ընկ. Ճէրէճեան հանդիպումներ ունեցած է նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարեանի, արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանի, նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի եւ այլ պաշտօնակատարներու եւ քաղաքական անձերու հետ: Հայրենի պատասխանատուները մեծ հետաքրքրութիւն ցուցաբերած են Լիբանանի քաղաքական կացութեան եւ լիբանանահայ գաղութին հանդէպ:

Ընկ. Եղիկ Ճէրէճեան առանձնակի հանդիպումներ ունեցած է Վրաստանի խորհրդարանի հայ պատգամաւորներ՝ Վան Պայպուրդի, Համլէթ Մովսէսեանի եւ Մելիք Ռայիսեանի հետ, որոնք չեչտած են չքաղաքականացնել եւ չկուսակցականացնել Ջաւախքի հայութեան ընկերային պահանջները. անոնք նչած են թէ սփիւռքահայութեան տարբեր ուժերու կողմէ յայտարարուած տնտեսական օժանդակութիւնները Ջաւախքահայութեան՝ իրականութեան չեն համապատասխաներ: Ընկ. Եղիկ Ճէրէճեան առանձնակի հանդիպումներ ունեցած է նաեւ Կիպրոսի խորհրդարանի նորընտիր անդամ Տոքթ. Վահագն Ադամեանի, Ուրուկուէյի խորհրդարանի նորընտիր անդամ Տիկ. Լիլիան Քէչիչեանի, Ուքրանիոյ խորհրդարանի անդամ Նուէր Մխիթարեանի, միջ-խորհրդարանական օրթոտոքս համախմբակցութեան ներկայացուցիչ Օրդ. Լիլի Վարդանեանի եւ Պուլկարիոյ խորհրդարանի անդամ Ռուբէն Գրիգորեանի հետ, որոնց ընթացքին հայ խորհրդարանականները իրենց պատկանած երկիրներու խորհրդարաններուն եւ հայ համայնքներուն մասին փոխանակած են ընդհանուր չահագրգռութիւն ներկայացնող չահաւէտ կարծիքներ: Ընկ. Ճէրէճեան հանդիպումներ ունեցած է նաեւ Էսթոնիոյ խորհրդարանի հայ-էսթոնական բարեկամութեան յանձնախումբի անդամ Կուլլօ Արճաքասի, Ղազախստանի խորհրդարանի անդամ Ալտիարպէկ Տուսուփովի, Լիթուանիոյ խորհրդարանի փոխ խօսնակ Ջեսլովաս Ճուրսենասի եւ Մոլտավիոյ խորհրդարանի մչակութային յանձնախումբի նախագահ Տումիթրու Իվանովի հետ, որոնց ընթացքին ան բաւարարած է սփիւռքահայութեան չուրջ վերջիններուս ունեցած հետաքրքրութիւնները:

ՀԱՅԱՍՏԱՆ

ԺԸՊՐԱՆ ԽԱԼԻԼ ԺԸՊՐԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՄԱՍԻՆ ՄԷՋ ՊԻՏԻ ՀԱՍՏԱՏՈՒԻ

Կը տեղեկանանք թէ, քանդակագործ Լեւոն Թոքմաճեանի՝ արաբ հանճարեղ գրող, բանաստեղծ եւ իմաստասէր՝ Ժբպրան Խալիլ Ժբպրանի կիսանդրիի աշխատանքները աւարտած են:

Լիբանանցի մեծ իմաստասէրը հայ ժողովրդի բարեկամն էր: Ան հայոց Մեծ Եղեռնէն արաբական անապատներ քչուած մազապուրծ չատ հայորդիներու օգնած է: Խ. Ժբպրան ծնած է Լիբանանի Պըչարրի գիւղին մէջ: Իրեն հոչակ բերած է «Մարգարէն» խոհափիլիսոփայական բանաստեղծութիւնը, որ թարգմանուած է բազմաթիւ լեզուներու, ներառեալ՝ հայերէնի:

Լ. Թոքմաճեանի հեղինակած կիսանդրին Երեւանի քաղաքապետարանի համաձայնութեամբ պիտի տեղադրուի Կիրովի այգիին, մէջ՝ Պէյրութ փողոցին կից: Արաբ մեծ բանաստեղծի կիսանդրին հայ-լիբանանեան ամուր բարեկամութեան գեղեցիկ արտայայտութիւնը պիտի ըլլայ հայոց մայրաքաղաքին մէջ:

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Գահիրէում ՀՀ դեսպանութիւնը տեղեկացնում է, որ ս/թ. Նոյեմբերի 27-ին կայանալու է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութիւնների հանրաքուէն:

Այս կապակցութեամբ Դեսպանութիւնում կազմաւորուելու է ընտրական տեղամաս:

Ընտրութեան իրաւունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են հանրաքուէին մասնակցել Դեսպանութիւնում՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական անձնագիր:

Քուէախցերը կը բացուեն ս/թ. Նոյեմբերի 27-ին ժամը 08:00-ից մինչեւ 20:00 / Գահիրէի ժամանակով/:

Եգիպտոսում ՀՀ Դեսպանութիւն
Հասցէ՝ Գահիրէ, 20 Ջամալէք, Մուհամմատ Մազհար
Հեռ. 737-41-57/59

Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԻՒՆ - Աղեքս.

ԹԷՅԱՍԵՂԱՆ - ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

2004-2005 Տարեշրջանի Աւարտական Քննութիւններուն
Գերազանց Արդիւնքներ Ձեռք Բերած
Աղեքսանդրահայ Ուսանողներուն
ԳԱՀԻՐԷԻ ՀԲԸՄ-ի ՍԱԹԵՆԻԿ ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ի
Գերազանցութեան Վկայականներու եւ Մրցանակներու Տուչութիւն
Ուրբաթ, 2 Դեկտեմբեր 2005 երեկոյեան ժամը 6:00-ին
ՀԲԸՄ-ի Աղեքսանդրիոյ կեդրոնի Ն. Զամպաքեան լսարանին մէջ

Սիրալիր հրաւէր գերազանցիկներուն անմիջական պարագաներուն եւ ՀԲԸՄ-ի շրջանակին:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԻՒՆ - Գահիրէ

ՍԱԹԵՆԻԿ Ճ. ՉԱԳԸՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

(Առողջապահական Հոգատարութեան Ծրագիր)

Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութիւնը կը տեղեկացնէ Աղեքսանդրիոյ եւ Գահիրէի հայութեան, թէ Միութեանս «Սաթենիկ Ճ. Չագըր» Հիմնադրամի Առողջապահական Հոգատարութեան Ծրագրին 2006 տարեշրջանի անդամագրուիլ փափաքողները պարտին իրենց դիմումնագրերը ներկայացնել յատուկ հարցաթերթիկներու վրայ մինչեւ 30 Նոյեմբեր 2005.

ԳԱՀԻՐԷԻ մէջ
15, Էմատ էլ Տին փողոց, Ա. յարկ Հեռ. 5931555
Ուրբաթ օրերը առաւօտեան ժամը 10-էն յ.մ. ժամը 3
ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ Կեդրոնը
26, Մուրատ Բէկ փողոց – Հելիոպոլիս Հեռ. 2916444 - 4151127
Առաւօտեան ժամը 10-էն յ.մ. 2, բացի Կիրակի եւ արձակուրդի օրերէն:
ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ Գրասենեակը
19, Օմար Լոթֆի փողոց - Ա. յարկ
Կամաա-ի (Համալսարանի) կայարան Հեռ. 5920469
Երկուշաբթիէն Հինգշաբթի յ.մ. ժամը 6-9

ԾԱՆՕԹ.- Ա) Նոր դիմումնագրերուն համար կը խնդրուի ներկայացնել ինքնութեան թուղթին պատճէնը, 2 նկար եւ հայ համայնքին պատկանելու փաստաթուղթ:

Բ) Նորոգութեան համար դիմողներէն կը խնդրուի ներկայացնել 1 նկար եւ 2005-ի ծրագրին մասնակցութեան քարտին պատճէնը: Հայ համայնքի մէջ մկրտուած չեղողներէն, որոնք ամուսնացած են հայ համայնքի պատկանող անձի մը հետ հայկական եկեղեցիի մէջ, պարտին ներկայացնել իրենց նախկին համայնքէն հրաժարած ըլլալու պաշտօնական վկայագիր մը, միաժամանակ վճարելով Ե. Ո. 120 մասնակցութեան սակը:

ՀԲԸՄ-ը ինքզինքին կը վերապահէ, բոլոր կարգի դիմումներուն ընդունումը կամ մերժումը:

ԳԱՀԻՐԷԻ ՀԲԸՄ-Ի ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Կիրակի, 27 Նոյեմբեր 2005, կ.ե. ժամը 7.00-ին
2004-2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ
ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍ
Հովանաւորութեամբ
ՀՈԳԵ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ
Եգիպտոսի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ
Նախագահութեամբ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆԻ
Ատենապետ Պատկառելի Թեմական Ժողովի
Սիրալիր Հրաւէր Բոլորին
ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Կիրակի 4 Դեկտեմբեր 2005

ԿԷՍՕՐՈՒԱՆ ՃԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Պանիրով պէօրէկ, Քէշկէկ միսով, Աղցաններ եւ Քրէմ քարամէլ

Կը խնդրուի նախապէս արձանագրուիլ մինչեւ 2 Դեկտեմբեր 2005, հեռաձայնելով հետեւեալ թիւերուն. 3920237-4809619-5432290

ՏԻԿՆԱՆՑ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Ծ՞ՆՈՂՆԵՐ

Ուրախութեամբ տեղեկացանք թէ մեր բարեկամներէն՝ Տէր եւ Տիկին Լեւոն եւ Սիւզի Դելփեաննները վերջերս բախտաւորուած են առնելնեկ դստրիկով մը, զոր անուանակոչած են Սարին:

Այս բարեբաստիկ առիթով մեր չնորհաւորութիւնները կը յայտնենք մանկան ծնողներուն եւ մեծ ծնողներուն՝ Տէ եւ Տիկին Վահանգ Դելփեաններուն եւ Տիկին Մարի Քէչիչեանին, մաղթելով դստրիկին արեւչատ եւ երկար կեանք:

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Առ ի քաջալերանք թերթիս ազգօգուտ գործունէութեան, Տէր եւ Տիկին Նուպար Քիւփէլեան (ԱՄՆ) Ամն. Տոլար 100

Ողբ. Էտուար Քիւփէլեանի կսկծալի մահուան տխուր առթիւ, վանն ցաւակցութեան կը նուիրեն. Տէր եւ Տիկ. Մարտիկ Պալաեան 30
Ընկերներ Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք 30

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց չատ սիրելի հօրաքրոջ ողբ. Թագուհի Զորլեանի մահուան տխուր առթիւ Տէր եւ Տիկին Ամր եւ Լիւսի Սաֆուաթ (Զորլեան) կը նուիրեն.

Հայ Աւետարանական Եկեղեցւոյ (Աղեքս.) 200

Իրենց չատ սիրելի մօրաքրոջ ողբ. Թագուհի Զորլեանի մահուան տխուր առթիւ կը նուիրեն՝

-Տէր եւ Տիկին Սարգիս Թօսունեան
Հայ Աւետարանական Եկեղեցւոյ (Աղեքս.) 50
«Արեւ»ին 50
«Ցուսաբեր»ին 50
«Ջահակիր»ին 50

-Տէր եւ Տիկին Հայկ Մանուկեան եւ զաւակունք (Գանատա)
Սուրբ Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ Պայծառութեան 100
Հայ Աւետարանական Եկեղեցւոյ (Աղեքս.) 100

-Տոքթ. եւ Տիկին Կարպիս Թօսունեան եւ զաւակը կը նուիրեն՝
Սուրբ Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ Պայծառութեան 100
Հայ Աւետարանական Եկեղեցւոյ (Աղեքս.) 100

(Բոլոր նուիրատուութիւնները ստանալ Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանէն)

ԻՍՐԱՅԵԼԻ ԳԼԽԱՒՈՐ ՌԱՊՊԻՆ ԿԸ ՃԱՆԱՉՆԱՅ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Հայոց ցեղասպանութեան թանգարանում վառուեց յիշատակի մոմ, ծաղկեպսակներ դրուեցին, իսկ Իսրայէլի գլխաւոր ռապպի Եոնա Մեցգերը աղօթք ասաց: Ըստ նրա, նոյնպիսի արարողութիւն նա Իսրայէլում կատարում է Հոլոքոստի զոհերի յիշատակին: Իսրայէլի Քնեսետի պատգամաւոր Եուրի Շտեռնը, որը Հայաստան է ժամանել իսրայէլական պատուիրակութեան կազմում, համոզմունք յայտնեց, որ Թուրքիան ինքը չուտով կը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը: Անձամբ ես ճանաչում եմ այդ պատմական փաստը եւ վստահ եմ, որ անհրաժեշտ է հաշտուել սեփական պատմութեան հետ՝ մի կողմ դնելով քաղաքականութիւնը: Ուստի Թուրքիան չուտով կը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը, չի կարելի ժխտել այն, ինչ որ պատմութիւնն է»,- յայտարարեց նա:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Օր. Ալիս Սիրքէճեան (Գահիրէ), Տոքթ. եւ Տիկին Փիթըր եւ Արմինէ Անսուրեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Ստեփան եւ Անի Շանլեան եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկին Երուանդ եւ Միչել Սիրքէճեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Առլէն եւ Ալիս Իչխանեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Ֆրանչեսքօ եւ Լօրա Ռուճըրինօ, Տէր եւ Տիկին Հարի Օհնիկեան եւ զաւակունք, Տիկին Մէյ Օհնիկեան եւ զաւակունք (ԱՄՆ), Տիկին Զարուհի Համբարձումեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Անդրանիկ Միրզայեան եւ զաւակունք (Աւստրալիա), ինչպէս նաեւ Անսուրեան, Շանլեան եւ Իչխանեան ընտանիքները եւ համայն սգակիր պարագաները կը ծանուցանեն թէ կիրակի, 27 Նոյեմբեր 2005-ի առաւօտեան, յաւարտ Ս. Պատարագի Հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, իրենց չատ սիրելի հօր, մեծհօր, մեծ-մեծհօր եւ աղգականին, Ողբացեալ՝

ՅՈՎԱԿԻՄ ՍԻՐՔԷՃԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ:

Հանդուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ

1600 ԱՄԵԱԿ
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ
Հովանաւորութեամբ
Աղեքսանդրիոյ Կաթողիկէ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ
ԳԵՐԾ. ՀԱՅՐ ԳՐԻԳՈՐ ՕԳՈՍՏԻՆՈՍ ՍՐԲ. ԵՊՍ. ԳՈՒՍԱՆԻ
Մասնակցութեամբ
ՀԱՅ ԵՒ ՕՏԱՐ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ
Տեղի պիտի ունենայ Ուրբաթ 25 Նոյեմբեր 2005-ին
երեկոյեան ժամը 8.30-ին
Հայ Կաթողիկէ Սրբուհի Թերեզա Եկեղեցւոյ
Այբուբենի՝ Ս. Սահակ-Ս.Մեսրոպ Կոթողին Շուրջ
Սիրալիր Հրաւէր Բոլորին
ԴԻՒԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԹԵՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԺՈՂՈՎ

Թեմական Համագումար Ժողովը պիտի գումարուի Ուրբաթ, 2 Դեկտեմբեր 2005 առաւօտեան ժամը 11-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ:

ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

«Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ» ԵՐԳԱՀԱՆՈՒՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Ս. Գրիգոր Լուսաւորիչ» երգչախումբի սիրելի անդամներուն կը յայտնենք, թէ Աղեքսանդրիոյ Ազգ. Առաջնորդարանի մէջ տեղի պիտի ունենայ Հանդիպում մը երգչախումբի անդամներուն հետ Ուրբաթ 25 Նոյեմբեր 2005-ին երեկոյեան ժամը 8.00-ին:

Օրուան նիւթը՝
ա. Խորհրդակցութիւն Երգչախումբի ապագայի ծրագիրներուն մասին
բ. Հիւրասիրութիւն
գ. Աղեքսանդրիոյ Արուեստի Տան մէջ վերջին Համերգին տեսերիզի ցուցադրութիւն

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

Ապագային երգչախումբին մաս կազմելու փափաքողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ սոյն Հանդիպմանը:

Օքսպիւսի Սպասարկութիւն

Երեկոյեան ժամը 7.45 «Տիգրան Երկաթ» Սրահին առջեւ:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Կիրակի, 4 Դեկտեմբեր 2005, կ. ե. ժամը 6.30-ին
ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍ
2004-2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ
Հովանաւորութեամբ
ՀՈԳԵ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ
Եգիպտոսի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ
Նախագահութեամբ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆԻ
Ատենապետ Պատկառելի Թեմական Ժողովի
Սիրալիր Հրաւէր Բոլորին
ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐՋԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	616.00
21 կարատ՝ կրամը		77.00
18 կարատ՝ կրամը		66.00

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

ՅԱՅԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1557 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 15 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2005 *ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դիւ.* عدد رقم ١٥٥٧ — الخميس ١٥ ديسمبر ٢٠٠٥

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Ս.Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ 18-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

Նոյեմբերի վերջերուն Կիպրոսի Լարնագա քաղաքին մէջ կայացաւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան 18-րդ համագումարը: Շրջանաւարտ Կեդրոնական Վարչութեան կողքին, համագումարին ներկայ էին 12 կուսակցական շրջաններ ներկայացնող 52 պատգամաւորներ:

Համագումարը ընթացաւ Կուսակցութեան ներքին միասնականութիւնը եւ համերաշխութիւնը ամրապնդող մթնոլորտի մը մէջ ու վերահաստատեց իր յանձնառութիւնը՝ Հայ ժողովուրդի բոլոր իղձերու իրականացման ճամբուն վրայ օգտագործելու իր ամբողջ ներուժը:

Հայկական Ցեղասպանութեան 90-ամեակին առթիւ Համագումարը խոնարհելով մեր ազգի բիւրաւոր նահատակներու խնկելի յիշատակին առջեւ, յայտնեց իր երախտագիտութիւնը արաբական հիւրընկալ երկիրներուն ու անոնց ժողովուրդներուն, որոնք օգնութեան ձեռք մեկնեցին Եղեռնէն վերապրող հայութեան: Նաեւ՝ ողջունեց աշխարհի բոլոր այն պետութիւնները որոնք պաշտօնապէս ճանչցան Հայկական Ցեղասպանութիւնը, իսկ իր քննադատութիւնը արձանագրեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ Մեծն Բրիտանիոյ կառավարութեանց վերաբերմունքին նկատմամբ, որոնք քաղաքական կողմնակի հաշիւներէ մեկնած տակաւին կը մերժեն ընդունիլ Ցեղասպանութեան փաստի իրողութիւնը:

Համագումարը իր աշխատանքային նիստերու ընթացքին քննեց Կուսակցութեան առջեւ ծառացող բազմաթիւ խնդիրներ՝ կազմակերպչական, տնտեսական եւ քաղաքական մարզերէ ներս, որոնց նկատմամբ առաւ համապատասխան որոշումներ, որոնք յառաջիկայ օրերուն գործադրութեան պիտի դրուին նորընտիր Կեդրոնական Վարչութեան կողմէ:

Կազմակերպչական գետնի վրայ Համագումարը հաստատեց, որ իր համար գլխաւոր նպատակակէտ կը մնայ Կեդրոնական Վարչութիւնը վերջնականապէս Հայաստան տեղափոխելու հարցը: Այս նպատակին հասնելու համար որոշուեցաւ, այսուհետեւ Կուսակցութեան համագումարները կայացնել քաղաքամայր Երեւանի մէջ ու ամենէն կարճ միջոցին հոն ստեղծել Կուսակցութեան կեդրոնական գրասենեակ:

2007 թուականը կը հանդիսանայ Հայ ժողովուրդի ծոցէն ծնունդ առած առաջին քաղաքական-յեղափոխական կուսակցութեան՝ Հնչակեան մայր Կուսակցութեան 120 ամեակը: Այս առթիւ որոշուեցաւ արժանավայել ձեւով ու բազմաբնոյթ միջոցառումներով նշել պատմական այդ թուականը՝ Հայրենիքի եւ Սփիւռքի տարածքին:

Երկար եւ լուրջ քննարկումներէ ետք Համագումարը եկաւ ճշդելու Կուսակցութեան դիրքորոշումները Հայ ժողովուրդի ու Հայաստանի դիմագրաւած այլազան հարցերուն շուրջ:

Համագումարը կեցուածքներ ճշդեց , Հայ-Թուրք յարաբերութիւններու, Հայ Դատի, Ազգապահպանման, Արցախի հարցի, Ջաւախքի հարցի, եկեղեցական տագնապի, Հայաստանի ներկայ իրավիճակի եւ այլ հարցերու շուրջ:

Խոր քննարկման առարկայ դարձաւ Հայ-թրքական յարաբերութիւններու ներկայ հանգրուանը: Պատգամաւորներու արտայայտած տեսակէտներու ամփոփումով, Համագումարը այդ յարաբերութիւններու գծով եկաւ այն եզրակացութեան, որ պէտք է Հայ-Թուրք ոչ պաշտօնական մակարդակներու վրայ երկխօսութիւնը ծառայէ Ցեղասպանութեան ճանաչման եւ Թուրքիոյ հանրային կարծիքը այդ ուղղութեամբ զարգացնելուն: Իսկ, Հայ-Թուրք պաշտօնական երկխօսութիւնը պէտք է պայմանաւորել Ցեղասպանութեան ճանաչումով:

Համագումարը վերահաստատեց Հայ Դատի եւ հողային պահանջատիրութեան Ս.Դ.Հնչակեան Կուսակցութեան աւանդական դիրքորոշումը:

Ինչ կը վերաբերի Թուրքիոյ Եւրամիութեան անդամակցութեան հարցին, Համագումարը գտաւ որ այդ պէտք է պայմանաւորուի նաեւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչմամբ, Հայաստանի շրջափակումի վերացմամբ եւ Կիպրոսէն թրքական ներխուժող բանակի հեռացմամբ:

Ինչպէս նախորդ Համագումարին այս անգամ եւս Ս.Դ.Հնչակեան Կուսակցութիւնը Ղարաբաղի հարցի լուծման հիմքը նկատեց ազգերու ազատ ինքնորոշման սկզբունքը: Ս.Դ.Հնչակեան Կուսակցութիւնը ընդունելի կը գտնէ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միացումը կամ անոր անկախ կարգավիճակի ընդունումը: Բանակցութիւններու ընթացքին Հայաստանին պատկանող որեւէ տարածք սակարկութեան եւ փոխանակման առարկայ չի կրնար ըլլալ, ոչ որպէս հողամաս ոչ ալ որպէս «անցք» կամ «ճանապարհ»: Արցախի հարցի կարգաւորման որեւէ համաձայնագիր պէտք է կրէ Արցախի օրինական իշխանութիւններուն ստորագրութիւնը եւ հանրաքուէի միջոցաւ արժանանայ Արցախի քնակչութեան հաւանութեան:

Ս.Դ.Հ.Կ. 18-րդ Համագումարը քննելէ ետք Ջաւախքահայութեան իրավիճակը, գտաւ թէ անոր ընկերային, տնտեսական, կենցաղային ➥2

ԳԱՀԻՐԷ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԳԼԽԱՒՈՐԱԾ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԵԳԻՊՏՈՍ



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարեանի գլխաւորած կառավարական պատուիրակութիւնը Դեկտեմբերի 5-ին քառօրեայ պաշտօնական այցով ժամանեց Եգիպտոսի մայրաքաղաք Գահիրէ: Պատուիրակութեան կազմում էին ՀՀ տարածքային կառավարման նախարար Յովիկ Աբրահամեանը, առողջապահութեան նախարար Նորայր Դաւիթեանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պաւէլ Սաֆարեանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանեանը, մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարի տեղակալ Կարինէ Խոդիկեանը, ՀՀ քաղաքացիական ծառայութեան խորհրդի նախագահ Մանուէլ Պատալեանը, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահ Ֆատէյ Սարգսեանը, Մատենադարանի տնօրէն Սէն Արեւշատեանը, Էրեբունի բժշկական կեդրոնի գլխաւոր տնօրէն Արտիմ Քուչկեանը, կառավարութեան աշխատակազմի եւ արտաքին գործերի նախարարութեան ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտօնատար այլ անձինք: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, վարչապետի պաշտօնական այցը բաւականին յագեցած է Դեկտեմբերի 5-ի ուշ երեկոյեան, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարեանի եւ Եգիպտոսի վարչապետ Ահմատ Նազիֆի հանդիպումը, որից յետոյ վարչապետները մասնակցեցան նաեւ հայ-եգիպտական միջկառավարական համատեղ յանձնաժողովի նիստի պաշտօնական բացման արարողութեանը:

Դեկտեմբեր 6-ի երեկոյեան բոլորը այցելեցին Եգիպտոսի մօտ ՀՀ դեսպանութիւն, ուր իրենց դիմաւորեց ՀՀ դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան ու իր աղնիւ Տիկինը, եւ տեղի ունեցաւ քոքթէլ-հիւրասիրութիւն:

Դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետը հանդիպում ունեցաւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուպարաքի հետ: Այնուհետեւ Անդրանիկ Մարգարեանը մասնակցեցաւ Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 4-րդ նիստի պաշտօնական փակման, ինչպէս նաեւ հայ-եգիպտական գործարար համաժողովի բացման արարողութիւններին եւ այցելեց Գահիրէի համալսարան:

Դեկտեմբերի 7-ին Գահիրէում վարչապետը այցելեց Հայոց Առաջնորդարան, որտեղ հանդիպեցաւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ վարչապետի գլխաւորած պատուիրակութիւնը մեկնեցաւ Լուքսորի նահանգ, Քարնաքի տաճար: Անդրանիկ Մարգարեանը հանդիպում ունեցաւ Լուքսորի նահանգապետի հետ:

Պաշտօնական այցը եզրափակուեցաւ Աղեքսանդրիա այցելութեամբ, որտեղ ՀՀ վարչապետը հանդիպեցաւ Աղեքսանդրիայի նահանգապետի՝ Մոհամմէտ Ապտէլ Սալամ Մահկուպի հետ, այցելեց Աղեքսանդրիայի նշանաւոր գրադարան, Աղեքսանդրիայի Հայոց Առաջնորդարան, ուր հանդիպում ունեցաւ նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԸ ՀԱՆԴԻՊԻ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՍՆԻ ՄՈՒՊԱՐԱՔԻ ՀԵՏ

Եգիպտոս պաշտօնական այցի երրորդ օրը՝ Դեկտեմբերի 7-ին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարեանը ԵԱՀ նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուպարաքի հետ:

Անդրանիկ Մարգարեանը Եգիպտոսի նախագահին փոխանցեց ՀՀ ջերմ ողջոյններն ու յատուկ ուղերձը:

Հայաստանի կառավարութեան ղեկավարը չնորհաւորել է Հոսնի Մուպարաքին Սեպտեմբերին կայացած նախագահական ընտրութիւններում 5-րդ անգամ վերընտրուելու կապակցութեամբ: Անդրանիկ Մարգարեանը բարձր է գնահատել բազմաթեկնածու ընտրութիւնների անցկացումը Եգիպտոսում՝ այն որակելով որպէս երկրում անցկացուող ժողովրդավարական բարեփոխումների չարունակական ընթացքն ապահովող գործօն: ՀՀ վարչապետն ընդգծել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուպարաքի նախաձեռնած պատմական բարեփոխումների իրականացման կարեւորութիւնը եւ այդ կապակցութեամբ յաջողութիւններ է մաղթել Եգիպտոսի բարեկամ ժողովրդին ու նրա ղեկավարութեանը: Վարչապետը յոյս է յայտնել, որ Եգիպտոսի նոր խորհրդարանի ձեւաւորումից յետոյ ակտիվացում կ'ապրեն նաեւ հայ-եգիպտական միջ-խորհրդարանական կապերը: Նա կարեւորել է Եգիպտոսի դերն ու միջնորդական ջանքերը իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում: Անդրանիկ Մարգարեանը նշել է, որ Հայաստանը՝ ելնելով տարածաշրջանային անվտանգութեան նկատառումներից, մեծապէս չահագրգռուած է նաեւ Իրաքում իրավիճակի չուտափոյթ կայունացմամբ:

Հանդիպմանը քննարկուել են նաեւ երկու երկրների յարբերութիւնները հարեւան երկրների հետ, ինչպէս նաեւ երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող մի չարք տարածաշրջանային հարցեր: ➥2

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՉՈՒՆԻՆ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասեան երեւանի մէջ հանդիպում ունեցաւ ԵԱՀԿ Մինսքի խմբակի համանախագահներուն հետ:

Նախագահ Ղուկասեան հաստատեց, որ որեւէ գրաւոր առաջարկ չէ եղած՝ աւելցնելով, որ՝ «հանդիպման ժամանակ ես համանախագահներուն ներկայացուցի լուծման վերաբերեալ մեր մօտեցումները. անոնք չեն փոխուած»:

Խօսելով հանդիպման ընթացքին քննարկուած հարցերուն մասին, ան նկատեց, որ այս կամ այն հարցին վերաբերեալ տարբեր մօտեցումներ կան:

«Մենք չենք կարծեր, որ առանց մեզի որեւէ հարց կը լուծուի. եթէ կ'ուզեն լուծել խնդիրը, առանց մեզի չըլլար», եզրափակեց Ա. Ղուկասեան:

ՆԱԹՕ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ԼԱՒԱՏԵՍ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ

Հարաւային Կովկասի եւ կեդրոնական Ասիոյ մէջ ՆԱԹՕ-ի ներկայացուցիչ Ռոպըրթ Սիմընզ յայտարարեց, որ «յառաջիկայ տարի լաւ հեռանկարներ կան Ղարաբաղի տագնապի լուծման գործընթացին մէջ ճեղք արձանագրելու համար»:

Ան չեչտեց, որ ՆԱԹՕ Հարաւային Կովկասի մէջ չի մրցակցիր հաւաքական անվտանգութեան համաձայնագիրի կազմակերպութեան հետ: Ան մարամասնելով ըսաւ, որ ՆԱԹՕ կը գերադասէ գործակցիլ Հարաւային Կովկասի երկիրներուն հետ, գործակցութեան անհատական ծրագիրներու չրջագիծին մէջ:

Կարգ մը ռուս պաշտօնեաներ մտահոգութիւն արտայայտած են այն կապակցութեամբ, որ ՆԱԹՕ կը փորձէ Ռուսիան դուրս մղել յետխորհրդային տարածքէն:

Ճատրակի Աշխարհի Բաժակի Ախոյեանութիւն ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԷՋ

Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնեան, կը շարունակէ իր յաղթարշաւը աշխարհի ճատրակի բաժակի ախոյեանութեան մրցաշարքին մէջ:

12 եւ 13 Դեկտեմբերին կայացած կիսաեզրափակիչի փուլին մէջ, ան 1.5-0.5 արդիւնքով պարտութեան մատնեց ֆրանսացի ճատրակիստ Էթիէն Պաքրօն եւ անցաւ եզրափակիչ: Առաջին խաղը, ուր Արոնեան կը խաղար սեւ քարերով, աւարտեցաւ հաւասարութեամբ, իսկ երկրորդ խաղին մէջ հայ ճատրակիստը կրցաւ պարտութեան մատնել մրցակիցը: Այսպէս 15-16 Դեկտեմբերին կայանալիք եզրափակիչին մէջ Արոնեան պիտի մրցի կա՛մ Ալեքսանդր Կրիշչուկի (Ռուսաստան) եւ կամ Ռուսլան Պոնոմարիովի (Ուքրանիա) հետ:

ՍՈՒՐԻԱ

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ԵՒ Հ.Մ.Մ.Ի ՓՈՂԵՐԱԽՈՒՄԲԸ ԵԱԳՈՒՊԻԷԻ ՄԷՋ

Հազարամեայ այս հայկական գիւղը (Եագուպիէ) մէկն է այն բազմաթիւ բնակավայրերէն, զոր Հայերը կառուցեցին Բագրատունեաց թագաւորութեան անկումէն եւ անոր մայրաքաղաք Անիի կործանումէն ետք:

Հայերու կառուցած գիւղերէն են նաեւ Արամոն, Ղընէմիէն եւ Ընկըզնիկը (Ղասսանիէ): Եթէ այս երեք գիւղերը դատարկուեցան Հայերէ, բայց Սուրիոյ հիւսիս արեւմտեան չրջանին մէջ տակաւին հայկական դիմագիծը կը պահեն Քեսապը, Ղընէմիէն եւ Եագուպիէն:

Եագուպիէն այսօր ունի երկու հայկական եկեղեցիներ, Ս. Հռիփսիմէն եւ Ս. Աննան: Վերջինս կառուցուած է 1320 թուականին: Ս. Աննան այսօր հռչակաւոր ուխտատեղի է, հայերու կողքին անոր ուխտի կու գան բազմաթիւ օտարականներ: Գրեթէ նոյն թուականին հիմնուած է Ազգային Վերածնունդ վարժարանը՝ Բարգէն Քհնյ. Յակոբեանի եւ Եագուպիէի ազգայիններէն Տիար Սմբատ Երէցեանի ջանքերով: Շէնքը 2000 թուականին կիւլպէնկեան Հիմնարկութեան ծախսերով կը վերանորոգուի եւ կ'ընդլայնի ընդունելով 50-60 աչակերտ:

Եագուպիէի մէջ այսօր կ'ապրի 70-75 հայ ընտանիք, իսկ աչխարհացրիւ Եագուպիէի Հայութեան թիւը կը հաչուէ 360 ընտանիք:

Եագուպիէի Հայրենակցական Միութեան վարչութեան կողքին գոյութիւն ունի Ս. Աննա եկեղեցւոյ Եղբայրակցութիւնը, որ այս տարի գեղեցիկ գաղափարը յղացած էր աւելի եւս հայկական չունչ եւ դիմագիծ տալ եւ ճոխացնել աւանդութիւն դարձած Ս. Աննայի կրօնական արարողութիւններն ու մատաղօրհնութիւնը՝ մչակութային եւ ժողովրդային ձեռնարկներով: Այս նպատակով անոնք հրաւիրած էին Հալէպի 20-ամեայ Ն.Ս.Մ.Մ.-ի պարախումբը եւ Հ.Մ.Մ.-ի փողերախումբը:

Հազարաւոր ուխտաւորներու հետ միասին, Շաբաթ, 27 Օգոստոս 2005-ին, Եագուպիէ ժամանեց Ն.Ս.Մ.Մ.-ի եւ Հ.Մ.Մ.-ի հարիւր չիսուն հոգինոց պատուիրակութիւնը: Կարճ դադարէ եւ ճաչելէ ետք, Հ.Մ.Մ.-ի փողերախումբը, առաջնորդութեամբ ընկ. Վահէ Տագէսեանի, սկաուտներու եւ արենոյչներու ընկերակցութեամբ տողանցեցին գիւղի գլխաւոր պողոտայէն մինչեւ Ս. Աննա եկեղեցին՝ նուագելով հայրենասիրական եւ ժողովրդական եղանակներ, թնդացնելով Եագուպիէն եւ չրջակայքը, արժանանալով ժողովուրդի բուռն ծափահարութեան:

Գիչերուան, ժամը 10:00-էն սկսեալ Ս. Աննա եկեղեցւոյ չրջափակը եւ մերձակայ դաչտը կը յորդէր 3,000-ի հասնող տեղացիներով, ուխտաւորներով եւ հիւրերով, որոնք եկած էին ներկայ գտնուելու իր տեսակին մէջ աննախընթաց Ն.Ս.Մ.Մ.-ի 20-ամեայ պարախումբի կատարումներուն, ղեկավարութեամբ Օր. Նորա Փիլիպպոսեանին: Պարախումբը չուրջ երկու ժամ ներկայացուց հայկական պարերու չարք մը, արժանանալով ներկաներուն երկարատեւ ծափողջոյններուն եւ գնահատանքին:

Ձեռնարկին աւելի փայլք տուաւ մասնակցութիւնը գուսանական երգերու մեկնաբան Մհեր Մինասեանին, որ իր աղդեցիկ եւ զուլալ 4

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

1

Ս.Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
18-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

թէ կրթական պահանջքները արդար են ու իրաւացի: Այդ պահանջները պէտք է դառնան համազգային խնդիր: Ս.Դ.Հ.Կ.-ն այս հանգրուանին դէմ է Ջաւախքահայութեան ընկերային պահանջներու քաղաքականացման, այդ գտնելով խիստ արկածախնդրական եւ վտանգաւոր:

18-րդ Համագումարը հանգամանալից կերպով քննարկելէ ետք Հայ ժողովուրդի պատմութեան յառաջիկայ հանգրուանին իր ունենալիք դերակատարութիւնը գտաւ, որ հայրենակերտումը եւ հայրենիքի շուրջ համախմբումը կը մնան Կուսակցութեան գլխաւոր առաջադրանքները: Այս նպատակով առաւել ուշադրութիւն պիտի կեդրոնացուի հայապահպանման, ազգային, կրթական, մչակութային եւ Հայ Դատի հետապնդման իր լծակներուն՝ ամրապնդելով ու ընդլայնելով անոնց խարիսխները:

Համագումարը արձանագրեց որ, յետեղեռնեան սփիւռքի առաջին հանգրուանին ծնունդ առած ու 1956 թուականին իր գագաթնակէտին հասած Հայ Եկեղեցւոյ տագնապին ճգած ժխտական ազդեցութիւնը Հայ կեանքէն ներս, տակաւին կը յամենայ, հակառակ տեղի ունեցած քաղաքական բարերար շրջադարձերուն: Հնչակեան Կուսակցութիւնը կը վերահաստատէ իր այն տեսակէտը, թէ Հայ կեանքէն ներս իրենց ազգային-հոգեւոր առաքելութիւնը լաւագոյնս շարունակելու համար, Հայ կրօնական կեդրոնները պէտք է գործեն ապակուսակցական եւ ապաքաղաքական պայմաններու մէջ:

18-րդ Համագումարը բնականաբար երկար կեդրոնացաւ Հայաստանի մէջ տիրող ներկայ կացութեան վրայ: Արձանագրելէ ետք որ ընկերային վիճակին վրայ իրենց ժխտական անդրադարձը կ'ունենան կաշառակերութիւնը, տնտեսական մաֆիաները, իրաւապահ մարմիններուն հանդէպ անվստահութիւնը, որոնց վերացման համար իշխանութիւնները ոչ մէկ լուրջ նախաձեռնութիւն հանդէս կը բերեն, տիրող պայմաններու բարելաւման եւ քաղաքական իրավիճակի փոփոխութեան հասնելու նպատակով, շեշտեց ընդդիմադիր դաշտի վրայ գործելու կարեւորութիւնը:

Հիմնուելով Ս.Դ.Հ.Կ.-ի ընկերվարական եւ դեմոկրատական գաղափարախօսութեան վրայ, Համագումարը գտաւ որ այս հանգրուանին Կուսակցութեան համար կարեւորագոյն առաջադրանք է իր առաքելութեան մաս կազմող պայքարը՝ յանուն Հայաստանի մէջ իրաւ ժողովրդավարութեան հաստատման: Հնչակեան Կուսակցութիւնը կը հաւատայ, որ Հայաստանի մէջ կարելի չէ տնտեսական ու ընկերային արդարութեան հասնիլ առանց ժողովրդավարութեան, որուն հիմնաքարը կը հանդիսանայ ազատ եւ արդար ընտրութիւններու միջոցաւ իշխանութեան հերթափոխութիւնը:

Ս.Դ.Հնչակեան Կուսակցութիւնը Հայ ժողովուրդի ու Հայաստանի ապագային նկատմամբ հաւատքով եզրափակեց իր 18-րդ Համագումարը:

ՍԴՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
18-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

ՋԱՀԱԿԻՐ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ գաղութիս սիրուած երիտասարդուհիներէն՝ ՕՐ. ԹԱԼԻՆ ՅԱԿՈԲԵԱՆ, այս տարի փայլուն յաջողութեամբ աւարտած է «6 Հոկտեմբեր» Համալսարանի Արուեստի եւ Գծագրութեան ճիւղը, տիրանալով «Bachelor of Arts in Graphics and Advertising» վկայականին:

Այս մասնագիտական ուսումով՝ Թալին փոքր տարիքէն իր արուեստի, մանաւանդ նկարչութեան յատկութիւնները բարելաւած է եւ արդէն իր արուեստի գործերը բարձր գնահատուած են:

Թալին իր նախնական եւ երկրորդական ուսումը ստացած է Նուպարեան Ազգ. վարժարանէն:

Այս ուրախ առիթով սրտանց կը չնորհաւորենք մեր սիրելի Թալին Յակոբեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ գտնէ կեանքի ասպարէզի մէջ եւս: Նաեւ կը չնորհաւորենք իր ծնողքը՝ Տէր եւ Տիկին Խէչօ Յակոբեանները:

ՈՒՐՈՒԿՈՒԱՅ

ՀԱՄԵՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՒ

Ս.Դ.Հ.Կ. Հարաւային Ամերիկայի մամլոյ դիւանը կը հաղորդէ որ Դեկտեմբեր 7-ին Մոնթեւիտէոյի Zitarrosa չքեղ սրահին մէջ տեղի ունեցած է տաղանդաւոր ֆրանսահայ դաչնակարուհի Հիուկէթ Ակետերեանի համերգը, ներկայացնելով Արամ Խաչատուրեանի եւ այլ կոմպոզիտորներու ստեղծագործութիւնները:

Հանդիսութիւնը կը վայելէր Հայաստանի եւ Ֆրանսայի դեսպանութիւններու եւ Ուրուկուայ Հայ Բազմամիութենական կազմակերպութեան Հովանաւորութիւնը:

Համերգի ամբողջ հասոյթը յատկացուած է Ուրուկուայի բարեգործական հիմնարկներուն:

ՆԱՅԻՐԱ ՄԵԼՔՈՒՄԵԱՆ՝ 2005-Ի ԹԷԼԷԹՈՆԻ ՄԱՍԻՆ

Ինչպէս ծանօթ է, 24 Նոյեմբերին, Լոս Անճէլըսի մէջ կազմակերպուեցաւ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ամենամեայ թէլէթոնը, որուն արդիւնքները շաբաթավերջին Երեւանի մէջ ամփոփուեցան Հիմնադրամի գործադիր տնօրէն Նայիրա Մելքումեանի կողմէ:

Մելքումեան դիտել տուաւ որ թէլէթոնը ծառայեց համահայկական միջոցառման իր կոչման՝ ապահովելով հասարակութեան ամենատարբեր շերտերու մասնակցութիւնը՝ «Արցախի վերածնունդ» ծրագիրը իրագործելու դրամահաւաքի գործընթացին: Ան նշեց որ այս տարուայ թէլէթոնի ընթացքին աւելցած է երիտասարդ եւ միջին տարիքի նուիրատուներու թիւը, ինչպէս նաեւ միջին գումարներով՝ 1000-25.000 նուիրատուութիւններու քանակը եւ այս երեւոյթը կը վկայէ այն մասին որ հիմնադրամը կը վայելէ ժողովուրդի վստահութիւնը: 4

ԳԱՀԻՐԷ

«ԱՐԱՔՍ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԱՒ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԵՐՈՒ ՓԱՌԱՏՕՆԻՆ

Երկուչաբթի 28 Նոյեմբեր 2005-ի երեկոյեան, Գահիրէի «Ս. Մարկոս»՝ «Մորքոսէիա» ղպտի մեծ եկեղեցւոյ մէջ, տեղի ունեցաւ Գահիրէի մէջ գործող Ուղղափառ եկեղեցիներու երգչախումբերու Փառատօն մը, որուն իր մասնակցութիւնը բերաւ նաեւ Գահիրէի Ազգ. Առաջնորդարանի «Արաքս» երգչախումբը, ղեկավարութեամբ Մօ. Միհրան Ղազէլեանի եւ օրկի նուագակցութեամբ Տիկին Իրինա Աբգարեանի:

Սոյն փառատօնին կը նախագահէր Հայր Ռաֆայէլ, որուն կը մասնակցէին վեց երգչախումբեր: Նախքան երգչախումբին սկսիլը, արաբերէն լեզուով խօսք առաւ «Արաքս»ի անդամուհիներէն՝ Օր. Անի Պօղոսեան ուր կարգ մը տեղեկութիւններ տուաւ «Արաքս»ի մասին եւ յայտնեց թէ երգչախումբը պիտի երգէ եօթը եկեղեցական երգեր, որոնցմէ երկու հատը մեներգներ պիտի ըլլան Տիկիններ՝ Սիլվա Թէրզիպաչեանի եւ Գոհար Ղազէլեանի կատարմամբ:

Իսկապէս որ ներկայ լեփ-լեցուն հասարակութիւնը լաւագոյնս գնահատեց «Արաքս» երգչախումբին, բուռն ծափահարութիւններով, յատկապէս՝ երկու մենակատարուհիներուն:

Սոյն փառատօնին միայն քանի մը հայեր ներկայ գտնուեցան, գլխաւորութեամբ Գահիրէի հոգեւոր հովիւ Արժ. Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեանի:

«Արաքս» երգչախումբին ելոյթէն ետք Հայր Ռաֆայէլ իր չնորհակալութիւնները յայտնեց երգչախումբին, ապա տեղեկացուց թէ հայերը առաջին Համաչխարհային Պատերազմին Ցեղասպանութիւն տեսած են թուրքերու ձեռամբ, զոր մինչեւ այսօր թուրք ազգը չէ ընդունած, որ 1915-ին մէկ ու կէս միլիոն հայեր ջարդած է: Որմէ ետք պարգեւատրեց Մօ. Միհրան Ղազէլեանին եւ բոլոր անդամներուն, փայտի վրայ գծուած սրբապատկերով:

ՆԵՐԿԱՅ ՄԸ

ԱՆԳԱՐԱ ՄՏԱՀՈԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ ԶՈՅԳ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹԵՆԷՆ

Թուրք մամուլը արձագանգ հանդիսանաւ Սահմանադրական փոփոխութիւններու վերաբերեալ այն հանրաքուէին, որ կատարուեցաւ Հայաստանի մէջ: Թուրք մամուլը Հայաստանի Սահմանադրական փոփոխութեան հարցին մէջ ընդհանրապէս մտահոգիչ կը գտնէր երկու կէտեր, որոնք կը մտնեն Թուրքիոյ շահագրգռութեան շրջանակին մէջ: Ասոնցմէ առաջինն է գոյգ քաղաքացիութեան հարցը:

Հայաստանի նոր Սահմանադրութիւնը Հայաստանի քաղաքացիութեան իրաւունք պիտի շնորհէ նաեւ Սփիւռքահայերուն: Հայկական ծագում ունեցողներն ալ պիտի կարենան դառնալ Հայաստանի քաղաքացի եւ ասիկա շատ բան կրնայ փոխել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու մէջ:

Այսպիսի զարգացում մը ճամբայ պիտի բանայ որ Սփիւռքահայերն ալ այսուհետեւ կշիռ ունենան Հայաստանի ներքին ու մանաւանդ արտաքին քաղաքականութեան մէջ եւ ասիկա մտահոգիչ կը նկատուի Թուրքիոյ համար, քանի որ Թուրքիա ցարդ միշտ աւելի շատ գլխացաւ ունեցած է Սփիւռքով, քան թէ Հայաստանով:

Երկրորդ կէտը, որ կը մտնէ Թուրքիոյ շահագրգռութիւններու շրջանակին մէջ, այն է որ նոր Սահմանադրութիւնը Հայաստանի Խորհրդարանին իրաւասութիւն կուտայ Հայաստանի սահմաններուն վրայ փոփոխութիւն կատարելու: Ասիկա բաւական հետաքրքրական կէտ մըն է եւ տեղի կուտայ զանազան մեկնաբանութիւններու: Թուրքիա այս յօդուածին մէջ կը տեսնէ Հայաստանի արտաքին սահմաններուն մէջ փոփոխութեան հարց, մինչդեռ Հայաստանի մէջ կառավարութեան ընդդիմադիրները այդ նոր յօդուածին մէջ կը տեսնեն ներքին սահմաններու վտանգ, ինչպէս Մեղրիի շրջանը Ատրպէյճանի կցելու դիտաւորութիւն, հարց մը որ միշտ խնդրոյ առարկայ դարձած է Ղարաբաղի հաշտութեան բանակցութիւններուն մէջ:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԳԼԽԱՒՈՐԱԾ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ...

1

Անդրանիկ Մարգարեանը նչել է, որ Հայաստանը բազմիցս արտայայտել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւններ հաստատելու իր պատրաստակամութիւնը, մինչդեռ Թուրքական կողմը յարաբերութիւնների հաստատումը պայմանաւորում է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմամբ եւ ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացով: Նա անընդունելի է համարել Ատրպէյճանի կողմից իսլամական համերաչխութեան չահարկումն ու ղարաբաղեան հակամարտութեանը կրօնական բնոյթ հաղորդելու փորձերը, որոնք, վարչապետի համոզմամբ, չեն համապատասխանում Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ գոյութիւն ունեցող ջերմ բարեկամական յարաբերութիւնների ոգուն:

Անդրանիկ Մարգարեանը եւ Հոսնի Մուպարաքը նչել են, որ երկու երկրների միջեւ քաղաքական յարաբերութիւնների բարձր մակարդակն անհրաժեչտ է ամրագրել տնտեսական յարաբերութիւնների զարգացմամբ: Ըստ նրանց, յաջողուած ծրագրերը լուրջ ազդակ կը ծառայեն առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների յետագայ ակտիվացման համար:

Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան կապերի վարչութիւնից, հանդիպմանը երկու երկրների վարչապետները Եգիպտոսի նախագահին ներկայացրել են նաեւ հայ-եգիպտական միջ-կառավարական համատեղ յանձնաժողովի նիստի աչխատանքների արդիւնքները՝ դրանք գնահատելով արդիւնաւէտ եւ գործնական:

ԵԱՀ նախագահի հետ հանդիպումից յետոյ ՀՀ վարչապետն այցելել է Եգիպտոսի Հայոց Առաջնորդարան, որտեղ մասնակցել է 1988 թ. երկրաչարժի զոհերի յիչատակին նուիրուած հոգեհանգստեան արարողութեանը: Առաջնորդարանում կայացել է նաեւ վարչապետի հանդիպումը եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այնուհետեւ ՀՀ պատուիրակութիւնն այցելել է պատմական Լուքսորի նահանգ, որտեղ ՀՀ վարչապետին դիմաւորել եւ ողջունել է Լուքսորի նահանգապետ Սամիր Ֆարակը: Անդրանիկ Մարգարեանը եւ ՀՀ պատուիրակութեան անդամները ծանօթացել են Լուքսորի պատմամչակութային արժէքներին, այդ թուում նչանաւոր Քարնաքի տաճարին եւ տեսարժան այլ վայրերին:

Երեկոյեան Անդրանիկ Մարգարեանը եւ ՀՀ պատուիրակութեան անդամները մասնակցել են Լուքսորի նահանգապետի անունից ՀՀ վարչապետի պատուին տրուած ընթրիքին:

ԳԱՀԻՐԷ

ՀԱՅ ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1600-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ ՇՔԵՂ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ՝ Ս. ԹԵՐԵԶԱ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԲԱԿԻՆ ՄԷՋ

Ուրբաթ 25 Նոյեմբեր 2005-ի գիշերը, Հելիոպոլսոյ Ս. Թերեզա եկեղեցւոյ բակին մէջ, տեղի ունեցաւ հանդիսութիւն մը, Հայ Գիրերու Գիւտի 1600-ամեակին նուիրուած, այն չքեղ Ս. Սահակին Ս. Մեսրոպին եւ հայ գիրերու գիւտին նուիրած Կոթողին չուրջ, զոր 20 տարիներ առաջ եկեղեցիին մէջ կանգնեցուցած է Ողբ. Ժորժ Միքայէլեան, որուն վերեւ գրուած է «Ճանաչել Ջիմաստութիւն եւ Ջխրատ, Իմանալ Զբանս Հանճարոյ», բոլորը ճերմակ մարմարով չինուած:

Գերշ. Հայր Գրիգոր Օգոստինոս Արք. Գուսան բացման խօսքի պահուն:

Ներկայ էին Եգիպտոսի Հայոց Առաջնորդ Հոգշ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեան, Կաթողիկէ համայնքներու ներկայացուցիչ հոգեւորականներ՝ Հ. Ժոզէֆ Տերղամ (Մարոնիթ), Հ. Ժոզէֆ Էպրէհի (Յոյն), Ճէննարօ (Լատին), Եգիպտոսի մօտ ՀՀ Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան, Սուրիոյ Հանրապետութեան լիազօր դեսպան Էսամ Հատտատ, Հայ կաթողիկէ քոյրեր, գլխաւորութեամբ Անարատ Յղութեան վարժարանի տնօրէնուհի Քոյր Ռիթա Ջապարեանի: Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Պատ. Թեմական ժողովներու ատենապետները, Համայնքի ներկայացուցչական դէմքեր, հայկական վարժարաններու տնօրէնները, հայ մամուլի ներկայացուցիչներ եւ մշակութասէր հայ թէ օտար հասարակութիւն մը:



Քոյր Ռիթա Ջապարեան

Հանդէսը սկսաւ Հայաստանի քայլերգով: Որմէ ետք հայերէն, արաբերէն եւ ֆրանսերէն լեզուներով բացման խօսքը կատարեց եւ օրուան խորհուրդին մասին խօսեցաւ Հայ Կաթողիկէ Համայնքի Վիճակաւոր Առաջնորդ Գերշ. Հայր Գրիգոր Օգոստինոս Արք. Գուսան: Ապա արտասանեց Օր. Ալին Ասլանեան Ժաք Յակոբեանի «Միայն մէկ գիր» քերթուածը: Որմէ ետք Պր. Ռոպէր Պալեան խօսք առաւ ֆրանսերէն լեզուով եւ Քոյր Ռ. Ջապարեան հայերէն եւ արաբերէն լեզուներով, իսկ Պր. Ճորճ Ասսալ խօսեցաւ արաբերէն լեզուով: Խօսք առաւ նաեւ Ասորիք Համայնքի կողմէ վարդապետ մը: Ապա Օր. Թերէզ Անանեան արտասանեց հայերէն լեզուով: եւ արաբերէն լեզուով լայն տեղեկութիւններ տուաւ Ֆրանսիսքէն եկեղեցւոյ Հայր Վէնսան, իսկ «Արեւ» արաբերէն լեզուով հրատարակուող ամսաթերթի խմբագիր՝ Մոհամէտ Ռէֆաաթ արաբերէն լեզուով յայտնեց քանի մը տեղեկութիւններ, ուր ըսաւ թէ Եգիպտոսի նախկին Առաջնորդ Մոհամէտ Ալի 1813-ի հրամանագրով, տեղեկացուց թէ պետութեան արտասահմանեան գործակատարներու հետ գրութիւնը կատարուի հայատառ թրքերէն լեզուով, հայերէն տառերը գործածելով որպէս ծածկագիր...:

Տիկին Շաքէ Յովակիմեան

Ապա բեմ բարձրացաւ արուեստագիտուհի Տիկին Շաքէ Յովակիմեան եւ իր յատուկ ոճով արտասանեց Սիամանթոյի «Գիւտին փառքը» եւ Ա. Կիրակոսեանի «Նամակ առ Հայաստան»ը, զոր արժանացաւ ներկաներուն ջերմ գնահատանքին: Աղեքսանդրիոյ Հայ Կաթողիկէ Համայնքի անունով խօսք առաւ Տոքթ. Կարօ Անսուրեան հայերէն լեզուով: Ապա խօսք առին Պր. Ժորժ Ժուէլ արաբերէն լեզուով եւ Պր. Ժորժ Պարղուէ՝ ֆրանսերէնով:

«Ս. Գրիգոր Լուսաւորիչ» չքանչանով պարգեւատրուեցաւ տեղի հայ գիրերու գիւտին նուիրուած կոթողի (որ ամբողջ արտասահմանի մէջ միակ կոթողն է), նուիրատուութեան յիշատակին՝ Տիկին Ժոզէֆին Միքայէլեան: Ապա յուշամետալներով գնահատանքի արժանացան Գալուստեան եւ Նուպարեան վարժարաններու տնօրէնները եւ «Արեւ», «Յուսաբեր» եւ «Ջահակիր» թերթերու պատասխանատուները եւ այլ գրականութեան երախտաւորներ:

Վերջապէս ՀՀ դեսպան Դոկտ. Ռ. Կարապետեան եւ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի պատշաճ փակման խօսքերով վերջ գտաւ այս համապարփակ եւ յաջող հանդիսութիւնը: Հանդէսի աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Կը չնորհաւորենք բոլոր անոնց որոնք աշխատանք տարած էին կամ իրենց մասնակցութիւնը բերին սոյն ձեռնարկին, յատկապէս կը չնորհաւորենք Գերաչնորհ Հայր Գրիգոր Օգոստինոս Արք. Գուսանը իր տարած յատուկ եւ ժրաջան աշխատանքներուն համար:

Վարձքը կատար բոլորին:

Ա. Մ.

ՊՐԱԶԻԼԱԿԱՆ ՍԱՆ ԽՈՋԷ ՏՈՒ ՌԻՈՒ ՊՐԷՏՈՒ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՈՒԱԾ Է «ԱՐՄԵՆԻԱ» ՀՐԱՊԱՐԱԿ

Նոյեմբերի 26-ին պրազիլական Սան Խոզէ տու Ռիու Պրէտու քաղաքում տեղի է ունեցել «Արմենիա» հրապարակի հիմնադրման հանդիսաւոր արարողութիւնը՝ քաղաքապետ Էտինէօ Արաուժոյի, քաղաքային խորհրդարանի նախագահ Էդուարդօ Պիասենտինիի, փոխքաղաքապետի, բազմաթիւ պատգամաւորների, քաղաքային իշխանութիւնների այլ ներկայացուցիչների եւ տեղի հայկական համայնքի անդամների մասնակցութեամբ:

Յուշատախտակի բացումից յետոյ ելոյթ ունեցած պաշտօնեաների թւում քաղաքապետը եւ պատգամաւորների խորհրդի նախագահը բարձր են գնահատել 1928 թ.-ից ի վեր Սան Խոզէ քաղաքում հաստատուած հայերի ներդրումը վերջինի առաջադիմութեան եւ զարգացման գործում, դատապարտել անցած դարասկզբին հայերի նկատմամբ թուրքական կառավարութեան իրագործած ցեղասպանութիւնը:

Հայկական համայնքի անունից Փրոֆէսոր Գուսումճեանը երախտագիտութիւն է յայտնել քաղաքային իշխանութիւններին անունը ներկայ եւ գալիք ժամանակներում յաւերժացնելու համար:

Ինչպէս «ՆԱՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ Արտաքին Գործոց Նախարարութեան մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, Սան Խոզէ տու Ռիու Պրետուն գտնւում է Սան Փաուլո նահանգում, ունի 400 հազարից աւելի բնակիչ, հայերի թիւը մօտ 350 է:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐՈՒ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԱԾ ԵՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգորդները փոխհատուցման պահանջ են ներկայացրել «Deutsche Bank»-ին եւ «Victoria» գերմանական ապահովագրական ընկերութեանը:

«Ազատութիւն» ռատիօկայանի հաղորդման համաձայն, «Շպիկըլ» հանդէսը մէջբերել է փաստաբան Վարդգէս Եղիայեանին, ըստ որի, «հայերը պահպանել են առնուազն 280 ապահովագրական պայմանագրեր»:

«Յայտնի չէ, թէ որքան է կազմում փոխհատուցման ընդհանուր գումարը, բայց խօսքը առնուազն տասնեակ միլիոնների մասին է»,- ասել է հայազգի մէկ այլ իրաւաբան Բրայեան Կարատեկը: Հայցը «Վիկթորիայի» նկատմամբ ներկայացուել է 16 ամիս առաջ Լոս Անճըլեսում, սակայն դատաքննութիւնը յետաձգւում է, քանզի Գերմանիայի գերագոյն դատարանը դեռ պէտք է յստակեցնի, թէ որ դատարանն է իրաւասու քննելու գործը:

Աւելի վաղ «Նիւ Եորք Լայֆ» ընկերութիւնը համաձայնել էր 20 միլիոն տոլար փոխհատուցել ցեղասպանութեան զոհերի ժառանգորդներին, իսկ «Աքսա» ֆրանսիական ընկերութիւնը՝ 14 միլիոն տոլար:

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ԳԱՆԱՏԱ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒ 2005 ԹՈՒԱԿԱՆԻ ԹՈՐՈՆԹՈՅԻ ՀԱՒԱՔ

2005 Թուականի Սեպտեմբերի առաջին հնգօրեակն, անկասկած, յիշատակելի չատ պահեր պարգեւեց եգիպտահայ վարժարաններու նախկին սան-սանուհիներուն, որոնք վայելքի անմոռանալի ժամեր անցուցին Թորոնթոյի գեղատեսիլ վայրերուն մէջ, այդ օրերուն գործադրուած ճոխ յայտագրի չնորհիւ:

Ինչպէս յայտնի է, աւելի քան երկու տասնամեակ է ինչ տեղի կ'ունենան եգիպտահայ վարժարաններու աշակերտներու համախմբումներ այլեւայր տարբեր, սովորաբար, հայաչատ քաղաքներու մէջ: Իրար հանդիպելու, անցեալը վերապրելու նպատակով Գահիրէի ընդամէնը մէկ դպրոցի խումբ մը սաներու մտերմիկ չրջանակի մէկտեղումով էր որ 22 տարի առաջ սկիզբը դրուեցաւ այդ հաւաքներուն: Պարբերաբար կրկնուող յետագայ հանդիպումները, աստիճանաբար, ձեռք բերին լայն ծաւալ ու մեծ ընդգրկում. 1999 թ. Մոնրէալի հաւաքն արդէն կը ներառնէր եգիպտահայ բոլոր վարժարաններու աշակերտները՝ դառնալով համաշխարհային:

2005 թ. Թորոնթոյի հաւաքը, ի տարբերութիւն նախընթաց բոլոր համախմբումներու, յանձն առաւ հայրենիքին օգտակար հանդիսանալու փոքր-ինչ այլ, առաւել հեռանկարային ու մեծածաւալ ծրագրի մը գործադրութիւնը. այն է՝ Մոնրէալի Եգիպտահայերու Ընկերակցութեան հիմնած Մաշտոց Կրթական Հիմնադրամի նիւթական ու բարոյական պատասխանատուութիւնը: Նորաստեղծ այս հիմնադրամը հետամուտ է հոգալու հայաստանաբնակ չնորհալի բայց նիւթական անհրաժեշտ միջոցներ չունեցող պատանիներու եւ աղջիկներու համալսարանական ծախսերը, ուսումնառութեան ամբողջ տեւողութեան: Ուրախութեամբ պիտի նչել, որ 2005 թուականի ուսումնական տարեշրջանի համար հնարաւոր եղաւ ապահովել Երեւանի Պետական Համալսարանն ընդունուած հինգ ուսանողներու խնամակալութիւնը, չնորհիւ հայազգի հինգ նուիրատուներու. անոնցմէ իւրաքանչիւրը տրամադրած է 5000 գանատական տոլար, ստանձնելով մէկ ուսանողի հովանաւորութիւնը՝ ուսման չորս տարիներու ամբողջ տեւողութեան ընթացքին, քանի որ ամէն մէկ տարուան համար կը պահանջուի չուրջ 1000 ամերիկեան տոլար՝ իբրեւ ուսման վարձ, նաեւ յարակից այլ ծախսեր:

Մաշտոց Կրթական Հիմնադրամի պատասխանատու մարմինը, ի դէմս Մոնրէալի յանձնախումբի որ կազմուած է 9 հոգիէ, ունի Երեւանի մէջ ստեղծուած հայաստանաբնակ 7 անդամներէ կազմուած օժանդակ իր մարմինը: Մտաւորականներ եւ գործին հասու ու զիտակ անձեր ներկայացընող այդ խումբը, որ կը գործէ սիրայօժար ու կամաւոր յանձնառութեամբ, յանձնախումբին լծակից այն ուժն է, որուն գործակցութեամբ միայն հնարաւոր պիտի ըլլայ երաչխաւորել տեղւոյն վրայ յարուցուող հարցերու ճիշդ լուծումը, ապահովելով գործի յաջողութիւնը՝ նաեւ յետագային:

Սրտի գոհունակութեամբ պիտի նչել որ գործադրուած այդ ճիգերն արդիւնաւորուեցան լաւագոյն կերպով, եթէ նկատի չունենանք այն իրողութիւնը որ հաւաքին մասնակցողներու թիւն աւելի փոքր էր քան կը սպասուէր: Այն՝ որ անձնապէս չմասնակցած չատ անհատներ, այնուամենայնիւ, իբրեւ նուիրատուներ հանդէս եկան «Յուչամատեան» գիրքին մէջ ծանուցումներով, կը վկայէ թէ հաւաքներու հանդէպ հետաքրքրութիւնը դեռ կը չարունակուի: Արդարեւ, անոնք որոնք մասնակցած են նախընթաց եթէ ոչ բոլոր հաւաքներուն, գէթ անոնց մեծ մասին, պէտք է նկատած ըլլան որ այդ հանդիպումներուն ներկայ գտնուած իրենց չատ ընկերներն այլեւս չկան, կենդանի չեն, եւ կամ ֆիզիքապէս ի վիճակի չեն այլեւս դիմելու հազարաւոր մղոններ ճամբորդելու փորձութեան:

Հարկ չենք տեսներ այստեղ մէկ առ մէկ խօսիլ հաւաքի հինգ օրերուն գործադրուած իւրաքանչիւր միջոցառումի մասին. կարելի չէ, սակայն, չանդրադառնալ բացառիկ տպաւորութիւն գործած եւ վայելք պատճառած ձեռնարկներուն: Առաջին հերթին պիտի յիչել Սեպտեմբեր 1-ի երեկոյեան տեղի ունեցած բարի գալուստի քոքթեյլ-հիւրասիրութիւնը որն, ինչպէս բոլոր նախորդ հաւաքներուն, այս անգամ եւս ներկաներուն համակած էր ընկերներու, մտերիմներու հետ հանդիպումի պատճառած յուզումնախառն ուրախութեամբ: Նման ուրախութեան առաւել ցայտուն դրսեւորումն էր Սեպտեմբեր 3-ի Շաբաթ օրուան ճաչկերոյթ-պարահանդէսը, որն սկսաւ երեկոյեան ժամը 8.00-ին աւարտի հասաւ ոչ թէ ուշ գիչերին, այլ յաջորդ օրը, վաղ առաւօտեան:

Կազմակերպուած միջոցառումներու չարքին իրապէս հաճելի պտոյտ մըն էր Նիակարայի ջրվէժ կատարած այցելութիւնը, որուն յատկացուած էր Սեպտեմբեր 2-ի ամբողջ ցերեկը:

Սեպտեմբեր 4-ի Կիրակի օրը հոծ բազմութիւն էր լեցուած Թորոնթոյի Ս. Երրորդութիւն Հայց. Առաքելական եկեղեցին: Հոն էին հաւաքին մասնակցող հիւրերը, որոնք եկած էին ներկայ գտնուելու մատուցուող սուրբ պատարագին, լսելու պատարագիչ Հօր՝ Արժ. Տ. Զարեհ Ա. Քհնյ. Զարգարեանի քարոզն ու եգիպտահայերու հաւաքներու պատմականը ներկայացնող ամփոփ խօսքը, նաեւ մասնակցելու Հոգեհանգստեան պաշտօնին: Իւրաքանչիւր հայու համար անհրաժեշտ պահանջ հանդիսացող հոգեւոր այդ սնունդին պիտի յաջորդէր հոգեկան վայելք պատճառող մէկ այլ միջոցառում՝ «Գառնի» պարախումբի ելոյթը, նոյն օրը՝ երեկոյեան: Շատերուն է ծանօթ «Գառնի» պարախումբը, որն ամէն անգամ դիտողին կը պատճառէ նորովի վայելք ու կը համակէ ազնիւ հպարտութեամբ:

Որեւէ հանդիպումի զգացական բարձրակէտը, անտարակոյս, բաժանումի պահն է:

Այս իմաստով, Toronto Centre Island-ի Paradise ճաչարանը, որ կը գտնուի հաւաքին մասնակցող հիւրերու իջեւանած Westin Harbour Castle պանդոկին ճիշդ դէմը, կղզիին վրայ, կատարուած լաւագոյն ընտրութիւնն էր: Երկուչաբթի, ժամը 5-ը տեւած հրաժեչտի ցերեկոյթը հնգօրեայ յայտագիրը եզրափակող այն խրախճանքն էր, որ խորապէս պիտի դրոչմուի իւրաքանչիւրի հոգիին խորը: Միջոցառումներու վերջինն էր այդ, եւ ամենաբազմամարդը, որ կը հաչուէր չուրջ 400 հոգի: Երգ ու պար, սրտագեղ ելոյթներ ու խօսքեր կը յաջորդէին իրար՝ առանց ընդհատումի եւ, հաւանաբար, դեռ երկար կրնային չարունակուիլ նոյն ձեւով, եթէ չըլլար տունդարձի անհրաժեշտութիւնը:

Այսպիսով, վերջ կը գտնէր եգիպտահայ վարժարաններու աշակերտներու հերթական, Թորոնթոյի 2005 թուականի հաւաքը: Սոյն հաւաքը, հնգօրեայ իր յայտագրի գործադրութեամբ ցոյց տուաւ բարձր կազմակերպուածութիւն, կարգապահութիւն եւ համերաչխ գործակցութիւն: Այդ, անչուչտ, արդիւնքն էր կազմակերպիչ Մարմնի անդամներու, կամաւոր յանձնառութեամբ անոնց աջակցողներու բարեխիղճ աչխատանքի, գիտակից նուիրումի, ինչպէս նաեւ հաւաքին մասնակցող հիւրերու համագործակցութեան:

«ԱՊԱԳԱՅ» (Յապաւումներով) ԱՐՄԻՆԷ ՔԷՕՇԿԷՐԵԱՆ

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

ՊՐ. ԺԱՆ-ԲԻԷՐ ԱԻԱԳԵԱՆ

ԸՆԴ

ՕՐ. ԳԱՐԻՆ ԼԷՅԼԷԿԵԱՆԻ

Գահիրէ-Աղեքսանդրիա Շաբաթ 12 Նոյեմբեր 2005

Այս ուրախ առիթով խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ ամուսնացեալ զոյգը նաեւ անոնց ծնողներուն՝ Տէր եւ Տիկին Ժորժ Աւագեաններուն եւ Տէր եւ Տիկին Միսաք Լէյլէկեաններուն ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաներուն, մաղթելով նորապսակ ամոլին անամպ եւ երջանիկ կեանք:

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Դոկտ. Տիգրան եւ Բժշկուհի Շողիկ Յովակիմեաններ այսու կու գանք մեր խորին շնորհակալութիւնները եւ երախտագիտութիւնները յայտնելու Եգիպտահայ Թեմի Քարեխնամ Առաջնորդ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանին, Գահիրէի Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Զենոն Քհնյ. Քարսեղեանին, Աղեքսանդրիոյ Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Մուրատեանին, որոնք հովանաւորեցին ու ձեռնադրութիւնը կատարեցին եւ օրհնեցին մեր Ս. Պսակի արարողութիւնը: Մեր շնորհակալութիւնները կը յայտնենք նաեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Սարկաւագաց եւ Դպրաց Դասուն ու եկեղեցւոյ երգչախումբի անդամներուն, գլխաւորութեամբ Մս. Միհրան Ղազէլեանի: Նաեւ հայ մամուլին՝ «Արեւ» եւ «Յուսաբեր» օրաթերթերուն եւ «Ջահակիր» երկշաբաթաթերթի խմբագիրներուն: Ինչպէս նաեւ՝ Ակնաբուժութեան Կամառներու «Գահիրէի» եւ «Էյն Շամս» համալսարաններու նախագահներուն, փրոֆեսէօրներուն եւ տոքթորներուն եւ Ակնաբուժութեան Հետազօտութեան Կեդրոնի անձնակազմին, գլխաւորութեամբ իրենց Տնօրէնին, ինչպէս նաեւ շնորհակալութեան խօսք ունինք մեր բոլոր հարազատներուն, բարեկամներուն եւ բոլոր անոնց, որոնք անձամբ ներկայ գտնուելով, նուէրով, հեռագրով, ծաղկեկողով ուղարկելով, բացիկով կամ բարենպատակ հաստատութեանց նուիրատուութիւններ կատարելով շնորհաւորեցին մեր ամուսնութիւնը: Կրկնակ շնորհակալութիւններ եւ լաւագոյն մաղթանքներ բոլորին:

Հ.Ք.Ը.ՄԻՈՒԹԻՒՆ - Գահիրէ

Կ'ՈՒԶՈՒԻ

ՀԲԸՄ-ի Գահիրէի Մասնաճիւղը կարիքը ունի կարող գրադարանավարի մը, Հելիոպոլսոյ իր կեդրոնին գրադարանին համար:

Սոյն պաշտօնը սկզբնական չրջանին պիտի ըլլայ ժամանակաւոր հանգամանքով:

Թեկնածուները պարտին գիտակ ըլլալ հայերէն լեզուի եւ համակարգիչի գործածութեան: Արաբերէն եւ անգլերէն լեզուները գիտնալը առաւելութիւն կը նկատուի:

Փափաքողները կրնան դիմել ՀԲԸՄ-ի Հելիոպոլսոյ գրասենեակը մինչեւ 15 Յունուար 2006:

Հեռ: 2916444 - 4151127 - 4152478

ՄԵՐՁԱՆԵԱՆ ԱԶԳ. ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

Ամանորի Տօնակատարութիւն

Կիրակի, 25 Դեկտեմբեր 2005, երեկոյեան ժամը 5.00-ին

«ՊԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀ»ԻՆ ՄԷՋ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ՝

ՀՈԳԾ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

Եգիպտոսի Հայոց Թեմի Քարեխնամ Առաջնորդ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ՝

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՌՈՒԲԷՆ ՍԻՄՈՆԵԱՆԻ

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՇՏՈՑ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Մոնթրէալի Եգիպտահայերու Ընկերակցութիւնը ուրախութեամբ կը յայտարարէ, որ հաստատած է

ՄԱՇՏՈՑ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Հիմնադրամը կոչուած է Երեւանի մէջ հոգալու համալսարանական ծախսերը, ուսման մէջ յառաջադէմ եւ նիւթական պայմաններ չունեցող հայաստանաբնակ ուսանողներու:

2

ՆԱՅԻՐԱ ՄԵԼՔՈՒՄԵԱՆ՝ 2005-Ի ԹԷԼԷԹՈՆԻ

Թէեւ այս տարի տրուեցաւ 7 միլիոն 770 հազար տոլարի կամ նախորդ տարուայ բաղդատմամբ 3.83 միլիոն տոլարով պակաս նուիրատուութիւններու խոստում, սակայն, Նայիրա Մելքումեան դրական նկատեց այս տարուայ արդիւնքները:

Իր մեկնաբանութեամբ, այս տարի հաւաքուած է այնքան դրամ, որքան անցեալ տարի հաւաքուած էր, առանց մեծ բարերարներու նուիրատուութիւններուն: Նայիրա Մելքումեան նշեց նաեւ որ հիմնադրամի ապագայ ծրագիրներէն են Երեւանի մարզական հաստատութիւններու նորոգութիւնը, Արթիկ քաղաքի հիւանդանոցի նորոգութիւնը, Մեղրիի մէջ իրականանալի լայնածաւալ ծրագիր մը:

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Էտուար Քիւփէլեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Տէր եւ Տիկին Արսէն Էմիրզեան կը նուիրեն 100

Առ ի քաջալերանք Թերթիս տարած ազգօգուտ գործունէութեան, Տիար Ռուբէն Նալպանտեան կը նուիրէ 50

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր չատ սիրելի եւ անմոռանալի ամուսնոյն Ողբ. Մանուկ Գալփաքճեանի մահուան Ա. տարելիցին տխուր առթիւ եւ անոր անթառամ յիշատակին Տիկին Աննահիտ Գալփաքճեան կը նուիրէ.

«Տիգրան Երկաթ» Հայ Մշակութային Միութեան	100
Հ.Մ.Ը.Մ.-Նուպար (Աղեքս.)	100
«Յուսաբեր»ին	50
«Արեւ»ին	50
«Ջահակիր»ին	50

(Ստանալ Աղեքս. Ազգային Առաջնորդարանէն)

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

2004-2005 տարեշրջանի չրջանաւարտներու Հանդէսին ուրախ առթիւ կը նուիրեն.

Օրուան Նախագահ Տէր եւ Տիկին Անդրանիկ Մեսրոպեան	1000
Տէր եւ Տիկին Լեւոն Գաղթացեան	500
Տէր եւ Տիկին Նուպար Սիմոնեան	500
Տէր եւ Տիկին Պերճ Թէրզեան	500
Տէր եւ Տիկին Շանթ Կապէեան	300
Տէր եւ Տիկին Նորայր Տէօվլէթեան	200
Տիար Գրիգոր Մարգարեան	100
Կարի եւ Քրիս Շահրոդեան	50

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԻԿՆԱՆՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ

Ողբ. Նուպար Սուլթանեանի մահուան եւ քառասունքին տխուր առթիւ, Այրի Տիկին Մարկրիթ Սուլթանեան, Այրի Տիկին Ազնիւ Տէր Ղուկասեան, Տէր եւ Տիկին Վահէ Սուլթանեան եւ Տէր եւ Տիկին Պերճ Սուլթանեան եւ զաւակունք կը նուիրեն 200 Ե.Ո.

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ԵՒ Հ.Մ.Մ.Ի-Ի ....

2

ձայնով, ներկայացուց ժողովրդային եւ ազգային երգեր ընկերակցութեամբ՝ օրկի վրայ Սագօ Աղամեանի, որոնց յաճախ ներկաները կ'ընկերակցէին խանդավառութեամբ եւ պարերով: Մինչեւ առաւօտեան ժամը 2:00 հանդիսատեսները վայելքի եւ ուրախութեան պահեր ապրեցան:

Պարախումբի կատարումները սփռուեցան սուրիական հեռատեսիլի կայանէն, Ն.Ս.Մ.Մ.-ի պատասխանատուներուն եւ եագուպլիէի ազգային բարերար Սուրէն ճորճ Հատտատի կողմէ կատարուած չահեկան տեսակցութիւններու մէջբերումներով:

Այս առթիւ գնահատական խօսք ունինք եագուպլիէի Ս. Աննա եկեղեցւոյ Եղբայրակցութեան վարչութեան անդամներուն, որոնք ջանք չէին խնայած յաջողութեամբ պսակելու այս տարուան տօնակատարութիւնները, յօգուտ՝ Ս. Աննա եկեղեցւոյ, Վերածնունդ վարժարանին եւ համայն եագուպլիէհայութեան:

Բոլորին վարձքը կատար:

ՅԱԿՈԲ ԹԻՒԹԻՒՆՃԵԱՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Աղեքսանդրիոյ Ազգային Իչխանութեան եւ Պօղոսեան Ազգային վարժարանի Հոգաբարձութեան տնօրինմամբ յառաջիկայ Կիրակի, 18 Դեկտեմբեր 2005 առաւօտեան Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյ մէջ յաւարտ Ս. Պատարագի Հոգեհանգստեան պաչտօն պիտի կատարուի Պատկ. Թեմական ժողովի նախկին Փոխ-Ատենապետ եւ Պօղոսեան Ազգային վարժարանի վաստակաչատ տնօրէն, Ողբ.՝

ՄԱՆՈՒԿ ԳԱԼՓԱՔՃԵԱՆԻ

մահուան Ա. տարելիցին առթիւ եւ անոր հոգւոյն ի հանգիստ:

Հանգուցեալին յիչատակը յարգողներէն եւ Պօղոսեան Ազգային վարժարանի նախկին սան-սանուհիներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ԴԻՒԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

ԳԱՀԻՐԷԻ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 17 Դեկտեմբեր 2005, երեկոյեան ժամը 9-ին

«ՊԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀ»ԻՆ ՄԷՋ

ՏԱՐԵԿԱՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ԱՆՈՒՇԱՊՈՒՐԱՍԵՂԱՆ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ՝

ՀՈԳԾ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

Եգիպտոսի Հայոց Թեմի Քարեխնամ Առաջնորդ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ՝

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԱԶԱՆՃԵԱՆԻ

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՑ ՇՐՋԱՆԻ ՊԱՍՔԷԹ ՊՕԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

(ՏՂՈՑ)

(Ա. Դասակարգի)

Կիրակի, 18 Դեկտեմբեր 2005, կ.ե. ժամը 6:30-ին

ՍԷՆ - ՄԱՐՔ ԸՆԴԴԷՄ ՀՄԸՄ - ՆՈՒՊԱՐ

ՍԷՆ – Մարքի խաղադաչտին վրայ:

— · —

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Ուրբաթ 23 Դեկտեմբեր 2005 կ.ե. ժամը 5-ին

ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱՅԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Միութեանս՝ «Նազարէթ Ջամպաքեան» Սրահին մէջ

ԿԱՂԱՆԴԻ ՅԱՏՈՒԿ ՅԱՅՏԱԳԻՐ

Նուէրներ Կաղանդ Պապային կողմէ, մինչեւ 10 տարեկան փոքրիկներուն:

Սիրալիր հրաւէր բոլոր փոքրիկներուն եւ իրենց ծնողացը:

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

— · —

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Հինգշաբթի, 5 Յունուար 2006

Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹԻԻ

ԽԹՈՒՄԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Մանրամասնութիւնները յաջորդիւ

Կը խնդրուի նկատի առնել եւ չխաչածեւել

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ 2005 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

Գահիրէի Պատկառելի Թեմական Ժողովի հերթական նիստը պիտի գումարուի Ուրբաթ, 23 Դեկտեմբեր 2005-ի կէսօրէ ետք ժամը 8.30-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Յանուն Աղեքսանդրահայ գաղութին Պատ. Քաղաքական ժողովը եւ Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ Հոգաբարձութիւնը այսու կուգայ հրապարակաւ իրենց խորին չնորհակալութիւնները յայտնելու Տէր եւ Տիկին Սարգիս եւ Մակի Վարձապետեաններուն եկեղեցւոյ մկրտարանը վերանորոգելու համար, ի յիչատակ իրենց սիրեցեալ ծնողաց Հրանդ եւ Սիրանուշ Վարձապետեաններու եւ Մարգար եւ Հայկանուշ Զոլաքեաններու հոգւոցն ի հանգիստ:

Բարձրօրէն գնահատելով իրենց եկեղեցանուէր գործունէութեան համար, կրկնակի չնորհակալութիւններով եւ քաջարողջութեան լաւագոյն մաղթանքներով, իրենց Աստուածահաճոյ նուիրատուութեան համար:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	668.00
21 կարատ՝ կրամը		83.50
18 կարատ՝ կրամը		71.55

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151

٨٠٥ كتب دار رقم - جنيه سعر دار

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ - ԹԻՒ 1558 - ՀԻՆԳՇԱԲԹԻ 29 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2005 ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 50 Ե. Դիւ.

عدد رقم ١٥٥٨ — الخميس ٢٩ ديسمبر ٢٠٠٥

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع

TCHAHAKIR

Armenian Weekly

P.O.Box 2111 (Cairo),

Tel: 4530327, Fax:(202)4522282

E-mail:tchahagir@journalist.com.

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԴԷՊԻ ՆՈ՛Ր ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Մէկ ակնթարթով 2005-ն ալ պիտի յանձնենք պատմութեան: 2006-ի սեմին՝ կը զարմանանք թէ ի՞նչ սրընթաց արագութեամբ 365 օրերը սահեցան ու տարիով մը ծանրաբեռնեցին անյիշատակ ժամանակներէ ծնունդ առած պատմութիւնը:

Քանի մը ժամ ետք, աւարտող 2005 տարուան վերջին գիշերը, մարդիկ քով-քովի եկած իրենց երդիքներուն տակ, ակումբներու կամ հանդիսասրահներու մէջ, կը զուարճանան եւ ապագայ երջանիկ օրերու յոյսերով կը տոգորուին ու կը սպասեն վերջին րոպէին ողջունելու համար նոր այգաբացը:

Այդ պահուն, ամէն գիտակից անհատ, հակառակ խանդավառ մթնոլորտին, պահ մը կ՛ինքնամփոփուի, կը խորհրդածէ անցեալի իր կատարածին եւ գալիքի իր կատարելիք գործերուն վրայ: Այդ պահը անցնող տարուան իր գործունէութեան հաշուեփակն է, ու այն էջը, զոր կէս գիշերին պիտի դարձնէ եւ որ պիտի անցնի իր կեանքի պատմութեան մէջ:

2005 տարին իր դրական, ու ժխտական երեսներով, պիտի ձգենք մեր ետին, որպէսզի հաւատքով ու լաւատեսութեամբ դիմաւորենք 2006 տարին: Արդարեւ պիտի փափաքինք որ Նոր Տարին նոր ու պայծառ հորիզոններ բանայ, ամէն հայու կեանքին մէջ:

Պէտք է ըսենք թէ 2005 տարին մոլորակին չկրցաւ պարգեւել խաղաղութեան յոյսեր: Հայ ժողովուրդին համար եւս յուսադրող տարի մը չեղաւ 2005 թուականը:

Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ընկերային կեանքը կը շարունակէ տագնապեցնել մեզ, հակառակ հնչող ահազանգերուն արտագաղթը կը շարունակուի քափով: Ղարաբաղի հիմնահարցը եւս 2005-ի ընթացքին մնաց անլոյծ: Ուրեմն կը փափաքինք որ 2006 տարին ըլլայ շատ աւելի բարեբեր տարի մը: Այսինքն կը պահանջենք իշխանութիւն մը, որ դառնայ հայելին մեր ժողովուրդին, ուր տեղի չունենան անարդարութիւններ եւ դառնայ համայն հայութեան ներկայացուցիչը, ազգային յստակ դիմագիծով, ուր հայը չլքէ եւ ակամայ չհեռանայ իր Հայրենիքէն: Հայրենիք, որ մղէ սփիւռքահայը առաւել յանձնառութիւններու՝ յանուն հայրենի պետականութեան ամրապնդման, տրուած ըլլալով որ 2006 տարին կը զուգադիպի Հայաստանի Հանրապետութեան անկախացման 15-րդ տարեդարձին:

Ժողովուրդին անգործութիւնը ու թշուառութիւնը կը տառապեցնէ հայրենիքին ապագայով մտահոգ արտասահմանի եւ հայրենիքի սրտցաւ շրջանակները: Եթէ նոյնիսկ կան յառաջդիմութիւններ եւ բարեփոխումներ, անոնք սահմանափակ ծաւալ ունին եւ չեն գոհացներ ժողովրդական պահանջները, տնտեսական զարգացման տեսակէտով:

Միջին ու Մերձաւոր Արեւելքի վիճակը եւս մխիթարական, չէ, յատկապէս պաղեստինեան ազգային ազատագրական արդար պահանջատիրութիւնը կը մնայ տեղքայլի մէջ եւ Իսրայէլ ցարդ Պաղեստինի ժողովուրդը կը խեղթէ արեան մէջ: Իսկ Ամերիկեան եւ այլ երկիրներու կատարած յարձակումները Իրաքի վրայ պատճառ կը դառնան որ Իրաքի ժողովուրդը մնայ ընկճուած վիճակի մէջ: Վերջապէս կը փափաքինք որ ամբողջ շրջանին մէջ խաղաղութիւն տիրէ:

Յիշենք թէ անցեալ տարուան ընթացքին, համայն հայութիւնը, Սփիւռքի թէ Հայրենիքի մէջ, զանազան ձեռնարկներով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան 90-ամեակը նաեւ արժանավայել շուքով պանծացուց Հնչակեան Քսան հերոսներու կախաղան բարձրացման 90-ամեակը, Յունիս ամսուան ընթացքին: Նաեւ յիշենք թէ աշխարհի հայութիւնը այս տարի տօնեց Մեսրոպ Մաշտոցի Հայոց Այբուբենի ստեղծման 1600-ամեակը:

Իսկ 2006 տարւոյ ընթացքին արդէն ծրագրուած է զանազան իրադարձութիւններ: Ուրախութեամբ կը տեղեկանանք թէ ընդառաջելով Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Թեմական ժողովներուն խնդրագիրին, Ս. Էջմիածնի մէջ տեղի պիտի ունենայ Եպիսկոպոսական ձեռնադրութիւն Եգիպտահայոց Առաջնորդ Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանին: Նաեւ՝ Ապրիլ ամսուայ ընթացքին Գահիրէի մէջ, արժանավայել ձեռնարկներով պիտի յիշատակուի Հ.Բ.Ը. Միութեան հիմնադրութեան 100-ամեակը: Յիշենք թէ Հ.Բ.Ը. Միութիւնը հիմնուած է Գահիրէի մէջ 15 Ապրիլ 1906-ին:

Անցեալի փորձառու եւ օգտակար դասերէն օգտուելով՝ մեր ներկան պէտք է կերտենք լուսաւոր ապագայի մը վստահութեամբ: Ուրեմն ջանանք որ մեր նոր շրջանը անսայթաք շարունակութիւնը ըլլայ այդ անցեալին: Քաղաքակիրթ աշխարհի պատմութեան անցեալին պատկանող լուսաւոր էջերուն վրայ յստակ կերպով նշմարելի են հայ ժողովուրդի ձգած հետքերը, արիւնոտ բայց ամբողջ դարերուն կուրծք տուած հետքերը, որոնց ամենա-աննշան կէտն անգամ այսօրուան պատմագէտներուն գուրգուրանքի առարկան է: Ազգային հպարտութեան եւ երջանկութեան գլխաւոր ազդակներն են ասոնք, որոնց յարատեւութեան համար նոր նուաճումներ կը մաղթենք Նոր Տարին դիմաւորելու պատրաստուող մեր բոլոր հայրենակիցներուն:

Վերջապէս կը փափաքինք որ 2006 տարին նոր երջանկութիւն եւ հպարտութիւն պարգեւէ մեր աննման ազգին: Թող Նոր Տարին նոր մաքառումներու եւ նոր դափնեպսակներու տարի մը ըլլայ յատկապէս մեր պաշտելի Հայաստանի Հանրապետութեան:

Ուրեմն Նոր Տարին՝ 2006-ը դիմաւորենք հաստատ համոզումով եւ անխորտակ կամքով ծառայելու ուխտով, հասնելու համար դէպի նո՛ր հորիզոններ:

Շնորհաւոր Նոր Տարի:

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ԵՒ
Ս. ԾՆՈՒՆԴԻ ԱՌԹԻՒ
«ՉԱՀԱԿԻՐ»



Կը Շնորհաւորէ Իր Բոլոր Աշխատակիցները,
Ընթերցողները Եւ Բարեկամները
Մաղթելով Անոնց
ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ, ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ,
ԵՒ ՔԱՋԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ

ԱՍՔ ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ

Քու գալուստովդ հիմա՝ ալ ոչ մէկ սիրտ վերստին
Մնայ անսէր, յուսահատ ու մեղքերով կարեվէր.
Թող վերանա՛յ աշխարհէն ատելութեան սերմը հին,
Ու չաղարտէ զայն բնա՛ւ՝ դառնութեան ոչ մէկ ստուեր:

Քու գալուստովդ հիմա՝ խաղաղութիւնը կորած՝
Թո՛ղ յայտնուի եւ իշխէ աշխարհիս չորս ծագերուն.
Տաճար դառնայ ամէն սիրտ եւ արարիչ Հայրն Աստուած,
Թող բնակի անոնց մէջ՝ զերթ անվախճան օրհնութիւն:

Թող զաւակները մեծնան յարկերու տակ ապահով,
Չբարձրանայ հեծեծանք ո՛չ մէկ կուրծքէ մայրական,
Եւ մեռեալները ննջեն յաւերժօրէն անխրով:

Եւ քող ծագի վերջապէս Արեգակն Արդարութեան,
Ու վերջ դնէ անարդար վճիռներու պատմութեան,
Որ չփշրի մթագնած հողագունտի ապագան:

Քեսապ, 2003 ՎՐԷԺ ԳԼՆՃԵԱՆ

ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Մենք յոյս ունինք, որ 2006 թուականին ղարաբաղեան տագնապի կողմերը խաղաղ համաձայնագիր կը կնքեն: 2005 թուականի Յուլիսին ես յայտարարած էի, որ խաղաղութիւնը կրնայ հաստատուիլ մէկ տարուան ընթացքին կամ յետաձգուիլ հարիւրամեակներ չարունակ: Սակայն բանակցութիւններուն ընթացքին արձանագրուած յառաջընթացը յոյս կը ներչնչէ, որ յաջորդ տարի պիտի տայ իրական արդիւնքներ», Պաքուի մէջ մամլոյ ասուլիսի ընթացքին յայտարարեց ԵԱՀԿ Մինսքի խմբակի ամերիկացի համանախագահ Սթիւրն Ման:

«Մենք առաջ երբեք տարւոյն վերջաւորութեան չէինք պնդեր, որ միւս տարի կարելի է խաղաղ համաձայնագիրի ստորագրութիւն: Պէտք է կարենալ կարդալ տողերուն միջեւ: 2005 թուականի նախօրեակին մենք յոյս յայտնեցինք, որ բանակցութիւններուն ընթացքին յառաջընթաց պիտի արձանագրուի, եւ ներկայիս կրնանք յայտարարել, որ այդ յառաջընթացը տեղի ունեցած է: Այժմ մենք չենք բացառեր 2006 թուականին խաղաղ համաձայնագիրի մը ստորագրութիւնը», իր կարգին յայտարարեց ԵԱՀԿ Մինսքի խմբակի ռուս համանախագահ Եուրի Մերզլիաքով:

Ըստ «Թուրան» լրատու գործակալութեան, համանախագահները նաեւ յայտարարեցին, որ 2006 թուականի Յունուարի վերջաւորութեան եւ Փետրուարի սկիզբը նախատեսուած է Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահներու հանդիպում:

ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՏԱԳՆԱՊԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ ՀԱՇՈՒՈՅՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է Կ՛ԸՍԷ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան 9րդ համագումարին ընթացքին կուսակցութեան քաղաքական խորհուրդի ղեկավար վարչապետ Անդրանիկ Մարգարեան յայտարարեց, որ հայկական կողմին դիրքաւորումը ղարաբաղեան տագնապին լուծման հարցով կը մնայ անփոփոխ:

Ան ըսաւ, որ հայկական կողմը կը պնդէ, որ Լեռնային Ղարաբաղ չի կրնար Ազրպէյճանի մաս կազմել. ան նաեւ չեչտեց, որ՝ «Հայաստան նաեւ անընդունելի եւ անկարելի կը նկատէ ղարաբաղեան տագնապին լուծումը Հայաստանի սահմաններու փոփոխութեան հաշուոյն»: Ա. Մարգարեան ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղ պէտք է ըլլայ բանակցութիւններու կողմ:

Համագումարի աւարտին տեղի ունեցան ընտրութիւններ եւ Անդրանիկ Մարգարեան վերընտրուեցաւ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան նախագահ:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը տեղեկացնում է, որ 2006թ. Յունուարի 1-ին, երեկոյեան ժամը 18.00-ից մինչեւ 20.00 դեսպանութեան պարտէզում, Նոր տարուայ գալստեան կապակցութեամբ տեղի կ՛ունենայ տօնական հաւաքոյթ:

Դեսպանութիւնը եգիպտահայ համայնքի բոլոր անդամներին, յատկապէս երեխաներին հրաւիրում է մասնակցել այդ աւանդական տօնական միջոցառմանը միմեանց Ամանորը շնորհաւորելու եւ ուրախ երեկոյ անցկացնելու նպատակով:

ԵԳԻՊՏՈՍԻՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆ՝ ՅԱՂԹԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔԻՆ ՄԷՋ



Հայաստանցի ճատրակիստ Լեւոն Արոնեան, որ փայլուն ելոյթներ կ՛ունենար ճատրակի աշխարհի բաժակի ախոյենութեան մրցաշարքին մէջ, աւարտին հասցուց իր յաղթարշաւը եւ ախոյեան հռչակուեցաւ աշխարհի բաժակի մրցաշարքին մէջ:

Արոնեան, որ եզրափակիչին կը մրցէր Ուքրանիոյ ներկայացուցիչ Ռուսլան Պոնոմարիովի հետ, հաւասարութեամբ վերջացնելէ ետք իր հիմնական մրցումները, լրացուցիչ 25 վայրկեաններոց հանդիպումներէն առաջինն ալ հաւասարութեամբ աւարտեց, իսկ երկրորդ խաղը վերջացաւ Արոնեանի հոյակապ յաղթանակով:

Լեւոն Արոնեան, բացի դրամական մեծ պարգեւէ, իրաւունք շահեցաւ առանց սկզբնական փուլերուն մասնակցելու, մրցիլ աշխարհի ախոյենութեան յաջորդ մրցաշարքի մէջ:

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԵԼՈՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 50-ԱՄԵԱԿԻ ՃԱՇԿԵՐՈՅԹԻՆ ԴԵՍՊԱՆ ԷՏՈՒԸՐՏ ՃԷՐԷՃԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐԵՑ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱՐ ԿԱՑՈՒԹԵԱՆ ԼՐՋՈՒԹԵԱՆ»

Ջորեքշաբթի, Դեկտեմբեր 7-ին Լոս Անճելըսի «Շէրէթըն Եունիվըրսըլ» պանդոկէն ներս տեղի ունեցաւ Պէյրութի Հայկազեան Համալսարանի 50-ամեակին նուիրուած ճաշկերոյթ մը, որուն ընթացքին ելոյթ ունեցաւ բազմաթիւ երկիրներու մօտ Միացեալ Նահանգներու նախկին դեսպան Էտուըրտ Ճէրէճեան:

Պր. Ճէրէճեան, որ ներկայիս կը ղեկավարէ Ճէյմզ Պէյքըրի անուան Ռազմավարական Ուսումնասիրութիւններու Կեդրոնը, իր ելոյթին մէջ ընդհանրապէս խօսեցաւ Միջին Արեւելքի հարցին, Իրաքի պատերազմին եւ Իսլամ ծայրայեղականութեան մասին: Հայաստանի վերաբերեալ հարցումի մը պատասխանելով դեսպան Ճէրէճեան ըսաւ.- «ես մտահոգ եմ Հայաստանով»:

Դեսպանը աւելցուց որ, Պաքու-Ճէյհան նաւթամուղը սկսած է մեծ եկամուտ ապահովել Ատրպէյճանին եւ ան, ուչ թէ կանուխ Ղարաբաղի հարցով պիտի փորձէ դիմել պատերազմի:

Դեսպան Ճէրէճեան յայտնեց, որ Ղարաբաղի հարցի խաղաղ միջոցներով լուծման ծրագիրը պատրաստ կայ, սակայն Հայաստանի իշխանութիւնները չեն չարժիր:

«Հայաստանի ղեկավարները չեն անդրադառնար կացութեան լրջութեան», մտահոգ չեչտեց նախկին դիւանագէտը:

Օրուան յայտագրին մաս կազմեցին Պր. Ժողէֆ Սթայն, Վերապատուելի Ճոն Խանճեան, Փրոֆ. Հրայր Տէքմէճեան, որ ներկայացուց օրուայ բանախօսը, եւ նաեւ՝ «Լարք» երգչախումբի անդամները:

Հայկազեան Համալսարանի Լոս Անճելըսի տիկնաց օժանդակ մարմինի կողմէ կազմակերպուած 50-ամեակի սոյն ճաշկերոյթի առթիւ հանգանակուած էր աւելի քան մէկ միլիոն տոլար:

ՀԱՅԱՍՏԱՆ

2005-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ԶԲՕՍԱՇՐՋԻԿՆԵՐՈՒ ԹԻՒԸ 26,7%-ՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԱԾ Է ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐՈՒ ՑՈՒՑԱՆԻՇԸ

2005 թ. Յունուար-Սեպտեմբերին Հայաստան այցելած զբօսաշրջիկներու թիւը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճած է 26,7%-ով եւ կազմած 230 հազար 390 մարդ: Հաշուետու ժամանակահատուածին ընթացքին զբօսաշրջութեան նպատակով հանրապետութիւնէն մեկնածներուն թիւը կազմած է 209 հազար 160 մարդ, ինչը 20,5%-ով աւելի է նախորդ տարուայ նոյն ցուցանիշին:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2005 թ. առաջին ինն ամիսներուն զբօսաշրջիկներու 29,4%-ը Հայաստան ժամանած է ԱՊՀ երկրներէն (2005 թ. Յունուար Սեպտեմբերին այդ երկրներէն այցելած է 63 %-ով աւելի չատ զբօսաշրջիկ, քան նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածին), ժամանածներու 28,6 %-ը Եւրամիութեան երկրներէն է, իսկ 22,8 %-ը՝ Միացեալ Նահանգներէն:

Ատրպէյճան Կը Քանդէ Նախիջեւանի Հայկական Յուշարձաններու Մնացորդացը Եւս ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՒՆ ԲՈՂՈՔ՝ ԻՒՆԷՍՔՕ-ԻՆ

Թեհրանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը վերջերս աճապանգ ստացաւ Իրանի Ատրպատական շրջանի Թեմական Խորհուրդէն, որ մօտաւորապէս քանի մը տասնեակ ազերի զինուորներ, ներխուժելով Արաքսի ափերուն գտնուող Հին Ջուղայի գերեզմանատունը, հսկայ մուրճերով, բահերով եւ ծանր սարքերով զինուած, ջարդուփշուր կ'ընեն հայկական խաչքարերը, որոնք տակաւին կանգուն մնացած են 2002ին տեղի ունեցած նմանատիպ վայրագութիւններէ եւ սրբապղծութենէ:

Այս առթիւ, Հայաստանի Նախարարութիւնը բողոքի ձայն բարձրացուց՝ դիմելով ուղղակի ԻՒՆԷՍՔՕ-ին: Թեհրանի մօտ ՀՀ դեսպանութիւնը տեղեկութիւններ ստացաւ նաեւ այն մասին, որ Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի դրութեամբ, Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան տապանաքարերը, խաչքարերն ու այն բոլոր յուշարձանները, որոնք մաս կը կազմեն հայ ժողովուրդի, ինչպէս նաեւ համաշխարհային մշակութային ժառանգութեան, կը շարունակեն քանդուիլ ազերի զինուորներու ձեռքով՝ ծրագրուած ձեւով: Հայկական յուշարձանները ջարդուփշուր ըլլալէ յետոյ, կը բարձուին բեռնատար ինքնաշարժներու վրայ եւ կը թափուին Արաքս գետը: Զինուորներու մասնակցութիւնը այս սրբապղծութեան կը վկայէ, որ ատրպէյճանական իշխանութիւնները պատմութիւնը ենթգափոխելու իրենց հերթական քայլը կ'առնեն ու կը փորձեն հայկականութեան ու հայութեան հետքերը լիովին ոչնչացնել Նախիջեւանի տարածքէն:

Այս առթիւ, իրանահայ երեք թեմերու հոգեւոր առաջնորդները հայութեան անունով իրենց զայրոյթն ու ցասումը արտայայտած են ու դիմած են համաշխարհային հանրութեան, միջազգային կազմակերպութիւններուն եւ յատկապէս ԻՒՆԷՍՔՕ-ին՝ որպէսզի վերջինս իր լիազօրութիւններու եւ կանոնադրութեան համաձայն, քայլեր առնէ Ատրպէյճանի հերթական մշակութային եղեռնագործութիւնը կասեցնելու համար:

Հայաստանի Արտաքին Նախարարութիւնը նոյնպէս իր վրդովմունքն ու խոր մտահոգութիւնը յայտնեց այս կապակցութեամբ եւ կոչ ուղղեց Պաքուի իշխանութիւններուն, ու Նախիջեւանին՝ անյապաղ դադրեցնել այդ քայլերը: Միաժամանակ, Արտաքին Նախարարութիւնը դիմեց ԻՒՆԷՍՔՕ-ին եւ միջազգային այլ հեղինակաւոր մարմիններուն, որպէսզի շտապ կարգով փորձագէտներու խումբ ուղարկեն Նախիջեւան, տեղւոյն վրայ Ջուղայի գերեզմանատան սրբապղծութեան փաստը հաստատելու եւ համապատասխան քայլեր առնելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ԿԱՆ ԱՒԵԼԻ ՔԱՆ 2000 ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Հայաստանի մէջ կ'ուսանին մօտաւորապէս 30 երկիրներէ աւելի քան 2000 սփիւռքահայ ուսանողներ: Ըստ Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան Սփիւռքի հետ կապերու բաժնի մասնագէտ Նորայր Անդրէեանի, սփիւռքահայերու մեծամասնութիւնը կ'ուսանի պետական բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու մէջ՝ Երեւանի պետական համալսարան, Գեղարուեստի ակադեմիա, մանկավարժական, ճարտարագիտական, ճարտարապետաշինարարական համալսարաններ: Կը գործէ սփիւռքահայ ուսանողներու խորհուրդ, որ կը համախմբէ բոլոր համալսարաններու մէջ ուսանող սփիւռքահայ ուսանողները: Այս խորհուրդը կը կազմակերպէ գիտամշակութային, մարզական ձեռնարկներ, փառատօնններ, հանդիպումներ եւ քննարկումներ, որոնք կը նպաստեն Հայաստանի մէջ ուսանողներու լիարժէք համարկումին:

«BRITISH AIRWAYS» ԱՄԵՆՕՐԵԱՅ ԹՌԻՉՔ ԴԷՊԻ ԵՐԵՒԱՆ

Ինչպէս տեղեկանում ենք, «BRITISH AIRWAYS»-ը Հայաստանում աճող պահանջարկը բաւարարելու համար այս տարի աւելացրել է Երեւանի եւ Լոնտոնի թռիչքների քանակը, դրանք դարձնելով ամենօրեայ: Բացի այն, որ «BRITISH AIRWAYS» բարելաւում է պիզնէս դասի պարագաները, աւիա-ընկերութիւնը կարեւորում եւ զբաղւում է բարեգործութեամբ: Միայն Յունուարին «BRITISH AIRWAYS» չուներից օգտուող ուղեւորները տրամադրել են աւելի քան կէս միլիոն ֆունտ «Փոփոխութիւն դէպի լաւը» ծրագրին, եունիսէֆի նաեւ Հայաստանում իրականացուող աշխատանքներին աջակցելու նպատակով:

Բնապահպանական հարցերին օժանդակելու նպատակով «BRITISH AIRWAYS» նախաձեռնել է նախագիծ, որով ուղեւորները կամաւոր կարող են օգնել չեզոքացնելու թռիչքների ժամանակ արտանետումները՝ նուիրատուութիւններ անելով բնապահպանական հիմնադրամին:

Նշենք, որ «Business Traveler» ամսագրի բաժանորդները «BRITISH AIRWAYS» ճանաչել են այս տարուայ լաւագոյն աւիաընկերութիւն:

ԳԷՈՐԳԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՆՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՆԱԽԱՐԱՐ

Ղարաբաղի Նախագահ Արկադի Ղուկասեանի հրամանագրով, Գէորգ Պետրոսեան նշանակուեցաւ երկրի նոր Արտաքին Նախարար: 53ամեայ քաղաքագէտը, մինչեւ այս նշանակումը, կը վարէր Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտօն:

Նախկին նախարար Արման Մելիքեան նշանակուեցաւ Նախագահի խորհրդական: Նախագահ Ղուկասեան չժխտեց այն տեսակէտը, թէ յաջորդ տարի Ղարաբաղ կրնայ ներգրաւուիլ բանակցութեան գործընթացին մէջ եւ նշեց որ առանց Ղարաբաղի մասնակցութեան, անկարելի է լուծել հիմնահարցը:

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻԻՆ

Աղեքսանդրիոյ Պատկ. Թեմական Ժողովի 2005 տարեշրջանի Բ. նիստը տեղի ունեցաւ Ուրբաթ, 16 Դեկտեմբեր 2005-ին, նախագահութեամբ Եգիպտահայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Հոգշ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի եւ ներկայութեամբ 23 երեսփոխանների, որոնք միաձայնութեամբ ընտրեցին 2006 տարեշրջանի Պատկառելի, Թեմական ժողովի դիւանը հետեւեալ կազմով.-

Տիար Լեւոն Գաղթացեան - Ատենապետ
Տիար Նուպար Էյլէկեան - Փոխ-Ատենապետ
Տոքթ. Էտուար Մանուկեան - Ատենադպիր

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ
ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ԳԱՀԻՐԷԻ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ Գ. ՆԻՍՏ

Ուրախութեամբ կը տեղեկանանք թէ Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի 2005 տարեշրջանի Գ. նիստը գումարուեցաւ Ուրբաթ, 23 Դեկտեմբեր 2005-ին, նախագահութեամբ Եգիպտահայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Հոգշ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի: Ներկայ էին 14 երեսփոխաններ, որոնք միաձայնութեամբ ընտրեցին 2006 տարեշրջանի Պատկառելի Թեմական ժողովի դիւանը հետեւեալ կազմով.-

Տիար Անդրանիկ Մեսրոպեան - Ատենապետ
Տիար Կարապետ Եաղըճեան - Փոխ-Ատենապետ
Տոքթ. Սուրէն Պայրամեան - Ատենադպիր

Բեղմնաւոր գործունէութիւն կը մաղթենք բոլորին:

«Ջ.»

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

Գալուստեան Ազգ. վարժարանի 2004-2005 տարեշրջանի հանդիսութիւնը տեղի ունեցաւ Կիրակի 27 Նոյեմբերի երեկոյեան, հովանաւորութեամբ Եգիպտահայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Հոգշ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի եւ նախագահութեամբ Թեմական ժողովի ատենապետ Պր. Անդրանիկ Մեսրոպեանի եւ իր աղնիւ Տիկնոջ: Ներկայ էին Տ. Զենոն Քհնյ. Բարսեղեան, Աղեքսանդրիոյ Թեմական ժողովի ատենապետ Տիար Լեւոն Գաղթացեան, Գահիրէի Քաղաքական ժողովի ատենապետ Տիար Պերճ Թէրզեան, Նուպարեան Ազգ. վարժարանի տնօրէնուհի Տիկ. Անի Կապէյեան, ծնողներ, ուսուցիչներ, աչակերտներ եւ ուսումնասէր հասարակութիւն մը:

Հանդիսութիւնը սկսաւ Եգիպտոսի, Հայաստանի եւ վարժարանի օրհներգներով: Ապա աչակերտներու անունով խօսք առաւ Գաբօլին Շուչանեան, որ պատչաճ արտայայտութիւններով ողջունեց ներկաները, ապա յիչեց թէ այս տարի կը զուգադիպի Հայոց Գրոց Գիւտի 1600-ամեակին, ուստի օրուան յայտագիրը նուիրուած պիտի ըլլայ Գրոց Գիւտին:

Ապա սկսաւ ղպրոցական եղակի յայտագրի գործադրութիւնը:

Արդարեւ ղպրոցի տնօրէնութիւնը կարողացած էր ձեռք ձգել Հայոց Այբուբենի՝ ամէն գիրով քերթուած մը, զոր գրած է Զարմինէ Պողոսեան:

Ահա ղպրոցի աչակերտները բեմին վրայ կը գտնուին եւ արտասանելու եւ երգելու համար: Ուրեմն ղպրոցի հայագիտական դասերու ուսուցիչները յաջողած էին աչակերտներուն սորվեցնել այդ արտասանութիւնը, որ կ'արտասանուէր մէջընդմէջ, երգչախումբին մասնակցութեամբ, որ չատ լաւ համադրում մը եղած էր, տրուած ըլլալով որ գրեթէ բոլոր երգերը եւս նուիրուած էին Հայոց Գրոց Գիւտին: Ներկաները երկար ծափահարութիւններով իրենց գնահատանքը կը յայտնէին:

Նշենք թէ երգչախումբին խմբավարն էր (Պատրաստականի եւ երկրորդականի աչակերտներուն՝ Մօ. Միհրան Ղազէլեան իսկ Նախակրթարանի աչակերտութեան՝ Տիկին Գոհար Ղազէլեան եւ անոնց կը նուագակցէր Տիկին Իրինա Արզարեան: Այս չնորհաւորելի համադրման վերջաւորութեան փլութով ելոյթ ունեցաւ աչակերտ Վարդան Շուչանեան, որ կատարողութեամբ նուագեց «Սուրբ Սուրբ»ը եւ «Իմ Հայրենեաց Հոգի Վարդան» կտորները:

Ապա բեմ բարձրացաւ խօսելու վարժարանի փութաջան տնօրէն Պր. Սիմոն Ջամքէրճէնեան, զոր ամփոփ կէտերու մէջ ներկայացուց տարեկան «Հուսկ Բանք»ը որուն յաջորդեց մրցանակաբաչխութիւնը, ուր բոլոր փայլուն աչակերտները ստացան իրենց մրցանակները:

Առ այդ, տեղեկացանք թէ այս տարեշրջանին երկրորդական բաժնէն երկու աչակերտ շրջանաւարտած են յանձինն՝ Ժորժ Կիւրիւնեանի եւ Ռաֆֆի Եսայեանի:

Հուսկ ուրեմն փակման խօսքով ելոյթ ունեցաւ Գերաչնորհ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանը, որ իր կուռ խօսքին մէջ անդրադարձաւ հայ վարժարանէն ներս հայեցի դաստիարակութեան մասին: Ապա ջատագովելով տարուած աչխատանքը վարժարանէն ներս, չնորհակալական խօսքերով աւարտեց իր իմաստալից խօսքը:

Հանդէսը իր աւարտին հասաւ, երբ ներկաները կը հիւրասիրուէին համադամ քաղցրաւենիներով եւ զովացուցիչներով:

Ջերմապէս կը չնորհաւորենք բոլորին, որոնք աչխատանք տարին այս ձեռնարկի յաջողութեան, յատկապէս գեղարուեստական բաժնի գեղեցկութեան եւ անչուչտ կը չնորհաւորենք ղպրոցի ուսուցիչներն ու անոր ժրաջան տնօրէնն՝ Պր. Սիմոն Ջամքէրճէնեանը:

Ա. Մ.

ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴԸ ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒՆ, ՅԱՃԱԽՈՐԴՆԵՐՈՒՆ ԵՒ ԱՇԽԱՏԱԿՈՐՆԵՐՈՒՆ



ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴ

Եգիպտոսում ՀՀ Դեսպանութիւնը իր սրտափուխ եւ ջերմագին շնորհաւորանքներն է յղում եգիպտահայ համայնքի բոլոր անդամներին՝ Նոր Տարուայ եւ գալիք Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ: Դեսպանութեան ողջ անձնակազմը մաղթում է սիրելի հայրենակիցներին առողջութիւն, երջանկութիւն եւ ամենայն բարիք:

Օգտուելով առիթից դեսպանութիւնը իր խորին շնորհակալութիւնն է յայտնում եգիպտահայ այն կազմակերպութիւններին եւ անհատներին, որոնք այս տարուայ ընթացքում իրենց գործնական օժանդակութիւնը ցուցաբերեցին դեսպանութեան աշխատանքներին՝ ի շահ հայ-եգիպտական բարեկամութեան ամրապնդմանն ու զարգացմանը: Վստահ ենք, որ գալիք տարում նոյնպէս մենք կը վայելենք ձեր բոլորի ազնիւ քաջալերանքն ու անկեղծ օժանդակութիւնը:

ԵԳԻՀՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ **ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆ** ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ **ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ** ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ **ՀՐԱՉ ՍԻՄՈՆԵԱՆ** ԳԱՀԻՐԷ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ ETALEX ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎՐԷԺ Լ. ՍԷՖԷՐԵԱՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ **ՎԱՐՈՒԺԱՆ ԳԱԶԱՆՃԵԱՆ** ԳԱՀԻՐԷ
ՏԻԱՐ ՊԵՏՐՈՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՊԵՐՃ ԹԷՐԶԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՆԴՐՕ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ ԳԱՀԻՐԷ
ՏԻԱՐ ԿԱՐՊԻՍ ԵԱԶԸՃԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ ՍՈՒԻԷՆ ՊԱՅՐԱՄԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՕՆՆԻԿ ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ԳԱՀԻՐԷ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻԿ ՊԱԼԱԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ ԳԷՈՐԳ ԵՐԶՆԿԱՅԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՆՈՐԱՅՐ ՏԷՕՎԼԷԹԵԱՆ ԳԱՀԻՐԷ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՊԵՐՃ ԱՍԱՏՈՒՐԵԱՆ ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՖՐԵՏԻ ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԳԱՌՆԻԿ ԿՐՊՈՅԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՒ ՆՈՒՊԱՐ ՏԸՆԿՃԵԱՆ ԵՂԲԱՐՔ ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՏԱՏՈՒՐԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ ԳԸՉԸԼԵԱՆ-ԿԵՎՐԵԿԵԱՆ ԳԱՀԻՐԷ
ՆԱՅԼ ՔՐԱՔՈՏԱՅԼ ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԺԻՐԱՅՐ ՇՈՒՇԱՆԵԱՆ ԳԱՀԻՐԷ	ՏԻԱՐ ԱՒԵՏԻՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ ԳԱՀԻՐԷ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՀԱՅԿ ՆԱԳԱՇԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ ԷՏԻ ԳԱՍՊԱՐԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԼԵՒՈՆ ԴԵԼՓԵԱՆ ԳԱՀԻՐԷ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՍԻՄՈՆ ՉԱՄՔԵՐԹԵՆԵԱՆ ԳԱՀԻՐԷ	ՏԻԱՐ ԳՐԻԳՈՐ ՄԱՐԳԱՐԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՊԵՐՃ ԱՐԹԻՆԵԱՆ ԳԱՀԻՐԷ
ՏԻԿԻՆ ՋԱՐՈՒՀԻ ՋՕՐԱՅԵԱՆ ԳԱՀԻՐԷ	ԴՈԿՏ. ԵՒ ՏՈՔԹ. ՏԻԳՐԱՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՀԷ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ
ՏԻԱՐ ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԻԱՐ ՆՇԱՆ ՎԱՐԴԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԺՈՂԷՖ ՀԱՃԻ ԳԷՈՐԳԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԽՈՍՐՈՎ ՋԱՔԱՐԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՄԻՍԱՔ ՉԷՉՃԷՆԵԱՆ ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՀԱՅՑ ԱՍԱՏՈՒՐԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ԴՈԿՏ. ԵՒ ՏԻԿԻՆ ԺՈՐԺ ՍԻՄՈՆԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԻԱՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԿԱՐՕ ԱՍԱՏՈՒՐԵԱՆ ԳԱՀԻՐԷ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՇԱՀԷ ԼՈՒՍԱՐԱՐԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՍԱՐԳԻՍ ԽԱՉԵՐԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ ՆՈՐԱՅՐ ՍԻՄՈՆԵԱՆ ԳԱՀԻՐԷ	ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ «ԵՐՈՒԱՆԴ» ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՐՄԷՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ԴԵՂԱՐԱՆ «ՔԱՐՆԱՔ» ՀԵԼԻՈՊՈԼԻՍ
ՉԷՉՃԷՆԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՅԱԿՈԲ ՊԱՍՄԱՃԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԻԱՐ ՊԵՏՐՈՍ Յ. ԳՈԳՈՐԵԱՆ ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՅԱԿՈԲ ԺԱՄԿՈՉԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱԼԵՔ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՎԱՀԷ ԴԵՐՁԱԿԵԱՆ ԵՒ ԸՆԿ. ԳԱՀԻՐԷ
ՏԻԱՐ ՌՈՒԲԷՆ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ ԿԻԶԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԽՈՐԷՆ ԳԱԼԸՆԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԷՏՈՒԱՐ ՄԻՆՆԷԹԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՇԱՀԷՆ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՄԻՔԱՅԵԼԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ ԳԱՀԻՐԷ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԷՏՈՒԱՐ ՍԱՅԵԱՆ ԳԱՀԻՐԷ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԺԻՐԱՅՐ ՏԵՓՈՅԵԱՆ ԳԱՀԻՐԷ	ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ ՀՐԱՅՐ ՏՐԴԱՏԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՍԱՐԳԻՍ ՎՈՒՔՈՒՖԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԻԱՐ ՎԱՂԱՐՇ ՋԱՔԱՐԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՐԹՕ ՍՐԱՊԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ	ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՔԵՆԻԱՄԻՆ ՎԱՐԴՈՒԿԵԱՆ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՋԱՀԱԿԻՐ

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ

ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ԳԱՀԻՐԷ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԺՈԶԷՖ ՈՒԱՍԷՖ

ԳԱՀԻՐԷ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԴԱՆԻԷԼ ՃՈՒՃՈՒԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

MECHANICAL WORKSHOP

WANIS KAZANDJIAN

83, Saptia St. Cairo

Tel. 5773634

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԱՐՍԷՆ ԷՄԻՐԶԵԱՆ

ԵՒ ՈՐԴԻՆ՝ ԱԼԷՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

JACQUES SEROP

Կահոյքի կերպասներ, վարգոյրներ,
անձեռոցներ եւ ծածկոցներ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

Հ.Մ.Մ. - Ն.Ս.Մ.Մ.

ՄԱՐՕ ՏԻԿՆԱՆՑ

ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԹՈՐՈՍ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

STUDIO PHILIPE

PHILIPE PHOTO TRADE

ԳԱՀԻՐԷ

EGYPTIAN MARKETING CONSULTANTS

(EMARCO)

9, Ghenia st., Heliopolis, Cairo

Tel. : 4530327, Email : emarco@idsc.net.eg

Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Հ.Ը.Ը .ՄԻՈՒԹԻՒ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

CECIL

AND

BABY CECIL - SHOES

ԱՐԹՕ ԵՒ ԿԱՐՕ

ԹՕՍՈՒՆԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՄԵԴԻ ԵՒ ՊԵԼԻՆԱ

ԳՕԶՈՒՆԵԱՆ

ԱԻՍԹՐԱԼԻԱ

ԱՍԱՏՈՒՐԵԱՆ

ԸՆՏԱՆԻՔ

ԳԱՀԻՐԷ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՏԻՐԱՆ ԱԿԻՆԵԱՆ

ԴԱՄԱՍԿՈՍ

ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ

ԵԼԻԿ ՃԷՐԷՃԵԱՆ

ՊԷՅՐՈՒԹ

ՏԻԿԻՆ

ԼՈՒՍԻ ՊԱԼԱԵԱՆ

ՄՈՆԹՐԷԱԼ

ՏԻԿԻՆ

ԱՆՈՒՇ ՊԱԼԱԵԱՆ

ԼՈՍ ԱՆՃԵԼԷՍ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԱՖԵԱՆ

ՊԷՅՐՈՒԹ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԱԼՊԷՌ ՔՐԷՏԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԿԱՐԷՆ ՃՈՒՃՈՒԵԱՆ

ՏՈՒՊԱՅ

ՏԻԿԻՆ

ՎԵՐԺԻՆ ՃԷՐԷՃԵԱՆ

ՊԷՅՐՈՒԹ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԼԵՒՈՆ ԳԱԼԹԱՅԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ

ՎԻԳԷՆ ՃԻՋՄԷՃԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՌՈՒԲԷՆ ՍԻՄՈՆԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԻՒՐ

ՎԱՐԴԱԳԷՍ ՔՐԷՏԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԽԱՉԻԿ ԳԱՍԱՊԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԻԿԻՆ

ՎԱՀԷ ՊԷՆՕՀԱՆԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՊԵՐՃ ՓԱԼԱՆՃԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ

ԿԱՐՊԻՍ ԹՕՍՈՒՆԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԻՒՐ

ԺԻՐԱՅՐ Մ. ՊԱԼԱԵԱՆ

ՊՈՍԹՈՆ

ՏԻՒՐ

ՇԱՆԹ Ս. ՊԱԼԱԵԱՆ

ՄՈՆԹՐԷԱԼ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՎԱՀԷ Զ. ՊԱԼԱԵԱՆ

ՄՈՆԹՐԷԱԼ

ՕՀԱՆՆԷՍԵԱՆ

ԸՆՏԱՆԻՔ

ԳԱՀԻՐԷ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՊԱՐԳԵՒ ՍԱՐԳԻՍԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԻԿԻՆ

ԱՆԻ ԱՐԹԻՆԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԻՒՐ

ԴԱՒԻԹ ԷՎԷՐԷԿԼԵԱՆ

ՄՈՆԹՐԷԱԼ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԱՐԹՕ ԹՕՍՈՒՆԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՄԿՕ ԽԱՆՃԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԻԿԻՆ

ԺԱԳԼԻՆ ՓԱՐԹԱՄԵԱՆ

ԳԱՀԻՐԷ

ՏԻՒՐ

ԱԼԵՔՍԱՆ ՐԷԻԶԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԻԿԻՆ

ԱՆԻ ԳԱԼՓԱՔՃԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՎԱՀԱՆ ԳԱԶԱՆՃԵԱՆ

ՄՈՆԹՐԷԱԼ

ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ

ԿԱՐՕ ԱԲԳԱՐԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՎԱՀԱՆ ԿՈՐՏԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԱՐԱՄ ԳԱԶԱՆՃԵԱՆ

ՄՈՆԹՐԷԱԼ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՊԵՐՃ ԱՍԼԱՆԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԹԱԳՒՈՐ ԱՐԱՊԵԱՆ

ԼՈՍ ԱՆՃԵԼԷՍ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՅՈՎՍԷՓ ԿԻՒՄԻՒՇԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԻԿ. ՅԱՍՄԻԿ ՊՕՅԱՃԵԱՆ

ԵՒ ՈՐԴԻՆ ՊՐ. ՃՈՐՃ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ

ՅԱԿՈԲ ԱՆՍՈՒՐԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՄՈՒՇԵՂ ՊԱՍՄԱՃԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԱՐԱ ԿԷՐԻԿԵԱՆ

ՄՈՆԹՐԷԱԼ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԳԵՂԱՄ ԹՐԱՅԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՊԵՐՃ ԳՈԳՈՐԵԱՆ

ՄՈՆԹՐԷԱԼ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՆԱԶԱՐԷԹ ԳԱՐԹԱԼԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՍԱՐԳԻՍ ԹՕՍՈՒՆԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԻՎԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԻՒՐ

ՌՈՊԷՐ ԹԱՇՃԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԿԱՐՕ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԳԷՈՐԳ ՀԱԼԱՃԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ԺՈՐԺ ԿՈՐԿՈՏԵԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

ԱԻՍԹՐԱԼԻԱ

ՏԻԿԻՆ

ԱՐԹՕ ՓԱԼԱՍԵԱՆ

ԱԻՍԹՐԱԼԻԱ

ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ԳՐԱԿԱՆ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՏՊԱՒՈՐԻՉ ԵՐԵԿՈՅ ՄԸ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՆԱՀԱՏԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ

Շաբաթ 10 Դեկտեմբեր 2005-ի գիշեր, Հելիոպոլսոյ «Յուսաբեր» Ակումբի «Լ. եւ Ս. Գարագաշեան» սրահին մէջ, տեղի ունեցաւ Հայ Գիրերու Գիւտի 1600-ամեակին առթիւ, գրական գեղարուեստական երեկոյ մը, նուիրուած նահատակ բանաստեղծ Դանիէլ Վարուժանի (1884-1915), հովանաւորութեամբ եգիպտահայութեան Առաջնորդ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեանի եւ կազմակերպութեամբ «Յուսաբեր»ի ղոյգ ակումբներու վարչութեան:

Ներկայ էին Հոգեչնորհ Տ. Աչոտ Վրդ. Մնացականեան, կարգ մը ազգային երեսփոխաններ, մամուլի ներկայացուցիչներ եւ մշակութասէր հասարակութիւն մը:

Ձեռնարկը նուիրուած էր Մեծ Եղեռնի նահատակ ղզայուն բանաստեղծներէն՝ Դանիէլ Վարուժանի նահատակման 90-ամեակին, որուն կեանքն ու գործը ներկայացուց Համայնքիս ծանօթ անձնաւորութիւններէն, որ չարունակ կը հետաքրքրուի հայ մշակոյթով, Տոքթ. Սուրէն Պայրամեան: Ան կարճ ներածական մը ընելէ ետք անմիջապէս ճարտարօրէն անցաւ Դանիէլ Վարուժանի կենսագրութեան եւ ներկայացուց անոր գործերը, ընթացք տալով օրուան ճոխ յայտագրին:

Յայտագրին իրենց մասնակցութիւնը բերին զանազան ասմունքողներ, բանաստեղծին գրած քերթուածներով: Առաջին հերթին պէտք է յիշենք տաղանդաւոր արուեստագիտուհի Տիկին Շաքէ Յովակիմեանը: Ան յստակ առոգանութեամբ եւ տպաւորիչ ասմունքելու իր ոճով, յաջողեցաւ խոր տպաւորութիւն թողուլ ներկայ հասարակութեան վրայ: Իսկ Տիկիններ՝ Արտա Զօհրապեան եւ Նորա Քէօհնէլեան ճիգ չէին խնայած որ բանաստեղծին դժուար ստեղծագործութիւնները այնպէս խոր ապրումով ասմունքել ու մեկնաբանել, որ ներկաներուն դէմքերուն արտայայտութիւններէն յայտնի էր որ անոնք կ'ընկալէին բանաստեղծութիւնները:

Նաեւ մէջընդմէջ տեղի ունեցաւ դաշնակի եւ փլիւթի նուագածութիւն. դաշնակի վրայ ելոյթ ունեցաւ Գաթրին Թրոփէմովիչ, եւ փլիւթ նուագեց Վլատիմիր Քոփչուք: Անոնք յաջողութեամբ յաջորդաբար նուագեցին Ա. Պապաջանեանի՝ «Փրելիւտ»ը, Տ. Ջուհաճեանի՝ «Աւէ Մարիան» եւ Ա. Խաչատուրեանի «Նոքթիւրն»ը:

Ապա բեմ բարձրացաւ բանաստեղծին գրական գործերուն վերլուծումը կատարելու, Եգիպտոսի Հայկական ռատիոժամի հմուտ խօսնակ եւ նախապէս մեր բեմերուն ծանօթ ասմունքող եւ գրող Դոկտ. Վարուժան Գաղանճեան: Ան ունի տարիներու իմացական պաշար, ուստի յաջողեցաւ իմաստասիրութեամբ ներթափանցել Դ. Վարուժանի ներաշխարհը եւ անոր հոգեկան ապրումներուն մասին խօսելով, Դոկտորը արտայայտուեցաւ բանաստեղծին յանդուգն քերթուածներուն չուրջ: Ապա եղրակացուց չահեկան խօսքը, իր անձնական տպաւորութիւնները յայտնելով նահատակ մեծ բանաստեղծին մասին:

Սոյն տպաւորիչ երեկոն վերջ գտաւ Գերաչնորհ Վարդապետին պատշաճ փակման խօսքով: Իսկ ներկայ հասարակութիւնը երկարատեւ ծափահարութիւններով իրենց գոհունակութիւնն ու չնորհակալութիւնները կը յայտնէին յայտագրին բոլոր մասնակցողներուն: Թէեւ մօտ երկու ժամ տեւեց յայտագիրը, սակայն ներկայ հասարակութիւնը լաւ տրամադրութեամբ կը հետեւէր յայտագրին, տրուած ըլլալով որ արտասանուած բոլոր քերթուածները կը տարբերէին իրարմէ, ուր բանաստեղծը ներփողած է հայրենիքը, մարդասիրութիւնը, սէրը, անձնազոհութիւնը եւ այլ առաքինութիւններ:

Հանդիսութեան վերջաւորութեան տեղի ունեցաւ թէյի եւ քաղցրաւենիներու սպասարկութիւն:

Ջերմօրէն կը չնորհաւորենք բոլորին, սպասելով յաջորդ գրական ձեռնարկին:

Ա. Մ.

«ՄԱՐԻ-ՆՈՒՊԱՐ» ԱԿՆԱԲՈՒԺԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻՆ ԱՌԹԻՒ ՔՈՔԹԷՅԼ-ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄԷՋ

Եգիպտոսի մօտ ՀՀ դեսպանատան մէջ, 29 Նոյեմբեր 2005-ի երեկոյեան, տեղի ունեցաւ քոքթէյլ-ընդունելութիւն մը, որուն ներկայ կը գտնուէր ՀՀ առողջապահութեան նախարարի տեղակալ Տոքթ. Թաթուլ Յակոբեանը: Ներկայ էին նաեւ Եգիպտահայոց Թեմի Առաջնորդ Հոգչ. Տ. Աչոտ Վրդ. Մնացականեան եւ Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդ Գերչ. Տ. Գրիգոր Օգոստինոս Եպս. Գուսան, Գահիրէ եւ Աղեքսանդրիոյ Թեմական ժողովներու ատենապետները՝ Տեարք Անդրանիկ Մեսրոպեանն եւ Լեւոն Գաղթացեանը, ազգային երեսփոխաններ եւ համայնքի ներկայացուցչական ղէմքեր: Հետեւաբար սոյն ընդունելութիւնը կը կայանար յատկապէս եգիպտահայ համայնքին ջանքերով վերանորոգուած եւ ժամանակակից սարքաւորումներով օժտուած Երեւանի մէջ, «Մարի-Նուպար» ակնաբուժարանի առաջին եւ երկրորդ հանգրուանին նիւթական օժանդակութեամբ իրենց մասնակցութիւնը բերած անհատներուն ու հաստատութիւններուն համար:

Առաջին խօսք առնողը եղաւ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեան, որ նախ ողջունեց ներկաները, ապա իր չնորհակալութիւնները յայտնելէ ետք, յիշեց թէ սոյն անհրաժեշտ բարեսիրական ծրագիրի գործնական քայլերը կը կատարեն համայնքի ժրաջան անձերէն չորս անհատներ, յանձինն՝ Տոքթորներ Գէորգ Երզնկացեանի եւ Արմէն Մազլումեանի եւ ՊՊ. Հրաչ Միքայէլեանի եւ Հրայր Ճղալեանի, որոնց նուիրուական եւ հետեւողական աշխատանքներով իրականացաւ սոյն ծրագիրը: Ան աւելցուց թէ նախորդ դեսպան Սերկէյ Մանասարեանի նախաձեռնութեամբ սկսած երկու տարուան վրայ մշակուած ծրագիրը չէր իրականանար, եթէ համայնքի անհատները եւ կազմակերպութիւնները իրենց մասնակցութիւնը չի բերէին նիւթական օժանդակութեամբ:

Դրուատանքի խօսքերով հանդէս եկաւ ՀՀ առողջապահութեան նախարարի տեղակալ՝ Տոքթ. Թաթուլ Յակոբեանը եւ չնորհակալական խօսքերով աւարտեց իր խօսքը: Խօսք առաւ նաեւ երեք չաբաթով Եգիպտոս գտնուող ակնաբուժարանի աշխատակիցներէն՝ Բժշկուհի Աստղիկ Սարգիսեանը: Ան տեղեկացուց թէ երեկոյթէն կը բացակայի եգիպտացի ակնավիրաբոյժ Տոքթ. Ապտալլա Հասունան, որ անչահախնդրօրէն օժանդակած էր Յանձնախումբին աշխատանքներուն, խորհրդատուի դեր ստանձնելով եւ վերանորոգուած ակնաբուժարանի բացման ատեն Հայաստան այցելած էր եւ վիրաբուժական գործողութիւններ կատարած անվճար: Աղնիւ Բժշկուհին յայտնեց թէ ինք Եգիպտոս կը գտնուի որպէսզի Տոքթ. Հասունայի մօտ սորվի նոր թեքնիքը, նոր սարքաւորումներուն վրայ եւ երբ ինք վերադառնայ, ուրիչ երեք բժիշկներ եւ մէկ հիւանդապահուհի մը պիտի գան, վստահաբար տիրապետելու համար նոր թեքնիքը նոյնպէս Տք. Հասունայի մօտ:

Յանձնախումբին կողմէ խօսք առաւ Տոքթ. Արմէն Մազլումեան եւ յիշեց թէ վերանորոգման առաջին հանգրուանը արժած է 23 հազար տոլար, երեք նուիրատուներու նիւթական աջակցութեամբ (ԳԱԼՆՈՒՊՕ, Գահիրէի Ազգային Առաջնորդարան եւ Մոսկուահայ անհատ մը) եւ բացումը կատարուեցաւ Երեւանի մէջ 5 Փետրուար 2004-ին: Իսկ 2-րդ փուլը որուն բացումը տեղի ունեցաւ այս տարուան՝ Օգոստոս ամսուան մէջ, արժած է մօտ 95 հազար տոլար, 36 նուիրատուներու մասնակցութեամբ: Ան յարեց թէ իր մասնակցութիւնը բերած է նաեւ Գալուստեան Ազգ. Վարժարանի հիմնադրութեան 150-ամեակին առթիւ կազմուած Յանձնախումբը, այդ առթիւ կազմակերպած բոլոր ձեռնարկներէն գոյացած ամբողջ հասոյթը նուիրուած են սոյն երկրորդ հանգրուանին: Ապա յիշեց թէ Երեւանի մէջ այս բուժարանին տնօրէնն է Տոքթ. Արմէն Շաքարեան եւ կը մնայ տակաւին 3-րդ փուլի ծրագիրը, որպէսզի վերջնայ այս նորոգութեանց աշխատանքը: Յիշենք թէ «Մարի Նուպար» Ակնաբուժարանը հիմնուած է Երեւանի մէջ 1929-ին, եգիպտահայ մեծ բարերար Պօղոս Նուպար Փաշայի նուիրատուութեամբ եւ կրած է իր հանգուցեալ Տիկնոջ անունը:

Տոքթ. Մազլումեան տեղեկացուց թէ սոյն աշխատանքը վերջնալէ ետք, մտադրած ենք այլ բարեսիրական աշխատանքներ կատարել Հայրենիքէն ներս, ինչպէս Հայաստանի մէջ պզտիկ գործեր բանալ, որոնց հասոյթով չքաւոր ընտանիքներու եկամուտ ապահովել եւ կամ երկրագործական եւ առողջապահական մարզերէ ներս նոր ծրագիրներ մշակել, ըլլայ ան գիւղերու մէջ կամ Ղարաբաղի մէջ: Վերջապէս, յարեց ան, նման ծրագիրներ լայն ուսումնասիրութեան կը կարօտին եւ այս բոլորը կրնայ իրագործուիլ նոյնպէս համայնքին նիւթական աջակցութեամբ: Ապա չնորհակալութիւն յայտնեց բոլորին եւ յատկապէս յարգելի Դեսպանին եւ դեսպանատան անձնակազմին՝ Տեարք Մհեր Մկրտումեանին եւ Տիգրան Գէորգեանին:

Որմէ ետք Յանձնախումբի գանձապահ՝ Պր. Հրաչ Միքայէլեան տուաւ 2-րդ փուլի մասնակցող նուիրատու անհատներուն եւ հաստատութիւններուն անունները եւ ներկայացուց ընդհանուր հաշիւները, ապա եզրափակեց իր խօսքը, չեչտելով թէ այս կարեւոր գործը կը կատարենք որպէսզի հայ մանուկներուն աչքի լոյսը պահպանենք:

Հուսկ ուրեմն, «Մարի Նուպար» Ակնաբուժարանի կազմին կողմէ, Բժշկուհի Աստղիկ Սարգիսեան հայկական նկար մը նուիրեց Հայաստանի Դեսպան Դոկտ. Ռուբէն Կարապետեանին:

Որմէ ետք չարունակուեցաւ ճոխ ընդունելութիւնը:

Բոլորին վարձքը կատար:

Ա. Մ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ինչպէս նախօրօք յայտնած էինք մեր բարեպաշտ ժողովրդեան ՀՀ Վարչապետ Տիար Անդրանիկ Մարգարեան պաշտօնական այցով Եգիպտոս ժամանեց Եգիպտա-Հայկական միջ-կառավարական համագործակցութեան սերտացման նպատակներով: ՀՀ Վարչապետը իր բազմանդամ չքախումբով Ջորեքշաբթի 7 Դեկտեմբեր 2005 առաւօտեան ժ. 10:00-ին այցելեց Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցի եւ Առաջնորդարան:

Երկրաչարժի 17-րդ տարելիցին նուիրուած հոգեհանգստեան յատուկ պաշտօն կատարելէ ետք, Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Աչոտ Վարդապետ Մնացականեան բարի գալուստի խօսքով ողջունեց ՀՀ Վարչապետը եւ իր չքախումբը: Ներկայ էին Գահիրէի Հոգեւոր Հովիւ Տ. Ձենոն Քհնյ. Բարսեղեան, Թեմական եւ Քաղաքական Ժողովներու ատենապետները, Ազգային Իշխանութեան անդամները, համայնքի անդամներ եւ Ազգային Վարժարաններու բարձր դասարաններու աշակերտութիւնը:

Հայր Սուրբի ողջոյնի խօսքէն ետք յարգելի հիւրը եւ ընկերակիցները առաջնորդուեցան Ազգային Առաջնորդարանի դահլիճ, որտեղ Պատ. Քաղաքական Ժողովի Ատենապետ՝ Տիար Պերճ Թէրզեան որոշ տեղեկութիւններ տուաւ Եգիպտահայ գաղութի անցեալին եւ ներկայի վերաբերեալ: Այնուհետեւ Պարոն Վարչապետը իր բարեմաղթանքները արձանագրեց Առաջնորդարանի Ոսկեմատեան Յուշատետրին մէջ որմէ ետք Պատկ. Թեմական Ժողովի Ատենապետ Տիար Անդրանիկ Մեսրոպեան յիշատակի նուէր մը յանձնեց Պարոն Վարչապետին: Իր հերթին Պարոն Վարչապետը եւս յուշանուէր մը յանձնեց Առաջնորդարանին:

Ապա, Տիկնանց Յանձնախումբի կողմէ պատրաստուած հիւրասիրութենէն ետք յարգելի հիւրերը մեկնեցան:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Սապինա Ֆրէյզեր.

«Հայաստանը Դէմ Չէ Դուրս Բերել Զօրքերը Գրաւեալ Մի Քանի Տարածքներից»

Միջազգային ճգնաժամային Խմբի (ՄՃԽ) Կովկասի գծով ծրագրային տնօրէն Սապինա Ֆրէյզերը յայտարարել է, թէ Հայաստանը դէմ չէ դուրս բերել զօրքերը գրաւեալ մի քանի տարածքներից՝ նախքան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հաստատումը:

«Այդ հարցի չուրջ իմ դիրքորոշումը ձեւաւորուել է Հայաստանի պաշտօնեաների, ինչպէս նաեւ հասարակական կարծիքի վերլուծութեան հիման վրայ», - «Ազատութիւն» ռատիոկայանի բացառիկ հարցազրոյցում նշեց Սապինա Ֆրէյզերը:

Նրա խօսքերով, «Պրահայի գործընթացի մեկնարկից յետոյ կողմերը երկար ճանապարհ են անցել եւ այժմ հեռու չեն խնդրի կարգաւորումից, սակայն փոխզիջման հասնելու համար ստիպուած են մի քանի կարեւոր եւ դժուարին քայլեր անել»: Հայկական կողմն, ըստ նրա, առայժմ համաձայնութեան չի գալիս Լաչինն ու Քելբաջարը վերադարձնելու հարցում, իսկ Ատրպէյճանը մերժում է Ղարաբաղի կարգավիճակը հանրաքուէի միջոցով որոշելու հնարաւորութիւնը:

«Պէտք է նախ որոշել, թէ ե՞րբ են գրաւեալ տարածքները ազատագրուելու, որոշել՝ անտվանգութեան ի՞նչ երաշխիքներ են ստանալու կողմերը եւ ինչպէ՞ս է լուծուելու Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը: Կողմերը պէտք է համաձայնութեան գան նաեւ Լաչինի հարցի չուրջ», - համոզուած է ՄՃԽ-ի կովկասեան բաժնի ղեկավարը:

«Սակայն դժուար է ասել՝ արդեօք այդ համաձայնութիւնը ձեռք կը բերուի Փետրուարին նախանչուող հանդիպման ըն-

4

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՇՏՈՑ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Մոնթրէալի Եգիպտահայերու Ընկերակցութիւնը ուրախութեամբ կը յայտարարէ, որ հաստատած է

ՄԱՇՏՈՑ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Հիմնադրամը կոչուած է Երեւանի մէջ հոգալու համալսարանական ծախսերը, ուսման մէջ յառաջադէմ եւ նիւթական պայմաններ չունեցող հայաստանաբնակ ուսանողներու:

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ

2006 Տարւոյ «ԵՐԵՒԱՆ» Պատի Օրացոյցը

(64-ՐԴ ՏԱՐԻ)

Նկարազարդուած

ՎԱՀԷ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆԻ

Գեղատիպ Գունաւոր Նկարով

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՆՈՒՊԱՐ ՏՊԱԳՐԱՏԱՆ»

Ունենալու համար դիմել

Գահիրէ՝ Հեռ. 4530327 եւ 7940949 թիւերուն

Աղեքսանդրիա՝ Ընկեր Վրէժ Սէֆէրեանի հեռ. 3924073

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ ՆՈՒԷՐ ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐՈՒՆ

Այն ազգայինները, որոնք կը փափաքին Նոր Տարուան առթիւ «Ջահակիր» ճուիրել Հայաստանի կամ արտասահմանի իրենց ազգականներուն եւ բարեկամներուն, կրնան հեռաձայնել թերթիս վարչութեան (հեռ. 4530327) ամէն օր կ. ա. ժամը 10-էն 5 (ի բացառեալ Ուրբաթ օրերէն): Իսկ Աղեքսանդրիոյ մէջ, ընկ. Վրէժ Սէֆէրեանի:

Տարեկան բաժանորդագրութեան սակն է 90 Ե.Ո. (օդային փոստով):

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Օր. Ալիս Սիրքէճեան (Գահիրէ), Տոքթ. եւ Տիկին Փիթըր եւ Արմինէ Անսուրեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Ստեփան եւ Անի Շանլեան եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկին Երուանդ եւ Միչէլ Սիրքէճեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Ավետ եւ Ալիս Իչխանեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Հայկ եւ Կէյ Անսուրեան (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Ֆրանչեսքօ եւ Լօրա Ռուճըրինօ (Աւստրալիա), ինչպէս նաեւ Օհնիկեան (ԱՄՆ), Համբարձումեան (Աւստրալիա) եւ Միրզայեան (Աւստրալիա) ընտանիքները եւ համայն սգակիր պարագաները, այսու կու գան իրենց խորին չնորհակալութիւնները յայտնելու Եգիպտահայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Հոգչ. Տ. Աշոտ Վրդ. Մնացականեանի, Գահիրէի Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Զենոն ՔՀնյ. Բարսեղեանի եւ բոլոր անոնց որոնք անձամբ, հեռագրով, նամակով, ծաղկեկողով ուղարկելով կամ բարեսիրական եւ այլ հաստատութեանց նուիրատուութիւնները կատարելով ցաւակցութիւն յայտնեցին իրենց չատ սիրելի հօր, մեծհօր, մեծ-մեծհօր եւ աղգականին՝

ՈՂԲ. ՅՈՎԱԿԻՄ ՍԻՐՔԷՃԵԱՆԻ

մահուան առիթով:

Հ.Ռ.Կ.ՄԻՈՒԹԻՒՆ - Գահիրէ

Կ'ՈՒԶՈՒԻ

ՀԲԸՄ-ի Գահիրէի Մասնաճիւղը կարիքը ունի կարող գրաղարանավարի մը, Հելիոպոլսոյ իր կեդրոնին գրաղարանին համար:

Սոյն պաչտօնը սկզբնական չրջանին պիտի ըլլայ ժամանակաւոր հանգամանքով:

Թեկնածուները պարտին գիտակ ըլլալ հայերէն լեզուի եւ համակարգիչի գործածութեան: Արաբերէն եւ անգլերէն լեզուները գիտնալը առաւելութիւն կը նկատուի:

Փափաքողները կրնան դիմել ՀԲԸՄ-ի Հելիոպոլսոյ գրասենեակը մինչեւ 15 Յունուար 2006:

Հեռ: 2916444 - 4151127 - 4152478

ՁԵԿՈՅՑ

Յաւէտ ողբացեալ Տէր եւ Տիկ. Բարսեղ Ներսէսեան, իրենց վաղամեռիկ եւ միամօր զաւկին, Ողբ. Մատթէոս Ներսէսեանի քաղցր յիշատակին հաստատած էին հիմնադրամ մը:

Ներկայիս գոհունակութեամբ կը տեղեկացնենք թէ, ըստ սոյն հիմնադրամի կանոնագրին, ընթացիկ տարւոյս տոկոսային եկամուտները պիտի բաչխուին հետեւեալ կերպով:

Եկեղեցւոյ Պայծառութեան		237
Հայ Բարեսիրական Միութիւն		237
Գալուստեան Աղգային Վարժարանին		237
Նուպարեան Աղգային Վարժարանին		237
Այծեմնիկ Հանգստեան Տան		237
Հայ Կարիքի Խաչին		237
Աղգային Առաջնորդարանին		159
Ընդհանուր գումար	Ե.Ո.	1581

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Առ ի գնահատութիւն թերթիս տարած ազգօգուտ գործունէութեան, Նոր տարւոյ եւ Ս. Ծննդեան տօներուն առթիւ, Մոնթրէալէն շնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները.

Տէր եւ Տիկին Վահէ Պալաեան	250
Տէր եւ Տիկ. Վահան Գազանճեան	250
Տէր եւ Տիկ. Պերճ Գոգորեան	250
Տիար Դաւիթ Էվէրէկլեան	250

Առ ի քաջալերանք թերթիս տարած ազգօգուտ գործունէութեան, Տիկին Զապէլ Գարթալեան կը նուիրէ 50

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց չատ սիրելի հօր, մեծհօր, մեծ-մեծհօր Ողբ. Յովակիմ Սիրքէճեանի մահուան տխուր առթիւ, Սիրքէճեան, Անսուրեան եւ Շանլեան ընտանիքները կը նուիրեն.

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Պայծառութեան	200
«Այծեմնիկ» Հանգստեան Տան	200
Նիլը Իսթ Հայկական Ակումբին	200
Հայ Բարեսիրաց Միութեան	200
Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ Պայծառութեան	200
Ս. Թերէզա Կաթողիկէ Եկեղեցւոյ Պայծառութեան	200
«Յուսաբեր»ին	200
«Արեւ»ին	200
«Ջահակիր»ին	200

(Ստանալ Գահիրէի Ազգ. Առաջնորդարանէն)

ՆՈՒՊԵՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

Նուպարեան Ազգային Վարժարանի 2004-2005 տարեչրջանի Շրջանաւարտներու Հանդէսի յաջողութեան ուրախ առթիւ չնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները:

Տէր եւ Տիկին Անդրանիկ Մեսրոպեան	1000
Տէր եւ Տիկին Պերճ Թէրզեան	500

ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ (ԱՂԵՔՍ.)

Առ ի քաջալերանք Շարժումիս կազմակերպած «Կաղանդ Պապայ»ի տօնակատարութեան, Ուրբաթ 23 Դեկտեմբեր 2005-ին՝ գտած յաջողութեանը, չնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները.-

Տէր եւ Տիկին Արթօ Թօսունեան	100
Տէր եւ Տիկին Դանիէլ Ճոճոեան	50
Տէր եւ Տիկին Պարգեւ Սարգիսեան	50
Տիար Գրիգոր Մարգարեան	50
Փոքրիկներ Արչակ եւ Խաչիկ Փափազեան	50
Փոքրիկներ Նաթալի, Մելանի եւ Պերճ Թօփալեան	50
Փոքրիկներ Տիգրան եւ Կարօ Պահարեան	50
Փոքրիկն Սերժ Թօսունեան	50
Փոքրիկներ Երուանդ, Լուսի եւ Լիտիա Մազլումեան	50
Փոքրիկն Արի Թօսունեան	50
Փոքրիկներ Մօնիքա եւ Ռաֆֆի Պէխիթ	40
Փոքրիկներ Սալբի եւ Սեւան Մարտիկեան	40

«Հայաստանը Դէմ Չէ Դուրս Բերել Զօրքերը Գրաւեալ Մի Քանի Տարածքներից»

3

Թացքում», - «Ազատութիւն» ռատիոկայանին փոխանցեց Սապինա Ֆրէյզերը:

Սապինա Ֆրէյզերը կարեւորեց Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների եկող տարուայ սկզբին կայանալիք հանդիպումը՝ յոյս յայտնելով, թէ «նրանց կը յաջողուի իրագործել փոխզիջման համար անհրաժեշտ վերջին դժուարին քայլերը»:

ՈՒՐԲԱԹ 6 ՅՈՒՆՈՒԱՐ 2006 ՏՕՆ Է ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պիտի մատուցուի առաւօտեան ժամերգութիւն եւ հանդիսաւոր Ս. Պատարագ:

Պիտի պատարագէ եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամանորի եւ Ս. Ծննդեան պատգամը պիտի ընթերցէ

ՀՈԳԾ. Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՄՆԱԿՑԱԿԱՆԵԱՆ

Արարողութիւնները պիտի ձայնասփռուին առաւօտեան ժամը 10-էն սկսեալ եգիպտական ձայնասփիւռի եւրոպական բաժնէն: Ներկայ պիտի ըլլայ երկրին Նախագահի անձնական ներկայացուցիչը ներկայացնելու համար յարգելի Տիար Նախագահին եւ պետութեան չնորհաւորութիւնները:

Սկիզբ առաւօտեան ժամերգութեան	8.30-ին
Սկիզբ Ս. Պատարագի ժամերգութեան	10.00-ին
Կարգ Մկրտութեան ժամերգութեան	11.30-ին

Ս. Ծննդեան օրը, 6 Յունուար 2006-ին, դէպի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին երթ ու դարձը դիւրացնելու համար հաստատուած է օթօպիւսի սպասարկութիւն առաւօտեան ժամը 9-ին:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու կը տեղեկացնենք թէ Ազգային Առաջնորդարանի «Արաքս» Երգչախումբը 2006 Յունուար 2-ին եւ 3-ին պիտի մասնակցի Օփերայի մէջ տեղի ունենալիք «The Olive Tree Christmas Celebration» (Ձիթենիի Տօնածառ) Սուրբ Ծննդեան Համերգին Օփերային մեծ սրահին մէջ ժամը 8-ին:

Սոյն համերգին պատասխանատու-ղեկավարն է Տոքթ. Նապիլա Էրիան: Իսկ համերգին պիտի մասնակցին Եգիպտոսի Քրիստոնեայ Համայնքներու տարբեր երգչախումբեր:

Տոմսերը կարելի է գտնել Օփերայի տոմսարկղէն:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Կիրակի, 11 Դեկտեմբեր 2005-ին Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ Ս. եւ անմահ պատարագ:

Պատարագիչն էր Աղեքսանդրիոյ Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Գրիգոր ՔՀնյ. Մուրատեան չրջապատուած եկեղեցւոյ սարկաւագաց եւ ղպրաց դասէն, մասնակցութեամբ «Լուսաւորիչ» երգչախումբին:

Ներկայ էին Ազգային Իչխանութեան անդամները եւ եկեղեցասէր հոծ բազմութիւն մը:

Յաւարտ Ս. եւ անմահ պատարագի Ազգային Իչխանութեան տնօրինութեամբ տեղի ունեցաւ Հոգեհանգստեան պաչտօն 1988-ի Դեկտեմբեր 7-ին Հայաստանի հիւսիսը պատահած աղիտալի երկրաչարժի զոհերուն 17-րդ տարելիցի տխուր առթիւ:

Արժ. Տէր Հայրը յաւուր պատչաճի քարող մը տուաւ եւ անդրադարձաւ աղիտալի երկրաչարժին մասին եւ աղօթեց զոհուածներուն հոգիներուն հանգստութեան եւ հայրենիքի բարգաւաճութեան համար:

Ս. պատարագէն ետք ներկաները հրաւիրուեցան Ազգային Առաջնորդարանի դահլիճը եւ տեղի ունեցաւ Հոգեսուրճի սպասարկութիւն ննջեցեալներուն հոգւոցն ի հանգիստ:

Թող Աստուած իր օրհնութեան ներքեւ պահէ եւ պահպանէ հայոց ազգը եւ մեր հայրենի երկիրը, ինչպէս նաեւ թող լուսաւորէ հանգուցեալներուն հոգին եւ երկնային անթառամ պսակներուն արժանացնէ:

ՏԵՂԵԿԱՏՒ ԴԻՒԱՆ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ազգային Բարերարուհի Մարկրիթ-Պայծառ Յակոբեանի քաղցր յիշատակին հաստատած Հիմնադրամի կանոնագրին համաձայն, Դեկտեմբեր 28-էն սկսեալ, հիմնադրամի 2005-ի եկամուտները պիտի բաչխուին հետեւեալ կերպով.-

	Ե.Ո.
«Արեւ»ին	542.50
«Յուսաբեր»ին	542.50
«Ջահակիր»ին	271.50
Գալուստեան եւ Մերճաւոր Մանկապարտէզներու ուսուցչուհիներուն	364.00
Գահիրէի եւ Աղեքս. Հոգեւորականներուն	139.50
Շնորհալի Երգչախումբին	232.50
Սարկաւագաց Դասին	93.00
Ս. Եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան	139.50
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ	Ե.Ո. 2325.00

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեդրամը	Ե.Ո.	624.00
21 կարատ՝ կրամը		78.00
18 կարատ՝ կրամը		66.85

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ Հեռ. 3901151